ԲԱՆ ԼԶ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Եւ քանզի անթիւ են յաճախեցեալ
Եւ գերազանցութեամբ միշտ առաւելեալ
Փրկանաւորդ արգասիք շնորհաց
Առ պարտուցս իմոց առաւելութիւն,
Զարշարանացդ հանդէս եւ յանձնառութիւն:
Զափդ ամփոփիչ, ամենից հոգւոց գոյից արարիչ,
Ի գործարանի մահուն նշանի խաչին հեղուեր,
Զի զձեռնարձակութիւնն իմ ընդդիմութեան կամաց քոց լքցես:
Զընթացողականդ լծակցութիւն երկոցունց ոտիցդ կեցուցողաց,
Յանարգելութեանս պատճառ, ի պատժարանի փայտին մածուցեր,
Զի զփախուցեալս վայրագութիւն թշուառացելոյս
Գրաւականեսցես գթածաբար:

Բ

Ո՛չ զաւսանալ ձեռաց կոփողացն հրամայեցեր աւրհնեալ
գագաթանդ,
Որ զթզենւոյն տունկ առժամայն չորացուցեր[2],

Զի եւ զառ իս ներելոյդ աւրինակ կանխաւ աւետարանեսցես:
Ո՛չ զանողացն ապիրատութեան զխոստովանեալդ աստուած
սպառնացար,

Որ զարուեակն մթացուցեր[3],
Զի մահացելոյս անձին բարութիւն հանգստեամբ հանդերձ
գործեսցես:

Ո՛չ զհայհոյչացն հնարաւոր չարաբանութիւն կապտեցեր[4],
Որ զլուսնին պատկեր երանգաւ արեան գունեցեր[5],
Զի զանհամարձակ լեզուս ի գովեստ քեզ զաւրացուսցես:
Ո՛չ նախատողացն մոլեգնութեան սաստեցեր,
Որ զտարերս սասանեցեր,
Զի զթշուառացեալս գլուխ գթութեանդ աւծմամբ իւղեսցես,
Ո՛չ ի մոլորեցուցիչն կարդալ զքեզ աստուածասպանիցն
Զյաւդուած ծնաւտիցն բաժանեցեր՝ քակտեալ ի միմեանց,
Որ զկարծրութիւն վիմացն հերձեր,
Զի զանունակս բարեաց հոգիս
Ի բերմանէ ընդունայնութեան ողորմութեամբ հանդարտեցուսցես:
Ո՛չ զպահապանացն սուրս ընդերաց իւրեանց մատուցեր,
Որ զորովայն աւձին սահեցման հողոյ մատնեցեր,
Զի զտառապեալս մարմնոյ ոսկերս, իբր ի գանձարանի պահեալ,
Կենաց յարութեան արժանացուսցես:
Ո՛չ ի կնքելն զշիրմին փականս կենդանակիր քո գերեզմանին
Անդրէն յորսայսեալս զնոսին յանդունդս երկրի սուզեցեր,
Զի ի տապանակի անձինս զնշխար լուսոյդ հանգուսցես:
Ո՛չ ի համբառնալն զքեզ կորուսեալ
Եւ իբր զերկրաւոր մարմին գողացեալ
Համայնաջինջ եւ ամենասպառ զսերմն ծննդոցն կրճատեցեր,
Զի զիս՝ զանարժանս յիշատակի ընտրութեան բարեաց
Անկորուստ եւ անմնասելի ընդ փրկեցելոցն հաղորդեսցես:
Ո՛չ յարծաթոյն կրկնակապէն կաշառաձգութիւն,
Որ ի գանձարանէ Հաւր քում նուիրաց
Քեզ գրաւ մատնութեան եւ անարգութեան մասնաւորեցին,
Զաւրացողացն մոլեգնելոց,
Ըստ հին հարուածոց հանոյն Մովաբու,

Ի յարձան քարի յեղանակեցեր[6],
Զի զիս՝ զվրիպեալս ի հաստատութեանց
Եւ ընդ իշխանութեամբ մահու վաճառեալս,
Արեամբ քո փրկեալ, ի հաստատութիւն վիմիդ կառուցես։
Աւրհնեա՛լ կրկին, աւրհնեա՛լ վերստին,
Յամենայնի միշտ աւրհնաբանեա՛լ յաւիտեանս յաւիտենից։
Ամէն։

ԲԱՆ ԼԷ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Արդ, այդ գումարտակ վերադասեցեալ բարեշնորհութեան
Քոցդ պարգեւաց առ իմս երախտիս,
Ո՛վ ամենագութ, բարերար, գովեալ եւ ամենազաւր,
Թէ եւ սակաւք շարագրեցան աստանաւր եղեալ,
Այլ արքայազունք են, իշխանականք ինքնակալութեանց,
Որդիք զաւրութեանց, ծնունդք վեհից,
Մեծափառք, լուսանորոգք եւ հրաշապատիւք։
Յաղթողական վերամբարձութեամբ դրաւշիւք հռչակեալ՝
Ըստ գլխոց գլխոց պսակապանոյն գեղազարդելոց,
Բերեալ ընդ ինքեանս անթիւ պետութիւնս աւրհնաբանողաց,
Համբոյրս, հեզս, երջանիկս եւ խաղաղականս
Աստուածային հարազատութեանց այնոցիկ նահանգաց,
Զորոց մարգարէն մաղթեաց, ասելով՝
Զարթո՛, տէր, զզաւրութիւնս քո եւ ե՛կ կեցուցանել զմեզ*,—
Որք յոյժ զաւրեն հալածել զմեղս
Եւ զանյուսութեանն կարկուտ հալել եւ փախուցանել,

1. Սաղմ., ՀԹ, 3։

Քան թէ նախամարտիկն զինուորութիւն երկնային պարուն՝
Զգիշերավարն խաւարասէր, սկզբնաներհակ բարւոյն աստուծոյ[2]:
Քանզի եւ զքնաւն այսքանեացս ձրից,
Որ ի բարձրելոյն ինձ անձրեւեցաւ՝
Տկարիս, թշնամւոյս եւ ապախտաւոր ծառայիս,—աննառ է ասել.
Իսկ եթէ համարձակեցի ոք զաւրել խաւսել
Զսակաւս ի բազմացն, քան թէ զիսկութիւն համանգամայնիցն՝
Առ այսոսիկ զառաջին նիւթն յիշելով, յորմէ հաստեցաւն,
Իբր զոկար ոք նկուն ի զաւրաւորէ մեծէ հերքեալ պարտեցի:

Բ

Այլ թէպէտ եւ այսպէս գրեցի,
Եւ դարձեալ զնոյն վկայեմ
Առ թերի խակութիւն հողոյս
Եւ կատարելութիւն հաստողիդ
Եւ առ բարիսն իմ չարժանութիւն,—
Սակայն ամենալոյս, աննախանձ եւ բազմազեղուն
Գովեալ արարչութեանդ զաւրեղութեան վանեալ են կարծրութիւնք
Արտաքերութեան սրտի բանսարկուին,
Որ քարին առակաւ յուսահատն վհատութեան,
Սպառմամբ խոպանման[3] աղբերացս երկուց,
Որ ի զգայականս եդեմայ բղխեալ պատրաստեաց տնկողն,
Զի ոռոգեալ ծաղկեսցի նովաւ,
Որ ի յիս բարեգործութեան կենսատունկն դրախտ:
Ահա մի՛ ցամաքութեամբ արտասուացս
Աղանդահնար պատրանաւք չարաչար խորամանկեսցէ
Վերստին հանել ի փափկութենէ[4] նախնում վիճակին:
Իսկ յորժամ կացցէ ստուած, համբարձեալ հրաշիւք արուեստից,
Ի մէջ աստուածոց հաշտարանացն խաղաղութեամբ՝[5]
Բարձեալ ընդ ինքեան զշնորհացն կտակ,—
Առ որ ամենայն վնասակարութիւնք խարդախութեանց
Եւ կարեմտութիւնք սրտնեղութեանց,
Իբր ընդ վիմեղէն լերին պնդութեան բախեցեալ, ցնդին՝
Ջրոյ աւրինակաւ սակաւու հեղեալ
Եւ կամ հողոյ խորտ՛ակմամբ փշրեալ:

Գ

Արդ չեւ իմ կշտամբանքս, ըստ ձայնին Յոբայ, ի մարդկանէ իցեն*,
Այլ յամենատես աչաց վերին հրամանիդ,
Մտեալ ընդ խղճիս տագնապ երկիւղիս,
Սոսկամ սասանեալ յամենայն կարծեաց:
Ապաւինիմ եւ արդ անձամբ բեկելով
Ի յոյսդ հաստատութեան կենդանի, անեղծ,
Զի ողորմութեամբ նայեցեալ ի յիս,
Իբր ի պարտաւոր կորստեան պատժոց,
Առաջի բարերարութեան երկնայնոյդ
Յանդիման եղեալ ապաժեռն անքոշակութեամբ,
Զքոյդ երախտիս անպատում փառաց
Բերելով ընդ իս՝ յուշ քեզ արկանեմ,
Որ ոչ մոռացմամբ զբաղեալ՝ նիրհես
Եւ ոչ թարթափմամբ աչաց ընդմիջեալ՝ զհեծութիւն կրից անտեսես:
Վերացո՛ յինէն, աղաչեմ զքեզ,
Խաշիւդ լուսոյ զխեղդ վտանգիս[6],
Հզարկութեամբ տրտմութեանդ՝ զտարակուսելի տխրութիւնս,
Փշանիւք պսակաւն՝ զբողբոջ մեղացս,
Զարկուածով գանին՝ զհարուած մահուս,
Ապտակին յիշմամբ՝ զկարիս ամաւթոյս,
Թշնամանաւք թքոյն՝ զանգոսնելի փաւշութիւնս,
Լեղւոյն ճաշակմամբ՝ զհոգւոյս դառնութիւն:

Դ

Ահա քո են այս ամենայն բարութիւնք անբովանդակելիք,
Աստուծոյ միոյ միածին Որդի,
Առ որովք զչարութիւնս իմ յիշատակեալ՝
Զամէնաւրհնեալ անուն քո կարդամ
Բարձր աղաղակաւ, իմանալեացս պաղատանաւք:
Տէ՛ս ի խոստովանութիւն զղջման պարտութեան ամաչեցելոյս
Եւ տո՛ւր ողորմութիւն որդւոյս սատակման մահուն անմահի,
Զի ի բազմութեան իմոցս մեղաց, վերստին կրկնեալ
Նովին անեցմամբ առաւելութեամբ, քո ողորմութիւնդ աւետարանեսցի՝
Հռչակեալ հնչմամբ ահաւորութեան յերկնի եւ յերկրի:
Եւ քեզ ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով փա՜ռք յաւիտեանս:
Ամէն:

50. Յոբ., ԽԱ, 4:

ԲԱՆ ԼԲ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Բայց արդ, որպէս երբեմն յայլ ընթերցուածի[2],
Որ ի սկզբնաւորականացն կարգի,
Զմեղանացն զխաւարային ծնունդս գլխաւորացն
Աւրինացն մարմնականացն անդամոց գրեցի,
Յորոց տիրեցայ ժառանգս մահու,—
Նոյնպէս եւ յայսմ սահման ընտրութեան բանի
Զկուսածնելոցն զազատարարն աւէտս հոգւոյն կենաց[3], որ ի տէր Յիսուս,
Յիշատակեցից նուազս ի յոգունց,
Իբր յանբաւ բազմութեանց ծովու կաթիլ մի առեալ:

Բ

Քանզի են արդարեւ կայսերականք ոմանք,
Ի բարձրութեանն գահի բազմեալք,
Թոշակաւն շնորհաց լցեալք եւ հարստացեալք՝
Թագաւորն եւ սիրեցեալք իւր,
Արքայն եւ պատուաւորք իւր,
Պսակեալն եւ իշխանականք իւր,
Բարեհռչակեալն եւ հնչմունք իւր,
Յաղթողականն եւ փողք իւր,
Զաւրաւորն եւ մարտիկք իւր,
Գովեցեալն եւ փառք իւր,
Փեսայն եւ պարաւորք իւր,
Դշխոյն եւ աւրհորդք իւր,
Փեսաւէրն եւ հանդերձանք իւր,
Ազատութիւնն եւ շնորհք իւր,
Այցելութիւնն եւ ձեռն իւր,
Խոստումն եւ քաւութիւն իւր,
Պահպանութիւնն եւ աջ իւր,
Պարգեւն եւ զարդ իւր,
Նշանն կենաց եւ ամրութիւն իւր,
Կնիքն եւ նկարագիր իւր,
Ամպն եւ հովանի իւր,
Արուեստն եւ հրաշք իւր,
Հոգին եւ անեղծութիւն իւր,
Բանն եւ կատարած իւր,
Ուխտադրութիւնն եւ լրումն իւր,
Զաւրութիւնն եւ հրամանք իւր,
Լուացարանն եւ սքանչելիք իւր,
Մանանայն եւ անապականութիւն իւր,
Վէմն կենդանի եւ վտակք իւր,
Սիւնն հրոյ եւ ճառագայթ իւր,
Որոտումն եւ ազդմունք իւր,
Յոյսն վերին եւ փրկութիւն իւր,
Ծառն աւրհնութեան եւ պտուղք իւր,
Բարունակն եւ բարութիւնք իւր:
Եւ զի մի՛ զբնաւն ասելով յամենայնէն վրիպեցայց,
Իբր յարեգակնէ այլայլեալ աչաց տկարութիւն,
Ի շատն ասել լռեցից եւ ի սակաւն ժամանեցից՝
Բաւականացեալ ամէնապիկար կարիւ:

Գ

Բայց աւա՜ղ յաւէտ աստանաւր թշուառացելումս եղկելի անձինս,
Քանզի կարգ բանիս բերէ ինձ խառնել

Ընդ ձայն աւետեացս բողոք գուժիս,
Վասն զի ընդ այսոսիկ առընթեր սոքին
Գայ արդարութիւնն եւ կշիռքն,
Վճիռն եւ հատուցմունքն,
Քննութիւնն եւ լոյսն,
Յանդիմանութիւնն եւ ղամբարքն,
Մերկութիւնն եւ պատկառանքն,
Յայտնութիւնն եւ ամաւթն,
Անբիծն եւ վաստակքն,
Թիւրեալն եւ պատիժքն:

Դ

Դարձեալ վերստին աշխարհ կրկին եղկելոյս,
Քանզի գայ հասանէ առ հասկ հասակիս աննմարին բարկութեամբ
Մանգաղն՝ առ հունձսն,
Դատաւորն՝ առ ատեանն,
Հզաւրն՝ առ բեմն,
Սպառնացեալն՝ առ կորուստն,
Բազուկն՝ առ դատաստանն,
Գաւազան խրատուն՝ առ հարուածն,
Սպառազինութիւնն՝ առ նախանձն[4],
Հովիւն՝ առ ընտրութիւնն:
Քանզի բանն, զոր խաւսեցար ընդ իս,
Նա՛ դատի զդատապարտեալս ի վերջնում աւուր հատուցմանն[5]:
Այլ կանխեա՛, բարեգութ, նախընձայ քաղցրութեամբ՝
Առ նուաղ հեծութիւն վարանական երկիւղիս
Եւ զաւրութի՛ւն ընձեռեա ձեռամբդ աւրհնութեան
Ի յետին տագնապիս՝ առաջինդ քո աւգնականութեամբ
Մխիթարել, բժշկել, քաւել եւ կենագործել:
Եւ քեզ փա՜ռք յամենայնի յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ԼԹ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Եւ քանզի զկերպարանն առաջին լքի
Ի վնասակարին թելադրութենէ,
Իմովս ծուլութեամբ կորուսեալ իսպառ,—
Յուցից արդ այժմուս զհնոյն յիս տեսակ՝
Ողորմելի հեծութեամբ թախծեալ ի հոգի,
Անաչառ խայտառականաւք հրապարակաւ
Ի յեկեղեցիս բազմութեան ազգաց վերապատմեցից՝
Բարձր ձայնիւ, բարբառով մեծաւ աղաղակելով:

Բ

Մատեանս շնչական, բարդեալ ի յինքեան
Ներքոյ եւ արտաքոյ ողբս եւ վայս եւ ձայնս,
Ըստ տոմարի տեսլեանն Եզեկիելի[2],
Քաղաքս անպատուար եւ անմահարձան,
Յարկս ունայն ի դռնափակաց ամրութեանց,
Աղս տեսակաւ, այլ ոչ համեղութեամբ,

Ջուրս աղտաղտին, անախորժելի ծարաւեաց արբման,
Գետինս անաւգուտ ճերկագործութեան,
Սահմանս լճեալ, ճեղեղավայրս կճիւնոյ,
Խոպանացեալ եւ տատասկաբեր անդաստանս,
Աստուածախնամ երկիրս անձնաւոր,
Որ բանսարկուին պատրանաց մշակեցայ,
Իւղընձիւղ փայտս պտղակորոյս,
Հատանելի ծառս ունայնաբոյս,
Կրկնամեռ խաւսուն տունկս անյոյս,
Ամենաշէջ ճրագարանս անլոյս:

Գ

Արդ, վերստին առ սոյն բերելով
Զայս նմանութիւն աւաղականաց՝ բազմաւք կրկնեցից[3],
Որ ամաւթոյն դառն պատուհաս պահեալ կայ ճիքոյս,
Կրճումն ատամանց եւ անկէտ լալումն՝ աչաց եղկելոյս,
Հայրական ցասումն անսպուժելի՝ դառնութեան որդւոյս,
Ապականութիւն աննորոգելի՝ մեղուցեալ մարմնոյս,
Նոր կշտամբութիւն գտողիս չարեաց՝ ախտացեալ ճոգւոյս,
Տարտամ տագնապի տարակուսանաց՝ ելից գերելոյս,
Զոր երկնային զաւրքն մատուցանեն թշուառացելոյս՝
Ի խրձունս որոմանցն վկայելով վտանգեցելոյս,
Ի ձայն անճարկու զանբժշկութիւնն ազդել լքելոյս[4]:

Դ

Անա, արդարեւ, երգս կատակերգութեան
Ջնարաճար պոռնկի, յածեալ եւ կոծեալ,
Քաջ ճնչեցուցեալ ողբս ողորմելիս եւ զկծեցուցիչս,
Ըստ առակաւոր բանին Եսայեայ, որ ի Պատգամին Տիւրոսի[5]:
Զի թէ նա, զդիպուածն փոքր անցից ապառնեացն ի մատոյ իմն տպաւորեալ,
Բողոքէր դիմակս դիմակս կերպից կերպից աւաղականաց,
Ըստ կոծողացն կաքաւելոյ,
Իսկ առ իս ո՞րչափս եւ ո՞րպիսիս ձայնս մրմնջեցից վճատեցուցիչս,
Որ գալստեանն տեառն սպասեալ առանց վրիպանաց՝
Մնացի անպատրաստ եւ անճանդերձելի:

Ե

Արդ, եթէ զդատաստանացն աճաւորութիւն կրկնեցից,
Բազմացուցից ինձ աշխար,
Ապա եթէ զփորձն իսկութեամբ ցուցից,
Յանախեսցէ ինձ երկիւղ,
Իսկ եթէ զկերպարանացն տեսիլ գրեցից,
Առաւելուն ինձ ճառուցմունք,
Զի կանխաւ նկատեալ զսոյնս՝ եւ ոչ անազան ապաշաւեցի:
Այլ խնայեա՛ յիս, գթած, մարդասէր, ճզաւր, բարերար,
Ամենապարգեւ Քրիստոս թագաւոր, աւրհնեալ յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ Ծ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՅԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Ամենակալ աստուած բարերար, ստեղծիչ բոլորից,
Լո՛ւր հառաչանաց ձայնիս վտանգի
Եւ յերկիւղէ տագնապի ապագայիցն կարծեաց
Փրկեա՛ կարող զաւրութեամբ՝ զերծեալ ի պարտեաց,
Քանզի բաւական ես յամենայնի առ ամենայն հնարս զաւրանալ՝
Անբաւ մեծութեամբ եւ իմաստութեամբ անսահմանելեաւ:

Բ

Եւ քանզի ուշիւ մտացս տեսեալ ի հեռուստ
Զհանդերձելոցն հանդէս անհաւրափայլ,
Նկատեմ ինձէն աստանաւր կանխաւ
Զտիւն լուսոյ՝ սրբոցն յուսոյ,
Զաւրն խաւարի՝ պատժապարտիս պատուհասի,
Ուստի ոչ զաւրէ ոք յէիցս առ պատսպարան փախստեան՝
Ո՛չ անդունդք խորոց, ո՛չ գեհք վհից[1],
Ո՛չ բարձրութիւնք լերանց, ո՛չ անձաւք քարանց,

Ո՛չ կարծրութիւնք արձանաց, ո՛չ ծերպք ծակաց,
Ո՛չ փապարք փոսից, ո՛չ սորք հեղեղաց,
Ո՛չ բաւիղք խորշից, ո՛չ շտեմարանք յարկաց,
Ո՛չ ծածկութիւնք սենեկաց, ո՛չ եմակք հովտաց,
Ո՛չ ծործորք դժուարաց, ո՛չ վերադրութիւնք բլրոց,
Ո՛չ արձակմունք շնչոց, ո՛չ անբաւութիւնք ծովուց,
Ո՛չ սահանք յորձանաց, ո՛չ հեռաւորութիւնք եզերաց,
Ո՛չ ողբմունք ձայնից, ո՛չ հեղեղք արտասուաց,
Ո՛չ տատանմունք մատանց, ո՛չ համբարձմունք ձեռաց,
Ո՛չ պաղատանք շրթանց, ո՛չ աղաշանք լեզուաց[2]:
Այսոցիկ սաստկութեանց մասանց անճողոպրելեաց
Դու ես, տէր Քրիստոս, հնարք եւ դադարք
Դիւրութեան եւ անդորրութեան՝ փրկութեան ամենամեղս հոգւոյ:

Գ.

Արդ, հայեա՛ ի յանզերծ վտանգիցս շրջադրութիւն,
Միայնդ քաղցր առ ամենեսեան:
Խզեա՛ սուսերաւ յաղթական կենազէն խաչիդ զցանցս վարմիս,
Որ յամենայն կայից պաշարեն ի մահ զգերիս,
Եւ հա՛ն ի յանդորր զոտս սասանեալ թիւր ընթացողիս,
Բժշկեա՛ զհրատապ ջերմնական տոչորումն մղձկեալ սրտիս,
Մերժեա՛ զդիւային չարահնարութեանս շշուկ՝ քո պարտաւորիս,
Հալածեա՛ զյուսահատ անձկութեան հոգւոյս մթութիւն չարի կենակցիս,
Ցրուեա՛ զծխամած թանձրութիւն բռնութեան մեղացս երեւոյթ մտելոյս ի յիս,
Կորո՛ զզազիր, թխատիպ կրիցս ապականութեանս կարիս,
Նորոգեա՛ զպատկեր լուսոյ պաշտեցեալ փառաց մեծութեան անուան հզաւրիդ՝ յոգիս,
Զաւրացո՛ զշնորհիդ փայլումն ի գեղ դիմացս եւ ի կերպարան տեսութեան մտացս հողեղինիս,
Յարմար յերիւրմամբ կացո՛ յարդարեալ, որ զքոյդ բերէ նկատումն՝ ճշողազարդ մաքրութեամբ զտեալ զմնայլս մեղաւորիս,
Աստուածային կենդանի, անեղծ, երկնաւոր լուսով քո ծածկեալ յաւրինակս երիս[3]:

Զի դու միայն ես աւրհնեալ ընդ Հաւր՝
Ի զովեստ Հոգւոյդ Սրբոյ յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

ԲԱՆ ԽԱ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ՝

Ա

Որդի աստուծոյ կենդանւոյ, աւրհնեալ յամենայնի,
Հաւրդ ահաւորի անքննին ծնունդ,
Որ տկարանայ առ ի քէն եւ ոչ ինչ[2],
Որ ի ծագել անստուեր նշողից ողորմութեան քո փառաց
Հալին մեղք, հալածին դեւք[3], ջնջին յանցանք,
Խզին կապանք, խորտակին շղթայք,
Կենդանածնին մահացեալք, բժշկին հարուածք,
Ողջանան վէրք, բառնին ապականութիւնք,
Տեղի տան տխրութիւնք, նահանջին հեծութիւնք,
Փախնու խաւարն, մեկնի մէգն,
Մերժի մառախուղն, փարատի մռայլն,
Սպառի աղջամուղջն, վերանայ մութն, գնայ գիշերն,
Տարագրի տագնապն, չքանան չարիքն, հալածին յուսահատութիւնքն,
Եւ թագաւորէ ձեռն քո ամենակար, քաւիչդ ամենայնի:

Բ

Որ ոչ եկիր կորուսանել զմարդկան ոգիս, այլ կեցուցանել*,
Թո՛ղ ինձ զանթիւ չարիսն իմ բազում ողորմութեամբդ,
Զի դու միայն ես յերկնի անճառ եւ յերկրի անզննին,
Ի տարր գոյի եւ յեզրս ծագաց աշխարհի,
Սկիզբն ամենայնի եւ յամենայնի ամենայն լրմամբ, աւրհնեալ ի բարձունս:
Եւ քեզ ընդ Հաւր եւ Հոգւոյդ Սրբոյ փա՜ռք յաւիտեանս:
Ամէն:

---

15. Ղուկ., Թ, 56:

ԲԱՆ ԽԲ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀԱՅԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Տէր աստուած գթութեան, փրկութեան եւ ողորմութեան,
Քաւութեան եւ նորոգութեան, բժշկութեան եւ առողջութեան,
Լուսաւորութեան եւ կենդանութեան, յարութեան եւ անմահութեան,
Յիշեա՛ զիս, յորժամ գայցես արքայութեամբ քո,
Անհատ, հզաւր, բարերար եւ ամենաստեղծ,
Կենդանի, գովեալ, ամենակատար,
Մերձ ի հեծութիւն համայն եղելոց:
Ընդ խաչեցելոյն[2] ընդ քեզ պաղատիմ,
Որ ո՛չ ըմբռնեալ վասն քո եւ ո՛չ կապեցեալ,
Ո՛չ կախեալ եւ ո՛չ բեւեռեալ,
Ո՛չ կոփեալ յանուն մեծիդ եւ ո՛չ անարգեալ,
Ո՛չ լլկեալ եւ ո՛չ նշկահեալ,
Ո՛չ խորտակեալ եւ ո՛չ մահացեալ,
Եւ արքայութեանն՝ արդարոց մասին
Անձկալեաց լուսոյ արժանի ցուցեալ,
Իրաւամբք ուխտի երդմնականաւ Ամէն-իւն[3]
Ազդեալ զանփոփոխութիւն բարեացն տուելոց՝
Փառաւորեցեր առ յոյս փրկութեան իսպառ լքելոյս:

Բ

Աւրհնեա՛լ, աւրհնեա՛լ եւ դարձեալ աւրհնեա՛լ,
Եւ զիս ընկալեալ նովին հաւատովք՝
Կանգնեա՛ ի կործանմանէս, բարերար,
Բժշկեա՛ ի հիւանդութեանցս ախտից, ողորմած,
Յեզերաց մահու դարձո՛ զիս ի կեանս, կենդանութիւն,
Քո եմ եւ ես, կեցո՛ ընդ նմին, ապաւինութիւն,
Անձամբ մեռելոյս կենդանական շո՛ւնչ ընծայեցո, յարութիւն,
Կեանք, անմահութիւն, անպակաս բարութիւն,
Անսպառ շնորհ, անփոփոխ ներողութիւն,
Աջ ամենազաւր, ձեռն ամէնիշխան, մատն ամենամերձ:
Կամեա՛ց, տէր, եւ փրկեցայց,
Ակնարկեա՛ միայն գթութեամբ՝ եւ արդարացայց,
Ասա՛ բանիւ՝ եւ վաղվաղակի անարատ գտայց,
Մոռացի՛ր զթիւ չարեացն՝ եւ անդստին համարձակեցայց,
Առատաձեռնեա՛՝ եւ արդէն ի քեզ իսկ պատուաստեցայց,
Փառաւորեալդ յամենայնի յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ԽԳ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Բժշկական կրթականութեան ամենափորձ հնարաւորութեամբ
Պատեան կենաց անախտականաց,
Թագաւոր զաւրաւոր, երկնաւոր, տէր Յիսուս Քրիստոս,
Աստուած ամենեցուն՝ իմանալեաց եւ տեսականաց,
Ահա դու ի յիս, ըստ մարգարէին,
Որ ընդ ասելոյն՝ նոր կցորդութեան,
Առ որ բարեզարդ դաշամբք[1] այս բանի ընդ քեզ միութեան,
Լուսաւորեցայց՝ կրկին ողջացեալ շնչով եւ մարմնով[2],
Ամենայնիւ կարող եւ անվանելի:

Բ

Որ ոչ կարաւտանաս սպեղանեաց,
Առ պատրաստութիւն պատանաց հոգեկան վիրաց,
Ո՛չ ժամանակի, ո՛չ միջնորդի,
Ո՛չ աւուրց երկարաձգութեան,

Ո՛չ փոփոխս մատուցանելոյ,
Ո՛չ հատման, ո՛չ խարման, ո՛չ սրագործութեան՝
Ըստ երկրաւորս դեղատուութեան,
Առ որս միշտ է վրիպութիւն
Եւ ամենասխալ տարակուսութիւն:
Այլ քեզ՝ արարչիդ հոգւոց եւ մարմնոց
Ամենայն ինչ լուսաւորեալ է,
Ամենայն ինչ առաջի է,
Ամենայն ինչ գրեալ է,
Ամենայն ինչ դիւրին է,
Համայնն հնարաւոր է,
Իմաստն գլխաւորեալ է,
Խոստումն լցեալ է,
Կամելն կատարեալ է,
Քո կտակն աւետարան է,
Քո վճիռն ազատութիւն է,
Քո մատեանն շնորհ է:
Ոչ փակեալ ես ընդ աւրինաւք,
Ոչ պարունակեալ ես ընդ կանոնաւ,
Ոչ արգելեալ՝ ընդ նուազութեամբ,
Ոչ խոնարհեալ՝ ընդ հնազանդութեամբ,
Ոչ պարագրեալ՝ ընդ փոքրկութեամբ,
Ոչ չափեալ ես ընդ սահմանաւ,
Ոչ վրիպեալ՝ ի բարկութենէ,
Ոչ այլայլեալ ինչ՝ ի ցասմանէ,
Ոչ սխալեալ՝ ի խստութենէ,
Ոչ ամբոխեալ՝ ի խռովութենէ,
Ոչ դղրդեալ՝ յանգիտութենէ,
Ոչ փոփոխեալ՝ յողորմութենէ,
Ոչ պակասեալ՝ ի բարձրութենէ,
Ոչ լքեալ՝ յայցելութենէ,
Ոչ տկարացեալ՝ ի փրկութենէ:
Դու սկիզբն եւ լրումն ամենայնի,
Եւ ի քէն է ամենայն,
Եւ քեզ փա՜ռք եւ երկրպագութիւն յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ԽԴ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Աստուած անսահման, ծնունդ աստուծոյ հարազատ, անթարգմանելի,
Արարիչ բնաւին եղելոց, Քրիստոս թագաւոր,
Լոյս՝ ի խաւարի սոտից մթացելոց,
Ընդ մեզ՝ լռմամբ, եւ ընդ առաքչիդ՝ իսկութեամբ,
Մերայնովս զքոյինսդ ծանուցանող հրաշապէս։
Հայր քո օրհնեալ, երկնաւոր, անճառ,
Որ առաքեացդ զքեզ ի վերուստ,
Ում փառակիցդ ես արարչութեամբ,
Այնքան հոգացաւ փրկութեան իմոյ տարագրեալ գերւոյ,
Մինչեւ զքեզ իսկ մատնեաց մարդկան[2]։
Իսկ դու, կարող գոլով ի վեր քան զվիշտս՝
Զտնտեսութեանն աւարտել խորհուրդ,
Հանեցար ընդ պարտեցելումս զմահուն ճաշակել բաժակ՝
Անբերի մարդկութեամբ եւ անպակաս աստուածութեամբ։
Եւ Հոգիդ Սուրբ կենդանարար, որպէս՝ քո եւ Հաւր քոյ՝ իսկակից
Եւ համապատիւ էութեամբ՝ ծնողիդ եւ ծնիցելոյդ։

Մի Երրորդութիւն կատարեալ ի դիմաց երից անորոշելի հատուածոց,
Անսկիզբն եւ անժամանակ, բնաւին բարերար,
Համայն կենդանարար, բոլորից խաղաղարար,
Ստեղծիչ գոյից եւ յաւրինիչ ամենից,
Անքակութեամբ եւ միով բնութեամբ փառաւորեալ։

Բ

Իսկ երբ Հայրն գթած, երկնաւոր, հզաւր՝ մին յէութենէն,
Վասն մահապարտիս յանցանաց մատոյց
Զմիայնակ ծնունդդ յանքնին ծոցոյն,
Ոչ անխայեալ յՈրդիդ՝ ի համապատիւդ եւ ի սիրելիդ,
Այլ կամաւ նուիրեաց մահու չարչարողացն զինու,
Ըստ մարգարէութեանն Զաքարիայ,
Վասն զի զարթնուլ սրոյն ի վերայ հովուին,
Եւ հարկանիլ նոյն ինքն հաւտապետին,
Եւ ցրուիլ ոչխարացն հաւտին[3],
Որպէս աւրինակն նուրբ նախագրին[4],
Եվ ուխտադրութիւն խորանին,
Եւ նուիրումն արեան սպանդին[5],
Եւ առակ խորհրդոյ աբրահամեան պատարագին,
Զփրկութիւն թշուառացելոյս
Ի կամաց կեցուցչիդ յառաջագոյն նկարագրէր,—
Եւ արդ, հի՞մ տրտմիս, անձն իմ*,
Կործանեալ ոչ յաստուածուստ հնարաւորութեանց,
Այլ ի քումդ ինքնագործ[6] հակամտութեանց,
Կամ ընդէ՞ր զիս խռովես՝*
Յուսահատութեամբ սատանայականաւ զմիտս հարեալ։
Յուսա՛ յաստուած, խոստովա՛ն լեր նմա, եւ նա հոգայ վասն քո,
Ըստ դաւթեան սաղմոսին եւ այլ մարգարէի[7] կենսախրախոյսն բանի*։

---

37. Սաղմ., ԽԱ, 6, 12. ԽԲ, 5։
40. Սաղմ., ԽԱ, 6, 12. ԽԲ, 5։
43. Սաղմ., ԽԱ, 6, 12. ԽԲ, 5։ Ես., Խ, 1, 31։

Գ

Իսկ յեղանակ խնամարկելոյ հաստողին ի վեր է,
Քան զսահման կշռութեան մտաց հրեշտակաց եւ երկրականաց,
Եւ եթէ բիւս կրկնեսցի, ոչ լինի չափեալ,
Քանզի անբովանդակելոյն եւ բարերարելն է աննառելի:
Նա զի ոմն աւրհնեալ զոմն աւրհնաբանեալ
Յերրորդական համագոյութենէն առաքեաց,
Իսկ նա ի հանութիւն կամաց առաքչին մեռաւ,
Եւ միւսն անաւր ի յերկուցն հաւանութիւն
Մեծաչան բաղձանաւք մաղթէ:
Իսկ համաբարոյ միակամութեանն ցուցակ՝
Առ ի զնոյն բարի ներգործել,
Որպէս հոգին՝ կենդանեայն, եւ բանն՝ բանականին,
Պայծառութիւնն՝ փառացն, եւ կերպարանն՝ էութեանն:
Առ կեանսն՝ փոյթ, առ ողորմութիւնն՝ սրափ,
Առ ձեռնկալութիւնն՝ պատրաստ, առ փրկութիւնն՝ կազմ,
Առ առատութիւնն՝ յորդ, առ յանախութիւնն՝ զեղուն,
Առ անբաւութիւնն՝ լի, առ աննուազութիւնն՝ փարթամ,
Առ երկայնմտութիւնն՝ հոխ, առ աննասութիւնն՝ բարձրեալ,
Մի Երրորդութիւն կատարեալ՝ ի յանձանց երից, աւրհնեալ յաւիտեանս:

Ամէն:

ԲԱՆ ԽԵ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Եւ արդ, յոյս բարեաց, ունկեալ ի սրտի, անձն իմ կործանեալ,
Եւ զատեաւն հաւատոց պնդեալ զերիկամանցդ երկակի մասունս՝
Զկրկնապղտոր խորհրդոցդ զգանկականիդ գործարան[2],
Խոստովա՛ն լեր բարերարին ստուծոյ զմտացդ՝ իբրեւ զգործոց,
Զխորհրդոցդ՝ իբրեւ զլրութեանց,
Զանտեսիցն՝ իբրեւ զյայտնեցելոց,
Զսրտիդ ծածկութից՝ իբր զբարբառումն ձայնից,
Զակնարկութեանցդ՝ իբր զարդիւնականաց մեղանաց,
Զազդել չրթանցդ՝ իբրեւ ի գլուխ ելելոց չարի,
Զոտիցդ հետոց՝ իբր զպատուիրանաւն ստուծոյ վազողաց,
Զձեռացդ ձգումն առ ցասումն՝ իբր ի հեղումն արեան գործողի,
Զծիծաղելն բնաւին՝ իբր զկամաւորական լքումն շնորհի,
Զերդմնականն, որ թէ՛ ի հանդէպս, թէ՛ ի տարադէպս՝ իբր զգործակցութիւն խաբողին,
Զամբարտաւանութիւնն՝ իբր զհին կործանիչ նախաստեղծին բարձրութեան,
Զսրտին նեղութիւն՝ իբրեւ զբերութիւն հաւատոց,
Զմեղկութիւնն՝ իբրեւ զպարտութիւն զաւրաւորին պնդութեան,
Զտրտունջն առ վտանգս կրիցն՝ իբր զուրացութիւն ուխտին, որ առ տէրն,

Զապարասանութիւնն՝ իբր զբոռն իմն անգրութեան,
Զամբարհաւանութիւնն՝ իբր ոչէիւք առ վեհսն գոռոզութեան,
Զհպարտութիւնն՝ իբր զկամակոր հարազատ գտողին չարեաց,
Զակամայիցն ընդ կամաւորացն, զբռնացելոցն ընդ հաւանականացն,
Զեկամտիցն ընդ բնաւորականացն, զանաւրէնութիւնսն ընդ ապաստուածութեանն,
Զփոքունսն ընդ սաստկագունիցն, զնուազունսն ընդ յոլովիցն,
Զաննառիցն իմոց՝ իբր զնառնլեաց գիտողին,
Զանգրելոց վնասուցն՝ իբր զնկարելոց տեսողին ի յարձան մագնեստիս վիմի[3],
Զթեթեւագունիցն առ խտիր մտաց՝ իբր զստուար ծանրութիւն բեռանց,
Զխնդիր չափոյ ծածկելոցն՝ իբր զնշդով պահանջումն սատերն սակի
ի բերանոյ կիտին կորիւնի չոեեքդրամեան կշռութեամբն[4],
Զանդնդականացն գործոց՝ իբր ի յականչս աստուծոյ արագ ժամանելոց:
Զայսոսիկ յանախեա՛, կուտեա՛ կրկին յանձնառութեամբ՝
Վերստին պատմել աստանաւր մեծաւ հեծութեամբ զչէիցն՝ իբրեւ զեղելոց,
Ընծայեալ աստուծոյ զպարտութիւն վանեցեալ անձինդ,
Զի ընկալցիս ի փոխատուէն զշնորհաւք թողութիւն պարտուց մեղաւորին,
Զոր տէրն արդարացոյց եւ հրաշափառապէս հոչակեաց՝
Ամենապատիկ ներբողիւ կրկնեալ զգովեստ զղջմանն,
Քան զպարսաւանս մեղացն[5]:

Բ

Բարդեա՛ եւ դիզեա՛ անձինդ մեղապարտի բամբասանս յոգունս՝
Զքոյսն խոհերս բազմամասնեայս, անձն իմ, կշտամբեալ յոգնախթանդ բանիւ
Զչարութիւնն, զանաւրէնութիւնն, զվրիպութիւնն,
Զառ ի մարտին հանդիսէ փախուստ, զպարտութիւնն,
Զմոլեգնութիւնն, զամբարշտութիւնն, զապշութիւնն,
Զթմբրութիւնն, զքունն արքնական, զառ ի յընթացսն զնիրհումն,
Զխորհուրդն աւտարոտի, զբանիցն նանրութիւն,
Զզազրութեանն հանութիւն, զյամենալն ի նմին,

Զփափագելն աստուծոյ առնլեացն[6],
Զանեռկիւղութիւնն, զանսաստութիւնն, զանհարթութիւնն,
Զթերութիւնն, զթիւրութիւնն, զլուծութիւնն, զնշդութիւնն,
Զանկապ արձակումն, զծիծաղականսն, զվրնջողականսն,
Զկատակերգականսն, զգայթակղականսն, զպատրողականսն,
Զանդէպ քաջութիւնսն, զանյարմար մարտսն, զառանց աւրինի արիութիւնսն,
Զխեղդմունս հոգւոյն, զատանողականսն զերկշոտութիւնս,
Զբազմատեղնեան նիւղսն զրահետականս,
Զանպատկառ փարաքմունսն, զգժտութիւնսն, զգժդմնութիւնսն,
Զանդատ առելութիւնսն, զմարմաջմունսն դիւրըմբռնողականս,
Զփոքունցն զանկշռութիւնս, զխոստմանցն դրժողութիւնս,
Զուխտիցն մոռացութիւնս, զնմանեացն այլակերպութիւն,
Զկեղծեացն քողարկութիւն, զփառամոլութեանն մոլորութիւն,
Զյաւնիցն յաւակնութիւն, զապիրատութիւնսն, զինքնասիրութիւնսն,
Զնախագահիցն տենչութիւն, զհատուցանելն եղեռնականացն,
Զնոցինսն զանշահ աղճատանսն, զվայրապար բերմունսն,
Զընթացակցութիւնսն խորամանկութեան բանսարկուին,
Զբանին սերմնակարութիւն, զվանառումն կենացն ընդ գնոց սատակմանն,
Զկորուստ աւանդիցն, զհայրենեացն ծախս, զկապարանն ձգողական,
Զփոկով լծոյ երնջոց անխզելի ըմբռնմամբ զանաւրէնութիւնս*,
Զյարաքարաւ տղմաբնակութիւնս, զլքումն լաւացն,
Զընթադրութիւնս անկարծիցն, զկնի դարձին առ նոյն դարձ դաժանական[7],
Զնորոգ մտացն, զաւտար խորհրդոցն, զանկայուն կամացն,
Զհաչման հազագին, զէութիւն շնչոյն,
Զեւան քան զսահման կանոնացն դրութեան՝
Զիշխանականին զամենասփիռ բացարձակութիւն
Եւ զոր չէ նառելի եւ կամ գրելի եւ կամ պատմելի
Եւ կամ յերեսս դիմաց բերելի:

Գ

Եւ արդ, զիա՞րդ բժշկեսցիս, անձն իմ եղկելի,
Ի յայսքանեաց տիգաց խոցոտեալ,

64. Ես., Ե, 18։

Բարձեալ թողեալ այր մի տարագիր, անողջանալի, ըստ մարգարէին[8],
Քանզի մի ի վերագրելոցդ բաւականապէս զաւրէ սատակման,
Թող թէ այսքան դասք սպանողաց, դժնէից[9] դահճաց շուրջ պաշարողաց,
Մանաւանդ զի ոչ այսու եւեթ նմանագրութեամբ
Կշռի տարացոյց տաժանեցելոյս:
Այլ զոր աւրինակ անթիւ բազմութիւն կայտառաց կարեաց խայթողականաց՝
Ի ստորին մասունս ծայրից տանոցն զաւրհասական թոյնս բերելոց,
Եւ յաման մաշկեղէն արկեալ ամփոփէ զելիցն շափիղ կապարանին շրջափակութեամբ,
Ցուցանի արտաքուստ բարւոք, իսկ ի ներքուստ՝ համբարք չարի
Եւ պահեստ կորստեան եւ կոյտ կսկծման
Եւ գործանեայք սատակման եւ մշակք մահու:

Դ

Արդ, այսոքիկ են ամբարեալքն քո անաւրէնութեան
Տաժանեաց բշուառաքիրտն բոշակք,
Անձն իմ պարտական կրկին սատակման:
Որ կամաւորաբար ընկալար ի քեզ,
Զոր բշնամին սերմանեաց ի վերայ ցորենոյն յագարակի աշխարհիս[10],
Ո՛վ այր անմաքուր, ամբարիշտ եւ ծոյլ, բնաւին ատեցեալ,
Սիրողդ մտացդ ախորժմամբ զլցեալսն ամենայն անառակութեամբ:
Եւ զոր առաքեալ ցուցանէ զբիւ բանիցն սարսափելեացն կշտամբողաց՝
Աստուստ սկսեալ մինչեւ ի կատար կանոնի այնր պայմանի[11].
Եւ որ հասեալ են, ասէ, յաստուծոյ իրաւանցն վերայ,
Եթէ որք զայսպիսիսն գործեն եւ կամ կամակից են, արժանի են մահու*:

Արդ, ես ինձէն զիս ինքն պարտ վարկայ
Կրկին հատուցման, կորստեան, սատակման, ի մահ դատապարտութեան,
Այլ անխայեա՛ յիս ողորմութեամբ, բարեգութ, կենդանի,
Հզաւր, կամարար, կարող, հնարաւոր, աւրհնեա՜լ յաւիտեանս:
Ամէն:

96. Հռովմ., Ա, 32։

ԲԱՆ ԽԶ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Արդ, վրիպեալս ես յաւէտ ամենապատիժ,
Միշտ դժնեայ, վայրենաքարոյ,
Անձամբ անձին մահու կշտամբիչ,
Արածողս զերամակս զազիրս, վայրագասունս խոզից արաւտականաց
Գարշութեան մեղաց՝ նախատ վարձկանութեանց[2]:
Հովիւս տածողական զհաւտս ուլոցն ամայաբնակաց[3]
Ի վրանս հովուացն, ըստ Երգոյն երգոց առ իս առակին,
Որ ոչ իսկ ծանեայ զիս երբէք գիտել[4],
Թէ յո՞վ եւ յո՞յր պատկեր եւ վասն ո՞յր գոյացայ:

Բ

Ահա ի յոտս տանողականս
Կռողաց երկուց միակցորդ խորհրդականաց,
Ըստ ձեւոյ հրեշտակի կառուցար,
Իբր ի թռիչս թեւոց կրկնաբարձ բազկաց վերատանողաց՝

Յաշխարհն հայրենական հայել,
Ո՛վ յիմար, զիա՞րդ քեզէն կորացար յերկիր,
Զաստեացս միշտ հոգացեալ դիպուածս՝
Ընդ ցիռս անապատականս համարեցար:
Իբր զհրազ բազմաբերանեան
Ի յաշտանակի մարմնիդ հաստատեցաւ գլխոյդ բոլորութիւն[5],
Զի եւ այսու ի յաւրինակէն շնորհէ մի՛ ատարացիս
Զաստուած տեսանել եւ զմնացականացն իմաստասիրել:
Բանականութեանն յարզանաւք կրկին ճոխացար,
Զի զյաղթանակ բարեմասնութեանն, որ առ քեզ եղեն,
Անարգել լեզուով խաւսեսցիս,
Զգործնականացն տնաւրինել զոնտեսութիւն,
Իբր կցորդ համացեղութեամբ ամենաբաշխ աջոյն աստուծոյ՝
աստուած կոչեցար:

Երից հարիւրոց եւ տասանց վեցից յաւդիւք շաղկապեցար՝
Յարեալ ի քեզ ընդ նոսին ի նոյն
Եւ պատշաճական մասունս չափուց ազդողականաց հինգ
զգայութեանց[6],
Ձեռինդ հաստմամբ յարմարոստեան մատանցդ շառաւիղաւք՝
Զի մի՛ եւ երեւելիդ նիւթականութիւն քումդ տեսութեան՝
Մտացդ դիտման անղատ եղիցի.
Զի ոմանք ստուարք են եւ զաւրաւորք,
Եւ այլք փոքունք են եւ պիտանիք,
Կէսք՝ կարծրակերտք եւ ազդողականք,
Են եւ զողտրականք եւ պատուականագոյնք,
Դարձեալ՝ կարեւորք եւ պատկառելիք:
Իսկ բարգմանութիւնք սոցին տեսութեան ի քեզ են նկարեալ՝
Իբր յարձանի անջնջականի, անձն իմ եղկելի,
Որպէս զի եւ տարր ժամանակաց
Եւ շարունակ հետեւման աւուրցն առ պսակ ամին,
Իբր կանոնաւ իմիք[7] սահմանեալ մճասմբքդ՝
Անսխալ եւ անայլայլելի պահեսցի:

ա

Դարձեալ այլ աւրինակ հոգեւորական,
Որ զսիրոյն յաւդուած շաղկապէ ի մի առ եկեղեցի,
Քեւ խորհրդածի.



Ա. գլխի սկիզբը (ձեռ. № 1568, էջ 8ա, ժամ. 1173 թ., գրիչ և մանրանկարիչ՝ Գրիգոր Սկևռացի)

Իբր զի առանց բնաւից զուգամասնութեան
Կապակցել լծով հաւանականաւ զվէճն ընդ փոքուն,
Վնասեալ է հաստուածոյն անարատութիւն յանուն Քրիստոսի ժողովելոց[8],
Որպէս ի հատումն եւ ի նուազութիւն
Միոյ յանդամոցս անարգացս՝ պատուաստելոցս ի մարմնի,
Կրճատեալ իմն է յաւրինուած կազմութեան մարդոյդ քում սենեկի զգայականի,
Եւ շրջեալ է ընտանութիւն պատկերին յանկարգ փոփոխութիւն:
Եւ արդ, այսպիսեաւք եւ եւս բազմաւք անզուգական հրաշակերտութեամբ
Եղական պատկեր ստուծոյ՝ կշտամբեալ խպառ, ոգի իմ գերի:
Եւ թէպէտ յառաջին նմանութենէն կողոպտեալ գտար՝
Պատուիրանին յանցաւորութեամբ[9] ի դրախտին կենաց,
Այլ աւազանին լուսազարդ շնորհիւն զՀոգւոյն փչումն առեալ՝
Եւ նմանութիւն ես կերպարանին:

Դ.

Եւ արդ, ընդէ՞ր կորուսեր զփառսն երկնաւորս,
Իբր նախաստեղծն երբեմն՝ զվինակն երկրաւոր յԱդին դրաստանի,
Ընդէ՞ր փակեցեր քեզէն քեզ զերկին եւ զվերելիցն դուռն աղխեցեր,
Ընդէ՞ր խառնեցեր ընդ չրոյն մաքրութեան զախտ արտասուացդ տաժանութեան,
Ընդէ՞ր զլուացեալ ծորձ վերարկուին զարշելի գործովք զազրացուցեր,
Հի՞մ զեղեալ հանդերձին մեղաց պատմուճան անառակութեան վարուք քեզ արկեր:
Ընդէ՞ր զտանողացդ ոտից սրբութիւն ճանապարհաւն ժանտից աղտեղեր,
Ընդէ՞ր կրկնեցեր իրաւադատին զուխտազանցութիւն հին պատուիրանին,
Ընդէ՞ր մերժեցար ի պտղոյն շնորհաց, իբր զԱդամ՝ ի ծառոյն կենաց,
Ընդէ՞ր նենգեցեր քեզէն քո կամաւ զանստուեր յուսոյն յարակայութիւն,
Ընդէ՞ր պատկառանք անհամարձակելիք քոյին դիմացդ նպաստեցեր,

Ընդէ՞ր զինեցար ընդդէմ քո ներհակ, ո՛վ ընդունարան
խելագարութեան,
Ընդէ՞ր ուրացար ի ծուղակ[10] մահու՝ թողեալ զարահետն
վստահութեան,
Ընդէ՞ր կարթիւ պատրանաց ածար հաղորդդ մարմնոյ
կենդանարարին:

Այլ վերստին յուսացեալ ի նա՝ կարդա՛ նմա,
Ապաւինելոյս քաւիչ, նորոգիչ,
Փրկիչ, կեցուցիչ եւ կենդանարար,
Ողորմած, խնամող, մարդասէր, անոխակալ,
Բազմագութ, աւրհնեա՜լ յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ԽԷ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Եւ արդ, զի՞նչ գոյ ասել ամաչեցելոյս յերեսաց մեծիդ
անհատութենէ,

Բայց եթէ համրանալ եւ հող ի բերան եդեալ՝ լռել ի ստի,
Ըստ մարգարէութեանն խրատու՝ ահա ի բարտյն կարկառեալ
ի յոյս:

Իսկ եթէ զփականս շարժողութեանց շրթանցս բացից՝[2]
Բռնադատեցից խաւսել կամեցեալ,
Դարձեալ զնոյն ձայն կրկնականն եղերերգութեան լալեաց
բազմութեան

Խէթ մտացս յառաջադրէ:

Բ

Եւ արդ, ողբակից մեծ մեղաւորին՝[3] անաւրինելոյ կամաւ առ ի մահ,
Զնորին գոչումն երկրորդեցից եւ ես ընդ նմին.

Մեղա՛յ, տէր, մեղա՛յ, եւ անաւրէնութեանց իմոց ինձէն վկայեմ*:
Հիւսեալ ընդ նմին զբանս յիսներորդի սաղմոսին՝
Անքիւ գրեմ զպարտուցս սակ անձինս մեղաց,
Քան զհիւղ[4] երկրի հողմահոս փոշւոյ՝
Ընդ այս ամենայն տարածեցելոյ[5]:
Մեղա՛յ յերկինս եւ առաջի քո*,—
Ընդ անառակ որդւոյն պատկառեցելոյ
Հայրենի գրոյդ վերստին դարձեալ՝ թախանձ արկանեմ,
Զողորմելին ձայն աղերսանաց արտաւսրածին ողբովք գոչման
Ի տխուր դէմս մատուցեալ՝ առաջի քո տարածանեմ:
Հայր գթութեանց, աստուած բոլորից,
Չեմ արժանի կոչիլ եւ ոչ բնաւին առ այս անուանիլ
Ոչ միայն որդի, այլ եւ անպիտան, ապաքան վարձկան[6]:
Ընկա՛լ զսովեալս տարագրական, պարտական վնասուց,
Եւ զցաւ քաղցոյս լլկանաց նեղոյս նուաղեցելոյս
Կենաց քո հացի՛դ բժշկեսցես:
Լե՛ր ընդ առաջ քո ողորմութեամբդ ի սկզբնաւորս ապաւինութեան,
Զգեցո՛, գթած եւ անոխակալ, անաւրինեալս մեղապարտի
Զնախակապուտ հանդերձին ծածկոյթ,
Աւանդակորոյս ձեռացս աղտեղեալ մեղաւք,
Զկնիք մատանւոյն համարձակութեան ամէնառատ կամա՛ւք մատուցես,
Զգարշապարացս թշուառութիւն մերկութեան ոտիցս,
Պատսպարութեամբ աւետարանական ամրավերարկու աղիցս կաւշկաց,
Ի յանձին թունից մի՛շտ ամրացուցես:
Զզուարակդ պարարակի եզինդ երկնայնոյ[7],
Որ է միածին Որդիդ քո աւրհնեալ,
Իսկապէս մարդասիրութեամբ կարաւտելոյս բարեա՛ց նուիրեա:
Որ մատուցեալ միշտ եւ անպակաս մնայ ի լրութեան՝
Յարակայ զենեալ ի սպանդարանի անթիւ սեղանոց անսպառութեամբ,
Բոլոր՝ յամենեսին եւ բնաւ՝ յամենայնում,
Էութեամբ՝ յերկինս եւ իսկութեամբ՝ ի ստորինս,

10. Աղօթք Մանասէի, 13։ Համտ. Սաղմ., Ծ, 5։
15. Ղուկ., ԺԵ, 18, 21։

Աննուազ՝ մարդկութեամբ եւ անքերի՝ աստուածութեամբ,
Փշրեալ եւ բաշխի ի մասունս անհատս,
Զի զհամայնն հաւաքեսցէ առ ի նոյն մարմին իւրումն գլխոյ:
Քեզ փա՛ռք ընդ նմին, Հայր ողորմութեան:
Ամէն:

ԲԱՆ ԽԸ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Բարձրեալ, հզաւր, անսկիզբն, անեղ, անբովանդակելի,
Աննիրհելի ակնդ նկատող, ծնող անճնին փառաց միածնիդ,
Իրաւացուցե՛ս զիմս ողորմութիւն ներքեցելոյս ընդունելութեան՝
Առ երկնայինս եւ առ երկրաւորս:
Տուեա՛ զկեալս կորուսելոյս վերնականացն պարերգութեամբ,
Աւետարանեա՛ բանիւդ աւրհնութեան զկենդանութիւն իմ մահացելոյս,
Զբարեբաստութիւն կամացդ յայտնեա՛, գովեալ, բոլորից գոյից եղելոց,
Ստացի՛ր անուն քեզ անճառ, եւ ինձ՝ թշուառիս՝ նորոգ փրկութիւն,
Կորուսցե՛ս զգիր մուրհակի մեղուցելոյս ամբաստանութեան,
Զվճիռ հոգւոյս մահու ջրեսցե՛ս կայլակաւք արեան Որդւոյդ սիրելւոյ,
Վստահութիւն փրկութեան բարեաց արեամբ Քրիստոսի քո նկարեսցե՛ս[2],
Յո՛յց զխանչելիս քո բարեգթութեանդ ի ճաշ հարսանեաց քում հարազատի:

Մի՛ փակեսցես դիմելոյս առ քեզ զառագաստ սրահի կենացդ յարկի,
Մի՛ տրոհեսցես ի բազմականացդ եւ ի բարեացդ քո զրկեսցես,
Մի՛ պահեսցես ի գանձարանիդ զնիւթեալ իմ պարտուցս անաւրէնութիւն,
Մի՛ կնքեսցես ի քսակ բարեացդ զզազրութեանց իմոց գարշութիւն[3],
Մի՛ երկարս ինձ զվէր մեղացս ի յախտալից մարմնիս ծածկեսցես,
Մի՛ զփտութիւն նեխութեան ցաւցս ինձ տնկակից մահու մնացուսցես,
Այլ բա՛րձ բանիւ քոյդ ողորմութեան զժանտութիւնն ապականարար,
Որպէս զի զատեալ ի հիւծմանց ախտից՝ առողջութեանն պատրաստեցայց:
Հնարաւորեա՛, գթութեանցդ Հայր, մեծ խոցուածոյս զաւրեղ սպեղանիս,

Կարեւոր կործանմանս՝ բարի այցելութիւնս,
Զի քո եմ, տէր ոգեսէր*:
Թէ եւ առ մի նուագ բիւս մեղիցեմ,
Բայց ոչ գրեցայց համայն մեղուցեալ,
Տուիչ կենաց իմոց բարերար,
Ի շնորհ պարգեւաց քոց ապաւինեալ[4],
Զի ճանաչելդ զքեզ բովանդակ արդարութիւն է,
Եւ գիտել զզաւրութիւնդ քո՝ արմատ անմահութեան,
Որպէս եւ կանխաւ իսկ գրեաց իմաստունն*.
Եւ դարձեալ՝ Տիրելդ քո, ասէ, ամենեցուն՝
Խնայել տայ քեզ յամենայն*,
Եւ դարձեալ՝ Մատ է քեզ,
Յորժամ եւ կամիս՝ կարող գտանել*:

Բ

Այս Սողոմոնի յուսոյ աղերսանք իմոյս առեալ տիպ,
Քանզի ոչ այլ ոք բազմամեղ, որքան զնա ինձ զուգաշափիղ.

23. *Իմաստ., ԺԱ, 27։*
30. *Իմաստ., ԺԵ, 2—3։*
32. *Իմաստ., ԺԲ, 16։*
34. *Իմաստ., ԺԲ, 18։*

Երբեմն՝ որդի, ապա՝ առելի,
Երբեմն՝ միջնորդ խաղաղութեան աստուծոյ ժողովրդեանն,
Եւ յետոյ՝ խտրոց որոշման բազում խռովութեան,
Երբեմն՝ աւրէնք կենաց կացեալ,
Եւ յետոյ՝ մուրհակ մահու հաստատեալ,
Զերկնաւորին պաշտաւն ընդոտնեալ,
Եւ զաւտարին անուն ծանուցեալ[5],
Անպատճառ ացտող, անկարաւտ զրկող, անսովելի գող,
Գրգեալ տռանչող, փափկացեալ փախստական,
Սեղանանենգ սարտուցեալ, անպատասխանի վնասապարտ,
Քաղցրասնոյց հայհոյիչ, զաւակ հայրատեաց,
Կտակարանացն[6] մատնիչ, Մովսեսի չարախաւս, մոռացող երախտեացն,
Իմաստուն սխալական, ամենագէտ յանցաւոր,
Ամաւթապարտ զղջացեալ, տարակուսեալ աշխարող[7],
Աղաչաւոր կռապաշտեալ, յամրային դարձաւոր,
Կեղակարծ ընկալեալ, կասկածաւոր հաշտութիւն,
Յապայս յիշատակ, յերկբայս փրկութիւն,
Չաւատալի գիւտ, ի մասնէ մնացուած,
Խարդաւանեալ գերի, կիսակտուր պրծեալ, կամաւոր անձնամատն,
Տմարդի յղփացեալ, բազմավրէպ հանճարեղ:
Ի յընթացս բանից երկեակ որոշմանց՝
Ամենայն ուրեք բանս արկեալ ողբոց եւ ձաղանաց,
Մեծ պարսաւ եւ փոքր գովեստ՝
Իբր ի վերայ ինքնագրաւ կրստականի,
Երգիծանութիւն խառնեալ ընդ աշխար.
Բան նորա՝ թելադիր բարգաւաճութեան ամենայն հասակի[8],
Եւ խոտորումն նորին՝ ի չրքունս բնաւից
Թառանչ թախծութեան ողորմելիս իմն ազդեալ:

Գ

Զարմանամ, վհատիմ՝ տարակուսեալ ապշութեամբ,
Զի թէ նա այնքան գթեաց, ինձ զի՞նչ պատահեսցէ.
Զիա՞րդ անկաւ ամբարձեալն,
Զիա՞րդ սասանեցաւ հաստատեալն,
Զիա՞րդ կործանեցաւ կառուցեալն,
Ի՞բր աւտարացաւ ծանուցեալն,
Զիա՞րդ զակատեցաւ զաւակն ընտրութեան,

Զիա՞րդ սրացաւ մերձաւորն,
Զիա՞րդ աղաւտացաւ փայլեցեալն,
Զիա՞րդ պատանդեցաւ ազատեալն,
Զիա՞րդ անաւրինեցաւ ուսուցիչն,
Զիա՞րդ նուաղեցաւ հոչակեալն,
Զիա՞րդ անարգեցաւ փառաւորն,
Զիա՞րդ փոքրկացաւ մեծատունն,
Զիա՞րդ ամբարշտեցաւ բարեպաշտն,
Զիա՞րդ ամբարհաւաճեցաւ ընտրողն,
Զիա՞րդ ունայնացաւ պատարունն,
Զիա՞րդ կտրեաց զուխտն, որ ընդ բարձրելոյն[9]:
Պատկառեմ ասել, թէ՝ եւ ընդ սանդարամետականին կապեցաւ.
Զի՞ կայր նորա եւ կռոց,
Ուստի՞ սէրն ընդ պատկերաց,
Վասն է՞ր կամքն ընդ խտրանաց:
Զիա՞րդ ոչ յիշեցաւ յանդիմանութիւնն Սամուելի առ Սաւուղ եղեալ.
Հմայք, ասէ, մեղք են, եւ ցաւս եւ աշխատութիւն ածէ թերափ ի վերայ*:

Զիա՞րդ ոչ հայրենի յանդիմանութիւնն.
Կուռք, ասէ, հեթանոսաց դեւք եւ անշունչք են*,—
Եւ նման նոցա լիցին պաշտաւնեայք նոցա:
Տէր միայն ածէր զնոսա,
Մովսէս նախագրեալ յառաջաձայն ձաղանաւք սաստիկս իմն ամբաստանէ.

Ոչ էր ընդ նոսա, ասէ, աստուածս աւտարոտիս*,—
Զոր ոչ ճանաչէին հարք նոցա:

Դ

Ո՞ւր է մահամատոյց այլազնեայ արձանն Փագովրայ[10],
Ո՞ւր՝ տգեղն եւ անպանծալին սիդոնացւոց իգական ամենանզով ձուլածոյն[11],

Ո՞ւր՝ կանացի կերպին անզրելին խայտառակութիւն զազիր տեսակին,

Որով ամաւթոյ մարգարէքն զհասանաւրէն դիմեցումն անխտրաբար

88. Ա. Թագ., ԺԵ, 23։
90. Սաղմ., ՂԵ, 5։
94. Բ. Օրին., ԼԲ, 12։

Յանուն չարութեան անժուժկալ դիւին՝ անաստուածաբար ձաւնեալ մոլէին:

Տարաւ զէութիւն բարեբաստութեանն,
Որ զնախնին ռուսաց ի կորուստ,
Յաղթեաց մեծութիւնն իմաստիցն առաւելութեան,
Գերեաց զոռոզութիւնն, յիմարեցոյց փափկութիւնն,
Վանեաց արծաթն ծառայեցուցիչ,
Յոգի դատեցաւ զայրն տաւնելի նին զէնն կործանողին,
Ի գրկացն աստուծոյ հանեալ՝ ի յոտս ստամբակին զբեցոյց,
Մեռոյց մեղկութիւնն, թմբրեցոյց ծուլութիւնն,
Արբեցոյց շուայտութիւնն:
Ո՛վ դիւրապատիր մարմին երկրածին,
Որո՞վք ձայնարկութեամբք զքեզ աւաղեցից,
Քանզի ոչ տիրապէս առ նա հանդիպի ընդդիմաբանութիւնս,
Այլ ամենից սխալողաց՝ կամաւ վրիպելոց,
Վասն զի նովաւ է իմանալի,
Թէ անիրաւ է պարծել յիմաստս մարմնոյ[12],
Եթէ ոչ աստուծով դատեալ ընտրեսցի:
Որ զի թէ առ այս պայմանի յիմար ոք իցէ
Եւ ի հաստչին կամս յուսասցի,
Ոչ եւս ի նորայոց անտի ինչ կրեսցէ[13]:

Ե

Այլ[14] քանզի սաստիկս եւ քստմնելիս ունի Սողոմոն
Զդարձին իւրոյ յիշատակարան՝ ինքնապարսաւն կշտամբութեամբ,
Իբր մեռեալ իսկապէս համայն աշխարհիս անձնասիրութեան,
Զոր եթէ զիսկն ոք նկատեսցէ, Ունայնութեամբքն[15] է իմանալի,
Այլ եւ ի մատեանս քահանայիցն եւ ի գիրս Աքիայ Սիլոնացւոյ[16],
Յորում զփոյթն իւրում ընքացիցն արտասուելիս իմն յեղանակէ.
Զուր ջան, անաւգուտ վաստակ,
Անմիտ հետեւումն, անշահ արշաւանք,
Անկայուն երկք, ատարին իմաստք,
Ոչնչից հոլովք, բամբասելի բերք,
Անյարմար վարկածք, սնոտի սերմանիք,
Աւազափուլ շինուածք, ապականացու ստացուածք[17],
Քամահանաց տաժանմունք, ինքնամարտ կռիւ,
Ընդ ոգւոյ իւրում դատ,

Ընդունայնաբոյ քիրտն, վնասակար փափագ,
Կորստական շաւիղ, վրիպակ ճանապարհ,
Կործանական կրթութիւնք, մոլորապատիր վարժութիւնք,
Հանապազասխալ տեսութիւն, ակնայայրատ պշրութիւն,
Պոռնկակերտ կերպարան, ախտաբորբոք հիւթ,
Դժնէատեսիլ գոյն, յոգնատխուր գեղ,
Յոլովամեղձ ծուխ, շոգի ցնդելի,
Վանառ մեռձ ի յառ, տաղաւար քակտելի,
Ընդվայր աղաղակ, անպատճառաւոր ծաղր,
Արհամարհելի ասպարէզ, անձնավանառ գիր,
Սատակչական ելք, անաստուած մտածմունք,
Ստայատ նառ, զայրացուցանող գրոյց,
Եպերանաց խծբիծք, խելագարութեան խնդիր,
Ամաւթանաց ցոյցք, խայտառականաց յայտնութիւնք,
Առակ ապառնեացն, ապաշաւանաց գործ,
Ըմպանկանաց պատմութիւն, հեղգացելոց աւրինակ,
Խորխորատ ծածուկ, որս խաւարային,
Մահագուշակ վիհ, անյատակելի անդունդք,
Ուղեկցութիւն սպանողաց, յիմարութեան բարբաջմունք,
Դարանակալաց վայր, խարխուլ յարկ,
Շինուած սասանեալ, կամուրջ խախտեցեալ,
Երեւոյթ փախչելի, խաբող շողոքորթ, անոպայ մատնիչ,
Ընդդէմ բարձրելոյն հակառակութիւն:
Զայս ամենայն մասունս բանից խոստովանական կանոնադրութիւն
Ի սիրտս բնաւից նախասերմանեաց ժողովողս՝
Կանոնադիր դարձելոց զգչման,
Որպէս զի մի՛ պարծեսցի ոք ի մարդկանէ՝
Բամբասաւորաւք զինուորեալ նետիւք
Զանձն եւ զընկերն խոցոտելով,
Քանզի կռապարիշտ է քաղով ծածկեալն,
Որ զկերպարանսն միայն ունի
Եւ զոչ ախորժելիս տեղծչին կատարէ:

Զ

Եւ արդ, նա, որ ոչ այնքան մեղաւ, որքան զղջացաւ,
Մի՛ խպառ պախարակեսցի, այլ յիշեսցի այրն այն ի բարի՝

Իբրեւ զհիմն յուսադրութեան ի տէրունի ոտսն դիմելոց,
Յորժամ հոգւովն էջ յայցելութիւն աստուածութեամբն անբաժանելեաւ՝
Կենագործել զանդ խոստովանեալսն[18],
Զոր մեռեալքն ահա կենդանեացս անտարակոյս բերին աւետիս:
Ընդ որում մաղթեալ իմ պարտաւորի՝ իմաստութեանն ոչ ժամանելոյ,
Ի մեղանացն մասն կարգեալ, բարեբանեալ մեծիդ պաղատիմ.
Լի՛ց զնուազդ իմ բանագրութիւն ի յերջանկին հանճարեղութիւն:
Նիւթեսցի՛ն ներկայիս հայցմունք ի բարգաւաճին յարգաւորութիւն՝
Ի գերաշխարան արքային աղերս,
Այցելութիւն խնդրո՛ցս դիցի քո ընտրեցեալ վեհի արքայորդւոյն,
Զոր միածնիդ աւրինակեցեր:
Յարեան[19] կցորդութենէ զքո փառակիցդ ճաշակեցաք.
Տո՛ւր փրկութիւն քոյոյ ծառայիս, ամենահնար, զաւեղ, ահաւոր,
Ի ստեղծողիդ փառս անեցուցեալ
Զանքաւելի մեղացն չնչումն:
Յիշատակաւ խորհրդոց բարեաց՝ ընդ ողորմեա՛լսն նորոգեսցես,
Որ ամենահամ, ախորժաճաշակ, բազմապանոյն առակագրութեամբ
Զաստուածութիւնդ քո քարոզեալ ի մատեան լուսազարդ կտակի,
Եկեղեցւոյ ընծայեաց հետս բարութեան՝
Խոստովանութեամբ մատչել առ քեզ, Հայր:
Քանզի ոչ հեռի յողորմութենէ առ այս ցոյց բանի է իմանալի,
Թէ անյուսութեանն կաթուած չէր անկեալ ի յեռանդն սրտին ըղձից,
Որ զնեպ զղջմանն փոքր ինչ կասեաց:

Է

Արդ, ի յուշ բերեալ զոր ի քեզ անճառելի բարեմասնութիւնք՝
Զգթութի՛ւն քո ողջունեսցես,
Որով զկոչկոճեալսն ի բազում դարուց բամբասանաց քարաձգութեամբ՝
Երանութեա՛ն վերարժանացո,
Որ յոգնահոսան արտասուաց ելիւք
Զմէջ յատակի յարկին հեղեղեալ ապարանիցն իւր խրախճանութեան՝
Սաստկակսկիծն ապաշաւանաւք,
Հաւրն կրիցն գերազանցեաց՝ ողորմելի ոգւոյն հեծութեամբ:
Զոր ի յաչաց Բանիդ քո արտաւսր,

Առ որ մեռովս ի յիւրն ախտակրեաց,
Երկայնամիտդ ներողութեամբ միացուցեալ խառնեսցե՛ս, զթած,
Եւ զանյարմարն առ նա կարծեցեալ զսաղմոսին բարեբանութիւն[20],
Ի փառս էակցի Որդւոյդ կնքելով,
Նովա՛ւ կեցուցես զնա քաղցրութեամբ ընդ աղքատս ժողովրդոց:
Զայս պուետիկոս ոմն բարեշնորհ[21] արգահատէր ընդ Սողոմոնի՝
Ամենայնիւ վարձս վարկուցեալ համակցորդ զուգաձայնութեամբ,
Իբր կենդանեաւք նովաւ ընդ նմին վասն նորին աղերսել առ քեզ,
Զոր յաւելուած կարգիդ տնտեսէ:
Քանզի եւ Աւստացւոյն[22], ի նմանէ ստեղծեալն
Բազմահրաշաւորն մարգարէաճառն պատմագրութիւն,
Աստուածութեանն արդարացուցիչ զՍողոմոն ողորմեալ կարգէ,
Որ զի անպարսաւ է աղաւթելն, քան չարաբանելն վասն նորին:

Ը

Զոր եւ ես մաղթեմ մեծ վստահութեամբ,
Նմանակից այսր հեծութեան,
Եւ զիմս ընդ նմին ընծայել գոչումն.
Զի թէ կորուսցես զմեզ՝ դատեալ ըստ գործոց,
Ոչ պակասին փառք քո, զի իրաւամբք քո ճանաչիս,
Իսկ եթէ գացես, այնքան բարձրանաս,
Որքան մեծութեանդ քում վայել է,
Քանզի յաւէտ աւրհնաբանելի ես դու երկրորդաւս՝ ողորմածութեամբ,
Քան նախահրաման սաստկութեամբն:
Դարձի՛ր, տէր, դարձի՛ր քաղցրութեամբ ի խնամս գթութեան՝
Զրի եւ ամէնառատ պարգեւաւք սիրոյ մխիթարել յաւէտ զտրտմեալքս
Համաշաւիղ տագնապաւ տապոյ տոչորման անբժշկականի,
Զեռն եղեալ փրկութեան՝ նորոգեսցե՛ս վերստին՝
Քաւեալ եւ պատսպարեալ ի մեղսակործան խորտակմանէ:
Եւ քեզ միայնոյ՝ սկզբանդ եւ անսկզբանդ,
Ընդ սկզբանդ եւ սկզբնաւորիդ սկզբանց[23],
Սուրբ Երրորդութեանդ եւ միում աստուածութեանդ
Փա՜ռք եւ իշխանութիւն յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ԽԹ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Եւ արդ, մի՛ տիրեսցեն անաւրէնութիւնք՝
Քում պատկերիս կայսերականի արքայութեանդ վերնում,
Աստուած բոլորից լուսոյ,
Մի՛ կապտեսցէ զոռոզն ապստամբ զզարդ փչմանդ շնորհի
Ի քո ստեղծեալս կերպէ,
Մի՛ թագաւորեսցէ մեղքն խափանեալ՝ մարմնոյս մահացուի՝
Առ ի գրաւել զիս ի նոյն[1]:
Զիք իմ թագաւոր առ իշխել շնչոյս, բաց ի քէն, Քրիստոս,
Որ անբռնադատ հնազանդեցուցանես լծոյն քաղցրութեան[2],
Որ բառնաս զկարիս մեղաց ամենակարդ բանիւ,
Որ արեամբդ քո ստացար եւ մարմնովդ կերակրեցեր,
Որ կարգեալ սահմանեցեր ուխտ կենաց անփոխադրելի,
Որ յոգի քո կնքեալ կցորդ քեզ գրելով՝
Հաւր քում մատուցեր ժառանգակցապէս,
Որ յանուն զենման միշտ յիշատակաւ քո չարչարանաց՝
Առ նոյն բարերար աղաւթել համարձակեցեր,
Ստեղծիչ ամենից եւ կեանք:
Դու ես աստուած ամենայն հոգւոց[3],
Որ մեծացուցեր զայս տուրս շնորհաց, քան զամենայն գործոց քոց զհրաշս,
Ո՛չ զերկինս իւրովքն զարդուք եւ հրեշտակացն պայծառութեամբք,
Ո՛չ զերկիրս եւ զմարդկութիւնս եւ որ առ նոսա են զարմանութիւնք,

Ո՛չ զսահման լայնութեան ծովու եւ որ ի նմա են եղելութիւնք,
Ո՛չ զանդունդս աղխիւքն հանդերձ եւ որ ի նմա են անքաւութիւնք[4],—
Ո՛չ բարձրացար յաւիտենամբ այսքանեաւք վեհիւք, որչափ առ իմս կարեկցութիւն,
Յասելն քո, սուրբ մարգարէիւն, քաղցրութեանց յուսոյ բարութիւն.
Ո՞վ է աստուած իբրեւ զիս կարող՝
Թողուլ միշտ զմեղս եւ ջնջել զանաւրէնութիւնս[5]:
Ահա արդ խնկեալ են բանք քո, ողորմած, եւ խոստովանեալ՝ բարերարութիւնք,
Փառաւորեալ՝ խորք խորհրդոցդ, եւ երկրպագեալ՝ զեղմունք շնորհացդ:

Բ

Արդարեւ, ոչ ոք բաւէ յէիցս թարգմանել խաւսիւք նիւթական լեզուի
Ի մասանց այտի քումդ գթութեանց, զոր առ իս ցուցեր, յաւրինիչ,
Քանզի եւ մեծ իսկ է զաւրութիւն զհնացեալն անդրէն նորոգել՝
Ըստ առաջնումն պայծառութեան, քան յանգոյից ստեղծագործել:
Եւ զի ոչ է քո տկարութիւն, որ զաւրութիւնդ ես ամենայնի,
Առ որ բան քո միայն ազդեալ՝ զլրութիւն գործոցն գլխաւորէ,
Ահա յարիցե՛ս փառաւոր լինել, բարեգործ,
Ի ստացուածս այս կրկին անյուսալի փրկութեանս,
Զի իրաւամբք ուխտի բարձրացի՛, հաստատուն եղեալ մեծապէս,
Աւրհնաբան աւետեաց քոց ձայն՝[6] ի քաւելոյդ շնորհ ծանուցեալ,
Ողորմութեան լուսովդ ուղերձեալ,
Քան ի ճանապարհ ստեղծանելոյն:
Զի առ մինն արարիչ միայն ճանաչիս,
Իսկ առ միւսն առաջնով կոչմամբն՝ եւ երախտաւոր,
Ընդ կերպացուցելոյն՝ եւ քաւիչ,
Ընդ նորոգելոյն՝ եւ բարերար,
Ընդ հաստելոյն՝ եւ ողորմած,
Ընդ կազմելոյն՝ եւ հնարաւոր,
Ընդ յաւրինելոյն՝ եւ հեզ,
Ընդ նկարագրելոյն՝ ամենազաւր,
Ընդ առաջնորդելոյն՝ եւ լոյս,
Ընդ տածելոյն՝ հովիւ,
Ընդ դարմանելոյն՝ խնամիչ,

Ընդ ողջ պանելոյն՝ բժիշկ,
Ընդ ձեռնկալութեանն՝ զաւրավար,
Ընդ անպարտութեանն՝ թագաւոր,
Ընդ արարչութեանն՝ քաղցր,
Ընդ ամենատուր պարգեւացն՝ առատ,
Ընդ միշտ անսալոյն՝ ներող,
Ընդ ոչ բարկանալոյն՝ անոխակալ,
Ընդ կարեացս վշտակցելոյ՝ ծածկագէտ,
Ընդ յանձանձելոյ գթոցն՝ ապաւէն,
Ընդ գերունակ զօրովլոյն՝ աստուած,
Ընդ անսպառ բարութեանն՝ աւրհնեալ յամենայնի:

Գ.

Արդ, որպէս ստեղծեր, մինչ ոչն իսկ էի,
Եւ ծանուցար ինձ գոյացուցիչ,
Եւ այժմ զնոգի մաղթողիս[7] մարմնոյս տաղաւարաւ
Յարդարեա՛ անդրէն վերստին յանարատութիւն
Մաքուր սրբութեան նախնի լինելութեանն,
Զի բազմացի՛, առաւել անեցուն եղեալ, յանախ տուչութիւն
Անսահմանելի քոյդ սքանչելեաց նորոգ ներկայիս,
Քան զանցելոց հնոցն ստուերականաց:
Եւ ընդ նառելոյս գթիս մեղացս,
Որքան մտացս թեւ ընթանայ զանքերելին յիշատակել,
Արդարացա՛յց յանուն քո, նզաւր:
Եւ ի պատմելս ինձէն զանձին իմոյ բիծ,
Եւ դու թողցե՛ս զամբարշտութիւն բազում մեղանաց
խոստովանելոյս,
Հզաւր, ծածկատես, ամենափրկիչ,
Զի մի՛ ծայրագոյն լրութեամբ անտեսցս
Դարձեալ նախնումն կարաւտացայց՝
Երանելով սաղմոսին[8] զշնորհաւք փրկեալսն մկրտութեամբն:
Եւ փշովք մեղաց յոգի խոցոտեալ՝
Զեռն քո մխեսցի՛ յիս[9] առաւելապէս այժմէն վերստին՝
Տանրս առնելով զբեռն պարտեացս, քան զքաղցրութիւն
պարգեւացդ:
Այլ ազատեա՛ զիս աւրհնաբանեալ Հոգւովդ Սրբով,



Ձեռ. № 1568, էջ 55բ, ժամ. 1173 թ., մանրանկարիչ՝ Գրիգոր Սկևռացի

Աղաչեմ զՔեզ, տէր ամենայնի, յաւիհնաց մեղացն եւ մահու*:
Քաւ լիցի, թէ անկցի ընդ տկարութեամբ սահմանաւ
Ճշմարտութեանդ ծագումն՝ իբրեւ զԳրոյն աւիհնակ[10],
Քանզի ուր Քաւութիւն է թագաւորեալ, վտարեալ են մեղՔ,
Եւ ի խրախոյս կենդանի բանիդ՝ ոչ է յուսահատութիւն,
Եւ ամբարձեալ Քոյոցդ շնորհաց՝ հալածեալ են պարտիՔ,
Եւ մերձ գոլով ձեռինդ աստուծոյ՝ ոչ գոյ անհնարութիւն,
Այլ ամենեւին լուսաւորութիւն, բովանդակապէս զաւրութիւն,
Անպարտելի կարողութիւն:
Քո է փրկութիւն, կենդանութիւն,
Նորոգութիւն, ողորմութիւն, միանգամայն եւ Քաղցրութիւն,
ԱրՔայութիւն, անեղծութիւն եւ փառՔ յաւիտեանս:
Ամէն:

---

85. Հռովմ., Ը, 2։

ԲԱՆ Ծ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Այլ արդ, քանզի որպէս ոչ է առանց Քրիստոսի աստուծոյ ոգւոց փրկութիւն[2],
Եւ ոչ առանց տեսման աչաց՝ առ լոյս զուարճութիւն,
Եւ կամ առանց արուեստին ճշոյից՝ արեւու երբէք քաղցրութիւն,
Այսպէս եւ ոչ առանց խոստովանութեան ծածկութից
Եւ ստգտանաց անձին՝ քաւութիւն:
Զի զի՞նչ աւգուտ է քեզ մաքրութիւնդ,
Եթէ ընդ փարիսեցւոյն դատեսցիս,
Եւ կամ զի՞նչ վնասեսցեն զիս պարտիքս,
Եթէ ընդ մաքսաւորին գովեցայց[3],
Եւ կամ ո՞ւր ասի պարսաւեալ մարգարէն Յովէլ՝
Երիցս կրկնելով զանձինն եղկութիւն[4],
Եւ կամ զի՞ գուցէ սրբոյն դատաստան՝
Առ ի յիշատակ աւուրն մեծի[5],
Եւ կամ ի՞բր արդեաւք անմաքուր իմացի շրթամբք Եսայի՝[6]
Հեռին ի գործոց տանն Իսրայելի,

Եւ զիա՞րդ ստուած պարտաւոր պաշտի ադամեան մարմնովն՝
Իմոյս կարեկցեալ յանցաւորապէս առ Հայր աղաւթել,
Եւ կամ յո՞րս բարգմանի առած առակին,
Թէ՝ Սիրտ իմաստնոյն՝ ի տան սգոյ,
Եւ սիրտ անմտին՝ ի տան ուրախութեան*:
Զի որ զխայելն Ադամայ անձին իւրում ոչ գրեսցէ
Եւ զմեղս ամենից ինքեան ոչ համարեսցի,
Իբր երջանիկն արքայից՝[7] զհարցն,—
Կորոյս զիւրն արդարութիւն՝
Որպէս անախտակիր գոլ բնութեանս,
Եւ ոչ բերկրի սիրտ առ զուարթութիւն երեսաց
Աւետեաւք յուսոյն, ըստ սաացելոյն[8],
Եթէ ոչ յառաքելոյն Քրիստոսի ուսեալ՝
Ամենայնիւ անա ըստ աստուծոյ տրտմեսցի[9]:

Բ

Արդ, ըղձալի է ինձ յաւէտ ստանաւր,
Խրատն նին՝ նորոգ ընկալեալ հոգեւոր հանճարեղին,
Զոր տէրն իսկ երկրորդեաց,
Երթալ նստել ոչ յառաջին բարձին հպարտից[10]
Ընդ ամբարշտացն նանրախորհուրդ ժողովելոց,
Ուստի Դաւիթ եւ Երեմիա,
Ոխտիւ կանոնի սահման հաստատեալ, հրաժարեցուցին[11],—
Այլ ընդ զղջացեալսն սրտիւ, պատկառեալսն մեղաւք
Եւ ի դատաստանաց մեծին պակուցեալ ահիւ հատուցմանն՝
Յետնոցն հաւասարեալ տաւէն ի յերկրի կամաւ խոնարհութեան,
Ուստի բարձրեալն ստուած պարարեալ բերկրի,
Որով ընդ նախադասեալսն ի բազմականսն երանութեան
Համարձակեցայց թէ՛ ես եւ թէ՛ նա՝ հետեւեալ սովիմք:
Առ որ զերծեալ ի բամբասանաց բանի մարգարէին,
Որ ի վէսս ոմանս ակնարկի.
Մի՛ յիս, ասէ, մերձենար. մաքուր եմ, եւ ո՞վ զիս տեսանիցէ[12],—
Այլ զանկշիռն խոնարհութիւն երջանկին Դաւթի ինձ նպաստ առեալ՝
Ասել ընդ նմին. Ես իբր զանասուն համարեցայ՝*
Հերքեալ ի զգայութենէ, եւ հասին չարիք ինձ շուրջանակի[13],

20. Ժողով., Է, 5։
47. Սաղմ., ԽԲ, 23։

Եւ նեխեցան եւ փտեցան վէրք իմ ի յանզգամիս անբժշկութիւն*:
Եւ զայլոց ոմանց ընտրելոց ի յԱսորեստանի՝
Զկամաւորն կշտամբութիւն մեղապարտութեան անձանցն անարատից[14],
Ընդ որս եւ զեզրի մեծի քահանայի զասելն ես ինձէն առեալ բարբառիմ,
Թէ՝ եւ ոչ զերեսս բաւական իցեմ համբառնալ ի վեր առ քեզ, աստուած[15]:

Գ

Արդ, ես՝ ճշգրիտ պատկեր ամենայն երկրի[16],
Զիմս խառնեալ ընդ նոցին պարտիս
Եւ ի նոցայոցն զառ իս դառնութիւն կրկին առաւելեալ,
Նոքաւք հեծեծեցից,
Թէպէտ եւ չէ ինչ պիտոյ զարշութեան գունոյ
Դարձեալ տգեղութիւն:
Ահա արդ մեղայ,
Զի անմտութեամբ գործեցի զոչ հանոյսն քո՝
Բազմաւք սխալեալ յանցաւորութեամբք:
Նայեա՛ յիս, գթած,
Որպէս երբեմն յուրացութեանն ըմբռնեալ Պետրոս[17],
Զի յոյժ ունայնացայ:
Լուսաւորեա՛ ինձ զողորմութեանդ քո ճառագայթ,
Ամենեւին բարերարութիւն,
Զի ընկալեալ զաւրհնութիւն քո, տէր,
Արդարացայց, կեցից եւ մաքուր եղէց
Յանստեղծիցն քո՝ իմոց լկողաց:
Զունիմ համարձակութիւն
Զմեղապարտ ձեռինս հաստուած առ քեզ տարածանել,
Մինչեւ մատուցես զաւրհնեալդ քո զաջ՝
Ի նորոգութիւն դատապարտելոյս:
Արդ, յաղթեա՛ վերստին իմում յամառութեան քոյին հեզութեամբդ՝
Առ իս ժամանեալ մարդասիրապէս,
Եւ զամենայնն յամենայնի ամենայնիւ քո կարողութեամբդ
Զառաջին չարիսն, միջնովքն եւ վերջնականաւքն[18], քո՛ղ ինձ,
Հնարաւոր անհասից Քրիստոս թագաւոր լուսոյն արդարոց:

49. Սաղմ., Լէ, 6:

Դ

Զեմ արժանի յիշել զանուն քո աւրհնեալ,
Զի վնասակար եմ բարեգործիդ մահու հարուածոց՝
Առ կնիքն, առ շնորհն, առ փչումն,
Առ պարգեւն, առ աւանդն, առ ձիրն,
Առ անունն, առ որդեգրութիւնն, առ պատիւն արքայական,
Առ պատկերն, առ դրոշմն, առ աւծումն,
Առ նոխութիւնն, առ համարձակութիւնն, առ ընտանութիւնն,
Առ կեանսն, առ լոյսն, առ երանութիւնն,
Առ յոյսն, առ փառսն, առ անխոնարհելի բարձրութիւնն,
Առ պսակն անկապտելի, առ խոստմունս ծածկեցելոցն,
Որ քեւ, տէր Քրիստոս, բազմաւք աւետարանեցաւ
Ինձ՝ յամառելոյս իժիս եւ քարբիս,
Ունկնախից եւ լսելափակ անլուր ականչացս[19],
Որ միշտ յառաւելութեան քումդ բարութեան,
Յոգնապատիկ յաւէտ քան զոյն չարիքն իմ յանախեալ՝
Իսպառ կործանեցին, մերժեալ ի կենաց՝ ընդ մահ կապեցին՝
Ծառայ կարգեալ ապականութեան[20]:

Ե

Եւ արդ, դու միայն իրաւակշիռ եւ ճշմարտադատ բարերար,
Աւրհնեալդ ի գթութեան, մեղայ քեզ, անաւրինեցայ, անիրաւեցայ,
Վասն որոյ եւ եղծայ, զեղծայ, յանցեայ, ամբարշտեցայ
Եւ ոչ լուայ խոստովանեալ եւ երկրպագեալ գովեալ քո բանիդ:
Որ դու իսկ երեւեցար անճառելեաւ քո սիրովդ,
Զոր գրելն իսկ մեծ է, եւ նշանակելն՝ սարսափելի,
Քեզ արդարութիւն եւ փառք եւ մշտնջենաւոր գովութիւն,
Եւ ինձ՝ պատկառեցելոյս ի քէն, խնամակալ,
Քաւութիւն եւ ողորմութիւն եւ բժշկութիւն,
Աւգնութիւն եւ պահպանութիւն սրտի եւ ոգւոյ,
Բարեբանեալդ յամենայնի յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ԾԱ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Եւ արդ, առ երկրածի՞ն ոք պաղատեցայց[2] այրս[3] մահացու ամենապատիր,
Եթէ ընդունայն է աղաղակելն,
Առ մահկանացո՞ւ բանական,
Եթէ սուտ իցէ փրկութիւնն առ յուսոյն վստահութիւն,
Առ մա՞րդ ոք եղծական,
Եթէ ընդ տկարութեան բանին՝ եւ նանիր է զաւրութիւնն,
Առ իշխա՞նս երկրաւոր զահից,
Եթէ անցաւոր է ընդ ինքեանս եւ իւրեանցն բարութիւն,
Առ եղբա՞յր ոք հարազատ,
Եթէ կարաւտ է կամելոյն առ անձինն անդորրութիւն,
Առ հա՞յրն իմ երկրաւոր,
Եթէ պակասեալ են խնամականքն ընդ աւուրց նուազութեանն,
Առ մա՞յրն իմ, որ երկնեաց,
Եթէ կասեցան գթութիւնքն ընդ նահանջել կենդանութեանն,
Առ թագաւորութի՞ւնս աշխարհի արդեաւք,
Որք զմահացուցանելն միշտ արուեստաւորեն, քան զկենագործելն,—

Այլ առ քեզ, բարերար աստուած, աւրհնեալ ի բարձունս,
Որ կենդանի ես եւ զկենդանութիւն տաս ամենայնի,
Որ եւ յետ վախճանին զաւրես անեղծապէս նորոգել:

Բ

Որ եթէ փախնումք ի քէն՝ դու զկնի ընթանաս,
Եթէ տկարանամք՝ զաւրացուցանես,
Եթէ վրիպիմք՝ շաւիղ դիւրութեան ուղղես,
Եթէ պատկառեմք՝ քաջալերես,
Եթէ ախտանամք յանձն եւ ի մարմին՝ բժշկես,
Եթէ զարշանամք մեղաւք՝ մաքրես,
Եթէ ստեմք՝ քո ճշմարտութեամբդ արդարացուցանես,
Եթէ յանդունդս ներքինս սուզեալ գլորիցիմք՝ յերկինս ցուցանես,
Եթէ ի կամաց մերոց ոչ դառնամք՝ դու դարձուցանես,
Եթէ մեղանչեմք՝ ողբաս,
Եթէ արդարանամք՝ ժպտիս,
Եթէ աւտարանամք՝ սգաս,
Եթէ մերձենամք՝ տաւնես,
Եթէ տամք՝ ընդունիս,
Եթէ յամրանամք՝ երկայնամտես,
Եթէ մեք ժխտեմք՝ դու առատապէս շնորհեալ ընձեռես,
Եթէ լքանիմք՝ տրտմիս,
Եթէ արիանամք՝ խնդաս:

Գ

Որպէս հարիւրորդ երկրորդ սաղմոսն աւրհնաբան, հռաշաւորական
Զվհատելոյս զսիրտ սփոփէ
Եւ մեծ յոյս կենաց աւետարանէ՝ առ փրկութեանն հանդէս,
Որ յաղթականն է դիւաց եւ տարակոյս՝ բանսարկուին,
Որ իբր զխաչին տէրունի նշան բարեբախտ, պանծալի, սքանչելափառ,
Անխոնարհելի՝ բարձրութեամբ լուսոյ
Եւ անպարտելի՝ վերնոյն զաւրութեամբ,
Կանգնեալ է ախոյեան անվանական
Եւ անշարժական ամենայնիւ յափտենական՝
Ընդդէմ անբարի բարուց բռնութեանն Բելիարայ,

Որ ունի յիւրեան զանձս հոգեւոր ազգից գիտողաց մտաց՝
Ընծայեալս զպարտումն մահու եւ զլուծումն մեղաց,
Եւ յոյսս կրկինս յերկուս յափտեանս,
Եւ զնորոգումն խոստման անեղծութեան արդարոցն,
Կանոնս բարեհրաւէրս եւ կենդանատուրս, գրեալս հոգւովն աստուծոյ,
Որպէս ամենայն իսկ երգ սաղմոսացն,
Մաքուր սրտից է տեսանելի,
Կտակ կենաց՝ մարդկան նկարեալ:

Դ.

Զի թէ ի նախնումն տկար կերպարանն[4]
Զայս աւետիս եւ վստահութիւն ընդգրգեալ ունէր՝
Կործանման մահու նախաժաման մեծ աւետագիր
Եւ կեանս երկնակրաւնս, վերնակենցաղս, միշտ աննառելիս,
Եւ այն՝ ջնջական գիրն եւ յեղանակաւոր աւրինակն,
Եւ պաշտաւնն՝ դատապարտիչ վնասութեան յանցաւորացն,
Եւ խափանելի՝ կտակն երկրային,
Եւ տկար՝ հաշտարարութիւն միջնորդացն,
Եւ թերութիւն՝ բանից մաղթողացն:
Որ զի թէ Մանասէի փրկութիւնն խոստովանելի է[5] անդուստ վկայեալ՝
Յետ այնքանեաց մեղանաց անբժշկականաց,
Որ արեամբն արդարոց ելից
Զնուիրեալն մեծի թագաւորին հրաշանուն քաղաք հայրենի,
Ըստ մարգարէագիր անսուտ պատմութեանն,
Որ եւ զմեծն իսկ տեսանողաց՝[6]
Բազմերախտիս ձեռնկալութեան խնամողաւրէնն պաշտպանութեան,
Նախնակերտ յարկին տեսչութեան, մանկավարժ իւրեան եւ նախնի,
Մեքենայիւ մահու սղոցեաց,
Ի յերկուս մասունս խզեալ՝ դժնդակ տանջանաւք մաշեաց,
Իբր խորհրդով ապստամբութեան՝ զկուսոյն փրկանակ կտրեալ:
Առ որով զչար յաւելուածն մոլեգնական՝
Զքրէական վերնամարտութիւնն ի բարձրեալն յանդգնութիւն,
Քանզի ոչ պատկառեաց երբէք

Զտեղծողին պատիւ եւ զանուն յիւրաքնակ խորանէն մերժել,
Հալածեալ զաստուծոյ հոգին՝
Բելիարայ զանձն դաւանեաց:
Քանզի զնոյն տաճար տիրական՝
Խնկարկութեան հաստողին սահման,
Հոչակաւորն երկրի տեսարան,
Զսարսափելին ազանց սրբարան,
Ուր տեսիլք հրեշտակականք եւ աստուածային հրաման յաղթողականք
Լուսաւորապէս յայտնութեամբ ազդեալ երեւէին,
Զայն վայր երկնանման, ահաւոր, սքանչելատես,
Քեւանայ ումեմն քաղդիմակի նախանձարկու պատկերի[7]
Աւերածոյն անապատի պաշտաւնատեղ զարշելի
Եւ դիւաեեններ զոհարան պատրաստեալ կազմեաց,
Զրկեալ զարքայն երկնաւոր ի յարքայականն կայից,
Զամենահարուստն՝ ունայն ի ստացուածոց իւրոց,
Զտանուտէրն՝ անհանգիստ եւ թափառական տատանեալ,
Բէեղզեբուղայ[8] ձեղուն նկարեալ,
Եւ զանունն սհեղ վտարանդի արարեալ[9],
Գերի տարեալ զաւանդ զովելոյն,
Ողբալի զողորմածին մասն նուազեցուցեալ,
Աղուեսուն փոքու ապարանք զորահն լուսոյ կարգեալ,
Եւ բնաւից ունողին եւ ոչ գլխոյն տաղաւար յիւրայոցն եդեալ[10],
Հատեալ զցանկ հզաւրին՝ բախտից հմայից
Զսեղանն մեծախորհուրդ արեանն սրսկման երեւեցուցեալ,
Լայնեալ հետս բազումս ընթացելոց ի գայթակղութիւն
Հովիւ կորստեան հաւտին սատակման՝
Մոլորութեան բուռն վարդապետ,
Եւ այն՝ գիտութեամբ կրաւնիցն աւրինաց,
Հայր ունելով զմեծն Եզեկիա՝ զնմանակիցն Դաւթի:

Ե

Այնքան ստացեալ զտմունս չարեաց, որ եւ զաստուծոյ պատիւն,
Որ զարքայութեանն փառս ընծայեաց նմա, հայհոյեալ եւ թշնամանեալ
Եւ զադաւթկերացն բազմութիւն սուսերաւ մահու խողխողեալ,
Ընտանի դաւանան, մերձաւոր վտանիչ,

Հարազատ սատակիչ, կցորդակից սպանող:
Առ աստուած ոչ գոյր դառնալ, զի ուրացեալ էր զնա,
ԶԱբրահամ ոչ էր յիշել, զի խորթացեալ էր ի նմանէ,
Իսահակաւ ոչ էր աղաւթել, զի նզովեալ էր ի նմանէ,
Իսրայելիւ ոչ էր պարծել,
Զի տարագիր էր անուան կոչմանն մեծախորհուրդն շնորհի,
Զդաւթեան երգ ոչ էր նուագել, զի կշտամբիչ էր նորին,
Ի քաւարանն ոչ էր մերձենալ, զի պղծեալ էր զնա,
Ի տապանակն աստուածագիծ ոչ էր ապաւինել,
Զի ընդ գարշութեան ձուլածոյին էր փոխանակեալ,
Առ Մովսէս ոչ էր կարդալ, զի անքաւելի էր պարտիքն, որ առ նա,
Առ Ահարոն ոչ գոյր աղաչել, զի վնասապարտ էր առ նա,
Առ մերձաւոր մարգարէիցն գունդ ոչ էր դիմել, զի սպանող էր նոցա:
Եւ նորա քաւութիւն մեղաց
Եւ արքայութիւն թագաւորութեան
Վերստին պարգեւեալ տուաւ,
Զի քեզ, բարերար, բազմացուցես եւ կարգեցես
Զգովեստս աննաւս եւ անլռելիս
Ի յազգս տոհմից եւ ի դարս ժամանակաց,
Եւ զդուռն յուսոյն մտից անփակելի պահեցես՝
Ի փառս քոյդ բարձրութեան
Եւ ի փրկութիւն դատապարտելոյս,
Անմահութեանց պարգեւաց տուիչ Քրիստոս,
Գովեալ յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ԾԲ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ
ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Աւրհնեալ տիրաբար ի քումդ էութեան,
Անսահմանելի եւ անփոփոխադրելի, իսկապէս բարի, պաշտաւն խնկելի
Եւ երջանկութիւն խոստովանելի ամենայն երկրի,
Երկայն յուսոյ ամենապատրաստ տեսութիւն, գթած, ողորմած,
Որ ոչ պահես ոխս բազմութեան ամաց մեղանաց՝ քթթել միական[1],
Որ հրաշաւորս, զարմանալիս, զեր քան զամենայն ազինս նախնեացն,
Անսահման առաւելութեամբ կրկին ընդ միոյ հանեցար հեղուլ
Զողորմութեան վերնահոս վտակս ամենախնկաւորս՝
Ի շնորհաբաշխութեանս նորումս:
Եւ զանդուստ զմուտս լուսարանի պատուհանին անձկութեան
Նշողիցն աղաւտականաց չափով գիտութեանցն, ըստ Սողոմոնի[2],
Եւ իւր իսկ նմին եւ ինձ ընդ նորին
Բացեր, ընդարձակեցեր թշուառացելումս զառագաստն անչրպետարան
Եւիցն ողորմութեան ձրի պարգեւացն աստուածականաց:

Զոր ընդ մէջ իմն մասնաւորաւք աւետաւոր յիշատակաց
Եւ ի հնումն զայսր տպաւորութիւն աւրինակաւ նկարագրեր`
Զ՚Դարձարուք առ իս, եւ ես դառնամ առ ձեզ*,
Եւ` Յորժամ դարձջիս եւ հառաչեսցես, յայնժամ կեցցես*:

Բ

Նա զի եւ զաղջամղջին սեւութիւն գունոյն
Փոխարկել ի ձեան պայծառութիւն,
Եւ զարանցն արեամբ ներկելոցն`
Յեղանակել ի պատահումն գեղման,
Ըստ Եսայեայ եւ Զաքարիայ[3],
Եւ ի մէջ բարկութեանն` դարձեալ զոյգ զողորմութիւն[4],
Քանզի անապատանալ քաղաքացն Իսրայելի[5] եւ դարձեալ բնակիլ,
Եւ ճանապարհացն ամայի լինել ի չգոյէ մարդկան եւ անդրէն
հետեւիլ[6],
Եւ լքանիլ ի սովոյն ոգւով եւ դարձեալ զաւրանալ ձեռամբ,
Եւ գնալ աստուծոյ ի տեղի իւր զայրացմամբ եւ դառնալ
ողորմութեամբ[7],
Ըստ ներողութեան` զելսն եւ ի մէջ սաստիցն սպառնալեացն`
կրկին պաշտպանութիւն,
Եւ ի սրտին խռովութեան` յուզումն խնամոց գթութեան:

Գ

Այս մարգարէիցն ձայն խնկելի,
Որ զաւրհնեալդ քո գալստեան
Զազատարարդ հրաման կանխաւ ազդէին,
Եւ զոր չէ բանիւ նիւթեղէն լեզուի
Ընդ թիւ արկանել վասն անբաւութեան,
Փոքունք են եւ նուազունք
Աւրինակք եւ նմանութիւնք հինք եւ ժամանակաւորք
Առ աւետեացդ քո յայտնութիւն
Եւ խաչիդ փրկագործութիւն:
Որ յամենայն վայրի կառուցեր
Զխորանն վկայութեան արեան քո ուխտի,

17. Մաղաք., Գ, 7: Զաք., Ա, 3:
18. Ես., Լ, 15:

Որ մեծաբարբառ միշտ աղաղակէ[8],
Քան զդատակնիք մահուն Հաբելի,
Զյաղթանակ բարեաց քումդ հանդիսի,
Կեանս կրկինս եւ անմահականս`
Շնորհաց, մկրտութեան, յարութեան, նորոգութեան,
Առ քեզ ընտանութեան, ընդ Հոգւոյդ Սրբոյ միութեան,
Քաւութեան, ազատութեան, լուսաւորութեան,
Մշտնջենաւոր մաքրութեան, իսկապէս երանութեան,
Ընդ վերնայնոցն կցորդութեան, անկապուտ փառաց,
Ի շրթունս մեր ձայնիւ բարձրելոյն
Հաշտեցուցիչ բանից աղաչանք:
Եւ զոր ահաւորն է ասել, կարգեմ աստանաւր,
Յիշատակ եղեալ մեծիդ երախտեաց`
Աստուած իսկ լինել բնութեամբ շնորհին
Եւ ընդ հաստողիդ միանալ` տէրունի մարմնոյդ ճաշակմամբ
Եւ ընդ լուսոյդ կենաց խառնութեամբ,
Զոր կատարումն երջանիկ խոստման,
Ըստ Պաւղոսի բանին, ոչ ունէր Աւրէնն[9]:
Այլ դու, փրկութիւն, եկիր հայրենիդ քո հարստութեամբ,
Արարեր եւ կատարեցեր զյուսոյն յերկարաձգութիւն,
Որ առ քեզ պահեալ անհամառաւտելի, քաւիչ ամենայնի:
Եւ քեզ փա՛ռք ընդ Հաւր քում,
Ի գովեստ բարեբանութեան Հոգւոյդ քո Սրբոյ
Յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

ԲԱՆ ԾԳ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Տէր, տէր զաւրութեանց, բոլորից գոյից թագաւոր,
Աւրհնաբանեալ ողորմութիւն, աստուած ամենեցուն,
Որ յաղթես սահմանի լայնատարած ընդարձակութեան,
Ամենայն անբաւութեանց դու ես որքանութիւն,
Մինչ զի կարծրն քեզ հոսանուտ է, եւ լոյծն քեզ՝ պնդակազմ,
Եւ չիք քո իր անհնարաւորական, յաղթող զաւրութիւն ահեղ,
Հուրն ցաւղ իմն է զովական, եւ անձրեւն՝ բոց կիզանողական:
Զքարն բաւես ցուցանել կերպարան ազգման[2],
Եւ զքանականն դնես անխաւս եւ անշունչ արձան[3],
Զպարտաւորն ողոքեալ պատուական առնես,
Եւ զկարծեցեալն մաքուր՝ իրաւամբք քննեալ դատիս[4],
Զմատուցեալն ի մահ՝ բերկրութեամբ բարեաց արձակես[5],
Եւ զամաչեցեալն՝ զուարթ տեսութեամբ ածեալ դարձուցանես[6],
Կանգնես զմատնեալն խաղբից գլորման[7]
Եւ զստանեալն՝ ի վստահութիւն վիմին հաստատես[8],
Զախտացեալն բազմահառաչ՝ երջանիկ կարգես,
Եւ զյառաջատեալն դարձեալ անդրէն յետս նահանջես[9]:

Եւ յորժամ սպառին առ ի մէնջ բարիքն,
Զառաւել զարմանալիսն յայնժամ ներգործես,
Քանզի վասն քո գիտես թողուլ զմեղս եւ ջնջել զանաւրէնութիւնս,
Եւ քաւիչ լինել անիրաւութեանց եւ զմեղս մեր ոչ յիշատակել,
Ըստ Եսայեայ եւ Երեմիայ[10]:

Բ

Այլ առ շնորհ նորոգ փրկութեանս
Բազմաւք գոհաբանութեամբ հետեւեալ՝
Ի յաճախութիւն անբաւիցն
Լռեալ առ սմին իսկոյն կարկեցայ.
Քանզի կրկնեալ զլուսոյդ անսպառ բարիսդ
Որ ի քէն առ իմ յամառս թշուառութիւն,
Քոյին աղերսիւ առ քեզ մաղթեցից[11],
Յարմարեալ դարձեալ ի նիւթս բանիս՝
Զտառ ողբերգութեան այսր մատենի
Լցից թախծութեամբք եւ հեծեծանաւք:
Այլ առեալ խառնեցից, ի տուողիդ հաճութիւն,
Ընդ ցաւոցն՝ զդեղն,
Ընդ վհատութեանն՝ զխրախոյսն,
Ընդ յուսահատութեանն՝ զյիշատակդ անուան հաստողիդ,
Ընդ տխրութեանն՝ զփոփանսդ,
Ընդ իմումս դառնութեան՝ զքաղցրութիւն կենարարիդ,
Ընդ պատիժ աւրինին՝ զշնորհն,
Ընդ պարտս անիծիցն՝ զազատարար աւրհնութիւնդ,
Ընդ մարմնոյ մահուն՝ զամենայնիւ նորոգութիւնդ:

Գ

Հաւատամ հզաւրիդ բանի, ուստի վկայեմ,
Լո՛ւր լռութեան սրտիս, տէր Յիսուս,
Որ հնչումն է առ քեզ մեծութեան ձայնի երկար գոչելոյ:
Որ մարմնակից եւ պատկերակից մեր եղեալ,
Եւ քահանայապետապէս անաւրինակդ զաւրինակին խորտակեալ զլուծ,
Ընդ զենման մահու անասնոցն, բարեբանեալ մարմնոյդ նուիրմամբ[12]

Անմահապէս միշտ մատուցանիս եւ աննուազաբար քաւութիւն շնորհես
Ոչ սակաւամեղիցն միայն,
Այլ եւ որոց հատեալ է ակնկալութիւն առ ելս կենաց:
Զի ո՞րքան զաւրէ մարմնոց անդամոց առ մեղս կենդանութիւն,
Թէ եւ բիւրուց ամաց ունիցի յերկարաձգութիւն,
Յորժամ, աստուածդ բոլորեցուն, վասն սորին կամաւ եւ յաւժարութեամբ
Զենումն ընկալեալ, մահու համբերես՝ բաշխեալ ի քաւութիւն:
Զի ոչ եթէ, մաքրութեանդ աղբիւր,
Պարտական գոս մահու յաւրըստաւրէ կատարիլն,
Այլ կամաւք քովք, Հոգւոյդ գործակցութեամբ,
Ի հաճութիւն Հաւր եւ ի մեր հաշտութիւն՝ ցանկ մատուցանիս:
Իսկ եթէ, ամենիցդ աստուած անքնին,
Իմովս վասն իմ առ իմ փրկութիւն, ի դէմս իմ,
Իբր թէ ընդ քոյդ էութեան ես իցեմ
Մարմնով պարունակողիդ կցորդ միացեալ,
Եւ դու, բարերար, յաղագս իմ ի յիմս կերպի,
Փոխանակեալ ընդ իմում պարտեաց,
Եւ մահ ընկալեալ անպարտդ՝
Զմահապարտիս վնասուց պատուհաս,
Եւ ի յիմ անուն յանցաւորապէս,
Որպէս թէ կամաւ ընդ քեզ ես կրիցեմ,
Բազումս մեռեալ՝ եւ մնաս կենդանի,
Ոչ ուրացողացն ձեռաւք, այլ դաւանողացն հաւատովք
Աստուածապէս նուիրեալ եւ ի մասունս անհատս բաշխեալ:

Դ.

Ասէր ոմն ողոքաւոր՝[13] չաւատալեացն պպշտաւնատար,
Մեծ ինչ եւ անկշռելի առ սմին դատէր՝
Անյարմարագիր անձին յուսադիր.
Հաւատամ զփառս եւ զերջանկութիւն,
Քան թէ մարտիրոսութեամբ իսկ,
Թող թէ ուղղութեամբ իմս թշուառութեան,
Յանցաւոր մարմնիս վախճան ընդունել[14]:
Իսկ զանճառութիւն խորհրդոյս այսու դիտեցի.
Դաւանէր իսկոյն, որ զի եւ մաքրոցն անձինք

Առանց նուիրման այսր յիշատակի
Չեւ են իսկապէս կատարեալք իսպառ,
Եթէ ոչ ընդ այս հրաշակերտութիւն մեծութեան հոգւով խառնեսցին:
Ապա թէ՝ Մեղաւորիս մասին կրկին մատուցար բաժին,—ասելով՝
Յուսայր, իբրեւ այն թէ՝ ես ինքն եղեր ճշմարտի՝
Գրաւեալ զիմս դաժանութիւն ընդ քում համեղութեան,
Պատարագեալ քոյինանիւթ զանգուածոյ նշխարաւդ կենաց լուսոյ:
Այսու ամենայնիւ, ի վերնատանն նախանուէր բարեշնորհութեան,
Անհնարաւոր ախտիցն ճարակ,
Զմարմին եւ զարիւն իւր բաշխեաց ի քաւութիւն,
Ի վեր կարծեցուցանէր,
Քան զնահատակի վկայեցելոյ արեամբ կատարմամբ:
Յուսոյս աւրինակ յարգաւորութեամբ գրել զիս ի փառս,
Այսմ փրկանաւք հաւատալի երեւեցուցանէր,
Քան թէ քաւելոյ եւ ողորմելոյ եւ շնորհելոյ,
Որչափ աստուածականիդ առ մարդ զաւրութիւն.
Եւ տիրական աստուածախառն մարմնոյն կամաւորական նուիրումն՝
Առ անասնական սպանդին մատուցումն,
Եւ անմահն՝ առ մահկանացու,
Լոյսն ահաւոր՝ առ ստուերայինս,
Յաւիտենականն, քան զանցաւորս,
Բարձրեալն, քան զերկրաւորս,
Անստեղծն, քան զեղականս,
Բարին իսկութեամբ, քան զթիւրեալս բնութեամբ,
Մանաւանդ զի իւր է կամելն եւ իւր՝ կենագործելն,
Աւրհնութեանն առիթ, քան զանիծիցս պատճառ:

Ե

Արդ, տո՛ւր խոցելոյս ի սիրտ եւ յոգի, աղաչեմ, գթած,
Զառ ի յերկնուստ ընծայեալ զդեղդ կենաց,
Մատի՛ր քաղցրութեամբ առ ախտացեալս մեղաւք,
Քաւեա՛ ի պարտեաց, ամենակատար բաւականութիւն:
Իսկ առ ի յինէն այս է ճշմարիտ եւ անխաբելի կերպարան բանի,
Որ զի հաստիչդ ամենից ի սուրբս բնակես[15],
Եւ ըստ տարազու սերմանն եւ հնձելն է իրաւացի[16],

Ըստ ճշմարիտ բանին Պաւղոսի,
Եւ աչացուացն ի տապ արեւու ոչ է զաւրութիւն[17]:
Այլ դու, բարերար, հաստիչ յոչէից,
Յարգես յաւէտ իսկապէս համայն եւ զդաւանելն զքեզ՝
Բաւական առ կենդանութիւն,
Եւ ոչ ես ընդ սահմանաւ փակեալ աւրինի,
Այլ յաղթես, մանաւանդ թէ խզես զկապ կանոնի,
Եւ դու մնաս պայման անտեաց
Համաւրէն յանցաւորաց տարակուսելոց:
Եւ քեզ ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով,
Փա՛ռք եւ իշխանութիւն յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ԾԴ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Եւ արդ, յամենայնի առ ամենայն ակնկալութիւն քո է ողորմութիւն,
Սկզբնալոյսդ աչաց տեսանելեաց եւ սրտի իմաստից Յիսուս,
Քո է բարերարութիւն, կեանք եւ անմահութիւն:
Դա՛րձ առ իս գթութեամբ եւ հանդերձեսցե՛ս
Դառնալ առ քեզ ինձ կրկին բերկրութեամբ,
Զի առանց քոց կամաց ոչ ունիմ լինել նորոգ փոփոխեալ,
Եւ եթէ ոչ կամք քո գթասցին,
Ոչ զաւրեմ փրկիլ մահու պարտականս,
Եւ եթէ ոչ կառավարդ յարդարեսցես պատրաստել ինձ
Հետս ճանապարհի, որ առ քեզ բերէ,
Վիհ է ինձ խորոց յաշմէ եւ յահեկէ:

Բ

Անհա ո՛չ պարծիմ ամենայն իրաւք նախատեալս,
Ո՛չ պանծամ դսրովեալս,

Ո՛չ խռոխտանամ լքեալս,
Ո՛չ մեծաբանեմ պապանձեալս,
Ո՛չ ըմբոստանամ ձաղեալս,
Ո՛չ երջանկանամ եղկելիս,
Ո՛չ արդարանամ ամբարիշտս:
Զի ո՛չ երբէք հարթ ընթանայ երիվար առանց սանձակալի[2],
Եւ ո՛չ նաւ համբառնայ հանդէպ առանց ուղղչի,
Եւ ո՛չ արաւր կշիռ ինչ գործէ առանց մանկալի,
Եւ ո՛չ երկուորեակք լծոցն ի նահ նեմեսցին առանց եզողի,
Ո՛չ ամպ վերաշուէ առանց հողմոյ,
Ո՛չ աստեղք ցնդին եւ կամ գումարին առանց ժամանակի,
Ո՛չ արեգակն փոխաբերեալ ուր շրջանակի առանց տարրական
աւդոյ,
Եւ ո՛չ ես, նոքաւք հանդերձ՝ առանց բարեգործիդ հրամանաց
ակնարկութեան:
Զի դու միայն ես տուիչ կենաց բանականաց
Եւ խնամիչ՝ կարգաց հոլովման արարածոց,
Եւ ի քէն է ինձ փրկութիւն, ըստ սաղմոսողին*,
Եւ դու ձայնես բարբառ խնդալից աւետեաց հնչման
Յականջս լսելութեան ամենայն հասակի.
Եկա՞յք ի հանգիստ իմ, բնաւին աշխատեալք,
Եւ ես մաքրեցից զձեզ ի պարտեաց[3]:

Գ

Իսկ զի՞նչ աւգուտ ի լուացմանէն,
Եթէ կրկնակի զազրացայց,
Եւ կամ ո՞ր աւգուտ ի ճաշակմանէն,
Եթէ գեհենին մատնեցայց,
Եւ կամ զիա՞րդ յԱբրահամ[4] պարծեցայց,
Խոտրացեալս ի գործոց նորին,
Որդիս զարշութեան հաւր ամովրհացւոյ[5]
Եւ մաւր քետացւոյ կամ քանանացւոյ,
Ըստ մարգարէին, որ առ իս յանկաւոր ձայնի:
Ժառանգս մերժելի երովպացի
Եւ ոչ սենեկին Սառայի[6],
Ըստ տեսանողին առ իս առածի[7]:

29. Սաղմ., ԿԱ, 1:

Եղբայրս Շամրնի եւ կամ Գոմորայ[8],
Համբակս անլուաց եւ անաղելի՝
Խակակուր պորտոյն խակութեան Ողայ եւ Ողիբայ[9],
Ըստ Եզեկիելի կրկնանախատն կշտամբութեան:

Դ

Եւ քանզի ի ծուփս բազմավտանգս
Ալետանչ հողմոյ սաստկապէս զգուեալ,
Ուժգին լլկանաւք իսպառ տագնապմամբ ի ծովին՝
Փոխեալ ընկեցեալ ի վտակն վայրենական ողողիչ,
Առ որս զմատունս ձեռացս այսր անդր տարաբերեալ,
Իբր ի հոսանաց բռնութեան զարնանազայր գետոց
Արտաձգեալ յակամայ ընթացս ողորմագին գլորման,
Ջրակոյլ, ոգեսպառ պղտորարբութեամբ,
Դաժանահոտ, սկախառն, մամռարմատ, խառնախոհ,
Մահաբեր երկամբք վանեալ,
Ըստ որոց յուղխիցն հեղեղիցին հեղձուցեալ,—
Այսու առակաւ եւ ես՝ եղկելիս[10].
Խաւսին՝ եւ ոչ իմանամ,
Գոչեն՝ եւ ոչ ինչ լսեմ,
Բարբառին՝ եւ ոչ զարթնանամ,
Հնչեն՝ եւ ոչ փոխադրիմ,
Փողեն՝ եւ ոչ գումարիմ,
Վիրաւորիմ՝ եւ ոչ եւս զգամ,
Կոցն զարշութեան նմանեալ՝
Թափուր յազդմանէ բարեաց իմաստից:
Արդարեւ չար առաւել յաւէտ իսկապէս,
Քան զաւրինակդ նշմարտութիւնս, ատելի եւ մեղադրելի
Եւ ատենին Քրիստոսի արժանապէս մատնելի:

Ե

Եւ քանզի անդառնալի ուղւոյն յիշատակ
Աստեացս պարտեաց զայս կտակ թողի՝ որոց ընթեռնուն,
Իմովս բանիւ առ աստուած կարդալ հանապազորդութեամբ,—
Այս կացցէ սահման յանձնառական խոստովանութեան

Մշտնջենաւոր ձայնարկու առաջի քո, ամենակալ,
Զոր գիրդ՝ ընդ մարմնոյս, եւ բանդ՝ ընդ հոգւոյս[11]
Զանսահմանելիդ միշտ թախանձեսցէ,
Իբր յանեղծական մաղթողէ ընկալեալ աղերս ի յիմոյս ձայնէ,
Բարեգութ, մարդասէր, աւրհնեա՛լ յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ՇԷ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Եւ վասն զի սլացեալ ոգւոյս թեւաւք
Ի թիւս անբաւից ծննդոց մարդկան՝
Եղի ի կշիռս իմանալեացս մտաց,
Ոչ գտի համեմատ զոք ինձ պարտաւոր,
Եւ առ այս զդաւթեան սաղմոսին զբան ի յերգ ինձ առի՝
Դառն կշտամբութեան գաւազանաւոր գործավար.
Ո՞վ յարիցէ ընդ իս ի չարիս հաւասարել յանաւրէնութիւնս*:
Եւ քանզի այս ըստ սմին մասին կնքեցաւ
Եւ ճշմարտեցաւ առ այրս մահու,
Եւ ես վկայեմ կրկին հաստատեալ,
Առ այր իրաւունս գրեմ՝ ինձ միայնոյ զեղծանիլ իսպառ,
Քան իմովս բանիւ բազմաց տարագրիլ,
Թերեւս սովիմբ առ այսու արդեւք եւ ինձ շնորհեսցես՝
Ծնորհողիս զպարտիս իմոցն[1]:

7. Սաղմ., ՂԳ, 16։

Բ

Ու արդ, զի՞նչ քեզ աղերս հաճոյական ի յայսմ եւ ի սոյն
Ու ծուխ անուշից ընդունելի խնկոց մատուցից,
Գովեալ թագաւոր երկնաւոր Քրիստոս,
Եթէ ոչ զառ ի յինէն անիծեալսն աւրհնել աղաւթեմ,
Զկապեալսն արձակել, ազատել զդատապարտեալսն,
Բարեգործել զնզովեալսն, պսակել զթշնամանեալսն,
Սփոփել զտրտմեցեալսն, դարմանել զխորտակեալսն,
Խնամել զսարտուցեալսն, պատսպարել զնենգեալսն,
Զվիրաւորեալսն ի մարմին՝ յոգի բժշկել:
Եթէ աւրհնութեան բանիւ առ ոք մատուցայ՝ լուիցե՛ս,
Իսկ եթէ անիծիւք՝ մի՛ հայեսցիս ընդունել, գթած:

Գ

Ես՝ տառապեալս ամենաքշուառ,
Ի վերջին սպասաւորութեան մաղթանաց այսր մատենի,
Ի բովանդակ մտաց շնորհեցի իմոցն՝
Փակեալ առ ի քէն զանիծիցն դժնդակ ըղձիցն չարաշուք ձայն,
Եւ դժնէից նենգողացն իմոց՝
Ընդ բարիսն ի բոլոր սրտէ հաշտութեան արգահատեցի,
Վասն որոց եւ ծունր պաղատանաց կրկնեցի[2]:
Ո՞րչափ դու ինձ, ահա յայց ելեալ,
Առաւել ողորմեսցիս ըստ քոյդ մեծութեան,
Գովեալ խնամակալ, կեանքդ՝ մահացուիս,
Հզաւրդ՝ տկարիս, ամենակարդ՝ վարանելոյս,
Իմաստութեանդ աղբիւր՝ յիմարիս եւ ՛թմբրելոյս:
Քանզի յաւէտ սխալեալ անկայ,
Իբրեւ զողողակ մթային ոչ ընտելական[3],
Ի խաղբս մահու անզգայապէս,
Զիմացայ զկորուստն, չգիտացի զորոգայթն,
Զտեսի զըմբռնող որսոյն ծածուկ մեքենայս,
Զկարծեցի զխաբումն կերպարանաց կեղծաւոր վարմին,
Զնկատեցի զգայթակղութիւնն շուրջանակի,
Զշաւշափեցի զպատանդիչ զցանցարկ կարթին:
Ժամանեցին ինձ չարիք,
Եւ ես ոչ կարացի ճանաչել, ըստ սաղմոսողին*:

47. *Սաղմ., ԼԹ, 13:*

Դ

Քանզի եւ որպէս իմաստակի ումեմն արտաքնոյ
Բարւոք թուեցաւ չար ասել զմահ՝ առ չիմանալոյն պատճառի[4],
Եւ ես վկայեմ իմովս բանիւ.
Քանզի իբր զանզգայ պանարս անասնոց՝
Մեռանիմք, եւ ոչ զարհուրիմք,
Կորնչիմք, եւ ոչ հիանամք,
Թաղեցեալ լինիմք, եւ ոչ խոնարհիմք,
Տարագրիմք, եւ ոչ տագնապիմք,
Եղծանիմք, եւ ոչ զղջանամք,
Մաշիմք, եւ ոչ մտառեմք,
Պակասիմք, եւ ոչ պատրաստիմք,
Գնամք, եւ ոչ զգուշանամք,
Գերիմք, եւ ոչ եւս զգամք:

Ե

Իսկ հանգիստ ասել երջանկին Յոբայ զվախճան մարդոյ[5],
Եւ ես խոստովանիմ զսոյն ընդ սրբոյն,
Եթէ ոչ ունէի զբեռն աշխատութեան մահացու գործոց ստանձնեալ,
Մանաւանդ զի որոգայթն՝ զաղտնի,
Եւ ճանապարհն՝ աներեւակի,
Տարր ժամանակիս՝ յանէից,
Անցեալն՝ անյայտ, եւ ապառնին՝ կարծողական,
Ես՝ անհամբեր, եւ բնութիւն՝ թերահաւատ,
Ոտք՝ անհաստատք, եւ միտք՝ ցնդեալք,
Կիրք՝ հարկաւորք, եւ բարք՝ անժուժկալք,
Մարմին՝ մեղսամակարդ, եւ յաւժարութիւն՝ երկրասէր,
Դիմամարտութիւն՝ տնկակից, եւ խառնութիւն՝ ներհակական,
Բնակութիւն՝ կաւեղէն, եւ անձրեւք՝ ուժգնակիք,
Կարիք՝ անբուելիք եւ պատահարք՝ ամենազրաւք,
Միտք՝ չարախնամք, եւ տենչմունք՝ բարիատեացք,
Կեանք՝ առաւրեայք, եւ զմբաղք՝ սակաւաւորք,
Խաբմունք՝ յիմարութեան, եւ խաղալիք՝ տղայականք,
Աշխատութիւնք՝ ընդունայնք, եւ վայելմունք՝ երազականք,
Համբարք՝ ոչնչից, եւ պահեստք՝ հողմոց,
Նմանութիւնք՝ ստուերաց, եւ կերպարանք՝ ծիծաղելիք:

Քանզի իբրեւ եկն եհաս պատուիրանն,
Ըստ պաւղոսեան բանին,
Անպատրաստ գտեալ զիս ինքեան,
Մեղքն կենդանացան՝ յանդիմանել յարդարութեանցն,
Եւ ես մահացայ կենացն եւ կենդանացայ կորստեանն[6]:

Ձ

Գողացան աւարք՝ չարին գումարք, զստացուածս սրտիս իմաստից,
Ըստ Գրոյն կանխաբանութեան[7],
Որով եկն եհաս իսկոյն աստանաւր իմաստութեան ինձ նուազանալ,
Ըստ առակողին, եւ առաւելով ոչ բարւոյ ցանկութիւն[8]:
Ոչ յառեցի զակն ոգւոյս ի գլուխն իմ կենաց Քրիստոս,
Որով ընդ ուղիղն հետեւեցայց,
Քանզի կամելով ուժգինս ընթանալ՝ ընկլայ սաստկապէս,
Յանչափին ձգտիլ՝ իմոյն ոչ հասի,
Ի մեծագոյնն ամբառնալ՝ աստուստ գլորեցայ,
Յերկնային ուղտյն՝ անդնդոց մատնեցայ,
Ի զգուշանալն առաւել՝ յաւէտ վնասեցայ,
Յանարատն պահիլ՝ մանր խորտակեցայ,
Կարծելով ընդ ահեակն մրցիլ՝ յաջն գթեցի,
Ի զերկրորդն խուզել՝ զնախնին կորուսի,
Ի խնդիր սակաւուն՝ ի կարեւորացն զրկեցայ,
Ի յուխտին պահել՝ դաշինն դրժեցի,
Առ սովորութեանն կտրիլ՝ կորուսիչս գտի,
Ի փոքունցն փախուցեալ՝ մեծամեծացն մատնեցայ,
Զոր ես ինքն ինձէն ստեղծեալ՝
Զարաչար դատախազ անձին կարգեցի:
Յորոց փրկել զմատնեալ զերիս դու միայն զաւրեցես՝
Կենաց մատուցեալ զընծայեալս մահու հոգիս,
Զի դու, տէր Յիսուս, ճանաչիս միայն բարերար,
Անսահման փառաւք ընդ Հաւր եւ ընդ Հոգւոյդ Սրբոյ
Աւրհնեա՜լ յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

ԲԱՆ ԾԶ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Իսկ զառիթսն մահու դիպուածս
Դժոխարմատ ծառոյս դառնութեան պտուղք՝
Ընտանիք թշնամիք, հարազատք հակառակք եւ որդիք դաւաճանողք,
Ստորագրեցելովք մասամբքդ նշանակեցից՝
Գրեալ յանուանէ, որ են այսոքիկ.
Սիրտս նանրախորհուրդ, բերանս չարախաւս,
Ակնս յայրատատես, ականջս վրիպալուր,
Ձեռնս մահածիգ, երիկամունքս անփորձ,
Ոտնս մոլորաշաւիղ, ընթացքս աներկիւղ,
Հետք խոտորնակ, շունչ ծխախառն,
Գնացք խաւարային, գոյութիւն լերդի վիմական,
Խորհուրդ ծորեալ, կամք անկայուն,
Զաւր անփոփոխ, բարեմասնութիւն սասանեալ,
Անձն տարագիր, աւանդ վաճառեալ,
Գազան վիրաւոր, թռչուն նետահար,
Փախստական քարավէժ, ըմբռնեցեալ վնասապարտ,

Աւազակ ծովակուր, զինուոր նենգաւոր[1],
Մարտիկ անպատրաստ, սպառազէն անժուժկալ,
Մշակ հեղգացեալ, աղաւթական անխրախոյս,
Բեմական ստորնաքարշ, քահանայ անկնդրուկ,
Աւրինական աննուէր, դպիր կշտամբեալ,
Իմաստակ խելագար, հարտասան անհոռնի,
Կերպ անպատկառ, դէմք անամաւթ, երես լպրշեալ,
Գոյն անհամբոյր, տիպ տմարդի, գեղ ծանակեալ,
Խորտիկ խանգարեալ, հաշակ գարշեցեալ,
Այգի գաղձնաւոր, որթ՝ որդնահար,
Պարտէզ փշաբեր, հասկ ուտնահալ,
Մեղր ի մկանց հարակեալ,
Անպատսպար անկեալ, սնապարծ յուսահատ,
Անհամոզելի նզով, անհաշտական բաժանեալ,
Ունայնաբան շաղակրատ, պանարամիտ գոռոզ,
Անասնաւրէն ապիրատ, դժոխային ագահ, աներասան յանդուգն,
Մոլեգնութիւն անաստուած, ձեռնաձգութիւն սպանող,
Տատասկացան երկրագործ, երջանկութիւն եղկելի,
Մեծութիւն վատթարեալ, վայելչութիւն անշքեալ, կարողութիւն տկարացեալ,
Բարձրութիւն խոնարհեալ, փառաւորութիւն ընդոտնեալ,
Պատուիրանազանցութիւն յարակայ, սխալանք ինքնակամ,
Մատակարար կամակոր, խորհրդակից նենգաւոր, բարեկամ հատուածեալ,
Հազարապետ գողամիտ, մերձաւոր կծծի,
Բաշխող ժլատ, վերատեսուչ կարկամ,
Ոգի անախտակիր, իղձք անսէր,
Բարք ատեցող, աղիք անգթականք[2],
Գնացք անխոհեմ, աներեւոյթք վնասեալք,
Ծածուկք անիծեալք, դիպուածք թշնամանեալք,
Վաճառական վատնիչ, շահարար շուայտեալ,
Պաշտաւնեայ արբեցող, գանձուց ստիկան երկմիտ,
Պատգամաւոր բանսարկու, դռնապան քնէած.
Աղքատ հպարտ, մեծատուն ժխտող[3],
Դիւանապետ անաւրէն, պահապան մատնիչ, բնակակից[4] չարախաւս,
Սուրհանդակ անժաման, բղթաբեր պարտաւոր,
Առաքեալ խռովարար, միջնորդ անիմաստ,

Արքայ արտալած, թագաւոր թարմատար, կայսր ոգեկործան,
Իշխան տիրադաւ, զաւրավար զրկող,
Դատաւոր ակնառու, ռամիկ ինքնագործ,
Նախատողի՝ ծաղր, սիրելւոյ՝ աշխար,
Բանագրի՝ դուրով, յանդիմանչի՝ դատախազութիւն:
Քանզի եւ ի վեհագունիցդ կոչմանց էր ուրեք արդեւք, զի էի,
Իսկ ի վատթարականացդ մասանց՝ եկն երբեմն եհաս, զի եղէ:
Արդ, այսքան վնասակարութիւնք խարդախութեանց յաճախագունից,
Յորոց յոմանց խաբեցայ իբրեւ զյիմար,
Եւ յոմանց տիրեցայ իբրեւ զտկար՝
Կամաւ մատնեալ զիս ինքն մահու:

Բ

Արդ, զո՞րս ի վերագրելոցդ մասանց՝
Քեզ ատելեաց եւ իմ կորուսչաց,
Ի սպաս պաշտաման քեզ ընծայեցից.
Զո՞րպիսիս ապականութեամբ պարագրեալս՝
Ամենասուրբդ քո մեծութեան հանդէպ կացուցից,
Եւ կամ ո՞րքանեաւք երկայնմտութեամբք
Համբերեսցես այսքանեաց պարտուց,
Ո՞րքան ներես, ո՞րպէս լռեսցես.
Զիա՞րդ իսկ անսայցես, ի՞բր ոչ մատնեսցես
Հարուածոց գանից զարժանիս սատակման մահու:
Արդ, այսոցիկ աննշոյլ մթութեանց հոգւոց խաւարի
Ողորմութեամբ լուսոյ քոյ պատահեսցես՝
Բժշկել, քաւել եւ կենագործել,
Զաւրեղութիւն անվթարելի:
Եւ քեզ փա՜ռք յամենայնի:
Ամէն:

ԲԱՆ ԾԷ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Քրիստոս աստուած, անուն ահաւոր, մեծութեան տեսակ,
Անքնին բարձրութեան պատկեր, անսահման զաւրութիւն,
Կերպարան փրկութեան լուսոյ, պաշտպան կենաց,
Դուռն արքայութեան վերնում հանգստեանն,
Ճանապարհ հանդարտութեան,
Ապաւինութիւն նորոգ եւ անտխրական երանութեան,
Ամենակալ իշխանութիւն բոլոր էականութեան,
Աւրհնութեան կոչումն, աւետեաց ձայն,
Բերկրութեան բարբառ, անմահութեան դեղ,
Որդի անճառ աստուծոյ միոյ.
Որ ինձ անհնարինն է, քեզ դիւրին է[2],
Որ ինձ անհաս է, քեզ սահմանեալ է,
Որ ինձ անանցն է, քեզ հպաւոր է,
Որ եղկելոյս՝ ինձ ծածկեցեալն է,
Քումդ երանութեան մերձաւոր է,
Որ ինձ անկարելին է, քեզ կատարեալ է,
Որ ինձ անկշռելին է, քումդ անհատութեան չափեալ է,

Որ ինձ յուսահատութեանն է, քեզ սփոփանաց է,
Որ ինձ անբժշկականն է, քեզ անվտանգելի է,
Որ ինձ հեծութեանն է, քեզ խնդութեան է,
Որ ինձ ծանունք են, քեզ թեթեւագոյնք են,
Որ ինձ եղծեալն է, քումդ զաւրեղութեան գրեցեալ է,
Որ ինձ կորուսեալն է, քեզ ըմբռնեալ է,
Որ ինձ անճառն է, քեզ համարեալ է,
Որ ինձ մռայլն է, քեզ հառագայթ է,
Որ ինձ անթիւն է, աւրհնեալդ քում ձեռին բովանդակեալ է,
Որ ինձ սոսկալին է, քեզ հեշտալի է,
Որ ինձ փախչելին է, քեզ վանելի է,
Որ ինձ անմատոյցն է, քեզ դիւրահերքելի է,
Որ ինձ մահաբերն է, քումդ էականութեան զաւրութեան
Ընդ ոչ գոյսն համարեալ է:

Բ

Այլ դու, ողորմած աստուած բոլորից, տէր Յիսուս Քրիստոս,
Եւ այժմ զաւրես առ ելիցն հնար, եթէ գթասցիս:
Վասն անուան փառաց մեծութեան Հաւր քոյ աւրհնելոյ,
Վասն կամաց գթութեան Հոգւոյդ քոյ Սրբոյ[3]
Տէ՛ս ի տաժանաւորս կրից յանդիմանական յայտնութիւն
Եւ ի խորոց սրտի ինքնամատոյց դատախազութիւն:
Նայեա՛ ի բնութեանս ամենապատաղ խակութիւն
Եւ պարգեւեա՛ բժշկութիւն վիրացս
Եւ հնարաւորութիւն՝ կորստեանս,
Ջերմումն՝ բազմամասնեայ մահուս
Եւ շաւիղ կենաց՝ ապականելոյս,
Նորոգութիւն՝ եղծմանս
Եւ մուտք յուսոյ՝ ամբարշտելոյս:
Եթէ ես զաննմանն ինձ կամս ցուցի,
Ո՞րչափ առաւել դու՝ զբնաւորականդ քո
Զընտանի բարերարութիւնդ,
Եթէ ի փշոց պտուղ ընծայեցաւ քաղցրութեան,
Ո՞րչափ առաւել ի ծառոյդ կենաց՝ ճաշակ անմահութեան,
Եթէ ես իմոցն ատելեաց ողորմութիւն մաղթեցի,
Դու քոյոյս զիա՞րդ ոչ կրկին մատուցես, հզաւր,
Յանհնուազդ առատութենէ:

Գ.

Արդ, տէ՛ր ի քոյդ մեծութիւն, բարձրեալ,
Նայեցեալ ի յիմս փոքրկութիւն,
Ընկա՛լ զսակաւ խոստովանութիւնս անհամար մեղացս,
Որ զբնաւն համայն տեսանես:
Եւ որպէս զՎիմին գթել ոչ գրեցեր[4],
Եւ զաւազոյս փոքու սասանել մի՛ համարեցիս,
Եւ իբրեւ զԴաւթին ընդ մեղայն ասել
Իսկոյն անցուցեր զպատիժ պարտուցն[5],
Եւ առ իմ ձայնիս հեծութիւն
Զնոյն գործեսցես երկայնմտութիւն,
Որ տաս ամենեցուն առատապէս անաչառութեամբ՝
Որպէս յաղթող բարի, բազմիմաստ,
Եւ ոչ նախատես զյետնեալ ստրուկս՝
Որպէս ողորմած եւ ամենաստեղծ:
Ստացի՛ր վերստին եւ մի՛ կորուսաներ
Զբուծեալս արեամբ քո, գթած[6],
Զի քո է փրկութիւն, եւ ի քէն է քաւութիւն,
Եւ քեզ վայել է փառք յամենայնի յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ՃԸ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա.

Աւրհնեալ տէր Յիսուս ընդ Հաւր՝
Ի կամս հաճութեան Հոգւոյդ քոյ Սրբոյ,
Եւ աւրհնեալք ամենայն առ ի յաւրհնելոյդ աւրհնեցան,
Աւրհնեալ միայն Որդի աւրհնելոյ,
Զիք իմ թագաւոր իշխեցող շնչոյս, բաց ի քէն, Քրիստոս:
Այս է աւրհնութիւն Յակոբայ, ասէ Եսայի,
Յորժամ բարձից զմեղս նորա*:
Արդ, ողորմեա՛ց ինձ, տէր բարեգութ,
Ըստ նախնիդ քո սովորութեան
Եւ աւրհնեա՛ զանաւրս քո բանական,
Ըստ ձայնին Դաւթի եւ ըստ Մովսեսի[2],
Զի բանիւդ քո փրկութեան ժամանեալ՝
Հասից քաւութեան՝ աւրհնեալ առ ի քէն:
Աստուածապէս ինձ հրաշագործեա՛,
Ողորմած արքայ երկնաւոր,

7. Ես., Իէ, 9:

Որպէս անկելոցն ի բազմաժամանակեայ մահճացն խշտիս՝
Ժողովեցելոցն ի սրահին Բեթհեզդայ,
Յորոց մի էր եւ կրկին բերահաւատն[3],
Երից տասանց եւ ութի միոյ ամաւք ախտացեալ յաւդիցն
լուծմամբ[4],
Որում ոչ անխայեցեր զբժշկութեանն ձեռնտուութիւն՝
Իբր գիտելով զանբոյժ չարութիւնն,
Որ նիւթեացն քեզ յաւուր մատնութեան[5]
Դառն գիշերին տիրամարտութեան՝
Երախտաւորիդ, մեծիդ եւ բարերարիդ:

Բ

Որ թէպէտ կանխաւ իմն զգուշացուցեր,
Թէ՝ Մի՛ մեղանչեր, զի մի՛ կրկնեսցին կրկին քեզ չարիք*,—
Ոչինչ վերջացաւ լինել ձեռներէց
Սկզբնաւոր անհամբուրելի՝ դատողացն զքեզ ի խաչին:
Եւ դու այնպիսոյ անյարիր ջատուկ,
Մահու ծնկեցեալ չարաշուք առն ողորմեցար,
Անճառ բարութիւն, սխրալի մարդասիրութիւն,
Սարսափելի ներողութիւն, սոսկալի երկայնմտութիւն,
Անբաւելի քաղցրութիւն, փառաւորելի հեզութիւն:
Որ միշտ յաղթիս ի գթութենէ, եւ ոչ թշնամանիս,
Պարտիս յողորմութենէ, եւ ոչ պարսաւիս,
Բռնադատիս ի մարդասիրութենէ, եւ ոչ անգոսնիս,
Հարկիս ի բարութենէ, եւ ոչ հայհոյիս,
Ստիպիս ի սիրոյ, եւ ոչ բամբասիս,
Պաղատիս դարձին իմ առ քեզ, եւ ոչ ձանձրանաս,
Արագես զկնի ապերասանիս, եւ ոչ լքանիս,
Ձայնես չլսողիս, եւ ոչ սրտմտիս,
Փութաս մեղկելոյս, եւ ոչ խափանիս:
Առ չարս ես բարի, առ ամենապարտս ես ներող,
Առ մեղաւորս ես քաւիչ, առ խաւարեալս ես լոյս,
Առ մահացեալս ես կեանք:

26. Յովհ., Ե, 14:

Գ

Այս են գիրք ամենայն հոգեշունչ աւգտակարութեան,
Որ յաճախս ծնանին երկնաւոր պտուղս աննառս եւ զարմանալիս[6]:
Ասա՛ եւ ինձ՝ թշուառացելումս, աւրհնեալ ամենապարգեւ.
Արի ա՛ռ զմահիճս խշտեացդ մեղաց ի վայր կործանմանդ
Եւ հետեւեալ ժամանեա՛ յանդորր հանգիստ անաշխատ կենացդ[7]:
Խզեսցէ՛ս ամենակարող սուսերաւ բանիդ հրամանի՝
Զերիզապնդեալ մահազգեստս պարփակութիւն դժոխազնեայ
կապանացս,
Եւ լո՛յծ ինձ զհանգոյցս խեղդողականս ոգեպահանչ
սաստկութեանս՝
Առաքելով զարժանաւորս մահու յազատութիւնն վերին անանց
բերկրութեանն
Կենսաբեր եւ աստուածային քո բանիւդ:
Մի՛ տակաւ տակաւ ազդեսցես եւ մի՛ առ ի յաւր յերկարաձգեսցես,
Զի մի՛ ստուար ծանրութիւն բեռանցս մեղաց
Տիրեսցէ թիկանցս ազդերաց
Եւ կործանեալ զիս կորացուսցէ՝ հայել ի դժոխս,
Եւ ուժգնակի զոռոզ բռնութեամբ
Անպարապ հոգեւորական զինուն արարեալ՝ մահու
ծառայեցուսցէ:
Այլ աւգնեա՛ ինձ, բարի վշտակից, հեծութեան կարեացս մահու
երկանց՝
Առեալ յինէն զփայտ սատակմանն, որպէս երբեմն յուսոյ
պահակին[8],
Որով կառուցես զվայելչականն յաղթանակի արի զաւրութեանն,
Պնդապէս հաւատով յուսոյն կարծրութեան ընդ Քեզ բեւեռել
անսայթաքելի:
Եւ քեզ ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով փա՜ռք եւ իշխանութիւն
յաւիտեանս:

Ամէն:

ԲԱՆ ԾԹ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Հաւատամ եւ վկայեմ մտաց գիտութեամբ՝
Ի քէն ազդեցեալ ոգւոյս իմաստի, ուշիւս տեսման,
Զի ըղձալի են քեզ, բարերար,
Աղաչանք մեղաւորաց, քան զխնդրուածս արդարոց,
Զի մինն, զպարտութիւն անձինն յայտնեալ, շնորհիդ քո սպասէ,
Առ որ ծանուցեալ զբնութեանս չափ,
Եւ մեծ կշտամբիչ ատեն համբարձեալ
Ինքնոգոր մարտակից նմին իսկ ինքեան
Եւ դառն դսրովիչ եւ ծածկատես դատախազ[1],—
Իսկ միւսն, յարդիւնս բարեացն իւրոց նայելով,
Յանձին հարեալ ձեռն վստահութեան,
Մոռանայ զսահման բնութեանն
Եւ պարգեւաց, քան ողորմութեան, դիտեալ ակն ունի[2]:
Վասն որոյ առ մինն անթիւ են ստեղծուածք ճառից,
Որ զողորմութեանցդ քո փողով բարբառոյ ազդէ,
Իսկ առ միւսն լռեալ են քոյդ, անքնին, ահաւոր եւ ամենախնամ,

Ամաչեմ ասել, թէ եւ երկրաւորիս գործոց պատմութիւն զքոյդ յառաջեալ:

Արդ, արի՛, տէր, եւ մի՛ զաւրացի, քան զքոյդ, աջ հողեղինի,
Մի՛ կշռեսցին ողորմութիւնք քո ընդ ջանից մարդկան:

Բ

Եւ արդ, առողջքն անդամաւք անկարաւտք են բժշկութեան[3],
Եւ տեսանողականքն աչաւք չունին պէտս առաջնորդի,
Եւ փարթամքն ընչիւք ոչ դեգերին առ դուրս լիոցն,
Եւ ամենայնիւ յղփացեալքն ոչ սպասեն փշրանաց սեղանոյ հացի,
Եւ սուրբքն վարուք ապէնիազ են ողորմութեան:
Եւ արդ, ինձ գթացիս ողորմել, բարձրեալ, երկնաւոր, հզաւր,
Ամենատխուր վարանեցելոյս:
Քանզի թէ էի իբրեւ զՅոբ,
Ասէի զանձն իմ իբրեւ զնա արդար եւ անարատ[4],
Թէ էի իբրեւ զՄովսէս,
Ասէի վստահութեամբ զնորայն՝
Ծանիցէ տէր զայնոսիկ, որ իւրն են[5],
Թէ էի իբրեւ զԴաւիթ, ասէի՝
Արարի զիրաւունս եւ զարդարութիւն*,
Եւ դարձեալ զմեծն քան զբնութիւն մարմնոյ՝
Զմեղս թէ տեսանէի ի սրտի իմում, մի՛ լուիցէ ինձ տէր*:
Թէ էի իբրեւ զԵղիա, ասէի զանձն իմ այր աստուծոյ[6],
Թէ էի իբրեւ զԵրեմիա, զքոյդ ճշմարտութիւն յանձն աւրինակէի[7],
Թէ էի իբրեւ զԵզեկիա, պարծէի զբարւոքն եւ զիրաւացին՝
Գնացի առաջի քո արդարութեամբ*,
Թէ էի իբրեւ զՊաւղոս, ասէի զիս բնակարան,
Ազդարան եւ ընդունարան աստուծոյ բանին[8]:

Գ

Այլ ես՝ անաւրէնս ի մէջ գիտութեան աւրինացն,
Ոչ միայն չունիմ զանձն իմ քեզ ընծայել՝
Յարգանաւք բանից, իբրեւ զնոսա,
Եւ զբնաւին չարս, որպէս զբարիսն զայնոսիկ, առաջի քո յիշատակել,

33. *Սաղմ., ՃԺԸ, 121։*
35. *Սաղմ., ԿԵ, 18։*
39. *Դ Թագ., Ի, 3։ Ես., ԼԸ, 3։*

ԲԱՆ ԾԹ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Հաւատամ եւ վկայեմ մտաց գիտութեամբ՝
Ի քէն ազդեցեալ ոգւոյս իմաստիւ, ուշիւս տեսման,
Զի ըղձալի են քեզ, բարերար,
Աղաչանք մեղաւորաց, քան զխնդրուածս արդարոց,
Զի մինն, զպարտութիւն անձինն յայտնեալ, շնորհիդ քո սպասէ,
Առ որ ծանուցեալ զբնութեանս չափ,
Եւ մեծ կշտամբիչ աստէն համբարձեալ
Ինքնոգոր մարտակից նմին իսկ ինքեան
Եւ դառն դսրովիչ եւ ծածկատես դատախազ[1],—
Իսկ միւսն, յարդիւնս բարեացն իւրոց նայելով,
Յանձին ճարեալ ձեռն վստահութեան,
Մոռանայ զսահման բնութեանն
Եւ պարգեւաց, քան ողորմութեան, դիտեալ ակն ունի[2]:
Վասն որոյ առ մինն անթիւ են ստեղծուածք ճառից,
Որ զողորմութեանցդ քո փողով բարբառոյ ազդէ,
Իսկ առ միւսն լռեալ են քոյդ, անքնին, ահաւոր եւ ամենախնամ,

Ամաչեմ ասել, թէ եւ երկրաւորիս գործոց պատմութիւն զքոյդ յառաջեալ:
Արդ, արի՛, տէր, եւ մի՛ զաւրացի, քան զքոյդ, աջ հողեղինի,
Մի՛ կշռեսցին ողորմութիւնք քո ընդ չանից մարդկան:

Բ

Եւ արդ, առողջքն անդամաւք անկարաւտք են բժշկութեան[3],
Եւ տեսանողականքն աչաւք չունին պէտս առաջնորդի,
Եւ փարթամքն ընչիւք ոչ դեգերին առ դուրս լիոցն,
Եւ ամենայնիւ յղփացեալքն ոչ սպասեն փշրանաց սեղանոյ հացի,
Եւ սուրբքն վարուք ապենիազ են ողորմութեան:
Եւ արդ, ինձ գթացիս ողորմել, բարձրեալ, երկնաւոր, հզաւր,
Ամենատխուր վարանեցելոյս:
Քանզի թէ էի իբրեւ զՅոբ,
Ասէի զանձն իմ իբրեւ զնա արդար եւ անարատ[4],
Թէ էի իբրեւ զՄովսէս,
Ասէի վստահութեամբ զնորայսն՝
Ծանիցէ տէր զայնոսիկ, որ իւրն են[5],
Թէ էի իբրեւ զԴաւիթ, ասէի՝
Արարի զիրաւունս եւ զարդարութիւն*,
Եւ դարձեալ զմեծն քան զբնութիւն մարմնոյ՝
Զմեղս թէ տեսանէի ի սրտի իմում, մի՛ լուիցէ ինձ տէր*:
Թէ էի իբրեւ զԵղիա, ասէի զանձն իմ այր աստուծոյ[6],
Թէ էի իբրեւ զԵրեմիա, զքոյդ ճշմարտութիւն յանձն աւրինակէի[7],
Թէ էի իբրեւ զԵզեկիա, պարծէի զբարւոքն եւ զիրաւացին՝
Գնացի առաջի քո արդարութեամբ*,
Թէ էի իբրեւ զՊաւղոս, ասէի զիս բնակարան,
Ազդարան եւ ընդունարան աստուծոյ բանին[8]:

Գ

Այլ ես՝ անաւրէնս ի մէջ գիտութեան աւրինացն,
Ոչ միայն չունիմ զանձն իմ քեզ ընծայել՝
Յարգանաւք բանից, իբրեւ զնոսա,
Եւ զբնաւին չարս, որպէս զբարիսն զայնոսիկ, առաջի քո յիշատակել,

33. *Սաղմ., ՃԺԸ, 121:*
35. *Սաղմ., ԿԵ, 18:*
39. *Դ Թագ., Ի, 3: Ես., ԼԸ, 3:*

Այլ եւ ոչ զամենուստ գոյիցս զբարեհռչակեալ անունդ, հզաւր,
Ամբարշտեալս լեզուով զովել:
Իսկ դու, առ ամենայն հնարս զաւրաւոր,
Մատո՛ ինձ ոգի փրկութեան,
Աջ պաշտպանութեան, ձեռն այցելութեան,
Հրաման բարութեան, լոյս ողորմութեան,
Բան նորոգութեան, պատճառ քաւութեան,
Դաւազան կենաց աւգնութեան:
Զի դու ես յոյս ապաւինութեան, տէր Յիսուս Քրիստոս,
Աւրհնեա՛լ ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

ԲԱՆ Կ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Եւ արդ, որպէս զի ոչ վայել է աւրհնաբանութիւն ի բերան մեղաւորի,
Ի ճշմարիտն առակէ կանխաւ իսկ ուսայ[2],
Զիա՞րդ յաւելից կրկնել զնոյն գովութիւն աղաչաւորս բազմապատկառ,
Որ ճանապազ ընդունիմ անէծս ի սաղմոսիս բարեբաստութեան:
Զի ի՞բր երգեցից ինձ վտանգս եւ արձանացուցից նախատինս
Եւ ի մերկութեանս գրկի փուշս ընդ շուշանաց ժողովեցից:
Զիա՞րդ ընդ Դաւթի համարձակեցայց ասել,
Թէ՝ Զատամունս մեղաւորաց փշրեսցես*,
Զիա՞րդ դարձեալ, թէ՝ Մի՛ անաւրէնք բնակեսցեն առաջի աչաց քոց*,
Զիա՞րդ, թէ՝ Դա՛տ արա ինձ, տէր,
Ըստ արդարութեան քո, ըստ անբծութեան իմոյ, որ յիս*:

---

8. Սաղմ., Գ, 8:
9. Սաղմ., Ե, 6:
11. Սաղմ., Է, 9:

Զիա՞րդ, թէ՝ Կատարեցին չարիք ի վերայ մեղաւորաց*,
Զիա՞րդ, թէ՝ Խորտակեցին բազուկք մեղաւորի եւ չարի*,—
Եւ զայլն, որ զկնի:
Զիա՞րդ, թէ՝ Տեղասցէ ի վերայ մեղաւորաց որոգայթ, հուր եւ ծծումբ*,
Զիա՞րդ, թէ՝ Սատակէ տէր զշրթունս[3] նենգաւորս եւ զլեզու մեծաքանս*,
Զիա՞րդ, թէ՝ Փորձեցեր զսիրտ իմ եւ ոչ գտեր անիրաւութիւն*:
Զիա՞րդ զյաջորդն սմին, թէ՝ Ես պահեցի զճանապարհս խիստս*,
Զիա՞րդ զեւսն, թէ՝ Ես արդարութեամբ երեւեցայց երեսաց քոց*,
Զիա՞րդ, թէ՝ Եւ ես եղէց անբիծ ընդ նմա*,
Զիա՞րդ զմիւսն, թէ՝ Հատուսցէ՛ ինձ տէր
Ըստ արդարութեան իմում եւ ըստ սրբութեան ձեռաց իմոց*:
Զիա՞րդ անձամբ ինձէն զստութիւն իմ ծանակեցից՝
Ասել ընդ սրբոյն, թէ՝ Լուացայց սրբութեամբ զձեռս իմ*:
Զիա՞րդ ի մէջ նանրութեան զամբարշտացն աթոռս բամբասեցից[4],
Զիա՞րդ զերջանկին պարծանս բշուառացելումս կերպաւորեցից,
Թէ՝ Դա՛տ արա ինձ, տէր, զի ես յանբծութեան իմում գնացի*:
Զիա՞րդ աւասիկ ի բարեաց գիտողիդ գաղտնեաց արգահատեցից,
Թէ՝ Մի՛ համարիր ընդ ամբարիշտս զանձն իմ*:
Զիա՞րդ ես ինքն զոլով՝ զայլս անիծեցից,
Թէ՝ Տո՛ւր նոցա, տէր, ըստ գործս նոցա*,—
Եւ ի կարգ բանին համարձակեցայց:

Բ

Քանզի թէ զյետինս բանիցն առաջնովքն ստանաւր եդից,
Կրկին ծանրանան ինձ ցաւք, եւ յանախեսցեն դառնութիւնք:
Բայց ի շեղջեցելոցն արտասուաց դոյզն մի չափեալ՝
Բաւականացայց հանապազորդեան յանդիմանութեամբ

12. Սաղմ., Է, 10:
13. Սաղմ., Թ, 15:
15. Սաղմ., Ժ, 7:
16. Սաղմ., ԺԱ, 4:
17. Սաղմ., ԺԷ, 3:
18. Սաղմ., ԺԷ, 4:
19. Սաղմ., ԺԷ, 15:
20. Սաղմ., ԺԷ, 24:
22. Սաղմ., ԺԷ, 25:
24. Սաղմ., ԻԵ, 6:
27. Սաղմ., ԻԵ, 1:
29. Սաղմ., ԻԷ, 3:
31. Սաղմ., ԻԷ, 4:

Սաղմոսարանին ընտանի ձայնիւն,
Որ զպարտաւորեալս միշտ կշտամբէ:
Առ որս եւ սպառնած քառասներորդի իններորդին հատուածի բանի յանդիմանողի,
Զիս զարշեցուցեալ, հանապազ խայտառակէ,
Խցեալ զբերանս ի փառաբանութենէ՝ եղկելի զանձն իմ ցուցանէ,
Աստուածային ձայնիւն դատախազեալ՝ յակնկալութենէ կենաց լքանէ,
Միանգամայն եւ վիրգս մահու ինձ իբր ի պատնիշէ առաքէ:
Քանզի, թէ չար է անէծս առնուլ յաւարէ,
Ապա անձամբ զանձն անիծանել՝ կրկին չարաչար:
Իսկ եթէ չառնուլ նախատինք ի մերձաւորաց աւրէնք են,
Ապա ի տեսողէն հայել զայսոսիկ՝
Կրից արեան տաժանմունք, վիշտք աղէտից եւ խէթք մտաց:
Բայց թէ առ խոնարհութեան անձին իւրում մատնեսցի՝
Զնեալ եւ կշտամբեալ անիծիւք ի լեզուէ իւրմէ,
Ի խոստովանեալ եւ յամէնիշխան շրթանց բերանոյ վերնոյն աւրհնեսցի,
Զի նշգրտեալ թարգմանեաց զդարձն իւր առ նա՝
Զնետս կենացն ոչ լքանելով,
Սահմանաւն սիրոյ զպարտեացն արմատ կրճատեաց՝
Ոչ տիրեալ ի խարդաւանաց չարաբանողաց,
Ոչխար հաւտին Քրիստոսի գտաւ բժշկեալ՝
Դիմելով ի յաղն բուժիչ աղեացն արկածից:
Բայց եւս անբանական բարոյից է
Ասուն կենդանեաց ի մէջ դալարոց
Ծաղկածին վայրից կեհաձիր բանից՝
Թմբրութեամբ մտաց ի յարաւտս մահու ճարակել:

Գ

Եւ արդ, քանզի իմ է առակս վերջին կշտամբողական,
Եւ առ իս ակնարկէ զդիպուածոցն չար պատահմունս,
Որ ինձէն անձին նիւթեցի միշտ զեղմունս կիզանողականս հրոյ տոչորման՝
Հոսեալ ի յերկնուստ զգոյիւ զագաքանս՝ իմաստնարանի բազմակիս:
Քանզի զիա՞րդ ի յարդիւնս ինձ աւգտից սաղմոսն եկեսցէ,
Յորժամ անպտուղ ի բազմերգութենէն լինիցիմ՝

Ոչ նուազել հոգւով, ըստ թելադրելոյն Պաւղոսի[5]:
Զիա՞րդ ընդ մարգարէին եւս զտէրունին խառնեցից
Մեծս մեղաւորաց, նկունս պիտանեաց՝
Ասել ընդ սրբոյն, թէ՝ Ի բա՛ց կացէք յինէն
Ամենեքեան, որ գործէք զանաւրէնութիւն*:
Զիա՞րդ, ոչ ունելով ի բազմացն պատուիրանաց կատարեալ
Շնորհին եւ աւրինին, բարբառեցայց զերջանկին,
Որ նախ ինքն արար, զոր մեզ կանոնեաց,
Թէ՝ Քանզի ծառայս քո պահեցի զայս*,—
Եւ որ զհետն զան ասացեալքն:
Զիա՞րդ թափուրս ի լրութենէ իմաստից կենաց
Ընդ երկիւղածս տեառն աւրհնեցից[6]:
Զիա՞րդ ընդ մեծին մաղթանաց զիմս յաւդեցից,
Թէ՝ Զմին խնդրեցի ի տեառնէ՝
Զտեսիլ վայելչութեան նորա եւ զհրամանատրութիւն տաճարի նորա*:
Զիա՞րդ ի հրաժարելին ինձ ձեռնամխեցից,
Յորժամ լսեմ, թէ՝ Ուղղոց վայել է աւրհնութիւն*:
Զիա՞րդ շրթամբք իմովք զանձն իմ անիծից՝
Ասելով զկնի յոլովից առեալն,
Թէ՝ Երեսք տեառն ի վերայ չարագործաց՝
Սատակել զյիշատակս նոցա յերկրէ*:
Զիա՞րդ զմիւսն դարձեալ,
Թէ՝ Զարք վաղվաղակի սատակեսցին*,
Զիա՞րդ զկերպարանացն իմ նմանութիւն,
Թէ՝ Բազուկք ամպարշտաց խորտակեսցին*,
Զիա՞րդ սատակման ինձ պաղատեցայց,
Թէ՝ Ահա մեղաւորք կորիցեն*:
Զիա՞րդ զբազմայածեան լեզուս ի յաւրհնեալս բան մխեցից,
Թէ՝ Ասացի պահել զճանապարհս իմ,
Զի մի՛ մեղայց լեզուաւ իմով*:
Զիա՞րդ փշովք մեղաց հեղձեալս զանարատին պարծեցայց,
Թէ՝ Այլ զիս յանբծութեան իմում ընկալար*:

72. Սաղմ., Զ, 9: Մատթ., Է, 23:
76. Սաղմ., ԺԸ, 12:
82. Սաղմ., ԻԶ, 4:
84. Սաղմ., ԼԲ, 1:
88. Սաղմ., ԼԴ, 17:
90. Սաղմ., ԼԶ, 9:
92. Սաղմ., ԼԶ, 17:
94. Սաղմ., ԼԶ, 20:
97. Սաղմ., ԼԸ, 2:
99. Սաղմ., Խ, 13:

Զիա՞րդ ես՝ մեղաւոր եւ կրկին պատժաւոր,
Զհանգունակիցսն դսրովեցից՝ ապրել ի նոցունց,
Թէ՝ Ի մարդոյ մեղաւորէ, նենգաւորէ փրկեա՛ զիս, աստուած*:

Դ

Զիա՞րդ, իբր ոչ կռապաշտեալ, անպատկառապէս պերճացայց
Ունայն պանծանաւք ասել ընդ Դաւթի՝
Միթէ մոռացեա՞լ իցէ մեր զանուն աստուծոյ
Կամ ձգեա՞լ զձեռս ի մաղթանս աւտար աստուածոց*:
Քանզի որ ի մեղս զարշութեան խոնարհեսցի,
Առաջի կայ նորին կառուցեալ առեալ ի պաշտաւն
Յաւսականացն[7], ախտարծարծիցն, պոռնկապատիր պատկերացն կերպարան՝
Աստարտայ եւ Քամովսայ եւ Մեղքոմայ արուարձանի[8]
Եւ Թարահատայ թարմատարի[9], ընդ զազրոտեացն կանացեացն
Իշանդամիցն պատկառանք, անվերարկու ծանակութիւնք:
Ի՞բր ոչ պատկառեցից սովիմբ ասել ընդ նահատակին,
Որ զայս դիմագրաւութիւն առ բարին ունէր միշտ,
Թէ՝ Վասն քո մեռանիմք զաւրհանապազ*,—
Եւ որ ի կարգին է սորին սաղմոս:
Ի՞բր յիմարս յարս եւ վատթարս ասել ժպրհիմ,
Թէ՝ Բերան իմ պատմեսցէ զիմաստութիւն, եւ սիրտս՝ զհանճար*:
Ի՞բր մարդելոյզ կերպարանաւոր՝
Զմարդահանոյիցն ոսկերս ցրուել մաղթեցից[10]:
Ի՞բր զկրկին երկրորդեալսն մեծանունն բարութիւնս,
Թէ՝ Հանոյ եղէց առաջի տեառն յերկրին կենդանեաց*:
Զիա՞րդ ունողս անբաւից մեղաց զարդարոյն առեալ կարդացից,
Թէ՝ Ո՛չ մեղք իմ եւ ո՛չ յանցանք,
Առանց մեղաց ընթացայ եւ ուղիղ եղէ*:
Զիա՞րդ զիս ինքն մատնեցից կորստեան՝ յասելն զայս բան,
Թէ՝ Մի՛ ողորմիր գործողացն զանաւրէնութիւն*,
Զիա՞րդ թէ՝ Որպէս հալի մոմ առաջի հրոյ,
Այնպէս եւ մեղաւորք՝ յերեսաց աստուծոյ*:

102. Սաղմ., ԽԲ, 1:
106. Սաղմ., ԽԳ, 21:
115. Սաղմ., ԽԳ, 22:
118. Սաղմ., ԽԸ, 4:
122. Սաղմ., ԾԵ, 13, ՃԺԴ, 9:
125. Սաղմ., ԾԸ, 5:
127. Սաղմ., ԾԸ, 6:
129. Սաղմ., ԿԷ, 3:

Ե

Զիա՞րդ զգեալս ապականացու փափկութեամբ՝
Սահմանեցից զանձման ինձ բան,
Թէ՝ խոնարհեցուցի պահաւք զանձն իմ*,—
Եւ զազգակիցս նորին ընդ նոյն՝
Եւ ի նեղել նոցա քուրձ զգենուի
Եւ, իբրեւ զսգաւոր եւ զտրտում, խոնարհ առնէի*:
Ո՞րպէս հանդարտեցից զնմանեացն իմ պատիժ միշտ յիշատակել,
Թէ՝ Սակայն մրուր բարկութեանն աստուծոյ ոչ սպառեսցի,
Եւ արբցեն ի նմանէ ամենայն մեղաւորք երկրի*:
Ի՞բրեւ զեւսն առ սմին,
Թէ՝ Զամենայն եղջիւրս մեղաւորաց փշրեսցես*:
Զիա՞րդ զապերախտութիւնն Յակոբայ ի հատ առեալ հենգնեցից[11],
Որ ընդ ստուերին զճշմարտութիւնն ընկալեալ՝
Մոռացայ ընդ նոսին նոցին թերութեամբ
Զերախտիսն Քրիստոսի աստուածայնովքն արուեստիւք խաչին
փրկանաւք,
Քան նոքա՝ զզաւրավարութիւն Մովսեսի ցպոյն սքանչելեաւք,
Որ զաւրինակն նկարագրէր տէրունական տնտեսութեանն[12]:
Զիա՞րդ զյարուցելոցն ի վերայ դիւաց զաղէտս ցուցից,
Իբր նոքա՝ զատարացեղից խուժադուժ ազգացն,
Ասելով, թէ՝ Արկին զդիակունս բարեացն, որ ի մեզ,
Կուր վնասակարացն թռչնոց*, այս է՝ այսոցն աղայնոց:
Ո՞րպէս զանկեալ զսերմն բանին ի ճանապարհին[13]
Եւ զմիաբանեալս զկամս ընդ չարին սուրբ անուանեցից,
Ի՞բրեւ՝ զնմանակիցն առ ի նոյն չափի չարին պատերազմի՝
Գուպար զաղտնամարտ մտացս ացտելոց,
Զոր ես զաւրացուցի՝ գործակցեալ հնարից բանսարկուին:
Եւ ոչ ունիմ աղերսել, թէ՝ Մի՛ լռեր եւ մի՛ դադարեր, աստուած,
Եւ՝ Խոնարհեցան ի վերայ սրբոց քո եւ ասացին*,—
Զոր ի կարգէ սաղմոսիս է աղաւթել:
Քանզի յոյժ պատեհագոյն է առնուլ զայսոսիկ
Ի վերայ բռնութեան մոլեկան դիւաց՝
Միշտ ճակատելոց առ ներկայիս խռովութիւն,
Եւ ընդ նոսին՝ նոցին մշտակաց:

132. Սաղմ., ԼԴ, 13։
135. Սաղմ., ԼԴ, 13—14։
138. Սաղմ., ՀԴ, 9։
140. Սաղմ., ՀԴ, 11։
150. Սաղմ., ՀԸ, 2։
157. Սաղմ., ՁԲ, 2—4։

Զ

Յորդ դու, տէր Քրիստոս,
Որդի բարձրեալ մեծիդ աստուծոյ,
Պահեսցե՛ս եւ ամրացուսցե՛ս երկնային զաւրուդ
շրջափակութեամբ
Զամենայն ընթացից խաբողին հողմոց
Խաչիդ լուսոյ զմեզ պաշտպանեալ,
Որ զի թէ եւ զոցին յիս անաւրէնութիւնք բազմաւրինակք,
Այլ ոչ հայհոյութիւնք:
Որ ոչ հանգեաւ ի կորուստ նմանեացն իմոց ամբարշտելոց,
Այլ ամենազորով թախանձմամբ
Ընդ եղծման չրողողն զազրագործաց կրկին վշտացար,
Տաղտկալի զմահու նոցա դիպուած քեզ գրեցեր՝
Ասելով զզարմանալիսն լողաց բան.
Ածեալ զմտաւ՝ ոչ եւս յաւելից
Անիծեալ զերկիր վասն գործոց մարդկան*:
Եւ մխիթարիս մեծ իմն պարարեալ
Ընդ կեանս անմահից եւ պարտաւորաց սատակման:
Որ երբեմն առակաւ դդմենւոյն[14]
Զանխայելն ի կործանելիսն ցուցեր, ողորմած,
Եւ առ այլ ումեմն նեղեցար, սաստիկ վտանգեալ,
Ընդ յամրանալ անձրեւին առ ուրացողացն դարման[15]:
Անհառելիս ցուցեր բարութեան տեսակս յիշատակ տաւնելիս
Ի վերջին աւուրս՝ քեւ, ի ձեռն առաքելոցն քոց,
Ողջոյնս հասարակաց անհամբուրիցն հեռաւորաց
Քաղցրահաշակս հրամայեցեր[16]:
Ահա եւ յի՛ս ցաւղեա, կենդանի, զհայրենի զթութեանցդ զսէր,
Զի եւ ես փրկեցայց՝ քաւեալ ամէնառատ քո այցելութեամբդ:
Եւ քեզ ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով փա՜ռք յաւիտեանս:
Ամէն:

176. Ծննդ., Ը, 21։

ԲԱՆ ԿԱ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

ԻՆ ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Եւ ընդէ՞ր է ինձ բնաւ, որ ի սաղմոսին,
Այնպիսեաց բանիցն ի կիր արկանել[1],
Որ ի նախատինս միանգամայն
Եւ ի նզովս ինձ յարակային,
Հանապազ երգել իմովքս տաղաւք[2]։
Քանզի զիա՞րդ արդեւք զչուք երջանկին
Ինձ՝ դատապարտելոյս նմանեցուցից՝ ասել ընդ նմին,
Թէ՝ Ոչ մերձեցաւ առ իս թիւրեալն սրտի*։
Զիա՞րդ զկարգադրութիւնս տանցն
Ի յայսմանէ զկնի թուելոցն զարհուրեցուցչաց,
Ընդակից կայից կանոնաց աւրինաւորին,
Զինուորին եւ թագաւորին եւ մարմնական հրամանատուին[3],
Որք եւ երկնայնոցն են համբուրելիք,
Ասելով՝ Ոչ յուսահատ եղէց ի կենաց
Պատմողս անտեացս եւ նորոյս աշակերտ,
Անմասն յամենուստ բարեկարգութեանց։

8. Սաղմ., Ճ, 3—4։

Զիա՞րդ, ըստ իրաւախոհի արդարոյն,
Ընդդէմ մեղաւորացն մահու զինեցայց առակաւ առաւատին[4]
Ի սկիզբն արքնութեանն միշտ պատրաստական լինելոյ,
Որ եւ ոչ զանդամս մարմնոյս զանեալ խրատեցի։
Զիա՞րդ մասնակցեալ մեծին արութեան՝
Սատակեցից ի քաղաքի տեառն զանաւրինեալսն[5],
Որ եւ ոչ զբուսեալ բիծս հոգւոյս իմոյ մեռուցի։
Զիա՞րդ ստեցից գրողին չեւ յայտնեցելոցն,
Թէ՝ Զմոխիր որպէս հաց կերայ*։
Զիա՞րդ, որ ոչ միացուցի յիմոցս կրից կաթիլ մի պղտոր
Ընդ յստակ արտաւսր աղբերց երգողին, ասեմ ընդ նմին,
Թէ՝ Զըմպելի իմ արտասուաւք խառնեցի*,
Եւ՝ Արտասուաւք իմովք զանկողինս իմ թացի*։
Զո՞րս ինձ գրեցից մեղաւք մահացեալս,
Յորժամ սիրողն աստուծոյ ի բոլոր սրտէ՝
Զյանցմունս նախնեացն իւր վարկանիցի,
Թէ՝ Մեղաք մեք ընդ հարս մեր, անաւրինեցաք եւ յանցեաք*,—
Եւ որ ի վախճանն յանգի սաղմոս՝
Իրաւամբք առ իս, քան առ Իսրայէլ։
Որո՞վք յարգեցայց դասիլ ընդ բարիսն,
Յորժամ մարդկային հնարից այս դեղ պատուեցաւ,
Որ ոչ յիս գտաւ,
Ի զարշութենէ կերակրոց ի մահ սովեցեալք
Եւ յանախութենէ նզանց ի հոգւոց նուաղեալք,
Ըստ խտրութեան ինքնաւրէն կրաւնից հրէից եւ հեթանոսաց։
Զիա՞րդ արդարութիւն իմ մնայ յաւիտեանս[6],
Զոր ոչ բնաւ իսկ կատարեցի։

Բ

Եւ զի մի՛ տաղտկացայց՝ յամեալ ի բանիս,
Ի համառատել զսոյն փութացայց։
Զի՞նչ ունիմ ասել ի տեղի բանիցն,
Զոր աստուածաշունչ ձայնն նուագեաց աւրհնելոյն Դաւթի,

25. Սաղմ., ՃԱ, 10։
28. Սաղմ., ՃԱ, 10։
29. Սաղմ., Զ, 7։
33. Սաղմ., ՃԵ, 6։

Թէ՝ Բոլորով սրտիւ իմով խնդրեցի զքեզ*։
Զիա՞րդ ընդ սմին զմեծն քան զայս,
Թէ՝ Յամենայն ճանապարհէ չարաց արգելի զոտս իմ*։
Ի՞բր ընդ եղեալս եւ զայն մատուցից,
Թէ՝ Ի սրտի իմում թաքուցի զբանս քո,
Որպէս զի մի՛ մեղայց քեզ*։
Ո՞րպէս զունայնութեանցս, իբր զլրութեանց,
Ճառեցից ընդ պարս մաքրոց,
Թէ՝ Ի պատուիրանաց քոց իմացեալ՝
Ատեցի զամենայն ճանապարհս չարաց*։
Զիա՞րդ զնեզոյն ճշմարտութիւն
Իմում ստութեանս մշտնջենական երդմնահարութիւն կարգեցից՝
Ուխտեալ ընդ հաւատարմին.
Երդուայ, զոր հաստատեցի, պահել զդատաստանս արդարութեան
քոյ*։
Զիա՞րդ ինձ հրեշտակ մահագոյժ անհրաժեշտ վնոի՝
Զբանին պատգամ կրկնեցից,
Թէ՝ Հեռի է ի մեղաւորաց փրկութիւն*։
Զիա՞րդ չարս իսկապէս՝ զբարեացն գրեցից,
Որք ի տեառնէ առնուն զնոյն հատուցումն,
Զայս տուն յեղյեղել,
Թէ՝ Բարի առնէ տէր ուղղոց սրտից*։
Զիա՞րդ զհամառատն փոխատրութիւն անաչառութեան
Վրիպեցելոյս՝ ինձ սահմանեցից,
Թէ՝ Զթիւրեալսն յափշտակութեամբ տանի ընդ այնոսիկ,
Որ գործեն զանաւրէնութիւն*։
Զիա՞րդ զաստուածազգեստին պանծանս
Ամաչեցելոյս՝ ինձ պատուաստեցից՝ ասել զնորայսն,
Թէ՝ Տէր, ոչ բարձրացաւ սիրտ իմ, եւ ոչ զբաւսան աչք իմ*,—
Եւ որ յետ սորին պատմին ասացեալքն։
Զիա՞րդ զաննառն քան զմարմին բան
Ի ցոյցս առից քաջալերութեան վհատելոց,
Ես՝ զանձ զենենին, ասել ընդ ածեալն աստուծոյ հոգւովն,
Թէ՝ Յառաջագոյն տեսեր, զի ոչ գոյ նենգութիւն ի լեզուի իմում*,—

48. Սաղմ., ՃԺԸ, 10։
50. Սաղմ., ՃԺԸ, 101։
53. Սաղմ., ՃԺԸ, 11։
57. Սաղմ., ՃԺԸ, 104։
61. Սաղմ., ՃԺԸ, 106։
64. Սաղմ., ՃԺԸ., 155։
68. Սաղմ., ՃԻԴ, 4։
72. Սաղմ., ՃԻԴ, 5։
75. Սաղմ., ՃԼ, 1։
80. Սաղմ., ՃԼԸ, 4։

Ի սկզբնաւրն նախաձայնեալ սաղմոսիս
Մինչեւ ի լրումն աւարտման բանիս։
Զիա՞րդ դասակցութեանց դժնէից մարդոց համաբան
Այրս մահու եւ որդիս սատակման բարբառիմ զբարեշնորհին.
Ո՞չ ահա զատելիս քո, տէր, ատեցի*,—
Եւ զմնացուածն սորին կարգի։
Զիա՞րդ մեծաւն վստահութեամբ տաւնելի վեհին,
Անձն իմ, եւ դու աշխար աշխարհի,
Զանդատ քո ոգի յառաջ ընծայեալ,
Մեծացուցանես ընդ պսակելոյն,
Թէ՝ Փորձեա՛ զիս, տէր, եւ տե՛ս,
Թէ իցե՞ն անաւրէնութիւնք ի ձեռս իմ*,—
Եւ զյաւելուածն, որ զհետ սորին։
Զիա՞րդ, ես գոլով, եւ յայլոց աղաւթեմ ապրել՝
Յուսացելոցն յաստուած ձայնակցեալ.
Պահեա՛ զիս, տէր, ի ձեռաց մեղաւորի եւ ի մարդոյ չարէ*։
Զիա՞րդ համբարձայց ընդ փառաւորեալն մաղթել աստուծոյ,
Թէ՝ Դու ես յոյս եւ բաժին իմ յերկրին կենդանեաց*։
Զիա՞րդ, իբր հանդիսացեալ ընդ ճգնաւորին,
Զմրցանակն յաղթանակի թագաւորին մատուցանելով,
Զառաւելեալն քան զաւրինակ աղերս աղաւթից,
Թէ՝ Ինձ սպասեն արդարք քո, մինչեւ հատուցես ինձ*։

Գ

Բարեբանեալ է եւ այս իմաստ հոգեւոր
Եւ տէրունի գործոյն նմանի,
Որ զփորձիչն պատկառեցոյց,
Յորժամ զամենայն արհամարհեսցէ
Եւ զսկզբնապատճառն եղելոց միայն ընտրեսցէ՝
Ասելով, թէ՝ Երանի՜ ժողովրդեան, որոյ տէր աստուած է նոցա*։
Մեծ է եւ այս բարձրութիւն շնորհի
Եւ զգուշական համարձակութիւն՝ լցեալ երանութեամբ,
Թէ՝ Սուրբք քո աւրհնեսցեն զքեզ*։
Ըղձալի է եւ այս ընտանութիւն մերձաւորական հոգեւոր
հաղորդութեան

85. Սաղմ., ՃԼԸ, 21։
92. Սաղմ., ՃԼԸ, 23—24։
96. Սաղմ., ՃԼԹ, 5։
98. Սաղմ., ՃԽԱ, 6։
102. Սաղմ., ՃԽԱ, 8։
108. Սաղմ., ՃԽԳ, 15։
111. Սաղմ., ՃԽԴ, 10։

Յաստուած յուսալ եւ ի նոյն արձանանալ,
Բանիւ սաղմոսին բերկրեալ,
Թէ՝ Զկամս երկիւղածաց իւրոց առնէ Տէր*,—
Եւ զկարգ բանին կատարէ,
Մինչեւ զողբալին եւ զզուարճալին ազդեսցէ,
Թէ՝ Պահէ Տէր զամենեսեան, որ սիրեն զնա,
Եւ զամենայն մեղաւորս սատակէ Տէր*,—
Ի գլուխս լրման գրոց նուագարանաց սաղմոսին,
Իբր թէ զաւրինակն իսկ եցոյց վերջին հատուցման արդարոց եւ մեղաւորաց:
Զուգակցորդ են միմեանց եւ զկնի երգեցեալքս,
Զի թէ՝ Ընդունի զհեզս Տէր,
Եւ խոնարհ առնէ զամբարտաւանս մինչեւ յերկիր*,—
Ապա ինձ ո՞րքան եղկութիւնք կան առաջի:
Իսկ եթէ՝ Հանի Տէր ընդ ժողովուրդ սուրբ
Եւ բարձր առնէ զհեզս ի փրկութեան*,—
Ապա հերքեալս ի բարեմասնութեանց՝ ես ո՞ւր հաստատեցայց:
Իսկ եթէ աւրհնելի է աստուած ի սուրբս նորա տիրապէս[7],
Ապա աւտարս ես ի մաքրութեանց ընդ ո՞րս դասեցայց:
Իսկ եթէ ի կանխերգիցն մերձ այսր եդից
Յիշատակարան ինձ կշտամբութեան,
Թէ՝ Սիրեցէ՛ք զՏէր, սուրբք նորա,
Զի ստուգութիւն խնդրէ Տէր
Եւ կրկին հատուցանէ ամբարտաւանիցն*,—
Ապա յորո՞ւմ գնդի ես գտայց
Գերեալս ի գաղտնեաց զտողին չարեաց:

Դ

Քանզի զոր աւրինակ տատանին տագնապաւ տերեւք տնկոց եղեւին ծառոց,
Շարժեալք ի հողմոց ուժգին բախելոց՝ հոսեալք ի խոնարհ,
Այնպէս ջանացաւ ջարդել զընթացից իմոց վերարձակութիւն[8]

115. Սաղմ., ՃԽԴ, 19:
119. Սաղմ., ՃԽԴ, 20:
124. Սաղմ., ՃԽԶ, 6:
127. Սաղմ., ՃԽԹ, 4:
135. Սաղմ., Լ, 24:

Քաջաբեր[9] ուղէշս՝ զյարմարեալս ձեռամբ անեղ մշակիդ:
Զոր հաստատեցե՛ս՝ արմատացուցեալ վերստին դարձեալ
Նոր պտղաւորութեամբ անապականաւ
Յանդաստան կենաց խնամոց քոց կամացդ,
Ամենապարգեւ թագաւոր Քրիստոս, աւրհնեալ յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ԿԲ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Այլ արդ, ընդէ՞ր ոչ ի վերագրեցեալն սաղմոս[1] նախանառական
Եւ յայլ մարգարէիցն մասն ինչ յաղեցից:
Քանզի զի՞նչ վայելումն իցէ կերակրոյն,
Երբ անզգայեալ ցաւովք ուտիցեմ,
Եւ կամ զո՞ր շահ սաղմոսն ունիցի,
Երբ ոչ ի միտ առնուցում:
Քանզի նզովեմ զիս ինքն ի նոսին, եւ ոչ իմանամ,
Լուացեալ լինիմ, եւ ոչ պայծառանամ,
Արեւու ծագեալ, եւ ոչ լուսաւորիմ,
Մեղր ճաշակեմ, եւ ոչ քաղցրանամ,
Ռետինի լնանիմ, եւ ոչ բժշկիմ,
Միշտ կանխեմ ի նոյն, եւ դատարկ երեւիմ,
Հանապազ ձաղիմ, եւ ոչ երբէք խրատիմ,
Ողոքիմ դարձեալ, եւ ոչ զգաստանամ:

Բ

Արդարեւ, մեղք եւ անաւրէնութիւնք իմ յիս,
Եւ ես մաշիմ ի նոսին, ըստ մարգարէին[2],
Որ ի դիմաց պարտաւորացն բանի,
Եւ տէրունական առակին հին տկոցն եւ նոր գինւոյն[3]:
Վասն զի, թէ՝ Սատակին անաւրէնք եւ մեղաւորք ի միասին,
Ըստ Եսայեայ ձայնին*,
Ապա եւ ինձ՝ դժնէիս նոյն բաժին հանդերձեալ պահի:
Քանզի ասեմ զսաղմոսն, թէ՝ Հատուցանէ այնոցիկ,
Որ առաւել առնեն զամբարտաւանութիւն*,
Եւ կցորդեմ սմին զընթերցուածն,
Թէ՝ Աւր տեառն ի վերայ հպարտից եւ ամբարտաւանից*:
Ասեմ, թէ՝ Աւտար եղեն մեղաւորք ի մաւրէ*,—
Եւ որ ինչ կարգ սորին ցուցանէ,
Յարեմ առ սմին, թէ՝ Կործանեսցին անաւրէնք երկրի,
Եւ՝ Ամբարիշտն բարձցի յերկրէ*,
Եւ՝ Անիրաւք մերժեսցին ի նմանէ*:

Գ

Ո՛ղբք ինձ կարդացէք առ ձայնն,
Թէ՝ Ջոր աւրինակ վառի եղէգն ի կայծականց հրոյ,
Այնպէս այրեսցին մեղաւորք ի բորբոքեալ բոցոյն*:
Լացէ՛ք առ սաղմոսն,
Թէ՝ Արկցե՛ս ի վերայ նոցա կայծակունս հրոյ*:
Աշխա՛րս պատմեցէք ի բանս աստուածեան վճռին՝
Մարգարէին ազդեցեալ՝
Թէ ոչ կամիցիք լսել ինձ, սուր կերիցէ զձեզ*:
Կոծեցարո՛ւք առ սաղմոսն,
Թէ՝ Մահ հովուեսցէ զնոսա*:
Աղի արտասո՛ւս ողորմ հառաչմամբ ընդ հեծութիւնս իմ յարմարեցէք,

Յորժամ բարձրեալն ընդ Իսրայելի եւ ինձ ասացէ բանիւ սաղմոսին,

---

20. Ես., Ա, 28, 31:
23. Սաղմ., Լ, 24:
25. Ես., Բ, 12:
26. Սաղմ., ԾԷ, 4:
29. Ես., ԻԶ, 10:
30. Առակք, Բ, 22:
33. Ես., Ե, 24:
35. Սաղմ., ՃԼԹ, 11:
38. Ես., Ա, 20:
40. Սաղմ., ԽԸ, 15:

Թէ՝ ժողովուրդ իմ ոչ լուաւ ձայնի իմում*:
Աւա՛ղ կարդացէք թշուառացելոյս,
Յորժամ այլ մարգարէ զնոյնս դիցէ.
Վա՜յ նոցա, զի վազեցին զինեւ*:
Բարբա՛ռ փողեցէք ի սիրտ մղձկեալ նոր աղաղակի,
Յորժամ տեսանողն, աստուծով ամաչեցուցեալ,
Զիս կշտամբեսցէ ընդ ապարասան տանն Յակոբայ.
Տեսէ՛ք, արհամարհոտք, զարմացարո՛ւք եւ եղծարո՛ւք*:

Դ

Այլ դարձուցե՛ս եւ ամփոփեսցե՛ս
Զբարձրացեալ զսուր բարկութեան ահաւրիդ սպառնալեաց
Ի սարտուցելոյս յերեսաց մեծիդ
Եւ, խնամովք աջոյդ բարեբաշխութեան առ իս ժամանեալ,
Աւծո՛ւմն կենաց պարգեւատրեսցես քո աղաչողիս:
Եւ քեզ փա՜ռք յերկինս ի բարձունս,
Եւ ի մահացուաց՝ յերկիր ի խոնարհ,
Ի սահմանս բոլոր ազանց եւ յամենայն յաւիտեանս:
Ամէն:

43. Սաղմ., Ձ, 12։
46. Ովսէէ, Է, 13։
50. Ամբակ., Ա, 5։

ԲԱՆ ԿԳ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Բարերար եւ բազմագութ, մարդասէր եւ երկայնամիտ, միայն **թագաւոր,**
Ընդ Հա՛ւր քում պատուեալ եւ աւրհնաբանեալ տէր ամենայնի,
Որդի աստուծոյ կենդանւոյ*, անպատճառդ միշտ իմում կորստեան,
Որ ամենեւին անփորձ ես ի չարեաց*,
Որ ոչ կամիս զմահ մեղաւորի*,
Որ փրկութիւն ես ի քոց կամաց ընծայեցուցեալ,
Որ դարձուցանես զմրրիկ մեղաց ի յաւդ քաւութեան,
Որ զհուր բարկութեան յանձրեւ փոխարկես[1],
Որ զյետնեալ զկինն ի բարեաց՝ կրկնակի գոյիւ նահանջեր
Երկեակ բնութիւն ի նոյն արձանի՝
Ո՛չ իսկապէս ընդ անպարտսն եւ ո՛չ համայն ընդ պատժաւորսն[2]:
Որ զլուծութիւն ծովուն սահմանաց
Իբր զկարկառս քարանց կառուցեալ յեղանակեցեր[3]:
Որ զկարծրանիւթ վէմն անապատին
Ի վիժակս վտակաց հոսեալ բղխեցեր[4]:
Որ զՅորդանանու ջրոյն սրաշարժ վայրէկութիւն
Հրաշաւոր անդրադարձութեամբ ի յետնորդս հեքանոսաց

3. Մատթ., ԺԶ, 16։
4. Յակ., Ա, 13։
5. Եզեկ., ԺԸ, 23։

Լուացումն աւազանին ի թիկունս առաքեցեր[5]:
Որ զպատուաստեալ պարիսպն Երիքովի,
Յաւիտենական կործանման բռնութեանն սատանայի,
Իբր զքերթութիւն յարդի ցնդեցեր[6]:
Որ զվճռասակար ջուր նորին, ի յառակ այլայլութեան
Առ ի բարին փոխարկութեան՝ քանանացւոցն փրկութեան,
Խորհրդական աղիւն համեմեալ՝ անուշեցեր[7]:
Որ զմեռային դառնութիւն իբր զմտաց անհաւանութիւն,
Կենացն փայտիւ ի քեզ յարմարեալ՝ պիտանի արարեր[8]:
Որ զառեալն ի գետոյն,
Ի գծագրութիւն անսահմանդ քո հրամանի
Անորակիդ գունակութեան,
Ի նոր երանգ բոսորային մածեր արիւն ի ցամաքի[9]:
Որ զանկենդան ցուպ գաւազանին,
Ի կերպարութիւն առ ի զքոյդ մեռովս նկարագրիլ[10],
Այլ եւ յատարազնիցն բնութիւն,
Ի տիպն ապաքոյն կերպիւ վիշապի նմանեալ ցուցեր[11]:
Որ զերջանիկ ձեռն աջոյն Մովսեսի, ի ցոյցս տեսութեան
Ապագայիցն հրաշից[12] մարդեղութեանդ քոյ, բարձրեալ,
Եւ քեւ՝ ախտաւոր մարմնոյս մաքուր լինելոյ,
Անփոփոխ փոխատրութեամբ կրկին գուշակեցեր[13]:
Որ յայսքանեացս շրջադրութիւն
Բարեխնամապէս արուեստիւ սիրոյ
Զանակնկալն գիւտ մեղաւորաց կորստականաց
Նշանակեցեր, աւրհնեալ ամենագութ:

Բ

Որ բուսուցանես յերկրէ դալարի՝ զմեռեալն յանշնչականէն,
Որ զանշարժն իբր զընթացող կառավարես,
Որ յանարգ արգանդէ կոչես քեզ պատկերակիցս,
Որ տաս պատանեկաց աղաւիս ըմբոշխնելիս,
Որ յայտս մաքուրս հերս ընծայես,
Որ զաղարթ սեւութեան վարսից ի ձեան կերպարան զարմանագործես՝
Ցուցեալ, թէ առ ամենայն սահման հեռաւորական յաղթող ես, հզաւր:
Որ փոփոխես զշրջումս բնաւորականս,

Ըստ բանին Յոբայ, ի կամս հաւատարիմս[14],
Որ սասանես զերկիր եւ զսիւնս նորին ի հիմանց՝[15]
Նշանակեալ հաստուածին գալիւ,
Թէ դու միայն մնաս անկորնչելի:
Որ հոլովես զտարերս՝ իբրեւ զանցաւորս
Եւ դարձեալ ի նոյնն կայես՝ իբրեւ զյարակայս՝
Յայտ արարեալ, թէ եւ առ մեղաց բազմութիւն
Դիւրապէս ունել կամ թողուլ դոյնպէս զաւրեսցես:
Որ զարուեստին անզգայ էութիւն իբր երասանաւ իմն դաստիարակես՝
Երեւեցուցեալ այնր իրի կերպիւ, թէ զբնութեանս չար դիմեցումն
Յորժամ եւ կամիս՝ հանդարտ առնիցես:
Որ զանբարբառ բոլորակ լուսնին կարգես ունայնս եւ պատարունս՝
Լուսաւորեալ զպատճառն առ աճտիս տեսողաց,
Թէ ի նուազութենէ բարեաց զպարտաւորս մարմին
Դու ածես ի լրութիւն առաջնաստեղծ հարստութեանն:
Որ զպատկերս անխաւս աստեղաց,
Իբր զդասակս դոյզն հատից, տրոհես եւ ժողովես՝
Ցոյս իմն կենաց առ այս խորհրդաբերեալ, քաղցրահայեաց տեսութիւն,
Թէ եւ անաղաչաւորաց լեզուաց կարողապէս բաւես ողորմել:

Գ.

Որ ի մէջ մահու եւ կենաց շաւիղ վստահութեան ուղղես ի ծովու՝
Վկայութիւն եղեալ հաւատի, թէ եւ յանկասկածաւորն վայրի
Քեւ պաշտպանիմք անգայթակղելի[16]:
Որ իբր զջուր կաթսայից ի հրոյ եռացեալ,
Որպէս զմեղաց մրրիկ պղտորեալ՝ բանիւ կամաց քոց խափուցանես:
Որ հայիս յերկիր եւ տատանես զսա[17],
Զի անբանիւն զմտաւորս զգաստացուցանես:
Որ իբր զակատ[18] մի անձուկ նաւի ի վերայ շարժութեան ալեաց՝
Զանբաւ թանձրութիւն գետնոյս դղորդես,
Որով ծանուցեալ լինիս ամենից հաստուածոց, թէ իցես աներկբայելի:
Որ ի բան քո զաւեղ հիմնացեալ ունիս զամենայն,
Որ սերմանես զարտաշնչացեալ մարմինս յերկրի
Եւ զնոյն անկորուստ պահեալ՝ կրկին կենդանածնես:

Որ ապականացուս աւանդեալ՝ անեղծս ստանաս[19],
Որ ընդ մահացու[20] նիւթոյս զանշխարն կենաց խառնես,
Որ հրամանաւ ակնարկութեան ի խուն վայրկենի կազմեցեր,
Պատրաստ կացուցեր զանզարդութիւն ամենից եղանակաց:
Քո է զաւրութիւն եւ կարողութիւն,
Որ շրջանակես զժամանակս ամաց հոլովման աւուրց
Յայլ նմանութիւն բարեպատեհ տեսողութեան:
Որ կարդաս զանմռունչսն՝ իբր զկենդանիս,
Որ ազդես միայն, եւ նոքա ընթանան,
Որ միայն հեծնուս, անկանես անճառ արուեստիւ
Հնարագիտութեան՝ մէգ եւ առաւաւտ[21]:
Որ յետ նախակարգ յաւրինուածոյն առաջնաստեղծ լինելութեանն
Արարեր զփառաւորեալսն մեծամեծս հրաշակերտիցն հանդիսից,
Ըստ Գրոյն երջանկութեան կանխահիացն զարմացման[22],
Այլ իմն գոյացութիւն տաւնելի տեսակի
Անեղծ աշխարհագործութեան եւս քան զսոյն՝
Ի մարդանալդ քո, որոց ոչ գոյ թիւ:

Դ

Որ ահա զվնասն մեր քեզ գրեցեր[23],
Որ զարդարութիւնն քո մեզ շնորհեցեր[24],
Որ ընդ քեզ կրեցեր զհաշտութեանն մերում փրկանակ,
Որ ոչ երբէք լքանիս յողորմութենէ,—
Դարձո՛ զամբարշտեալս ի պաշտաւն բարի երկիւղի,
Զթմբրեալս՝ ի զգաստութիւն արթնութեան սրտի,
Զանմաքուրս՝ ի սրբութիւն պայծառութեան կերպարանի,
Զբազմաբիծս՝ յանբծութիւն հանդարտական սուրբ պատկերի,
Զբեկեալս՝ յողջութիւն, որ ի դիպմանց ոչ խորտակի,
Զլացեալս՝ ի խնդութիւն զուարթութեան անտխրելի,
Զյուսահատեալս՝ ի սէր միաւորիչ անքակտելի,
Զամաչեցեալս՝ ի վստահութիւն հաստատութեան անշարժելի,
Զխաւարեալս՝ ի լոյս երանութեան անմեկնելի,
Զմահու գերեալս՝ ի կեանս, որ ընդ եղծմամբ ոչ անկանի,
Զի փառաւորեսցի անուն քո, Յիսուս,
Խոստովանեալ յամենայնի ընդ Հաւր եւ ընդ Հոգւոյդ Սրբոյ,
Ի բարձունս երկնի եւ ի ստորեւս երկրի
Եւ ի բնակիչս նոցա յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

ԲԱՆ ԿԴ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ
ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Եւ արդ, առ ամենայն բան յամենայնի ուղիղ ես, աստուած,
Իրաւամբք դատիս, արդարութեամբ կշռես,
Ճշմարտութեամբ չափես, աւրհնութեամբ հետեւիս,
Բարւոք ընթանաս, սուրբութիւն սիրես,
Յստակութիւն կամիս, լուսաւորութիւն համբուրես,
Փորձիւ յանդիմանես, երկայնմտութեամբ քննես,
Ոչ ունիս նենգութիւն եւ ոչ գոռոզութիւն,
Այլ ամենեւին հեզութիւն, հանդարտութիւն եւ ողորմութիւն:

Բ

Արդարացար վերին իմաստութիւն անայլայլական Հաւրդ հանճարոյ՝
Կրկին վկայեալ անզեղջ գովեստիւ յորդեզրեցելոցն շնորհաւք,
Ըստ բանին սրբութեան, որ Աւետարանաւն կենաց ի քէն ընկալաք,
Որ ո՛չ ի կոծելն ողբացի եւ ո՛չ ի փողելն կաքաւեցի[1]:

Ասացեր անաւրինին, թէ՝ Մի՛ անաւրինիր*,
Եւ ես ի նոյն չարիս պնդեցայ,
Մեղաւորին, թէ՝ Մի՛ ամբառնար եղջիւր ի բարձունս*,
Եւ ես զընդդէմսն քեզ գործեցի
Եւ ոչ զգացի երբէք զառածելս,
Թէ ի ձեռին քո են եղջիւրք արքայութեան հպարտից ամբարձելոց
Խոնարհեցուցանել եւ բարձրացուցանել,
Ըստ Ամբակումայ, Դաւթի եւ Զաքարիայ[2]:
Աւրհնութիւն ինձ կամեցար, ողորմած,
Եւ ես՝ անիծելս մեծ տարագրութեամբ,
Խոտորեցայ յարժանին ինձ մասն,
Սիրեցի բարկութիւն եւ ոչ բարութիւն,
Շաւշափեցի, ըստ Գրոյն, զխաւար եւ ոչ զլոյս*,
Կենդանի ձայնիդ քո, գրած, ապառումս պատասխանեցի:
Զորդնն անմահ ասացեր բանիւ Եսայեայ,
Եւ զհուրն՝ անշէջ, եւ զկշտամբութիւնն՝ անվախճան,
Եւ զտեղին՝ յաւիտենից[3], եւ զաւրինակ նմին՝ սոսկալի,
Եւ ես ո՛չ իմացայ, ըստ սաղմոսողին, եւ ո՛չ մտառեցի*,
Այլ ի մռայլ մտաւորական կուրութեան գնացի:

Գ.

Յուցեր մարգարէիւն, թէ՝ Զաւրհնութիւն ստացի, որ զաւէնս դնէ*,
Եւ ես համառատել զնոյն փութացայ:
Արձան հոգեւոր վիմի գրեալ մատամբ քո, տէր Յիսուս Քրիստոս,
ԶԴաւիթ իւրովքն բանիւք կանգնեցեր՝
Ասելովն ինքեան ընտրութեամբ առ սոյն,
Թէ՝ Պահեցի զաւէնս քո յամենայն ժամ, յաւիտեան*,
Անդրադարձութեամբ բանին միջնորդեալ զկրկին հաստատութիւնն,
Թէ՝ եւ յաւիտեանս յաւիտենից*,
Ընդ որս եւ զսորին նմանիս պարծանաց առ իմս խրախոյս,—
Եւ ոչ զկծեցայ:

13. *Սաղմ., ՀԴ, 5։*
15. *Սաղմ., ՀԴ. 5—6։*
25. *Յոբ, ԺԲ, 25։*
30. *Սաղմ., ԶԱ, 5։*
32. *Սաղմ., ԶԳ, 8։*
37. *Սաղմ., ՃԺԸ, 44։*
39. *Սաղմ., ՃԺԸ, 44։*

Ճեպեցայ ի տաւնս Բահաղու[4] եւ ոչ աստուծոյ,
Ի յերկուս հետս երկմտութեան կրկին կաղացի՝
Կասեալ ի բարեաց, ըստ երգիծանելոյն Հեղիու[5]:
Ունիմ զՄովսէս իւրովքն աւրինաւք[6], եկեալ ի մեռելոց,
Եւ զտասս մարգարէիցն՝ գրեալ ի յոգի,
Եւ զմատեանս առաքելոցն՝ ընդ մտացս մատն յեռեալ[7],
Եւ զաւէրդ հասարակաց՝ կտակաւն[8] աւետեաց,
Յարուցեալ ի թաղմանէ անբիւ ննջեցելովք[9],—
Եւ անհաւատագոյն, քան զհնգեսին եղբայրակցութիւնս այնր մեծատան[10],
Որ է առակ իմն յարմարական՝
Նմանեալ զգայականացն մասանց անողորմիցն յղփացելոց,
Մնացի իբրեւ զսալ դարբնաց՝ անընդոստ,
Յամառեալ, քարացեալ սրտիւ[11],
Որպէս աւրինակն է Բելիարայ[12],—
Եւ ոչ ապաշխարեցի:

Դ.

Այլ ազդեա՛ վերստին առ սոյն կերպարան լքեալ կրկին ողորմութիւն,
Բարի, ահաւոր, մարդասէր, խնամակալ,
Կենդանի, սուրբ, լուսաւոր եւ անվախճան թագաւոր,
Զաւրութեամբ պանծալի խաչիդ խորհրդոյ
Ի կարծրացեալս մեղաւք անբեր անդաստան՝
Երիկամանցս յիմարութեան եւ անպտուղ սրտիս լքութեան,
Զի առեալ նպաստ աւժանդակութեան ի գթութենէ կամաց ամենակալիդ՝
Որոտացէ, բղխեսցէ հոգիս՝ ընծայեալ աչաց վշտագնեցելոյս
Վտակս արտասուաց արբուցանողաց,
Ինձ՝ ի փրկութիւն եւ ի մաքրութիւն,
Եւ քեզ՝ ի հանութիւն ընդունելութեան,
Ամենապարգեւ տէրդ բոլորից, փառաւորեալդ յաւիտենից:
Ամէն:

ԲԱՆ ԿԵ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Եւ արդ, ես՝ նախնիս ամբարշտաց,
Գլուխս մեղաւորաց, պետս անիրաւաց,
Առաջինս պարտաւորաց, պատկերս յանցաւորաց,
Ստիպեցիս ըստ վատթարութեան, այլ ոչ ըստ բարեբաստութեան[2],
Ահա զանհնարիցն իմոց ճառեցի,
Զպատկառելիսն խայտառակեցի,
Զգաղտնիսն հրապարակեցի,
Զծածուկսն յայտնեցի,
Զքաքուցեալսն ցուցի,
Զամփոփեալսն տարածեցի,
Զդառնութեանս մաղձ ժայթքեցի,
Զգործակցութիւն չարին մատնեցի,
Զամբարեալ թարախ վիրիս քամեցի,
Զխորս պարտեաց իմոց ծանուցի,
Զպատրուակն կեղծեաց առի,
Զքող տգեղութեանն վերացուցի,
Զամաւթալեացն զգեստ մերկացուցի,

Զգարշելիսն յանդիմանեցի,
Զմրուրն մահու փսխեցի,
Զպալարս հոգւոյս խածուածոց քահանայապետիդ Քրիստոսի բացի:
Յանձինս վտանգ ոչ անխայեցի,
Մարմնոյս սիրոյ ոչ աչառեցի,
Զարմատն հնութեան տեսիլ արարի,
Բնութեանս կարեաց ոչ ողորմեցայ,
Զմիաբանութեանն կապ խզեցի,
Զդղեակ սրտիս քանդեցի,
Ընդ կամացս ոսոյ, իբր ընդ դառնակալի մահու, կռուեցայ,
Զպահեստ անյայտիցն արտաքս հանի,
Զմթերիցն գանձ մեծին գուշակեցի,
Զդատախազն դատաւորին հանդէպ կացուցի,
Զապառնեացն փորձ այժմէն իսկ գտի,
Զդաշն կործանողին կտրեցի,
Զուխտն խաբողին ցրուեցի,
Զկատարած մարտին յաղթութեան ի քեզ, տէր Յիսուս,
ապաստանեցի,
Զպատերազմին խումբ գրգռեցի,
Զդիմադրութիւն դիմեցմանն՝ բանիդ աստուծոյ յուսացայ,
Զխաւարասիրացն փաղանգ լուսեղինացն զինուց սադրեցի:

Բ

Եւ արդ, ստեղծիչդ ամենայն եղելոց Քրիստոս,
Որդի բարձրեալդ աստուծոյ,
Զաստէն դսրովելս յայսպիսեաց բանից
Եւ զհարուածեալս յայսքանեաց գանից
Մի՛ կշտամբեսցես կրկնակի դատել ի մեծի աւուրն:
Ահա, հզաւր, անքնին, անճառ, բարերար թագաւոր անմահ,
Առ այս կերպ պատկառանաց ինքնապարսաւս խոնարհութեան,
Որ ինձէն զանձն մեծաւ ձաղանաւք յոգի դատեցի,
Լի՛ց նուազաւք այսր մատենի
Անարգանաւք ամաւթոյ զդէմսն սատանայի,
Եւ զերեսս կերպի պատկառեցելոյս նշանաւ խաչիդ զաւրացո՛:
Միացի՛ կնիքդ լուսոյ ի գեղ տեսակիս,
Ամրութեանդ նշան հաստատեսցի՛ ի տիպ դիտակիս,
Երեւակ կենացդ փայտի ձեւացի՛ ի պատկեր այտիս,
Արուեստդ հրաշից ի ճակատիս շո՛ւք նշանակեսցի:

Մի՛ այլայլեսցի յինէն դրոշմդ լուսապանոյն,
Մի՛ բարձցի ի տեսանելեացս բբաց ճանանչդ աւրհնութեան,
Մի՛ մերժեսցի ի գլխոյս առհաւատչեայդ վստահութեան,
Մի՛ սասանեսցի ի բերանոյս ամրութեան սեմոց փառք տեառնագրութեանդ:
Պահպանակդ երկրպագելի ի զգայարան սրտի՛ս միացի,
Զորիցս նիւթոց իմոյս գոյութեան քառաթեւիդ նշո՛յլ ազդեսցէ,
Զեռինս կարկառման փրկչիդ իշխանութի՛ւն աւժանդակեսցէ,
Մատուցման հաստուածոյ մատինս խորհրդարա՛նդ համարձակութեան բարեգործեսցէ:

Գ.

Ի մեկնելս իմում մի՛ հեռասցի սրբութիւնդ,
Մի՛ լքցի պատիւս ի պատիլն պարտաւորիս,
Մի՛ մերժեսցի[3] ի յոգւոյս անդաւաճանելիդ փրկութիւն
Մի՛ ջնջեսցին գիծք կենդանատուիդ ի քո գրեցեալս շնչոյ,
Մի՛ եղծցի նկարումն արեան զաւրութեան ի տիրատիպ խորանէս,
Ընդ ի՛ս բնակեսցէ յիմում գերեզմանին:
Ի ծորել մարմնոյս թշուառի ածումն շնորհիդ առ ի՛ս պահեսցի,
Ի նորոգութեանն աւուր սովա՛ւ հանդիպեսցայց փառաց փեսայիդ,
Ի քոյո՛ց այտի ծանուցայց,
Քոյո՛վք վաստակաւք պճնեցայց,
Երախտեա՛ւք մեծիդ յարգեցայց,
Աւազանի՛ն զգեստիւ պերճացայց՝ քաւեալ ողորմութեամբ:
Մատո՛, բարեգութ, զվերարկուդ անապականութեան
Տաժանեցեալս մեղաւք մարմնոյս,
Մի՛ յարիցէ ընդ քոյս՝ բանսարկուին,
Հնացուցիչ հոգւոյս վատնեսցի՛,
Խաւարաբնակացն պատիրք մի՛ ընդ իս վերերեւեսցին:
Աւրհնեսցի՛ անուամբ քո, գթած, վիհն իմ հանգստեան,
Ողորմութեա՛մբ քո լցցի գուբն իմ գերութեան,
Ընդարձակեսցի՛ քեւ ինձ տեղին թշուառութեան,
Անդո՛րր եղիցի, խնամող, ինձ բանտն բարկութեան,
Սնուցէ՛ զիս առ յաճումն արգանդն մթութեան,
Յուսո՛վ քո շտեմարանեսցէ զիս յարկն այն անձկութեան:
Զեռա՛մբ քո պահեսցայց ի խշտին տարտամութեան,
Թեւա՛ւք քո ընկալայց ի տունն տագնապի,
Դու, գովեալ, ընդ իս ի սենեակն վտանգի:

Աւա՜ղս ինձ աստանաւր ի թիւս հազարաց[4],
Զի որ երբեմն էի վերնային, եւ այժմ՝ անդնդային,
Երբեմն՝ տանելի, եւ այժմ՝ աշխարելի:

Դ.

Այլ եւ արդ կրկին դու աւրհնեալ ի բոլորից գոյից՝
Յերկնայնոց եւ ի ստորնայնոց
Եւ ի սանդարամետականաց մեռելոց[5],
Անպարտականդ այս տարագրութեան,
Ե՛ս վրիպեցայ, ե՛ս աւտարացայ,
Ե՛ս յիմարեցայ, պարտեցայ եւ խոտան գտայ,
Ե՛ս լքայ, կասեցայ[6] եւ կործանեցայ,
Ե՛ս մոլորեցայ, ե՛ս մատնեցայ, ե՛ս մերժեցայ,
Ե՛ս խորթացայ, գերեցայ եւ գայթակղեցայ,
Ե՛ս նզովեցայ, ե՛ս թշուառացայ, արբեցայ եւ վատթարացայ,
Ե՛ս ընկլուզայ, ե՛ս խաբեցայ, ե՛ս անաւրինեցայ,
Ե՛ս ապականեցայ, մահացայ եւ իսպառ եղծայ:
Զիք քո առ այս ինչ մատն չարի,
Որ ես միայն անփոփոխ բարի:

Ե

Արդ, կամք քո յիս՝ եւ խաւարն ինձ ճառագայթ,
Ճրագ յուսոյ քո անդ՝ եւ գիշերն վաղորդայն,
Մարմնոյ քոյ հաղորդեալ՝[7] եւ յամաւթոյն կարծեաց ապրեալ:
Իսկ ես ոչ գրեմ զանձն իմ կենդանի՝
Վասն անփախչելի վախճանին,
Դարձեալ զի[8] ոչ վարկանիմ կորուսեալ՝
Վասն աներկեւան նորոգմանն:
Որ եւ փակեալ համարիմ ինձ զելս կենացդ՝
Վասն անքաւելեացն պարտեաց,
Դարձեալ բացեալ ինձ զդրախտն՝
Վասն փրկութեանն աւետեաց,
Քանզի ոչ այնքան վհատութեանն գոյժ տագնապէ,
Որչափ փրկութեանդ քաջալերեալ՝ ձեռն կարկառէ:
Արդ, տո՛ւր, տէր, տո՛ւր ողորմութիւն՝
Առ ամենայն ձայն գոհաբանեալ, աւրհնեալ յափտեանս:
Ամէն:

ԲԱՆ ԿԶ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Արդ, որ ոք եւ առցէ զայս դեղ մաղթանաց
Այսր մատենի պարկեշտականի՝ պաղատիլ սովաւ,
Եթէ ի մեղաւորաց իցէ մատուցեալն,
Եղէ՛ց եւ ես իմովս բանիւ կցորդեալ նմա,
Իսկ եթէ յարդարոց գուցէ յառաջեալն,
Գտա՛յց եւ ես սովիմբ ընդ նմին ողորմեալ նովաւ։
Ապա թէ երջանկացի այնպիսին ինքեամբ՝
Ինձ միայնոյ գրեալ զեղկութիւնն,
Եւ ես ինձէ՛ն վկայեմ այսմիկ։
Բայց յիշեսցէ՛ նա զՍողոմոն եւ զբանս նորին հոգեշունչս,
Թէ՝ Ո՞վ ոք վստահասցի սիրտ սուրբ ունել,
Եւ կամ ո՞վ պարծեսցի մաքուր լինել ի մեղաց*։
Եւ զի ո՛չ յարեաւ մարդ երկրածին, ազատեալ ի պատասխանեաց,
Եւ ո՛չ ընտիր ինքնարշաւ վազիւքն,
Եւ ո՛չ թէ՝ եւ ի թռիչս ամբարձման թեւոց բերիցի,
Առ որ զգոյշ լինիցի՝ կրկին երկուցեալ

---

12. *Առակք, Ի, 9։*

Ի վիմին իսկ հաստատութեան[2], ուսեալ ի Պաւղոսէ.
Գուցէ անկեալ ի յերկիր՝[3]
Սահմանողի այսմ կանոնի իրաւադատի[4] կշռեալ նմանեսցի։
Այլ առցէ՛ զայս կշտամբութիւն մաքուրն՝ նիւթ պսակաց՝
Առ ի չիջանել անընտրողաբար յանձեռնհասն բարձրութենէ,
Եւ պատժապարտն՝ առիթ ազատութեան,
Որով ամբարձեալ ի կործանմանէ
Հոգեւորական մահուն՝ ապրեսցի՛ յուսով։
Իսկ ինձ եղիցի՛ պատգամս այս բանի
Արձան փորագրեալ՝ ամենեւին անեղծանելի,
Որ փոխանակ իմոյ եղկելոյս անձին մահացուի՝
Անդադար հնչմամբ հեծութեան լալոյ
Առանց լռելոյ միշտ աղաղակէ։
Լիցի՛ եւ ոսկերացս քակտեցելոց
Ի հողապատեան շիրիմ վերարկուին
Անմռունչ ձայնիւ զայս խոստովանել,
Հասցէ՛ եւ մարմնոյս ի հող լուծելոյ
Բարբառով իմն անազդելեաւ ծածկատեսիդ զոյն պաղատիլ։

Բ

Տէր գթութեանց[5], աղբիւր ողորմութեանց, պարգեւք բարութեանց,
Որդի բարձրելոյ, տէր Յիսուս Քրիստոս,
Ողորմեա՛, խնայեա՛, մարդասիրեա՛,
Նայեա՛ ի վտանգս, ակնարկեա՛ ի բեկութիւնս,
Խոնարհեա՛ց ի թշուառութիւնս,
Տե՛ս ի տարակոյս անձեռնհաս տագնապիս[6],
Հասի՛ր հաղորդել կորստականս կարեաց։
Շաւշափեա՛ բժշկապէս զամենաթշուառ ախտաւորութիւնս,
Ո՛ւնկն մատուցես քաղցրութեամբ ողորմագին հեծութեանս,
Լո՛ւր ի խորոցն անդնդոց մահուն գերեզմանի՝ անմռնչելի հառաչմանս,
Մտցէ՛ յականջս ամենալուր լսելեացդ
Ձայն պաղատանաց վատնեալ անդամոցս։
Եւ վասն զի զրաւական կենդանութեանս անապական է,
Անփոփո՛խ լիցի եւ սիրոյդ քո գթութիւն,
Կցո՛րդ լեր հեզութեամբ տաժանաւորս տկարութեան։

Գ

Մեռեալ պատկերիս մի՛ ոխս պահեսցես,
Ընդ անշունչ կերպարանիս մի՛ ի դատ քննութեան մտցես,
Մահու տանջեցելոյս մի՛ հարուածս յաւելցես,
Ընդ բեկեալ խեցեղէն անաւթոյս մի՛ ուժգնութեամբ մարտիցես,
Վնաւ կոշկոճելոյս մի՛ բարկութիւն կրկնեսցես,
Կործանեալ շինուածոյս մի՛ պատուհաս մատուցես,
Շանս սպանելոյ մի՛ քարինս արձակեսցես,
Լուտյս չախչախելոյ մի՛ սաստիկս ոռոտացես,
Հողոյս անպատուելոյ մի՛ իբր ամբարհաւանի ուժգինս մռնչեսցես,
Զմոխիրս մերժելի մի՛ ի դատ ընտրութեան կոչեսցես,
Զփոշիս ցնդելի մի՛ իբր զքո դիմամարտ գտցես,
Զտիղմս տաղտկալի մի՛ իբր զոսոխ վարկանիցիս,
Զգարշութիւնս անգոսնելի մի՛ իբր զրոնամարտիկ վանեսցես,
Զխէթս ի բաց ընկենլի մի՛ նիւթ գեհենին պահեսցես,
Զայսքանեաց բազմապատիկ բանից կշտամբելս
Մի՛ վերստին յանդիմանեսցես:

Դ

Այս ամենաթշուառ եւ խաւարարգել շիրմին են ահա
Սրտաբեկ եւ յոգնաթախիծ արգահատութիւնք,
Հաստատեսցէ՛ աւրհնեալդ քո բան անփոփոխական լինել՝
Ըստ սրտի արգահատելոյս:
Քանզի եւ այժմ մինչ կենդանեաւքս խաւսիմ՝
Մեռեալ եմ անհասիդ,
Որպէս ի կորուստ մահուն սատակման՝
Ամենազաւրիդ հրամանի անեղծ եմ հաւատովքս:
Արդ, աղաչեմ զքեզ, տէր Յիսուս Քրիստոս,
Հայեա՛ց յիս ողորմութեամբ
Եւ մի՛ թողացուցես լինել տնակից ինձ Բելիարայ,
Եւ զմահազեկոյց տապանին ազդումն
Անկենդանաւորն թնդման թշուառն թաղման՝
Աղաղակ ձայնի հառաչման լալեաց քեզ հաշտեցուցչաց,
Յարգեսցե՛ս լսել, միայն բարեգործ,
Հոգեսէր, հզաւր, մարդասէր,
Եւ հոգիդ քո բարի բնակեսցէ՛ ընդ իս՝

Լոյս առնելով ինձ ի խաւարին[7]:
Մնացե՛ն ընդ իս կենարար քո կրից պաշտեցեալ մասունք,
Զի իբր զաւանդ զանձու զիս պահեալ ի քեզ՝
Կեա՛ց նորոգման ընծայեցուցեն:
Աւնա՛ռք անվատնելի զինուց ինձ պատկանեսցին,
Ընդ իս յարակայեալ քարինք պարսից հոգեւոր հնարից՝
Զչարին հալածել զգունդ,
Մարտն, որ առ իս, քե՛ւ, տէր, վանեսցի:
Զի թէ յարիցէ ի վերայ իմ պատերազմել,
Տեսեալ զքաղաքն ունայն ի զաւրաց,
Եւ զազդողականացն գործի՝ ապաձայն,
Զքեզ, տէր, ունիմ մշտնջենաւոր եւ աններհնելի պահապան:

Ե

Զի եթէ այժմ իսկ կանխաւ արագեալ յառաջ, քան զաւրն կատարածի,
Եւ անշաւիղ արգելան ինձ պատրաստեսցէ,
Առաքե՛մ զաղաւթսն տէրունականս նմին զան մահու,
Եթէ ի վայր զիս հնարի կործանել՝
Զծնրադրութի՛ւն արարչին:
Եթէ ի մոխիր երկրի թաւալել ձեռն բերիցէ,
Երեսա՛ցն աստուծոյ ի նոյն մածուցումն զնա հերքեսցէ:
Եթէ վաստակս ինձ ցաւոց նիւթեսցէ,
Քրտո՛ւնքն յուրքի արեամբն զանգեալ
Փրկչին աշխարհի զնա խուսեսցէ[8]:
Եթէ յընթացից բարեաց զշունչ իմ պատանդեսցէ,
Կապա՛նք ամենաստեղծին զիս արձակեսցէ:
Եթէ յուրացութիւն պարգեւաց լուսոյն բռնադատեսցէ,
Հայհոյութեա՛նն համբերութիւն յաստուածամարտիցն՝[9]
Զնոսին ընդ նոյն կարկեսցէ:
Եթէ հարուածս նետից զաղտնաձիգ զինուց ինձ արձակեսցէ,
Կա՛րթ հնարից աղեղան փառաց Հաւրն կապարճից նմին պատահեսցէ:
Եթէ քողով լուսոյ խաւարականի մտանել ընդ աչս անամաւթեսցի,
Կոփո՛ւմն գլխոյն ձորձով[10] պատեցեալ
Լրմանն ամենից զնա տանջեսցէ:
Եթէ մոլեսցի զվստահութիւն ձեռինս կապել,

Եղէգն, մատուցեալ ի յաջ գոյացուցչին,
Զնա չարչարեալ ըմբերանեսցէ:
Եթէ ձաղանաւք այպանման զիս կատակեսցէ,
Տանե՛լն ծաղու ամենազաւրին զնա հեգնեսցէ:
Եթէ բժժանաւք ինչ յուրքից կախարդել խորամանկեսցէ,
Ապտա՛կն դիմաց հզաւրին աստուծոյ
Զնա սաստկապէս ամաչեցուսցէ:
Եթէ ի մուտս գիշերային մթութեան
Խաւարաւ խաբէութեան լկնեալ մարտիցէ,
Ի ճառագայթի՛ց լուսոյ երեւման քո, տէր, խայտառակեսցի:
Եթէ ի միջաւրէական տապոյ փորձութեանցն
Արեգակնակէզ վառնիչ խորշակին
Զիս ի յարմատոց խախտել կարծիցէ,
Ի զաւրութենէ՛ նշանիդ լուսոյ խլեալ գաւսացի:
Եթէ ի փչմանն շնորհէ ունայն զիս առնել հնարաւորեսցի,
Թո՛ւքն, զոր ընկալաւ տէրն քերոբէից ընդ մեղաւորիս,
Զնա պատկառեցուսցէ:

Զ

Եթէ ժանիք ծախողք[11] ինձ ցուցանիցէ,
Լռութի՛ն երկնաւորին բերանոյ զնա պապանձեցուսցէ:
Եթէ խածմունս աղուականս հոգւոյս ազդեսցէ,
Բեւեռա՛ցն հարմունք հաստողին բնաւից զնա կսկծեցուսցէ:
Եթէ յընթացս անհրաւութեանց խորհրդոց զիս մոլորեցուսցէ,
Սեւե՛ռք ոտից անհասանելոյն զնա կապեսցէ:
Եթէ հրապոյրս ինձ դժնեայս արբուսցէ,
Քացա՛խն ընդ լեղւոյն խառնեալ ի յարբումն բարերարին
Զնա դառնացուսցէ:
Եթէ առաջին ճաշակմամբ փայտին զիս գոցէ,
Սոսկալի խորհրդով խաչին ըմբռնեալ՝ իսպա՛ռ պարտաւորեսցի:
Եթէ ընդվզել ընդդէմ հնազանդութեան
Տեառն հրամանի զանձն իմ ուսուսցէ,
Բերո՛ւմն պարանոցի անսահմանելոյն զնա կործանեսցէ:
Եթէ ի մահ սատակման զիս վանեալ վիրաւորեսցէ,
Ստուա՛ր տէգ գինու մխելոյն
Ի կող ստեղծչին Ադամայ զնա հերձեսցէ:
Եթէ երկամբք վշտաց դժոխականաց զիս պարփակեսցէ,

Պատանա՛ցն կտաւ էից ունողին զնա ըմբռնեսցէ:
Եթէ յատակս մահու նայել զիս խարդախեսցէ,
Բնակե՛լ կենդանւոյն ի վէմն մահու զնա մեռուսցէ:
Եթէ խնդասցէ ընդ մարդկաւրէնս իմ գայթակղութիւն,
Կրկի՛ն կորասցի կարկամեալ կամաւ,
Յորժամ անմահն աստուած, յարուցեալ փառաւք,
Ընդ իւր նորոգեաց զբնաւ մահացեալս:
Եթէ ընդ լուծանել փոքր կապանաց հազարամէից բերկրեսցի,
Դողասցի՛ կարկեալ վերստին իսկոյն ընդ վերջին շղթայս
Անգերծ տագնապին ըմբռնման սաստկագունի յանվախճան տանջանարանին[12]:

Եթէ ընդ առաջին հարուածն դժուարեսցի,
Գո՛յժ կորստեան յետնում սատակմանն անշէջ գեհենին,
Որ պատրաստեալն է նորա եւ նորին հրեշտակաց,
Նմա պատմեսցի, որ յաւուրն մեծի մեծին ատենի:

Է

Իսկ ինձ՝ ապաւինելոյս ի քեզ, տէր Յիսուս,
Միայն թագաւոր ինքնակալ, զաւրեղ,
Արարիչ երկնի եւ երկրի
Եւ ամենայն զարդուն, որ ի նմա,
Որ զալստեանդ քոյ ակն ունիմ
Եւ ողորմութեան փրկչիդ սպասեալ յուսամ,
Ի յոտս քո անկանիմ եւ զզարշապարիդ հետս համբուրեմ,
Զպարտութիւնս խոստովանիմ եւ զմեղանս հրապարակեմ,
Կշտամբանաց քարամբք կոծիմ եւ հառաչանաւք սրտիս տապանամ,
Ի խէթ խղճիս խոցոտիմ եւ բոցով շնչոյս ճենճերիմ,
Աղի ցաւղով արտասուացս այրիմ եւ երիկամանցս ազդմամբ կիզանիմ,
Յուսակտուր աւդով ցամաքիմ եւ դառնաշունչ հողմով շիջանիմ,
Թախանձանաց բանիւս երերիմ եւ կողկողագին հեծութեամբ դողամ,
Տաժանելի կրիւք տուայտիմ եւ տագնապաւ հոգւոյս տատանիմ,
Ի կոծ մրրկաց ծփիմ եւ ի բախմանէ ալեաց սասանիմ,
Ի լրութենէ համբաւոյն սարսեմ եւ յիշատակաւ ահին կորնչիմ,

Կերպարանաւք առնենին հալիմ եւ սպառնալեաւք մեծիդ
մեռանիմ,—
Լո՛ւր, բազմագութ, քաւիչ, մարդասէր եւ երկայնամիտ,
Քաղցրութիւն անճառ, աւր բարի եւ տիւ տենչալի,
Քանզի կարող ես յամենայնի,
Եւ առ ելս շնչոյս իմոյ՝ փրկութեան մեծի:
Եւ քեզ ընդ Հաւր, Հոգւոյդ Սրբոյ փա՛ռք յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ԿԷ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա.

Բայց քանզի յոյժ արդար է բան
Իրաւանցն Քրիստոսի աստուծոյ առ իս,
Քան առ սկզբնահայրն չարեաց սատանայ[1],
Զի վասն նորա յայն սակս յայտնեցաւ,
Զի լուծցէ զգործս նորին*,
Եւ վասն իմ, զի զհնացեալ պատկերս նորոգեսցէ,
Առեալ զկերպարանիս բոլոր էութիւն[2]
Կերպին իսկութեան[3] մեծին աստուծոյ՝
Միացոյց ինքեան անշուշտ խառնութեամբ[4]:
Նորա ոչ են շնորհեալ ի բազմացն,
Եւ ինձ զբովանդակն եհեղ առատութեամբ[5],
Վասն նորա ոչ երբէք չարչարեալ,
Եւ վասն իմ հանապազ պատարագի,
Նա անհաղորդ է կենացն,
Եւ ես միշտ վայելեմ ի փրկութեանն,
Նա վանեալ է խաչին,

---

5. Ա. Յովհ., Գ, 8:

Եւ ես՝ զաւրացեալ նշանաւն,
Նա՝ հերքեալ ի լուսոյն,
Եւ ես՝ միացեալ ընդ փառացն,
Նորա ո՛չ խոստացաւ հանգիստ եւ յերկրի,
Եւ ինձ զերկինս սեպհականեաց,
Զնորայն կորեաց զառհաւատչեայ,
Եւ զիմն առանց խզելոյ յարակայեաց,
Զնա յերամակս խոզիցն արգել,
Եւ յիս ինքն զաւրացաւ,
Զնա կարեաց աւրինակեաց,
Եւ զիս ճառագայթ նշանակեաց,
Զնա սողնոց նմանեցոյց,
Եւ զիս իւրովն անուամբ կնքեաց[6]:

Բ

Իսկ ես զերախտիսն աստուծոյ լքի՝
Զայսքանեաց բարեաց արարողի
Եւ չարին զկնի միտեցայ՝
Հայել ընդ նմին յատակս դժոխոց,
Անհա անարժանս բարեաց, անձիրս երախտեաց,
Անընդունակս սիրոյ, տոռամբք[7] մեղաց ձգեալս,
Յերիկամունս խորոց խոցեալս,
Քանցեալ ծառս արմաւենւոյ,
Գինիս յեղաշրջեալ, ցորեանս հեղեղեալ,
Մուրհակս ջրեալ, վճիռս պատառեալ,
Կնիքս այլակերպեալ, նմանութիւնս փոխեալ,
Արկանելիքս կիզեալ, ըմպանակս կորուսեալ,
Նաւս ընկղմեալ, մարգարիտս մանրեալ,
Ակնս պատուական սուզեալ,
Տունկս զաւսացեալ, նեցուկս խորտակեալ,
Փայտս ամենեւին փտեալ, մանրագորս աղաւաղեալ,
Յարկս տապալեալ, խորանս խարխալեալ,
Բոյսս արմատաքի խլեալ,
Ձէթս հեղեալ ի գետնս աղբեւաց,
Կաթնս հոսեալ ի կոյտս մոխրոց,
Այրս մահու ի յարեանց գնդից[8]:

Գ.

Քանզի միշտ խրատեալ ընդ Երուսաղեմի
Առակաւ Բաբելոնի ի մարգարէիցն ձայնից[9],
Անձն իմ ողբալի, եւ ոչ ինչ խրատեցեալ,
Որ աստէն անգոսնեալ եմ, եւ անդէն՝ խայտառակեալ,
Աստ՝ դարովեալ, եւ անդ՝ կշտամբեալ,
Աստ՝ ձաղեալ, եւ անդ՝ նախատեալ,
Աստ՝ թշնամանեալ, եւ անդ՝ յանդիմանեալ,
Աստուստ՝ ապշեալ, եւ անդանաւր՝ լքեալ,
Աստ՝ հեծումն, եւ անդ՝ հառաչանք,
Աստ՝ կարծիս, եւ անդ՝ կատարած,
Աստ՝ խէթ, եւ անդ՝ հատուցումն,
Աստ՝ արկածք, եւ անդ՝ հանդէսք դատաստանի,
Ուր ո՛չ է բան իրաւանց եւ ո՛չ ձայն պաղատանաց,
Ո՛չ թիւք աւուրց եւ ո՛չ ելք ժամանակաց,
Ո՛չ ուղք յուսոյ եւ ո՛չ դրունք ողորմութեանց,
Ո՛չ աջ պաշտպանութեան եւ ո՛չ ձեռն այցելութեան,

Դ.

Այլ դու ապաւինութիւն, դու ինքն փրկութիւն,
Դու այցելութիւն, դու եւ քաւութիւն,
Դու երանութիւն, քեւ բժշկութիւն,
Քո ողորմութիւն, միայնդ հզաւր, կենդանի, անճառ,
Տէր Յիսուս Քրիստոս բարերար աստուած,
Աւրհնեա՛լ, աւրհնեա՛լ եւ դարձեալ աւրհնեա՛լ,
Ընդ Հոգւոյդ քո Սրբոյ յաւէտ բարձրացեալ՝
Ի փառս հայրենի իսկութեան մեծիդ յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

ԲԱՆ ԿԲ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Եւ արդ, ի յիշատակ անարկութեան վերագրեցելոցդ,
Որք յաստուածուստ են սպառնալիք՝ ինձ ժամանեցեալք,
Զիա՞րդ դադարեցայց ի նորոգ ողբերգութեանց,
Եւ կամ ո՞րպէս զցամաքումն անցէ հեղեղք արտասուացս:
Զի թէ զչորեքվտակեան առաջս գետոցդ յորդահոսան ծաւալմանցդ,
Որ զեդեմ եւ զերկիր առ հասարակ ոռոգանեն՝
Լիապէս բաւականութեամբ բաշխեալ ամենայնի[1],
Եւ զբղխումն ելից իւրեանց առ աչս[2] իմ եդեալ,
Զանձինս մեղաց սաստկութեանս բոց
Զովացուցանել ոչ բաւականացին:
Եւ կամ մարգարէին սրբոյ ըղձականութիւն՝
Կրկին ինձ լցցի գլուխս ջուրց բազմութիւն,
Եւ ճրագարան տեսութեանց կերպիս՝ աղբերց կայլակմունք[3],
Զբեկման ոգւոցս չափել զվտանգ ոչ ձեռնարկեսցեն,
Եւ ոչ եղերականք ջայլից համաւրէն բանահիւսից կանանց լալականաց՝

Ի սիրտ եւ յոգի վիրաւորելոց՝
Զաղէտ վտանգիս ի յերգ արկանել
Եւ կամ ի նուագս ձայնից բերել:

Բ

Ի՛մ է աւրն լինելութեան նզովեալ
Եւ ոչ Յոբայ կամ Երեմիայ[4],
Քանզի տաւնելի է աւրն նոցա,—
Զորոց մի ի նոցանէ ոչ արժէ աշխարհս*,—
Եւ ոչ տարագրելի,
Ապա ուրեմն զիս նկատեալ[5] եղեալ՝ զոչ արժանիս լուսոյ
Եւ կամ միոյ մասնաւոր բարւոյ, զհանդիպումն աւուրն անիծին,
Յորում ես գտայ կորստեան որդիս եւ մահու դրացիս,
Մշակս մեղաց եւ մրքանեակս անաւրէնութեանց:
Որ ոչ կացի յուխտին կենաց,
Զոր դու սահմանեցեր, աստուած բարերար,
Ոչ գնացի ի քո պատուիրանն կենդանական, անմահացուցիչ:
Ոչ վաստակեցի ի հունձս արմտեացն,
Որով ի մուտս ձեանն աւուրցն խռովութեան կերակրել պատրաստեցայց[6]:

Ոչ կառուցի ամրութիւն որմոց
Եւ ոչ ձեղուն յարկաց ծգեցի,
Որով ի շնչմանէ մրրկաց ատոց պահեցայց:
Ոչ համբարեցի նշխարս պաշարաց ի յուղին անեզրական,
Որով զտագնապ սովոյն իմ բժշկեցից:
Ոչ հանդերձաւորեցի քեզ աղերս աղաւթից,
Որով առաջի քո կալ համարձակեցայց:
Ոչ կազմեցի թօշակ փրկութեան վարուց մաքրութեան,
Որ զնորոգութիւն ինձ երաշխաւորէ:

Գ

Ոչ ետու զընտրութեան հաշիւն ի կենցաղոյս ճանապարհի իմոյ մատնչին,

Զի ի դատաւորին ձեռանէ ստէն իսկ փրծայց[7]:
Ոչ լրութեամբ ձեռին աւրհնութեան մատեայ յանդիման,

22. *Եբր., ԺԱ, 38։*

Որով աւէնդրին մասնակից գտայց՝ արբեցեալ[8]:
Ոչ դիմաց ետու զգուշութիւն
Եւ ոչ թիկանց՝ պատսպարութիւն,
Ոչ աջոյս իմ՝ զինուորութիւն
Եւ ոչ ահեկիս՝ պարածածկութիւն,
Որով ի պատերազմիս վտանգէ զերծայց:
Զերիվարս ոչ զգեցուցի զրահիւք
Եւ ոչ զմարտիկս՝ սպառազինութեամբ,
Որով զճակատն յարդարեցից:
Զկանուխն ոչ կապտեցի պտուղ
Եւ անագանին ոչ ժամանեցի[9],
Եւ ահա տարակուսիմ՝ ունայն ի բարեաց:
Մաքրութեան ծաղիկ ոչ ունիմ
Եւ ոչ իւղ ողորմութեան,
Եւ գիշերոյն մռայլ՝ անճշոյլ.
Ի նիրհումն մահու ննջեալ եմ,
Եւ տագնապ կոչողին փողոյ ստիպէ:
Զզարդ հարսանեացն կրկին մերկացայ
Եւ զձէթ վառուցն վերստին լքի,
Եւ դուռն մտին հարսանեացն աւասիկ փակի[10]:

Դ

Եւ արդ, զիա՞րդ առից մխիթարութիւն այսքանեաց վշտաց,
Եւ կամ ընդ ո՞րքանեաց տարակուսանաց խաւարի
Լուսաւորութիւն յուսոյ կենաց խառնեցից,
Եւ կամ ո՞ւր արդեւք զզարշապարս ոտին կառուցից,
Եւ կամ յո՞ր վստահութիւն զաչս իմ յառեցից,
Եւ զի՞նչ անդորրութիւն ծփանացս նկատեցից,
Եւ կամ յո՞ր ըղձական դիւրութիւն ձեռն համբարձից:
Զի եթէ ի ձեղուն բարձրութեան երկնի՝
Անտի՛ անձրեւեաց հուրն Սոդոմայ, որպէս ասացեալ է[11],
Իսկ եթէ յատակ երկրի խորութեան՝
Սա՛ եբաց զկոկորդն ըմբռնողական[12]
Եւ եկուլ զԴաթան բանակաւքն Աբիրոնի[13]:
Եթէ յանդգնեցայց փախչել յունողէն,
Գուցէ կալցի՛ զիս վիշապն ահագին[14],
Եթէ ընդ գազանս ինչ բափառեցայց՝

Արագո՛ւնք են խնդրել զվրէժ ստացողին
Առնել առ իս, քան երբեմն զԵղիսէին՝
Առ մատաղ մանկունս բեթելացիս քրմորդիս[15]:
Եթէ յամենատարած աւդոյս պարզութիւն՝
Ա՛յն եղեւ եգիպտացւոցն խաւար շաւշափելի[16],
Եթէ ի թռչունս բարձանց՝
Նոքա՛ են կոչեցեալք ի սպանդն զոհին բոսորայ դիականցն[17]:

Ե

Եթէ ի տկարսն խիզախեցից, վտանիմ ի պիծակա՛ցն,
Եւ զի՞ պիտոյ են ինձ առիւծունք:
Եթէ յարջոցն պատառողաց ապրեցայց,
Մժի՛ղքն՝ արեան ծարաւի՛քն, ինձ պատահեսցեն:
Եթէ յանհոգս ուրեք նստիցիմ,
Մժղո՛ւկքն անարգագոյնք, իբր ցնցուղս հրոյ եռացման, զինեւ մաղեսցին:
Եթէ յեղջերէ միեղջերւոյ փախնուցում զերծեալ,
Նկո՛ւն հիրանք աղկաղկաց մնոցն մորմոքողաց զիս կեղեքեսցեն:
Եթէ ի սեննակս[18] շտեմարանաց խորշից դաւղեալ ամփոփիցիմ,
Տաղտկատեսակ զարշութիւն գորտո՛ցն[19] զիս զազրացուսցեն:
Եթէ ի վայրս ինչ անդաստանաց կացեալ զետեղեցայց,
Շարք շանաճանճո՛ցն տարմից զինեւ պատեսցեն:
Թողում ասել զխառնիճն եւ զչորեակն՝ զզաւրն զաւրաւոր,
Ընդ թուաւորն թրթուր եւ ընդ անկենդանական երեւիլն[20],
Հանդերձ ջրակարծ կարկտիւն եւ ապականագործ եղեմամբն,
Որ առ աչաց տեսիլ ապազէնք եւ նուաստագոյնք,
Բայց ի յակնարկելն աստուծոյ յաւէտ զոռոզաբար ուժգնութեամբ
Հարին, հանին, վանեցին զհպարտն ամբարհաւաճութիւն
Փարաւոնի բռնութեանն բուռն զաւազանին՝ յաղթող վիճակաւ,
Որ են կերպարանք թաքուցելոցն կրից լլկողաց[21]
Անձնականացն աներեւութից եգիպտացւոցն անաւրէնութեանց՝
Յոգի տանջողաց, զաղտնի վնասողաց:

Զ

Այլ դու, ամենազաւր, արարիչ բնաւից, տէրդ բոլորից,
Ի յատելի՛սն հանդիսացիր հերքել զնոսա

Եւ ինձ ողորմեա՛ կրկին գրութեամբ՝ ձեռն մատուցեալ փրկութեան
Տառակուսեցեալ, կոշկոճեալ, վարանեալ ի մահ պարտելոյս:
Զի դու միայն ճանաչիս աստուած՝ փառաւորեալ միշտ
Ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:



Ձեռ. № 1568, էջ 178բ, ժամ. 1173 թ., մանրանկարիչ՝ Գրիգոր Սկևռացի

ԲԱՆ ԿԹ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ
ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

ԻՆ ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Եւ արդ, վասն զի ի ձեռն մեծիդ
Եւ ամենահնար արուեստաւորիդ
Իմս եղանութեան[2] տեառն եւ աստուծոյ,
Իբր ի քրայս ընտրութեան փուքոյ քոյ սիրոյ՝
Հանապազ եռամ եւ ոչ երբէք մարզիմ[3],
Միշտ խառնիմ զուգիլ եւ ոչ եւս միանամ,—
Ահա զուր արծաթագործդ, երկնաւոր իմ ճարտարապետ,
Ի սնոտիս վաստակեալ առ իս աշխատիս,
Ըստ մարգարէին յայտնի առակի,
Եւ չարութիւնս իմ ոչ հալեցաւ[4]:
Զոր ինձէն մոլեալ չարաչար,
Իբր զխելագար դիւաբախ իմն ողորմելի,
Յանդգնեալ անկարգս խաւսիմ՝ զիմս զպարտիս անեցուցանել,
Քան հաշտութեան հնարս ինձ այսու կազմել:
Եւ զի մի՛ անընտել դիպուած
Եւ անկիրթ պատահումն եւ աննաւասար հանդիպումն
Պատրաստութիւնք հանդերձելոց տանջանարանացն ինձ երեւեսցին,

Ամենեւին անմոռաց պահեաց աստատին ի յիմում մարմնի
Նշխար մնացուածոց նախնումն անիծից,
Զոր ի փոքուէ տարրէ անարգէ զմեծն է ուսանել:

Բ

Քանզի խաղալն ինքնաբերական գիտք որովայնի՝
Բոտոտք նապուկք, շարժողականք եւ ազգի ազգիք,
Որդունք աղեաց գաղտակուրք, խաղաւարտք հրակայծակք,
Եւ բիծք բոցակիծք, եւ անիծք անկերպաւորք,
Եւ երամակք ոմանց քռնածինք,
Զազրաբորմիք, կսկծեցուցիչք եւ մարմաչողականք,
Ասպատակք այլոց վայրենեաց,
Ըստ նմանութեան դիւաց գիշերամարտից
Եւ մեկնակազէն բարբարոս գնդից խաւարասիրաց,
Եւ գազանութեամբ քանասար գայլոց արաբացւոց,
Կորակոր զնացիւքն, արջնաբոյր զունովն,
Կրկնապարոյր, կռածագ կտցաւն,
Որ զաւէքն ունի խայթոցաց կարնի,
Իբր դժնիկ՝ փշովք խոցոտեալ,
Ծծեն, ծգեն զարեանն խոնաւութիւն
Եւ յանկողինս մահճաց հանգստեանն
Վաստակս կրից ցուցանեն:
Եւ կարկառեալ ուրուք ձեռն՝
Հատուցանել զհատուցումն նոցա նոցին,
Վաղվաղակի զգան զվնաս վտանգին, զոր ազդեն մարդոյն[5],
Եւ անդէն իսկոյն լերկամարմին, փոքր հասակաւն,
Իբր թեւաւք իմն թռիչս արձակեն
Եւ ըստ մարախի ձեւոյ ոստոստեալ՝ այսր անդր տարաբերին
Եւ, ըստ բազմապատիր նենգութեան բարոյից դաւող աղուեսուց,
Խորամանկեալ խուսափեն ի պատուածս բազում ելից,
Զի յերկիւղէ մահուն պարեսցին:
Եւ այնքան չքոտի եւ անքատ անձամբքն
Ոչ միայն զռամիկս եւ զխառնիճաղանճս,
Այլ եւ զթագաւորս հզաւրս եւ ահագինս
Փախուցանեն, հանեն, տարագրեն
Ի դստիկոն յարկի ապարանիցն բարձրութեան
Եւ կամ ի բացի բնակեցուցանեն:

Քաջք արանց արեաց, որք իշխեցին ամբոխից
Եւ տիրեցին ժողովրդոց եւ առին զքաղաքս ազգաց,
Զպարտութիւն իւրեանց զաւրաւոր ձեռինն ինքեանք վկայեն,
Թէ՝ Քանզի ոչ կարացաք ի դիմի հարկանել վնիցն բռնութեան,
Վասն այնորիկ խոյս տուեալ՝ հասաք յայս տեղի:

Գ

Եւ զի՞նչ է ինձ զփոքունց եւ զանկածից
Ծաղրականաց ոմանց գոյութեանց ի կիր արկանել,
Որք զաւեղ եւ աններքելի ջատագովք են աստուածութեանն՝
Յիշատակել ինձ զհանդերձեալսն,
Որք ի մարմնոյս անաւրինելոյ ընծային պտուղք դառնութեան:
Ընդ որս եւ եկամուտ սատակչականացն ախտից գիտք
Եւ կերչացն կոյտք անողոքելիք, յորոց չէ զերծանել,
Քան թէ հարկաւ[5] մարմնոյն վտանգի
Զապագայիցն սոքաւք իմաստասիրել:
Եւ ոչ տեղի է զտանել ապաստանի՝
Փախստեամբ անկանել առ նոսա,
Այլ առանց կամաց քումդ ակնարկութեան
Եւ մարդկային կարք եւ հնարք վրիպեցան:
Իսկ դու, բարերար, զամենայն ունիս բաւականապէս զկենացն հնար,
Եթէ կամեցիս փրկել, նորոգել, քաւել, բժշկել եւ կենագործել:
Եւ քեզ փա՜ռք յամենայնի յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ Հ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Եւ քանզի համբարձեալ զընթացս բանիս
Ի փոքունց աստի երկրայնոց՝
Չհամարելոց ընդ գոյս եղելոց,
Ի մեծագունիցն տեսակս՝ ասացից զտաւնելի հանդէս
Իրաւանց անհատրին անաչառութեան:
Որ զի թէ մերձաւորագոյնք իցեն աստուծոյ,
Իբր զնախածանաւթ հայրապետութիւնսն,
Եւ կամ մաքրագոյնք՝ որպէս մարգարէսն,
Կամ անբծագոյնք՝ իբրեւ զառաքեալսն,
Կամ ընտրելագոյնք՝ որպէս մարտիրոսսն,
Եթէ ոչ դու մարդասիրեսցես աննուազ բարիդ
Եւ անփոփոխ խնամակալութիւնդ եւ անպակաս ողորմութիւնդ,
Ընդունայն է ինձ փրկութիւնն առ ի նոցանէ:

Բ

Զի թէ առ նոյն ինքն Աբրահամ ձայն արձակիցեմ,

Իբր ողորմագին առակ ընչեղին ինձ վարդապետէ,
Ի տապոյ անտի պապակեալ՝ կաթի միոյ ջրոյ ոչ բաւականանայ[1].
Քանզի եւ նա փակեալ է ընդ կարեւոր հասարակաց աննմանութեան:
Իսկ եթէ առ Մովսէս՝ եւ նա զգածեալ է տկարութեամբ,
Որ ոչ զաւրեաց առնն փրկութեան,
Որ զհայթայթանաց կրկուտն ի պահպանութեանն աւուր ժողովէր[2]:
Իսկ եթէ առ Ահարոն՝ եւ նա ինքնին իսկ կարաւտացաւ մաղթողի[3]:
Իսկ եթէ առ Դաւիթ՝ ի մէջ բարեացն առաւելութեան ստգտեալ է եւ նա[4]:
Իսկ եթէ առ Նոյ եւ Յոբ եւ Դանիէլ՝
Զայս Եզեկիէլ մարգարէ մեկնեաց՝ յանուանէ իսկ յիշատակեալ զնոսա,
Եւ զայն ընդ նոսին, իբր ի դիմաց աստուծոյ, ազդեալ.
Կենդանի եմ ես, ասէ տէր, թէ ոչ ապրեցուսցեն
Զուստերս եւ զդստերս իւրեանց ի բարկութենէն, որ հասանիցէ,
Բայց եթէ ինքեանք միայն ապրեսցին[5]:
Իսկ եթէ առ Պետրոս՝ վէմն հաւատոյ,
Ի քումդ խնամոց խուն մի խիթացեալ՝
Եւ նա ընդ կրիւք իմն գրաւեցաւ[6]:
Թողում ասել զբազմացն գումարութիւն՝
Խոնարհեալ առ կարիս կարիս,
Թէ եւ յաւէտ երջանիկք իցեն,
Ընդ որս եւ Յովասու ոմն մարգարէի
Ի մէջ աստուածառաքն սպասաւորութեան մարդկաւրէնն փայթակղութիւն
Մնայ յոլովից անթարգմանելի,
Թէ եւ ի դէմս իմն մեկնութեան ձեւակերպեսցի[7]:

Գ

Եւ քանզի չափեալ սահմանեցաւ զաւրութիւն փրկութեան մարդկան,
Եւ ցուցան նոքա ողորմեալք բարերարիդ եւ զաւրացեալք ամենակալիդ,
Կոչեցեալք պաշտպանողիդ եւ քաւեցեալք հնարաւորիդ,
Շնորհեալք ազատեցուցչիդ եւ բժշկեալք անախտականիդ,
Կենագործեալք անապականիդ եւ լուսաւորեալք նորոգողիդ,
Այսուհետեւ գիտացեալ զսակն որքանութեան հողածին բնութեանս,
Որք մխիթարեն աւրինակաւն նմանաբար

Հարազատապէս վստահութեան[8] յուսահատելոց,—
Անա առ քեզ դիմեցից, Որդի աստուծոյ կենդանւոյ,
Քրիստոս աւրհնեալ յամենայնի,
Մանաւանդ զի առակն ազգակից այսմ մաղթանաց ստանաւր յիշեալ[9]
Զվերագրելոցդ բան վերստին արդարացուցանէ.
Բարի է, ըստ իմաստնոյ ումեմն երջանկի,
Անկանել ի ձեռս տեառն եւ մի՛ ի ձեռս մարդկան,
Զի որպէս մեծութիւն նորա՝ եւ ողորմութիւն նորին*:
Եւ այս բան թէ եւ զԴաւթին իմն գծագրէր,
Որ զերեքմասնեան հարուածն աստուածեան առաջի եդեալ՝
Ընտրեաց ինքնին կամաւորաբար զդատակնիք մահուն սատակման,
Իբր զկենդանի Քրիստոսի հաւատոցն յաճախութեամբ,
Քան զերկուսն եւս այլ փոքրկունս,
Որք տանջենն եւ ոչ ողորմին[10],—
Սակայն եւ իմս աւրինակութիւն բանիս պատկերի նարակեցելոյ
Հնարս կենաց կորուսելոյ անձին
Ոչ է այլայլեալ յարմարութենէ:
Զի ոչ երբէ զփրկելսն նուաստացուցանեմ
Ի մատենի այսր ողբերգութեան,
Առանց որոց ոչ է մատչել առ տէր,
Այլ զփրկողին անուն պսակեմ
Եւ զշնորհ նորին առ ամենեսին բարենիշակեմ
Եւ զբնաւին բարձումն ի բռիչս վարուց
Խոստովանիմ բանիս պայմանաւ
Յաւէտ կարաւտեալ ողորմութեանն դեղոյ:

Դ

Անա դու կեանք, դու փրկութիւն, դու բժշկութիւն,
Դու անմահութիւն, դու երանութիւն, դու լուսաւորութիւն,
Արա՛ ինձ անդորր ի մեղացս աշխատութեանց,
Զի եւ քեզ լիցի հանգիստ
Ի մշտադատս նեղութեանց, ձանձրացուցիչս թախանձանաց,
Որ ոչ այլ իւիք, քան թէ փրկութեամբ մարդկան պարարիս,
Աւրհնեա՛լ յաւիտեանս:
Ամէն:

53. *Սիրաք, Բ, 22—23։*

ԲԱՆ ՀԱ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Եւ քանզի երջանիկքն եւ փառաւորեալքն սրբոցն պարք,
Յորոց ոմանք դոյզն ինչ գրեցին եւ յաճախագոյնս հաստատեցան,
Փոքունս սասանեցան եւ մեծագոյն վառմամբ նշուլից
Հոգւոյն մաքրութեամբ լուսաւորեցան,
Յորոց մինն զզանգուածոյն յայտնէ զհաստակաստեղծն տկարութիւն,
Իսկ միւսն՝ զգերազանցն քան զբնութեանն աւրէնս,
Վարս եւ առաքինութիւնս հրեշտակականս:
Եւ արդ, նոքա, որ աւրհնեալքն են
Յամէնիշխան բերանոյ աստուածութեան Հաւրն Քրիստոսի,
Ընտրեալքն, տաւնեալքն, խնկեալքն եւ բարեբանեալքն,
Իբրեւ զանդամս Քրիստոսի պաշտեցեալք
Եւ իբրեւ զաւթեվանս Հոգւոյն Սրբոյ յարդարեալք[1],
Յորս չիք ինչ նշմարանք եւ կամ գիտք խաւարի,
Այլ ամենեւին անկեղծութիւն եւ լուսաւոր արդարութիւն
Եւ որքան մարթ է զմարդն աստուծոյ՝ աստուծոյ նմանեցուցանել.
Երեսք պարզք եւ անպատկառելիք,
Կրաւնք բարձունք եւ անխոնարհելիք,
Կեանք զգաստք եւ անստգտանելիք,
Պաշտաւն առ աստուած կարծր եւ անփոխարկելի,
Ընթացք արիականք եւ անկասելիք,
Ճշմարտութիւն միատարր եւ անցնդելի,

Դիմագրաւութիւն զաւրեղ եւ անհերքելի,
Տեսաւորութիւն պայծառ եւ անապշելի,
Իմաստասիրութիւն վերնական եւ անկոխելի,
Պատկեր մաքուր եւ անաղարտելի,
Զորոց կերպարանս եւ զյիշատակս անուանցն աղաչել
Աստուած իսկ վարդապետեաց,
Եւ նոքաւք հանութիւն ի մէջ խռովութեան
Արարչիդ բան լուսաւորեաց[2]:

Բ

Այլ ես անպիտանս յամենայնի
Եւ որքան բան զաւրէ՝ պարսաւելս,
Որ մինչդեռ արթունս եմ՝ ննջեմ,
Մինչդեռ զգաստ երեւիմ՝ թմբրիմ,
Ի բարեպաշտելս իմում՝ գայթակղիմ,
Մինչդեռ աղաւթեմս՝ եւ վրիպիմ,
Ի յընթանալս իմում՝ եւ կասիմ,
Յարդարանալս իմ՝ եւ մեղանչեմ,
Ի խաղաղանալս իմում՝ ամբոխիմ,
Մինչդեռ արշաւեմս՝ առ ի յետոյսն հակամիտեմ,
Ի չուելն իմում՝ ընդ կրունկն դառնամ,
Ընդ լուսոյն մասին՝ եւ խաւար յարեմ,
Ընդ քաղցրութեանն նաշակ աւշինդր խառնեմ,
Ընդ կուղս բարեացն չարիս հիւսեմ,
Ընդ կանգնելն՝ եւ կրկին գլորիմ:
Ծաղկիմ, եւ ոչ պտղաբերիմ,
Ասեմ, և ոչ առնեմ,
Խոստանամ, եւ ոչ կատարեմ,
Ուխտեմ, եւ ոչ վճարեմ,
Կարկառեմ, եւ անդրէն ամփոփեմ,
Ցուցանեմ, եւ ոչ ընծայեմ,
Մերձեցուցանեմ, եւ ոչ մատուցանեմ,
Ի նարակել խոցուածոյս՝ անդրէն վիրաւորիմ.
Ի հաշտեցուցանելն՝ վերստին խռովեմ,
Ջուր հանդիսանամ, եւ իրաւամբք պարտաւորիմ,
Գրիմ, եւ իսկոյն եղծանիմ,
Նաւեմ, եւ ի գիծն թուլանամ,

Սկսանիմ, եւ ի հանգիստն ոչ ժամանեմ,
Կարգիմ, եւ դարձեալ սասանիմ,
Լնանիմ, եւ կրկին հեղում,
Շարունակիմ աստ, եւ անդ ի ստորեւ հոսիմ:
Բարդիմ[3], եւ անդրէն տաշորիմ,
Հիմն արկանեմ, եւ ոչ գլխաւորեմ[4],
Սակաւ վաստակեմ, եւ բիւրս վատնեմ,
Դոյզն գանձեմ, եւ անթիւ սպառեմ,
Զայլս խրատեմ, եւ ես ինքն անփորձ եմ,
Միշտ ուսանիմ, եւ երբէք ի գիտութիւն ճշմարտութեան ոչ հասանեմ*,
Զչիջեալ չարիսն նոյնչափ արծարծեմ,
Սուղ ինչ քաջալերիմ, եւ առաւելապէս լքանիմ,
Լարիմ, եւ իսկ եւ իսկ առ նմին մեղկիմ,
Զայս կարկատեմ, եւ զայն պատառեմ,
Խլեմ զեղիճն, եւ տատասկ տնկեմ,
Ընդ ամբառնալն՝ եւ այսրէն բերիմ,
Մտեմ ի բոյնն աղաւնի, եւ անդուստ ագռաւ ելանեմ,
Գամ սակաւ մի սպիտակ, եւ սրանամ դառնամ բնաւին սեւացեալ,
Ասեմ զիս քեզ դաւանել, եւ սպանողին նուիրիմ,
Ընդ յանդիման լինելն՝ եւ թիկունս դարձուցանեմ:

Գ.

Մաքրիմ, եւ այլ մրոտիմ,
Լուանիմ, եւ նովին զազրանամ,
Կերպարանիմ զԴաւթին, եւ գործ զՍաւուղայն[5] կատարեմ,
Շրթամբք ճշմարտեմ, եւ ստեմ երիկամամբք,
Աչովս մատակարարեմ, եւ ահեակ կողմամբս աւերեմ,
Ընդ երկրագործութեան ցորենոյն՝ որոմն սերմանեմ[6],
Ի բարձրագոյն իմաստիցն ի վայր իջեալ՝ ես ինքն գտանիմ,
Հրեշտականամ յերեսս, եւ ի խորհուրդս դիւանամ,
Հաստատիմ ի յոտս, եւ ի միտս տատանիմ,
Սուտ ձեւանամ, եւ իրաւք խոտորիմ,
Կեղծաւորիմ արդար, եւ արդեամբք ամբարշտեմ,
Դասիմ ի պարս հեզոց, եւ ընդ այսս կաքաւեմ,

ԾԾ. Բ. Տիմ., Գ, 7։

Ի մարդկանէ զովիմ, եւ ի տեսողէդ պարսաւիմ,
Ի հողածնելոցս երանիմ, եւ յորդւոցն լուսոյ աւաղիմ,
Հանոյանամ յետին ռամկին, եւ թագաւորիդ մեծի յաչաց ելանեմ,
Զատեանն դատաւորին թողեալ՝ խառնակուանիցն աղերսեմ,
Հերքեալ ի վերնիցն՝ սոսկականացն սպրդիմ:
Մարմնովս արտաքուստ պնդիմ, եւ անձամբս երփնիւ ճային ճանաչիմ[7],
Հպաւորիմ դաշն հաստատել՝ եւ ուխտակորոյս արտաքս մերժիմ,
Այսաւր՝ մաքուր հոգեկիր, եւ վաղիւ՝ մոլի խելագար,
Զաւէրանի պատուէրն լքեալ՝ թելադրութեան անձին հետեւիմ,
Արիանամ զաւրապէս, եւ վատթարագոյնս ընկրկիմ,
Զծանրութիւն աւուրն բառնամ,
Եւ ի ժամ վարձուն անմասն ելանեմ[8],
Ի բացուստ նոռոմս խաւսիմ,
Եւ ի պատասխանութեանն պահու պապանձեալ կարկիմ,
Ի յելս արեւուն հարուստ երեւիմ,
Եւ ընդ երեկս ունայն դեգերիմ,
Յաթոռս ծերոց բազմեալ՝ եւ խելայեղից կցորդիմ,
Ննջեմ խեթիւ, եւ արհաւրաւք զարհուրեալ զարթնում:
Զանդաստանս կամացս չարաչարս հերկեմ,
Փոյթ խնամով ի չարիս[9], միշտ անառակ որդիս,
Անդարձ տարագրեալս, անզղջական զառածեալս,
Անմխիթար տրտմեալս, ինքնագրաւ գերեալս,
Մահու եւ ապականութեան ծառայեալս,
Անողոքելի տանջեալս, անփրկելի մատնեցեալս,
Անպատուաստելի հատուածեալս, անարծարծելի շիջուցեալս,
Անկազդուրելի խորտակեալս, անհանդերձելի կործանեալս,
Եւ եթէ պարտ է զաստիկն ստանաւր ասել
Անաւրինեալս անձին նախատինս,
Ահա գրեմ, գրեմ եւ ոչ անխայեմ
Ի խոհիս նիւթեալ գեհեննին:
Ստացուածս նախանձու նորոյս Ադամայ երկնայնոյ,
Որպէս եւ Կայէնն առաջին՝ հնոյն եւ հողեղինին,
Որ ունիմ զբնաւն ստուստ ի յանձին
Զնշանակ ամբաստանութեանս[10],
Ոչ զջնջոյս տուրեւառութիւն,
Այլ զբանիցս կշտամբութիւն:

Դ

Եւ արդ, ո՞ւր իցեն փրկութիւնքն[11],
Ուր սկզբնահայրն հաւատոց[12] ի յուսահատութեանն վայրի
Զանգթութեանն իմ չարիս կրկնէ,
Մեծն մարգարէից[13] քաւամբք բանից կոչկոնէ,
Արին բարեփառ[14] աշտէին նիզակաւ ի մահ սատակէ,
Պատկեր ճշմարտին[15] ընդ Աքարու համայնիւ ջնջէ,
Աստուածարեալն վեհից[16] յարագողացն վրիժուց մատնէ,
Մարգարէածին տեսանողն[17] ընդ ամաղեկացւոյն առաջի տեառն սպանանէ,
Նախանձաւորն աստուծոյ[18] երկնատեղաց բոցովն վատնէ,
Ստուերին լրումն եւ նորոյս սկիզբն[19]
Հեծանոցին ընտրութեամբ հոսէ,
Պետն առաքելոց[20] ընդ Սափիրայի ի կենաց զրաւէ,
Զարմանալին քննութեամբ Հոգւոյն[21]
Բուռումն մահու ինձ ընդ կենացն քարոզ խառնէ:
Արդ, անաչառք եւ ինձ կահառք երջանկացն
Եւ ուժգնութեան հրամանի վերնոյն՝ արի սպառազէնք,
Ընդ հրեշտակացն՝ եւ մարդիկ,
Ընդ տիեզերաց երկրի՝ եւ տարերք,
Ընդ անզգայիցն՝ եւ շարժողականք,
Որովք դատեալ միշտ լինիմ տուժիւք ըլկանաց՝
Յաւիտենակ եւ յիշատակ սոսկալեացն ապագայից,
Իբր հողմով փոթորկի ալեաց յաւէտ մրրկեալ
Կենացս վտահութիւն՝ մնայ անկայուն ի հաստատութեանց:
Զոր եթէ ոք, իմաստութեամբ ի քնին առեալ,
Խուզեսցէ զլուղակացն բազմատեսիլ զանազանութիւն՝
Զմանունս փոքունս ընդ մեծամեծացն դասեալ,
Որ առանց թուոյ եւ քանակութեան համարոյ
Թինդս առեալ անբաւ երամոց՝
Եռան, զեռան, սլանան ի մարմնիս ծովու,—
Վկայեսցէ եւ հաստատեսցէ ճշմարիտ լինել
Զասացելոցս բանագրութիւն:

Ե

Այլ դու ինքն աւրհնաբանեալ անմահ թագաւոր,
Բարի, երկնաւոր, մարդասէր Քրիստոս,

Աստուծոյ կենդանւոյ միածին Որդի,
Հզաւր, բարձրեալ, անքնին, անճառ, քաւիչ, ահաւոր,
Սաստեա՛ ի ձմեռն ամբոխեալ ալեաց ոգւոյս ծփանաց,
Արձանացո՛ զծաւալս[22] մոլեգին շարժման սրտիս խռովութեան,
Ընդոտնեա՛ ի սանձս կապոյ եռասանաց ըմբռնման
Զցնդեալ մտացս վայրագութիւն:
Եղիցի՛ խաղաղութիւն հրամանաւ մեծիդ
Ամենավարան բքոյս սասանման,
Սատակեա՛, խափանեա՛ զբազմագլխեան անդամս ուրուականս
Գաղտնեաց ամայքոյս՝ երկրակենցաղս հինից,
Գրեցե՛ս աղաւքս մշտամատոյցս[23]
Զայս նորընծայ տառ ողորմաղերս՝
Թախծագին ձայնի ողբերգարկութեան այսր մատենի,
Հա՛ն ի խորոց մահուս անդնոց՝
Զքնաղ ապրեցեալ ընդ մարգարէին փրկելոյ,
Ընկա՛լ զխոստովանութիւն անձնադատ բանիս ի հոտ անուշից,
Շնորհեա՛ մխիթար դառնութեան վշտաց
Ուժգին հեծութեան յուսահատելոյս:
Եւ քեզ ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով
Փա՛ռք, պատի՛ւ եւ իշխանութի՛ւն յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ՀԲ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Այլ ահա ձեզ ասեմ, ո՛վ եկեղեցիք միանձանց
Եւ աշակերտութիւնք կրաւնաստանաց,
Որք մերկամարմին մատանցդ ձեռաւք
Առ ակնկալութիւն յուսոյն պարգեւաց
Բարեացն անբաւից տեառն զինուորեալք,
Որոց զայս սեղան հանդերձանաց խորտկաց բանից ընծայեցուցի:
Ընկալարո՛ւք զայս աւանդութիւն խոստովանութեան
Ի շինուած փրկութեան հոգւոց,
Ծանեարո՛ւք սովիմբ զմարմնոյս պարտութիւն:
Յիշեցէ՛ք զմարգարէականն ընդ առաքելականին առեալ մեզ ի խրատ՝
Զ'Մի՛ պարծեսցի[2] ամենայն մարմին առաջի աստուծոյ*
Եւ զ'Ոչ ոք է արդարն եւ ոչ մի*:
Զտէրունականն մի՛ մոռանայք,
Ի կատարածն իսկ պատուիրանին

11. Երեմ., Թ, 23: Ա. Կորնթ., Ա, 29:
12. Հռովմ., Գ, 10:

Գոգչի՛ք զձեզ ծառայս անպիտանս[3],
Մի՛ եղիցի լինել ձեզ որուք խաբողին,
Զգուշացարո՛ւք եւ Գրոյն,
Թէ՝ Կերակուրք նորա՝ ընտիրքն*։
Քանզի եւ ես իսկ, որ զայս նուազութիւն
Մասնաւոր պտղոյ ձեզ ջամբեցուցի,
Վկայեալ զանձնէ կամաւորական ստգտանք
Բիւր բամբասանաց անբժշկական մեղանաց,
Ի սկզբնահայրն սկսեալ մինչեւ ի սպառումն ծննդոց նորա՝
Կամայականն յանձնառութեամբ հաստեցի, եդի
Զիս ամենայնիդ պարտական շարեաց։

Բ

Լուայ յումեմնէ ոչ պարտաւորէ եւ ոչ հանեցայ[4]
Ի յասելն նորա անյարմարապէս առ այն,
Որոյ առաջի ոչ է արդարանալ մարմնոյ երկրածնի[5],
Թէ՝ Ո՛չ երբէք շնացայ, ո՛չ պոռնկեցայ
Եւ ո՛չ զաշխարհիս ինչ համբուրեցի ճաշակս մահու։
Այլ ոչ ընդհատ ինչ յանաւրէնութենէ.
Թողցէ՛ նմա տէր աստուած զայսոսիկ։
Թէ եւ ճշմարտիւ իսկ գրեցաւ,
Ոչ ընթացաւ, որքան թէ գրեաց,
Ի յասել զանյարմարսն ի դիմաց ժողովրդեանն Իսրայելի՝
Բանիւ Զաքարիայ. Աւրհնեա՛լ տէր՝ եւ մեծացաք*,—
Որ է փարիսեցւոյն ձայնի կերպարան[6]։

Գ

Բայց ես քանզի գիտողին աստուծոյ մատնեալ եմ դատաստանի,
Որ զկիրս աներեւութիցն մտաց ի կշիռս եդեալ՝
Համարի դատել զիս նոքաւք ամէնիրաւ հատուցմամբք[7],—
Ո՛չ կերպարանեցայց տեսողին,
Ո՛չ կեղծաւորեցայց քննողին,
Ո՛չ ստեցից զոչ գործեցեալսն նկատողին,
Ո՛չ խաբէութեամբ ընդ միտ ինչ մտից մեծին,

18. Ամբակ., Ա, 16։
36. Զաք., ԺԱ, 5։

Ո՛չ ի տեսիլ բարւոյ ցոփութեան զչարս քողարկեցից,
Ո՛չ ի պատկեր ընտանի զապիկարս երբէք յարգեցից,
Ո՛չ խենեշացայց ի զարդ ատարոտի,
Ո՛չ պճնեցայց այլով պայծառութեամբ,
Ո՛չ պանուճանս յարմարեցից տգեղութեանս գեղոյ։
Ո՛չ ոք մեղաւոր իբրեւ զիս,
Ո՛չ ոք անաւրէն, ո՛չ ոք ամբարիշտ,
Ո՛չ ոք անիրաւ, ո՛չ ոք չարագործ,
Ո՛չ ոք վրիպեալ, ո՛չ ոք սխալեալ,
Ո՛չ ոք մոլեգնեալ, ո՛չ ոք խարդախեալ,
Ո՛չ ոք շաղախեալ, ո՛չ ոք ամաչեցեալ[8], ոչ ոք դատապարտեալ,
Ե՛ս միայն, եւ այլ ո՛չ ոք,
Ե՛ս ամենայնն, եւ յի՛ս ամենեցունն։
Ո՛չ հեթանոսք, զի ոչ գիտէին,
Ո՛չ հրեայք, քանզի կուրացան,
Ո՛չ տգէտք եւ խառնիճաղանճք,
Քանզի յիմարք էին իմաստից։

Դ

Պետ վարժից կոչեցայ՝ յանձինս դատախազ,
Ռաբբի ռաբբի անուանեցայ[9],
Եւ զգովեստն առ աստուած եդի,
Բարի ասացայ՝ առ եղկութեանն ժառանգութիւն,
Սուրբ վկայեցայ ի մարդկանէ,
Որ եմ անմաքո՛ւր առաջի աստուծոյ,
Արդար դաւանեցայ ամենայն իրաւք ամբարիշտս,
Հեշտացայ ի գովեստ մարդկան,
Զի ծաղր եղէց յատենին Քրիստոսի,
Յաւազանէ կոչեցայ Արթուն[10],
Եւ ես ի քուն մահու ննջեցի,
Ի փրկութեանն աւուր Հսկող[11] յորջորջեցայ,
Բայց զգաստութեանն՝ աչս կափուցի։
Ահա դատաստան, ահա յանդիմանութիւն,
Ահա նոր կշտամբանք եւ հին դատապարտութիւն,
Ահա ամաւթ դիմաց եւ տագնապ հոգւոց[12],
Ահա խնդիրք փոքունց եւ կշիռք մեծամեծաց։

Ե

Այլ դու միայն տէր աստուած,
Մարդասէր, անոխակալ եւ երկայնամիտ,
Համարեա՛ց մեղապարտս անձին
Ընդ վերջին պարտաւորութեան աւուրն ահաւորի
Զայս կսկծեցուցանող ինքնաբանական նախատինս,
Մի՛ լուայց ի քէն զայսոսիկ, գթած,
Փոխանակ զի ես ինձէն անձինս գրեցի:
Արդ, բարձցե՛ս եւ վերացուցե՛ս զպահ պարտաւորութեան կանոնիս
Ընդ քեզ կապեալս տենչանաւք հոգւոյս,
Հա՛ն զնախատինս պատկառանաց խայտառակութեանս[13],
Ծածկեա՛ աչօվդ կարողութեան զտգեղ տեսակ մարմնոյս մերկութեան,
Մատո՛ հանգստեան զբօսնելու ուժգին մեղացս բեռամբք,
Կարգեա՛ ինձ սահման հետոց բարութեան առ ելս կենացդ,
Պահեա՛ յիշատակ ինձ ողորմութեան եւ զկնի մահու կեանք ամենեւին,
Աւրհնեալ յերկինս եւ գովեալ յերկրի,
Բարեբանեալ միշտ յամենայնի յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Ձեռ. № 1874, էջ 1բ, ժամ. 1391 թ., մանրանկարիչ՝ Ծերուն

ԲԱՆ ՀԳ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Թագաւոր բարձրեալ, հզաւր, ահաւոր,
Աւրհնեալդ միայն տէր Յիսուս Քրիստոս,
Քո է փոխարկել յանակնկալս կենաց յուսահատութեան
Զաստակիչ անէծս առ կեցուցանող աւրհնութիւնս,
Զպարսաւանս վհատութեան՝ առ զուարթացուցիչ գովութիւն,
Ընդ ամաւթոյն՝ համարձակութիւն,
Ընդ պատկառանացն՝ պատիւ,
Ընդ տարագրութեանն՝ յոյս բարութեան,
Ընդ բաժանմանն՝ ակնկալութիւն միութեան,
Ընդ սպառնականացն բանից՝ ողոքական սփոփանս,
Ընդ միանգամ դատապարտութեանն՝ կրկին ազատութիւն:

Բ

Ողորմեա՛ց, տէր, մահու մեղապարտիս,
Յաւուր արձակման շնչոյ կենդանութեան,
Մինչ աչացս ողորմագին հայեցուածս ի բարձունս կողկողիցի՝

Զբազմարկածեան ուղտյն զանզերծ ընթացիցն
Զանփախչելին ճանապարհ յաչս բերելով՝
Մտացս տեսմամբ ամենայնիւ վտանգեալ։
Եւ ի յերդ բնակութեան յարկիս նկատեալ յելիցն չափղ,
Թշուառացեալ կիսամեռութեամբ, դիմաւք այլայլութեան,
Տատանմամբ մատանցս, կարկամ հառաչմամբ,
Նուազ ճեծութեամբ, նրբական ձայնիւ,
Յոգի թախծութեան յոգնամասնեայ տարակուսանաց՝
Ի խորոցս աներեւութից զգործեցելոցս ողբալով հառաչեմ։
Կարող ես, բարեգութ, եւ անդ հրաշագործել
Յաւէտ զաւեղութեամբ՝ ասելով,
Թէ՝ Ո՛ղջ եղիջիր յոգտյդ խոռտակմանէ[2],
Եւ կամ՝ Թողեա՛լ լիցին քեզ մեղանք քո*,
Եւ կամ թէ՝ Ե՛րթ ի խաղաղութիւն՝ սրբեալ ի մեղաց[3]։
Եւ զոր յայնմ ժամու ոչ ժամանեցից պաղատիլ,
Այսա՛ւր ընկալցիս մարդասիրապէս,
Ո՛վ երկայնամիտ, բազմաշնորհ, ամենակեցոյց։

Գ.

Յորժամ, որ այժմս բանապանոյն,
Խռոխտաձայն, սիգացող, բարձրապարանոց,
Անկեալ դնիմ դի անկենդան, կարկեալ ի խաւսից,
Կաշկանդեալ ձեռաւք, լքեալ անդամաւք,
Խփեալ շրթամբք, կափուցեալ աչաւք,
Տախտակ անշարժուն, կոճղ կիսայրեաց,
Արձան անզգայ, պատկեր անբարբառ, գոյութիւն անշունչ,
Ողորմելի տեսիլ, աշխարելի կերպարան,
Ողբալի աւրինակ, եղկելի դէմք,
Արտասուելի նմանութիւն, լռեցեալ լեզու,
Ցամաքեալ խոռ, թաւթափեալ ծաղիկ,
Ծորեալ գեղ, շիջեալ ղամբար,
Դատարկ կոկորդ, խոպանացեալ սիրտ,
Աղխեալ ազդարան, սպառեալ աղբիւր,
Թալկացեալ մարմին[4], ժողխեալ որովայն,
Քակտեալ տաղաւար, կոտորեալ ոտք, բաժանեալ յաւդք,
Հատեալ ծառ, սղոցեալ արմատ, բողեալ տուն,

27. *Մատթ., Թ, 2։ Ղուկ., Է, 48։*

Հնձեալ արտ, ստորախուզեալ բոյս,
Աւտարացեալ բարեկամ, մոռացեալ պահեստ,
Թաղեալ զարշութիւն, մերժեալ առելի,
Բարձեալ խէթ, անարգեալ կմախք
Եւ իբր զանպիտան՝ առ ոտն կոխեալ,
Կարաւտեալ այլոց մաղթանաց,
Որք զհաւատոց թշուառիս ձայնիւ նուագեալ աղերս հառաչման
Յաւղով արտասուաց բարեբարիդ գթութեան
Ի բարձունս տարածանեն։
Զառ քեզ դարձն յեղանակեն արգահատելով, զոր աւրհնեմ,
Զնշան խաչիդ փրկութեան՝ զոր երկրպագեմ,
Զյարութեանն նշմարտութիւն՝ որում հաւատամ[5],
Զփառացդ քո յայտնութիւն՝ զոր փառաւորեմ[6],
Զդատաստանիդ անաւրութիւն՝ զոր խոստովանիմ,
Զբանիցդ յանդիմանութիւն՝ յորմէ զարհուրիմ,
ԶՀոգւոյդ Սրբոյ ինձ ուղեկցութիւն՝ զոր պաշտեմ,
Զաւծմանդ տեառնագրութիւն՝ զոր եւ համբուրեմ,
Զթագաւորելն ընդ քեզ, տէր Յիսուս, որում պաղատիմ[7]։
Արդ, լքաւ, մերժեցաւ, բարձաւ, տրոհեցաւ, փախեաւ, սրացաւ,
Տեղի ետ կցորդութիւն զուգութեան կենցաղոյս կենդանութեան,
Եւ յոյսդ, որ ի քէն պարգեւ,
Մնացական եւ անջնջական յիշատակարան պահեցաւ։

Դ.

Տե՛ս ողորմութեամբ ի տարակուսանս վտանգելոյս,
Միայն բարեգութ, փառաբանեալ Որդի աստուծոյ,
Քաւել, բժշկել, կենագործել,
Պաշտպանել, նորոգել, նկարել, կանգնել, հաստատել,
Վերստին ստեղծագործել յերջանիկն անարատութիւն։
Քո է կարողութիւն, քո է փրկութիւն, քո՝ ողորմութիւն,
Չիք քո անկարութիւն, այլ ամենեւին զաւրութիւն,
Բարձրութիւն, իշխանութիւն, անվախճան թագաւորութիւն,
Իսկութիւն, ինքնութիւն, ամենատեղի բացարձակութիւն,
Բարեբարութիւն, լուսաւորութիւն,

Փառաւորեալ տիրապէս, անպակաս եւ անյաւելուած,
Խնկեալ խորհրդով անթարգմանելեաւ յԵրրորդութեանդ սրբում,
Գոհաբանեալ յաւէտ եւ եւս առ սմին՝
Ի նոյն պաշտաւն հաւասարութեան միապատիւ զուգականութեան
Երէկ եւ այսաւր եւ յաւիտենից յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ՀԴ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Արքայ երկնաւոր, տէր բոլորեցուն,
Առ ամենայն բան յամենայնի միշտ երկայնամիտ,
Աստուծոյ կենդանւոյ անքնին Որդի,
Ահա անդ է ողորմելն իսկապէս[2],
Յորում հատաւ ակնկալութիւն վաստակոյն,
Անդ է բարեգործելն,
Յորում տեսութիւն իմաստիցն խափանեցաւ,
Յայնմ ժամու է մարդասիրելն,
Յորում տկարութեանն վտանգ
Պաշարեալ տիրեաց ներքոյ եւ արտաքոյ,
Անդանաւր է բժշկութիւն աստուածային քո ձեռինդ,
Յորժամ բնաւ անդամոցն տեղի ետ կենդանութիւն,
Այն վայր է այցելութեան,
Յորում ելք հնարից ոչ գոյ,
Այն է քո մեծութիւն,
Յորժամ զյուսահատութեան վէրն առողջացուցես,

Այն է հարազատ քում ազգակցութեան,
Երբ յանակնկալն ժամու արուեստաւորեսցես փրկութիւն,
Այն է հանդիսարան քում յաղթանակի,
Երբ զփակեալն մուտս կենաց ի սպառումն շնչոյս բացցես,
Այն են քո շնորհք վայելչականք,
Երբ զչարեացս իմոց մոռացեալ՝ զբարեացդ քո յիշեսցես,
Յայտ ես անոխակալ,
Երբ ապախտաւորիս ընդ երախտաւորացն խնամարկեսցես,
Ի սոսին ծանեալ գիտացից,
Երբ նայեցար ի նուէր բանիս նախնի գրութեամբդ,
Երբ զսովորութիւն չարեացս բարձցես:

Բ

Յաղագս այսորիկ հիւսին բանք,
Եւ եղանակին նուագերգութիւնք,
Յորժամ տէրն բարի՝ չարն ծառայի[3]
Զբարեգործացն պարգեւեսցէ,
Որ մինչ իրաւամբք մնացէ բանտի,
Նա յարքայակա՛ն ապարանս զնա հանգուսցէ,
Մինչ հրաւիրեալ է ի գուբ տղմոյ[4],
Նա ի բազմակա՛նս ամենապատիկս գահոյից գրգեսցուցանիցէ,
Մինչ բրելոյ զաչսն դիտեսցէ,
Նա ի բարձրութի՛ւն բերկրութեան հայեցուցանիցէ,
Մինչ ծայրատութեան մատանցն սպասէ,
Նա մատանի՛ համարձակութեան մատուցանիցէ,
Մինչ հայի հարուածոց գանից,
Նա գրո՛ց գիրկս արկանիցէ,
Մինչ պատրաստեալ յուսայ կորստեան,
Նա երեւելի՛ տեսողաց բազմաց առնիցէ,
Մինչ ակն ունի սատակման մահու,
Նա ընդ կենացն եւ փա՛ռս ընծայեցուսցէ,
Մինչ հատման գլխոյն նայեսցի,
Նա զնոյն պսակա՛ւ պայծառացուցանիցէ:
Ա՛յս պտուղ աւրհնութեան, գրած, սքանչելարմատ քում
շառաւիղաց,
Ա՛յս արգասիք կենաց արարչականդ քո հրամանաց,

Ա՛յս իղձք խորհրդոց խոստովանեալդ քո տենչանաց,
Ա՛յս նշոյլք լուսոյ ամենասփիռդ ճառագայթից,
Ա՛յս ախորժութիւն ճաշակաց բարեբանեալդ քո քաղցրութեան:

Գ

Քո՛ միայնոյ են այսոքիկ, տէր,
Ի քէ՛ն ազդեցաւ գրել ինձ զսոսին:
Ահա զքոյսդ յատուկ աղերս աղաչեմ, աւրհնեալ,
Ի քոյո՛ց այտի պարգեւեալ շնորհեա:
Բա՛ց, տէր, զգանձս քո բարիս, ըստ աղերսանաց առակին[5],
Մի՛ խառնեսցես ի համբարս բարեացդ քոց ի չարեացն իմոց:
Մի՛ շտեմարանեսցես զատելիսն քո, որ են ոխութիւնք եւ
ցասմունք,
Ընդ սիրելիսն քո, որ են գթութիւնք եւ ողորմութիւնք:
Մի՛ պահեսցես ի ստացուածս քո պաշտելիս զանախորժելիսն քո,
Որ են մթութիւնք եւ դժանութիւնք,
Եւ զիմ վնասելիսն, որ են մեղք եւ թշուառութիւնք:
Մի՛ գրեսցես աջովդ աւրհնութեան ի մատենիդ կենաց
Զմուրհակ պարտուց իմոցս անիծից,
Այլ զանհնարաւորս ինձ համարեալս՝
Մեծացուցե՛ս կրկին առաւել զանուն քո, տէր, ի նոսին,
Ցուցանել զդոյն ինձ դիւրինս եւ հեշտականագոյնս:

Դ

Շատ են իմ պարտիքս եւ անդր քան զթիւ,
Այլ ոչ այնքան հրաշալիք, իբրեւ զքո ողորմութիւնդ:
Բազում են մեղանքս,
Այլ յաւէտ են նուազեալ առաջի քոյդ ներողութեան:
Յաճախ են չարութիւնքս,
Այլ յաղթական են համայնից,
Հզաւր, ամենակալ, քոյդ մարդասիրութիւն:
Ինձ են անհամար իմոյս անձին բիծք,
Այլ քեզ յոյժ գրաւեալ են ընդ սահմանաւ:
Ոչ են այնքան զաւրաւորք առ կենդանութիւն զէնք մեղանաց
Պատկառեցելոյս պտղաբերութեան,
Որքան յիշատակ մահու կենդանւոյդ՝

Առ վանումն կործանողին բռնութեան:
Զի՞նչ ազդեցէ փոքր խաւար աւուրդ աստուծոյ,
Զիա՞րդ բանեցէ դոյզն ինչ աղջամուղջ մեծիդ ճառագայթից,
Զիա՞րդ համբարձի, կշռեցի ընդ խաչի քո կրից
Խակութիւն հեշտութեան մարմնոյս տկարութեան:
Զի՞նչ երեւեցի յաչս ամենակալիդ քո առատութեան
Կոյտք մեղանաց ամենայն տիեզերաց.
Ահա կոշտ մի հողոյ դիւրափխրելի՝
Ի կարծրութենէ բախման վանեցեալ,
Իբր զպղպջակ անձրեւոյ՝
Բազմազեղ հոսմամբ քո կամաց չքացեալ, պայթեալ անդստին:

Ե

Զի՞նչ պիտոյ են քում զաւրութեանդ ամենահնարդ կարողութեան
Ժամանակաց առաւելութիւն առ յանցուածոց իմոց քաւութիւն,
Ո՛չ քթթել մի ական,
Ո՛չ խուն մի տեսութիւն ածանցական,
Ո՛չ սակաւ մի նայեցուած փայլական,
Ո՛չ կիսամասնեայ յամրութիւն,
Ո՛չ փութացելոց ոտից յեղյեղումն,
Ո՛չ յելից բարձրութենէ միոյ կանգնոյ կարթի անկելոյ,
Ո՛չ գիծ մի չափոյ մտաց հետեւեցելոյ,
Ո՛չ նշողից արագութիւն,
Ո՛չ շնչոյ տուրեւառութիւն,—
Ո՛չ ինչ յայսմ յանգոյ եւ յանտպաւորական նմանութենէ
Անձեւ աւրինակաց յաւէտ անկայից՝
Այնքան առժամայնք կամ հարեւանցիկք,
Որքան եղծմունք, ցնդմունք եւ հալմունք
Մեղացս սառնամանեաց պահեստի՝ քումդ զաւրութեան,
Աստուած ամենայնի տէր Յիսուս Քրիստոս,
Որդի անքննին կենդանւոյդ աստուծոյ:
Որ տաս, պարգեւես արեւ քաղցրութեան չարաց ընդ բարիս
Եւ անձրեւես երկաքանչիւրոցն անաչառապէս,
Կշռես, սահմանես իրաւամբք եւ զվտանգս կրիցն հաւասարաբար,
Որոց մեծ է հանգիստն առ ակնկալութիւն պարգեւին՝
Փոքր խթանաւ փորձութեան զսակաւութիւն պարտուցն աստէն վճարես,

Իսկ որ զերկիր ընտրեցին՝ ներես ողորմութեամբ,
Տալով եւ սոցա դարման ընդ նոցա՝ միշտ առ քեզ դարձին սպասես:
Եւ քեզ փա՞ռք ամենազաւրիդ առ ամենայն հրաշագործութիւն
Բարեխնամող երկայնմտութեան,
Աւրհնեալ յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ՀԵ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Եւ արդ, ընկղմեալ, զմայլեալ եւ խպառ ծածկեալ ի յաննառութենէ առաւելութեան բազմամասնեայ յանախութեան մեծիդ երախտեաց, որ ամէնառատ լրմամբ աննուազելեաւ յաջմէ եւ յահեկէ, ի դիմաց եւ ի թիկանց համբարեալ կան անբաւութիւնք՝ մատուցանեմ[2], ընծայեմ դարձեալ աստանաւր աւանդ գովեստի դաւանման նշմարաւականի: Զի որպէս երբեմն հերձուածականին չարափառութեամբ, ամենապատիրն խաբէութեամբ նենգողին կարթիւ հատուածեալ ի բաց հերքեցայ՝ ելեալ ի դըրախտէն, արդ, միաւորականաւս այսու ուղիղ ամբծութեամբ ի յաւանդ իսկապէս շնորհի անդրէն միաւանգամ համբարձեալ սովիմք, ի թռիչս թեւոց լուսոյ անհա յերկինս ժամանեցից հետեւեալ: Այլ քանզի յարգանդէն, յորում յղացայ՝ հոգեւոր երկամբք ծնիցեալ, զմեծ եւ զերջանիկ դշխոյ անարատ՝ ամենից կուսից իսկուհի, զպանծալի մայրն իմ գովելի պարտ է կանոնաւ սահմանի բանի արձանագրել յայսմ մատենի, զի ծանիցի, ցուցցի եւ այլոց եւս ապագայիցն ազգաց պատմեսցի որքանութիւն փառաց խնկելոյն՝ արժանապէս պաշտմամբ պատուեալ իբր մաքուր մարմին ընդ գլխոյ մարդեղութեան Բանին աստուծոյ՝ ի յիշատակ ճառիս հաւատոյ Երրորդութեանն դաւանութեան:

Բ

Եւ արդ, ի յայս աւրինակ հոգենկար պատկերի բանի, որ զխորանէս լուսոյ յարմարի, ընկա՛լ զիս, գրած, աւրհնեալ, քաւեցեալ եւ սրբեալ ի սմին: Հա՛ն սովաւ ի հոգւոյս զնախատինս մեղացս, անմեղս եւ անբի՛ծս ընդ հովանեաւ սորին բազմեցո, յաւե՛լ զոկարս ի տունն Դաւթի եւ անդուստ փոխեալ ի տունդ աստուծոյ[3], ըստ մարգարէին ձայնի, որ ի քեզ, Յիսուս, ակնարկի: Մի՛ սուսկ զմտիցն եւ մի՛ անաւգուտ զելիցն հետեւութիւն արասցես: Մի՛ զհաւատոյս ջերմութիւն ցուրտ համարեսցիս եւ մի՛ զհամբոյր ողջունիս անկարգ ինչ վարկանեսցիս: Մի՛ զպաշտաւնն ապաշնորհ գրեսցես եւ մի՛ զերկրպագութիւնն անխորհուրդ լքցես: Մի՛ անպտուղ լիցի տեսականութիւն պատկերին, եւ մի՛ աննշոյլ՝ կերպարանին սքանչելութիւն: Մի՛ անհուր ողջակիզին սպանդ մոռասցի[4], եւ մի՛ պատարագ ուխտի այս ճառի արտաքոյ գրեսցի: Մի՛ ճաշակդ լուսոյ ինձ մահու լիցի, եւ մի՛ բաժակ քո կողիցդ արեան ի դատապարտութիւն եղիցի:

Գ

Աղաչեմ զքեզ, տէր Յիսուս, միդ յէութենէդ, որով զգիտութիւն Հաւր քոյ եւ Հոգւոյդ Սրբոյ ճաշակեալ ծանեաք, քանզի ի քէն իսկ վարդապետեալ զամենապարգեւ կարգս եկեղեցւոյ, ի սմին[5] աղաւթանուէր լուսարան կենաց փրկութեան բարեաց, տարածեալ զսիրտս ձեռաց համբարձմամբ՝ զայս կնդրուկ բանի բնակողիդ ի սմա, տիրողիդ բնաւից երեքսրբենիդ մատուցեալ, յաւէժ ընծայեցուցանեմք այսու բարբառով բարեշնորհութեան[6]:

Դ

Փառաւորեմք վերաձայնեալ նուագաւք աւրհնութեան երգոց ի հաւատ պաշտաման բանի զբարեհրաման պատճառն եղելոց՝ զերրորդութիւնն անսկիզբն, անհամեմատ բարձրութեամբ, անհասական խորհրդոց եւ անքննելի իմաստից, անզննելի զգայութեանց եւ անբերելի եղելոց, քանակութիւն վերնականն երկնի եւ անսահման ներքնային խորոց, լրութիւն սպառմանց եւ նախադրութիւն սկզբանց, մի՝ յերից անշփոթ կերպից, եւ երիս՝ ի միոյ անհատուածելի իսկութեանց, ի վեր քան զմտաց անարգելութիւն՝ յառաձգեալ ամենայն ուրեք բովանդակ: Անփոփոխ բարի, անսասանելի ուղղութիւն, անխառն կերպարան սիրոյ, մեծութիւն անյաջորդ, բարձրութիւն անխոնարհելի, անվատնելի տեսա-

կանութիւն, բարերարութիւն աննուազելի, կամք կայուն, հրաման կենդանի, ակնարկութիւն փրկչական, երանութիւն ճշմարիտ, ակնկալութիւն հաւաստի, խոստումն անստելի, աւանդ արգասաւոր, ստոյգ աւետիս, վերամբարձութիւն անձեռնարկելի: Մի Հայր միայնոյ Որդւոյ՝ միական Հոգւովն պատուեալ, ամենահարուստ բարութեամբ, ամենեւին ունայն ի չարէ, աւրհնաձայն գոհաբանութեամբ, անքնին ներբողիւ գովեալ:

Ե

Մին բարձրեալ ահաւոր անուն՝ համապատի՛ւն կցորդութեանց, անպատո՛ւմն ազգականութեանց, եռալուսեանն զուգակցութեանց, անյաւելուածն լրականութեանց, ինքնիշխան կամաւորութեամբ պատուասիրեալ առ Հայրն հանգունատիպ՝ գործակցութեամբ Հոգւոյն Սրբութեան խոնարհեալ իջեալ ի յերկնից, աննուազ գոլով ընտանի փառացն, հանեցաւ մտանել յարգանդ մայրենի Աստուածածին կուսին մաքրութեան, յորում անեցոյց զբոյսն աւրհնութեան ի լուսասահման անդաստանին անարատութեան, ընդ ամենակատարն էութեան համասնեալ յանանջրպետ միականութիւն, թափանցական խառնութեամբ յաստուածութեանն ոգի բաղկացոյց զգոյութիւն շնչոյս հրաշապէս: Որով անստամբակելի երասանաւ սանձաց կրթութեան զստահակութիւնս իմ հանդարտեցոյց, եւ կամաւ ընծայեալ խաչին՝ ամբարձաւ ծաղիկն պտղոյն կենաց ի ծայրս լրութեան անմահականն տնկոյ, ի մահ վիրաւորեցաւ՝ աստուածութեանն անընդմիջելի ի մերասերն մարմնոյ, որով կենսացոյց զգործին պարտեաց, արարչութեանն իսկութեան ի նմին յաւէտ անբաժանաւրէն ընդ նիւթական մարմնոյն վշտացեալ: Իջեալ ի վայրս խաւարային դրժոխոց՝ եհան զկապուտն իւրաստեղծ ի կապանաց աւտարին եւ, իբր ի նիրհմանէ քնոյ զարթուցեալ, յինքն նահանջեալ զդիմեցումն մահու, կանգնեցաւ, կենդանացաւ աստուածապէս՝ ելեալ ի յերկրէ հացն կենաց եւ նովիւն հաւտից բանաւորականաց: Հաւատարիմ եղեւ յաշխարհի[7] եւ երեւեցեալ նոյնութեամբ ամենեւին աննուազելի, որպէս եկն համայն՝ եւ համբարձաւ բովանդակ, բազմեցաւ նստաւ ի գերունակն գահոյս՝ նախնականին պարզութեան արարչական փառաւորութեամբ: Զոր խոստովանիմք աստուած բարերար եւ տէր բոլորից, որ դատի զամենայն երկիր արդար ընտրութեամբ յաւուրն մեծի, որ ինքն է սկիզբն եւ ինքն՝ կատարած, նոյն առաջին եւ նոյն առյապայ, անպակաս բովանդակութեամբ թագաւորեալ ի լոյս անմատոյց[8]:

Զ

Աւրհնաբանեմք ընդ Հաւր եւ Որդւոյ եւ զանբաժանելի բղխումն՝ նոցին փառակից Հոգւոյն տէրութեան, որ ստեղծ զբնաւս եւ կենդանածնէ զամենայն, որ անդստին իսկ ի բնէ համապարփակ մթութեան աշխարհակալն միգի շրջէր, նկարէր եւ կերպարանէր ամէնունակ ջուրբքն անբաւութեան երկրատարածն ծովու՝ ի կատարումն արդեան խորհրդոյս՝ զուրբ աւազանն լուսոյ: Նախ արար եւ այժմ գործէ, գոյացոյց եւ միշտ կատարէ արուեստս, սքանչելիս, նախատեսութիւնս սրբասնելոց, ազդմունս աստուածաւրէնս, զաւրութիւնս զարմանաւորս, մարգարէս, առաքեալս, վարդապետս՝ վարժողս կրթութեան հանճարոյ: Զարբարանն մատուցման արեանն Քրիստոսի յարդարեաց, քաւութիւնս անձանց, առողջութիւնս մարմնոց ըստ նմանութեան Քրիստոսի ողորմութեամբ հրամայեաց: Մկրտեաց եւ գեր քան զջուր, ինքեան միայն բաւականութեամբ նորոգեաց, լուսաւորեաց: Հանապազ նովին բարեգործութեամբ զաւրանայ: Վկայեաց միածնին աստուածութեանն ի հոսանսն Յորդանանու, աւրինակաւ տեսութեան ամպոյ ցուցաւ ձայնիւ Հաւր ի լերինն Թաբորական[9]: Ի նոյն տիպ նմանութեան հովանի եղեւ Յակոբեան տոհմին ի յելսն Եգիպտոսի[10], յուղեգնացութիւն զաւրավարութեանն Մովսեսի՝ հողմով սաստկութեան զփարաւոն ընկղմեաց[11]: Քահանայս կատարագործէ, իմաստունս կազմէ, թագաւորս զաւրացուցանէ, քաւութիւնս ընձեռէ, կեանս շնորհէ մահացելոց ի նորոգութիւն յարութեանն: Նոյն ինքն է աւծումն մարդացելոյն աստուծոյ, մշտնջենաւոր հաւասարութեամբ ընդ Հաւր երկրպագեալ՝ ի պատիւ մեծութեան Որդւոյ, անսահման փառաւորութեամբ աւրհնեալ յաւիտեանս: Ամէն[12]:

Է

Դաւանեմք ի հաւատ ուղիղ եւ անխոտորնակ անբծութեան՝ համբուրիւ շրթանց ողջունեալ զկառուցեալս խորան յանշնջական արձանաց՝ աստուածային բնակութեան եկեղեցւոյս շինուածոյ, որ գերազանց գտաւ եւ երկնի ամենազարդ բարձրութեամբ, որ ի նոցին իսկ յառաքելականացն դասուց հիմնեցաւ, յաշակերտաց վերնոյն խնկեցաւ, ի սպասաւորաց բանին պաշտեցաւ: Սկիզբն առեալ կենացս այս գանձու ի վերնայարկն սրահէ, խորհրդակատարն վայրէ, զոր Հոգին աստուծոյ լցոյց՝ փայլեցուցեալ ի նմա զաւրութիւն յաւուր մեծի Պենտակոստէին. նախ զտունն բարետեսիլ՝ յաւրինակ սրբութեան կատարման շնորհի այսր եկեղեցւոյ կանխամեծար առաւելութեան, յորում ապա եւ ի նմին բընակչացն տուաւ լուսանորոգ բարեփառութիւն: Ուստի արիւն հզաւրին

աստուծոյ բաշխեալ մատուցանի յաւէտ, քան զՀաբելին՝ մահու զուարկու[13], մեծաւ բարբառով ձայնի բերկրութեան՝ կենդանութիւն անմահութեան ի սմա ազդելով: Քանզի ոչ է կար զաւրութեան ուրուք ընդ երկնաւ յանդիման արեգական ի սպասաւորութիւն խորհրդոյ այսր անաւրութեան ձեռնարկել, եթէ ոչ ընդ թեւաւք սորին պահեսցի, նա զի ոչ երկնիւք բաւականանայ այս նուէր տէրունի մարմնոյ, եթէ ոչ զայս ձեղուն աւրհնութեան ծածկոյթ ունիցի, վասն զի մահու անիծիւք հերքի այր ըստ աւրինին, որ արտաքոյ խորանի այս վկայութեան զաստուածային պատարագն մատուցանէ, մանաւանդ զի պարտաւոր արեան կոչեսցի, որ ոչ զանձինն աւրինակ արիւն յայս նուիրան ընծայեցուցէ: Մի ի սմա լուացումն ի մահն Քրիստոսի, զի մի՛ յանգէտս անարգեալ աստուածութիւնն՝ ի ծանուցելումն զնախնին կրեսցէ: Մի ձեռնադրութիւն ի պատիւ աւծութեան լուսոյն, զի մի՛ յանբծութիւնն խաբէութիւն խառնեսցի: Մի եւ շնորհաւք, քան թէ ապաշխարութեամբ քաւութիւն, զի մի՛ ճշմարտութիւնն կերպարանաւք խորամանկեսցի: Մի յընտրութիւնն ապառնի՝ հաւատ, զի մի՛ սպառնալիք հատուցմանն զրոյցս ինչ ատար համբաւոյ գրեսցի: Մի երկաքանչիւրոց գոյութեանց մերոց իրաւամբք կշտամբութիւն, զի մի՛ կիսամասնեայ առ մարդն ներքին եւ առ արտաքին՝ չարի եւ կամ բարւոյ փոխատրութիւնն կարծեսցի՝ յանմահ զաւրութիւն արքայական որդեգրութեանն, զի ընտելութեամբ երկրայնովս առաւելութիւն վերնումն թագաւորութեան յայտնապէս ճշմարտեսցի: Մի յոյս կենդանութեան առ անեղծութիւնն սրբոց, զի աներկեւանութիւն խոստացելոցն ի միտս ունկնդրացն ծանուցեալ հաստատեսցի:

Ը

Այս դշխոյ պաշտելի՝ անշնչական եկեղեցի տայ կեանս[14] եւ մահու իշխէ, ըստ աւրինակի ադամեան պտղոյն յարմարապէս ճաշակելի, գերազանց, քան զբանականս, յանշնչութեան հրաշագործէ, մինչ զի կատարումն ընձեռէ եւ նորոգ հաստատէ՝ վերստին նկարեալ ի մեզ ըզկերպարանն փառաց լուսոյ: Գրեալ եւս է տեսակ մեծութեան վերնում կամարին սկզբնաւոր յառաջակառոյց, քան զբնակիչս հոգեղինացն ի նմա զաւրութեանցն: Նոր իմն ընծայէ թռիչս մարմնոց ընդ թեթեւութիւնս հոգւոց՝ պատուականին հաւասարութեամբ զանարգն յարգաւորեալ: Ոչ ինքնակիր մեղաւք զազրանայ, եթէ ոչ ի մարդոց չարաց եւ կամ յանհաւատից կոխիցի: Տիպ իմն է զարմանաւոր, յաղթող իմաստից մերս տեսութեանց, անբանն, ի բանաւորէն կառուցեալ, նմին աւժանդակեալ, իբր վեհագոյն՝ յաւէտ նուաստի: Մեծ է, քան զմարդ, որքան ընտրելոյն

Մովսեսի՝ ցուպն յաղթողական[15], առաւել, քան զբանաւոր, որքան զԱհարոն՝ զաւազանն խորհրդական ծաղկեցեալ[16]. գերազանց, քան զմտաւոր, որչափ զեղիաս եւ զեղիսէոս՝ գետահերձ մաշկեակն սքանչելահրաշ փայլեալ[17] արուեստիւ: Աւգնութիւն պարգեւէ կրկին ամենակատար սրբասնեալ ձեռաց[18] մաքրաբար, քան թէ զինապէս, մարմին նիւթական քարի եւ հողոյ, գոյակից հարազատ զգայականաց եւ սրբոց: Իբր զվէմն անմահ, կենդանի՝ ի կործանումն է եւ ի կանգնումն, որպէս զդատաւորն ամենից հոգւոց՝ հանդիսանայ հրաշապէս ազդմամբ յանէծս եւ յաւրհնութիւնս, իբրեւ տեսող աներեւութից՝ զոմն հրապարակէ եւ զոմն տածէ, առ ինքն կոչէ, գրեալ[19] յանուանէ՝ իբր զտիրող հրամանատար էիցս: Իբր զլեառն յափտենական՝ անհարուածելի է ի դիմամարտից, ըմբռնէ զհոգեւորս՝ իբր զհնարադրութիւն մեծին արուեստի, անմեղս եւ անվրիպութիւնս ըստ Քրիստոսի հետոցն ընթանայ, բարձր նոխութեամբ անպատկառաբար համարձակապէս զաւրէն գովելոյ զլուխ ամբառնայ:

Թ

Այնքան մեծ ունի սրբութիւն, մինչ զի զորս ըստ պատկերի Աստուծոյ եղեն՝ կանոնաւ խտրէ: Յետ յոգունց ընտրութեանց փորձից թէ համարձակեսցի մարդ ոք սխալեալ ի գաւիթս նորին մտանել՝ ո՛չ պղծի, այլ ընդ անպատրաստիցն թերութեանց դժուարի, ո՛չ նզովի, այլ տեղի տայ ոչ գիտողացն զշնորհին զչափ, ո՛չ լքանի ինքեամբ պարտաւոր իւրովն գտեալ, այլ ի մերոց գործոց խրթնանայ, ո՛չ թողացուցանէ երկիցս մատչել յըմբռնումն ոտիցն կենդանատուաց[20], ըստ տիրական անճառ խորհրդոյն, ո՛չ կրկին յաւուր զնոյն ցուցանէ, զի մի՛ անընտրաբար անախնուիրանն խայտառակեսցի: Վշտակցէ կարեաց զաւրապէս՝ իբր անախտակիր ապականութեանց, որ ի մեզ շարժմանց, առանց բարբառոյ տիրապէս հրամանաւ դատի:

Ժ

Նա զի եւ տապան իմն է մաքրական, կրկին երջանկական, ի նեղձմանէ կենցաղոյս ալեաց պահապան, ո՛չ բազմաւք անբանիւք գազանաց դասուք եւ սակաւ մարդկամբ, այլ ընդ երկրայնովս եւ զվերինսն յինքն հաւաքէ, ո՛չ յալիս խռովութեան բերի, այլ ի բարձրութիւնն երկնից համբառնայ: Իբր զաշակերտ հրահանգեալ Հոգւոյն աստուծոյ՝ փախչի ի ննջութենէ[21], ո՛չ ի բողոք մահու մարմնոյ հարուածոց, այլ ի կե-

նացն աւետիս ըմբռնեալածէ, ո՛չ Նոյի ձեռնարկեալ գործի, այլ հա[illegible]ին հրամանաւ շինի, ո՛չ Մովսէս ընդ Բեսելիէլ[22], այլ միածինն աստուծոյ Հոգւովն Սրբով զսա հանդերձէ, ո՛չ յարաշարժ հանապազափոխ, այլ մշտակառոյց հիմամբ անսասանելեաւ զսա հաստատէ: Դարձեալ, իբր զտապանակն անխաւս[23] փայտեղէն մածեալ տախտակաւք, առանց զգայութեան տեսողականաց մեզ առաջնորդէ, որպէս կերպարան անֆանակ էին յառաջ հետեւեալ՝ ի հանդերձաեալս լուսոյն կենաց տեղի պատրաստէ: Ընդ Ոզիելի անդուստ սատակէ[24], եթէ ոչ խաչապէս յոգի բերիցի, սպանանէ վառնեալ վաղվաղակի առժամայն, եթէ անասնահինչ ձեռնազնին, բարձեալ տանիցի: Ո՛չ լեզուաւ մարմնոց, այլ բանիւ հրեշտակաց խաւսի[25], ո՛չ ունկան գոյականութիւն՝ եւ արագապէս մըտառեալ լսէ, ո՛չ ձայն կերպատրական բարբառոյ՝ եւ զպատգամս գործոցն Յիսուսի համաւրէն ազանց պատմեալ հնչակէ, ո՛չ խաղալեաց շարժականութիւն՝ եւ աստուածայնով իմն կենդանութեան հագագաւ ազդէ: Ո՛չ ոսկերաց եւ ջլաց յաւդուած՝ եւ երկուք հազարաւք կանգնաւք լայնութեամբ, իբր զգունդն անհամար բարձրեալն աստուծոյ զկենդանական զաւրուն գումարտակ հեբրայական վառեալ ամբոխին՝ եւ այժմ ընդ նոսին իբր զանմաքուրս ի սրբութենէ՝ զոմանս ախտիւ մեղանաց ջեռեալս հատուածեալ յինքենէ հեռի ուղեկցէ ապրեցելոցն ի տաժանաւր աղիսարկութեանցն: Նոյն իսկ էութիւնն աստուծոյ մարմին եղելոյ[26] անուամբ այս վիմի նշանակեցաւ՝ պատառմամբ կողին զբնաւս արբուցեալ: Ո՛չ արեան երակաց ըմպաւք, այլ լուսոյ վերնոյն շառաւիղաւք թափանցանց միութեամբ զսոյն կենդանացուցեալ նորոգ պաշտպանէ: Ո՛չ Սողոմոն կամ Զօրաբաբէլ մահկանացուաց ոստիկանութիւն[27], այլ ամենից ունողին իմաստ զսա գծագրէ: Ո՛չ աննուիրական, հասարակաճաշակ իւղով[28] առ ի Յակոբայ պարարի, այլ անհատորին արեամբ եւ փառաւք մեծին աւծանի: Ո՛չ տուն երկրային նիւթոյ, քան թէ մարմին երկնային լուսոյ աստուծոյ զաւրին որդիս կնքեալ ձեռնադրէ: Ո՛չ կենցաղոյս յերկրէ յղացմունս, այլ արքայութեանն երկնից ժառանգս կրթէ, զ'ի ծոց իւր զգեալսն զոգոյն Աբրահամու ընծայեցուցանէ: Փեսայ հարսնութեան սորա՝ Որդին աստուծոյ կենդանւոյ, աւրհօրք խնջոյից սորին՝ հայրապետացն գումարք: Սոյն ինքն մոռացումն առնէ այսակիր բարձանցն կռամոլութեան[29], զի զերկնայնոյն աստուծոյ ունի զծանաւթութիւն. աստարութիւն է ամենայնիւ դիցն դրաշելոց, զի ի համաւրէն քարինս սորա Քրիստոս երկրպագի. քակտումն է յայտնապէս ուռուական բղձիցն անտառաց, զի ի բնաւից մայրեաց աշխարհի նմանութեամբ կենացն փայտի ի սմա տէրն նուիրի. խորտակումն է համայն դիա-



ԾԳ գլխի սկիզբը (ձեռ. № 3863, էջ 158ա, ժամ. 1401 թ., գրիչ՝ Ստեփանոս, ծաղկող՝ Հովհաննես)



ՀԵ գլխի սկիզբը (ձեռ. № 1568, էջ 266 բ, ժամ. 1173 թ., գրիչ և ծաղկող՝ Գրիգոր Սկևռացի)

պատիր յուրիցն արձանաց, զի քարն գովեալ կարկեհան ակամբք եւ վիմաւք կենդանեաւք այսրէն հաստատի:

ԺԱ

Այս յարկ չքնաղ եւ աստուածընկալ ազատ է միանգամայն յամենուստ ծառայութենէ. ո՛չ աւրինակ վերնոյն Սիոնի, քան թէ ճշմարտութիւն նմին ճանաչի. ո՛չ կռապաշտութեանն կապաւ բագին եւ կամ լծով աւրինին տեղի պարտաւորութեան, այլ տէրունի բարերարութեանն պարգեւարան ի մէնջ համբուրի. ո՛չ սասանի երբէք՝ յայլ իմն կերպարան ձեւոյ փոխարկեալ, այլ ի նոյն շուք փառաց մեծապէս ընդարձակի. սոյն ինքն եւ երկին երկնի յերկրի լուսապայծառ կերպիւ հռչակի: Որպէս չէ առանց Հաւրն Քրիստոսի, եւ ոչ առանց այսր մաւր արգանդի յոգի կատարիլ: Անտուն շրջի անբովանդակելին, եթէ ոչ ի սմին տան տաղաւարեսցի. ո՛չ ունի տեղի գլխոյն հանգստեան տէրն բոլորից[30], եթէ ոչ ի յայս կայարան կենաց մտեալ ագանիցի: Քան ի կամար վերնայինն երկնի՝ ի յայս հիւթաւոր բնակութիւն առաւել պարծի. անբաւութիւն աստուածեան լուսոյն, որպէս զդէմս մարգարէին եւ զաւրինակս սորին ծածկեցին, որպէս փախեան ի փառաց երեսաց նորին, եւ նըմանութեան սորուն՝ որ ի տաճարին՝ ոչ հանդարտեցին,—ի տաւն հանդիսի մեծի գովեստի, եւ ի բանականացս դասուց խմբեալ նուագի, աստ աւրհնի կրկին բաղձանաւք, քան ի դրախտն վայելչական:

ԺԲ

Այս մայր հոգեւոր, երկնաւոր, լուսաւոր, քան թէ երկրաւոր, շնչաւոր մարմնաւոր, զիս զգուեաց որդի: Կաթն ստեանց սորա՝ արիւնն Քրիստոսի: Եթէ Աստուածածնին իսկ պատկեր զսոյն ոք գրեսցէ, ոչ անաւրինի: Իբր զնշան խաչին փրկութեան՝ զաւրութիւնս զարմանազանս եւ արուեստս բազմաւրինակս կատարեալ հրաշագործէ: Բեմ անաւրին ատենի ի սմա հաստատեալ տեսանի: Սովաւ խորքաբարոյիցն հեռձուածողաց մոլեգնաձեւ բերանք կարկին: Ունի եւ քարինս իմն իմանալիս եւ բանաւորականս, որով[31] զգազանամիտս անմաքուրս բացուստ ի բաց տրոհեալ տարագրէ: Ծնանի եւ աստուածս ոմանս եղականս՝ պատկերս մաքուրս միոյն աստուծոյ Քրիստոսի: Ունի և զդիրն իւր ընդ արեւելս՝ ի տեղի խոստման բնակութեանն մերոյ առաջնոյ. ձեռամբ իմն ցուցանէ յայտնապէս զզատեանն աստուծոյ շաւիղ, զփայլականն առակ[32] տիրական ի դէմս բերեալ՝ մեզ վարդապետէ, զփրկութիւնն ի յելից անտի

ծագման արուսեկին քրիստոսեան երեւմանն ի վերջնում աւուրն արարածոց երկրի թարգմանէ։ Յաւս հալածէ, ախտաժէտս բժշկէ, դիւացբռնութեանց զաւրէ։ Արգանդ որովայնի սորին՝ աւազանն կենդանարար, ի պար հարսանեաց սորա՝ դասք առաքելոցն։ Այնքան եռխացաւ՝ բարգաւաճեալ երանութեամբ, մինչ զի նոյն ինքն փրկչին անուամբ վայելչապէս յորջորջեցաւ, տիրամաւրն լուսոյ կոչմամբ ի մերձաւորաց միածնին ձայնեալ կնքեցաւ։ Ծփելոց մեղաւորաց՝ նաւահանգիստ հանդարտութեան, խրախճանարան՝ վերնոցն դասուց, բժշկարան անխափելի՝ տարակուսեալ պարտաւորաց։ Երրորդութիւնն անպատում ի սմա փառաւորի՝ աւրհնեալ յամենայնի։

ԺԳ.

Իսկ եթէ ոք ձեռն չարութեան ի վերինն արքայութիւն յանդգնաբար համբառնայցէ, գիտ[33] ինչ մարմնաւոր եւ կամ հնարք մարդկային եւ կամ արուեստ երկրակենցաղ զահմանեալ աւանդութիւնս առ ձեռակերտս եկեղեցի վարկանիցի, եւ ոչ պարգեւ առաւել կենաց, եւ ակնարկութիւն[34] աստուածային, եւ Հոգւոյն Սրբոյ յայտնեալ լուսանորոգ նախագրութիւն, եւ երախտեաց բարձրելոյն ամենատուր լիականութիւն, եւ կամաց արարողին խնկաւորեալ խորհրդարան, եւ առաքելոց ձեռինն աջոյ բարեհանճար հիմնարկութիւն, եւ միանգամայն ասել՝ դուռն երկնից[35] եւ քաղաք աստուծոյ կենդանւոյ[36] եւ մայր կենդանեաց, ազատ ի պարտեաց[37], եւ ճշգրիտ տեսակ կերպի երեւակիս[38] բանականի, իմանալին՝ խորհուրդ հոգւոյս, եւ շաւշափելին՝ պատկեր մարմնոյս, եւ սըրբութեանցն անդ անճառից գերազանցեալ նոր սրբութիւն, եւ քրիստոնեանն նշանաւ պայծառապարծ պսակեցեալ,—զայնպիսի ոչ խոստովանողսն մերժէ յերեսաց իւրոց Հայրն ամենակալ ի ձեռն Բանին իւրոյ էակցի, բարձեալ ի նմանէ եւ զաւանդ շնորհի Հոգւոյն փառակցի՝ փակեսցէ զդուռն կենացս այս առագաստի յանդիման նորին։ Իսկ մեք, զորս գրեցաք, սմին եւ վկայեմք՝ հաւատացեալ որում կարգեցաքս, յանուն եւ ի փառս ամենակալ Երրորդութեանն եւ միում աստուածութեանն յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

Այն իմ հաւատ յԵրրորդութիւնն[39], եւ այս ի մայրն իմ լուսափառ խոստովանեալ դաւանութիւն։

ԲԱՆ ՀԹ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Աստուած ողորմած, բազմագութ, հզաւր, ահաւոր,
Մարդասէր, աւրհնեալ, կենդանի, անճառ,
Որ ոչ եղանէ երբէք ըստ բան քո իր անձեռնարկելի,
Որ եւ մտաց է անհնարաւոր։
Քո է հատուցանել պտուղ քաղցրութեան ընդ փշոց խստութեան[2],
Սկզբնահայրդ այսմ նորոգ եւ զարմանաւոր կանոնաց կենաց։
Քանզի բարի առնել ատելոյն,
Եւ աղաւթս՝ ի վերայ հալածչին,
Եւ փրկութիւն հայցել խոցողին,
Եւ սպանողին ներումն խնդրել[3],—
Ի քէն ընծայեցաւ պտուղս այս հրաշից,
Որոյ քաղցրութիւն անճառ է քան զաւրինակ,
Եւ բարեբանեալ կամաց քոց ախորժելիք,
Եւ գովեալ շրթանց քոց ճաշակելիք,
Հոգի երեսաց[4] եւ զաւրութիւն գեղոյ մերոյ[5],
Տէր Քրիստոս, աւրհնեալ ի բարձունս։
Այլ մարդք երկրածինք եւ ամենավրէպք
Ե՛ւ բարեմատոյց ձեռաց չարիս դարձուցին,
Իսկ դու, լոյս եւ տուիչ լուսոյ,
Ոչ լսես անէծս, ոչ ախորժես չար,
Ոչ կամիս կորուստ[6], ոչ ըղձանաս մահ[7],

Ոչ յուզիս ի խռովութենէ,
Ոչ տիրիս ի ցասմանէ,
Ոչ հարկիս ի բարկութենէ,
Ոչ մթանաս ի սիրոյ,
Ոչ այլայլիս ի գթութենէ,
Ոչ փոփոխիս ի բարութենէ.
Ո՛չ թիկանց շրջումն եւ ո՛չ երեսաց անդրադարձութիւն,
Այլ ամենեւին լուսաւորութիւն եւ նկատումն փրկութեան:

Բ

Եթէ քաւեսցես՝ կարող ես,
Եթէ բժշկես՝ զաւրաւոր ես,
Եթէ կենդանացուցանես՝ բաւական ես,
Եթէ շնորհես՝ առատ ես,
Եթէ ողջացուցանես՝ հնարաւոր ես,
Եթէ պարգեւես՝ ամենալի ես,
Եթէ արդարացուցանես՝ ամէնարուեստ ես,
Եթէ մխիթարես՝ ամէնիշխան ես,
Եթէ նորոգես՝ ամենակալ ես,
Եթէ հրաշագործեսցես՝ ամենաքազաւոր ես,
Եթէ վերստին հաստատես՝ արարիչ ես,
Եթէ կրկին գոյացուցանես՝ աստուած ես,
Եթէ հոգաս ընդ մեր՝ ամենատէր ես,
Եթէ կորզես ի մեղաց՝ այցելու ես,
Եթէ չարժանեացս ընձեռես՝ աւրհնեալ ես,
Եթէ յորսողէն զերծուցես՝ փրկիչ ես,
Եթէ զեղցես ի քոյոցդ ի մեզ՝ հարուստ ես,
Եթէ նախ քան ի մէնջ խնդրելն դու կարկառեսցես՝ անկարաւտ ես,
Եթէ լայնես ներողութեանս՝ անդորրիչ ես,
Եթէ զվերջացեալս կոչես՝ խնամակալ ես,
Եթէ զսասանեալս հաստատես՝ վէմ ես,
Եթէ պասքելոյս արբուցանիցես՝ աղբիւր ես,
Եթէ զծածկեալսն երեւեցուցես՝ լոյս ես,
Եթէ զաւգտակարսն իմ ծանուցանես՝ բարի ես,
Եթէ զբիծսն անտես առնիցես՝ երկայնամիտ ես,
Եթէ ընդ փոխոյ ի դատ ոչ մտանիցես՝ բարձրեալ ես,
Եթէ ծառայիս ձեռն մատուցես՝ ստացող ես,

Եթէ աջով քո պաշտպանեսցես՝ յանձանձիչ ես,
Եթէ վհատելոյս դարման մատուցես՝ կերակրիչ ես,
Եթէ զանգէտս պարարեսցես՝ վարդապետ ես,
Եթէ զդիմեալս առ քեզ ընկալցիս՝ ապաւէն ես:

Գ

Եւ արդ, քո են այսոքիկ, տէր ողորմութեան,
Ոչ միայն գրեալ, այլ կատարեալ եւ գլխաւորեալ,
Նախնի նահատակդ համբերութեան վկայից:
Որ վասն իմոյ փրկութեան
Հանդիսացար զաւրապէս յասպարիսի ճակատուն,
Զի կակղեսցես զկարծր բռնութիւնս մարմնոյս գոռոզութեան՝
Վարժմամբ կրքութեան չարչարանացն վտանգի,
Եւ յանպարտակիրդ մարմին չափեալ
Զբնութեան մերում զաւժանականն տագնապ տուժի,
Զի զգթութիւնդ, որ առ մեզ,
Արդեամբք ցուցցես՝ ի քեզ աւրինակեալ:
Աւրհնեա՜լ յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ՀԵ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀԱԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Եւ քանզի աւր է աւրհնաբանեալ եւ լուսաւորող
Կչռութեան երկուց ընտրութեանց
Արարածոցս սասանութեանց՝
Յեղանակելոյ յայլ իմն էութիւն երկնակենցաղ անփոխադրելի,
Ամբարձելոցն խոնարհութեան եւ կործանելոցս վերբերութեան,
Սարսափելի ուրբաթու Մեծի պասեքիս,
Յորում եկն եհաս ժամ բարեպատեհ
Գրել ինձ զայս նուագ ձայնի հեծութեան զուարճախառն երկիւղիւ,—
Ահա ըղձալի համարիմ ասել աստանաւր ի քոյոց այտի,
Զոր ընդ իմ կրեցեր, աստուած բոլորից:

Բ

Կացեր յատենի քում ստեղծուածոյն իմովս կերպիւ,
Ոչ խաւսեցար տուիչդ բանի,
Ոչ բարբառեցար հաստիչդ լեզուի,
Ոչ ձայն արձակեցեր սասանիչդ երկրի,
Ոչ մռնչեցեր ամենազդեցիկ փողդ մեծութեան,

Ոչ եռախտեաւքն քո յանդիմանեցեր
Եւ ոչ չարեաւք նոցին ըմբերանեցեր,
Ոչ մատնեցեր ամաւթոյ զմատնիչսն զքեզ տանջանաց մահու,
Ոչ ի կապելն զքեզ դիմադարձեցեր
Եւ ոչ յապտակելն դժուարեցար,
Ոչ ի թքնուլն թշնամանեցեր
Եւ ոչ ընդ կոփելն երբէք խռովեցար,
Ոչ ընդ կատակելն սրտմտեցար
Եւ ոչ ընդ խաղ արկանելն երեսս փոխեցեր:
Մերկացուցին զզգեստ պատմուճանին՝ իբրեւ ի տկարէ,
Եւ դարձեալ ագուցին՝ իբր անփրկանաւոր ըմբռնեցելոյ:
Եթէ ոչ էր արբեալ կրկնակի քացախ՝ զանգեալ ընդ լեղւոյ[2],
Ոչ էր հեղեալ մաղձն իմ մթերեալ նախնի դառնութեանն:
Ճաշակեաց վհատութեամբ եւ արգել անդէն տարակուսանաւք.
Առին մոլեգնաբար եւ դարձեալ մատուցին անպատկառապէս:
Գանիւ հարուածոց յետին անարգութեան
Ի մէջ խառնիճաղանջն ամբոխի դատապարտեցին,
Տուեր կրկնեցին նախատանաց
Եւ պսակ եդին արհամարհութեան[3]:

Գ

Ոչ ետուն հանգիստ կենարարիդ,
Եթէ ոչ զգործի մահուն կրել քեզ պատրաստեցին:
Ընկալար իբր երկայնամիտ,
Առեր իբրեւ զհեզ,
Բարձեր որպէս համբերող,
Ստանձնեալ, իբր զպարտական, զփայտն վշտաց,
Որպէս զծաղիկ շուշանաց հովտաց՝ ուսով բերեալ զզէնն կենաց,
Զի յարհաւրաց գիշերայնոց զհուրակերտս զահաւորակս
Մարմնեղէն գոյութեանս պահպանեսցէ
Ի դատապարտութեանն վայրի՝ իբր ի խրախճան խնջոյից:
Հանին արտաքս՝ իբր զողջակէզ,
Կախեցին՝ իբր զխոյն Սաբեկայ՝ ձգեալ զեղջերացն,
Տարածեցին ի սեղան խաչին՝ իբր զպատարագ[4],
Բեւեռեցին՝ որպէս չարագործ,
Պնդեցին՝ իբր զապստամբ,
Զխաղաղութիւնդ երկնաւոր՝ իբր զաւազակ,

Զանկապուտ մեծութիւնդ՝ իբր զտառապեալ,
Զառ ի քեռջէից պաշտեցեալդ՝ իբր զքամահեալ,
Զսահմանդ կենաց՝ իբր զարժանաւոր սատակման մահու,
Զաւետարանիս նկարիչ՝ իբր զհայհոյիչ Աւրինին,
Զտէր եւ զկատարումն մարգարէից՝ իբր զհամառօտիչ գրեցելոցն[5],
Զճառագայթդ փառաց եւ զկնիք անքնին խորհրդոցդ Հաւր՝[6]
Իբր զներհակ ծնողիդ կամաց,
Զաւրհնեալդ իսկապէս՝ իբր զտարագրեալ,
Զկապոյ Աւրինին լուծիչդ՝ իբր զայր ի նզովս գրեալ[7],
Զհուրդ ծախիչ՝[8] իբր զհերքեալ իմն կալանաւոր,
Զահաւորդ երկնի եւ երկրի՝ իբր զհաւաստի պատժաւոր,
Զ'ի լոյս անմատոյց ծածկեալդ՝[9] իբր զհողածին ըմբռնեալ:

Դ

Ո՛վ քաղցրութիւնդ
Եւ երկայնամիտ բարերարութիւնդ ողորմածիդ գթութեան,
Որ վասն ապախտաւոր եւ անաւրինեալ ծառայիս, տէրդ բոլորից,
Զայս ամենայն կամաւորապէս եւ հաւանողական հաճութեամբ՝
Կատարեալ մարմնոյդ միութեամբ ի քեզ ընկալար
Եւ մինչեւ ի քնարան շիրմին տապանի,
Անպակաս ի լրութենէ ամբողջ նոյնութեան աստուած անքնին,
Զնոյն կրեալ նախատինս աննառ համբերութեամբ,
Յարեար կենդանի ինքնիշխան բարձրութեամբ լուսոյ,
Աննուազ մարմնով եւ անթերի աստուածութեամբ.
Աւրհնեալ փառաւք, գովեալ գթութեամբ,
Բարեբանեալ միշտ ողորմութեամբ յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

ԲԱՆ ՀԸ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Եւ արդ, անկեալ յերեսս հողանիւթ կերպիս,
Ի վայր խոնարհեալ ծնրադրական երկրպագութեամբ,
Զբարեգործիդ ողորմածութեան զկենդանարար ոտս համբուրեմ՝
Զայս աւրինակ մաղթանաց մեծիդ ընծայեցուցեալ.
Աղաչեմ զքեզ, միայն խնամակալ, մարդասէր, գթած,
Կեցուցիչ, հզաւր, այցելու, պաշտպան,
Մի՛ ունայնացի վաստակն աշխատութեան փրկականդ կրից
Մարդացելոյդ վասն իմ ստուծոյ,
Մի՛ սուսկ եղիցի քրտանցն կաթուած խառնեցեալ արեամբ՝[1]
Ի մատնութեանն աւուր գիշերին,
Մի՛ լիցի սուտերացեալ լուսոյդ երախտիս,
Զոր ձրի եւ առանց փրկանաց բշուառացելումս՝ ինձ պարգեւեցեր,
Մի՛ ջնջեսցին շնորհացդ աւետիս,
Զոր կողից քոց կայլակք նորոգեցին,
Մի՛ անշահ եղիցին կրիցդ պտուղք,
Զոր կարաւտութեանս իմում մատուցեր,
Մի՛ պարծեսցի բանսարկուն վանեալ
Զքո ստացեալս հիւացուցանել:

Բ

Անա յաղթեցե՛ս կամաւ քո՝ ըղձից չարին.
Վերստի՛ն ապշեցի միանգամ զարհուրեալն,
Կրկի՛ն պարտեցի իսպառ դատեցեալն:
Մի՛ անխայեր զազատարարդ քո բան,
Որ զստեղծեալս քո քեզ ընծայեալ՝
Վերստին առ քեզ դարձուցանէ:
Ջաննառն արարեր բարերարութիւն
Յանակնկալ ժամուն յուսահատութեան,
Յորժամ բնաւ իսկ կորեալ
Եւ ատարացեալ էր կենդանութեանն շարժողութիւն.
Մեռար անմահդ եւ զմահացեալս նորոգեցեր:
Եթէ զկանոն համաձեւութեան Աւրինին փոխեցեր[2],
Արդ զդիւրինն եւ զնեշտականն եւ զեւս հնարաւորն
Մի՛ արգելցես, սկզբնաձիր ողորմածութեան,
Բարեգութ, աւրհնեալ եւ երկայնամիտ թագաւոր:
Ազդեա՛ բանիւդ ամենազաւրաւ,
Որ զգոյութիւն լուսոյն ստեղծեր ի նախնում աւուրն,
Եւ վաղվաղակի փոփոխեալ զտայց ի լաւ անդր,
Եւ փոխանակ զի ես ոչ խնդրեցի հետեւել լուսոյդ,
Դո՛ւ եկցես ինձ յայց, ճառագայթ ծագման հայրենի կերպիդ,
Եւ կոչեցայց առաջի քո ծառայ վնասապարտ՝
Ողորմեալ, շնորհեալ առ ի քէն:
Ոչ է ժամանակ յերկարաձգութեան առ ի զպարտսն հատուցանէ
Անա շնորհեա՛ ինձ՝ տառապելոյս զերեսս քո,
Լոյսդ ի խաւարի սրտից վհատելոց:
Արգե՛լ եւ կնքեա՛ զընթացմունս ելիցն,
Որ միշտ զեղուն բարիքն՝ հոսեալ ի յուշոյս իմ տեսութենէ,
Պահեա՛ ինձ զշնորհ ամենապայծառ զանձուցդ մնացականաց,
Որով պատուական զտեալ՝ քո՛ անուանեցայց՝
Պաշտպանեալ ի քէն, անսահման բարի:

Գ

Անա ողորմեա՛ ինձ, գթած, աղաչեմ զքեզ,
Ողորմեա՛ ինձ, հզաւր, կրկի՛ն ողորմեա.
Մի՛ փոխարկեր երկուսս ցաւոց ընդ չարեաց իմոց, բարիդ ամենեւին,

Մի՛ բառնար ի վտանգելոյս զառ ի քէն պարգեւեալդ շնորհ,
Մի՛ կապտեր զփչումն ամէնաւրհնեալդ Հոգւոյ,
Մի՛ լուծաներ զխնկեալ զկնիք արքունական պատկերիդ,
Մի՛ յայտնեսցին փուշք մեղանաց ի սրբութիւնս մտացս:
Մի՛ խզեր զկապ միութեան զընդ քեզ սիրոյն պնդութեան,
Մի՛ մերժեսցես զարուեստ զաւրութեանն լեզուոյս յարմարութեան,
Մի՛ պակասեցուցաներ զյաջողուած աջոյս՝
Առ ի զլուսոյդ մասունս բաշխել:
Մի՛ զրեր ի դպրութեան կենաց մատենից զմահուն պարտիս[3],
Մի՛ պահեր, մի՛ ինձ համարիր,
Մի՛ յիշեցուցաներ, մի՛ ամաչեցուցաներ,
Մի՛ նախատեր, մի՛ ոտն հարկաներ,
Մի՛ արձանացուցաներ զմեղկութեանցն,
Մի՛ ամբարեր զկորստեանցն,
Մի՛ իբր ստգտեալ իմն ամբաստաներ:
Մի՛ յարուցես ընդ իս զծառն անիծից,
Մի՛ արձակեր ի յիս զսաղարթ վնասուցն,
Մի՛ ընձիւղեր զծաղիկ մեղացս,
Մի՛ բերցես ընդ առաջ զնամակ պարտուցս,
Մի՛ արտաբերեր զէութիւն պտղոյն:
Մի՛ թուեսցես ի հիւղս երկրաստեղծ մատանցդ զգիտս գործոցս,
Մի՛ մատուցես բան ընդդէմ անեղ՝ զանաւրէնութիւնս իմ յիշատակել,
Մի՛ մատնեսցես իմոցս կամաց զաւանդս հոգւոյս վարել ի գերութեան,
Մի՛ ասպէն զիս փառաւորեր, զի անդանաւր դատապարտեսցես,
Մի՛ նուազութեամբ այսր անցաւորի զյափտենական բարիսն տուժեր,
Մի՛ ի սակաւում այսմ ժամանակի զանվախճանելի զփառսն չափեր,
Մի՛ ընդ հովտիս վշտաց հեծութեան զանախտական զկեանսդ զրաւեր,
Մի՛ ընդ ստուերի այսր մթութեան զաննառելիդ լոյս փոխանակեր,
Մի՛ զերասանակ մտացս լքցես՝ ըստ արտուղի հետս հետեւել,
Մի՛ զկամուրջ կենցաղոյս գրեսցես ինձ հանգստեան բաւականութիւն,
Մի՛ զհովիւ հաննարոյս ստուերական պահեր՝
Ի հանդերձեալսն ինձ հրապարակել:

Եթէ ամբարես զառանց համարոյ գործոցս իմ չարիս՝
Մեռայց կենդանւոյն,
Եթէ շտեմարանես ի սրտի՝
Աստուածն կիզեալ անբոց այրեցայց,
Եթէ քննեսցես զանաւրէնութիւնս՝
Առանց յանդիման քեզ լինելոյ խպառ հալեցայց,
Եթէ ոնկակից ինձ թողցես զմեղս՝
Ի նոսին վատնեալ մաշեցայց:

Դ

Ակնարկեա՛, միշտ զաւրեղ, ամենակարող,
Փախնուլ չարութեանցս, որ յիս,
Զի բարիդ քո եկեալ փոխանորդեսցէ:
Հրամայեա՛, գթած, խնամակալ, գովեալ,
Լոյս անշիջանելի, զաւրութեամբ անսահմանելեաւ,
Զի նոր հաստատեսցի գոյութիւն բնութեանս[4]
Մարմնեղէն յարկի անդամոցս:
Յորում հանգուցեալ անլքանելի՝ բնակեսցես բազմեալ՝
Ախորժ տենչանաւք, միութեամբ հոգւոյս իմ ընդ քեզ,
Զապականութիւն մեղացս մերժեալ խպառ՝
Յանարատութիւն զիս պատրաստեսցես,
Ամենակեցոյց բազաւր անմահ, տէր Յիսուս Քրիստոս,
Աւրհնեա՞լ յաւիտեանս:
Ամէն:

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Յիշեա՛, տէր, տէր գթութեանց,
Սիրողդ իրաւանց, աստուած ճշմարիտ,
Նայեա՛ վերստին ի բնութեանս կերպարան միշտ սխալական,
Զննեա՛ ինձ դարձեալ զամէնընթաց տարածմունս
Ելից արեանս շարժողութեան,
Բժշկապէս մատի՛ր տեսանել,
Զի մարդ եմ հաստատեալ մտաւք խակութեան թերի խորհրդոց
Յայն ինչ, զոր դո՛ւ իսկ վկայեցեր, տեսողդ ոչէից.
Միայն դո՛ւ անմասն ստութեան խաւարի:
Այս իրաւունս է գրել ինձ ընդ մեղուցեալսն՝
Մարդկաւրէն վրիպանաց[2] սխալմամբ պարտեալ կրկին
Իբր զերկրածին մահացու մարմին,
Քան բանիդ քում սուտ երեւել,
Քանզի արդարեւ զիտես իսկ,
Թէ՝ Զար է արարն, եւ ընդաբոյս՝ չարութիւնն մեր,

Եւ ոչ փոփոխին խորհուրդք մեր յաւիտեան*,
Ըստ հոգեհանճար իմաստնոյն կանխազեկոյց առակի:

Բ

Թեթեւացո՛ զսաստկութիւն տանջանացն,
Որ պատրաստեալ եւ մնայ ինձ՝
Արկանել զորդիս գեհեննին[3] զարդ մահուն յաւիտենականի:
Բա՛րձ զամաւթոյն[4] պարտիս,
Որ պահեալ է յայտնել թշուառականիս
Յետին ատենին յանդիմանութեան:
Խրա՛տ խաղաղութեան յառաջապարգեւ ողորմութեամբ քո ընծայեցո,
Զի մի՛ անտանելիքն ահաւորութեան
Ի ցոյցս ինձ եկեալ կերպարանեսցին՝
Անյոյս ապշութիւն ընդ կենաց զղջման առաջի կարգեալ.
Դատաստանն ահաւոր, անկաշառ եւ անխաբելի դատաւորն,
Ամաւթն սոսկալի, կշտամբանքն սարսափելի,
Յանդիմանութիւնն անփախչելի, տագնապն անհողոպրելի,
Պակուցումն անխրախուսելի, դողումն անվճարելի,
Լալումն անսփոփելի, կրճտումն ատամանցն անբժշկելի,
Ապականութիւնն անողջանալի,
Անէծքն սարսափելի[5] աստուածային քո բանիդ,
Փակումն գթոյն եւ արգելումն ողորմութեանն:
Որ ընդ գալարելն երկնի[6],
Եւ ընդ երկրի դղրդելն ընդ կարծրութիւն յատակիս,
Ըստ կուտակելոյ կոհակաց խռովութեան ծովու[7]
Իբր փախստեան կերպ ցուցանելով՝
Մի զմիոյ հետս խափանեն՝ կասեալ յերկոցունց.
Եւ տատանեալ, սասանեալ
Լայնատարած գետնոյս թանձրութեան ի հիմանց անտի,
Ընդ ուժգնակի բախման թնդելոյ ներքնային խորոց՝
Հարթէ զլերինս[8].
Եւ հալեալ հրդեհին բնութիւնք[9] վիմաց
Եւ ամենայն տարերաց գոյից,
Այլայլին երկինք յանեղծ փոփոխութիւն,
Եւ յեղանակին արարածք տարերաւք իւրովք ի նորոգ նմանութիւն.

16. Իմաստ., ԺԲ, 10:

Ծածկութիւնք գործոցս հրապարակին,
Եւ աներեւոյթք կրից մեր յայտնին,
Վարք կրաւնից ներգործելոց ի մարմինս մեր նկարին.
Թագաւորն երկնից յատենի նստի՝
Վճիռ հատուցմանն ի՛ ձեռին իւրում:

Գ

Ահա վա՜յ ինձ եւթնիցս անգամ կրկին եղկութեամբ,
Ըստ չափոյ կշռութեան այսր համարոյ,
Որ զանբաւութիւնս թուոց պարագրէ[10].
Զի՞նչ գործեցից ողբալիս հոգի յայնմ մեծի աւուր վտանգի:
Քանզի սաստիկ է յիշատակն իսկ յառաջեալ, քան զհանդիպումն,
Զոր ումն մարգարէ[11], զաւրինակին նմանութիւն ի դէմս բերելով,
Զհետ տագնապի անզերծ փախստեանն նշանակէ՝ ասելովն.
Զոր աւրինակ եթէ փախնուցու ոք ի ձեռաց առիւծու,
Եւ պատահեսցէ նմա արջ,
Եւ փախնուցու յերեսաց արջուն
Եւ մտանիցէ ի տուն եւ յեցուցէ զձեռն իւր յորմն,
Եւ խածանիցէ զնա աւձ*:
Եւ դարձեալ կրկին սաստկացուցանէ
Առ նոյն կերպարան իրի զտեսիլն քստմնելի.
Ո՞չ ապաքէն, ասէ, խաւար է աւր տեառն*:
Աւր խաւարոյ եւ մթոյ, աւր ամպոյ եւ մառախղոյ*:

Դ

Յորժամ հրեշտակն պահպանողական կենակից՝
Հզաւր ոստիկան, իւրաւմբք ամբաստանեսցէ,
Եւ հատուցանողն ահաւոր՝ արդարութեամբ յանդիմանեսցէ,
Սպասաւորք թագաւորին առանց խնայելոյ խուճապեն.
Զոմանս ի կեանսն հրաւիրեն,
Եւ զոմանս յամաւթն դատապարտեն,
Կիսոց դէմս լցեալս ծաղու ցուցանեն,
Եւ ինձ ահարկուս եւ քստմնելիս երեւեցուցանեն,
Ոմանց պսակս լուսապահոյնս մատուցանեն,

65. Ամովս, Ե, 19:
68. Ամովս, Ե, 20:
69. Սոփոնիա, Ա, 15:

Եւ այլոց կորուստ մահու բողոքեն,
Արդարոցն՝ ձայն աւետեաց,
Եւ ինձ՝ գոյժ անվախճան վշտաց:
Յորժամ առ բարիսն մահու յաղթութիւն խպառ մեռանի[12],
Եւ ինձ՝ չարագործիս կրկին յարակայի,
Ուր դրանն բախել ոչ ինչ ազդիցէ՝
Վճար եղեալ գթութեանն առ իս[13]:
Յորժամ դպրութիւնք հրաշիցն զարմանալեաց,
Որ են ծածկեալքն յայժմուցս հասարակաց վարուցն տեսակք
Մարդկային բնութեանս զործոց,
Յաղագս որոյ եղեն գոյութիւնք ամենայն էից,
Յիւրաքանչիւր մարմինս անպակաս զրութեամբ իսկոյն երեւին[14],
Եւ խորութիւնք անճառիցն՝ կնքելոցն յիմաստից աստեացս
Առաջի աչաց մերոց կերպարանին:
Ուր այժմ վանառաշահութիւնք ողբոց եւ արտասուաց զերկինս գրաւեն,
Եւ անդ, իբր զապաժաման ընդունայնութիւնք, արհամարհեալ լքանին:
Հառաչմունք հեծութեան, ոչ կանխաւ աստի առաքեալ,
Չէ երբէք գտանել անդէն,
Ողորմութիւնք, ճչդով սերմանեալ[15],
Ոչ պայծառ վառմամբ գնան առաջի:
Ուր տապանն նախայանցիցն[16]
Եւ կտակարանն տիրանարգիցն
Եւ նշանն ահաւոր այժմուցս
Յանդիման եղեալ մեծաձայնս դատախազեն.
Յորում սոսկալի վայրի
Ոմն՝ զուխտն կցորդութեան հայրենի,
Եւ ոմն՝ զխոռանն վկայութեան անտեսիցն,
Եւ ոմն՝ զարիւն մեծին աստուծոյ
Ամբաստան իմն իրաւացի առաջի իմ տարածանեն:
Զտանջանարանսն բազմապատիկս
Անձամբ անձին աստէն իսկ պատրաստեցի.
Զի՞րդ մխիթարեցայց համառատեալս յուսոյ:
Զի եթէ զաւրքն լուսոյ՝ դասուք արդարոցն,
Որ փառաւորեալքն են երանութեամբ, սարսեն դողալով,
Ոչ բաւեն բերել զահաւոր տեսիլ երեսաց մեծ դատաստանին,—
Ես՝ եղկելիս, աւանդակորոյս սատակման որդիս, ո՞ւր երեւեցայց,



ՂԲ գլխի սկիզբը (ձեռ. № 1568, էջ 305բ, ժամ. 1173 թ., գրիչ և ծաղկող՝ Գրիգոր Սկևռացի)



ԴԳ գլխի սկիզբը (ձեռ. № 1568, էջ 314բ, ժամ. 1173 թ., գրիչ և ծաղկող՝ Գրիգոր Սկևռացի)

Որ ոչ միայն չեմ պսակելոց,
Այլ եւ պատուհասն իմ՝ անտանելի,
Եւ կորուստն՝ անսպառելի:

Ե

Այլ արագեա՛, ամենապարգեւ զաւրութիւն աննաո,
Զեոն փրկութեան ի կորուստ գերելոյս,
Զի ագնեալ ի քէն՝ դարձայց միասնգամ ի դրաց դժոխոց՝
Ամենապատրաստ հանդերձեալ ամենեւին անվտանգելի պրծեալ ի պատժոց,

Աստանաւր տեսեալ մտացս իմաստիւ զապագայիցն դիպուածս,
Բաւականացեալ ի լուր երկիւղին
Ի տագնապէ տանջանաց ահին համբաւով՝
Կամաւք քո բարեաց զերծեալ ապրեցայց
Եւ մի՛ մատնեցայց կորեանցն աոիւծուց,
Որք խնդրեն ի քէն զիս ի կերակուր՝
Ծախել ատամամբքն զազանութեան,
Զի զորովայն մահուն լցուցեալ՝
Զաստուստ պարարեալս անդ ձգեալ հալեն,
Ուր անսպառն պահի մնացուած մբերիցն
Ի ծախումն յաւիտենից:
Զի դու միայն բաւես կորզել ի ժանեաց սատակման
Ի կեանս եւ յերանութիւն,
Բնաւից ապաւէն բազմոր լուսոյ,
Տէր Յիսուս Քրիստոս, աւրհնեա՛լ յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ Ձ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Եւ արդ, ի վերայ այսքանեաց յուսահատութեանց
Եւ անհարկու սրտաբեկութեանց,
Պակուցանողական սաստկութեանց աստուածային բարկութեանց,
Տագնապեալ ոգւով թախծութեան իսպառ,
Աղաչեմ զքեզ, սուրբ Աստուածածին,
Հրեշտակ ի մարդկանէ, մարմնատեսիլ քերոբէ[2], երկնաւոր արքայուհի,
Անխառն իբրեւ զաւդ, մաքուր որպէս լոյս,
Անշաղախ՝ ըստ նմանութեան պատկերի արուսեկին բարձրութեան,
Գերազանց, քան զբնակութիւն անկոխելին սրբութեանց,
Երանաւոր խոստմանն տեղի, եդեմ շնչական,
Ծառ կենացն անմահից՝ բոցեղէն սրովն պարունակեալ[3],
Ի բարձրեալն Հաւրէ զաւրացեալ եւ հովանացեալ,
Հանգստեամբ Հոգւոյն հանդերձեալ եւ մաքրագործեալ,
Բնակութեամբ Որդւոյն յարդարեալ եւ տաղաւարեալ,
Միածինն՝ Հաւր եւ քեզ՝ անդրանիկ,
Որդի քո՝ ծննդեամբ եւ տէր՝ արարչութեամբ,

Ընդ անաղտ մաքրութեանդ՝ եւ անբիծ բարի,
Ընդ անարատ սրբութեանդ՝ եւ խնամակալ բարեխաւս:
Ընկա՛լ զմաղթանս այսր աղերսանաց քում դաւանողիս
Եւ մատո ընծայեա՛՝ ընդ սմին խառնեալ
Զբանն իմ նախնի մեծիդ ներբողի[4] ի քոյդ պաղատանս:
Հիւսեա միացո՛ զմեղուցելոյս դառն հեծութիւն
Ընդ քումդ երջանիկ եւ խնկաւորեալ հայցուածոց,
Տունկդ կենաց պտղոյն աւրհնութեան,
Զի ի քէն միշտ ազնեալ եւ բարեգործեալ
Եւ ի մաքրական քո ծնելութիւնդ ապաւինեալ եւ լուսաւորեալ՝
Կեցից Քրիստոսի՝ Որդւոյ քոյ եւ տեառն:

Բ

Աւժանդակեա՛ թեւոցդ աղաւթիւք,
Խոստովանեալ մայրդ կենդանեաց,
Եւ ելիցն իմ յերկրէս հովտէ
Առանց լլկանաց հետեւել ի կեանս աւթեվանացդ պատրաստութեան,
Զի թեթեւացի կատարածն իմ ինձ՝ ծանրացելոյս անաւրէնութեամբ:
Արասցե՛ս տաւն ինձ բերկրութեան զաւրն իմ տագնապի,
Ողջացուցիչ երկանցն Եւայի:
Բարեխաւսեա՛, խնդրեա՛, աղաչեա՛,
Զի ըստ անճառելի մաքրութեանդ
Եւ ահա զբանիդ հաւատամ զընդունելութիւն:
Արտասուաւք ազնեա՛ փտանգեցելոյս, գովեալդ ի կանայս,
Ծո՛ւնր խոնարհեցո առ իմ հաշտութիւն, ծնողդ աստուծոյ,
Ընդ իմում թշուառի՛ս հոգա, խորան բարձրելոյդ,
Ձե՛ռն տուր անկելոյս, տաճար երկնային:
Փառաւորեա՛ զՈրդիդ քո ի քեզ՝
Աստուածաւրէն ինձ հրաշագործել քաւութիւն եւ ողորմութիւն,
Աղախին աստուծոյ եւ մայր:

Գ

Բարձրասցի՛ պատիւ քո ինեւ,
Եւ ցուցցի՛ փրկութիւն իմ քեւ,
Եթէ զիս գտցես, տիրամայր,
Թէ ինձ ողորմեսցիս, սրբուհի,

Թէ զկորուսեալս շահեցիս, անարատ,
Թէ զհարքուցեալս յանձանձեսցես, երջանիկ,
Թէ զամաչեցեալս յառաջ մատուսցես, բարեշնորհ,
Թէ յուսահատելոյս ինձ միջնորդեսցես, միշտ սուրբ կոյս,
Թէ զմերժեալս ընտանեցուսցես, մեծարեալդ աստուծոյ,
Թէ յիս ցուցցես զգթածութիւն, լուծիչդ անիծից,
Թէ զծփեալս հաստատեսցես, հանգիստ,
Թէ ի խռովութեանցս յուզմանց փոխեսցես զիս, խաղաղարար,
Թէ վրիպելոյս ինձ հնարաւորեսցես, գովեալ,
Թէ վասն իմ մտցես ի հանդէս, մահու նահանջիչ,
Թէ զդառնութիւնս իմ անուշեսցես, քաղցրութիւն,
Թէ զբաժանմանն իմ խտրոց քակտեսցես, հաշտութիւն,
Թէ զանմաքրութիւնս իմ բարձցես, եղծման ընդոտնիչ,
Թէ զմատնեալս մահու փրկեսցես, կենդանի լոյս,
Թէ զլալեացս ձայն հատցես, բերկրութիւն,
Թէ զխորտակեալս կազդուրեսցես, դեղ կենաց,
Թէ ի կործանեալս յիս ակնարկեսցես, հոգելից,
Թէ ողորմութեամբ ինձ պատահեսցես, կտակ նուիրեալ,
Աւրհնեալդ միայն ի շրթունս անբիծս լեզուաց երջանկաց:
Ահա կաթիլ մի կաթին քումդ կուսութեան,
Յանձն իմ անձրեւեալ, կենաց ինձ զաւրէ,
Մայրդ բարձրելոյ տեառն Յիսուսի՝
Արարչին երկնի եւ բնաւին երկրի,
Զոր անճառապէս ծնար բովանդակ մարմնովն եւ համայն աստուածութեամբն,
Որ փառաւորեալն է ընդ Հաւր եւ Հոգւոյն Սրբոյ՝
Էութեամբ եւ անքննութեամբ մերոյին բնութեամբս միացելով,
Ամենայն եւ յամենայնում, մի յերրորդութենէն:
Նմա փա՛ռք յաւիտենից յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ՁԱ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Ընդ Աստուածածնին մաղթանաց՝ ահա եւ զվերնոցն
Անմահ հրեշտակացն լուսակերպից զաղերս հայցուածոց,
Որ վասն իմ գոչեն առանց լռելոյ
Հանապազորդեան արգահատութեամբ մաքուր բերանոց,
Ընկա՛լ, բարեգութ:
Որք են բարիք, բարեգործեալք ի բարերարէդ,
Անկիրթք՝ չարեաց, հաստեալք յամէնիշխան հրամանաց էիդ
Զաւրութիւնք հզաւրք՝ ակնարկութեան բարձրելոյդ,
Սուրբք, մաքուրք, անարատք, աւրհնեալք,
Վայելչականք, յաղթողք եւ անպարտելիք
Եւ ըստ ընթացից տեսութեան մտաց՝ արագունք:
Որք եւ պտղակորոյս անկոյ թզենոյն՝ եռամեանն դատարկութեամբ[2],
Որ զբնաւ յաւիտեանս պարունակէ ժամանակն՝
Զանցեալն ընդ ներկայիւ եւ ընդ ապառնոյն,
Յամայր յամրութեամբն յերկարաձգելոյ[3],

Յայգի աշխարհիս արմատացելոյ,
Սին սաղարթիւն պաճուճելոյ՝ զրկեալ ի պտղոց,
Որ է ճշգրիտ պատկեր թշուառ մարդկութեանս,—
Սոքա բարեխաւսք, հանդերձիչք, այլ եւ խնամակալք,
Որ դեգերին հանապազ առ մեզ՝
Ընդ մեռուս կրիցս կարեկցելով,
Բարեմասնութեանն մեր սպասեն
Եւ յափտենականն կենդանութեամբ փրկութեանն մեր աղաւթեն
Զայս բան ասելով՝ Զգործս ձեռաց քոց մի՛ անտես առներ*:
Քանզի, արդարեւ, մեր են այս աղաչանք,
Ի բարերարէդ աստուծոյ վասն մեր կարգեալ առ նոսա,
Զի նոքա բանիւ են ստեղծեալ,
Եւ մեք՝ ձեռաւք ներգործեալ:
Որք եւ գալոց են ընդ միածնիդ
Վկայք սոսկալիք[4] դատաստանին հատուցման,
Ճշմարտաբան դատախազք յանցաւորութեան երկրայնոցս,
Յահաւորին ատենի՝ յայտնիչք իրաւամբք
Զմատակարարութիւնն, որ առ մեզ,
Որք եւ անդանաւր կարեկցեն՝ ազդեալ հառաչմամբ
Զմշտանուէրն նուագ ձայնի.
Ողորմեա՛, դու ստեղծեր, մի՛ կորուսաներ[5]:

Բ

Արդ, ընդ գոհաբանութեան ձայնիցն
Խնդրուածոց անմահականացն վեհից՝
Եւ ի մեր հեծութիւնս հոտոտեսցիս, բնաւից արարիչ,
Որ յաղթես գթութեամբդ քո վերնոցն եւ ստորնայնոցս,
Քանզի քո է բարերարելդ առ մեզ եւ առ նոսին:
Արդ, վասն բարեզարդութեան անախտականացն,
Հրաշատեսիլ հրակերպիցն, անշաղախ մաքրոցն,
Անմեղիցն, բոցանիւթիցն, հոգեղինացն եւ անվանելեացն,
Ամէնահեցուն առաւելութեամբ ի բարձրն ընտրականութիւն,
Գերափայլ յաճախ գիտութեամբ,
Անցուտ ջերմութեամբ ջեռուցանողք
Ինքնաբուն տապովն աստուածսիրութեան,
Ըստ ինքեանց զմեռս սառնասեր սրտից անբորբոք շիջումն՝

24. Սաղմ., ճլէ, 8:

Այրիլ անաղատ ի մեծախորհուրդ սրբում սեղանիս,
Որ ի խորանիս,
Առանց նիրհելոյ եւ դանդաղանաց
Սպասել հրամանաց երանականաց
Կեցուցիչ կամաց ամենաստեղծիդ՝
Քերոբէաւրէն առաքինութեամբ
Յաստուած միացեալք անբաժանելի:
Որք երկնաւոր պետութիւնք են մեծք
Եւ զինուորութիւնք անբիծք, ահաւորք,
Երկնաւորիդ աստուծոյ ազատազնեայ պաշտաւնեայք,
Ի յամպոյդ լուսոյ ցաւղք նշողից:

Գ.

Որովք եւ ինձ՝ մեղաւորիս հողեղինի
Մարդասիրեսցես ողորմել, Յիսուս,
Աղաչանաւք իմոյն հրեշտակի՝
Դարձուցանելով զիս, տէր, ի բարիդ քո հետս լուսոյ,
Զի զաւանդ հոգւոյս իմ պաշտպանութեան,
Զոր հաւատացեր նմին տեսչութեան,
Զընկալեալն ի քէն ի կենցաղ ստեացս՝
Ուրախութեամբ սրտիւ յիս բերկրեալ,
Անմեղադրելի առ ի քէն աւրհնեալ,
Խնդալից դիմաց զուարճութեամբ քեզ,
Արքայ բարձրութեան փառաց անհասից,
Ի խրախճանս կենդանախումբս բերկրեցելոցն պարուց
Մատուցեալ ընծայեցուսցէ, գովեալ ողորմած,
Եւ քեզ, անքնին, ընդ Հաւրդ անհասի,
Թուակցութեամբ Հոգւոյդ անճառի,
Վայել է փառք, պատիւ եւ երկրպագութիւն
Յափտեանս յափտենից:
Ամէն:

ԲԱՆ ՁԲ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Տէր աստուած բարերար, բազմապարգեւ թագաւոր,
Կենաց պատսպարան, լուսոյ կերպարան, լայնատարր հանգստարան,
Որ յաղագս մեղուցելոյս եկեալ մարմնացար,
Գործեցեր զանպատումն եւ հանդերձեցեր զհրաշալիսն,
Մինչեւ կատարեցեր զառեցեալն ընդ ամենալիր աստուածութեանդ:
Արդ, վասն առաքելոցն սրբոց՝
Յերկնաստեղծ քո ձեռացդ ձեռնադրելոց[2]
Եւ Հոգւովդ Սրբով օծելոց[3],
Զորոց զգովեստն արժանաւորութեան, ըստ իմում կարի,
Առ ի փառս քո, տէր ամենայնի, յայլում բանի պաշտեցի[4],
Եւ ի՛նձ ողորմեսցիս յիշատակաւ սիրոյ նոցին ընտրութեան:
Շաւի՛ղ ինձ ելից նոքաւք հանդերձեսցես յերանութիւնն փափագելի,
Զայն բարի հովուութեան նոցին յողջոյն ինձ կենաց քա՛ղցր լուիցի:
Մա՛սն կալայց ի յանեղծութիւն փրկութեան տաւնեցեալ յուսոյն

Ընդ առաջնորդացն կենաց, սկզբնաշնորհիցն պատույս,
Փառաւորեալն դասուց, գետոցն[5] բանականաց,
Աւետարանչացն բարձանց, իշխանացն պանծալեաց,
Լուսապայծառ թագիւն պճնելոց,
Ի զարդ անկապուտ զաւրութեան շնորհին պայծառացելոց,
Իւղովն զուարթութեան տիրական լուսոյն կատարեցելոց:

Բ

Ընդ աշակերտաց մեծիդ հրամանի
Բարձրեալդ աստուծոյ Քրիստոսի
Եւ մարտիրոսացն ընտրելոց նահատակութեամբ[6].
Որք մահացու եւ վշտաչարչարն մարմնով,
Վտանգաւոր եւ ամենակիրն անդամաւք,
Երկրաւորական ու հողազանգուածն բնութեամբ
Մարտուցեալ ընդ աւրր գոյից ամենայն նիւթից՝
Պսակեցան, բարձրացան եւ կենդանացան հրգեղէս՝
Արիաբար ելեալք ի յերկրէ, ըստ մարգարէին[7],
Վկայք ճշմարիտք ամենափորձն մահու,
Իմանալեացն անտեսիցն եւ ծածկեցելոցն՝
Աներկբայ բարեացն, յոյսով տեսելոցն աստէն նկատիչք,
Աշակերտք առաքելոցն եւ չարչարակիցք նոցին,
Որ հաւասարեալ գործովք ընդ նոսին՝
Կատարեալ լրմամբ անպակասելեաւ,
Պարէն ի խրախճանս անկէտն երանութեան,—
Որոց հանդոյական եւ ընդունական մաղթանաւք,
Արիւնընծայ, վաստակաւնուէր, քրտնակնդրուկ աղերսիցն յարգմամբ
Ընկա՛լ զիս նորոգ ըստ նոցին մասին՝
Անեղծ փրկութեամբ ի քեզ արձանացեալ:

Գ

Ընդ խաղացեալսն հուրբ եւ սուսերբ արեամբ ներկելոց
Եւ ճգնաւորացն սրբոց հարցն միանձանց
Եւ քեզ[8] հետեւելոցն, Որդի աստուծոյ,
Անպարտելի քաջութեամբ եւ անպատիր զգաստութեամբ,
Ընդ դժնեայ գոռոզի մարմնոյս բռնութեան արիապէս մարտուցեալ.

Սովիմբ վանեցին զանմարմինն Բելիար
Եւ մշտամարտ հանդիսիւ յասպարիզի կենցաղոյս,
Առանց զգուանաց ծանրաբեռնութեան
Ի լայնածաւալ ծփանաց աշխարհիս ծովու,
Տապանակաւ մարմնոյս թանձրութեան
Զթեթեւութիւն հոգւոյն թռուցեալ՝
Ի նաւահանգիստն կենաց հասին
Եւ իբր սիրողք վերնում վիճակին,
Առանց յետնոցն մտածութեան,
Զթագն յաղթութեան համարձակապէս
Պայծառ ճոխութեամբ պճնեալ իսկապէս ի գլուխ կապեցին,—
Վասն նոցին արժանաւոր մաղթանաց եւ նուիրական հայցուածոց
Եւ զիս՝ զմեղաւորս ի պատժականաց ընկա՛լ ընդ նոսին:

Դ

Եւ ահա խառնեալ զանմաքուր բան
Ընդ նախագրեցեալ երջանկացն փառատրական աղերսարկութիւն,
Որ վասն իմ գոչեն քեզ ի հաճութիւն,
Եւ ես ընդ նոսին՝ իբր դառնութիւն եղեալ ընդ քաղցու,
Կամ տատասկ՝ ընդ ողորկութեան,
Տգեղութիւն՝ ընդ վայելչութեան,
Տիղմ՝ ընդ գեղեցկութեան մարգարտի,
Եւ հող՝ ընդ յստակութեան ոսկւոյ,
Եւ կամ քարինս անարգս՝ ընդ պայծառութեան արծաթոյ,
Բացասութիւն՝ ընդ ճշմարտութեան,
Եւ կամ աւազ ինչ ատամնառու՝ ընդ կակղութեան զանգուածոյ հացի,—
Արդ, լո՛ւր, հզաւր, հնարաւոր, գովեալ,
Զնոցայն՝ վասն իմ եւ զիմս՝ ընդ նոսին,
Ի նոցին գովեստ, ի փրկութիւն իմ եւ ի փառս քո,
Ամենազաւր, բարերար, աւրհնեալ,
Երկայնամիտ, կարող, անքնին,
Անճառ, անեղծ եւ անստեղծ:
Քո են պարգեւք, քո են շնորհք,
Դու սկիզբն եւ պատճառ բարեաց ամենայնի:

Ե

Ոչ ես դատապարտիչ, այլ ազատիչ[9],
Ոչ ես կորուսիչ, այլ գտիչ,
Ոչ ես մահացուցիչ, այլ կեցուցիչ,
Ոչ ես տարագրիչ, այլ ժողովիչ,
Ոչ ես մատնիչ, այլ ապրեցուցիչ,
Ոչ ես ընկղմիչ, այլ վերածիչ,
Ոչ ես գլորիչ, այլ կանգնիչ,
Ոչ ես անիծիչ, այլ աւրհնիչ,
Ոչ ես վրիժառու, այլ շնորհիչ,
Ոչ ես թշուառացուցիչ, այլ մխիթարիչ:
Ոչ եղծանես, այլ գրես,
Ոչ սասանես, այլ հաստատես,
Ոչ ոտն հարկանես, այլ սփոփես,
Ոչ պատճառս յաղես մահու,
Այլ հնարս խնդրես կենաց,
Ոչ ես ի կամս շարժեալ սատակման,
Այլ ի փրկութիւն ողորմութեան,
Ոչ մոռանաս զայցելութիւն:
Ոչ լքանես զբարի,
Ոչ արգելուս զգթութիւն,
Ոչ բերես վճիռ կորստեան,
Այլ կտակ ազատութեան:
Ոչ թշնամանիս յառատութեանց,
Ոչ բամբասիս ի շնորհաց,
Ոչ հայհոյիս ի պարգեւաց,
Ոչ նախատիս ի ձրի ձրից,
Ոչ անգոսնիս յերկայնմտութեանց,
Ոչ եպերիս ի ներութեանց,
Ոչ բանսարկիս ի բարութեանց,
Ոչ անպատուիս ի քաղցրութեանց,
Ոչ քամահիս ի հեզութեանց,
Ոչ առաքին այսոցիկ տրտնջմունք,
Այլ անլռելի գոհաբանութիւնք:
Բա՛րձ զմեղս իմ, հզաւր,
Լո՛յծ զանէծս իմ, աւրհնեալ,
Քակեա՛ զպարտիս իմ, ողորմած,

Զնջեա՛ զյանցանս իմ, գթած,
Մատո՛ մատն այցելութեան,
Եւ անդստին իսկ կատարեցայց:
Զի՞նչ քեզ, տէր, քան զսոսին դիւրագոյն,
Եւ կամ զի՞նչ ինձ՝ պարտաւորիս կարեւորագոյն,
Այլ կենդանագրեա՛, բարեխնամ,
Քոյինաստեղծ պատկերիս փչումն կրկին
Ի շունչ նորոգման լուսաւորութեան մաքրական շնորհի՝
Զամենամեղս ոգի պաշտպանեալ:

Ջ

Մի՛ ածեր, ողորմած, ինձ աւր տարաժամ ի համառաւտս երբի՝
Անքոշակ ապաձեռնութեամբ ընդ անկատար ուղին հետեւել,
Մի՛ մատուցաներ բաժակ դառնութեան ի ժամ ծարաւու,
Մի՛ փակեր, գթած, իմ հանդէպ զյաջողուած հոգեւոր աւգտիս,
Եւ մի՛ իբր յանկարծադէպ հինից ասպատակ՝
Գիշեր մահուն ինձ պատահեսցի:
Մի՛ տապ տաւթոյն յանպատրաստ պահուն զարմատս հատեալ՝
ցամաքեցուսցէ,
Եւ մի՛ լուսնական դիպուածք, հասեալ գաղտնեաւք, վնասեսցեն:
Մի՛ պահեսցի ինձ սառն մեղացս,
Եւ մի՛ հոսանք ուղխից կենցաղոյս զիս ողողեսցեն:
Մի՛ հանգիստն մահ բերիցէ,
Եւ մի՛ ննջումն ի սատակումն յառաջեսցէ:
Մի՛ քունն ինձ կորուստ լիցի,
Եւ մի՛ նիրհումն ապականութիւն գործեսցէ:
Մի՛ վախճանն անյարմար ի վերայ իմ արշաւեսցէ,
Եւ մի՛ շնչոյս վերարձակութիւն ըմբռնեալ ի խոնարհ լքցի:

Է

Դո՛ւ ես տէր, դո՛ւ գթած, դո՛ւ բարերար,
Դո՛ւ երկայնամիտ, դո՛ւ ամենակարող,
Առ ամենայն բան անհասութեան անճառ զաւրաւոր՝
Քաւել, փրկել, կենագործել,
Լուսաւորել, վերստին հաստատել,
Ի ժանեաց կերչաց գազանաց

Եւ կամ յատամանց վիշապաց ի կեանս կորզել,
Ի խորոց անդնդոց ի լոյս բերկրութեան ածել
Եւ ի հեղձմանէ ծփանաց մեղաց
Ընդ արդարս երջանկաց փառաւք բազմեցուցանել:
Ամենայն ոգի քեզ ակնկալեալ յուսով սպասէ՝[10]
Կարաւտեալ քոյումդ շնորհաց,
Եթէ՛ երկնայինք եւ եթէ՛ երկրաւորք,
Եթէ՛ անկածն մեղաւք եւ եթէ՛ ամբարձեալն արդարութեամբ,
Եթէ՛ տէր եւ եթէ՛ ծառայ,
Եթէ՛ տիկին եւ եթէ՛ աղախին,
Եւ ի ձեռին քո է շունչ կենդանական բոլորեցուն[11]:
Եւ քեզ ընդ Հաւր եւ Հոգւոյդ Սրբոյ
Փա՜ռք յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

ԲԱՆ ՁԳ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Բարձրեալ անքնին, զաւրութիւն անեղ,
Տէր արարածոց, թագաւոր երկնի,
Ստեղծիչ հրեշտակաց, գոյարան մտաց, հաստիչ հրեղինաց,
Պետ բարի՝ հոգւոց, աջ ապաւինութեան,
Անդորրութիւն հանգստեան, տեսարան լուսաւորութեան,
Պայծառութիւն բերկրութեան, ճանապարհ երանութեան,
Պատճառ կենդանութեան, առիթ բանաւորութեան,
Փրկութիւն՝ առանց չարութեան, առաջնորդ խաղաղութեան,
Պարիսպ ամրութեան, պատուար պահպանութեան,
Յանկ բոցոյ[2] մեծի աւրհնութեան, սահման անոխակալութեան,
Յիշեա՛ յայսմ ողբերգութեան մատենի բանիս խոստովանութեան
Եւ զոր ի մարդկային ազնէ թշնամիս մեր՝ ի բարի,
Եւ արա կատարեա՛ նոցին քաւութիւն եւ ողորմութիւն:
Մի՛ բարկացիս նոցա վասն իմ, տէր,
Իբրեւ զսուրբս բամբասողաց,
Առ յաճախ սիրոյդ, որ ի յիս,
Այլ որպէս[3] զչարս կշտամբողաց եւ իրաւամբք նախատողաց՝

Ներեա՛ յանցանաց նոցա:
Եւ արդ, մատուցեալ երկաքանչիւրոցս առաջի քո, արդարադատ,
Ոմանք առ մեզ վնասակարագոյնք սակաւք,
Թերեւս եւ յիրաւի բամբասելոցս,
Եւ ես առ քեզ, ամենապարգեւ,
Անթիւ եւ անկշռելիս բազմաւրինակ ուխտազանցութիւնս:

Բ

Արդ, յիշեա՛ զքո մեծութիւնդ, տէր,
Նայեցեալ ի յիմս անարգութիւն,
Եւ ընդ խնդրելս իմ ի քէն բարի՝ իմոցն առելեաց,
Եւ դու առ քոյս, ըստ քում մեծութեանդ,
Անճառելի՛ս հրաշագործեցես:
Մի՛ սատակեսցես զիմսն խածանողս, այլ փոփոխեսցե՛ս,
Խլեալ զխոտան բարս երկրաւորս՝
Զբարի՛սն արմատացուսցես եւ յիս եւ ի նոսին,
Մանաւանդ զի դու լոյս ես եւ յոյս[4],
Եւ ես՝ խաւար եւ յիմար,
Դու՝ իսկութեամբ բարի, գովելի,
Եւ ես՝ համայնիւն չար, ապիկար,
Դու՝ տէր ստորիցս եւ երկնից,
Եւ ես՝ անիշխան շնչոյս եւ հոգւոյս,
Դու՝ բարձրեալ, ի կարեաց զատեալ,
Եւ ես՝ տաժանաւոր եւ վտանգաւոր,
Դու՝ ի վեր քան զկիրս երկրիս,
Եւ ես՝ կաւ անարգութեան, զարշութեան,
Դու, ըստ մարգարէին, մնաս յաւիտեան յանբաւ բարձրութեան,
Եւ ես միշտ կործանիմ՝ ըստ նորին բանին[5],
Ի քեզ ոչ է մթութիւն կամ նենգութիւն,
Եւ ես բովանդակն իսկ իցեմ, որ զաւանդն իմ ոչ պահիցեմ:
Հա՛ն զիս ի բանտէս[6], արձակեա՛ ի կապանացս[7],
Զե՛րծ ի շղթայիցս, փրկեա՛ ի խեղդմանէս,
Ազատեա՛ ի տագնապէս, քակտեա՛ ի յերկաթիցս,
Լո՛յծ ի պաշարմանցս, արտաքսեա՛ յերկմտութեանցս,
Սփոփեա՛ ի տխրութեանցս, հանգո՛ ի նեղութեանցս,
Փարատեա՛ ի վշտացս, հանդարտեա՛ ի խռովութեանցս,
Ապաքինեա՛ ի լալոյս, մերժեա՛ ի հեծութեանցս,

Հեռացո՛ ի յողբոցս, կազդուրեա՛ ի կականմանցս:
Աստուած ողորմութեան եւ պարգեւատու քաղցրութեան,
Մի՛ զգրաւեալս արեամբ հզաւրիդ
Անտես արարեալ ընդ վայր կորուսանէր,
Կանգնեա՛ զհասեալս յափն մահու
Ի բազմավտանգ հիւանդութենէս:

Գ

Անհա բարդեցան, կուտեցան շրջանակք ամացս
ընդունայնութեան,
Յորմէ հետէ յայտնեցեալ ցուցայ՝ յոչ պէտս երեւեալ,
Ի յանդաստանէ մաւրն սենեկի փուշս դժնկի մեղաց շառաւիղի.
Մի՛ ինձ լինիր խայթոց խոցոտիչ,
Որպէս անդ տոհմին Յուդայի եւ կամ զաւակին Եփրեմի[8]:
Եւ քանզի բուսուցեալ տնկեցի յոգիս,
Փոխանակ ցորենոյն բարեսերմութեան,
Խոտս խայթողականս, ինքնաբոյսս, ընդարմացուցիչս,
Ըստ Գրոյն բանի, որ երէցն է, քան զաւետիսն[9].
Զիա՞րդ ոչ կոչեցից զանձն իմ գարշելի անդաստան՝
Անիծաբեր փշովք մեղաց հեղձեալ[10]:
Ոչ սերմանեցի արդարութիւն, ըստ բանին Ովսեայ.
Եւ զիա՞րդ հնձեցից եւ ժողովեցից զկենաց պտուղն[11]:
Անկաւ ստինք կուսութեան անձինս մաքրութեան,
Ըստ մարգարէին բանի, որ առ Եսայեալ[12].
Կարող ես, տէր, ի նոյնն հաստատել:
Լայնեցի, ընդարձակեցի, ըստ մոլեկան բարուցն Յուդայի,
Զանկողին կամացս՝ դիւացն հոմանեաց[13].
Ի ձեռս քո է ամփոփել դարձեալ ի նոյն զգաստութիւն:

Դ

Երբէ մարմնապէսն կցորդութիւն ընդ տեսանողին
Անարատ գործեաց զպոռնիկն[14],
Իսկ դու, փրկութիւն, հոգեպէս միացեալ ի յիս, կրկի՛ն մաքրեսցես:
Երբէ արեգակնս այս անկենդան,
Ստեղծեալ առ ի քէն երկրիս մատակարար,
Զկարակումն մաւրից ցամաքէ

Եւ զտհաս պտուղս հասուցանէ,
Իսկ ստացողդ ամենից՝ Հոգիդ աստուծոյ,
Ո՞րքան զաւրեսցես զտիղմ չարեաց աղտոյ
Եւ զբարախ պղծութեան մեղաց մբերից իսկոյն սպառել:
Վասն այսր կանխաւ իսկ ժամանեցի հայցել առ ի քէն բարի՝
Առելեացն իմոց ի կարգ այս բանի,
Զի զհերքեալ վնասակարս պարտուց մահու
Յամենախնամ աշաց հզաւրիդ մի՛ մերժեսցես, աւրհնեալ գթութիւն:
Արդ, կենագործեա՛ զիս՝ զամենամեղս, անդամաւք՝ մարմնոյս,
Ընդ բնութեան հոգւոյս՝ խորհել միշտ զքոյսդ:
Իսկ բարեգործացն խնդրել բարիս՝ բնութեանն են աւրէնք,
Անբռնադատ կրիցն յարակցապէս առ սոյնս բերումն:
Քանզի, արդարեւ, առ միդ այդ պատուէր ամենայն հասակ
զաւրանայ,
Իսկ միսոյդ՝ երկրորդի առաջնովդ խնամով հանդիպել՝
Աստուածականիդ է նմանութիւն,
Յաղագս այսր իրի նախնի դասեցի
Զքշնամեացն իմոց աղերսանս,
Քան զերախտաւորացն բարիս[15]:

Ե

Եւ արդ, յիշեա՛ զնոսա կրկին ընդ միոյ,
Որ ի քո անուն բարձրացեալ զանարժանս՝ զիս ընկալան,
Եւ տո՛ւր նոցա, տէր ամէնառատ, բարերար եւ անոխակալ,
Վարձս արդարոյ եւ մարգարէի[16]:
Թէ եւ ես յաւէտ բափուր իցեմ յարժանեաց,
Ըստ հաւատոց նոցա եւ առ յոյս նոցին ակնկալութեան
Որ առ պարտաւոր զերիս ողջամիտ կամաւք ակնարկեն,
Որպէս թէ ի մասանցդ քո կեցուցչաց
Ի պահպանարան հոգւոյս ծածկութի լիով ունիցիմ:
Եւ զպատժաւորս անամփոփելի ի քոց տեսութեանց
Եւ անխաբելի՝ յուղիղ կշռութեանց[17],
Քաղցր գթութեամբ անսահմանելեաւ
Մերձեցեալ առ իս, մաքրո՛ւր արասցես՝
Անխայտառակելի[18] պահելով ի տիեզերական յանդիմանութեանն:
Եւ որպէս շուք իմն վայելչական դնել ախորժեն
Ինձ՝ անարժանիս սիրելիքն քո վասն քո,

Նայեցեալ ի կրաւնս զգեստու բարեկերպութեան,
Զգիտելով զբիծս զաղտնեացն՝
Երջանիկ կարդան եղկելոյս,—
Եւ դու, հնարաւոր, ամենապարգեւ,
Աւրհնեալ մարդասէր, առ բնաւս ողորմած,
Վասն ամենաթշուառիս հեծութեան՝
Հաշտեա՛ց ընդ նոսա ըստ հաւատոց նոցա,
Ընծայեալ նոցին մատո՛, պարգեւեա՛
Զանեղծ մեծութիւնդ եւ զանթառամելի զպսակդ՝[19]
Յահաւոր աւուրն յետնում հատուցմանն ամենափորձ
ընտրութեանն:

Զ

Զի դու ես գրաւ փրկութեան, մեծութեան
Անվատնելի եւ անծախ գանձուց ստրկիս եւ սովեցելոյս,
Ի վաճառ վերնային շահու աւգտութեան՝
Բանիւդ, որ ի քէն, յարգեալ նոխանամք:
Կառո՛ ինձ սահման ջրոյ հանգստեան[20],
Արձանացո՛ անփոփոխ, պատրաստական վստահութիւն,
Կարգեա՛, աւրհնաբանեալ, անկեղակարծ յուսոյ ամրութիւն:
Տո՛ւր, ամենախնամ դու, անաչառ պաշտպանութիւն,
Սասանեցելոյս՝ բարեաց անդորրութիւն,
Տարակուսելոյս՝ լուսոյ ապաւինութիւն,
Աշխարելոյս՝ մեծ երջանկութիւն,
Վհատելոյս՝ կենաց աւգնութիւն,
Լքելոյս՝ անգայթակղելի աւժանդակութիւն,
Նահանջելոյս՝ անսայթաք վերընթացութիւն:
Զի քո է բնաւդ, եւ ի քէն է ամենայնդ,
Եւ ի ձեռն քո բաշխին հաւաստութիւնք պիտանացուաց համայնից
կենաց,
Եւ քեզ վայել է փառք յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

ԲԱՆ ՂԴ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Արքայ երկնաւոր, թագաւոր բարձրեալ,
Տէր բոլորից, ամենից ակնկալութիւն,
Ստեղծաւղ տեսականաց, հաստիչ իմանալեաց,
Պատճառ եղանութեանց, կազմիչ հանդերձելոց,
Տուիչ լուսոյ, առիթ առաւաւտու, պատրաստիչ վաղորդայնի,
Երեւեցուցիչ երեկոյի, տարրիչ խաւարի,
Արուեստաւոր բարեհնար, իմաստութեան գործաւնեայ,
Քաւարան աւրհնեալ, հալիչ մեղանաց, հալածիչ ցաւոց,
Քակտիչ դառնութեանց, պահպանարան հանգստեան,
Հնարք նիրհման, յարմարիչ քնոյ, պարգեւիչ ննջման,
Շնչոյ յարակարգութիւն, զգայութեան տեւողութիւն,
Ծրիչ ցնորից, յեղանակիչ անրջոց, փոխարկութիւն զարհուրմանց,
Այլայլութիւն տխրութեանց, խափանիչ խիթմանց,
Ընդարձակիչ կարծեաց, համադրութիւն ծփմանց,
Անհանկութիւն խարդախմանց, հարուածիչ դիւաց,
Փախուցիչ ախտից, ընկճիչ գայթակղութեանց,
Պաշտպանեա՛ երկնաստեղծ ձեռամբդ,
Զաւրացո՛ բարձրացեալ քո աջովդ,

Ամփոփեա՛ ամենակալդ բեւաւք,
Ծածկեա՛ աստուածեան խնամովդ,
Ամրացո՛ վերակացութեամբ վերնայնոցդ,
Շուրջանակի պարսպեա՛ գումարտակաւքդ անմահից,
Յամենուստ պարփակեա՛ կցորդութեամբ հրեշտակացդ,
Վանեա՛ զընդդիմամարտն իմ զինուորութեամբ զուարթնոցդ,
Պատսպարեա՛ զասանելս՝ Աստուածածնիդ մաղթանաւք,
Զբանակս անդրանկացդ բարեկարգեա՛ ինձ պահապան:
Բա՛ց ընդ աչացս դիմաց եւ զմտացս իմ տեսանելիս,
Զգա՛ստ արա ընդ ոգւոյս եւ զծանրաբեռն կրիցս դանդաղութիւն,
Վերացո՛, տէր, ի զգայութեանցս զմածեալս յիմարութիւն,
Բա՛րձ, միայն բարեգործ, զպատրուակիս թանձրութիւն:
Ընդ սկզբան բերմանս լուսոյ՝ զողորմութի՛ւն քո ծագեա,
Ընդ ելից արեւուն՝ արդարութեան արեգա՛կնդ
Ի յանձկութիւն սրտիս մտցէ,
Ճառագայթ քո փառաց ի յիմաստի՛ցս խորհրդանոց չահեսցի,
Խաչիդ տեառնագրութիւն ընդ շունչս
Եւ ընդ մարմի՛նս համասփիռ տարածեսցի:
Յանձն առնեմ քեզ յաւուրս զքո յարմարեալ տաղաւարս
Պահպանաւ ոգւոյս, որ ի սմին:
Զի դու ես աստուած անքնին,
Առ ամենեսին՝ բաւական
Եւ յամենայնում՝ բովանդակ,
Աւրհնեա՛լ յափտեանս:
Ամէն:

ԲԱՆ ՁԵ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Իսկ արդ, վասն զի արթնականն մեր զուարթութիւն
Քեզ ննջումն իմն է համարեալ,
Իսկ ի խոր թմբրութիւն լռելն
Վասն ուղիղ հաւատոյն ի քեզ՝
Անթարթափ բացութիւն աչաց,
Ուղղեա՛ հոգւոյդ քոյ իմաստութեամբ
Զյաջողուած ձեռինս գործոյ՝
Ընդ հեծութեան ձայնիս մաղթանաց,
Զաւրացո՛, տէր, ի հանդէս բարի
Ճգնաւորական արի վաստակոյ,
Կցո՛րդ լեր կարեացս տկարութեան:
Թեթե՛ւս կացո զաշխատութեանս այս սկիզբն[1],
Արագեա՛, միշտ կարող, զյառաջադրեալ ձեռակերտս,
Դիւրա՛ւս ընթացո ի յաւարտումն լրմանն,
Ի վախճա՛ն իրին բերկրութեան զիս հասո,
Ժամա՛ն կացուցես ի հանդիպումն յուսոյն,
Կցո՛րդ լեր ուղտոյն ճանապարհիս ընթացից,

Ի թռիչս ամբարձման փութացուցե՛ս յաւգտակարն:
Ընդ աչմէ՛ իմ լիցիս ի վտանգի ծանրութեանն,
Զձայն քո լուռ՛ ի յանձկութեանն պահու,
Ձեռամբ քո կեցո՛ ի կորստեանն ժամու,
Մատամբ քո ազդեա՛ ի սահմանին անձկութեան[2],
Հարքեա՛ զխտրոց ամենաչար խափանմանն,
Հոգեղինին առաքմամբ՝ ըստ Ամբակումա՛յ ինձ հնարեա[3],
Բա՛ն ինձ շնորհեա ի յատենի բազմութեանն.
Իմաստութի՛ւն յիս անկեա ի հանդիպման քննութեանն,
Ամպով կամաց քոց հովանացի՛ր հրաշապէս,
Հանդարտեցո՛ փայլիւդ կենաց զծովուս մրրիկ,
Սանձեա՛ զաստեաց կենցաղոյս պատկեր քոյին հրամանաւդ:
Քանզի թէ աստ ողորմութիւն քո, տէր, կամեցի,
Այս լուծութիւն կոհակաց կարծր է, քան զվէմ,
Եւ թէ ի ցամաքի անտես առնիցես,
Իբր զանկայուն՝ պնդութիւն յատակիս
Ի ներքոյ աստի հոսեալ[4] սասանի:

Բ

Արդ, ընկա՛լ, Յիսուս,
Զպաղատանացս ձեռնարկութիւն՝ քեզ ի հաճութիւն
Եւ արա՛ ինձ զամենակարծն գայթակղութիւն՝ մեծ վտահութիւն:
Որպէս ի ջրահեղձոյց ամենակործանն դարու,
Որք ի հարթ տարածման գետնի
Առանց երկիւղի յանհոգս կէին,
Յողորմութենէդ ամայի մնացեալ՝ կորուսան,
Իսկ ընդ հովանաւոր մածուածով լաստիւն
Յոգնատատան հիմանն հայթայթանաւք
Յանուն գրածիդ յեցեալ՝ պահեցան[5],—
Ընդ որս եւ զաղաչողս մշտատատան
Ի նաւահանգիստն խաղաղութեան
Մարդասիրապէս պրծեալ ապրեցո՛:
Վարձս ի քոյոցդ ընդ իս բերելով հոգեւոր շահից,
Զատորաբերս այս ստուարութիւն պարտուցս լքեալ,

Բանիդ առակաւ[6], ի քեզ, տէր, անկայց՝
Միացեալ իսպառ անբաժանելի, աւրհնեալ յամենայնի:
Եւ կցորդելով այսմ մաղթանաց հոգեղէնքն ամենամաքրաւք՝
Ընդ հողեղինացն մարտիրոսաց,
Որք ջրով եւ հրով փորձեցան
Եւ յելից զերծմանն ընդ մեր խնդրեցին
Եւ մեզ յիշատակ թողին աւգնութեան,
Ասասցեն ընդ մեզ համաբանաբար զուգամասնութեամբ՝
Եղիցի՜, եղիցի՜:

ԲԱՆ ՁՁ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Ընդ այսր հառաչանաց թախծութեան ողբոց
Ի բազմաց կերպից շարակարգելոց,
Եւ ամենի՛ց հոգւոց ողորմեա,
Գովեալ եւ երկայնամիտ թագաւոր,
Նաեւ այնոցի՛կ առաւել,
Որոց հատեալ է ակնկալութիւն փրկութեան կենաց,
Որք ենչեցին անպատրաստաբար՝
Շիջեալ լապտերաւք իւղոյն պակասութեան[1]:
Անա յիշեա, տէր իմ գթութեան ,
Եւ ի յա՛յս եւս պատճառ իրաւունս ինձ գրեա,
Քանզի թէ եւ ի փառս անճառութեան սքանչելեաց մեծիդ՝
Հակառակաւքն հանդերձեցեր զկազմած մարդոյս,
Զոմն՝ ծանր, եւ զոմն՝ թեթեւ,
Զմին՝ զով, եւ զմիւսն՝ հրային,
Զի դիմադրութիւնն ի հակառակացն հարթ պահեցեալ՝
Արդա՛ր կոչեսցուք հաւատարիմ հաւասարութեամբն[2]:
Եւ յայսմ ի դատման[3] առաքինութեան
Վերաբերեալ ընդ համբարձելոյն,
Զխոնարհութիւնն առ կաւն դիտման անմոռաց պահեալ՝

Պսա՛կ ընկալցուք ճգնաւորական:
Այլ քանզի յայսմ կանոնէ ուխտի վրիպեցաք,
Եւ անասնաբար սահեցմամբ
Ըստ հողոյն զիջման ընդ երկիր մածաք՝
Այլ ոմն՝ ախտիւ, եւ այլ ոմն՝ անգթութեամբ,
Միւսն մասն՝ մոլութեամբ ամենաքաղձ կերակրոց
Իբր զազան մշտաքրոյծ յարակայ կապեալ ընդ բնութեանս:
Իսկ ի քահիցս ոմն, անըմբռնելի եւ անողոքելի սլացմամբ
Ի բաց ոստուցեալ, վայրենապէս ամբարտաւանէ:
Եթէ ջեռնումք տապով սիրոյն, որ ի քեզ,
Նշխարաւ բոցոյն, որ ի մեզ,
Ցուրտն առընթեր կենակից եմին,
Զնոյն կասեցուցեալ, բարւոյն ընդմիջէ.
Եթէ ատակաւանն հրեշտակայնովն յառիցիմք[4] ի քեզ,
Ծանրութիւն թանձրու անդրանիկ նիւթոյս այս հողոյ[5],
Ի ստորեւ քարշեալ, խափանէ[6]:

Բ

Եւ արդ, յամենուստ պարտեալ եւ իսպառ լքեալ,
Իբր զապիկար հաշմեալ՝ հերքեցայ, կորեայ վանեցայ,
Վտանեալ ի բազմաց՝ ի մահ գրաւեցայ,
Վասն որոյ ի պարգեւականէն զրկեցեալ՝
Յողորմութեանն կողմ նայիմ
Եւ պատկառեալ դիմաւք համայնից ունողս
Զքեաւից աղերսաբանեմ զմեռելոցն՝ քեզ կենդանեաց,
Քանզի կարող ես յաւէտ հնարիւք
Եւ կորստականացն՝ ըստ իս մեռելոցն,
Ամենայն ինչ քեզ զաւրելի է,
Նա զի եւ ընդ անտկար կարելոյդ եւ կամելդ է ախորժելի:
Արդ, այսց երկուց բարգաւան շնորհաց նորոգչաց
Առ միմեանս եկեալ՝ կարելն ընդ կամելն,
Բարձեալ եղիցի եւ յուսահատութեանն վհատութիւն ազգաց մեղաւորաց,
Եւ ժամանեալ հասցէ աւետեացդ լոյս
Հոգւոց բժշկութեան քումդ հրամանի,
Տէր ամենայնի, աւրհնեա՛լ յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ՁԷ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Եւ արդ, քանզի ի գլուխ կատարման հասեալ
Սակաւամասնեայ կտակի այսր ողբերգութեան,
Արա՛, տէր, վախճան դադարման առնուլ
Ընդ այսց բանից մաղթանաց ինքնանախատս կշտամբութեան՝
Եւ որ յիս կրին չար սովորութիւնք,
Որ քեզէն կարգեցեր սահման անտեսաց ակնկալութեան դատապարտելոյս՝
Ասելով. Ոչ են կամք առաջի Հաւր իմոյ,
Եթէ կորնչիցի մի ոք ի փոքրկանցս*.
Եւ դարձեալ՝ Այս են կամք Հաւր իմոյ*,
Զի զամենեսին ինձ յանձնարարեալս ոչ կորուսից[2]։

Բ

Անհաս աւրհնեալ ես ի գթութեան,
Բարեբանեալ միշտ՝ ի քաղցրութեան,

ա. *Մատթ., ԺԸ, 14։*
բ. *Յովհ., Զ, 39։*

Խոստովանեալ՝ յերկայնմտութեան,
Ծանուցեալ՝ յայցելութեան,
Քարոզեալ տէր՝ ի փրկութեան,
Ներբողեալ դու՝ յառատութեան,
Պատուեցեալ՝ ի պաշտպանութեան,
Փառաւորեալ ես ի փրկութեան,
Երկրպագեալ՝ յանքաւ բարձրութեան,
Պաշտեցեալ՝ յանքննութեան,
Գովեցեալ միայն՝ ի յաղթութեան,
Վերաձայնեալ՝ ի մեծ զաւրութեան,
Խնկաւորեալ՝ յողորմածութեան,
Համբուրեցեալ՝ յանհառ հեզութեան,
Ճաշակեցեալ՝ ի խոնարհութեան,
Ընդ քեզ՝ եւ ծնողդ քո երկնաւոր՝
Աստուածդ բոլորից մխիթարութեան[3],
Ըստ որում Հոգիդ քո Սուրբ բարութեան։
Որ զանկեալ զգրաստ թշնամւոյն
Եւ զգայթակղեալ մարդն անբանութեամբ՝
Կանոնեցեր ոչ անտես առնել[4],
Որոյ երախտիս հզաւրիդ ի յիս,
Եւ առաքինութիւն մեծիդ ի բարձունս
Տուեալ անդադար յանվախճան փառաբանողաց[5],
Որովք զայս ձայն աղերսական յարգեալ՝
Ընկալցի՛ս մարտիրոսացն պաղատանաւք
Ի հոտ հաճութեան բուրման անուշից։
Եւ այսու փրկանաւք հաշտարար բանի
Զնախնեացն պարտս եւ զաներեւոյթ վէրս,
Միջնովքն եւ վերջնովքն՝ մահացուցանողաւքն զանձն եւ զմարմին,
Բժշկեա՛, ամենակարող, զներքինս եւ զարտաքինս,
Զտիպքն եւ զգիծքն[6] եւ զխարանս հարուածոցն՝
Բարձեալ եւ մաքրեալ դեղովք ողորմութեանդ
Զկտեալ խածուածս բազմագունիս,
Որք զարշելիս ընդ ախորժելեացն
Քեզ ցուցանեն զէութիւն բնութեանս։

Գ.

Եւ եթէ հասից յամս ծերութեան՝[7]
Քեւ առաջնորդեալ արժանիս մահու,
Մի՛ թողցես զտկարութիւնս[8],
Մի՛ անարգեր զալիսն,
Մի՛ կորացուցես զկործանեալն,
Մի՛ գիջուցես զկքեալն,
Մի՛ վայրաբերեր զխոնարհեալն,
Մի՛ շնչման հողմոյ մատներ զառկայծեալն,
Մի՛ ընդպահկեսցես զդեղնեալն,
Մի՛ անվերարկու առներ զսառուցեալն,
Մի՛ անդարման լիցի տագնապեալն,
Մի՛ առանց տածելոյ՝ յարկն խարխալեալ,
Մի՛ անպատիւ՝ պատկերն հնացեալ,
Մի՛ պարարտութիւնն՝ անհամեալ,
Մի՛ շուք շնորհին՝ անարգեալ,
Մի՛ հնութիւնն՝ քամահեալ,
Մի՛ նաւ հոգւոյս՝ ալեկոծեալ,
Մի՛ երկարութիւն յուսոյն՝ կտրեցեալ,
Մի՛ լար շաւիղին՝ խզեալ,
Մի՛ ուշ իմաստին՝ բարձեալ,
Մի՛ գոյին կազմած՝ զեղծեալ,
Մի՛ ամբարձմանն թեւք՝ փետտեալ,
Մի՛ զուարթութիւն գեղոյն՝ տգեղեալ,
Մի՛ նանանչ նշողին՝ քաղեալ,
Մի՛ պատուհանք աչացս՝ փակեալ,
Մի՛ լուսաւորութիւն նորին՝ խափանեալ,
Մի՛ պատկերն խաւսուն՝ անկեալ։

Դ.

Ահա աղաչեմ զքեզ, բարեգութ, ամենայն սրբովք պաղատիմ.
Լո՛ւր սոցին ինձ կանխաւ, զի զանազանն մի՛ մոռացիս։
Դո՛ւ առաջնորդեցեր ինձ, ըստ սաղմոսողին, եւ ապրեցուցեր[9].
Հա՛ն, տէր, ընդ երգողին՝[10]
Եւ ի կարծեացն կասկածանաց, յորմէ երկնչիմ։
Իսկ ես չեմ արժանի ի քէն
Եւ ոչ հասարակական կերակրոյն վարձու.

Այլ դու կարող ես սովորաբար եւ առ զլացողս բարեգործել։
Քո են զարմանալիք անճառից բարեաց,
Միայն հրաշագործ առ ամենայն երկայնմտութիւն,
Ընդ Հաւր եւ Հոգւոյդ Սրբոյ աւրհնեալ հանապազ,
Յաւիտեանս յաւիտենից։
Ամէն։

ԲԱՆ ՁԸ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Եւ արդ, ջուր կամաց եւ կաթ արտասուաց
Բեկութեամբ հոգւոյս, մտացս լքմամբ,
Խորտակմամբ սրտիս հեղեալ առաջի՝
Զմարգարէին յիշեցուցանեմ՝ զարիմաթացւոյն Սամուէլի,
Զոր առեալ եհեղ ի սկաւառակէ յանդիման քո, ամենատես,
Առ ժողովրդեանն աւրինակութիւն՝
Զանձն արկանելոյ խոստովանութեամբ
Եւ հնազանդութեամբ կենդանարարդ զարշապարաց[1]:

Բ

Եւ արդ, ընկա՛լ զայս հիւսուած բանի աղիողորմ հեծեծանաց,
Եւ հոտոտեսցի՛ս յայս նուէր բանի անարիւն զոհի, թագաւոր երկնի,
Եւ աւրհնեալ սրբեա՛ զսա մատենի այսր ողբերգութեան,
Եւ գրեալ դրոշմեսցե՛ս յարձան յաւիտեան
Ընդ հանոյականացն սպասաւորութիւնս:
Կացցէ՛ առաջի քո մշտնջենաւոր

Եւ յիշատակեսցի՛ ի լսելիսդ քո հանապազ,
Բարբառեսցի՛ շրթամբք ընտրելոց քոց
Եւ խաւսեսցի՛ բերանովք հրեշտակաց քոց,
Տարածեսցի՛ հանդէպ աթոռոյ քոյ
Եւ ընծայեսցի՛ ի սրահ սրբութեան քոյ,
Խնկեսցի՛ ի տաճար անուան քոյ
Եւ բուրեսցի՛ ի սեղան փառաց քոց,
Պահեսցի՛ ի գանձարանի քում
Եւ համբարեսցի՛ ի ստացուածս քո,
Պատմեսցի՛ ի յականչս ազգաց
Եւ քարոզեսցի՛ ի լուր ժողովրդոց,
Նկարեսցի՛ ի դրունս իմաստից
Եւ տպաւորեսցի՛ ի սեամս զգայութեանց,
Իբր կենդանեաւք զի՛մս պատմեսցէ
Խոստովանեալ զանաւրէնութիւն:
Եւ թէպէտ վախճան ընկալայց իբր զմահացու,
Այլ յարակայութեամբ բանի այսր սոփերի
Գրեցա՛յց կենդանի:
Մնասցէ՛ սա անեղծ ի կամս քո, տէր,
Ինձ՝ պատժապարտիս համբարձեալ
Միշտ անդուլ դատիչ, անաչառ կշտամբիչ,
Անպատկառ յանդիմանիչ, անանխայելի դսրովիչ,
Անողոքելի պարսաւիչ, անհամբոյր ծանակիչ,
Անմարդասիրելի մատնիչ, անփրկելի տանջիչ,
Անկաշառ կառափիչ, անխնամելի յայտնիչ,
Ապառում հրապարակիչ, աշխարհալուր բողոքիչ,
Փողով մեծութեան ազդման
Առանց լռութեան եւ կամ դադարման
Զիմոցս պարտեա՛ցս խոստովանեսցի:

Գ

Սոյն գիր իմովս ձայնիւ, իբր զիս, ընդ իմ աղաղակեսցէ,
Տարածեսցէ զծածկեալսն, հռչակեսցէ զգաղտնիսն,
Կականեսցէ զկատարածն, հնչեսցէ զմոռացեալսն,
Յայտնեսցէ զաներեւոյթսն, բարբառեսցէ զբարուրսն,
Քարոզեսցէ զխորոցն, պատմեսցէ զմեղացն,
Մերկացուսցէ զանտեսիցն, ցուցցէ զկերպարանս թաքուցելոցն:

Շաւշափեցին սովաւ ուռքն, գոցին գայթակղութիւնքն,
Յանդիմանեցին անճառքն, քամեցին չարեացն մնացուածք,
Եւ թագաւորեցեն կեանքդ շնորհաց ողորմութեան քոյ, Քրիստոս,
Ի գանձս պահեստի ոսկերացն ցամաքելոց,
Որով ի ժամանակս կենդանականս
Սկզբնաւոր լուսոյ մտի գարնայնոյն՝
Նորոգման աւուրն պայծառութեան՝
Քոյովդ ցաւղով յոգի աճեցեալ
Այսու փրկութեամբ անմահականաւ
Եւ անցամաքելի վերամբարձութեամբ
Ծառաւիղս ձգեալ իմանալեացն բարեաց՝
Դարձեալ դալարացայց եւ կրկին ծաղկեցայց,
Ըստ քոյինաշունչ Գրոյն յուսադրութեան[2]:
Եւ քեզ միայնոյ փրկողի եւ Հոգւոյդ քում՝ Հաւր իսկակցի,
Միասնական տէրութեանդ եւ անճառ Երրորդութեանդ
Խորհրդական գովեստիւ փա՛ռք եւ երկրպագութիւն յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ՁԹ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Աստուած եւ տէր, կեանք եւ արարիչ,
Ողորմած, գթած, լոյս, երկայնամիտ,
Անոխակալ, մարդասէր, ամենազաւր, պարգեւատու,
Փրկիչ, աւրհնեալ, գովեալ, բարեբանեալ,
Դարան ամրութեան, պատսպարան վստահութեան,
Առանց նենգութեան բարի,
Առանց խաւարի ճառագայթ,
Քաւիչ մեղաց, ողջացուցիչ վիրաց,
Անհասանելեաց հնարք,
Անմատչելեաց հպաւոր,
Անյուսութեան ելք,
Անուն քո խոստովանեալ աստուծոյ Որդի[2],
Եւ Հաւր քոյ ընդ քեզ հզաւրի եւ ահաւորի
Եւ Հոգւոյդ ամենակալի եւ ընդ քեզ երկրպագելոյ
Փա՛ռք եւ պաշտաւն գոհաբանութեան յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ Ղ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Բարեբանեալ աստուած երկնաւոր,
Միայն արարիչ, տէր ամենակալ,
Մեծութիւն ահեղ, գթութիւն աւրհնաբանելի,
Ողորմութիւն խոստովանելի, բարերարութիւն երկրպագելի,
Խնամակալութիւն պաշտելի, մարդասիրութիւն տաւնելի,
Պահպանութիւն խնկելի, բարձրեալ անքնին,
Մերձաւոր կամարար, ապաւէն անկասկածելի,
Մխիթար սրտից, փարատիչ վշտաց, ապաքինիչ ցաւոց,
Սպառումն վնասութեանց, բարձումն պարտեաց,
Փոխարկիչ կարեաց, կարգաւորիչ կրից, յարմարիչ բանից,
Սանձարկու լեզուի, շրշադրութիւն շնչոյ, կացուցիչ հագագի,
Ամփոփիչ խորհրդոց, կրթարան կամաց, արձանացուցիչ յուզմանց,
Հանդարտութիւն մրրկաց, խաղաղութիւն ծփանաց,
Որ ունիս զթեւս ամէնրենթաց իշխանականիս
Եւ, իմաստութեամբ նուաճեալ, առ քեզ դարձուցանես:

Բ

Գոհաբանեալ միշտ երախտաւոր[1],
Որ հեզութեամբ անհպարտութեան երկայնամտեալ՝
Հանգչիս տենչանաւք անճառ հրաշիւք յանձինս արբոց:
Թագաւոր էից համայնից, ամենայնիւ ծանուցեալ գթած,
Սկզբնահայր եւ նախաշաւիղ սիրոյն ընթացից,
Ճանապարհ կենաց,
Որ առաջնորդես քաղցրութեամբ դիմելոյս ի լոյսդ վերին:
Ձեռնկալու մեծ վստահութեան,
Որ ոչ թողացուցանես գայթակղելոյս ի վայր կործանել:
Յուսոյ կերպարան,
Ճշմարիտ առհաւատչէիւ աղաչողաց մատանց յայտնի երեւեալ,
Ապաւինութիւն հանգստեան,
Որ ոչ երբէք մատնես վտանգի դատապարտութեան:
Ազատութիւն շնորհաձիր,
Որ տաս լիապէս առանց փոխատրութեան փրկանաց:
Առատութիւն աննախանձելի,
Որ քոյին փառաւորութեամբ զանարգ նիւթ հողոյս նոխացուցանես:
Պայծառութիւն անստուեր,
Որ ճառագայթիւ ահեղ բարձրութեան պարածածկեալ զթշուառս՝
Կրկին բարգաւան առնես:
Քաւիչ մեղանաց բազմաց,
Որ զհերքեալս ի փրկութենէ առաջնովն պայծառութեամբ նորոգեալ՝
Վերստին վայելչացուցանես:
Հնարաւոր դիւրահաս՝
Առ ամենայն անբաւ գերամբարձութիւն յաւէտ յառաջեալ,
Ելք վստահութեան՝ առ խոստացելոցն վայելս,
Երանութիւն անձկալի,
Որ զկենդանութիւն շնչոյս լքանելն է ախորժելի,
Զի զքեզ գտից, կենդանի:
Կամք անփոխադրելի՝
Առ ի քաւութիւն գերոյս զաւրացեալ, ամենագովելի,
Անսխալելի դեղ կենաց,
Որ եւ մեռելոց բնաւին եղծելոց առնես զսքանչելիս[2]:
Ամենաստեղծ աներկբայելի,
Որ զնուրբ կիզեալն եւ զհողմով հոսեալն

Եւ զժանեաւք գազանաց ծախեալն
Ի քթել ական նովին հիւթականութեամբ անպակաս յարուցանես:
Անհաւասար համարձակութիւն,
Յորում աստուածարէն պանծանաւք պարծելն է իրաւացի:

Գ.

Հայեա՛ց, տէր, յերկնից զուարթ քաղցրութեամբ
Յամենակործան վտանգ նեղելոյս
Եւ արա՛ անդորր հանգստական դիւրաւոր
Ի բազմատագնապս նեծութենէ:
Եւ զյարուցեալ գումարս սատակչաց,
Եթէ սպառազէնք այսական դժնեայ հնարաւորութեամբ
Բուռն մարտակցաց պատկանեալ զինուք,
Եթէ մեղաց տգեղ եւ քո ատելի կերպարանք,
Եթէ ցաւոց եւ ախտից վտանիչ եւ կորստական նշմարանք,
Մերժեսցե՛ս, հանցե՛ս, հատցե՛ս, խափանեսցե՛ս
Եւ հալածեսցե՛ս՝ հեռի սահմանաւ խսպառ տարագրեալ
Անդարձ որոշմամբ վերստին կորստեանն,
Եւ կառուսցե՛ս, կացուսցե՛ս նպատակ կենաց եւ ամուր մահարձան
Զնշան խաչիդ՝ ապաւինելոյս ի քեզ, փրկութիւն:

Դ.

Եւ յայսմ անպարտ եւ անպատիր
Եւ անվանելի արուեստից ահաւորիդ մեծութեան՝
Լուծցի՛ն որոգայթքն գաղտնածածուկք սատանայականք,
Կապտեսցի՛ն մեքենայքն, վատնեսցի՛ն գայթակղութիւնքն,
Խայտառակեսցի՛ն խաղբիցն դրութիւնք,
Յայտնեսցի՛ն երեւոյթք որսոյն,
Գտցի՛ն ննջողին ծուղակք,
Վերացի՛ն վարմին վերարկուք,
Տոչորեսցի՛ն որոմանցն բոյսք,
Նզովեսցի՛ն բռնաւորին չարաբանութիւնք,
Կորեսցի՛ լար խաբէութեան ի մահ որսողին,
Պարսեսցի՛ն պատրողին բանսարկութիւնք,
Պակասեսցի՛ն զէնք զրպարտողին,
Անկցի՛ն սուսերք մահաբերին,

Սուզեսցի՛ն սադրողին պատրաստութիւնք,
Արձակեսցի՛ն տոռունք տագնապողին,
Այլայլեսցի՛ն սուտ կերպարանք կեղծաւորին,
Սատակեսցի՛ն խռովտականացն խիստ յարձակմունք,
Ցրուեսցի՛ն կցորդութիւնք կերչացն,
Բաժանեսցի՛ն ազինք աւազակացն,
Քայքայեսցի՛ն բոյլք բարբարոսացն,
Քանդեսցի՛ն ամրոցք ապստամբողացն,
Արգելցի՛ն ամպրոպք յանդգնելոցն,
Փարատեսցի՛ն փորձողին անձրեւք,
Հալեսցի՛ եւ ցամաքեսցի՛ եղեամն աղանդաւորին,
Խորտակեսցի՛ եղջիւր գոռոզին,
Մանրեսցի՛ն ամբառնալիք դրաշիցն կերպարանաց,
Փշրեսցի՛ն ամբարհաւանութիւնք հպարտացելոցն,
Նահանջեսցի՛ն դիմեցմունք նախատելոցն,
Քակտեսցի՛ն միաբանութիւնք զաւրացն Բելիարայ՝
Թէ՛ անմարմինք եւ թէ՛ մարմնաւորք,
Փախիցե՛ն ընդ նոյն ճանապարհ ի մի շաւղաց հետոց յեւթն տարակոյս[3],

Ի գուբն ինձ փորեալ ինքեա՛նք ընկնեսցին[4],
Յեղանակեսցի՛ն ձմեռունք ձանձրացուցչին,
Հատցի՛ կապն կցորդութեան մշտաշան աւազակին,
Նողկացի՛ մտացս կայից հիմբոյր շողոքորթին,
Ընդմիջեալ մեկնեսցի՛ն նետաձգութիւնք նեղչին,
Կացցէ՛ ի սասանման նաւ խարդախողին,
Խլեսցի՛ն յարմատոց անտի տատմունք խածանողին:

Ե

Վասն փայտիդ աւրհնութեան կենաց,
Յորում պրկեցար աստուածդ անըմբռնելի,
Յիշատակաւ բեւեռացդ,
Որով ի գործի մահուն մածուցար արարիչդ երկնի եւ երկրի,
Արեամբդ տէրունականաւ,
Որով զվիշապն մեծ կարթիւ ածեալ որսացար[5],
Լեղւոյն դառնութեամբ,
Զոր արբեալ՝ զդեղատուութիւն կորուչին արտաքս հեղեր,
Պատմաբանութեամբ ըղձական ճառիւք կրիցն սարսափելեաց,

Որով զլրութիւն հակառակողին ըմբերանեալ՝ ամաչեցուցեր,
Անուամբդ անհասականաւ ամենայնիւ անթարգմանելոյդ,
Յորմէ դողան եւ դատապարտին՝ սոսկացեալ սաստիկ սարսափմամբ
Բնութիւնք ամենայն երեւութից եւ աներեւութից,—
Եղիցի՛ն այս ամենայն պարգեւք շնորհաց
Խոստովանելոյս ի պաշտպանութիւն,
Ի բժշկութիւն եւ ի քաւութիւն:
Եւ մահաբեր դառնաթոյն աւձին
Եւ որ ի նմա ազդեաց տիեզերադաւ չարութիւնն
Ի սատակո՛ւմն լիցի նորին:
Նոյն ինքն ի կորո՛ւստ եւ յանբժշկական հարուա՛ծ տանջանացն
Սովաւ մատնեսցի, կապեսցի եւ ըմբռնեսցի:
Եղիցի՛ ողորմութիւն ստեղծողիդ ընդ իս,
Եւ շունչ ոգւոյս իմ ընդ քեզ՝
Անբաժանաւրէն կապաւ միացեալ ի մի:

Ջ

Եւ որ ոք ընթերցցի զայս աղերս ձայնի
Մաղթանաց գոչման աղաւթից հայցման
Ծերոյ եւ տղայոյ, կուսի եւ երիտասարդի,
Եւ եթէ յաղախնաց ոք պաղատեսցի աստուածսիրաբար,
Հաւասարապէս անաչառութեամբ
Ընկալցի՛ն ի քէն մասն երանութեան պարտուց ազատութեան՝
Հաստեալ վերստին յանարատութիւն նորոգ մաքրութեան,
Նկարեալ դարձեալ զքոյդ կերպարան անփոփոխելի:
Անհատ տիրապէս հնարաւոր, զաւրեղ, անպատում, անհաս, անիմանալի,
Տեսցե՛ս աստանաւր ի հառաչանս կողկողանաց այսր հեծութեան,
Որ ի բոլորից շրթանց ընծայեալ քեզ մատուցանի
Վասն Հաւր քոյ երկնաւորի եւ բարերարի
Եւ Հոգւոյդ Սրբոյ փառակցի եւ կենդանատուի,
Աստուածածնիդ բարեխաւսութեամբ
Եւ խնդրուածովք ամենայն սրբոց:
Զի դու ստեղծեր զամենայն,
Եւ ի քէն եղեն ամենայնք,

Եւ դու տիրես ամենայնի,
Եւ քեզ փա՛ռք յամենեցունց,
Միդ յիսկութենէ անժամանակ Երրորդութեանդ,
Զուգակցապէս փառաւորեալ յանբաւս
Եւ յաւիտենից յաւիտեանս:
Ամէն:

ԲԱՆ ՂԱ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱԻԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱԻՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Տէր, տէր գթութեանց եւ աստուած ողորմութեանց,
Անուն մեծութեան, ձայն ահաւորութեան,
Կոչումն սաստկութեան, լուր անհասութեան,
Բարբառ դողութեան, հնչումն հիացման,
Յուսադրութիւն բարերարութեան ամէնողորմ քաղցրութեան,
Յորմէ երկուցեալ սոսանին ամենայն բնութիւնք եղելոց:
Ի քո սպառնալեաց անիդ պակուցման
Սասանին սերոբէք, ամփոփին քերոբէք,
Պարուրին պարք լուսակերպիցն,
Երկնչին հիացմամբ բոլոր պետութիւնք վերնոցն,
Նոյնք ցնծան դողութեամբ մեծաւ ի մի նաւակատիս բերկրութեան,
Զարհուրին դեւք, ընկրկին չարութեանցն զունդք,
Պակասին խաւարասիրացն հոգիք,
Անդնդոց մատնին հրեշտակք ատարին,
Կային նշանաւ խաչին յարձակմունք դիմամարտին,
Փակին ի ստորին բանտի քինաւոր ամաղեկացիքն[2],

Անխզելի հանգուցիւք պաշարին խումբք հակառակորդին,
Արգելին անզերծ զնդանաւ մահազինացն կաճառք,
Պնդին ի մեռաղս անեղ հրամանիդ այսականացն գումարք,
Պապանձին կարկեալ ընդդիմաբանիցն դասակցութիւնք,
Պարաւանդին հիւծմամբ կորստեան աներեւութիցն ժողովք,
Անլոյծ շղթայիւք նեղին առաքելութիւնք դերաքրիստոսին:

Բ

Ահա կարկառեմ մատամբք ձեռինս
Զտեառնագրութիւն նշանիդ ի ժամ գիշերիս,
Որ ոչ մթանաս խաւարաւ անգիտութեան, ամենեւին տեսականութիւն,
Քան թէ ի լոյս անմատոյց հանգուցեալ բնակիս[3]:
Ընկա՛լ զաղաշողս վտանգաւոր զոհաբան
Ընդ պահպանութեամբ թեւոց հզաւրիդ,
Փրկեա՛ ի ցնորից եկամուտ պղտորութեանց,
Սո՛ւրբ արա զզգայարան հայելեաց սրտիս նկատմանց,
Ամրացո՛ փայտիւդ կենաց ի տխրական աներջոց,
Արեա՛մբ քո ոսկեա զշրջարկութիւնս կայիցս,
Զհետս ելումտիցն կաքուածո՛վ կենարար կողիդ գծագրեա[4],
Երդոցն պահպանարան քառակերպի՛դ ձեւակերպութիւն եդիցի,
Հանդէպ տեսութեան աչացս ամբարձման
Փրկակա՛նդ քո կրից խորհուրդ առդիցի,
Ընդ բարաւոր յարկիս չարչարանա՛ց քոց գործի հաստիցի,
Զծառոյդ աւրհնութեան հաւա՛տք յուսոյ իմոյ կախիցի:
Արգե՛լ, տէր, սովաւ զսատակիչն հոգւոց,
Մտցէ՛ անխափան պաշտպանն լուսոյ:
Եւ ընդ սաստիկ ծանրութեան ցաւոցս՝
Եւ զբե՛ռն պարտեացս թեթեւացո,
Զոր ի լռարանի մտացս ամփոփման մահնացս անկողնի,
Ուշաբերեալ զյուսահատութեանցն դառն պտղոցն,
Խոստովանիմ ամենագիտիդ զանհամար մասունս գործոց
Չարաչար անաւրէնութեանցս:

Գ

Հանգո՛ զվաստակեալս ի բազմածուփս աշխատութենէ,
Բա՛րձ զտագնապ տարակուսանաց ոգւոյս կործանման,

Զդառնութիւնն ընդ վշտացն,
Զհեծութիւնն ընդ կարեացն,
Զանձկութիւնն ընդ թշուառութեանցն,
Զհառաչմունսն ընդ խորտակմանցն,
Զբեկութիւնսն ընդ ապշութեանցն,
Զթմբրութիւնսն ընդ շրտմանցն,
Զարբեցութիւնն ընդ յիմարութեանցն,
Զթերամտութիւնն ընդ խելագարութեանցն,
Զսառումն սիրոյն եւ զհրային ջերմութիւն աղուական ախտին:
Աւաղնդա՛կ լեր տկարութեան բազմախուրս տարտամութեան
Բարեգործ աջովդ շնորհի, ձեռամբդ նորոգողի,
Մատամբդ կենսաբաշխի, փառաւքդ մշտափայլի,
Յարակայութեամբդ անեղծի, երեսաւքդ զուարթականի,
Իսկութեամբ էիդ պաշտելի, բարձրութեամբդ երկրպագելի:
Հատո՛ զշարաշար հեծութիւն կորստականս խեղդման,
Զնոր գիւտ չարին, զհին խարդախութիւն բանսարկուին,
Զաւտար ազդեցմունս ի մահ կրթողին,
Զանյարմարական երեւոյթս հանապազորդեան եղեռնագործին,
Զառ աչս հնարադրութիւն դժնդակ դիւին,
Զողոքական բոցաշնչութիւն ձգող կախարդին:
Պահեա՛ ի տեղւոջ հանգստեան մեռաւրհնակ այսր դադարման
Յաներեւոյթ մտածութեանց, ի մասնաւոր **սխալութեանց,**
Ի մեծագոյն գայթակղութեանց, ի փոքրագոյն ոտնառութեանց,
Ի խաբեբայ չար ձանձրութեանց:
Հեռացո՛ զանհանդէպ մտածութիւնս[5]
Ի զգայութեանց ծառայիս յանցաւորի,
Զկիրս բաւրելիս, զվարս թշնամանելիս,
Զդիպուածս պատկառելիս, զհետս վրիպելիս,
Զպատիրս ձաղկելիս, զխորհուրդս անգոսնելիս,
Զաւելաբանութիւնս նշկահելիս:

Դ

Անսխալ հոգւով եւ անշաղախ մարմնով
Զապաւինելս ի քե՛զ հանդերձեա
Ի շնչմանէ հողմոց, ի զարկմանէ բռնութեանց,
Ի բախմանէ փոթորկաց, ի յոստմանէ մրրկաց,
Ի յարձակմանէ **զազանաց:**

Ի կափման աչացս հայեցուած սրտիս մի՛ ստուերացի,
Այլ զուարթացի՛, պայծառացի՛, վայելչացի՛,
Ընդ քե՛զ փայլեցի, տէր Յիսուս Քրիստոս,
Լուսաւոր վառմամբ անշիջանելեաւ:
Բանիւ քո սրբեա՛ զպատսպարանս բազմականիս
Ի խորամանկութեանց, ի զբաղմանց,
Ի քո ատելի յիշատակաց, ի վերնամարտ մտածմանց,
Ի քէական մոլորութեանց, ի տիրանենգ անշնորհութեանց,
Յաստուածընդդէմ հերձուածութեանց:
Գնդիւք վերնայնոցդ վերակացո՛ւ ինձ լիցիս
Պետութեամբք, իշխանութեամբք, զաւրաւորաւքն անյաղթականաց՝
Մաքուր մատակարարաց սուրբ աստուածութեանդ,
Առաքեալքն՝ աւետեաց Աւետարանաւն, մարգարէքն՝ կտակարանաւքն,
Մաղթանք երջանկացն ի կատարածի աւուրն ընծայեալ:
Որովք նիրհեցից երկիւղիւ ըստ քեզ տրտմութեամբ[6]
Եւ զարթեայց շնորհաւք քո կրկին ուրախութեամբ:
Եթէ վհատութեամբ ննջեցից,
Յարեայց դարձեալ հոգեւորական բերկրութեամբ,
Եթէ ընկողմնեցայց մեղանաւք,
Կանգնեցայց վերստին՝ գտեալ ի խղճէ անաղտ անբծութեամբ:

Ե

Լո՛ւր խնդրուածոց ամենահառաչ ձայնիս հեծութեան,
Միայն բազմագութ,
Բարեխաւսութեամբ սրբոյ Աստուածածնիդ
Եւ ամենայն արդարոց եւ նահատակաց ընտրելոց[7]:
Եւ քեզ փառք յամենեցունց իմովս գոչմամբ վերառաքեցեալ
Սրբովք զուարթնոցն անմահականաց դասուց՝
Ի գովեստ Հաւր քոյ՝ աստուծոյ մերոյ
Եւ Հոգւոյդ Սրբոյ՝ բնաւից հաստողի եւ նորոգողի
Յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

ԲԱՆ ՂԲ

Ի ՓԱՅՏՆ ԵՐՁԱՆԻԿ ԲԱՐԵԲԱՍՏՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՀԱՐԻՆ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԵԱՆ, ԱՂԱՉԱՆՍ ԵԴԵԱԼ ԸՆԴ ԿԵՐՊԱՐԱՆՍ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆՆ[1]

Ա

Գոհանամ զքէն, բարեգութ, միայն մարդասէր, արարիչ երկնի եւ երկրի, Որդի աստուծոյ կենդանւոյ, այն ինչ զարթուցեալ անձկութեամբ սիրոյ քոյ յիշատակի ի լռութիւն հնչման փայտից հրաւիրման, որով բախեալ զձայնարձակութեանցն զազդողարան՝ սթափեցաք, կանգնեցաք՝ ի վեր յարուցեալ ի մեռաւրինակս թմբրմանէ, ուստի իբր կոչմամբ սփոփանաց բանի՝ բերեալ ձգեցաք ի ժամ պաշտաման աւրհնաբանութեան՝ յանդիման լինել քեզ ուրախութեամբ հանդէպ հատուցմանս բեմի:

Բ

Ահա փա՜ռք քեզ, անսահման անուն և անբովանդակելի զաւրութիւն, որ այսքանեաւք հնարաւորութեամբք ընդ փրկութեան իմում հոգացար, գոհաբանեալ անեղծ իսկութիւն, որ կերպարանեցեր հրաշիւք աստտին զհանդերձելոցն նմանութիւն, հանդարտ գործեաւ վայելչականաւ փայտի անաւթոյ առ քունս անյարիր սաստիկս որոտացեր, որպէս թէ ընդ ծուլութեանս դանդաղութիւն զյանդիմանութիւն խրատուդ խառնեցեր, ի հայրենի սիրոյդ հեզութիւն զուժգնութիւն նայթմանն յարեցեր, յընդոստ զարկուած երկուց միջնորդաց՝ մարդասիրապէս քաղցր անձրեւեցեր, ոչ մեղմութեամբ մեղմական վանկիւ նիրհմամբ ընկղմեցեր եւ ոչ անխընամաբար անհաւորութեամբ զտառապեալ հոգիս զարհուրեցուցեր:

Ծնրադրական երկրպագութիւն ստեղծչիդ բոլորից, որ այժմէն ցուցեր համայն յայտնապէս զաւրինակ անեղ բարքպառոյն մեծի աւուրն յարութեան, կենդանացուցեր ի դադարմանէ դժոխական ննջանութենէ, ի խնդիր ելեալ կոչեցեր զպակասամիտս ի գինւոյ ուրախութեան[2], նորաբեր զոյն լինել հանդերձիչ անարատ հարսինն պդ մէր փեսայից, երկուցեր փոքր այս խրախու զապարասանին զվիթխարութիւն, լուծ ստուար կըրթութեան ստամբակին ուսոյ զայս իր գործեցեր, վարապան վանիչ չարախաւսին կզակաց եղեալ կազմեցեր: Փառաւորեալ յաւէտ անբաւ բարձրութիւն մեծիդ աստուծոյ, որ փոխարկեցեր զփայտին պարտիս յազատութիւն շնորհիդ կենաց, իմաստնացուցեր վերստին դարձեալ զյիմարս ցնդեալ՝ հոգեւորական հանճարովդ, կարկառ կռնմամբ զանբժշկութիւն հարուածոց ածին առանց մոռացման միշտ թարգմանեցեր, ընդ երրորդութեանդ գծագրութիւն զկայն երեքկին իմ վնասակարին ի կատարածին սովիմբ կրկնեցեր:

Գ

Գովեստ ներբողից բուրմամբ խնկոց վերառաքեմ քեզ, ամենախնամ[3], զի ի ստապատիր կռոցն բազմաստուածութենէ առաւել յանախագունիւք որսացար զանձն իմ պարտաւոր ի քո երկրպագութիւն, խոխտ եւ ահարկու նուիրեալ փայտիւս զճշմարտութիւնն քարոզեցեր, մեծացուցեր այսր պատճառաւ պաշտաւնականաւ զնոր աւետարանութեանդ պատիւ: Սոյն ինքն աղաղակ բարձրութեան գոչման սպառազինութեանդ քոյ, արքայ պետութեանց կայսերաց երկրի տէր Քրիստոս, նշան խրախութեան աւարտման հանդիսի մարտի քոյ, Յիսուս, յորում իմանալին փարաւոն կապեալ ըմբռնեցաւ, կոփիչ հանապազորդեան գլխոյ գազաթան հպարտացեալ չարագործին՝ շերտս այս տաշեցեալ: Սովաւ գումարին ի պատերազմի որդիք Սիոնի ընդդէմ աշխարհակալին խաւարի, տաւն[4] իմն աստուածաւանդ կրթութեան կարգեալ ի հեռուստ այս դրաւշուած իղեալ՝ առանց հնանալոյ եւ կամ խափանման, նշանակիչ ժամանակի ապագայիցն հատուցման՝ ի բացուստ անդր ծանուցմամբն, ազգակից հանգուցանման կենացն փայտի, որ ի դրախտին աստուծոյ, կոչարան բարուք հաւաքման փոյթ ընթացիւք ի յարկն աւրհնութեան, պատկեր տեսակի տնկոյն գիտութեան ի կարգ ընտրութեան բարւոյն եւ չարի, յիշատակ մեծ տեառնագրութեան յերեսս կերպիս Հոգւովդ Սրբով զնշան խաչիդ, նախազեկոյց աւետամատոյց փառաց գալստեան ի դշխոյն պահեալ սուրբ թագաւորիդ, յորդորիչ քաջալերական մաքրա-

պարիցն խրախճանութեան, անախտական սիրարկու անձնահամբոյրն կցորդութեան չքնաղշուք քողընծայ ամենածին կուսի թագուհւոյ, յարդարիչ ծածուկ պճնութեան, որ ի հոգին է վայելչութիւն, նմանութիւն պատգամին Սինայ, որ ի տէրունեացն արտաքս առաքէր, միշտ աւրհնորդ պանծալի՝ անշաղախ որդւոց մայր անարատից, սովաւ փառազարդէր:

Դ

Գերագոյն քան զերիքովին փողովն եղջերեայ զբռնութիւնն Բելիարայ սովաւ հարթեալ տապալեցեր, քարինս արձակեցեր պարսիւ այս փայտեայ ընդդէմ Գողիաթու, զայխոսն նորոգ կառուցեր՝ վկայ ահարկու կործանմանն սատանայի, զ'ի խոր աճեցեալ արմատս մեղացն մեքենայիւ այսու խլեցեր, զմոռացեալ գործոցս իմ պարտիս այսր երախտեաւք ընդ իս կապեցեր: Զոր եթէ այլ իմն ձայն Բանիդ աստուծոյ անուանեմ նախապատում եկաւորութեանն, ոչ սխալեմ, քան թէ ճըշմարտեմ: Ի տկար ամանս այս նիւթոյ հոգեկրի՝ մեծութիւն գործոցդ Յիսուսի առաւելապէս պատմեալ հռչակի, բիւրաւոր աւգնականութիւնս վերնապարգեւս եւ քոյինատուրս ի յայսմ անպատսպար ապաւինութենէ երկրականաց զարմանազրեցեր:

Ե

Խոստովանեալ անունդ անքննին մարդասիրիդ բարեխնամութեան, խընկեալ խորհրդով սրբամասնութեան՝ անգծագրելի կերպարան լուսոյ, որ կրկնաձիր նշանաւս այսու նետս արձակեցեր հեռաձիգս, ձայնատրականս, աղաչուս եւ յարմարաբոյիչս, ունողս յինքեան հոգի կենդանի, որով անսխալ հանդիպմամբ զնպատակն խաւարային աղեղնաւորին զաղտնութեան յաւէտ կործանմամբ ի յետս ընկեցեր: Իբր զպատնէշս ամրաբերձ բերդամարտութեան, կանգնաւորս, անվայրարկելիս՝ աստուստ անդանաւր զկտեալ դիպուածս այս փայտի զարկման՝ հրեշտակ կամարար թշնամւոյն ներհակ վերյուղարկեցեր: Բանիւ հրամանի մեծիդ ակնարկութեան, ածութեամբ շնորհիդ արեամբ քո խառնեալ, զայս եղջիւր խեթկիչ մոլի զոռոզին իբր զխաչիդ փրկանակ յեսանեալ սրեցեր: Ի մեծ ազդմանէ այսր աղաղակի զեր քան ի վերնոցն քանդեալ վերացաւ դրանդն ամրութեան[5] կամաց անվայելուչ եւ ամէներկչոտ խենեշութեան կարճամտին՝ ընդ հրէական սրտին իմաստից եւ սատանական տանն կործանութեան:

Զ

Փառաբանութիւն քեզ վերընծայեմ, անմահ թագաւոր, զոր արարեր եւ հաստատեցեր աջովդ քո հզաւր, աղաչեմ զքեզ, կրկին ներգործեա՛: Անցուցեր սովաւ, հերքեալ առ ի մէնջ, զխէթ դժնդակ խորամանկութեան բանսարկուին, զտաժանական տապ մեղաց, զհողմ դառնութեան շնչման խաբողին, զտարր արկածից մահու երկիւղի, զառ ի յաւդից ցնդմանէ վնասակար բերմունս տխրեցուցիչս, զայսախառն հեծեծութիւնս թալկացուցիչս: Ցրուեա՛ վերստին քոյինազէն հեծանաւս, աւժանդակեալ թեւաւք նշանիդ, զամպս հրածինս, զորոտմունս կարկտաբերս, զգաւագին ցոլմունս հրախառն կեղծաւորութեան փչման բազմոտանի վիշապին, զսուր սատակման, զճակատամարտ դիմեցման, զյարուցելոցն ի վերայ վայրենական խորհրդոց զդիւացն կաքաւս: Յորմէ զարհուրին յայսմ իրէ փոքուէ՝ տեղի տուեալ մեծաւ դողութեամբ, կիրք իմն ծանաւթութեամբ յայտնի զիտացեալ, թէ յայս ազգ ձայնի յառնէ տէր ի դատաստանն: Եւ խրախուսին յոգի արութեան, զրահեալ պնդապէս սուսերաւ Հոգւոյն, աստուածարեալ մարտիկք ամենայն ի ձեւ կանոնի այր յիշատակի, որ զամենափորձ հրոյն ընտրութենէ զոշմամբ անկերպադրելեաւ համաւրէն ազանց քարոզէ ի յաւիտենաւր ասպարէզ երջանկաբար նահատակութեան:

Է

Հարաւ ահա փող աւագփող[6], համբարձաւ սովաւ աստուած աւրհնութեամբ*, պատմեցաւ սովիմբ ամենայն երկրի, հնչեաց ի լսելիս բաժանման հեթանոսաց, ձայն պահապանաց մեծին զաւրացաւ, ըստ բանին Եսայեայ, եւ ի նոյն բարբառ առհասարակ ցնծացուք*: Ցնդեցան չրոյն առակաւ[7] ի ձեռն սորին թշնամիք խաչին, անպատուեցաւ ճաշակն պըտղոյ առաջին փայտին, տաւնեցաւ նիւթս այս խորհրդական կենաց[8] անուանեալ, անարգեցաւ երկաթ առ ի պէտս պատերազմի[9], իբր ըզսրբութիւն տեառն՝ ի սանձս երիվարին[10] մեծին նշանի այս փայտ կենաձայն յարմարազրեցաւ, ամփոփեցաւ ածեալս ցպով հովուին երկնայնոյ սուր իշխանութեան մարդկային ձեռին: Ոչ գծեաց ի քար տաճարին մուրճ ինչ գործողի[11], իսկ յաստուածակերտս խորան փայտս այս նուիրեալ ընդ խաչին թեւոց սլացեալ զաւրէ: Ոչ ի գլուխս ամսոցն եւ կամ յեւթնիցս եւթներորդս յոբելինիցն՝ ի յանկեան ուրեք խափան-

103. Սաղմ., ԽԶ, 6։

105. Ես., ԾԲ, 8։

մամբ փողէ[12], այլ ընդ ծագս տիեզերաց եւ ընդ ծիրս եզերաց, ի ծոցս ջուրց բազմութեան ծովուց եւ կղզեաց նոցա յաճախ սաստկութեամբ, անարգել ճայթմամբ իմն աստուածայնով հնչեցեալ աւետարանէ: Կոտորեցան սուսերք սատակողին այս փայտի ցուցմամբ՝ յանաւգտակարէ անտի մեզ փոխաձեւեալ ի խոփս եւ ի մանգաղս[13]:

Ը

Ո՛չ արձագանք անձանց ի խորոց ինչ գանձութենէ խիստ առաքեցեալ եւ ո՛չ դժնդակապէս, ըստ իմաստակի ումեմն առարի[14], զաւդ վիրաւորեալ, ո՛չ անախորժ սրութեամբ ընդ ունկն մտեալ եւ ո՛չ զաման ուղղոյն անկամակութեամբ չար թնդեցուցեալ, ո՛չ ոսկերցն փուշ խըրտուցման յանձն բուսուցեալ եւ ո՛չ մտացն այլայլ ապշութիւն առաջի արկեալ, ո՛չ զանգակ նիւթոյ պղնձոյ դանդաչեցուցեալ եւ ո՛չ քար ընդ վիրգս սալի առանց քաղցրութեան առ նոյն զարկուցեալ: Պարփակարան անխորտակելի նորոյս Սիոնի, մի սա ի սպասուցն կազմուածոց արարչաւանդիցն գլխաւորաց, զոր եկեղեցականքս քրիստոնէից ընդ ղեւտականացն զգուշաւորապէս բարձեալ յանձանձեն, աւրինակ ձայնի հրեշտակին, զոր առակողին բան՝ հաւուն կոչմամբ այսու տեսակաւ զայն տպաւորեաց[15], նոր գործի շնորհի նուագարանաց Աւետարանին՝ զարթուցիչ Հոգւոյն առ մեզ, քան առ աւրհնաբանութիւն սաղմոսարանին ի վերայ Եղիսէին[16]: Սկզբնապար նախընթացութեան աղէյարմար ջութակաց՝ բարետափ ողբերգարկութեանց, բարացուցական թմբրան բառացի բարառնութեանց, սրինգ նորոգ այլ իմն տեսակաւ՝ առեալ մեզ ընդ հնոյն փոխանորդութեամբ, ո՛չ հեթանոսաւրէն ուրուաձայն հնչման եւ կամ հրէաբար խակախորհութեան, զոր մարգարէն տերամբ ազդեցոյց՝ Ի բա՛ց արա յինէն*,—այլ զսա սիրեաց եւ կրկին պատուեաց մաքրական տածմամբ՝ անարկու դիւաց եւ ամենայն չար պատահարաց:

Թ

Եւ արդ[17], ընկալայ աւրհնաբանութեամբ, յարգեալ գովեստիւ զա՛ս տուր սրբութեան՝ ինձ պահպանութիւն եւ քո փառաւորութիւն, քո պաշտաւն եւ իմ գոհութիւն, անաղանդ արուեստ բարձրութեան արարչական փառաւորութեանդ: Մտցէ՛ ձայնդ այդ աստուածարեալ ընդ պատուաստ յաւդիցս շաղկապութեան՝[18] հանել ի հոգւոյս զպատիրս դիւաց եւ զմուտս անիծից եւ մեղաց ապականութեան: Արասցե՛ս լինել զայս իր նշանակիչ

138. Ամովս, Ե, 23։

ջնար ջահաւորական, անջրելի նամակ, ջատագով անխափանական տէրունական տնաւրինականացդ: Ահա պարգեւեա՛ սովաւ, բարեգութ, աղաչեմ, հզաւր, կրկի՛ն մեզ շնորհեա պահպանութիւն ի դիմամարտից յաներեւոյթ եւ յերեւելի: Ընձեռեա՛ մեզ, ձեռն ամենալի, որ բանաս եւ մատուցանես պատրաստաբար բաշխմամբ ի մասունս բազմապիսիս, ապոց քաղցրութիւն, անձրեւաց շահեկանութիւն: Պակասեսցի՛ն քոյով հրամանաւ այսու բարբառով հողմ[19] տապախառն, չնչումն ցաւաբեր, յարձակմունք հինից չար խարդախութեանց[20]: Սովա՛ւ խափանեսցին ամենայն դիմամարտութիւնք զինուորութեանց դժնեայ մառնչին, հալեսցի՛ն, հատցի՛ն եւ մեռցի՛ն յերջանիկ ձայնէ[21] աւծեալս այս փայտի որդն եւ ուտին եւ ամենայն նմանք սոցին, որ ի մերոց մեղաց զաւրացեալ՝ ընդ մեզ պատերազմին: Արմատացո՛ մեզ սովաւ տունկ երանութեան զյուսոյդ ի քեզ մեծ պաշտպանութիւն, ստեղծիչ բոլորից, տէր արարածոց, զայս ծառ Սաբեկայ[22], որ ունի կախեալ ի դիտակ ոստոցն զաւանդ սուրբ նորոգ այժմու փրկութեանս ծաղկեալ քեւ, Քրիստոս, ի պտուղ կենաց անմահականաց: Փախիցե՛ն յանհուն հեռաստան խորին խաւարի այսր փայտի փառաւորելոյ բարեզեկոյց ձայնարձակութեամբ՝ նեսարք ներհակք ստապատիրն ստորնականաց բազմաձեռնեան խարդաւանողաց: Մերժեսցի՛ն սովաւ ի յանդոց պտղատոհմական արաւրադրութեանց մերոց սահմանաց եւ ի քո մշակեալ կենդանի երկրէ վէրք վատնիչք եւ հոյլք մորմոքեցուցիչք, կտրեսցի՛ն սովաւ յաւելուածք կրկնատգեղ եւ անվայելուչ պատահմանց՝ ի հնարից չարին ի մեզ յայտնելոց: Իսկապէ՛ս վանեսցի[23] սովաւ, որք յերկաքանչիւրոց բնութեանցս մերոց վերերեւին, ինքնաստեղծութիւնք մերձաւոր դաւաճանողաց, յումեմն՝ աւարին վրիպակ մտածմունս, եւ յայլումն՝ զարշ գոյութիւնք անմաքուր զեռնոցն ապականողաց[24]: Փրկեա՛, տէր Յիսուս, աղաչեմ զքեզ, փրկեա՛, բարերար, կարկառեա՛ առ իս զաջդ ամենագով եւ ազնեալ ինձ սովաւ՝ զերծո՛ զիս յամենեցունց ընդդիմացողաց:

Խառնեսցի՛, միացի՛ հրաման քո ի սոյն՝ առ ի փոխարկել զադամանդեայ սիրտս յիմարեալս ի քոյին բանիդ արդիւնաւորութիւն: Հարցե՛ս, մխեսցե՛ս զայս նեցուկ հրաշից քումդ սքանչելեաց ի սիրտս ծորեալս եւ յոգիս լքեալս եւ հաստատեսցե՛ս՝ կազմեալ պնդապէս ի կայումն ուղիղ, անսասանելի, իսկ զանընդոստն կակղացուսցե՛ս՝ զարթնուլ եւ զգաստ լինել յոգի հեզութեան աստուածաւանդ քո պատուիրանիդ, որպէս զՊաւղոսն եւ զՄատթէոսն[25]: Յիշեցո՛, մարդասէր, պա-

տուեալս այս փայտի զերախտիս խաչիդ, որով զանճառսն ներգործեցեր: Բա՛ց յինէն, կեցուցիչ, զվտանգ պարտեացս պանծալի լծակաւք ամբառնալեաց նոր տապանակիդ[26]: Բացցի՛ն կամաւք քո, հզաւր, ի յայս ձայն կենաց լսելիք սրտից յամառեցելոց: Լուիցե՛ն յայս մեծի բարութեան ի քումդ ակնարկութեան ականջք խլից[27]: Պարզեսցի՛ն ի ձեռն սորին լեզուք համրացելոց[28]: Լուսաւորեսցի՛ն ի սոյն տեսարանք աչաց՝ նայել մաքրապէս ի քեզ պշուցեալ անայլայլաբար: Զղջասցի՛ն, դարձցի՛ն կազդուրեալ կամք յափրացելոց: Ընձեռեալ տացե՛ս, տէր, տագնապելոյս անձրեւ արտասուաց: Եղիցի՛ քեւ սա մեզ լուր ցնծութեան, ձայն ուրախութեան, բարբառ բերկրութեան, նուագ հանգստեան, նիւթ երանութեան, պատճառ փրկութեան, առիթ քաւութեան, մերժումն վըշտաց, խզումն խեղդմանց, ընդարձակութիւն նեղութեանց, համառաւտումն խեթմանց, հալածումն հեծութեանց, թեթեւութիւն թառաչմանց, յապահովութիւն կարեաց, կարգադրութիւն կրից, սփոփութիւն վըհատմանց, բժշկութիւն ցաւոց, տեւականութիւն հեղգութեանց, ուշադրութիւն անտեսիցն:

ԺԱ

Ի յայս կամուրջ ցանկալի[29], անխոտոր եւ անխոտորնակ եւ ի վերնաշաւիղ, բարձրաբերձ, սրբահետ սանդուղ երկնաշու առ Հայր քո աւրհնաբան, ահաւոր անուն ձգեալ մատուցես, բարերար, Հոգւոյդ առաջնորդութեամբ միանալ ի քեզ անընդմիջելի: Որով եւ սրբոյ միոյ միայնոյ եւ միասնական տէրութեանդ եւ անեղծ արարչութեանդ ի կենդանեաց եւ յանշնչականաց հաստելոց վայելչական գոհութեամբ փա՜ռք եւ իշխանութի՜ւն յափտեանս յափտենից: Ամէն:

ԲԱՆ ՂԳ

ԱՂԱՒԹՔ ԹԱՐԳՄԱՆԱՒՐԷՆ ՎԱՍՆ ՍՐԲԱԼՈՅՍ ԻՒՂՈՅՆ ՄԻՒՌՈՆԻ[1]

Ա

Սուրբ, ահաւոր անուն բարձրեալ, անպատում, անձկութեան փափագ յարախորժելի, ի սրբերգենիցն փառաւորղաց միշտ սրբաբանեալ բընակեալդ ի սրբում, լի եւ ամենազեղուն բարութեամբ առատաձեռն աննուազելի, լոյս բարի եւ ծագումն գովելի, երկրպագեալ փառաւորութիւն[2], ահեղ եւ անզննելի, ամէն եւ յամենայնում: Այսու բանիւ դաշամբք յուսոյ ուխտ ընդ քեզ միութեան, հզաւր, այո, ամէն, ալէլուիա, գովեալ թագաւոր հանուրց, աստուած բոլորից, ստեղծիչ գոյից եւ տէր կամարար, միայն առիթ պատճառաւորաց, փրկիչ եւ աւծեալ մշտապաշտելի:

Բ

Ուստի մեկնապէս թարգմանեալ ի մեզ զայս զանձ անվաճառ եւ հարըստութիւն անփոխադրելի, Յիսուս Քրիստոս արքայ երկնաւոր, որում դողութեամբ մեծաւ սպասեն անմահականացն անեղից լուսաբերան բոցաշնչութիւնք, կրկնեալ քեզ յաւժարութեամբ ի հանութենէ անխոտոր մտաց՝ ծունր գոհութեան, ստեղծող էութեանց, որ են ի տեսման եւ ի ծածկութեան: Որ եսդ եւ էիր միայն բովանդակ ամենեւին անպակասելի, առեր զմերս իսկապէս համայն, զի ի լրութենէ քումմէ լցուսցես, աւրհնեալ եւ բարեբանեալ, ծանուցեալ յաւէտ միշտ անքննութեամբ ողոր-

մութեամբ մեզ ի փրկութիւն՝ ի փառս եւ ի գովեստ անճառ բարձրութեան անհատրիդ բարերարութեան: Սկզբնաձիր աւծմանս շնորհի մեծախորհուրդ հրաշազարդութեան, քանզի լոյս քո մեզ ծանուցեալ, ճառագայթ անհաս, ծագումն անսահման, արեգակն անաչառասփիւռ[3], աստղ սահմանիչ երկակշիռ տարրութեանց, ճրագ ոտից եւ լոյս հետեւմանց[4], որով ի ցոյցս իմանալից եկեալ տեսութեամբ բանիս այս յարմարութեան՝ տանեմք պարերգութեամբ[5] հրեշտակաւրէն, յստակամտաբար, փրկչավայելուչ կնդրկաւ խնկեալ զպարգեւաբաշխ առատատուրութիւն ամէնիմաստիդ յիւղ զուարթ անբիծ դաւանման: Քանզի յիսկզբան անդ կապտեցելոյ ողորմելի տխրականութեամբ ի փշմանէ բարձրագոյն շնորհին հայրն իմ սկզբնաստեղծ[6] եւ հնացեալ յաւէտ մեղացն զերմամբ՝ ի մահ գրաւեցաւ, կապեալ ընդ եղծման ապականութեան անզերծ հանգուցիւ, ի ծառոյն պատճառաւորեալ յանկումն անյարիր ամենակործան գլորման, հերքեալ ի լուսոյ՝ այսր խաւարին վայրի մատնեցաւ,—իսկ դու, գթած տէր ողորմութեան, քանզի յաւէտ քան զնոյն ծանեար, զոր ստեղծեր, եւ զի չէիցն ակնկալութեամբ չեկաց, յոր ինչ էրն, որով անկարողանայր իսկապէս տեսանել ի լոյսն վերին անմատոյց գերակայութեան անսահմանելոյդ, ոչ մշտափայլ յարակայ վառմամբ անճառելի տարածանեցեր, այլ գիշերայնոյն ոտնալպիրծ, մթին արհաւրաց ձեռնկալութիւն ձիթոյ՝ շարամանութեամբ նիւթոյ պատրուգի ընդ նոյն զանգելոյ, յաւրինակ քո անախտ միութեամբ ընդ մեզ խառնելոյ՝ մարդասիրապէս հիւսեալ կազմեցեր, զի որ ի ստուերս մահու տարագրեալ գտաք կանխակորուստ տնկովն պարտեաց, ի պատճառ իւրին ազգակցաւ պտղոյն ջահաւորեցեալ հաւատոյն վառմամբ՝ ի նոյնն դարձցուք խնկաւորութիւն, որպէս եւ փայտիւն մահու՝ մածմամբ քո ի նա ածեալ մածուցեր զմեզ, առակաւ մեծի խորհրդոյն միաւորեալ ի փայտն կենաց:

Գ.

Եւ արդ, որպէս ոչ է աւր լրմամբ առանց գիշերոյ, եւ ոչ տնաւրէնութիւն յարկի՝ առանց ձիթոյ պիտոյից խնդրոյ: Քանզի իբր աւրինակն հասարակային ոչ նուիրաւոր՝ զմարմնաւոր աչաց տեսութիւն լուսաւոր առնէ, նոյնպէս եւ մաքրեալն քոյինաշունչ շնորհին ընտրութեամբ անհմանալեաւ զաններեւոյթ հոգիս միութեամբ ի մեզ անտեսիդ հրաշափառապէս պայծառացուցանէ: Զի որպէս յիջումն լուսարանի սուրբ աւազանին լուացմամբ մարմնոյն զանձինն հաւատամք առնուլ սրբութիւն, նոյնպէս ի յածումն իւղոյն պարարեալ յուսով՝ զՀոգւոյն զաւրութիւն սովիմք

եւ ի սոյն համարիմք ունել ամենայնիւ աներկմտելի: Եւ որպէս հրամանդ տէրունական աւրհնաբանելի զքաւութիւն մեղաց ախտացելոցն նախավճռէիր, իսկ ոչ հաւատ ունողացն առ այն՝ բժշկութիւն հրաշալի յանդիմանակաց անդուստ առ նմին մարմնոյն տեսակի հաւատարիմ վկայ անդարձիցն հաստատէիր, նոյնպէս իւղս այս փրկութեան լուսով կատարեալ՝ հեղեալ ի մեզ աւծանէ զարտաքին խորանս, իսկ զներքին մարդս, աներեւակ ծածկապէս մտեալ, նոր կենդանածնէ:

Դ

Պատկեր պանծալի այս զանգուած նիւթոյ արարչիդ երկնի. քանզի որք զիւղոյն կրեցին աւգտութիւն[7], որ յողորմութենէն շահընծայութիւն, եւ դու ի գովեստ քեզ զայս բան սահմանեալ, թէ՝ Ողորմած եմ ես տէր*. քանզի որպէս սիրոյն անուան կցորդես աստուած[8], նոյնպէս ի մասնէ եւ այսու զիջեալ գծագրիս՝ ըստ տեսութեանն, որ առ մեզ: Վեհագոյն մեծութեան խորհրդոյ յարմարաւոր դիմակերպութիւն այս ճարպ պարարտութեան երկրի թանձրութեան հողանիւթ գոյականութեան. զի որպէս սոյն մասն ի կենդանւոյն ոչ ի կերակուր հրամայիւր[9] անդ ըստ Աւրինին, այլ արարչութեանդ բոլորովին պտուղ որոշիւր, նոյն նմանութեամբ եւս եւ աստանաւր, իբր զզաւրութիւն տեառն մատչելի, յայս աւանդ հանութեան էիդ աստուծոյ վայելչապէս տուեալ նուիրի, հոգւոյս հարազատ զուգանմանապարհ, արարողիդ պահեալ եւ ուխտեալ: Քանզի ո՛չ շունչ արեան եւ ո՛չ նեններ ինչ զուարթութեան աւրինակ հոգւոյս իմոյ եւ կարոյս ընդ անդամաթիւ մսոյն ծախի, այլ արքայութեանդ վերնում վիճակի տէրունական բազմականին ձաւնեցեալ ճաշակ՝ այս նիւթ շահաւորական մշտաբորբոք անաղաւտելի:

Ե

Ոչ էր մատչելի ի նախազահութիւն արու անդրանիկ դատիչ քննողաց, եթէ ոչ աւծմամբ ինչ նշանակէր, ոչ քահանայութիւն ի յանկոխելին տեղի ձեռնարկէր, եթէ ոչ այսու կատարեալ լինէր: Յակոբ զքարն պատկեր վիմին, ի խորհուրդ երկար՝ խորանին ընտրութեան[10], աւծմամբն տըպաւրեալ կերպացոյց, առ որ զիջումն անճառ բարձրելոյդ տեսութեամբ սանդղոցն յարմարութեան, եւ զիս ի վեր տանելոյն անդուղեկցութեամբըն, զարձանն[11] իւղեալ կառոյց նշանակ՝[12] ի ցոյցս ապառնեացն յիշատակի: Ահարոնեան քահանայութեանն պայծառութիւն հրամանաւ

62. Երեմ., Գ, 12:

մեծիդ աստուծոյ ածմամբն հոխանայր, որով ի գլխոյ անտի ի մարուսն զեղեալ գերափառ իւղոյն զարմանազան կենդանագրութիւն[13], ըստ սաղմոսողին, զփառաց նախնոյն առակէր զանդրադարձութիւն եւ ըզշնորհիդ կենաց սրբութեան ընդ մեզ խառնութիւն: Թագաւորութիւն ոչ էր պանծալի անդանաւր պատկերաւն ստեղծագործիդ, եթէ ոչ եղջերբ իւղոյն աւրհնութեան ձեռնադրեալ`[14] պսակաւ պճնութեան[15] թագին յանուն քո, Քրիստոս, գլուխ ամբառնայր: Եւ զիա՞րդ զնախինին վեհից մոռացայ, զծառայն մեծիդ[16] եւ զկերպարանն անպարագրելոյդ. ո՞չ անա Մելքիսեդեկ յաւրինակ ճշմարտիդ անճառութեան ի Զիքաստանեաց լերինն, ուր յետոյ ոտք մարմնացելոյդ աստուծոյ զետեղեալ կացին, ի վերնոց անտի հրեշտակաց ի պտղոց տեղւոյն իւղեցաւ. ուստի չիրմի սկզբնահաւրն պաշտպան[17] եպիսկոպոսական արքայապատիւ հոխութեամբ ի քէն հանդերձեալ նստաւ, մինչեւ յայտնեցար` երեւեալ լըրմամբ համայն իսկութիւն ադամային կենագործութեանդ[18]:

Զ

Եւ արդ, քանզի քո են շնորհք, եւ քեզ վայել են փոխաբանութիւնք, աւրհնաբանեալ Որդի աստուծոյ, դու ինքն յարմարեա՛ բարենշմար տպաւորութեամբ զաղաչանս իղաւորականս, խնկապատարս, զմոսալիրս պատճառ քեզ փառաց եւ ինձ` մեղապարտիս` առիթ բժշկութեան: Մատո՛, տէր Յիսուս, վիրացս աներեւութից զայս ձէթ լուսանիւթ[19] եւ ա՛րկ ի սոյն խարանս խոցոյ մահացուի զկարուած աւրհնութեան իւղոյդ փրկութեան անապակ գինեաւ սիրոյդ` միութեամբ արարչականաւ պատսպարեալ պատանաւք խնամոց, զի յիշատակարանս թարգմանաւրէն բանիս մաղթանաց վայելչական իմն յարմարութեամբ ի թեւս Հոգւոյդ զկարգ իւր գտցէ: Ի վերայ Դաւթի Հոգի քո, բարձրեալ, յայնմ աւրէ խաղաց[20], յորմէ ածութեամբն նուիրեցաւ: Սաւուղ յայր յայլ եւ ի մարգարէս ոմանս անդուստ իսկ գրեցաւ, յորժամ ածումն ժամանեցաւ գագաթան նորին[21]: Արքայութիւնն Ասորեստանեայց ածմամբն գրաւեալ մատուցաւ ի կցորդութիւն տանն Իսրայելի: Կայսերս ոմանս նշանաւորս[22], վեհս եւ երեւելիս ի խժականաց բարբարոս ազգաց, իւղս այս, կենսացնցող ցաւղով անձրեւեալ, իբր կարթիւ որսացաւ ի յընտանութիւն հպատակութեան մեծիդ աստուծոյ: Բանն, որ առ Կիւրոս[23] երկնաւորին պատուասիրութեան, զածեալն ձայն նմին մեծ վարկաւ: Զայն սաղմոսողին գեր, քան զմարգարէութիւն, զածեալն անուն նախայարմարեաց` կանոնափակ ընդմիջարկութեամբ պատուէր աւանդեալ` Մի՛ մերձենայք եւ մի՛ մեղանչէք*: Առ Հեղիաս առաքելութիւն աստուածային հրամանատրութեանն, նշանակ իմն հանելոյ ի պաշտամանէ անտի Բահաղու, զածելութիւնն ի Քորէբ ազդեաց Յէուայ եւ Ազայելի[24]: Իւղ թափեալ անուն փեսայիդ[25] ի հոգելից բանից իմաստնոյն վերավկայեալ` կանխաւ իսկ գրեցաւ, որպէս զի Հոգի[26], աստուծոյ յաւէտ պատկեր եւ նշանակիչ, զ'ի փոխոս զմեծդ կերպադրութիւն քեւ նկարագրեալ` ընդ քեզ միացուք առմամբ քո շնորհիդ:

Է

Եւ զի՞ եւս երկարս, պատուածարէնս, բացականագոյնս, զծագրականս եւ առակաւորս շարագրեցից առաջի վերնոյդ եւ անճառիդ մաղթողական բանաստեղծութիւնս: Տէրդ եւ կենդանարարդ, արարիչդ երկնի եւ երկրի, ի յածմանէ անտի սկսար քարոզել զԱւետարանն արքայութեան[27], վկայեալ անդուստ ի Յովհաննէ` ածեալ եւ գառն աստուծոյ, բարձող մեղաց աշխարհի[28]: Զի թէպէտ ընդ ածմանն աւրհնութեան Հոգին էր քեզ իսկաբար լրմամբ եւ աստուածութեանն խառնութիւն բովանդապէս, այլ անունն պաշտի խորհրդեամբ շնորհին հրաշափառապէս ազդելոյ ի սուրբսն, զի զստրկութիւն ադամեան մարմնոյն մեծանալ յաւէտ այսու յորջորջմամբ պատրաստ արասցես: Բացեալ զառածս մարգարէութեանն Եսայեայ` դու ինքն աստուածութիւնդ մարդացեալ ընթերցար, հաւատարիմ առնել զբան ծառայից քոց, տէր, եւ իբրեւ ծանուցեալ եղեր ածութեամբն ի կարգ անդ բանին, թէ` Հոգի տեառն ի վերայ իմ, որով եւ ած իսկ զիս*,—ապա փակեցեր ի հանգիտափառն ածելութենէ զորքանութիւն երկաքանչիւրոցն, յայտ արարեալ խտրոցաւ սահմանի ընդարձակ հեռաւորութեամբ մեծաւ կնքեցեր, զմերս` կաթուածով ինչ շնորհազարդեալ, եւ զքոյդ` իսկութեամբ ընդ Հաւր եւ ընդ Հոգւոյդ հաւասարութեամբ բարգմանեալ: Ի նախածանաւթ մերակերպութեանն պանծալի իմն զովեստիւ` ածեալն կոչմամբ ի հրեշտակացդ փառաւորողաց արարածոց երկրի ծանուցար[29], զոր մարգարէն կանխաւ գուշակեաց զ'ի Յորդանան եւ յընտրեալն լեառն Թաբորական հայրենի ձայնիդ եկաւորութիւն, թէ որ` Պատմէ ի մէջ մարդկան զածեալ իւր*, զոր սաղմոսին ձայն կանխաւ պատմէ` հզաւրիդ փառաց զայս պատիւ

118. Սաղմ., ԾԴ, 15։
138. Ես., ԿԱ, 1։ Ղուկ., Դ, 18։
146. Ամովս, Դ, 13։

տուեալ՝ առ ի զառեալդ ձեռնադրելոյ՝ Ած զՔեզ աստուած, աստուած Քո՝ իւղով ուրախութեան*:

Ը

Հոգի երեսաց մերոց տէր Քրիստոս*, որ է օծեալ անունդ իսկոյն, որով զփչումն կենդանութեան ի դէմս մեր լոյս բարերարութեամբդ Քո ազդեցեր[30]. իմաստութիւն ումեմն երջանկի, մարդասիրութիւն խոստովանելի, ասելով առ ոմն[31], թէ եդ վկայութիւն առաջի տեառն օծելոյն՝ զնոր աւետեացս վկայելով, թէ՝ կաշիկս անգամ ոչ առի յամենայն մըսեղեաց*: Երգսն երգ, իղեփեցական գինի զաստուծով ծանուցեալ զխորհուրդն ի գովեստ հարսին սուրբ եկեղեցւոյ, զմուռս առաքինութեան հանդերձ ամենայն առաջին իւղովն, եւ եւս զմուռս եւ կնդրուկ մաքրութեան վարուց[32] յամենայն փոշեաց անուշից իւղովքն զանգեալ՝ անդստին եւ այսր յառաջաբերեաց: Դանիէլ, զկենսատու մահու Քոյ, Քրիստոս թագաւոր երկնի, ի վեր քան զաւրինակ կոչումն ձայնի զայս անուանագրեալ, վկայեաց յայտնի, թէ զկնի վարսուն եւ ինն եւթներորդացն սպանցի օծեալն[33], եւ օծեալ առաջնորդ զՔեզ յորջորջեաց: Ծըրագակիր աշտանակն Զաքարիայ Ադդովայ, որ ի Բարեքեայ, իւղոյն բարեբաշխ բացատրութեամբ ի մասունս եւթանց առաջադրութեանց գնդիցն վառելոց՝ ի ջահէ անտի զաւրութեամբ անեկամտաբար վիճակաւորեալ, զ՚ի Քոյդ լրութենէ ի մեզ փրկութիւն եւ օծելութիւն զերաբնապէս նախազեկուցեր[34]: Զոր ըստ աւրինին անդուստ գուշակման ի խորանին, որ ի տաճարին, ամէնընտել իմն կրթութեամբ սովորաբար մատուցեալ լինէր, պանք բաղարջընծայք եւ նաշիհք իւղովք խառնեցեալք, եւ զուարակք եզանց իւղարկեալք, եւ տիրական անուամբ ձայնեցեալք, եւ հաւուց ոմանց թաքուամամբ յազգակից ճարպին ի յարիւն[35], այսր խորհրդոյ առձեռն տեսակք եւ նշանակիչք յարմարականք Քեզ, միածին ծնունդ աւրհնաբանեալ մեծիդ աստուծոյ, միայն դու օծեալ նորոգ եւ զարմանալի՝ ինքնութեամբ, համայն էութեամբ, իսկապէս լրմամբ ամենայնիւ անպակասելի:

Թ

Եւ զի՞ եւս իցէ բազմապատիկս նշանակել առ այս մեծ խորհուրդ անհասանելի եւ ոչ ճաշակել զՔեզ, Քաղցրութիւն[36], իմանալ Քեւ զայս, թէ

149. *Սաղմ., ԽԴ, 8:*
150. *Ողբք Երեմ., Դ, 20:*
155. Σοφία Σιράχ (Septuaginta), *ԽԶ, 19:*

զի՞նչ իցէ իւղն, եթէ ոչ զտխրութիւնն ի փայտն պարտեաց սովիմբ բժշկեալ, ըստ սաղմոսողին, զուարթ գործեցես[37]. Եւ զի՞նչ պարարտութիւնն, եթէ ոչ զկերակուրն մահու սովաւ մոռացուք՝ լցեալ ի սմանէ. Եւ զի՞նչ աւծութիւնն, եթէ ոչ զմոխրոյն թշուառ տեսութիւնն ի ձեռն սորին փոխարկեսցուք ի պայծառութիւն յաւէժ ուրախութեան[38], անուամբ Քո փրկեալ՝ յոգի զաւրութեան Հաւր անուանեսցուք. Եւ զի՞նչ արդիւք մարգարէին հոգեւոր ըղձականութիւն ամենատենչ բաղձանացն իցէ իմանալ, որոյ ծերութիւնն առակի ի ձէթ պարարտութեան[39], եւ կամ աւծանելն իւղով զգլխոյն վերամբարձութիւն[40], եթէ ոչ զհին խարդախութիւն սգոյն սաստկութեան ի մահ կործանմանն կենագործեալ դեղովս այս կենաց՝ պատսպարեալ աւժանդակեսցես. Եւ զի՞նչ հրագին լուսատրելոյ[41] շնորհակալութիւն, եթէ ոչ ի մէջ իմն անյուսութեան մեղացն միգի եւ կռապաշտութեանն խաւարի՝ կերպակցապէս միութեամբ ի յիս Էմմանուէլ. Եւ կամ զի՞նչ մարգարէն աստուածաբանեալ ի սփոփանս զուարթարարս աւրհնութեան նշանակ յայտնի վայելչապէս ոմանց աւետէ՝ Աւծցին իւղով ի մրրոյ պարզելոյ*, եւ կամ իմաստունն ի դիմաց հարսինն ասէ աւրիորդացն՝ Հաստատեցէ՛ք զիս իւղով եւ գեղեցկազարդ խնձորով յարկեալ ծածկեցէ՛ք, եւ ի պարտէզ իղեննեաց տածեալ զըգեցէ՛ք[42], եթէ ոչ, այսր ահա ընտրական նիւթիւ հոգւով Քո լցեալ, ի սոյն լոյս տեսցուք զանիմանալիդ ի մեզ բարձրութիւն, գովեալ: Եւ արդ, Քեզ, միայն խնամակալ, պատճառդ բարի բնաւին եղելոց, ձեռն համբառնամ տարածմամբ բազկացս, երիկամանցս գործակցութեամբ, սրտիս հեծութեամբ, լեզուիս եւ շրթանցս ձայնարկութեամբ՝ լո՛ւր ողորմութեամբ, տէր, պաղատանացս խնդրուածոց առ Քեզ կարդալոյս: Շնորհաւորեալ այսու պարգեւաւք՝ գոհաբանութիւն Քեզ վերընծայեմ, հզաւր, ահաւոր, բարձրեալ, անքնին, անփակ փափագմամբ միշտ համբուրեցեալ, սուրբ, սուրբ եւ միայն միշտ սուրբ, աւրհնեալ հանապազ, յաւէժ անդադար երգաձայնութեամբ: Ընձեռեա՛ առաւել բարերարութիւն իսպառ վրիպելոյս, տո՛ւր յոյս Քաղցրութեան ոչ մասին միոյ մատուցման լուսոյ արժանաւոր ինչ հանդիպելոյս՝ լայնել Քեւ, բարի, զնրբութիւն ծածուկ խորհրդոյս, զհնութիւն խառնեալ ընդ աղերս՝ ասել ընդ Դաւթի՝ Ընկալաք, աստուած, զողորմութիւն Քո*, եւ զծածուկս զաղտնեացդ անտեսից իմաստութեամբ Քո յայտնի արարեր[43]:

193. *Ես., ԻԵ, 6:*
209. *Սաղմ., ԽԷ, 10:*

Ժ

Եւ արդ, մեծութիւն քեզ, ամենակալ, առատաձեռն աննուազելի, ամենափոյթ առ ի գթութիւն, մշտայաւժար ի բժշկութիւն, զի միացուցեր, խառնեցեր ընդ մերձաւոր, դիւրագիւտ, ընտանի նիւթոյս զհրաշս անճառս քումդ սքանչելեաց անհատութեան: Քանզի զոր երկին ամենայն բարձանց՝ երկրիս լայնութեամբ եւ անդնդոց ներքնոց խորութեամբ, ծովուց բազմութեամբ ոչ զաւրէ տանել, այլ իբր զդոյզն ի մեծէ բերի, ի փոքր գոյս տեսականեցեր զաւրութեամբ սահմանել ճշմարտապէս անհրապուրելի, զի մի՛ նորոգ իմն երեւելով յայլ էութենէ առ աչս հարեւանցի երկեւանութիւն ինչ վարկանիցի՝ վիրաւորել քան թէ բժշկել անընտրաբար զկարծիս մտաց: Քանզի որպէս մարմին քեզ հաստատապէս, աւրհնաբանեալ Որդի աստուծոյ, իսկութիւն եւ ոչ աւրինակ ի յարդեանց ցորենոյ արարչապէս միշտ հանդերձեցեր, եւ կայլակ կողիդ՝ զարիւն խաղողոյ, եւ արգանդ կենաց հոգեւոր ծննդեան՝ զառատութիւն ջուրց յղովութեան, նոյնպէս եւ զՀոգի անմահիդ փչման սովաւ եւ ի սոյն արդիւնաւորեցեր[44]. Երկուքն կենաց, որոյ կերպարան յառաջ եկեղոյն եւ ոչ հեթանոսութեամբ է փոխարկութիւն, որպէս ոչ տեառնագրութեան խաչական փայտի ինչ երկրորդութիւն, նստելոցս յերկրի խաւարի ըստ նմանութեան քո, տէր, ծագեցեր[45]: Քանզի յայս կերպարան շնորհի զանպակաս լրութիւն անհասիդ յայտնեալ աշխարհի լուսաւորեցեր, զի մի՛ տնանկն կարաւտացի, և մի՛ ընչեղն բարձրամտեսցի, ըստ ադոյ հաւասար բաշխման եւ լուսոյ արեգական տարածման եւ ջրական վտակաց զեղման, զի հաւասարապէս բաշխիւր երկրածնաց մանանային զուգամասնութեամբ՝ փոքունցն առաւել, քան մեծամեծացն:

ԺԱ

Իսկ այս նիւթոյ տեսաւորութիւն խորին խորհրդոյ եւ ի բնուստ անդուստ հրաշապէս ունի զթարգմանութիւն, որպէս զի ո՛չ երկմիտ ինչ շութափութեամբ անհաստատապէս զտեղի փոխէ եւ ո՛չ նենգողաբար զընակութիւն ինքեան լքանէ, քանզի ոչ վերջնականաւք անառովք հերքի եւ ոչ յընդդիմակցէ ումեքէ ողողեալ արտաքս ելանէ: Վասն զի որպէս պատահումն գունոյ յէութիւն մարմնոյ անփոփոխ իմն եւ անհրաժեշտ, որ գոլովն գոյացուցանէ եւ ոչ գոլովն ապականէ, այսպիսեաւ իմն յարմարութեամբ իւղոյս զաւրութիւն անդստին ի յիւրոց անտի կերպարան զառեալն ունողի միասնական զուգութեամբ ընդ մեզ իսկ կցորդեցեր, տէր Յիսուս Քրիստոս, ընդ իւրն գոյի եւ զաւրինակն լծակցելով. քանզի զանհմանալին տեսութեան աչաց և մտաց ըղձից ի դէմս բերեալ կերպաւորեցեր, ի պտղոց երկրի նշեալ մզելով, զարմանալեաւք հրաշագործութեամբ մատակարարիլ մեզ պատրաստեցեր: Մանաւանդ զի ոչ յոլովից խառնից ի մի եկելոց խմբակցութենէ զանազան ծաղկանց, ըստ հնոյն եւ ստուերին բազմաբուրեան այլայլութենէ, զայս իւղ աւծութեան[46] հրամանատրեցեր, այլ իբր զաւրինակ փոխեալ զայն առ այս՝ դու ինքն խառնեցար ի սոյն մաքրութիւն վերնալոյս ձիթոյ: Որ թէպէտ անճառ են համեղութիւնք քումդ անուշութեան, եւ ընդ աւրինակ իրիք ոչ համեմատի, այլ ծաղիկ դաշտի եւ շուշան հովտաց եւ նարդոս ընտիր եւ եղեգնախունկ՝ խառնեալ հալուէիւ, յարմարութեամբ հոտոյ քրքմոյ՝ փթթեալ ողկուզոյ եւ ազնիւ գինւոյ, ոչ սոսկ քան թէ իւղոյ միութեամբ պատշաճապէս աւրինակեցար փառաւորեալ անունդ անքննին, որ զամենայն լնուս եւ յիրէ իմեքէ ամենեւին ոչ կարաւտանաս: Ուստի ոչ շփոթելովք ի հակառակաց բնադատութեանց՝ բաժանեալ կամաց մեկին առակի, այլ ի սիրոյ հաւանութենէ աստուածապէս ի մէնջ պարարիս՝ վասն մեր ըստ մեզ առ ամենայն վայելչական նմանութիւն աւրինակեցեալ, առ որս լոյս բարի եւ հուր ջեռուցիչ, տապ սիրոյ՝ առանց մասին ինչ շնչման անզգական սառնացուցութեան այս զանգուած նիւթոյ կարբուածոյ ձիթոյ մաքուր մտաց տեսեալ իմանի, որով յիրաւի սովաւ ի յաստուած է միանալի: Ընդ Սողոմոնի աւծելոյ, որդեգրեցելոյ աստուծոյ երգեմ բերանով հարսինն երկնաւոր փեսայիդ բարեբան գոհաբանութիւն՝ համբուրեալ ի յիղձս մտաց զհոտ իւղոց քոց, քան զամենայն խունկս, եւ իբր զբանս կենաց յաւիտենականաց ունողի, ըստ հոգելից բանի իմաստնոյն եւ աստուածաբան աւետարանչին, զնետ քո ի հոտ իւղոց քոց ընթացուք՝[47] լուացեալ զերեսս ջուրք կենաց, որ ի վեր է, քան զերկին ադոյս այսորիկ, եւ աւծեալ զգլուխս անախտական իւղովդ երկնայնով՝ յանդիման եղէց քեզ ուրախութեամբ, զուարթապէս եւ ոչ տխրաբար:

ԺԲ

Այս իւղ[48] խնկելի, պաշտելի եւ երանելի ո՛չ սոսկ աւծումն ուղղոյս սենեկի եւ կամ հերաց վարսից գազաբան նպաստ ինչ մատուցանի, երբէք ոչ տէրունական կենսատու խաչիւդ տեառնագրեսցի: Սոյն իւղ զարմանահրաշ աւրհնութեան լուսոյ զհրեայն եւ զխուժն, զհնդիկն եւ ըզբարբարոսն, զսկիւթացին եւ զելլենացին, զդուժն դժնէաբար եւ զարհաւրատեսակ շանագլուխն սոսկալիքխար, զտէրն ազատ եւ զստրուկն ծառայածին քրիստոսեան արարեալ՝[49] անուամբ քո կնքէ եւ Հոգւոյդ

Սրբոյ ընծայէ եւ Հաւրդ երկնաւորի հարազատ որդի հաստատէ: Բազմաւրինակ են սովաւ արուեստից տեսմունք, յարմարեցեալք նախ՝ նիւթոյն, ապա՝ զաւրութեանն: Քանզի իբր անաւթ փայտեղէն, մինչ չեւ ածեալ իցէ, դիւրաբար հերձի եւ, անաւգուտ եղեալ, անպատուի, նոյնպէս եւ մարդ, ոչ իւղեալ սովաւ, հեշտեաւ խորտակի եւ, մեկուսի եղեալ առ ի քէն, ոչ լուսաւորի: Մատն սա քո, Յիսուս, որով զհրաշալիսն զարմանագրես, քանզի իբր անգծելի կազմութեամբ, կարծր պահպանակաւ, ամենապատրաստն շրջարկութեամբ պաշտպանեալ ծածկէ յայլագունակ, խրթնի եկամտից, մինչ զի ասուի մաքրութեան, թաքուեալ ի սմա, ո՛չ ներկի արեամբ եւ ո՛չ տխրատեսակ երփնիւ այլայլի: Նա զի եւ թափանցանց իմն խառնութեամբ հոգեպէս ընդ թանձրութիւն մերս գոյութեան մտեալ անցանէ. զի թէ անէծք սաղմոսողին ձիթոյ առակաւ ընդ ոսկերս չարին համայնիւ բաշխի[50], ո՞րչափ եւս Հոգիդ սոյն ճարպով լուսոյ զաներեւոյթ ներքնոյն տեսակս կենագործեալ ողջացուցանէ, ազդումն տուեալ ի խորոց անտի շնչման հազագին՝ մինչեւ ի սպառուած ծայրիցն եզերաց զբնաւն ընկղմէ զյիշատակ մարմնոյ մահուն արկածից, քանզի կենդանական զաւրութիւն քո միշտ անհաւր, տէր Յիսուս Քրիստոս, ի սմին խառնեցեալ՝ ընդ սոյն իսկ բնակէ:

ԺԳ

Այս ածումն բարետեսիլ եւ առ բոնամարտիկ, մերկամրցանակ ըմբիշս, իբր զաւրաւոր հնարից կերպարան ճգնաւորական, անըմբռնելի ձեռաց ներհակին, աւրինաւք պաշտի, դիւաց եւ ախտից հզաւր ահարկու: Քանզի յոգնապատկոյն պճնութիւն բանին Եզեկիելի առ իմանալին փառաւոր հենգնաւոր առակագրութեամբ, ողբականաւք շարայարմարեալ. Յորժամ եղեր, ասէ, եւ հանդերձեցար ընդ ածելոյ քերոբէին, ուր արձանքն հրեղէնք հաստատեալ կառուցան[51]: Աւրհնաբանեալ անհաւրութիւն ամենավայր ձեռնկալութեան, որ միշտ անհատ ես բանից եւ գերազանցեալ՝ քննութեանց, որ Աւետարանաւն կենաց խնկիս յարակայ՝[52] իբր նորածին ածեալ ի քաղաքի Դաւթի, եւ ի քահանայապետին հարցմանէ՝ Դո՞ւ ես ածեալն՝ որդի աւրհնելոյն[53], եւ յերանաւորն դաւանութենէ Պետրոսի՝ Ածեալ միայն՝ Որդի աստուծոյ կենդանւոյ[54], եւ յապահաւատ քննողացն, եթէ՝ Դո՞ւ ես ածեալն, ասեն, ասա՛ մեզ համարձակ[55], եւ ի կանոնականացն քոց հաւատամք յածեալդ ուսուցիչ եւ տէր ամենայնի: Եւ Հերովդէս յառաջ, քան զսոյն, զածեալդ անուն յայտնապէս հարցեալ[56]. եւ զիա՞րդ գրեն, դու իսկ ասացեր, զածեալն աստուծոյ՝ զտէրն Դաւթի զանսկիզբն Որդի՝ ժամանակաւ որդի[57]: Քանզի այսպէս ընկալաք վայելչաբար զայս թարգմանեցեալ, որ ի մեզ բերի ծայրն կատարման խորհրդական կոչմանն՝ վիճակ քրիստոնէից նախապատուութեան:

ԺԴ

Այնքան ունի անհաւրութիւն, միանգամայն եւ սրբութիւն, իւղաւորական խնկաւորութիւն սոսկալի անունս ածութեան, մինչ զի որպէս ոչ է համարձակել ուրուք յերկրայնոցս աստուած անուանիլ, այլ՝ աստուածային, նոյնպէս ոչ բերէ մարմին զՔրիստոսդ անուն անձին համարել, այլ՝ զքրիստոնեայն, անտանելի նախնոյն մեծութեան մկրտչին՝ ջուրք զՀոգին հրաւիրողին[58]. Քանզի չեմ ես, ասէ, ածեալն[59], այլ առաքեալ առաջի նորա: Սովաւ շրջէին, որպէս բանն ազդէ աւետարանչին Մարկոսի, առաքելականացն լծակցութիւնք[60], իբր ազգակից հարազատ ձեռինդ աստուծոյ՝ այսու վարեցեալք, քանզի իւղով ածանէին եւ առանց մարդկային հնարից անուամբ քո բժշկէին: Վասն զի որպէս խաւար՝ ի լուսոյ եւ ցաւ՝ յառողջութենէ, գիշեր՝ ի տուընջենէ եւ մահ՝ ի կենաց, այսպէս եւ ի սոյն իրէ տիրապարգեւէ ամենայն չարին երեւոյթք մերժին, խափանին եւ բնաւին ամփոփին: Քանզի որպէս ճանճք զազիրք եւ փոքր զեռունք սարդից եւ ունկնամտից, իբր ի դեղոց մահու, յայս նիւթոյ սպառեալ պակասին, սոյնպէս լրութեամբ շնորհի աւրհնութեան սոյն իւղ զաւրացեալ՝ ե՛ւ զայսս վանէ, ե՛ւ զմուրհակս չարեաց ջրէ, ե՛ւ զվճիռ մահու պատառէ: Ոչ է աւազան կատարեալ առանց ածման աւժանդակութեան: Եթէ աւազակացն մահու խոցման զմարդն առաջին՝ այս դեղ փրկութեան մատուցեալ տուաւ[61], եթէ անճարակ վիրացն Յակոբայ եւ Իսրայելի՝ սոյն իր պատուական յիշատակեցաւ: Այս իւղոյ փափագեալ Դաւիթ՝ իբր ձիթենի պտղալից ի տան աստուծոյ յուսով յարակայի[62], լքեալ զթլփատութիւնն՝ անդստին զմկրտութեանս շնորհէ գուշակէ: Եւ զի՞ է ինձ զայսմանէ ճառել եւ համայնին կարծել հասանել, որ եւ ոչ վերինքն զաւրեն ձեռնարկութեամբ ինչ բանի զսոյն խորհուրդ ի մասնաւորէ ինչ ճառելով նշանակել, թողում ասել, թէ յիսկութենէ:

ԺԵ

Փա՜ռք քեզ միշտ եւ յամենայնի, անմահ թագաւոր, ի յայժմու երգեցեալ աւրհնաբանութեանս, զոր արարեր եւ կատարեցեր առ իս, բարեխնամ, գթած եւ երկայնամիտ, հարուստ եւ առատ ամենայնաղքատ, անդստին ի հարցն գծագրելով զաւրինակն՝ մինչեւ ի լրումն ածեր զիսկութիւնն ճշմարտապէս: Դու լոյս իսկ բնութեամբ եւ արեգակն մշտապայծառ՝ եւ զաշակերտացն դաս լոյս անուանեցեր[63], որով զարարածս ամե-

նայն երկրի ճառագայթիւք երջանիկ շնորհի նոցին լցուցեր։ Ընկալար զիւղն անուշութեան յումեմնէ ի յոտս[64] յաւիտենական ընդունելութեան մաղթանաց առ քեզ, եւ ի միումէ պոռնկէ[65] ի գլուխ՝ նշանակ սիրոյ գթութեանդ առ մեզ, մշտափափագ բաղձանաւք անսահմանելիդ ի սոյն հոտոտել, մինչ զի ուխտի անփոխադրելեաւ աւէտս յաւակայս աւրհնաբանելիս՝ քոյինահրաման պատուէրս կենաց ընդ համայն աշխարհ քարոզել զսակաւաձեռն իւղոյն յարգաւորութիւն[66] զարմանս հռչակ լսողացն, առ ապառնեացն յուսադրութիւն։ Դուք ածութիւն ունիք զարքոյն[67],—ասաց երջանիկն առաքելութեանց՝ մեկնեալ զխորհուրդն, որ ի մեզ զեղեալ յառաւելութենէ կենդանարարիդ անպակաս բովանդակութեան։ Ուստի յաւէտ իմն յարմարաւոր եւ հանգունատիպ առ ի մասնաւորն նմանութիւն լուսոյդ եւ Հոգւոյդ Սրբոյ՝ այս կաթուած աւրհնութեան ի վերնոյդ բարեբաստութեանց անսպառաբար սրսկեցեալ ի մեզ. եւ ասի լոյս՝ իբր զնախաթիւ զոլ ստեղծուածոց եւ արարչութեանդ պատկերակից, որով զխաւար մթութեան մեղաց հալածես,—իսկ հուր, զի յամենայն տարր արարածոց հաւասարապէս ունի զուգութիւն ըստ էականին կշիռ բաշխութեան, ծածուկ եւ յայտնի, լռեալ եւ ծանուցեալ, եւ երբէք ոչ ընդհարցի ի հակառակէն, ոչ ի յինքնաստա յաւժարմտութենէ բաղձայ բորբոքիլ. դարձեալ եւ՝ ածումն, զի արքայաբար որդեգրեալ ընդ քեզ՝ ի ժառանգութիւն Հաւրդ մատուցես, ողորմութեանդ ազգակցաւ նկարեալ ի մեզ աննղծանելի՝ ի հանդերձեալ փառսն փայլեսցուք. դարձեալ և՝ հոգի, զի մաքրեալ զարկածս խաբէութեանն, որ ի բանսարկուին ներգործութենէ, նորոգ փոփոխմամբ, հոգւով եւ ճշմարտութեամբ Հաւրդ երկնաւորի երկրպագեսցուք[68] բեւեռեալ ընդ քեզ յուսոյն հաւատովք, ամենապարզեւ։

ԺԶ

Ահա արդարեւ յաւէտ իսկապէս իւղս այս լուսապատար, ընկալիր՝ վերնականիդ սիրոյ տեսութիւն։ Վասն որոյ եւ Պաւղոս իսկ պատշաճ վարկաւ ի ճառ գոհաբանութեանն՝ ասելով յայտնի. Որ ած զմեզ ձեւք հանդերձ ի Քրիստոս Յիսուս՝ աստուած է, որ եւ կնքեաց զմեզ եւ ետ զառհաւատչեայ Հոգւոյն ի սիրտս մեր*. եւ դարձեալ՝ Մի՛, ասէ, տրտմեցուցանէք զՀոգին Սուրբ աստուծոյ, որով կնքեցարուք յաւուրն փրկութեան*։ Պատկառելի եւ անվանելի ածութեանս յորջորջութիւն՝ իբր ի նորումս յաւէտ, քան ի հնումն։ Քանզի բանն դաւթեան սաղմոսին

377. Բ, Կորնթ., Ա, 21—22։
379. Եփես., Դ, 30։

զտիրական տնաւրինականացդ սկզբնաւոր կրիցդ խորհուրդ ճշմարտաբար վերասահմանէ. ժողովեցան, կուտեցան իշխանք ժողովրդոց վասն տեառն եւ վասն աւծելոյ նորա*։ Մարգարէութիւն մեծ տպաւորեալ զանսրբելի արեանդ պարտիս հրէախումբ չար մոլեգնութեանն, որ ի տէրդ յանդգնութիւն. Ո՞վ է, որ ձգիցէ զձեռն իւր յաւծեալ տեառն եւ քաւեսցի*։ Քանզի թէ եւ յազգայնոյն սպանաւ Սաւուղ[69], այլ ոչ իսպառ մերժեցան յամայք եւ ի նախատինս ազգաց աւտարաց, մինչեւ արեանդ աստուծոյ հաղորդեալ զտան։ Գրաւական մեծ յիշատակի ապագայիցն ժառանգութեան աղաւթանուէր աղերսարկութիւն ասել սաղմոսին. Վասն Դաւթի՝ սիրելւոյ քոյ մի՛ դարձուցաներ զերեսս քո յաւծելոյ քումմէ*. եւ դարձեալ՝ Նայեա՛ եւ տե՛ս յերեսս աւծելոյ քոյ եւ արա՛ ողորմութիւն ընդ աւծելոյ քոյ[70]։

ԺԷ

Ձեռին[71] քոյ, Քրիստոս, երկրպագեալ պարգեւատրութիւն այս հիւթ լուսակիր, քանզի ոչ այլ մեծ բարձրութիւն յարքայութեանն նոխութենէ ասէ մարգարէն ի դիմաց քոց, տէր, քան թէ՝ Գտի զԴաւիթ ծառայ իմ եւ իւղով սրբով իմով աւծի զնա*։ Ուստի կիրք իմն յիշատակաւ զքոյդ համբուրեալ լուսոյ աւծութիւն, տէր Յիսուս Քրիստոս, ծանիցուք զքեզ անփոփոխ մշտնջենաւորութիւն, թէ դու ես ամենայն եւ յամենայնի միայն թագաւոր թագաւորութեանց եւ ճշմարիտ աւծեալ իւղելոց, փառաբանեալ երկրպագութեամբ երէկ եւ այսաւր։ Քանզի զոր աւրինակ պատրոյգ, թացեալ ի ճարպում, ոչ երեւեցուցանէ ինչ նշոյլ, մինչեւ հուրբ լուցեալ վառիցի, սոյնպէս եւ այս աւծութիւն լուսոյ, առ ի մեզ հեղեալ, ի հանդերձեալսն ջահաւորի։ Այս է կերպարանին մեկնաւոր բացերեւութիւն, ի նախնեացն եւ այսր բերեալ, բարենշան իմն յարմարութեամբ հրաշապայծառ երանգաւ գունեալ։

ԺԸ

Արդ, այսոցիկ պատճառ վեհագոյն մասանց կեցուցչաց, աստուածականաց արարչութեանդ հարազատաց, առանց որոյ[72] ոչ է գրիլ քրիստոսեան, եւ ո՛չ նազովրեցի անուանիլ, եւ ո՛չ յիշատակիլ յորդիս Յուդայի

383. Սաղմ., Բ, 2։
386. Ա Թագ., ԻԶ. 9։
391. Սաղմ., ՃԼԱ, 10։
396. Սաղմ., ՁԸ, 21։

եւ կամ խրախոյս բառնալ յանուն աստուծոյ Յակոբայ[73], այս հիւթականութիւն աւրհնութեան ձիրոյս, յորում Սուրբ Երրորդութիւնդ խառնեցեալ միաւորի՝ ճառագայթ շնորհաց, շուք մերոց դիմաց, նկարագրութիւն երեսաց, բարեձեւութիւն պատահմանց, լուսաւորութիւն աչաց, տեսանագրութիւն բբաց, վայելչութիւն այտից, զարդ կերպարանաց, պահպանարան շրթանց, հանդերձիչ կրանից, յարմարիչ վարուց, շաղկապ հաւաքմանց, զաւրութիւն անձանց, ուժգնութիւն դիմեցմանց, խափանիչ յուրթից, քակտիչ կմայեկաց[74], նահանջիչ ձեռնածուաց, խայտառակիչ կախարդաց, զոհիչ աղանդից, բռնախոյեան դիւաց, փարատիչ ցաւոց, կատարիչ կնքեցելոց, տենչանք երախայից, անզգին արտաքնոց, հիացումն հեթանոսաց, նախանձարկու անհաւատից, մերկացուցիչ զաղտնեաց, յարգանք յետնոց, փառք ստրկաց, պճնումն կանանց, անեցումն տղայոց, հրճուանք ծերոց, ձեռնադրիչ նուիրելոց, զգուշութիւն մաքրոց, պսակ թագաւորաց, ճոխութիւն արքայից, յառաջադրութիւն կայսերաց: Քանզի զոր աւրինակ աման ինչ կնքեալ նշանակիչ իմն է ներքնայնոցն մեծագնութեան, նոյնպէս բարձրութիւն շնորհին ի մեզ սովաւ ծածկեցեալ յանուն քո, աստուած տէր Յիսուս Քրիստոս, վայելչական իմն տեսակաւ ծանուցեալ նշանակի: Իսկ անունն խնկոյն անդրստին ի նոյն յորջորջեալ կոչմամբ, ըստ հոգելից արանց իմաստնոց, որ յեղիպտացւոց անտի ակսեալ, ի դէմս ածելով զիրին կերպարան՝ անատր խորհրդոյ պատկեր[75]:

ԺԹ

Քանզի միւռոնս այս աւրհնաբանեալ, զոր մարգարէն կանխաւ լոյս աչաց գրեթէ զսոյն աղերսեալ խնդրէր[76], ըստ քերթութեանն բանի, որ ըստ խտրութեանն հոմերոնի[77], թարգմանեալ իմանի՝ ինձ մայր, այսինքն է՝ առ ի յինքն ձգող զմերս բնութիւն զաւրապէս, եւ կայուն հաստատել չքնաղ փոփոխմամբ զշնորհ լուծականութիւն առ ապագանին լուսաւորութիւն, եւ իբրեւ զդեղ մածուցիչ կաթին՝ ի նոյն ինքն յեղանակել զցնդեալս իմ վայրագութիւն[78] եւ զաղբերց հեղեղեալ մշտահոսութիւն: Իսկ մառնամուտ, որ եւ այս միւռոն ըստ այլում բանի ցուցանի, այսինքն է՝ մթին[79], որ եւ խաւարչուտ զոլ եւ ծածկեցեալ կամ աներեւական: Որ եւ սոյն կոչումն դիմառութեան չէ աւտարացեղ, քանզի արդարեւ յիրէ անտի անունն նշանակի, վասն զի անքնին է այս խորութիւն յայէտ, քան զամենայն սրբութեանց սրբոց: Զի ոչ երբէք ջրոյ աւրինակաւ զաղտ ինչ լուանայ եւ կամ հացի բնութեամբ զսիրտն հաստատէ, այլ նորոգ իմն յարմարութեամբ ի մասունս ազդողականացն տնաւրինա-

պէս տեսանագրի, սակայն անհասութեամբն վերնականաւ եւ զանունն ունի անքնին: Քանզի որպէս աստուած իսկ եւ իսկ ի լոյս անմատոյց սահի[80], իսկ անսահման փառաւորութեամբն յեղանակաւ իմն անբաւութեան ի խաւար անզնին ծածկեալ[81] իմանի՝ փակեալ արտաքուստ ի ձեռնարկութեանց մերոց իմաստից, նոյնպէս եւ այս ծորումն լուսոյ ի լեզուաց ոմանց ճարտարաց ի ճահ ճեմութեանց դրականապէս անուանագրութեամբ մռայլ առձայնի, վասն ոչ զաւրելոյ երկրածին բնութեան զիւրն գիտելոյ: Իսկ զի զերկաքանչիւրս աստուածականացն անդստին յինքեան հարստաբար, տիրապէս ունի, քանզի ի կոչումն անուան բարձրելոյն նմանակերպեալ՝ կրկին մեծանայ իսկ այս՝ նուիրեալ ամենաբուրեան ազնիւ կնդրկաւ. վասն զի աստուած մեր հուր ծախիչ է, ըստ Մովսէսի*, եւ դարձեալ՝ լոյս է, ըստ Յովհաննու*, ուստի եւ Եսայի ճշմարտապէս զսոյն ակնարկէ՝ Եղիցի՛, ասէ, լոյսն Իսրայէլի ի Հուր*:

Ի

Դարձեալ այլ իմն կերպացուցանելով զբանս առ ի նոյն պատկեր յայտնութեան իրի, վասն զի ոչ մոռանամ զիմն նողկութիւն, որ ի գրութենէ մեծիդ քաղցրացաւ՝ վերստին զովեստիւ աւրհնեալ: Քանզի մեռայ, որ է դառնութիւն[82], այսինքն՝ նշանակ[83] իմն յարմարական չարչարաւոր կրից տաժանմանց, որ եւ միւռոն ստուգաբանեալ մեկնապէս ըստ մեզ՝ մեռելութեան ազգականութիւն: Քանզի այսու ածմամբ հոգեւորականաւ, խզեալ կամ հատեալ ի սնոտիասէր, մահակերպարան, տաղտկազգրական հեշտութեանց հակառակողին, որ ապախտեաւ մեղկութեամբ զքնարս ձայնատրական եւ կամ զարկուած վերածածկութեան մզնարհեստ, ուժգնաբարբառ, խռոխտահնչական կազմածոյ թմբկիս գործականութեան չրացիր իմն գիջութեամբ անվայելուչ թուլաղաշնակեալ՝[84] ի ստորեւ կորստեան քարշէ զաւրինակ մերս գոյութեան,—կապիմք յուսով վերստին դարձեալ ընդ անճառ խորհրդոյ խաչի քոյ, Քրիստոս, մկրտեալ ի մահ կենդանւոյդ՝ անվախճան կենացդ սովաւ հաղորդիմք՝[85] ի քեզ իսկ, աստուած, համայնիւ խրախուսեալ իսպառ ամենեւին անհատուածելի:

455. Բ Օրին., Դ, 24։
455. Ա Յովհ., Ա, 5։
456. Ես., Ժ, 17։

ԻԱ

Այս իւղ զդրաւշեալն քառակուսեան յանուն քո, Յիսուս, նշանի բարձրելոյդ հաւասար հաստէ, շնորհ ընձեռեալ զուգափառ եւ նմանատիպ արեան կեցուցչիդ, նոյն անվանելի փառաւք պսակեալ՝ մեծացուցանէ: Փայտ անուանի իւղոյ աւրհնութեան[86], ըստ մարգարէին կանխաձայնութեան, զ'ի հասարակաց կազմեցեալ բուսոց անտառաց զաւրապէս ուղղեալ, ի խակութենէ չարին արկածից և ատար կարծեաց ի ստեղծողդ վերաբերեալ՝ առ նոյն նիւթս կենաց հասուն ներգործէ: Զի եւ որ ի մեզ մտիցն պատուհանաց մշտաբացիկ թափանցանցութիւնք, յանուն մեծութեան ահաւորիդ զաւրութեան ի խոնհական իմն համեստութիւն քեւ տեառնագրեցեալ՝ առ ի յրղձակերտ աւթեվան Հոգւոյդ, անազդելի պատրանաց չարին խաւարահողմ խարդախողին: Այսու լուսով զսպեալ ամփոփիմք ի նուազ գոհութեան երեկորեացն պաշտաման ընդ երկնայնոցն դամբարաց՝ առ աւրինակ վառման շնորհիդ, որ ի մեզ: Ի սոյն յիշատակ փրկութեան բարեացն սովաւ տնկեցեալ ծագի եւ ծաղկաւէտ եղեալ պտղածնի: Ի սպաս ընթրեացն պատրաստութեան յետնում գիշերի մեծիդ գալստեան՝ ահա զայս լոյս ճրագի համարեալ ի կիր արկանեմք:

ԻԲ

Դարձեալ ըստ գրածացն գումարութեան քսան եւ չորիցն չարադրութեան, որ յալփաբետաց անտի վերաբուի մինչեւ ի քսաներորդ երկրորդն կարգի, յորում զայս խորհուրդ խորութեան անդուստ թարգմանեալ՝ ճաշակ հեշտալի, որոց հաղորդին, ջամբել պատրաստեմք ամենակազմ յարմարութեամբ: Քանզի յութսներորդէ անտի գրոյ ի չոեքհարիւրն փոխաբերեալ՝ ստուգաբանաւրէն քննութեամբ ընդ ձիթոյն անուան նիւթ ճշմարտագրի[87], որ է կերպարան արդեան խմորոյ յինքն բերողի զզանգուածն զաւրեղապէս, որ ոչ սակաւն ի յոլովէն պարագայի, քան թէ ի նոյն իրն դարձուցեալ, ըստ աւետարանական առակին, զամենայն առ ինքն վերաբերեալ անեցուն առնէ[88]:

ԻԳ

Սոյն իւղ հեզութեան՝ միշտ համբարձման եւ խոնարհութեան աւրինակ եւ նմանութիւն, առ ումն կակուղ պատառաւ մատուցեալ ջամբի, հարթակշիռ եւ բարեյարմար բանի կերպարան, իսկ համայնիցս լուծականաց, հոսանուտ եւ ստորածորելի նիւթից՝ գերափառ, վերաշրջական, ճրաշափառ խորհրդոյ պատկեր. քանզի եւ յաման ինչ մորթոյ արկեալ՝ ոչ ըստ գինւոյ ձեւոյ եւ կամ ջրոյ թացութեան մեղկէ, այլ ի սահման պատշաճին պահէ: Այսպէս ընկալեալ զքոյոցդ բարեաց անհաւասար առաւելութիւն, Որդի աստուծոյ կենդանւոյ, զորքանուէր այս աւծելութիւն ի ճակատ դիմացս արեամբ քո գրեմք եւ ի բնութիւն շնչոյս Հոգւով քո տպաւորեմք՝ հաւատացեալ խորհրդով մտացս, եթէ յաւէտ յայտնեսցի, նորոգ փայլեցեալ բազմաճաճանչ ծայրարձակութեամբ՝ ի տարածումն յոգնատեսիլ, զարմանահրաշ ընդարձակութեան, պտուղ իւղոյ՝ ընծայեալ զլոյս ի փառս ապառնեացն հանդերձելոց: Այս ճարպ հոգեւոր, երջանիկ եւ վերնանշոյլ ի դէմս երեսաց իմս պատկերի, քումդ նշանաւ ջահաւորեսցի:

ԻԴ

Եւ քանզի իբր անհաս, ոչ ըմբռնական այս մեծ զաւրութիւն, արագ սլացմամբ ի թեւս թեթեւս մտաց պայմանի, անդր քան զկարծիս ուշոյ իմաստից անհուն հետեւման անհետ փախստեան՝ լայն իմն միջոցաւ խսպառ որոշեալ, փակեցաւ յինէն, ոչ աւրինակեցաւ կցորդաւ, ոչ նըմանեցաւ զուգամասնութեամբ, ոչ սահմանեցաւ ձեւակերպութեամբ, ոչ կշռեցաւ ընկերին չափով, այլ ահա ընդ աստուածեան խաչիդ նշանի հաւասարութեամբ արեան կեցուցչիդ հոգիապէս գերազանցեցաւ: Եւ արդ, աւրհնեա՛ զմեզ, տէր, սովաւ եւ ի սոյն: Եւս եւ անունդ քո ահաւոր, լուսաւոր, երկնաւոր եւ զարմանաւոր, ի գովեստ փառաց անճառից մաքրակրաւնից բուրվառաւ խնկեալ, սուրբ, սուրբ, անքնին, անպատում, բարձրեալ, ողորմած, վերերգեալ, ճշմարիտ, բարերար եւ սուրբ, արա՛ սովաւ փրկութիւն, տո՛ւր եւ քաւութիւն, պարգեւեա՛ բժշկութիւն, հանդերձեա՛ շնորհ, առատաձեռնեա՛ երանութիւն: Յաւծումն այս ձիթոյ երկնանձրեւ լուսոյ անարա՛տ զտայց. յիւղեալս այս թեզան բանաւորական մի՛ մտցէ եւ մի՛ գրաւեսցէ տխրականութիւն աղտոյ մեղանաց՝ շաղախել երբէք զգւոյս կերպարան: Եղիցի՛ սոյն ինքն, որոց մատչին աւծանիլ սովաւ, հարսնապանոյն պանծանաւք պճնել գեղայաւրէն, սուրբ վայելչութեամբ՝ երջանկապէս յոգի զարդարեալ: Եղիցի՛ հուրս այս լուսափառ եւ աստուածաձիր մերձեցելոցն ի սոյն ընտրութիւն մուխ կրկնեռաց եւ բարեփափագ ջերմութեան այլ յաւրինուածոյ, որով ամենայնիւ ամենապատրաստ պնդութեամբ ի կարծրականումդ անսասան վիմիդ յարակայեցեալ՝ մի՛շտ արձանացայց՝ ի քեզ հաստատեալ աներկմտելի: Լիցի՛ նշանակ վերնամրցանակ այսր պարգեւի սովաւ վառելոցն՝ ո՛չ ողողիլ ջուրբ, ո՛չ այրիլ հուրբ, ո՛չ ցրտանալ ի սառնութենէ,

ո՛չ վնասակար հողմով շիջանիլ, ո՛չ աղտեղիլ յուռուական ինչ պղծութենէ, ո՛չ զպահեալսն չարին մատնել[89] եւ ո՛չ ի ստորեւ ելիցն զմթերս զանձուն կենաց յիմարաբար արտաքս հանել, ո՛չ անպատսպար մնալ ի թեւոց քոց ազնութենէ եւ ո՛չ զէացեալն ի մեզ աւծութիւն անմաքրապէս ի բաց մերկանալ: Այլ եղիցո՛ւք քեւ ի սոյն հրացեալ, սովիմբ պարարեալ, սովաւ լուսաւորեալ, այսու արդարացեալ, ազատացեալ, պըսակեալ եւ թագաւորեալ: Եւ քեզ միայնոյ՝ միայն աւծելոյ յամենեցունց աւրհնութի՛ւնք երգոց, ալէլո՛ւք լեզուաց, հնչմո՛ւնք ձայնից, յաղթականութի՛ւնք գովեստից, բարեբաստութի՛ւնք շրթանց, սրբաբանութի՛ւնք սաղմոսաց՝ ընդ Հաւր եւ Հոգւոյդ Սրբոյ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Այն՝ իմ ձեռնարկութիւն ի սրբութիւնսն, եւ այս՝ արձանագրութիւն ի սրբութեանցն սրբութիւն[90]:

ԲԱՆ ՂԴ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Աստուած յաւիտենական, բարերար եւ ամենակալ,
Ստեղծիչ լուսոյ եւ յաւրինիչ գիշերոյ,
Կեանք՝ ի մահու եւ լոյս՝ ի խաւարի,
Յոյս ակնունողաց եւ երկայնմտութիւն տարակուսելոց,
Որ ամէնարուեստ իմաստութեամբ քո
Դարձուցանես յայգ զստուերս մահու*:
Աննուազ ծագումն եւ անմուտ արեգակն,
Քանզի ոչ զաւրէ ծածկել զփառս տէրութեան քոյ խաւար գիշերոյ,
Որում կրկնի ծունր երկրպագութեան ամենայն եղելոց՝
Երկնաւորաց եւ երկրաւորաց եւ սանդարամետականաց[2]:
Որ լսես զհեծութիւն կապելոց*
Եւ հայիս յաղաւթս խոնարհաց
Եւ ընդունիս զխնդրուածս նոցա,
Աստուած իմ եւ թագաւոր իմ,
Կեանք իմ եւ ապաւէն իմ,

6. Ամովս, Ե, 8։
11. Սաղմ., ՃԱ, 21։

Յոյս իմ եւ վստահութիւն իմ,
Յիսուս Քրիստոս[3], աստուածդ ամենայնի,
Սուրբդ, հանգուցեալ ի հոգիս սրբոց,
Մխիթարութիւն վշտաց եւ քաւարան մեղուցելոց,
Որ գիտես զամենայն յառաջ, քան զլինել նոցա[4],
Առաքեա՛ զպահպանողական զաւրութիւն աջոյ քոյ
Եւ փրկեա՛ զիս յերկիւղէ գիշերի եւ ի դիւէ չարէ,
Որպէս զի զյիշատակ սոսկալի եւ սուրբ քո անուանդ,
Միշտ համբուրեալ շրթամբք հոգւոյ բղձութեան շնչոյ,
Կեցի՛ց պահպանեալ ընդ այնոսիկ,
Որ կարդան զքեզ ի բոլոր սրտէ:

Բ

Եւ ի դրոշմէ խաչի քոյոյ նշանիդ,
Զոր աստուածային արեամբ քո ներկեալ նորոգեցեր
Եւ ի նոյն շնորհ որդեգրութեան զմեզ մկրտեցեր
Եւ ի փառս պատկերի քոյ նկարեալ յաւրինեցեր,
Այսու պարգեւաւք աստուածականաւք
Ամաչեսցէ՛ սատանայ, փախտեսցի՛ն մեքենայքն,
Բարձցի՛ն որոգայթքն, պարտեսցի՛ն մարտուցեալքն,
Պակասեսցի՛ն զէնքն սայրասուրք,
Մերժեսցի՛ մէգն, փարատեսցի՛ խաւարն, մեկնեսցի՛ մառախուղն,
Բազուկ քո հովանասցի, եւ աջ քո կնքեսցէ,
Վասն զի գթած ես եւ ողորմած,
Եւ անուն քո կոչեցեալ է ի վերայ ծառայից քոց[5]:
Եւ քեզ ընդ Հաւր, Հոգւովդ Սրբով
Փա՜ռք եւ իշխանութի՜ւն յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

ԲԱՆ ՂԵ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ[1]

Ա

Արեգակն արդար, ճառագայթ աւրհնեալ,
Լուսոյ կերպարան, փափագ անձկութեան,
Բարձրեալ անքնին, զաւրեղ անպատում,
Բարւոյ բերկրութիւն, յուսոյ տեսութիւն,
Գովեալ երկնաւոր, թագաւոր փառաց,
Քրիստոս արարիչ, խոստովանեալ կեանք:
Եւ արդ, զբերութիւն վրիպանաց բազմախառն ձայնի եղկելոյս,
Ամենազաւրդ բանիւ լցեալ,
Մատուցե՛ս յաղերս հաճութեան Հաւր քում բարձրելոյ,
Որ վասն իմ ի փորձ եկիր անիծից՝[2]
Կերպարանեալ զիմ նմանութիւն,
Ամենեւին կենաց աւրհնութիւն,
Վերնոց եւ ներքնոց բարեխնամող տեսուչ համայնից:
Զի թէ յանձն առեր մեռանիլ վասն իմ[3],
Աստուած եւ տէրդ բոլորեցուն,
Ո՞րչափ հաճեսցիս առաւել եւ այժմ
Վտանգաւորս կրից կարեկցել՝

Ընդ իմ պարտաւորիս միշտ աղաւթելով
Ազգակցաւ մարմնոյդ առելոյ ի մէնջ՝
Առ համապատիւդ քո Հայր:

Բ

Եւ վասն արեանդ պատուականի՝
Միշտ մատուցելոյ ի հաճութիւն կամաց առաքչիդ,
Բարձի՛ն վտանգք մեղուցեալ դատապարտելոյս,
Թողցի՛ն պարտիքն, ապաքինեսցի՛ ամաւթն,
Մոռասցի՛ն պատկառանքն, բարեգործեսցի՛ն դատակնիքն,
Սատակեսցի՛ն որդունքն, վերասցի՛ լալն,
Հանդարտեսցէ՛ կրճումն ատամանցն,
Սպառեսցի՛ն ողբքն, հատցի՛ն արտասուքն,
Մերժեսցի՛ սուգն, հալածեսցի՛ խաւարն,
Վատնեսցի՛ հուրն սաստկութեան[1],
Հերքեսցի՛ն տանջանարանքն բազմաւրինակք:

Գ

Եկեսցե՛ն գթութիւնք կամողիդ,
Եւ պարգեւողիդ կենաց ամենից,
Ծագեսցի՛ լոյսդ, արագեսցէ՛ փրկութիւնդ,
Հասցէ՛ ողորմութիւնդ, ժամանեսցէ՛ այցելութիւնդ,
Կանխեսցէ՛ ցաւղդ ողորմութեան,
Յառաջեսցէ՛, արբուսցէ՛ զանդաստանս պասքեալ՝
Անկեալ ոսկերացս թշուառութեամբ ի վիհն մահու:
Ծաղկեցուսցէ՛, պտղաբերեսցէ՛
Բաժակդ երկնաւոր արեան կենարարիդ
Զերկիրս խնամեալ աւուրն լուսոյ,
Որ անծախապէս միշտ պատարագի՝
Յիշատակ կենաց փրկութեան հոգւոցն ննջեցելոց,
Զի ամենայնիւ մահացեալ հոգիս մարմնովս մեղաց՝
Շնորհաւք քո, գթած, ի քեզ զաւրացեալ՝ քեւ նորոգեցայց,
Զառեալ ի մեղաց անմահ կենդանութեամբ՝

Ի յարութեանն արդարոց, Հաւր քում աւրհնեցեալ[5]:
Ընդ որում քեզ փա՜ռք,
Եւ Հոգւոյդ Սրբոյ բարեբանութի՜ւն՝
Վայելչական զոհութեամբ
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՄԱՏԵՆԻՍ ԴՐՈՒԹԵԱՆ[1]

Ըստ հոլովման ընթացից ամանակաց յառաջ շարժութեան, որ ըստ լրապատարն, նշուլագեղն, արփիահահանչ լուսակիրն, աւրակշիռն, մղտահամբարէ, հոլովէ, կուռէ ամաց յոլովութիւն ի չափս դարուց[2], շնչասպառ եւ կենդանանորոգ առուղեկան յաւիտենիս, ի յաւարտումն կատարման իններեակ յոբելինին[3], ի սկիզբն պսակելոյ մտի տասնեկին[4] յաբեթական տոհմիս տումարի, յետ երից ամաց անցելոց, որ զկնի գալստեան ի կայս եւ ի կոյս կողմանց հիւսիսոյ դիմաց արեւելից յաղթող եւ մեծ կայսերն հոռոմոց Բասլի[5], յորժամ ընդարձակ եւ մակագաւիթ կանոնաւ սփիռ տարածէր լիասահման եւ անխտրոց ի ստուարակարկատ[6] կոթողս կարծր արձանաց՝ ի ձգումն ձեռին եւ յանխզելի լարս պարանաց երկարագունից, անթարթափ ի նոյն վերասլացեալ ի յաջ եւ յահեակ՝ սեպհականել, յաւելով բաժինս մասանց վիճակաց, խմբից աշխարհաց ի ծոց իւր:

Արդ, ի յայնմ անդորրութեան միջոցի, յորում եզերեալ ընդոտնեցան թշնամիք եկեղեցւոյ, ստացեալ հիմնեցի, կառուցի, կարգեցի, կուռեցի, արձանացուցի, դիզի , բարդեցի, կացուցի, ցուցի, հաստատելով ի հրաշակերտութիւն միագոյ իրի զբազմաստեղնեան դրուագս դրութեան այսմ սոփերի արգասաւորի, ես՝ Գրիգոր կրաւնաւոր քահանայ, յետին բանահիւսաց եւ կրտսեր վարժապետաց, գործակցութեամբ եղբաւր իմոյ ընտրելոյ՝ Յովհաննէս կոչեցելոյ[7], Նարեկայ մեծափառ և բարձրապատիւ ուխտի վանականի, որք իբրեւ զմի մարմին բանական ի յերկուց առ մի կերպարան շինելոյ դիմաց կենցաղակցելով[8], ոչ միայն հարազատք, այլ եւ միաշունչք, միակրաւնք, համապատիւք, զուգահաւանք, ի քառից աչաց առ մի եւ նոյն շաւիղ խորհրդոյ տեսեալք:

Արդ, հայցեմք ի ճաշակողացդ յայսմ սեղանոյ յոգնաւրէն եւ ախորժահամ հանդերձելոյ՝ յիշատակել զմեզ ի մաղթանս ուղիղս եւ ի պատկանաւոր խնդրուածս՝ սեռն սիրով ի միտս բարիս, որով եւ դուք եղիջիք գրեալ ի մատեանս կենաց վերին դպրութեանն: Ամէն:

ՏԱՐԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐ

ԽՈՐԱԳԻՐ

B *(այլ ձեռ.)* φtux խորագրից առաջ *Նախապատճառ սաստուածախօս աղօթից* (φ *աղաւթից* tux *աղօթիցս*) s *Նախադրութիւն աղօթիցս գրոց* C խորագրից մինչև բան Դ տ. 15 ներառյալ բուն գրչությամբ չի պահպանվել, ունի վերանորոգողի ձեռքով D խորագրից մինչև բան Ի ներառյալ չունի, ԻԱ—ԻՋ բաները քայքայված, որ չենք համեմատել EF-Ho չունեն խորագիրը G խորագրից մինչև բան Ա տ. 19 ներառյալ չի պահպանվել J խորագրից մինչև բան Լ ներառյալ չունի, իսկ բան ԼԱ—ԼԴ տ. 87 ուշ գրչությամբ և քայքայված, որ չենք համեմատել MUWZgq խորագիրը չի պահպանվել α խորագրից մինչև բան Ջ տ. 19-ի *Պատուհ[ցաւ]* բառը ներառյալ բուն գրչությամբ չի պահպանվել, ունի վերանորոգողի ձեռքով a խորագրից մինչև բան Թ տ. 35-ի *զաւանդ[ս]* բառը ներառյալ չունի e խորագրից մինչև բան Ա տ. 17 ներառյալ բուն գրչությամբ չի պահպանվել, ունի վերանորոգողի ձեռքով k 1—4 տողերը չեն պահպանվել n խորագրից մինչև բան Դ ներառյալ ուշ գրչությամբ

1 Σ *Դրունք* սրբ. *Դրութիւնք* ATγμ ձեռագրերից բացի, խորագիրն ունեցող բոլոր օրինակներն ունեն *Դրունք* փխ *Դրութիւնք*

2 α_1 *յունաթախ* փխ *յոգնաթախանձ*

3 c չիք *ապաշաւանաց* ABKOγϑστΓΣΦcdlst *ողեշաւ* γ *խրատօց*

4 β *անձինք* B *սոգոտանաց* սրբվ. *օգտակարաց* h *ըստգտանացն* N չիք *գղջականաց* Tδ *կանովնաց* V *կրօնականաց* փխ *կանոնաց*

5 V *կամաւորութեամբ յանձառութեանց*

6 L չունի տողը N չունի տ. 6—7 R *աներևոյթից* t *ներևութից*

8 f *ցուցմունք* սրբվ. *լուցմունք*

9 ϑσ *տարածունք* BOTVα_1δηϑσΣ$e_1$rt *ծածկելոց* C_1KNPSYβλμφcdn_1x *ծածկեցելոցն* QRωhp *ծածկելոցն* s *ծածկելոց* սրբ. *ծածկեցելոց*

10 ω չունի տողը V *յանդիմանութիւն* C_1KNPλfikmn_1r *թագուցելոցն* QRSXβμφΓΣΦchlpx *թաքուցելոցն*

11 N չիք *զաւրաւորք* δ *ցաւոց վիրաց* L$\alpha_1$$e_1$ *ցաւոց (N վիրաւորաց)* փխ *վիրաց* RScf չիք *վիրաց* Nh *անբժշկականացն* S *անբժշկանաց* սրբ. *անբժշկականաց* ωh *անբժշկանաց*

12 h *դեղ* Lα_1δe_1 *վիրաց* փխ. *ցաւոց* r *անտեսական*

13 δ *հնարաւորութիւնք*

15 τ չիք *առիթք արտասուաց* ωch *առիթ* h *պատճառ* k *պատճառք* բառից մինչև տ. 18 ներառյալ չունի

16 N *խնդրուածոց* փխ *ի խնդրոյ* C_1KRδηφωfpsx *հայցմանց* N *հարցման* (μ *հայցմանց*) սրբ. *հայցման* λ *հայցման* սրբվ. *հայցմանց* u *հարցման* փխ *հայցման*

17 φ *միանձաց* V չիք *եւ* S չիք *եւ բազմաց* β *անապատաւորաց* h *անապատականացն*

18 Tγτφ չունեն տողը

19 T չունի տողը γ չունի տ. 19—20 B

հոգէմատեան արբվ. մատեան N ողբերգութեանն

20 V տողն ունի նաև երկրորդ անգամ՝ Նարեկացու մանրանկարի տակ σ տողն ուշ գրչությամբ β սուրբ և երիցս երանեալ հայրն Գրիգորի α_1e Գրիգոր ϑτ չիք Գրիգորի Նարեկայ A Նարիկեայ N Նարիկեցո (Q Նարեկացւոյ) փխ Նարեկայ βΓΣΦ Նարեկեայ ABQηt վանաց Nϑτ չիք վանից ϑτ չիք վանականի Γ վան (տեղ է թողել, բայց չի լրացրել) ΣΦ վանաց արբ. վանից u վանեաց արբ. վանաց A և խորագիրն ունեցող բոլոր ձեռագրերը, բացի Nγϑλτ օրինակներից, այս տողից հետո ունեն հոգեմատեան (V հոգեկիր) հետորի եւ (s չիք եւ) հայոց փիղիսոփայի (շատերը՝ փիլիսոփայի V փիլիսօֆայի β փիլիսոփի d փիլիսովփայի)

ԲԱՆ Ա

Վերնագիր.

Rl վերնագրից առաջ Բան նշում չունեն BNWα_1Φfhikotx Բան նշում և համարակալում չունեն (Wβϑτt Բան նշում առհասարակ չունեն) ABC$_1$LOPRSVXYα_1δηλσφωΣde$_1$fhiklmn$_1$prstux վերնագիրն ունեն իբրև խորագրի շարունակություն (V վերնագիրն ունի երկրորդ անգամ՝ Նարեկացու մանրանկարի տակ σ գլխագրի տակ դարձյալ ունի Գրիգորի Նարեկացոյ ասացեալ խօսք ընդ աստուծոյ) EHNUβγΦ չունեն վերնագիր F վերնագրից մինչև տ. 3 թախծութեան բառը ներառյալ ուշ գրչությամբ MWZq վերնագիրը չի պահպանվել Γ քայքայվածության պատճառով վերնագիրը սկզբից կիսատ g վերնագրից մինչև բան Դ ներառյալ ուշ գրչությամբ ϑτ Գրիգորի (τ Գրիգոր) Նարեկացոյ ասացեալ փխ ի խորոց սրտից g$_1$ Վերստին խօսք ընդ աստուծոյ (o Վերստին յաւելուած կրկին հեծութեան նորին հսկողի) փխ վերնագրի n$_1$ բացի վերնագրից ունի նաև Աղերս մաղթանաց սրբոյն Գրիգորի Նարեկացվոյ ասացեալ R յաստուծոյ

1 G չունի տ. 1—19 U տ. 1—26 հետագա գրչությամբ μ չունի տ. 1—21 α_1 չիք Ձայն հառաչանաց (ջնջվել են) n$_1$ հառաչանաց C$_1$ հեծութեանց h հեծութեանն b (նվկծ) երգութեան փխ հեծութեան Y (նվկծ) հեծութեանց փխ հեծութեան ողբոց F$_2$TZs սրտի ողբոց A ողբոցս m ողբոյ ABELSVα_1e$_1$ սրտի Σm սրտի արբ. սրտից x աղաղակ

2 b (նվկծ) հայր ընծանեմ (X ընծայեմ) փխ վերընծայեմ o վերընծանեմք Z տեսաւղ k տեսողդ նվկծ ցեսողդ m տեսողդ արբ. տեսողիդ s տեսողիդ α_1 գաղտեաց

3 Y եդեալ կրկնված նվկծ h թանձրութեան փխ թախծութեան F անձին բառից մինչև բան ԺԳ տ. 23 ներառյալ ուշ գրչությամբ

4 h պըտուղ g$_1$ աղօթից արբ. ըղձից LTZα_1e$_1$s ճենճերոց m ճենճերոյ արբ. ճենճերոց

5 ABC$_1$HKLOPQSXY$_1\alpha_1$γδηλσΦbcdhilmn$_1$opx բուրուառաւ k (նկվծ) բարբառաւ փխ բուրվառաւ s բուրուառաւ արբ. բուրվառաւ u բուրւառաւ Vx առ քեզ առաքել (x առաքեալ) ABF$_1$KMUYΓu առաքեալ W առաք (շարունակությունը չիք բերրի պատռվածության պատճառով) Σ առաքեալ արբ. առաքել

6 h չիք Այլ n$_1$ չիք հայեսցիս

8 AZστωΦn$_1$r բարդութիւն Bϑ բարդութիւն արբվ. (ϑ արբ.) բարդութեան N բարդութեանն s բարդութեան արբ. բարդութիւն

9 B յաւդուածս բանից արբվ. բանի զօդուածըս C$_1$F$_1$KLMNOPQRSTU$_1$WXY$_1$Zα_1βγδηλφωbcde$_1$fg$_1$hiklmn$_1$opqrstu բանիցս (F$_1$Y$_1$g$_1$tu բանից) յաւդուածս (TZδ յաւդուած U$_1$s յօդուած h հօդուած i յոդուած qu յաւդւածս)

10 N չիք ի^2 O բարկութիւնն g$_1$ զայրացումն փխ բարկութիւն

11 C$_1$LXλ սրտիս (Rϑτms սրտի TZ սրտէ U$_1$V սրտից) փխ սատի σ սատի արբ. սրտի AHKOQSηϑσωΓΣΦn$_1$q զգայութեան B ըզգաստութեան փխ զգայութեանց o սգաութեան r սգայութեանց

12 L չունի տողը N ժամանեալ

13 U$_1$ եւ կամաւորական ikr բանաւորական փխ բանական L զոհի

14 L չիք զաւրութեամբ b ճարպոյ արբվ. ի ճարպոյ TZikr ճենճերոյ փխ ճարպոյ s ճենճերոյ արբ. ճարպոյ

15 o ի յիսն Oα_1e$_1$ պարարտութիւնն kr պարարտութեան

16 Z չիք եւ U$_1$ իմում C$_1$U$_1$λΓan$_1$ խառնել h հառնեալ N աղերս իմ փխ աղերսիւ

17 KLTα_1γδηω իբր s իբրև զհամբարձումն արբ. իբր զամբարձումն Vq ամբարշտելոյն B Յակովբու արբ. Յակովբայ H Յակոբայ արբ. Յակոբու σ Յակոբու արբ. Յակովբու

18 V յնսայեա

19 Vx եւ իբրև C$_1$Nλo զանիրաւութիւն s զանիրաւութիւն արբ. զանիրաւութիւնն V Զարիղոնի փխ Բաբելոնի

20 N տաղկալի f տաղտկելի G այս տողի պատքեզ բառից մինչև բան b տ. 3-ի պողական[աւ] բառը ներառյալ ունի ուշ գրչությամբ

21 LX չիք առակ ω առակի C$_1$λh եւթանասներորդի F$_1$ եօթանասուներորդի K ութանասներորդի արբ եւթանասներորդի M եօթանասներորդի α_1 յեւթանասներորդի η իւթանասներորդի mu եաւթանասներորդի o եթասուներորդ u չիք երկրորդի o ի սաղմոսին X սաղմոսի արբ. սաղմոսին Zr սաղմոսն Σ սաղմոսն արբ. սաղմոսին i սաղմոսն արբվ. սաղմոսնի m սաղմոսին արբ. սաղմոսն

22 C$_1$F$_1$G$_1$MNSTU$_1$Zγδηϑλσφωfg$_1$l իբրև m իբր արբ. իբրև S խուկն b (նվկծ) բանին փխ խորանին λ Սելովա (m Սելովայ) արբ. Սելովմա (m Սելովմայ)

23 G$_1$Qrx Դաւիթ s Դաւիթն արբ. Դաւիթ β կանգնեաց Γ կանկնել o կանկնեաց g$_1$ նորագեաց

24 C$_1$LXλm գերութենէ U$_1$ գերութեան d գերութենէն

25 G$_1$Vx վերստին ի U$_1$fh չիք ի F$_1$G$_1$Vλ կրուսեալ V հոգոց Γ հոգւոց Σ հոգւոյ արբ. հոգւոց R առակին

26 h ընդունել ի L կամացդ, չիք քոց l լինիցի

27 N վասն զի փխ Քանզի NZ դատաստանի ϑ դատաստանի արբ. դատաստանիդ e և հատուցման

28 F$_1$ ուժգին U ոյժգինս AHKLPQγδηϑστφωdnop հնչեալ EΦ հնչեալ արբվ. հընչեցեալ W գոչեաց փխ հնչեցեալ XΓΣ հնչեաց s հնչեցեալ արբ. հնչեալ

29 o կրկին, ի յերկնէ փխ երկնէ AMNRSUηϑστΦbcdfiklmn$_1$pqr յերկնէ h (նվնծ) երկէ AEG$_1$HKUVηϑστΣΦx յարձակմունս (h հատուցմունս) փխ յարուցմունս Γ յարձակմունս արբ. յարուցմունս

30 C$_1$ այժմին W այժմեան TημφωΓg գուշակել B (նվկծ) MNUWh ներհականաց LOα_1 ներհակաց Qi ներհականաց արբ. ներհակականաց (i ներհակակնաց)

31 B անձին բառից մինչև բան Բ տ. 40 ներառյալ ունի ուշ գրչությամբ x ի յիմումս F$_1$ յիմունս փխ յիմումս Wbho յիմում h անձինս o յանձին

32 X խոովութիւն b (նվկծ) խոովութեամբ m խոովութիւնք

33 B$_1$G$_1$KLP հարեալ AG$_1$HTUZδηΓΣlq սուսերբ Eϑτωg$_1$ms սուսերբ σ սուսեր արբ. սուսերբ

34 Zs խորհրդոցս Γ խորհրդւոցն Kλ չարացն UVo չարեաց LX բարիս

35 LUΓ գերել C$_1$ չիք ի WΓ հանդիպուածոցն փխ հին դիպուածոյն B$_1$C$_1$EKLMNOPQRSTXα_1βγδλμσφωdefhln$_1$op դիպուածոցն F$_1$ դիպուածւոյն

36 P չիք նախ C$_1$F$_1$NQSα_1λcefhlqtu ժամանեալ MOPRTUVWZγδημφbdikmn$_1$oprsx ժամանել U առին փխ առ իս

37 AC$_1$EKMNRSUYϑλμτωbdikmorp ընտրեալ β ընդրեալ արբվ. ընդրեալն n$_1$ ընտրել σ ընդրեալն արբ. ընտրեալն EG$_1$Vx յառաքելականացն UW առաքելական Y առաքելականաց Zs յառաքելական C$_1$Uλ դասուցն Σ Պաւղոս ցուցանէ

38 Z առ արինակ առեալ W Մովսէս

39 MU փրկութիւն σ յախթող արբ. յաղթող

40 B$_1$UWZo չիք թէ G$_1$ չիք է Wβx օրն f

նոր փխ առ W որպէս և B_1LWX գիրն h առէ գիր W աղդէ փխ առէ
41 B_1L հովիտ UV հովիտսն o յանձուկ յաս-պարիսին Z ասպարիզին s ասպարիզին urբ. ասպարիսին σ Ովսափաթու urբ. Յովսափաթու
43 EG$_1$HKUVα_1ϑστωΣsx փոքու μ փոքր urբ. փոքու B_1KLηΓ հանգիստարանաց F_1 հանգիստարանացն փխ հանգիստարանացն F_1qt իրաւանցն o ժամադրութիւնն
44 G_1 որք E կենցաղականաւ C_1x այսու B_1LVXYZs յաւիտեննիս N յաւիտենի K յաւիտեննիս urբ. յաւիտեննիւ Oα_1 յաւիտե-նականիս
45 B_1 զհանդերձեալսն τ զհանդերձեցելոցն KW ինչ փխ ինձ G_1 չիf ինձ կերպաւորեն Γ կերպարաւորեն UVΣox կերպարաննեն Φ կերպարաննեն urբ. կերպաւորեն
47 B_1MORTXZβh արքայութիւն o արքաու-թիւն H եղելոյ urբ. եղելոյս Z եղելոց
48 B_1Lμω զիս զտեալ Γ զտել V բազմանց n_1 չիf տոկոսեաց
49 n_1 չիf Զանազան XY ճշմարտապատմաց
50 Wo քանզի ձեռին փխ քան զձեռին L զձե-ռինն, որ ի փխ նորին Ut նորա Aβ վե-րակացումն (β վերայկացումն) urբվ. վե-րացումն B_1C_1EHKLQRTVWYXα_1γδηϑλ-μστφωΓΦ$n_1$sx վերացումն (g_1 վերացում-նըն) փխ վերակացումն OΣ վերացումն urբ. վերայկացումն (Σ վերակացումն) h վերկացումն o ուրեմն անդ Y չիf անդ ուրեմն A_1C_1EHWα_1ηϑλμτωΓΦ$g_1$kx անդր l չիf երբեմն
51 B_1 հարվածին R հատուածսն (o հար-ցուածսն) փխ հարուածսն G_1TUVZδφx հարուածս u հարւածս B_1 նեղովմայեցւոցն LOPXYα_1λm եղովմայեցւոցն Wb եղով-մայեցոցն Z եղովմայեցւոց urբ. եղովմա-յեցւոց s եղոմացւոց urբ. եղովմայեցւոց B_1 չիf և փղշտացւոց C_1λ փխշտացւոցն LO-Pα_1 փղշտացւոցն XY փղշտացոցն m փի-լիստացոցն urբ. փղշտացոց
52 ϑτ չունին տողը Z չիf եւ G_1Vb (ձվնձ) **x բարբարոսաց** H բարբառաց urբ. բար-բոս Γ բարբարոս urբ. բարբառոս H չիf ազգաց b (ձվնձ) զգաց փխ ազգաց
53 F_1q եւ քանզի C_1λ և այն G_1Vx այն C_1λr ընդրութիւնն G_1Vbx ընտրութիւնք RγΓ ընտրութիւնն h (ձվկձ) ընդրութեան σ ընդրութիւն urբ. ընտրութիւն G_1Vbh չա-փեցան
54 G_1x իմոցս V իմումս urբ. իմոցս ω ի-մոյս AC_1EG_1HMUVZηϑμτΣΦmsx պար-տեաց
55 h աւարտմանն
56 Γ աւրոգայթ N անկողոպտելի փխ անճո-ղոպրելի
57 C_1β նայ և Tγδημσφg_1 նա և
58 H չիf մեծաւ HVΦ մերձ առ σ առ urբ. մերձ առ F_1 զուրս փխ զուրս ikr չիf ինձ
59 V զգամօթն AEF_1HMNOPRSZϑστΓΣΦ-bcdefhiklmn$_1$opqrtu գծագրեալ T գծա-գրեալ urբ. գծագրել Yα_1βγηλ գծագրել μφ գծագրել (s գծագրեալ) urբ. գծա-գրեն
60 NUWΓ հրաշագործեալ P հրագործեալ փխ հրաշագործել Zm հրաշագործելն s հրաշագործելն urբ. հրաշագործել
61 F_1 և փխ ի
62 G_1 ամենարան փխ Ամենավարան, հոգւոյ G_1x քաւիչզ
63 η փառսն B_1 չիf անսահմանելի բարձրու-թեան KLX յանսահմանելի G_1 անսահմա-նել F_1o բարձրութեանն s բարձրութիւն urբ. բարձրութեան
65 QVYλσx չունին տողը

ԲԱՆ Բ

Վերնագիր.

o չունի բան Բ—Գ B_1MNRYZγϑlr վերնա-գրից առաջ չունեն Բան նշում B_1N չունեն հա-մարակալում B_1ENVgqsu վերնագիրը կրճատ δ յաւելած F_1NTU հեծութիւն W Գրիգորի վարդապետի Նարեկայ վանից վանականի ի նորին փխ նորին ... խորոց α_1 հոգւոյն σ մախթանաց urբ. մաղթանաց G_1HKLNPUVX-ωbg$_1$hr բան m բանի urբ. բան γex չիf ի TZ սրտէ g_1 սրտի

1 G_1 չիf սրդ քանզի H բարձրեալ B_1 յօ-դական փխ յաւդաւորական KW շրթամբքդ Ubkm շրթամբ N կարդամբ
2 B_1LX գործովքդ Sβbcdfikn$_1$pqr գործաւք Y գործաւքտ Zω գործով m գործակա-նաւք urբ. գործաւք N չիf ոչ HΓ ստեղ-ծարանութեամբք
3 Φd յնգւպտոս F_1tu ունիս միշտ h սրտիդ LXY դարձ Zδτ դարձն m զդարձն urբ. դարձն s դարձն urբ. զդարձն
4 K առ այս աւրինակ AEHϑτΓΣΦ յարմա-րագոյն (C_1G_1UVλx յարմարական) փխ նմանագոյն AEHϑτΓΣΦ նմանական (B_1 յարըմարական C_1G_1UVλx նմանագոյն) փխ յարմարական
5 B_1G_1Lω զանձն Γ յանձն H չիf իմ
6 B_1LWXYb պատժակից m պատժակիցս urբ. պատժակից s պատժակից urբ. պատժակիցս HVWZμΓtx կործանելոյն ϑ կործանելոյն urբ. կործանեցելոյն
7 N ըմբերանել C_1λ դատախազ s դատա-խազ urբ. դատախազս u դատախազն
8 AEF_1G_1OPRSTα_1βϑλμστφΓΣΦbcdefhlm-pqr բարբարոս H բարբառոսս Ks բար-բարոս urբ. բարբարոսս b զտիկին r հա-զկինն b (ձվկձ) խարաւյին h (ձվկձ) հա-րային փխ հարաւային
9 C_1 վաթարագոյնս m վատթարագոյնս urբ. վատթարագոյն s վատթարագոյն urբ. վատթարագոյնս
10 HU յամառեալս m յամառեցեալս urբ. յամառե-յամառեալ s յամառեալ urբ. յամառե-ցեալս α_1 զԱմաղէն kr զԱնմաղէկ
11 AC_1G_1EQSUVZϑλτbsx անբժշկական R անբժշկականս ωm ան-անբժշկական urբ. անբժշկականս B_1KLPY բժշկականս urբ. անբժշկական քան զքաղաք քան զքաղաք S' քաղաք urբ. քան զքաղաք G_1Vx քաղաքս Q քաղաք urբ. քաղաքս Y դրոշելոցն Z դրոշելոցն β դրոշելոց
12 AC_1HWηλσ նշխար (K նշխարս) փխ նշմար urբ. նշմար F_1Vqtu նշմարս ΣΦ նշմար urբ. նշմար B_1F_1LOPSTα_1βδμbcdikmn$_1$pqt ա-նշխար պըստամբութեանն Nr ապստամբութեամբ V ապստամբութենէն OWα_1βchn$_1$ հին
13 Eg_1 ախտաղանցութեան S Ոււգա ω Յու-դայի
14 AB_1LMNOPQRSUVXZγϑλστφbcdfikm-$n_1$psx կշտամբեալ C_1λ գեր ի վերոյ
15 QZsx տարամերժեալ m տարամերժեալս urբ. տարամերժեալ s զՄայդան urբ. զՄայթան
16 Kβ խորթարարուս δi խորթարարւոյս OQ-XΣg_1 Գալիլեա μτ Գալիլեաս
17 φ աննելիս N զաւհաւանն α_1 Կափառնա-ում urբ. Կափառնաւում b Կափառնաւումն
18 HS$\alpha_1$fl պարսաւեալս U պարսաւացեալս δs պարսաւեալս urբ. պարսաւեցեալս C_1F_1MNQSUYZα_1λφcdefhiklmpqr իբրև G_1 քան urբ. իբր R քան urբ. իբրև γx քան փխ իբր s իբրև urբ. իբր h զՔորա-զինն
19 F_1 բամբասեալս h բանբասեցեալ r բա-բասեցեալ
20 F_1NPSWβΣefhikln$_1$pqrt անպարկեշտս ω ալիք ծաղկեցեալ C_1Yη ծաղկեալ δs ծաղ-կեալ urբ. ծաղկեցեալ m ծաղկեցեալ urբ. ծաղկեալ
21 G_1 չիf Աղու H յիմարութեան F_1 չիf ոչ
22 B_1 կորեան G_1 կորեաց βδkm առեւծուց h առուծուց t առիւծոց HNU չիf անձ-նական s անձկական urբ. անձնական F_1 եղերնային
23 AEG_1KUVZηϑστx քարբից ձուոց F_1KNγ լցեալս σ ժանդութեամբ urբ. ժանտութե-ամբ
24 G_1 պատկեր h Պարկեշտս փխ Պատկերս XYγ հարուածոց
25 h բանին բստ B_1 տեսօղացն G_1 տեսօ-ղաց L տեսողացն
26 G_1 տաղավարս H տաղաւվարս
27 B_1LY դրանդս (P դրանդ) փխ դրացս C_1HVWZδλφΓΣΦx դրանցս G_1 դրանցս urբ. դրացս
28 f ծընրդեալ
29 AB_1EHNRUYβϑστΓΦcdx զժառանգութիւ-նըս bm զժառանգութիւնս urբ. ժառան-գութիւնս AC_1EF_1KMNORSUZα_1βδϑλστbc-

defhikln$_1$pqrtu *յարմարականս* m *յարմարականս* urp. *յարմարական*

30 μσ *տունս* urp. *տունկս* s *տունկս* urp. *տունս* A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի B$_1$C$_1$G$_1$KLMOTZδηλφωlr ձեռագրերից, ունեն *տունկս* փխ *տունս* iklrux *աստուածակերտս*

31 AB$_1$F$_1$KLNOPRSUXYα$_1$φcdfikn$_1$qrtu չիք *ըստ* Mβϑep *բանից* urp. *ըստ բանից* δ *բանիցն* Σ *բանի* C$_1$G$_1$MNPUVα$_1$λμcikrx *նախագրելոցն* Q *նախագրելոցն* urp. *նախագրեցելոցն* Zbs *նախագրեցելոց* m *նախագրեցելոց* urp. *նախագրելոց* n *նախագրելոց* m *երեմիայ* urp. *երեմիայի*

32 W *յարկ* h *բանականն* r *բան* փխ *բանական* AENRSTUα$_1$ημφωcdfikn$_1$pr *ունող* (*ունաւղ*, *ունօղ*) β *ունօղս* urp. *ունօղ* σ *ունողս* urp. *ունաւղս* Ns *բորոտութեանն* f *բորոտութեանս*

33 B$_1$C$_1$F$_1$HKTXZα$_1$γδηλμσφωΦg$_1$mst *հարուածեալս* B$_1$LXY *խրատուք* K *արատս* urp. *խրատու* W *արատա* փխ *խրատու* β չիք *խրատու* r *խրատոյ* B$_1$LXY *ջերմանն* փխ *քերմանն* O *ալրինի* C$_1$ *կանգուրեալ* G$_1$x *կազդուրեցեալ* N *կազդուրել*

34 G$_1$x *օծեցեալ* Z *և ողոգական* C$_1$q *հեզութեամբ* G$_1$ *հեզութեանն* R *հեծութեամբն* փխ *հեզութեամբն*

35 G$_1$Γ *յելս* s *յելս* urp. *ելս*

36 δ *քակտեցեալս* b (ճվկծ) *քակեալ* s *քակեալ* urp. *քակտեալ*

37 F$_1$etu *և արտաքս* r *արտաք*

38 U *հզաւրի* Tγδφ *տեղին*

39 G$_1$ *առ* փխ *առանց*

40 B$_1$ *ծալեալ* փխ *ծածկեալ* G$_1$ *ծածկեցեալ* x *ծածկեցաւ* μ *յերկրի* urp. *երկրի* G$_1$Vcx *չարեօք*

41 Q *ժրտողին* (x *ժխտորին*)փխ *ժխտողին*

42 e *տէր* փխ *աստուած*

43 M *աստուած* G$_1$x *ամենից* Z *մարմնոյ*

44 RSUα$_1$ϑefhilpr *գգաւանելոյ* փխ *ըստ դաւանելոյ* Vx *աստուածաշնորհի*

45 ABEG$_1$KMOPQRZηϑμτωΓeg$_1$mn$_1$qrs *բազումողորմն*

46 HNSβbdefhikmr *սրբոյ* AEF$_1$HKMNOPSUVWXYα$_1$γδϑλστΓΣΦbcdefhikn$_1$qrtux *Յովհաննու* (և նրա տարբեր գրությունները) փխ *Յովնանու* Q *Յովնանու* urp. *Յովհաննու* u *ձայնի*

47 l *շնորհեալ* α$_1$fhl *կատարեալ* P *քո* k *ի կամաց*

48 LNUh *սկզբնաւորեալ* W *սկիզբն առեալ* փխ *Զսկզբնաւորեալ* k *զկզբնաւորեալ* F$_1$pqtu *մատեանս* L *մատենի* AEMQϑτΦu *մաղթողաց* փխ *մաղթանաց* B *մաղթողաց* urp. *մաղթանաց* Zbikmr *այսմ* s *այսր* urp. *այսմ* ω *ողբերգութեանս* h *ողբերգութեանն*

49 ABC$_1$EF$_1$SVWZγδϑστΓΣΦfhln$_1$rsx *սերմանեալ* P *սերմանեալ* urp. *սերմանել*

50 Vx *նախընթաց ի* U չիք *ի*, չու ABHKLMNOPTVWZα$_1$βγδϑστωΓΦbcemn$_1$s *աշտիճանաց* C$_1$ *աստիճանացս* C$_1$λ *աւթևանացն* F$_1$Pα$_1$Σ *օթևանացս* NScf *օթեվանացս* dhr *աւթէվանացս* e *աւթեվանացն*

51 ABENPUWϑτm *կատարածս* LXY *կատարածին* O *կատարածն* urp. *կատարածըս* σ *կատարածս* urp. *կատարածն* k *կատարած* Bσ *ժամանելո* urpվ. *ժամանելով* KLTXYμωg$_1$ *ժամանելով* σ *հընծոցն* urp. *հընձոցն*

52 U *բերկրեալ* h *բերկրեցայց* Q *լիութեամբ* (Tμφ *սրբութեամբ*) urp. *լրութեամբ* Zs *լիութեամբ* (α$_1$η *սրբութեամբ*) փխ *լրութեամբ* γ *սրբութեամբ* urp. *լրբութեամբ* Nhr *քաւութեանն*

53 C$_1$LTXYδηλφωg$_1$ *պտղոցն* μ *պտղոցն* urp. *պտղոյն* r չիք *պտղոյն երանութեան* h *երանութեանն* KQZ *աւրայիցն* m *որայիցն* urp. *օրայիցն* K *բարդութեան* urp. *բարբարութեան* α$_1$μmt *բարութեան* urp. *բարդութեան* ωg$_1$s *բարդութեան* փխ *բարութեան*

54 N *տայցես* Z չիք *ինձ* F$_1$ *յարգանդ* Z *արգանդ* urp. *արգանտ* h չիք *անորդի* hl *իբրև*

55 f չիք *եւ* g$_1$ *ստին* F$_1$tu *աշացս* W *աչաց* urpվ. *աչացս* G$_1$x *ցամաքեցեալս* NZf *ցամաքեալ* H չիք *ով* *ամենազութ* C$_1$ *ամենազոյթ*

56 G$_1$Vx *բանից* փխ *բանական* b *մաղթողիս* urpվ. *յաղթողիս*

57 Σ տ. 57—92 ճեռագա գրչութեամբ WΓ *երկին* (r *զերկնի*) փխ *երկնի* U չիք *եւ երկին*

58 N *նախ* (UV *նոքա*) փխ *նա* Γ *նա* urp. *նախ* s *ցորենոյ* urp. *ցորենոյ* N չիք *եւ*[2] C$_1$F$_1$HKNQRWXYλωΓcefhikln$_1$pr *գինոյ* (*գինո*) βδt *ձիթոյ* Γ *նա* փխ *նոքա* W *յիսրայէլի*, մյուսները *Իսրայէլի* (և նրա տարբեր գրությունները) փխ *Յեզրայելի*

59 W *երկնաւորաց*

60 G$_1$ *ազգիցէ* *հոգւոյս* Z *յոգիս* s *յոգիս* urp. *հոգւոյս* UVx *ազգիցե* (*ազգիցէ*) Pηg$_1$ *եթէ* X չիք *թէ* L *տարերց* t *տարերացս*

61 h *ես եւ ես*

62 G$_1$Pβhr *բայց* փխ *Բաց* ω *տարակուսելոց* Σ$_1$ *տարակուսելւոյս* UVx չիք *ի* Γ *իմում* փխ *ի մուտս* σ *մախթանաց* urp. *մաղթանաց* ikmr *այսմ* F$_1$ *հեծութեանն*

63 F$_1$r *քաղցրութեանն* Wbm *այսրէն* փխ *աստէն*

64 N չիք *ի* ABEHNϑμτΣ$_1$Φ *բանալն* Σ$_1$ *ի վերնայինն* Z *վերնային* s *վերնային* urp. *վերնայինն*

65 K *անընդիր* urp. *անընդել* M *անընդել* (N *անընդեալ*) փխ *Անընտիր* σ *անընդիր* urp. *անընտիր* F$_1$tu *լուսոյն*

66 V *զնիաթ* փխ *զնիւթ* Z *զնիւթս* s *զնիւթս* *մոմոյս* urp. *զնիւթ մոմոյ* S *մարմնոյ* U urp. *մոմոյ մարմնոյ* F$_1$ *սպառացայց* U *ջնջել*

67 Zs *հոգի* γ *ոգի ով* LW *եղկելւոյս* փխ *զրկելոյս* r չիք *ըստ* ... *աստղին* F$_1$ *կոշման* փխ *գոչման*

68 AEϑστ *ուժ* B *ուժ* urpվ. *ոյժ* G$_1$HRSYβφΣ$_1$g$_1$kpu *յոյժ* փխ *ոյժ* h *մաշելւոյս* x *մաշեցելոյս*

69 VWβλbmx *տարժանմամբ* G$_1$βγ *աշխատութեան* μ *աշխատութեան* urp. *աշխատութեամբ* G$_1$ *քեզ* ABEϑτc *խնդրելոց* Zm *խնդրելոյս* μ *խնդրելոյ* urp. *խնդրելոց* s *խնդրելոյս* urp. *խնդրելոյ*

70 G$_1$f *մաղթանաց* σ *մախթանացս* urp. *մաղթանացս* ABEZHϑτΓΦc *ողորմութեան* G$_1$x *քոց* Z *քո կամացդ* ABEHϑστΦ *շնորհս* PQSZα$_1$λφΓbcdefhikmn$_1$pqstu *ջնորհաց*

71 X *զփոքր* c *առ ի* (*տկարէս*) X *զմեծ* φ *զմեծամեծդ*

72 Z *և զաւրացո* M *զրան* HSUVZγηϑμτωΣ$_1$Φcfhikqru *առաքել* O *յառաքեալ* PRps *առաքեա* σm *առաքեալ* urp. *առաքել* ABEG$_1$HUVδϑτΓΦx *առ* փխ *ի*[1] σ *ի մեզ հոգի* urp. *առ մեզ զհոգի* G$_1$x *զհոգիդ* KLMNOTWXY (ճվճծ) γημφωΣ$_1$bikr *հոգի* τ չիք *ի*[2]

73 C$_1$λ *պատգամաւք* TY (ճվճծ) Zγδημφωձ Σ$_1$g$_1$s *սմա* m *սմին* urp. *սմա* C$_1$HKZβγηλφΓΦs *եղելոց* Q *յեղելոցս*

74 HWΓΦ *տէր բարերար* h (ճվկծ) *եսայ* X *եսախա* urp. *եսաի* ABEG$_1$HLOSUXα$_1$ηϑμστωΓΦcfg$_1$hlsx *լուսաւորել* m *լուսաւորեալ* urp. *լուսաւորել* MR *ճշմարտութիւն* Zhr *ճշմարտութեանն* m *ճշմարտութիւնն* urp. *ճշմարտութեանն* s *ճշմարտութեանն* urp. *ճշմարտութիւնն*

75 ABEG$_1$KLMPQVZφΓΣ$_1$bdeg$_1$n$_1$stux *արժանւոյս*

76 G$_1$x *պղընձիս* LΓΣ$_1$ *պղնձւոյս* Z *անարգ*

77 N *անզարգութեան* (α$_1$ *անարգութեան*) փխ *անզարդութեան* β *սևութիւն* fh *սևութեանն* LX *գունոյն* Nφ *գունո* Γ *գոյնոյս*

78 N չիք *պղինձ* r *պընդղընձ* F$_1$ *պճնելիս* G$_1$Vbmx *պճնալից* σ *պճնալի* urp. *պճնելի* s *պճնալի* BNPRSγcdfhikln$_1$qru *պճնելից* (LΦ *պճնեալ* UZ *պճնալից* WX *պճնել*) *ոյք* փխ *պճնելի ցոյցք* (LWXΦ *ի ցոյցս* Z *որ* փխ *ցոյցք*) K *պճնելից ոյք* urp. *պճնեալ իցուք* m *ոյց* urp. *որ* HTUVβγδφx *հրաշեակ* Q *հրաշեկիւք* Zm *հրաշիւք* α$_1$ *հրաշկ* η *հրաշեկ* urp. *հրաշեակ* Γ *հրաշեակ* urp. *հրաշեակս* *ի* i *հրաշիւք* urp. *հրաշեկ* kr *հրաշիւքեկ*

79 F$_1$ *սիրտ* G$_1$LVμφΣ$_1$bdeftu *եղկելւոյս* Z *մեղկելւոյս* փխ *եղկելոյս* m *եղկելոյս* urp. *մեղկելոյս* s *մեղկելոյս* urp. *եղկելոյս*

80 M *չերկնչիլ* N *չերկնչե* O *անճառ և* urp. *անճառ* h չիք *եւ*

81 Z *անպտուղ եղիցի* փխ *եղէց անպտուղ ի* x չիք *փոքր* ARL *վաստակոյ* BEHϑτΓΦ *վաստակոց* C$_1$G$_1$NSTUVδηλμσφωΣ$_1$cfg$_1$hikrx *վաստակոցս*

82 δ *ապաճան* ABC$_1$G$_1$HLUXϑλτωΣ$_1$Φg$_1$x

անբեր E անբերր F$_1$T անբերի P չիք անբերրի β անբեր ուղ. անբերրի γ ի բերրի (δ անրան) փխ անբերրի μσ անբերրի ուղ. անբեր φ անբերր ի Γ անբեր ուղ. անբերր s անբերր ուղ. անբեր

83 SVx եղիցի F$_1$ երկ փխ երկնել G$_1$MV ծընանել

84 N արտուել փխ արտասուել β արտսուել

85 G$_1$Vx խորհիլ W խոնարհել փխ խորհել λ խորհել ուղ. խոնարհել

87 G$_1$Vωx հասանիլ

88 N ձայնեալ

89 F$_1$LYhqt պաղատել s պաղատիլ ուղ. պաղատել Y և ոչ ABEHϑστls անտեսանալ փխ անտես մնալ ΓΦ անտեսանալ ուղ. անտես մնալ

90 BC$_1$F$_1$KLNOPRSTUVWXYα$_1$βγλμφωΣ$_1$c-defhlmpqtu կողկողել s կողկողիլ ուղ. կողկողել F$_1$LORUXYδωΓpqrtu ողորմել G$_1$ ողորմի

91 W ոչ ինձ ուղղ. ոչ ինչ G$_1$ օգնել փխ աւգտել MNOTVβλσφikrs աւգտիլ

92 F$_1$ ճենճեր (β ճենճերեր) փխ ճենճերել Oγ ճենճերիլ s ճենճերել ուղ. ճենճերիլ

93 V տեսանիլ UVx դատարկանալ փխ դատարկ եղանել

94 HUVx չիք նախ G$_1$UVWZx իմում G$_1$-LRUVWcx միայն

95 φ զանվախճան փխ զանվճար ABEHKM-NOXYα$_1$βϑστΓΣΦht տանջանացս PW տանջանաց F$_1$Oβημσφg$_1$ տոյժ N չիք տոյժս Z տուժ s տոյժս ուղ. տոյժ

96 β թոլով f թվով ABC$_1$EG$_1$MNOPRSUV-δηϑλστΓΣcdfg$_1$n$_1$px մեղաց μ մեղաց ուղ. մեղաւք

97 Z չիք ինձ s հատուցանել ուղ. ինձ հատուցանել G$_1$NQVZβδφωg$_1$s հատուցանեբ LXYγ հատուցանես μ հատուցանեբ ուղ. հատուցանել

98 F$_1$ ողորմ

99 r մարդասէրեայ, խնամեայ փխ խնայեա

101 Z ներաւղ փխ նորոգող

102 Z երկայնամիտ փխ երկնային

103 C$_1$PSWα$_1$γλfhikrtx անքննին σ անքնին ուղ. անքննին

104 h պարգևեայ փխ Պարգևատրեա, շնորհեա փխ շնորհաղարդեա r աննախ փխ աննախանձ

105 h հաշտեայ աննախանձ հաշտեաց F$_1$OQ-TZβδηλμφωcg$_1$mns հաշտեա

106 G$_1$ պարտուց r պարտեացս x պարտուցս ABEγϑστω աւրհնեալդ μ աւրհնեալդ ուղ. աւրհնեալ

107 M թէ G$_1$ յաւեցի

108 Hhq հայցուածս (հայցւածս) փխ հայցուածս φ հայեցածս r թշուառութեանն

109 G$_1$ գրոյս g$_1$ գի բոյդ փխ Ջբոյդ P դիտեցից փխ տեսից k [փրկու]թիւն բառից մինչև բառ Ը տ. 19-ի յուղ[ղութեանց] բառը ներառյալ ուշ գրչությամբ h գփրկութիւն r փրկութեան

110 P կատարեալ փխ նկատեալ Z նկատել L զննեցից (UW դիմեցից) փխ դիտեցից V դիմեցից ուղ. դիտեցից Bδm յամենագրաւ ուղին ուղ. յամենագրաւողին C$_1$FP-SUα$_1$σΓfhk$_1$lx յամենագրաւողին (Zr ամենագրաւողին) փխ յամենագրաւ ուղին e յուղին

111 W հրբշտակ Z խաղաղութեան քո F$_1$tu խաղաղութեամբ փխ խաղաղութեան քաղցրութեամբ G$_1$NVWΓ պատահեացի F$_1$ պարհեացէ (x պատասխանեացի) փխ պատահեացէ

112 X չիք ինձ Y յելից տէր ի յաւուր G$_1$K-TZηωx չիք ի LX չիք ի յելից μ ի յելից ուղ. յելից s յելից ուղ. ի յելից LXu յաւուր β աւուրց

113 G$_1$x զմաքրութեան ω հոգի ABEG$_1$HUV-μϑτx չիք ի K յերկնաւորացն ուղ. ի յերկնաւորացն OXZ յերկնաւորաց s յերկնաւորաց ուղ. յերկնաւորացն

114 H քո սիրոյ

115 ABEG$_1$QRVϑτx չիք ի G$_1$ արդարոցն K յարդարոցն ուղ. ի յարդարոցն ϑτ յարդարոց AC$_1$EF$_1$MPWYϑλτbdehin$_1$pqrtu կատարելոցն R կատարելոց ուղ. կատարելոցն Tm կատարելոցն ուղ. կատարելոց G$_1$μ կարեաց ուղ. կայան (μ կայանս) կարեաց ηωg$_1$ կայանս (ω կայեանս) կարեաց ուղ. կարեաց OV կարեաց ուղ. կարգեաց C$_1$λ կցորդ ինձ O ինձ կցորդ ինձ

116 KZ զանականկալ m զանանկելն ուղ. զանակնկալն g$_1$ բար L չիք չարիս G$_1$ և ի Vx եւ փխ ի G$_1$MVZβx յուսահատութեան h յուսահատութիւն G$_1$UZk$_1$ աւուրն Vx աւետարան փխ աւուր G$_1$ աւետարան շնորհեացես

117 k$_1$ ի բարեբանեալ K ամենեցուն փխ ամենայնի

118 Zα$_1$fs թէ G$_1$x ախտացելոյ PUVZs ախտացեալ F$_1$G$_1$MPSUVα$_1$defhik$_1$n$_1$prtux ոչխարիս R ոչխարի ուղ. ոչխարիս W ոչխար ի Q տայցես s տացես ուղ. տայցես e յուղեկիցն

119 ERi անախտ (i անաղտ) ուղ. աննախատ F$_1$MNOPSWα$_1$cdefhk$_1$n$_1$pqtu աննախատ փխ անախտ n$_1$ կեանքն

120 G$_1$qtx կործանեցելոյս s կործանելոյս ուղ. կործանեցելոյս C$_1$ պարգևօք (r պարգևք) փխ պարտեաւք G$_1$UVx պարտիք Zh պարտաւք m պարտեաւք ուղ. պարտաւք O փրկութիւնն r փրկութեան

121 NORSα$_1$Γdefhik$_1$ptu մոռասցես Qn մոռանայցես s մոռասցես ուղ. մոռանայցես h QXYg$_1$ զբարերարեալդ Z զբարերարիդ զբարերարիդ

122 fh անտեսցես N զգթասիրելդ ուղ. զգթասիրեալդ Tu չիք խըսիրեալդ QXY զգթասիրեալդ նամոզ

123 L այլայլես Tu չիք Այլայլեսցես զմարդասիրելդ NX զմարդասիրեալդ Q զմարդասիրեալդ ուղ. զմարդասիրելդ

124 M այս տողից մինչև բառ Ե տ. 84-ի ոչ բառը ուշ գրչությամբ T նահանջեսցես նհանջեսցես ուղ. նհանջեսցես δημφωΣΦg$_1$ նհանջեսցես Γ նհանջեսցես ուղ. նահանջեսցես F$_1$ hk$_1$lr նախանջեսցես p նահաջեսցես NXY զենագործելդ փխ զկենագործելդ ուղ. զկենագործեալդ Q զբարեգործեալդ ուղ. զկենագործելդ

152 Z թողոցուս ուղ. թողեսցես β թողուցուս ուղ. թողացուցուս m թողուսցուս ուղ. թողուցուս r թողուսցուս Es զողորմութեանդ ուղ. զողորմութիւնդ F$_1$G$_1$HKLM$_1$NOQU-VWZYbceimqrtx զողորմութիւնդ C$_1$λ

226 F$_1$ աւաղաղեսցես Z աղաւաղեսցին G$_1$KLNQbx զքաղցրութեան զքաղցրութիւնդ Vx զքաղցրութեանդ ուղղ. (s ուղ.) զքաղցրութիւնդ β զքաղցրութեանն LM$_1$V-XYγωx ծաղիկ s ծաղիկդ ուղ. ծաղիկ

127 ABEHM$_1$ϑτΓΣΦ պանծանացդ O պանծանաց ուղ. պարծանաց Xω պարծանաց AEHM$_1$ϑτωΓΣΦb քում Bϑτ ճոխութեանն F$_1$M$_1$ORSα$_1$λΣbcefhk$_1$lmpqtu ճոխութեանդ

128 G$_1$VΦb (նվեծ) x կենաց փխ հերաց r հերացդ ABEHUZϑτΓΦr քում ABEG$_1$H-M$_1$YϑτΓΣΦcfhk$_1$l բարձրութեանդ

129 Z պատահեսցես փխ պահեսցես XλΓ զվայելչական Zs զվայելչականն m զվայելչական ուղ. զվայելչականն ABEG$_1$HP-SUVα$_1$ϑτΓΣΦcfhk$_1$lx պայծառութեանդ K պայծառութեանն ABEG$_1$UVϑτΓΣΦx քում

130 Zβ թէ F$_1$ ողորմածն A էր b չիք է YΓ երանութիւնն α$_1$ երանութիւնդ

131 B չիք Իսկ G$_1$UVx այլ փխ Իսկ Φs ընաւ ուղ. ընաւին V լիցեալ

132 F$_1$ փրկին փխ փրկութիւն

133 KZs մատուցես m մատուցանիցես ուղ. մատուցես Qh վիրացն Pk$_1$ վիրաց

134 G$_1$γx խոցուածոցս KLY խայթուածոյս փխ խոցուածոյս V խոցուածոցն m խոցուածոյս ուղ. խոցուածոցս

135 X տկարութեան

136 G$_1$L ծագես W ծագել G$_1$Mx զլոյս n$_1$ լոյս m լոյս յուսացելոյս ուղ. զլոյս յուսացելոցս V չիք լի βhk$_1$pr յուսացելոցս Y զաւրութիւն

137 G$_1$UVx ապաւէնդ (UVx ապաւէն) կենաց ABRZϑτ պարգևդ E պարգև ուղ. պարգևդ

138 KLXYhik$_1$lrs միայն m միայնդ ուղ. միայն HM$_1$ զփառս G$_1$UV խնկութեան

139 G$_1$V ի փխ եւ α$_1$ չիք եւ, հարակայ AB-C$_1$ E F$_1$ M$_1$NOPRSZα$_1$ϑλτΓΣΦbcdefhk$_1$lm-n$_1$pqrstu մշտնջենաւորութիւն G$_1$ մշտնջենաւորութիւն ուղ. մշտնջենաւորութեան, վկայեալ ի բոլորից գովեալ ի ընաւից Zs վկայեալ ի ընաւից գովեալ ի բոլորից m վկայեալ α$_1$ չիք վկայեալ ի ընաւից x գովեալ ի բոլորից ուղ. գովեալ ի ընաւից վեալ ի բոլորից փխ վկայեալ ի ընաւից C$_1$UVλ ընաւից գովեալ ի բոլորից

140 α$_1$ չիք Աւրհնեալ եւ փառաւորեալ h

(նվկձ) ի բոլորից փխ եւ փառաւորեալ յերիս F_1 յերից t երիս

141 k_1 զպամայն AE յաւիտենից ունեն կըրճատ գրությամբ՝ յա. $G_1V\beta\sigma x$ յաւիտեանս յաւիտենից U յաւիտեանս ϑτ յաւիտենից յաւիտեանս h յաւիտենիցն m յաւիտենից urp. յաւիտեանս յաւիտենից s յաւիտենից յաւիտեանս urp. յաւիտենից

142 $AEX\beta\eta\varphi\tau\Phi g_1s$ չունեն տողը Q ողորմեատէր և փրկեա ի փորձութենէ ամէն

ԲԱՆ Գ

Վերնագիր.

$M_1NQYZ\tau g_1n_1qru$ չունեն Բան նշում N ճամարակալումն ուշ գրչությամբ n_1 չունի ճամարակալում $EM_1\alpha_1\lambda\sigma imqs$ վերնագիրը կըրճատ $V\eta\omega g_1$ ճամառոտագրությամբ (V-ն այսուհետև ևս վերնագրերն ունի առճասարակ ճամառոտագրությամբ) $F_1TUbk_1n_1t$ հեծութիւն F_1Hu հակողին k_1 ի մաղթանաց $G_1KLNPUVWXYZ\beta bhk_1ln_1tx$ բան r բանն A չիf ի V սրտէ γ սրտի N աստուծոյ և

1 F_1 պար (P բարեաց) փխ պարգևաց Rk_1u պարգևեաց T և ինքնաբուն

2 K ամենայնիցս Lβ սիրող (N տուող) փխ տիրող σ տիրող urp. սիրող s հաւասաապէս urp. հաւասարապէս

3 $C_1PSW\beta\gamma\lambda fhik_1tx$ անքննին σ անքնին urp. անքննին Vex անեղ փխ աՀեղ

4 q սաստիկ հզաւր

5 $ABC_1EHKLOQRUV\beta\gamma\vartheta\mu\sigma\tau\varphi\omega\Gamma\Sigma\Phi m$ անմերձանալի C_1 անըմբռնելի N չիf անըմբռնելի

6 L չիf անշաւշափելի

8 r անշամայնդաղ գիտութեան G_1 աներկէվան N աներկեաւան

9 τ էութիւն urp. էականութիւն

10 KLUWXY աւրհնաբանեալ ABEUϑστφΓΦ գովութիւն փխ գոյութիւն Q գոյութիւն urp. գովութիւն F_1tu ծագումն անմուտ արեգակն Vp ծագումն urp. ծագումըն անմուտ արեգակն (p արեգակ) F_1V-ptu-ում անմուտ արեգակն ընբերցվածը բերված է բան ԼԴ տ. 7-ից

12 C_1 անտարէկոյս NV անտրտում (U անտարաժամ) փխ անտարտամ σ անտարտամ urp. անտարտում

13 Kh անյեղելի (N անյղելի Y անցելելի) փխ Անյեղլի $AEHW\eta\vartheta\sigma\tau\omega\Gamma g_1$ կեանք (k_1 fնիք) փխ կնիք HΣ կեանք urp. կընիք σs կնիք urp. կեանք U վկայել

14 l բարութեան փխ բերկրութեան

15 N հարց փխ հաց U չիf հաց $ABEM_1\vartheta\tau\omega\Gamma$ աւտարմտութեանց (G_1UVx հաւատարմութեանց) փխ աւտար մթութեանց ημσs աւտար մթութեանց urp. հաւատարմութեանց (μσ աւտարմտութեանց)

16 F_1 զգաստ փխ զգեստ Rδ սգեստ lr զըսգեստ Zk_1 անկապոյտ

17 C_1 աւթոց urp. աւդոց Q աւդոց urp. աւթոց Vx օդոց ABEUVστx չիf զարդ փառաց

18 ABEUVστx մեծ զարդ փառաց

19 LW աննուաղելի փխ Աննուաղելի K շըն-որհք

20 Nτ արփիացնցաւղ (U արփիացեալ) փխ արփիացնցուղ

21 UWYi ամենատեղեաց L ամենատգեղաց գեղ փխ Ամենատեղաց գեղ s ամենատեղեաց urp. ամենատեղաց G_1x գեղմն (U գեղմ) փխ դեղ V գեղմն urp. դեղ Σ դեղ urp. գեղմն L բժիշկ փխ բժշկութիւն

22 h կրկինաձիր r վեհայգուն n_1 խրախուս

25 α_1 դիեցումն փխ դիմեցումն $H\varphi\omega g_1$ անհանգելի hk_1 աննախանջելի

26 O լոյս փխ յոյս α_1 չիf յոյս երկար տեսողութիւն W յերկար

27 α_1 չիf Անդղջական G_1x տուրք V տուք փխ տուր

28 τ արդարակշռիչ N անաչառտես e ակնն

30 γ նախնամող

31 W խրատ փխ եւք

32 N կենարար փխ Կենդանարար V աններգելի փխ աննենգելի

33 H լայական r արք փխ հնարք T անձնական (k_1 անձզական) փխ անձկական η անձնական urp. անձկական

34 r անարգելի փխ անզտանելի C_1 աներևութ շաղվիղ F_1lqu շաւեղ σ շաւեղ urp. շաւիղ Σ շաւեղք

35 X անշափագիր urp. անշափագիր p անշափագիր F_1 չիf պատկեր (տեղ է թողել, բայց չի լրացրել) d որքանութիւն n_1 տիւլ

37 C_1 համբուր G_1 համ փխ համբոյր ek_1l փրկութեան փխ փրկական q փրկական urp. փրկութեան

38 h չիf եւ Vx զայսոսիկ N ճուփրեալք

39 τ չունի տ. 39-ից մինչև տ. 72-ի խաւսակցաց բառի չընդգծված մասը ներառյալ N չիf քարոզեալ աւետարանեալ

40 N հաչեցեալ փխ Հաչակեալ հնչեցեալ P չիf պատմեալ K աղաչել urp. աղաչեցեալ

41 N մեր hk_1 չիf մեզ K ամենեքեան փխ առ ի քէն t չիf առ ի քէն L առ ի քէն ամենեքեան V հուսմունք առ ի քէն

42 G_1x զորս LNY ճարիցն b ճարիցս G_1 լուսաբան փխ լուսաբանեն Y լուսաբանին L կերպագրութինք փխ կերպաւորութինք

43 G_1x որովք η ցուցանի $KLNTYZ\delta\eta\mu\varphi g_1$ փրկութիւնն U երանութիւնն u երանութեան

44 L իմիքէ l աճորժ r անխորժ V տեսչանոք

45 γ ոչ եթէ C_1 սնոտիապատուաստ urp. սըսնոտի պատուաստ V սնոտիապատուաստինոտի պատուաստ

TWZhs փառաւորիս փխ փառաւորիս

46 $C_1F_1LZ\lambda bt$ պատճառս x զպատճառ γ առնես C_1 զփոքրս urp. զփոքր $F_1LQW\omega$-chik$_1$lpqr զփոքր G_1UV մեծից փրկանաց աղերս աղերս L աղերսս k_1 առերս x չիf աղերս σ ամե-

47 M_1 չիf առ ABEϑ ամենեսին LWY տնկեալ U նայն urp. ամենեսին տնգեցեր h ազգք

48 G_1 նկարական Y մատենիս

49 G_1 զամենեցունցն V զամենեցուցն QU զամենեցուն s զամենից LWZir նշանակեալ փխ նշաւակեալ KX նշաւակել Sc նշաւակեալ urp. նշանակեալ (c նշաւանշաւակեալ urp. նշաւակել) f նշուակեալ s նշաւակել urp. նշաւակեալ ir յիրումն

50 G_1Vx մեծակական (P մեծ ի գիտական Zs մեծգիտնական φn_1 մեծի գիտական) փխ մեծ գիտականն C_1 մեծգիտականն urp. մեծգիտնականն H մեծգիտնական urp. մեծգիտական H կարիս

51 ihk_1ls բոլորս $ABEHRWX\vartheta\mu\Gamma\Sigma\Phi g_1$ բազմահոլովս h բազմախոլով p բազմահոլով urp. բազմահոյլ s բազմահոյլ

52 W առ ի Y (նվկձ) նախնիս N ժամս LTδηφ ժամանող

53 ESY (նվնձ) α_1cefhk_1lqt կոչեցեալն K չափ NQUVYs չափաւ Γ չափաւոր urp. չափաւ x չափու $EF_1HLM_1OPRSTWZ\alpha_1\beta\gamma\delta\varphi bdefhik_1lmn_1qrtu$ չափավոր բունն (b բուն) փխ չափով արբունն p չափավոր բունն urp. չափ յարբունն G_1Q արբումն (UVx արբումնն) փխ արբունն mu արբուն

54 L և առ C_1K կատարածի UV սրբութեամբ փխ ծերութեամբն x ծերութեամբ

55 C_1HLg_1 եւ առ արդարս λm արդարս urp. առ արդարս

56 Bσ ինքնագոյ urp. ինքնագով A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի $KQTXY\gamma\delta\mu\varphi\omega g_1$ ձեռագրերից, ունեն ինքնագոյ փխ ինքնագով W բարձրայաւնս η բարձրայաւնն

57 W չիf առ α_1 անսխալեալ փխ առ սխալեալ N սկալեալ XY սխալեալն σ սղալեալ urp. սխալեալ h (նվկձ) արդարադատ փխ անձնադատ HQs ըստգտեալն p գտեալն urp. ստգտեալն

58 ωk_1 բարիսն F_1 եղեռնագործ

59 W նկուն Y կոյսն փխ նկունս h նկունսն U կարիս փխ արիս

60 $LNPhk_1$ առ ներքոյ

61 U սեպուս e սեպհուս n_1 սեպոհս

62 G_1 միջաճայնոց K միջակայնոց Z միջականոցս δ միջայնոց urp. միջակայնոց hr միջականոց G_1 չիf եւ N պայազաւրաց ω պայազատից r պայազատեաց

63 γ շենականաց W ըռամկաց տոհմականաց k_1 տոխմականաց

65 h հրամայեցելոց և հրամայողաց և N հրամողաց G_1 հնազանդելոց urp. հնազանդեցելոց H հնազանդ եղելոց N հըր-

նազանեցելոց n_1s հնազանդեցելոց ուղղ. հնազանդելոց
66 C_1λ գիրացելոց (F_1LOPQSTWXZα_1βγσφcdefilpt գերեցելոց H վերացելոց ηωg_1q գերացելոց) փխ գեր ելոց M_1 գերեցելոց ուղղ. գեր ելոց N գեր ելոց ուղղ. գերացելոց R գեր ելոց ուղղ. գեր ելելոց δ գերեաց ելոց ուղղ. գերեցելոց μ գերեցելոց ուղղ. գեր ելոց կրկին ուղղ. գերաց ելոց Γ գրեցելոց ուղղ. գերեցելոց Σ վերացելոց ուղղ. գերեցելոց s գերեցելոց ուղղ. գեր եղելոց կրկին ուղղ. գեր ելոց
67 W փոքուց
68 W չունի տողը
69 G_1 սուկանաց
70 H քաղականաց ω քաղաքանաց F_1 գեղջականաց δ գեղջաց ուղղ. գեղջկաց
71 ABHηθμωΓΣΦ$g_1$hq եւ զոռոզութեանց E և զոռոզութեանց ուղղ. զոռոզութեանց σ զոռոզութեանց ուղղ. և զոռոզութեանց m զոռոզութեանց ուղղ. զոռոզութեան s զոռոզութեան t և ի սանձս G_1NVωbn_1x ըմբռնելոց WX ըմբռնեցելոյ Γ ըմբռնելոց ուղղ. ըմբռնեցելոց
72 U միայնացելոցն Z չիք միայնացելոց η միանձնացելոց փխ միայնացելոց W վերնականաց
73 Y մաքրելոց փխ Մաքրականաց Be սգաստութեանց KY զգաստութեամբն
74 B քահանական G_1 քահանայականաց x քահանայականից երջանկակրօնից Φ երջանկակրաւն ուղղ. երջանկաւրէն Eq ընտրողութեանց KY ընտրութեամբ λ ընդրելութեանց
75 β չիք Այցելութեանց Bhn_1 բարեսգեստից Vx բարեզգաստից (γ բարեսգաստից) փխ բարեզգեստից OUVWb (նվկծ) x գիտողութեանց փխ դիտողութեանց
76 LZ չիք Աթոռակալութեանց XY աթոռակալութեամբ Aθτ նախագոյից փխ նախագահից LPα_1γh նախագայից σ նախագահից ուղղ. նախագոյից
77 r յոմանց N աղերսաղանաց փխ աղերս աղաչանաց
78 HKY այսմ ABC_1EHMQθλμτωΓΣΦms մատենիս LNPRSUWγcdefhk_1l$n_1$pq մատենի C_1λ մատակարարիցի LM_1NPQSTZα_1δηφωcdefhik_1l$n_1$qrx մատակարարեցի β մատակարարեսցի ուղղ. մատակարարեսցի γ մատակարարեցից μ մատակարարեցի ուղղ. մատակարարեսցի
79 AG_1HRUVXθτΓΣΦex ձեռնարկել g_1 ձեռնարկեալ b հոգո H զօրութին
80 NQWY կարգեալ W մաղթան σ մախթանս ուղղ. մաղթանս Z բազմապխսի փխ բազմադիմիկ r բազմադիս
81 e ամենիցուն r խնդրեածս
82 N գթութեանն C_1x լինիլ
83 Yk_1r զայն փխ զսոյն G_1UVx ընթերցողաց Z ընթերցողութիւն UZ չիք ի U զսիրսո F_1u յըստակ
84 C_1 բժշկութեանս M_1 հոգւոցս i հոգոցս U և ի C_1 մաքրութիւնս ուղղ. մաքրութիւն
85 N պարտեաց P չիք պարտուց C_1F_1LM_1NOPQSZα_1βγδηλμωbcdef$g_1$hi$k_1$lm$n_1$qrt արձակուրդ փխ արձակումն R արձակուրդ θ արձակումն ուղղ. արձակուրդ մեղաց ABHΓΣ չիք մեղաց Φ կապանաց ուղղ. մեղաց կապանաց
86 Nx վարժեցելոցն Qk_1 վարժելոց s վարժելոց ուղղ. վարժեցելոց
87 b պարգևել i չիք ի h ձեռին
88 L շնորհիցի G_1UVx և ինձ տէր c չիք առ ի քէն ABEHθτΓΣ զղջումն մեղաց եւ σq կամաց ուղղ. մեղաց և կամաց F_1 կաց (G_1x մեղաց U կենաց) փխ կամաց V կենաց (փխ կամաց) ուղղ. մեղաց Φ մեղաց և կամաց ուղղ. մեղաց s կամաց ուղղ. մեղաց կամաց
89 η բանիւ ուղղ. ձայնիւ μω բանիւ փխ ձայնիւ σ ձայնիւ ուղղ. բանիւ C_1 շուշս
90 C_1 նուէրեսցի G_1 նուիրեսցին h պատարագանաւք OWY նոցա
91 C_1 բանիւ Y բանիւքս k_1 այս F_1t հեծութեան LM_1UVXYωirsx հեծութիւնք NUVYλx նոցա Hθω իմս μ իմ ուղղ. իմս G_1KLXYn_1 խնկեսցին br խնդրեսցի փխ խնկեսցի
92 hk_1 չիք Ընդ F_1 ընդ իմ B համբոյր ուղղ. բարեհամբոյր N համբոյրս r այս N աղբերգութեանն
93 h$k_1$ltu շնորհք r քում տեսեալ փխ քոյ

մտեալ C_1HTYZδηλμσφωΦceg$_1$hk$_1$lsq ընկալեսցէ G_1Vx ընակեսցի βm ընակիցէ ուղղ. ընակեսցէ r ընակեսցէ ուղղ. ընակիցէ
94 BLφ ինչ փխ ինձ β ինձ ուղղ. ինչ σ ինչ ուղղ. ինձ L բարեպաշտք
95 ABEG_1HVθτωΓΣΦg_1x ընկալ (G_1 ընկեալ) սովաւ α_1 կենդանեօք սովաւ μσ կենդանեաւք (σ կենդանեաւքս) ուղղ. սովաւ կենդանեաւքս ABEHθτωΓΦg_1n_1 կենդանեաւքս C_1λ կենդանաւք F_1M_1bitu կենդանեօքն C_1 կենդանօքս UVx կենդանիքս β կենդանաւքն k_1 կենդանեաւ m կենդանեաւքն ուղղ. կենդանեաւք r կենդանիքն F_1HLWβbhik_1t նոսին
96 Z ուխտս փխ ախտս s ուղխս ուղղ. ախտս L սրբուանուէր h սրբեայնւէրս n_1 կաթուածոյ RW սովաւ G_1 եղիցի և բերիցի bk_1 բերիցէ
97 g_1 և եղիցի r եղէցի ABC_1EKOQTVηθλμτωΓΣΦg_1x անձրևել m անձրևեալ ուղղ. անձրևել s անձրևել ուղղ. անձրևեալ
98 Z գրեցի G_1Vx չիք եւ f չիք եւ ի Z կարգեցի BEHθτΓ հաղորդելոց C_1G_1HTΓΣΦx գիրս փխ կիրս
99 G_1 արասցէ φ ասասցես փխ արասցես λ առհնել ABHQUηθμτωΓΣΦg_1 համարել
100 Y եւ թէ
101 F_1 յայսմ M_1NPRSWZα_1μφcfik_1l այս σ այս ուղղ. այսր ehtu այսմ Q չիք ի G_1 սրբուրք γ սրբոք
102 Z և ես քև բարձրեալ G_1Vx չիք քեւ $C_1F_1G_1$KLOSTVXYZα_1βδηλμσφωbcfg_1h$k_1$lmtux նոսին
103 F_1 խնկօք Eτs հանդերձ փխ հանդերձեալ C_1βΣ համբարձի s ամբարձցի
104 N և միասցի G_1UVx միացեալ Zt միասցէ λ զձայնի
105 k_1 չիք եւ U մատուցեաց
106 C_1θτ բազմադիմիս փխ բազմապիսիս λσ բազմապիսիս ուղղ. բազմադիմիս Z իմ G_1 երկնեցի Wη կրկնեսցի փխ երկնեսցի
107 k_1 չիք Լիցի c չիք եւ G_1Nx քեզ և (N չիք և) փխ քեւ G_1UVx նորին փխ սորին s սորին ուղղ. նորին AηθμστωΣg_1 նուիրել s նուիրել ուղղ. նուիրեալ
108 Z յարդեսցես r չիք այս G_1Vx արձան (Y ձայնին) փխ անձին Y բանին λ բան ի փխ բանի δ ի հաճութին ուղղ. հաճութին n_1 հաշտութին ուղղ. հաճութին
109 Eγ նախ այլոցն Z նախայլոց P ըստ փխ ընդ B և (փխ քեւ) ուղղ. քեզ G_1 քեզ փխ քեւ ω չիք քեւ
110 F_1 խտրանաց փխ տխրանաց Qhk_1l տըխրականաց Y ձանձրութեան T նուազեսցի փխ նուազեսցի
111 C_1 կանկեսցի LPm հաստարանաւս Q հաստատուն ուղղ. հաստարանաւ C_1F_1KLM_1NPQRSTWXYZα_1βγδηλμφbcdef$g_1$hi$k_1$lm$n_1$prtu այս G_1UVx այսու Os այս ուղղ. այսու (s այսր) TZ յուսացելոց
112 L համբարտակս Q ամբարտակն s համբարտակն ուղղ. ամբարտակն F_1 վստահացեալ փխ վստահութեան N վստահութեանն G_1 յատակեսցի
113 G_1Vx արձանաւ γf յարձանաւք G_1Vx պատկանեցելով OU$\alpha_1$defh$k_1$lp պատկանեցելաւք r պատկանելովք N աջովդ F_1G_1Vx քով ABEHTVYZηθστωΣΦe$g_1$qx պաշտպանեալ փխ պաշտպան Nh պաշտպան μc պաշտպան ուղղ. պաշտպանեալ
114 h յոյն θτ զարան փխ ձգարան Φ ձգարան ուղղ. զարան G_1x սուսերը s սուսերը ուղղ. սուսերըն F_1 կատարեսցի փխ կտրեսցի
115 T քո ամենակալ KNOQRWXYγΣfn_1 բարերք M_1ωr բարուք Z բարոք k_1 բարուք
116 h (նվկծ) վտակս փխ վտանգ Q անձնազան փխ անձնական s անձնական ուղղ. անձնազան KRSTWZβηλcdefhlpq ցաւոյ μ ցաւոյ ուղղ. ցաւոց G_1UVx պաշարիցէ
117 G_1 սովաւ փրկութին x զփրկութին h քէն փխ յոյս n_1 յուս
118 G_1h աղօթելն K յաղաւթել Q յաղաւթեալն ուղղ. յաղաւթելն
119 H տարակուսեսցի Σ ի սիրտ ուղղ. և ի սիրտ ir սիրտս s խոցեսցի
120 F_1G_1Osx քով W չիք քո r քով ուղղ. քո B քո ուղղ. քո հայրդ Յիսուսի Q ապրեալ սովաւ

121 G_1UVx պարտեաց կորստեամբ O կորըստեան β կորստամբ
122 G_1UVx խորոց իցէ ոք
123 C_1F_1LNOPQXYλΦeh$k_1$ltu կարծիս E (արքագրումն այլ ձեռքով) S սրբ. կարծիս W կարծիս $α_1$ կարծիւն δ պարըպեալ փխ պատսպարեալ
124 H թմբրութիւն n_1 թմրութեամբ r թմրութեամբ սրբ. թմբրութեամբ $C_1EG_1HLM_1$-Q S Y Z $α_1$γηλωΓΣΦcdef$g_1$hik m$n_1$pqrstux հաղբից F_1 յաղբից Pδ խարից U բարից V խարից սրբ. համբից β հաղբից սրբ. խաղբից σb խաղբից սրբ. հաղբից G_1F_1Uβx խաւարային δ խաւային սրբ. խաւարային
125 KWb անդէն ημ չիք անդրէն F_1 ապըստան T ապաստանեալ փխ ապաստան եղեալ m եղեալ սրբ. եղեալն s եղեալն սրբ. եղեալ
126 G_1 պահանակն Q պահապանակն սրբ. պահպանակն W պահապանակն g_1 պահպընակն r պահպանեակն p_1 [վս]տահութեան բառից մինչև բան Դ տ. 11-ի մանու[անդ] բառը ներառյալ ուշ գրչությամբ
127 ABϑτbe միջնորդի KLPX միջնորդիս p_1 միջնորդաւս G_1 քո ձեռն F_1b ձեռին Vx զնոսա c չիք զնա r զնա սրբ. զնոսա
128 m ամփոփեալ սրբ. ամփոփելի p_1 ամփոփել c ամփոփեալ զնա $C_1F_1HM_1$OWβλΓ-btu հաստատութեան N հաստատութիւնն m հաստատութեան սրբ. հաստատութիւն
129 m ամոց փխ ամայի HU չիք ի G_1LPU-VYx պահպանողացն G_1Vx դեգերեալ իցէ փխ դեգերեսցի r դեգերեսցէ
130 f սպասցէ m սպասեսցէ սրբ. սթափեսցի r սովիմք C_1 զարձն, նորոգիդ փխ նորոգողիդ
131 N սարսուզ G_1UVx դողութեան (U դողութեամբ) դիւական (U դիւային) ջերման λ ջերմամբ s զոք ինչ սրբ. ինչ զոք Z չիք զոք C_1G_1LPYλ խռովեցուսցէ
132 Q չունի տ. 132-ից մինչև բան Դ տ. 24-ը ներառյալ W ըզթափեսցի k_1r սթափեսցէ BSβσ ի սոյն սրբ. իսկոյն KYημφ-$ωg_1$ իսկոյն փխ ի սոյն r նոյն փխ սոյն ս այս
134 h 134—135 տողերը խառնված յանկարծ բախեսցէ / Զհաստուածս մարմնոյ / երէ անօրէնութեան մրրիկ խորտակիչ հողմոյ / շինուածոյ մարդոյ յերկրային ծովուս NV անաւրէն O անաւրէնութեանն N հողմոց Y հողմու LYδφ բախիցէ r բխեսցէ փխ բախեսցէ
135 KLPYλφ դհաստուած Nδ դհատուած (ω զհաստու) փխ զհաստուածս μ զհաստուած սրբ. զհաստուածս p_1 մարմնոյս G_1 շինվածոյ ω շինուած k_1 յերկնային փխ յերկրային
136 U հաստատեսցի փխ Հանդարտեսցի W հանդարտեսցէ F_1M_1NPδΣbimrt զեկաւ C_1 այս սրբվ. այսց G_1x այսց LXY այսր M_1 չիք այս Γ թեոյ N պատկանել
137 V լինիլ
138 Aϑτ կենաց հոգւոց BE կենաց հոգւոց սրբվ. հոգւոց σ հոգւոց սրբ. կենաց հոգւոց k_1 ստեղծոց
139 N չիք սահման
140 AEHϑτΓΦl սկզբնացելոյ F_1 զսկզբնեցելոյ P սկզբնեցոյ V սկիզբնեցելոյ Σ սկզբնացելոյ սրբ. սկզբնեցելոյ h սկզբնեցելոյ սրբվ. սկզբնեզելոյ
141 O զսկսեալ W զսկսեալն s կատարեատէր Յիսուս
142 F_1r եղեցի γ հոգիդ δ հոգի սրբ. հոգի քո, ամայ
143 E շունչ սրբվ. և շունչ r և շունչ ABΦs զաւրութեանն Nn_1r զաւրութիւն V զօրութենէ N մեծի h իմացի փխ միացի
144 P յիս և փխ ի Y քոյինդ փխ քո ինձ p_1 շնորհել XY ստեղծարանութիւն
145 X զուարթութիւն փխ զաւրութիւն ω չիք զաւրութիւն x զզօրութիւն β վահատեալ x վհատեցելոց
146 G_1τ ամենեցունց e յամենիցունց r յամենեցուն x յամենեցունց
147 γ չունի տողը GVx եւ քեզ փառք յաւիտեանս ամէն N ամեն ամեն Y ամենայն փխ Ամէն

ԲԱՆ Դ

Վերնագիր.

NTZϑτoqru չունեն Բան նշում N համարակալումն ուշ գրչությամբ n_1o չունեն համարակալում EF_1M_1Rσci$n_1$oq վերնագիրը կրճատ δωg_1 համառոտագրությամբ H չիք կրկին հեծութեան AF_1Ubn_1o հեծութիւն H հակողին G_1KLNPUVWXYZ$α_1$βΓΣh$k_1n_1$rtx բան A չիք ի m խոցոց փխ խորոց n_1 սրտէ r յաստուծոյ N աստուծոյ և աղաչանք
1 LPp_1 եւ արդ G_1Vg_1x խօսիլ g_1 բնաւից փխ ընդ քեզ
2 $α_1$ չիք ի G_1NUVx ոգւոյս (ոգոյս) K չիք հոգւոյս ABEKLRXYλτhk$_1$q բազմամեղիս C_1F_1 բազմեղի γ բազամեղի
3 β կորշնիմ փխ երկնչիմ b երկնչիմ ի քէն
4 N անտեսանելի փխ անտանելի b սահման սրբվ. սահմանս ABC$_1$LOPYηϑλτΓep_1 բանէ μσφ բանէ սրբ. բանի 1 բանիւ r բանիդ
5 k_1 անճողոպտելի AHLδηϑμτΓΣΦr անաշառ B անաչառդ սրբվ. անաչառ EN աչառ սրբվ. անաչառդ r ընդ քո H ատեն
6 N չիք ի W չիք ի կշտամբումն իմ պարտաւորի f արարիչ բառից մինչև բան Ե տ. 36 ներառյալ ուշ գրչությամբ N արարիչդ
7 C_1H և զի r բժշկութեան
8 f_1 բազմավտակ փխ բազմավտանգ τ սաստկութեանն r սաստկութիւն G_1x անողջանալեաց Y առողջանալոյ փխ անողջանալի u անողջանալի սրբ. անողջանալեաց
9 Htx խայծուածոց (V խայծուծոց) փխ խածուածոց r խարուածոց սրբ. խածուածոց
10 ABEHϑτΓΦ զիս փխ զանձն իմ Σ զիս սրբ. զանձն իմ
11 f_1 աւուր AϑτΓΦ յաւուր պատասխանւոյ B յաւուր պատասխանւոյ սրբվ. յաւուր σ յաւուր սրբ. յաւուր պատասխանւոյ r պատերազմին
12 k_1 չունի տողը U չիք եւ G_1Vx բանիւ բնաւ o իւանալի
13 F_1q չիք եւ Aϑτ վերարկու BE վերարկու սրբվ. վերարկուաւ β վերարկաւ սրբ. վերարկուաւ b վերարկաւ
14 G_1Vx չիք եւ H չիք ոչ C_1F_1HKNPRVX-γλσdf$_1k_1n_1$opstx դիմաւք փխ դիմակաւք OΣe դիմակաւք սրբ. դիմաւք k_1 կեղաւորելի
15 NTWY և ոչ $α_1$ և ոչ սրբ. ոչ Ro երես K բանիւ β բանիւք սրբ. բանիւք մատչելի կրկին սրբվ. բանիւք G_1UVx խարելի փխ մատչելի
16 Et և ոչ δ ոչ սրբ. և ոչ β երբեք սրբ. ոչ կերպարանաւք երբեք կրկին սրբվ. երբեք G_1UVx մատչելի փխ խաբելի
17 F_1tu յօդւածովք r յաւդվածով HRWY-ωho բանիւ s բանի V ատելի փխ ստելի
18 δ ոչ սրբ. և ոչ q և ոչ F_1 ոտի
19 G_1 թիկանց
20 k_1 չունի տողը Eq և ոչ E$\bar{r}_1$qtu դիմաց ընդ e ընդ սրբ. դիմաց ընդ
21 F_1G_1Kδημσω$g_1$qtux բերանով NOPRU-WXY$α_1$ϑλτbcdef$_1$hik$_1$lm$n_1$oprs բերանաւք V չիք ընդ NU հաստատելի (f_1 հատելի) փխ հատելի
22 δ ոչ սրբ. և ոչ q և ոչ $α_1$ երկի փխ երկրի K ղուզելի
23 x մերկք C ծածկեցեալքն սրբ. ծածկեալքն G_1TVYδΓΣΦcf$_1n_1$sx ծածկեալքն B հրապարակեալքն F_1 հրապարակեալն G_1-Vx հրապարակեալք BF$_1$PXY չիք են Nλ քեզ աներևոյթքն F_1 աներևայթքն n_1 աներևութքն
24 EF$_1G_1$LNOPVWXY$α_1$βΓbdef$_1$hik$_1$lm$n_1$opq-rtux արդարութիւն N իմն փխ իմ V խապառնացեալ փխ խայառ ունայնացեալ
25 Y չունի տողը o մեղանքն իմ Tf$_1$s յայտնեալ x յայտնեցեալք, առաւելեալք
26 N իմն փխ իմ G_1x մնացականք
27 G_1 իրաւացն N կշիռն Σ կշեռ G_1Uf$_1$sx անիրաւութեանն EF$_1$NWbhir անիրաւութիւն
28 F_1Ntu բերք F_1 սխալանքն W$α_1$hk$_1$l սըխալմունք

29 N դատակնիք U դատարկն (r դատարկընինք) փխ դատակնիք f$_1$ յայժմէն

30 H մահու hn$_1$ մուրհակն β անհատցն hk$_1$ անհատաց h կտակն

31 Γ չունի տ. 31-ից մինչև բան Ե տ. 8-ի ստատուոյն ի սոյն բառերը ներառյալ ABCG$_1$UZθτΣg$_1$fs տխրեալ N տխրացեալ V տխրեցեալ ուղղ. տխրէալ μn$_1$ տխրեալ ուղղ. տխրէցեալ

32 ABCEG$_1$HKM$_1$RTUVWXYZβγθτφΣΦbf$_1$osx հրեշտակացն N հրշտակաց G$_1$M$_1$Xx գունդ R գունդ ուղղ. գունդն U գունդն ուղղ. գունդ VWγ գունդք t գունդքն F$_1$TZfs սատանայինքն (սատանայ ինքն) փխ սատանայ B խնծղիք ուղղվ. խնճոխք C խնծղիք ուղղ. խնճոյիք EH խնճողիք (F$_1$htu խնչոյիք G$_1$OQRSTVZγλΣΦbcdef$_1$g$_1$ilmn$_1$opqrsx խնճոյիք U խնճիք X ծնծղիք Y ծնծղայիք ω խնդիք k$_1$ ճընճոյիք) փխ խնծղիք M$_1$ խնճոյիք ուղղ. խնճիք α$_1$β խնճոյիք (β խնչոյիք) ուղղ. խնծղիք δ պարեալ ուղղ. պարարեալ

33 x վերնականք, ողբացեալք ACδθτg$_1$ սատանայինքն (U բելիարինքն) փխ սատրնայինքն B սատանայինքն ուղղ. սատրնայինքն G$_1$NXln$_1$ սատրայինքն V բելիարինքն ուղղ. սատրնաինքն x բերկրեցեալք

34 G$_1$ սպանող u սպաննողին F$_1$HM$_1$OQRTWXYZλωΦbef$_1$g$_1$hk$_1$lmoqst մթերք Vc մթեր ուղղ. մթերք u մթերքն x դանձ F$_1$ կապ փխ կապտեալ G$_1$x կապտեցեալ

35 G$_1$ օտարին ABCEηΦg$_1$ կողմնն LUe կողմ σ կողմնն ուղղ. կողմն F$_1$Sα$_1$cef$_1$hk$_1$lqstu պարգեք

36 f$_1$ ծիր փխ ձիր o կուրուչին F$_1$NTbirstu հաղբքն G$_1$Vx հաղբ KXY խաբք μσ խաղբք ուղղ. հաղբք h հաղբմամբ k հաղբմամբք m խաղբքն A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի φ-ից, ունեն հաղբք G$_1$x պահեցեալ

37 MOTβδμφhk$_1$l հեգնեալ W ննգեալ փխ հենգնեալ n$_1$ հենքնեալ G$_1$x հենգնեցեալ U մոլորեցուցիչն փխ Բելիար V մոլորեցուցիչն ուղղ. Բելիար G$_1$ զըվարճացեալ փխ զուարթացեալ h զուարթացեալ ուղղվ. զուարճացեալ

38 A և այս տողն ունեցող մյուս բոլոր օրինակները, բացի G$_1$M$_1$OXYZλωf$_1$g$_1$k$_1$r ձեռագրերից, ունեն աղբեւր ir կնքեալ փխ փակեալ x փակեցեալ ACF$_1$M$_1$NOPQSTUWα$_1$βθστbdf$_1$imn$_1$oprst ժառանգ փխ ժանգ BEVZβΣu ժառանգ ուղղ. ժանգ HXY ժանդ փխ ժանգ Rc ժանգ ուղղ. ժառանգ H ժանիս փխ ժանտիս

39 h ըղձալի էր ապաքէն

40 f$_1$ չիք կանխութեան n$_1$ կանխութիւն նախաձայնելու G$_1$UVx նախաձայնելոյն M$_1$ նախաձայնելոյս

41 b տ. 41-ից մինչև բան Ե տ. 28 ներառյալ ուշ գրչությամբ V սանդղարանին փխ սանդղանին ir սանդղանիլ H յարգանդէ

42 k$_1$ նկարակրիլն p նկարելն F$_1$M$_1$PQSTZα$_1$βγδφcdeg$_1$hik$_1$lmn$_1$pqu ի յորովայնի μs յորովայնի ուղղ. ի յորովայնի

43 Hr ծնունդն α$_1$eg$_1$ առաջագայիլ

44 KLPQXηλcf$_1$s հասանել

45 δ և ոչ ուղղ. ոչ C թիւս ուղղվ. թիւ F$_1$NOSα$_1$dehik$_1$lmopqrstu թիւ

46 G$_1$b$_1$ex ամբառնիլ φ համբառնալ ω համբառնիլ

47 W գեղազարդարեալ փխ գեղոյ զարդարիլ TZ զարդարեալ

48 TZ զգեստաւորիլ փխ հանդերձաւորիլ s հանդիսաւորիլ ուղղ. հանդերձաւորիլ

49 Qh այսպիսեացս PVb$_1$x այնպիսեաց β այսպիսաց Hf$_1$ սաստկագոյնից N սաստկագունեաց U սաստկագունք

50 V սարսափլեաց b$_1$ սարսափելաց G$_1$UVb$_1$x պարտեաց

51 o վիմին

52 CG$_1$HLNRTUVWXYβb$_1$f$_1$ox մարմնոյ

53 P տէր փխ տուր[1] U չիք տուր[1] β բարեբար փխ բարեգութ M$_1$ զձեզ K ողորմութիւնն b$_1$ զողորմութիւն

54 M$_1$ ինքն փխ ինքնին ABEG$_1$KLPVXθτb$_1$f$_1$n$_1$qsx քոյով ABCEF$_1$G$_1$PUVθτφb$_1$den$_1$pqstux բանիւդ C քոյով ուղղվ. քոյովդ UY քով (g$_1$ գոյովդ) փխ քոյովդ u քոյովդ ուղղ. քոյով G$_1$Vx սահմանեցեր (Vx սահմանեցեր) մեզ b$_1$ չիք մեզ

55 Q և ասելով PWΦo ասելովդ Vb$_1$x եթէ e տուր TZ չիք դայդ LY յաւուր փխ յանուն TZ աստուծոյ փրկութեան ձերոյ N փրկութեանն

56 RWβ սուրբ λ սուրբ ուղղ. սուրբք U չիք զի H կամիք G$_1$f$_1$ պատարագ Ux զպատարագս Vb$_1$ պատարագս

57 AHθμτt բարձրացար BCO բարձրացար ուղղվ. բարձրացիր M$_1$ բարձրացիր ուղղ. բարձրացար ABCWθτ խնկել U չիք խնկեալ Aθτ չիք այսր G$_1$b$_1$x այսու BCE յիշատակաւ ուղղ. (E ուղղվ.) այսր յիշատակաւ

58 r ուր փխ Որ U ունի b$_1$ զամենայն H չիք եւ ի քէն է ամենայն

59 ημωg$_1$ փառս G$_1$r ամենեցունցն N յաւիտեանս փխ յամենեցունց Q յամենեցուն f$_1$ ամենեցուն h (նվկà) ամենեցունց

60 ENf$_1$s չունեն տողը F$_1$ այսուհետև հետագա վերականգնողի ձեռքով լրացված էջերը չենք համեմատում

ԲԱՆ Ե

Վերնագիր.

o չունի բան Ե—Ջ NQYZθτlqru չունեն Բան նշում N համարակալումն ուշ գրչությամբ EM$_1$PRσb$_1$cf$_1$imq վերնագիրը կրճատ Hδω համառոտագրությամբ AUu հեծութիւն h խըրկողի ABCG$_1$KLNPUVWXYZβΣgk$_1$nrx բան VW սրտի Z սրտէ N աստուծոյ h աղաւթք

1 LSXck$_1$l երկրածին h (նվկà) երածինս n երկրածինքս ուղղ. երկրածինս

2 N կենցաղակ G$_1$LOQXα$_1$δ գոյիւ ABEHM$_1$NXYηθμτωΣΦf$_1$s գոյիւս այս C գոյիւս այս ուղղ. գոյիւս σ գոյիւս ուղղ. գոյիւս այս α$_1$ զայս բաղեալ P սրաղեալ

3 NPUλcg պատրողական K գինով LXY գինով β գինեաւս ուղղ. գինեաւն UVZ թմրեալ β յիմարեալ ուղղ. թմբրեալ A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի M$_1$Tb$_1$x ձեռագրերից, ունեն յիմարեալ փխ թմբրեալ

4 LX ամենայն իւիք փխ ամենայնիւ Y ամենայնիւք k$_1$ ասեմ փխ ստեմ N իւ փխ իւիք

5 ABEGHKM$_1$OβθΣΦhmx որով C որով ուղղ. որովք Wλgmn դիմովք KLM$_1$PXYδηωn վերագրեցելովքդ N վերակրեցելովք OSVα$_1$cdlpt վերագրեցելովք μφ վերագրեցելովք ուղղ. վերագրեցելովքդ r վերայգրելովք c և նշանակաւք ABGHM$_1$YθτωΣΦf$_1$t նշանաւք CE նշանաւք ուղղվ. նշանակօք TZ չիք նշանակաւք աղարտեցելովք KP աղարտեցելովքդ NOSUVXYα$_1$λb$_1$dilpqx աղարտեցելաւք β աղերտեցելաւք μ աղարտեցելով

6 W չիք Յանդգնեցայց N լինել յանդիման. լինել RUVWb$_1$nx յանդիման լինել (b$_1$x լինիլ) M$_1$ լինիլ ABGHKθτΦb$_1$x քեզ NSZγφl քումդ V քումդ ուղղ. քեզ μσ քումդ (σ քում) դատաստանիդ ուղղ. քեզ դատաստանաւ Σ քեզ դատաստանաւ ուղղ. քում դատաստանիդ C քեզ դատաստանաւ ով իրաւադատ ուղղ. ով իրաւադատ քում դատաստանաւ ABGHKθτΦ դատաստանաւ V դատաստանի ուղղ. դատաստանաւ γ դատաստանի b$_1$x դատաստանաւ դատաստանի

7 PWα$_1$ln անպատում

8 L ասելդ (g դատել k$_1$ դատեալ) փխ դասեալ b$_1$mx դասել W անդստին փխ աստըստին LNX չիք ի սոյն b$_1$ սուն (h նոյն) փխ սոյն

9 b$_1$x մեղուցելոյ τ անձին f$_1$ յանձինս h առաքումդ փխ առ քումդ

10 KLXY ցուցեալ b$_1$ ցուցիից

11 X զանիրաւութիւն b$_1$ պարտաւորեցեալ x պարտաւորեալ ուղղ. պարտաւորեցեալ

12 ω արար ուղղ. արարեր NVb$_1$ պատկեր քո KLXY պատկերդ i ցանկալի փխ պանծալի

13 Nq տպաւորութիւն V տպաւորութենէ CEUα$_1$ηωhiru ամբընդակելով f$_1$ յօծրնդակելով

14 O *զարդարեցեր* սրբ. *զարդարեալ* W *զարդարեալ* f_1 *զարդարեր* Y *զրանիւ* H *փայլեցուցեր* սրբվ. *փայլեցուցեր* LY *հրաշացուցեր* փխ *փայլեցուցեր* N *փայլեցեր* h *փըլմամբ* փխ *փչմամբ*

15 γ *մտովք* qu *ճոխացուցեր մտաւք* TZ չիք *իմաստիւք աճեցուցեր* r *աճեցեր*

16 LPXY *շնչականաց*

18 r *իշխանականաւն* W *գոյին* b_1 *պճնեցեեր*

19 L *դայեկարար* m *դայեակապէս* ESVWXYZα_1βωΦ$b_1$cdgmrx *տածեցեր* LN *տացեցեր* Pu *տարածեցեր* սրբ. *տածեցեր* s *տարածեր* փխ *տածեր*

20 b_1x չիք *Տնկեցեր* h *զամբարիշտսն* UΦf_1l *քում* h *քո* k_1 *գաւղի* m *գաւթից*

21 C այս տողից մինչև տ. 29 ներառյալ ուշ գրչությամբ r *ջրովդ* B *ոռոգեցեր* սրբվ. *ոռոգանեցեր* GK *ոռոգանեցեր* QWΣqux *առոգեցեր* Γ *առոգանեցեր* Φ *ոռոգեցեր* սրբ. *առոգեցեր*

22 P չունի տ. 22—23 KNXYτΓ *ցաւղովն* L *ցաւղովդ* AC$_1$G *ոռոգեցեր* (K *ոռոգեր* LXY *նորոգեցեր* U *վերածնեցեր*) փխ *մաքրեցեր* BϑΣ *ոռոգեցեր* (ϑ *առոգեր* Σ *առոգեցեր*) սրբ. *մաքրեցեր* μ *մաքրեցեր* սրբ. *ոռոգեր* Γ *առոգեցեր* սրբ. *ոռոգեցեր*

23 KX$k_1$qtu *կենացն* qtux *վտակաւ*

24 k_1 *հացիւ* Kβ *երկնայնում*

25 V *աստուածային* սրբ. *աստուածայնով* b_1 *աստուածայնով*

26 Ut *ընտանացուցեր*

27 ABKLM_1NOPQRTδηϑμφωΣd$f_1$pqr *զաշըս* փխ *զաշս* s *զաշս* սրբ. *զաջս* LP *երկրեղէնս* f_1 *յերկրեղէն* h *երկեղէն* s *առ* փխ *ի*

28 c *լուսով* f_1 *լոյսովդ* Schk_1l *փառացդ*

29 μω *անմաքուրս* TZω *ձեռաց* f_1 *առ* փխ *ի*

30 LUYk_1 *զմոխիր* b_1m *անարգս* Uk_1 *զնըշոյլս*

31 δ *հայր* N *ահաւորաւոր* փխ *ահաւոր, աւրհնել*

32 μr *արժանիս* (f_1s *անարժան*) փխ *անարժանիս* s *իմոյս* b *յանձին*

33 M_1R *կիզեցեր* L *լցեալս* KLY *անիրաւութեամբ* փխ *նանրութեամբ* P *անիրաւութեամբ* սրբ. *նանրութեամբ* Qf_1 *կարդալով* L *առ քեզ* β չիք *զքեզ* f_1 *քեզ*

34 SWZα_1ik_1r *զանդգնեալս* δ *զյանդգնեալսն* h *զանդգնեալսն* QVf_1 *քում* t *քոյդ* Pc *կցորդութիւնն* Y *կշտամբութիւն* փխ *կցորդութիւն* f_1 *կցորդութիւնդ*

35 U *աշաց* NTVZf_1 *ակնարկութեան* s *ակնարկութեան* սրբ. *ակնարկութիւն*

36 KLM_1NVδημσφω$f_1$stu *կապանաց* XY *կապանացս*

37 k_1 չիք *Ոչ խորտակեցեր* c *զդասակ* սրբ. *զդաստակ* TZs *բազկացս* Ts *ամբառնայր*

38 Nk_1 *զոտս* փխ *զոստս* f_1 *զոստք* GKLWY *իմոյ* KLM_1PUWλ_1δημσφωpt *մատանցս* XY *մատանցն* ABGHLPWXYϑτΓΣΦhk_1 *շաւշափել* CR *շօշափել* սրբ. *շօշափելն*

39 φ *մառախուղ* սրբ. *մառախուղք* k_1 *մառաճուղ* A և այս տողն ունեցող մյուս բոլոր օրինակները, բացի M_1Vδημσω ձեռագրերից, ունեն *մառախուղ*

40 k_1 *զպար սատակմանցս* փխ *զպարս ատամանցս* Zr *ատամանց* W *յըմբոշխնեալն*

41 ω չիք *խոտորնակ* ABCEGϑτΣΦ *խոտորնակի խոտորնակ* H *խոտորակի խոտորակ* δ *խոտորնակ խոտորնակի* սրբ. *խոտորնակի խոտորնակ* GHNQUVγλs *հետևողիս*

42 X չիք *Իբրև* s *իբրև* սրբ. *իբր*, A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի RTWZη ձեռագրերից, ունեն *իբրև* s *տանն*

43 N *հարսարանիդ* ir *հարսանիսդ* k_1 *հարսնարանէդ* ABCEGHKPXYϑτΓΣΦnx *ի քումդ* LUXYγh *քում* KLYγs *պարերգութեանդ* N *պարերգութեանն*

44 Φ չիք *ի* Z *գծուծ* սրբ. *գձուձ* δ *գծուձ* սրբ. *գձուձ*

45 TUZ *ձեռաց* τ *ձեռաց* սրբ. *ձեռացս* λ *ի յարտաքին*

47 XY *զներելոյ և* L չիք *Եւ* EQVγφbefhi$k_1$lmnqtu *զներելոյդ* L *զներելոյ* M_1 *զներելոյդ* N *զներելոյն* η *զներելոյս* սրբ. *զներելոյդ* r *զներելդ* Oα_1 *երկայնմտութիւնն* XYλ *երկայնմտութեան* OS$\alpha_1$cfhk_1x *առ ի*

49 KM_1 *փոխարկեալ* (NOPRSVWXYZγbcdefghiklmnpqrtux *փոխարկեցի* U *փոխարկեացի*) փխ *Փոխատրեցի* Q *փոխադրեցի* սրբ. *փոխատրեցի* α_1 *փոխարկեցեր* սրբ. *փոխատրեցեր* P$\alpha_1$fhk_1 *ի վնասակարս* M_1 *զվնասակարս* T *վնասաւորս* սրբ. *վնասակարս* Y *վնասակար*

50 T *անթիւ* սրբ. *անթիւս* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի Z-ից, ունեն *անթիւս* K չիք *Եւ*[1] OSUcefh$k_1$qtx *բազմաւրինակս* E *անօրէնութիւն* սրբվ. *անօրէնութիւնս* U *անաւրէնութեանց* h *անձնականացն*

51 γ *խորհրդուց* Γ *յուզմանց*

52 Cϑ *այսքաննեաց* սրբ. *այսքաննեաց բարեաց* r *այսքաննեացս բարեացս* ABGR չիք *բարեաց* HΦ *փոխատրեցի* փխ *փոխաքերեցի* N *փոխաքերեացի* Vu *փոխաբերեցի* սրբ. *փոխատրեցի*

53 r *քեզէն* փխ *քեզ ինձէն* LXY *ինքեան* փխ *ինձէն*

54 KNOPRSTUWZα_1βbcdefghi$k_1$lmnpr *յանդիմանութեան* α_1β *որ առ Յակոբ առակի* (β *որ առ Յակոբ* լուսանցքում) BNP *առակի* T *առակի* սրբ. *որ առ Յակոբ* LXY *որ առ Իսրայէլ* (γδφω *որ առ Յակովբ*) փխ *առակի* η *որ առակի առ Յակոբ* μ *որ առ Յակոբ* սրբ. *առակի* P *առակ* սրբ. *առակ որ Իսրայէլ* Wτ *առակին* r *առակիս* σ *առակի որ առ Յակոբ*

55 X *և մոռացեալս* KLYφ *մոռացեալս* ABEHϑστΓΣx *զյանդիմանութիւնն* (Eσ *զըյանդիմանութիւն*) *եւ զիմաստութիւն* (BHτΣ *զիմաստութիւնն*) CGΦ *զյանդիմանութիւն* (GΦ *զյանդիմանութիւնն*) *և զիմաստութիւն* (G *զիմաստութիւնն*) սրբ. *զիմաստութիւն* (G *զիմաստութիւնն*) Qs *զիզիմաստութիւնն* μ *զիմաստութիւն* սրբ. *զիմաստութիւնն* AEVϑστΣqx ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն *և միրոգս* NQs *յիմարութեանն*

56 HNYβgls *զայս* QV *զայսչափ* (U *զայսքան*) փխ *զայս* r *զայսոց* M_1NQVWZβΓbcdefgh$k_1$lmprt *երախտիս* P *երախտեաց* սրբ. *երախտից* U *պատճառս* փխ *երախտեաց կաճառս*

57 U *ընդունայն* փխ *Ընդունայնութեան* h *ընդունայնութիւն* LZ *ընդունայնացուցի* փխ *ունայնացուցի*

58 Nω *անճառից շնորհաց* X *շնորհացն*

59 X չիք *Ի* M_1Pfhi$k_1$lr *խնամոյդ* T *խնամոցդ* սրբ. *խնամոց* NORZβλbcdegmnpx *խնամոցդ* α_1 *խնամոյ*

60 B *մրրկաւն* սրբ. *մրրկաւ* Vh *խելագարութիւն* W *խելագարութեանց*

61 L *և Թէպէտ և* W *եթե* փխ *Եւ Թէպէտ*

62 S *կաոկառմամբ* սրբ. *կարկառմամբ* Q *այցելութեանն* Z *այցելութեամբ* m *այցելութիւն* WΓ *ձգեալ* SWcfhk_1l չիք *զիս* V այս տողից հետո ունի *Եւ Թէպէտ* (տ. 61-ից) *ձեռին քո այցելութիւն ձգել զիս առ քեզ* (տ. 62-ից)

63 U *զԻսրայէղի* KLTWXβγδησφg *ամբաստանութիւն* O *ամբաստանութեան* սրբ. *ամպաստանութիւն* μ *ամբաստանութիւն* սրբ. *ամբաստանութեան*

64 A *խոտորեցայ* փխ *խոստացայ* BCG *խոտորեցայ* սրբվ. (CG սրբ.) *խոստացայ* ημ *խոստացայ* սրբ. *խոտորեցայ* u *խըստացայ* սրբ. *խոստացայ* Eqtx *և դաշնաւորեցի* α_1 *դաշտաւորեցի* փխ *դաշնաւորեցի*

65 Z չիք *Եւ ոչ* N չիք *ընդ* V *այսր* սրբ. *այսու* s *այսր* N *սահման* ELM_1SVα_1βηλbcfhi$k_1$lmrtx *ուխտի*

67 i *անդստին* սրբ. *և անդստին* qt *և անդըստին* ACϑτ *մայրեայ* փխ *մատեայ* BGΣ *մայրեաց* (G *մայրեա*) սրբ. *մատեայ* δω *մատնեցայ* μ *մատեայ* սրբ. *մտեցայ* σs *մատնեցայ* (s *մատեայ*) սրբ. *մայրեայ* Γ *մայրեաց*

68 NTWZβγ *մեղանաց* OΦefh$k_1$lr *մեղացն* Uh *զանդաստանս* U *սրտի* ω *յորոտմանն* փխ *յորոմանն* ACGHM_1VϑτΓΣΦx *արդինատրութեան* Br *արդինատրութեան* սրբ. *արդինատրութիւն* QW *արդինատրութիւնն* h *արդինաւորութիւն* սրբ. *արդինատրութեան*

69 c *աստուածարեալ առածք* L չիք *աստուածարեալ* k_1 *աստուածարեալք* M_1TZηu *մարգարէին*

70 N *խաղաւղո*

71 N չիք եւ W չիք ընդ Eωc այնոսիկ փխ այնորիկ QV այնր σ այնորիկ ուղ. այնոսիկ s այն ուղ. այնր K շառաւիղեցի ուղ. շառաւեղեցի Wk_1 շառաւեղիցի ACEHM_1OUVθμΦtx ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները ունեն շառաւեղեցի
72 ABCHKM_1NV$α_1$γθτΓΣΦcefhx անախորժ U դառնութեանն VXYZ դառնութեան Γ դառնութիւնն ABCGHNOP$α_1$θστΣΦck_1x ի պտղոյ η ի պտղոյ ուղ. պտղոյ N այգիդ
73 AEGLPZl զանհաս փխ զանհասստատ BCθ զանհաս ուղղ. (C ուղ.) զանհաստատ
74 VY որով s որով ուղ. որովք e տառանեալք Eq և անոր
75 LX չիք ձայնի γ բանի աւրհնելոյն փխ ձայնի երանելոյն ABCELQSU$α_1$ηθμτφΦbdqst երանելոյն s չիք ընդ ACGOPSU$α_1$γΣΦehlnpu ճանապարհն B ճանապարհն ուղղ. ճանապարհ LXY ճանապարհս s զճանապարհ LNSγp իմ փխ իմն s չիք իմն
76 U աւաղու Y դշխնուածս բառից մինչև բան Ձ տ. 81 ներառյալ ուշ գրչությամբ KLXY_1βγδφc չինուածս
77 LNRdgnp լայնատար ir հետով A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի M_1QTY_1Zβγδημφωbgm ձեռագրերից, ունեն հետաւք τ խարիցայ LP կենաց H պանծալեաց փխ անձկալեաց Uhk_1 անձկալեացն N հասանեալ
78 KV եւ ինձէն l զեղիցն ABCEGHθστΣΦlx ուղեւորութիւնս Γ ուղղեւորութիւնս
79 φ չունի տողը r բայց ի փխ Բացի KY_1γ զկորստեանն Q զխորխորատն TY_1γ խորխորատ
80 h նցի γ զպատուհանս Y_1 լսելեացս K ընդունելութեան LP լուսաւորութիւն փխ ընդունելութիւն
81 ABEGHLUXθστΓΣΦ զհոգւոյ աչից (EHUXΓΣΦ աչաց L աչացս) զհոգոյ աչից ուղ. աչաց հոգւոյ Wλ զաչս s զաչացս ուղ. զաչաց TZ հայեցուած հոգւոյս ω իմոց փխ հոգւոյս ABCEGHLNUθστΓΣΦik$_1$r հայեցուածս X զհայեցուած LXηm չիք ի s առ ուղ. առ ի Hir զկենացդ Ls զկենաց X կենաց Y_1 կենացս Ls դեղն
82 V ընդոստեաց d ընդշոստեա VY_1 թմրութեանց s թմրրութենէ մտացս ուղ. թըմրրութեանց լըմանէ մտացս U մտացս լըմանէ LX մտացս բանիւ
83 AθτΓΣΦ պատգամ ի BC պատգամ ի ուղ. ի պատգամ GH պատգամի փխ ի պատգամ LX չիք պատգամ LXσ ի փողոյդ ABLWX ահաւորութիւն C ահաւորութիւն ուղ. ահաւորութեան hr ահաւորութեանն
84 PS$α_1$βeh սզաստացայ Σ զսզաստացայ h գուժի ի AGLXθστΓΣΦn փորձութեան փխ հրափորձական BC փորձութեան ուղ. հրափորձութեան (C հրափորձական) EH հրափորձութեան P հրափորձան V հրափորձականի
85 h ի մահուանէ ի նիրհմանէ E նիրհմանէն s նիրհմանէն ուղ. նիրհմանէ γmr քնոյ δ մահացուի ուղ. մահկանացուի θτ մահացու
86 N կորուստ CG տպաւորեալ կարապետէ ուղ. կարապետէ ABEHLVXθστΓΣΦx ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները չունեն տըպաւորեալ
87 r եւոյ, քնոյ փխ քոյ ABGLPUXθστΓΣΦ մարմնեղէն LPX տաղաւարիս
88 n չիք ընդ LNTbcm ընութեան U մարմնոյս փխ շնչոյս h շնորհացդ K քոյդ b քում
89 C իմովս ուղ. իմոյս K իմով NOPRSWZ$α_1$bcdefghik$_1$lmnpqrstu իմոյս Q իմոյս ուղ. իմովս X ձայնիւք փխ ձեռաւք Equx զկորուստ e կորուստ ուղղ. զկորուստ s առակողին բանի
90 ABGHθτΓ մահացու լինել (W մահացուցի) փխ մահացուցանել CΣf մահացու (f մահացուցել) լինել ուղ. մահացուցանել
91 HMTWλ յօղեալ s յօղեալ ուղ. յօդել
92 Z չարաբերականս ուղ. չափաբերականս
93 AGVXθτΦ չիք Մինչ անցեալ է BC բստ ուղղ. (C ուղ.) մինչ անցեալ է բստ (բանակութեան) KNOPQRSW$Y_1$$α_1$γδηλφdhlmqrtux քանակութիւն Φc քանակութեան ուղ. քանակութիւն KOPQS$α_1$γφΦdfhk$_1$lmqrtux բժշկութիւն
94 O արդ քո է ուղ. արբուցէ β չիք է NPQUWir ընձեռեալ r ի կեանս K հոգւոյս $α_1$ մեռելոյն
95 V մատչիլ r դատապարտելոյ
96 r չիք Որդի աստուծոյ կենդանւոյ HNOWXZβγδλωefghik$_1$lmpu կենդանոյ K չիք կենդանւոյ Qs բարձրելոյ ուղ. կենդանոյ (s կենդանւոյ) LQVs և քեզ K յամենեցունց LX յաւիտեանս յաւիտենից փխ յամենայնի Vσbgimrtu յամենայնի (t ամենայնի) յաւիտեանս (σ յաւիտենից)
97 ABGNTUβθλΓs չունեն տողը

ԲԱՆ Ձ

Վերնագիր.

QNRZθτlnqru չունեն Բան ճշում N նամարակալումն ուշ գրչությամբ EMRβσΓbilmqtux վերնագիրը կրճատ HQθωs նամառոտագրությամբ N Նորին հակող փխ վերնագրի Uk$_1$t հեծութիւն $α_1$ հակողին k_1 աղերս ի մաղթանաց BKLPUVWXZΣghk$_1$nrt բան r չիք ի OZ սրտէ f խսւս
1 P եւ փխ Իսկ KNOWXγλτΣfik$_1$lpqr բարիոք Z բարոք β բարիոք ուղ. բարւոք ω բարուոք LPX կայ փխ գոյ
2 Y_1bgmr չիք եւ U չիք կամ MNU չիք ինձ V չիք առ սոյն ABViΓΣΦ այս (N նոյն) փխ սոյն Cθs այս ուղղ. (θs ուղ.) սոյնս KQRUγδσφωdnp սոյնս
3 A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LP ձեռագրերից, չունեն Ձայս Qγδηλμσφωbm զասհման Kγδησφ հեծութեան ձայնիս M ձայնից N չիք լըանել
4 UV զշարաւ ամբարեալ λ զամբարել b զամբարեալ փխ զամբարեալ
5 Kc խարանաւք k_1 խորանաւ փխ խարանաւ KX բանիւ N հերքեալ U հանել փխ հերքել
6 c չիք կամ P զծանրութիւնս k_1r ծանրութիւն X մթերել Ubms ցաւոցս TZ խիթիս k_1 նիթոյս
7 K տաղտկացողական N տաղտկացուցանողան O տաղտկացուցական ուղ. տաղտկացուցանողական V տաղտկացուցանողականաւ N հնարաւորութեան
8 N չիք Մատնամուխ r մատամուխ k_1 զղուանաւք փոխել M փոխեալ
9 L պարծել, չիք ի փառս ABCEGH$α_1$ηθμστωΓΣΦbn դասսն LNPRXY_1φdep դասս
10 Scfhk$_1$l բերանք նոցա լի են (l լինեն փխ լի են)
11 δ շրթուն LPUV նոցա փխ իւրեանց i նոցա ուղ. իւրեանց
12 LVer սաղմոսին փխ սաղմոսողին
13 AGZφnq երրորդ (r երրորդի) փխ երկրորդ BCE երրորդ ուղ. (C ուղղ.) երկրորդ V երկրորդի, դիմեցից ուղ. դիմեսցից
14 O զնմանին ուղ. զնմանիս Z զնմանիս r զնմայնիսն γ իմում $α_1$ չիք յիշատակել համայն սատանաւոր LX չիք համայն
15 $α_1$ պետ փխ Թէպէտ ELQsqtx թէպէտ և V իմումս Utu թերութիւն X թերութեամբ QVγims բարուցս L չիք անբարեաց
17 LNUλ ապաշաւելն CR զանապաշխարն ուղղ. (R ուղ.) զանաշխարն K զանապաշխարողն P ապաշխարն (SU$α_1$bdfin զանաշխարն γ զապաշխարն k_1 զայն ապաշխարն) փխ զանապաշխարն TZ զանապաշխարեալն l զանապաշխար
18 ABEHKMUτ եւ Մանաւէ C և Մանաւէ ուղղ. Մանաւէ ABEGHLXθτΓΣΦbgimrx իմում C իմում ուղղ. իմոց K իմոյ P իմուց ABCEGHLXηθστωΓΣΦ պարտեաց μ պարտեացս ուղ. պարտուցս Q առաւելութեան r առաւելութիւնս
19 LXω չիք եւ M մաքսաւորն փխ փարիսեցին Γ փարիզեցին Φ դժնդեխս
20 LX որդին անառակ k_1 չիք առ fhl ուխտադանցութիւնն
21 W յիշատակեցաւ OScfk$_1$ln կեղծաւորութիւնն HL որդւոցն r որդոցն δ Ամասայ
22 S անշնորհութիւնն W ապախտաւորին

23 K ամէնաբանեալ (L աւրհնաբանեցաւ) փխ աւրհնաբանեալ L չիք եղեւ K անհաւատիս hk_1 անհաւատիցն
24 LP չիք եւ UV որ սկզբնամայրն է HKQRUVWs ապաշխարողաց (S ապաշաւանաց) փխ ապաշաւողաց
25 Y_1 զփարաւոն սրբ. զփարաւոնն U զտեղծուածս N իմո K դառնացուցի փխ խըստացուցի s կարծրացուցի սրբ. խստացուցի
26 A և այս գլուխն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի C (ուշ գրչությամբ) αβγδηϑλμστφω ձեռագրերից, չունեն տ. 26—29 C_1 զեփրայականին μ զեբրայական βγ կատաղութիւնն
27 β արարիչդ μ արարչին սրբ. արարչիդ
29 C_1 չիք ի, ստեղծողից η զստեղծօղիդ բընաւից
30 UZ չիք խռովութեան L չիք մրրկաց ծըփեցելոյ
31 V սարսեցա K չիք եւ պատկառեցի ABCGHLVXZϑτΓΣΦ պատկառեցայ E պատկառեցայ սրբվ. պատկառեցի h սաստկութենէդ
32 f ալիքն h ալիք ծովու ծփեցայ ոչ այնքան սարսեցի V ծովու N յեղերոյն h յեղերանց
33 KLXγs չափոյ Sαδηφcfhl չափոց k_1 չափու h կշռութեանց r կշռութիւն LX չիք առ, իմոյ
34 T ոչ աւազոյն սրբ. եւ ոչ աւազոյն α և ոչ աւազոյն սրբ. և աւազոյն β և աւազոյն սրբ. և ոչ աւազոյն μ և ոչ աւազոյն սրբ. ոչ աւազոյն λω և ոչ աւազոյն h փոյտ փխ կոյտ Σ սահմանեցան
35 β անբանիցն փխ անբաւիցն ABCEGHLUVWγηϑστωΓΣΦ շեղջք K շիւղք N չիւք փխ շիղջք s շեղջք սրբ. շեաղջք U իմովս համարոց փխ համբարս իմոց TVWZγδ համարս փխ համբարս s համբարս սրբ. ամբարս KLNWXehklqux իմոյս MPSY_1Zαβγδμσφωbcgfimnp իմոցս R իմոց սրբ. իմոցս K անուրէնութեան U անուրէնութիւնք
36 HL չիք եւ K չիք եւ յոյժ Vc բազումք B մանունքն սրբվ. մասունքն LVXs մանունք N մասունք (U մասունքն h մանկունքն) փխ մանունքն ϑ մանունք սրբ. մանունքն
37 Qηϑs չիք ի Z յափոյս Kγs ջրոցն L հաւաքեալք փխ համահաւաքեալք k_1 համահաւաքելն
38 WZβ որոյնք X ուրոյն s որոյնք սրբ. ուրոյնք, ծննդոցն սրբ. ծննդոց V աճելութեան
39 ABEGHKLQRXϑτΓΣΦn իմոյ Y_1 իմոյս efh$k_1$qtux իմոցս U յանցանացն WY_1qtux յանցանաց δ անթիւք սրբ. անթիւք են s անթիւ
40 r չիք Զորս LP ի միտ առնուլ s ի միտ առնուլ սրբ. առնուլ ի միտ
41 Wk_1 ի փխ եւ Y_1 ծնունդ
42 LNORTZβγΓΣbgmqsux շառաւեղք δ շաւիղք սրբ. շառաւիղք r շաւեղք փխ շառաւիղք
43 N բիծ
44 K արկուածք s արկուածք սրբ. արկածք
45 Q տ. 45—66 ունի տ. 48-ից հետո s տ. 45—51 ունի հետևյալ կարգով՝ 49, 45, 46, 50, 51, 48, 47, k_1 կուշտք փխ փուշտք
47 u հաստուածք սրբ. հատուածք
50 A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի UVZβt ձեռագրերից (ճիւղք), ունեն ճուղք
51 r ոտք փխ ոստք N տողն ունի նաև տ. 52-ից հետո այսպես ոմն և ոստ իւր
52 V արմկունք
53 s ճիրանդ սրբ. ճիրանք
54 TUV մասունք փխ մատունք
57 λ ասղմունք
58 k_1 չունի տողը
59 L չունի տողը HΣ տապք (N միտք) փխ տիպք
63 h չունի տ. 63—64 Y_1u արձակմունք
65 L չունի տողը
66 N դիպմունք փխ դիտմունք
67 N դիպեցմունք փխ դիմեցմունք
68 K չարի փխ չափք
70 TZ զարշելիք փխ զարշութիւնք
71 UV տ. 71-ի փխ ունեն տ. 72 և ընդհակառակն h տողը կրկնված R կայծակմունք սրբ. կայծակունք Wcs կայծակմունք

75 K ցնցուղ V ցնցիւղք
76 GQXY_1γηeh$k_1$px աղբերք A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի KLMOVλωfgmr ձեռագրերից (աղբիւրք), ունեն աղբեւրք
77 Cη գետք սրբվ. (η սրբ.) գիտք MNQSWY_1Zαβγδλφ Γbcdefghi$k_1$mnpqrtux (U գիւրտք) փխ գետք μσs գիտք սրբ. գետք
78 f շանթ
80 W չիք եւ
81 hr վեհք փխ վիհք
84 ABEGKQUVWγϑστΓΣΦrx աղջամղջութիւնք CR աղջամղջութիւնք սրբվ. (R սրբ.) աղջութիւնք H աղջամուղջք Tλ աղջութիւնք սրբ. աղջամղջութիւնք
85 N ամպրոտք
86 ω փայլակք փխ կայլակք k_1 կալակք r այս տողից հետո ունի ոմն և համունք իւր
87 r տ. 87-ի փխ ունի տ. 88 և ընդհակառակն
89 ABγk_1 սառամանիք C սառամանիք սրբ. սառնամանիք N ի փխ իւր
91 LMNσΣsu շաւեղք QWn շառաւիղք (Γqr շառաւեղք) փխ շաւիղք
92 A և այս գլուխն ունեցող բոլոր օրինակները, բացի EPRefh$k_1$lqtux ձեռագրերից, չունեն տողը (f տողն ունի լուսանցքում)
93 r ոմն հնոցն Z հնոցքն
94 h խրատն H գոլոշիկք N գոլորոշիք βt գոլոշիք (t գոլոշիրք) սրբ. գոլորշիք λ գոլորշիք սրբ. գոլոշիք r գոլոշիկ A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի KMSZαγμφωdefghipqsux ձեռագրերից (գոլորշիք)՝ գոլոշիք N ի փխ իւր
95 PXYes հալոց L ճենճերք Nk_1 ճենճերմունք Y ճենճեր
96 MNUefh$k_1$lr աւշինդր (օշինտր) HQW դառնութիւնք s դառնութիւն սրբ. դառնութիւնք
97 LNX կործանիչքն ABCEGHNOUVXYϑτωΓΣgs հնազանդեալքն Tlr հնազանդեալ h հնազանդեալն
98 N բռաւորն h բռնաւորքն BPef յեղուզակք Y յելուզակքն k_1 յեղուղակք r չիք իւր
99 ir չունեն տ. 99—100 U սպաստաւորք փխ սպառազէնք Y սպառազէնքն h սպառնազէնք
100 h աւազակապետք N զումարտակ
101 h կորունք
102 h խածանողք Y ծակոտածք
103 σ տողն ունի լուսանցքում: Այս գլուխն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի ACEGKOQRVYZγϑτφΣnqx ձեռագրերից, չունեն տողը K ամենայն նմանիք
104 Hh պէտք
105 μ չիք ապականողաց K չիք ոգւոց NWσω հոգոց Vαδμφs հոգւոց Yβλi$k_1$qrtux ոգոց LP բնաւից փխ համայնից
106 BHMi ինքեամբ LP ինքեան UW ինքեամբ r ինքեամբք սրբ. ինքեամբ ABCHLMϑτΓΣΦ նուաճութեամբ E նուաճութեամբ սրբվ. նուաճութեամբք G նուաճութեամբ սրբ. նուաճութիւնք TZ նուազութիւնք փխ նուաճութիւնք su նուաճութիւն
107 Q չիք որ s նոցանէ սրբ. սոցանէ, հազարք հազարաց և բիւրք բիւրուց OTαηϑμτφqu բեւրք σ բիւրք սրբ. բեւրք OVWωbdim բիւրոց h բուրուց m չիք եւ
108 LUVXhl զհամայնից Qb զհամայնիցն k_1 զհամանից σ զհամայնիցս թիւ սրբ. զհամայնից զթիւ hk_1l զթիւ
109 NOh չնութիւն (չէութիւն) Q զչէութիւնն W չէութեանն r էութիւն U գրել
110 G զէութիւնն PYβh$k_1$lx իբրև s իբրև սրբ. իբր t որպէս փխ իբր γ գործոյ h տեսանի
111 M զաստուած որ փխ որ զանձն γs զանձն որ Q չիք որ r խարիցէ
112 hk_1 ինչ փխ ոչ
113 MU անհաւատացի NSdhik_1 անհաւատացէ V հաւատացի փխ անհաւատեացէ s հաւատացէ սրբ. անհաւատացէ r հաւատացէ սրբ. հաւատայցէ
114 V ծանիցի
115 Z վարեսցին s վարիցէ
116 ABCEGKLMOTβΓΣΦru զանձնն γω զինքըն փխ զանձն δμ զանձն սրբ. զինքն q զանձն իւր M գիտիցէ (ϑ գիտեսցէ) փխ գիտեսցէ μ գիտասցէ սրբ. գիտեսցէ

117 γ չիք եւ G չափ **ուղ.** չափու H չափի MNRTVZβγλdgimnrs չափու Q չափոյ W չափուն L կանովնին Vαδφt կանոնի KLMNPqux կայցէ

118 ABEHKLPQTXYηϑτΓΣΦeqstux եւ ծանիցէ CG և ծանիցէ **ուղ.** ծանիցէ σ ծանիցէ **ուղ.** և ծանիցէ T զնախամասունս **ուղ.** զնախաթիւ մասունս r մասունս **փխ** մասունս K արկածեացդ k_1 արկածիցն G վերագրելոցդ **ուղ.** վերագրելոց HTλΓ վերագրեցելոց Ks վերագրեցելոցդ NOQSXYβbfimnpr վերագրելոցդ k_1 վերագրելոցն

119 UXY եթե (եթէ) Σ գրեցի **ուղղ.** գրեցաւ

120 LY չիք եւ P չիք կամ LXY բնաւ s բնաւ **ուղ.** զբնաւ MV խսկութիւն LXY իսկ զէութիւն **փխ** իսկութիւնն s իսկութիւն **ուղ.** իսկութիւնն Σ սահմանեցի **ուղղ.** սահմանեցաւ

121 LXY մերում δ մեր HUVW բնութիւն L բնութեանս N չիք բնութեան XY բնութիւնըս s բնութիւն **ուղ.** բնութեան U վրիպակութիւնք

122 Gbi բիւրոցն TVWZβλhlm բիւրուց k_1 բիւրոց s բիւրոցն **ուղ.** բիւրուցն KT չարաց M չիք չարեաց Σ երեեցուցի **ուղղ.** երեեցուցաւ

123 TZ զայլս V զայսն **փխ** զայլսն

124 c թէ **փխ** Թէպէտ s թէև **ուղ.** թէպէտ և

125 ALPTUWXYZβηλμσbgmqtu բաւանդակայէս BEGHϑτΓΣΦs բաւականայէս **փխ** բովանդակայէս C բաւանդակայէս **ուղ.** բաւականայէս

ԲԱՆ Է

Վերնագիր.

MNQRϑmnoru չունեն Բան նշում N համարակալումն ուշ գրչությամբ (N-ում այսունետև ոչ մի գլուխ, բացի ԴԲ—ԴԳ-ից, չունի Բան նշում և համարակալում) o չունի համարակալում EKRSWαβσimox վերնագիրը կրճատ M վերնագրի **փխ** կետեր N Նորին հսկողի Նարեկե **փխ** վերնագրի δωn համառոտագրությամբ Uhk_1t հեծութիւն σ հեծութիւնն r հսկողին ABHLPUVXYZβλΣghk₁ բան q բանըն r չիք ի QTZ սրտէ e սրտի

1 Mhk_1 զփրկութեան μ փրկութեան ox զփրկութիւն ABCEHLTϑμτΓΣΦ վստահութիւնն No վստահութեան x վստահութեանն

2 G սպառազէն **փխ** ապազէն h այսքանեացս NU ընդդիմամարտեաց

3 V ինչք γ թշնամիք ընտանիք **ուղ.** ընտանիք թշնամիք Այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի ABCEGHLOTUVXYηϑστΓΣΦms ձեռագրերից, ունեն ընտանիք (r ընդայնիք) թշնամիք AEHVτΓΦ ընտանի

4 GOTVZλgimr ինքնածինք XY բուսեալ BΦp վերագրեալք T վերագրեալդ Σ վերագրեալք **ուղ.** վերոյգրեալք

5 UV զորքանութիւնս i պատկերի hk_1l ձեւոյ պատկերին N պատկերին ձևով եղեալ պատկերին Ls զահարկուս

6 Vs բազմահոյլ **փխ** բազմարոյլ λ բազմարոյլ **ուղղ.** բազմահոյլ ABCEHKUVXYϑμτΓΣΦq բռնութիւն G բռնութիւն **ուղ.** բռնութեան Q բռնութեանն s բռնութեան **ուղ.** բռնութեանն tu բնութեան **փխ** բռնութեան ABCGϑτ մարտակցաց MTWZαβγδλφg մարտկացդ (N մարդկացդ) **փխ** մարտակցացդ

7 e զաւրել (k_1 զաւր) **փխ** զաւրեղ LPαγσei ախոյանս U ախոյեան r անոյեանս

8 Sfh ամենյաղթողս

9 EOV թէ **ուղղ.** (OV **ուղ.**) թէպէտ (V թէպէտ է) $TZcefk_1lmqru$ թէպէտ **փխ** Թէ Γ թէ եւ կարծելիս կարծելիս **ուղ.** եւ թէ կսկծելիս եւ կարծելիս Aϑτ կարծելիս **փխ** կսկծելիս BCGΣΦ կարծելիս **ուղ.** (C **ուղղ.**) կսկծելիս E կարծելիս **ուղղ.** կսկըծելի KLPRVXYbdeinoqrstux կսկծելի

10 C ծառոյ r անհասանելաց

11 U եկք **փխ** երկք

12 LXYps զաւրացն

13 $HNOTUWbcdefghik_1otu$ չունեն տողը V կաթուածոյ LPSXYs յաչաց

14 Yb իբրև O զճճիս **ուղ.** զճիճիս TZ զեռանս β զեռուն k_1 զեռնոց LMWXZαβδϑλτφco խխայթից r խղխաթից

15 $ACN\vartheta\tau cfk_1$ ծորում Bl ծորում **ուղ.** ծորումն N ձիո **փխ** ձիթոյ

16 γx և կամ ABCGHMNQTUWZβϑλτφΓΣΦ չիք ինչ R դեղ **ուղ.** դեղ ինչ s ինչ դեղ **ուղ.** դեղ ինչ Z սատակման

17 β դոյզ ABEHNTϑτΓΦ հաչումն **փխ** հառաչումն CGZλΣ հաչումն **ուղղ.** (GZΣ **ուղ.**) հառաչումն r հառաճչումն **ուղ.** հառաչումն KOPRTWZαβδημσφωcdefhnopqtux յոգւոյ γk_1 յոգւոց λ հոգւոց τ հոգոյս

18 Y իբրև H հնչումն (o շնչաւոր) **փխ** շընչումն LXYδσtu պշնչումն շնչումն **ուղ.** (λ **ուղղ.**) պշնչումն V հարաւայնոյ l խարաւային LVYαδφ արևու λ յարևոյ

19 ABCϑτptx զաստամանեաց γ զաստամանեաց **ուղ.** զաստնամանեաց σ զաստնամանեաց **ուղ.** զաստամանեաց i զաստնամանեացն L զաստուկութիւն սառնամանեաց s զաստուկութիւն սառնամանեաց **ուղ.** սառնամանեաց զաստուկութիւն

20 f չիք բստ ... են N միում ir միոյդ k_1 մերումդ **փխ** միումդ

21 f չիք եւ CΦ միաւումնդ MSW միումդ (N միում) **փխ** միաւումդ βho միոււումդ r դիմարկութեան **ուղ.** դիմադրութեան U դիւրամեղք **փխ** դիւրամեղք

22 η կասեցից **ուղ.** կասեցայց s կասեցայց

23 k_1 մեղաք բանից

24 K պարտել (NTZd պարսել αβ պարսեալ) **փխ** Պարսաւել W պարսաւեալ δ պարսեալ **ուղ.** պարսաւեալ λφ պարսել **ուղ.** պարսաւել (φ պարսեալ) r պարսաւորեալս **փխ** Պարսաւել զպարտաւորեալս L զպարտաւորեալսն

25 U իբրև Eλg անհամոզելի **ուղ.** և անհամոզելի UVimtux և անհամոզելի o անհամուզելի

26 ABCEGHTXYβηλμσωΓΣΦegimrt սատակել M սատակելոց h սատկեալ s սատակել **ուղ.** սատակեալ LMNPQVYφs չիք ի Y յիմոցն ABGKTηϑτΓΣΦ նեղչաց CE նեղչաց **ուղղ.** նեղչացն

27 e տալ

28 ϑτ խունկս **փխ** Տունկս AB զառչութեան (U զանութեան λ զառն ոստեան) **փխ** զառնոստեան Cϑ զարչութեան (ϑ զառչութեան) **ուղղ.** (ϑ **ուղ.**) զառնոստեան V զառնութեան **ուղ.** զառնոստեան Σ զառնոստեանս

29 N զզառնութիւն **փխ** զզարչութիւն ABCGϑτΓΣΦ վարուք R վարուցն U ծաղկեցա

30 $Scfhk_1$ ապականաբերս Nd մահուղկուղեան RWio մահու ողկուղեան (W ողկողեան) ϑ մահողկուղութեան **ուղ.** մահողկուղեան h մահողկողեան

31 K կորստեանն R զկորստեան **ուղ.** զզառնութեան W զկորստական

32 $HKLOSWXY\alpha\gamma\delta\eta\lambda\mu\sigma\varphi\omega chik_1loprs$ Յուդայի P Յուդայի **ուղ.** Յուդայ Zβt Յուդայ **ուղ.** (β **ուղղ.**) Յուդայի

33 $SUhk_1l$ ասացից W ասելոցն γ ասիցն s ասիցն **ուղ.** ասից Kβbcdgio մեծն N մեծըն մեծին Z մեծն **ուղ.** մեծին

34 EMNτcor արքայութեան

35 $HKLOSUWY\alpha\gamma\vartheta\sigma\varphi\omega bcdefk_1lopqx$ դժոխոցն s դժոխոցն **ուղ.** դժոխոց CRβλp ոչ **ուղ.** (βλp **ուղղ.**) ոչ փառաց (Rβλp փառացն) A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի $EQVbcdefghik_1lmnoqrstux$ ձեռագրերից, չունեն փառացն C փափագելեաց **ուղ.** փափագելեացն HKOPSYδλφcep փափաքելեացն $GLMNRTWZ\beta\gamma\eta\mu\sigma\omega dfk_1$ փափագելեացն U փափագեացն **ուղ.** փափագելեացն X փափագեալեացն s փափագելեացն **ուղ.** փափագելեաց

36 o նիւթ $\vartheta\Gamma ck_1t$ տանջանաց KLQXYαβγδμφωbimu հանգստեանն s հանգստեան **ուղ.** հանգստեանն

37 k_1 ապիրախտս Q երախտաւորն **ուղ.** երախտաւորդ s երախտաւորդ **ուղ.** երախտաւորն

38 EHPΣΦdiorx բազմապարգևող Q բազմապարգևն **ուղ.** բազմապարգևող Rs բազմապարգևող **ուղ.** բազմապարգևող (s բազմապարգևն)

39 Q երկայնամիտն **ուղ.** երկայնամիտդ s երկայնամիտդ **ուղ.** երկայնամիտն

40 ΓΦ քաղցրութեան h քաղցրութեանն Q բարերարին urp. բարերարիդ s բարերարիդ urp. բարերարին

42 H տէրունական r տէրունայն EMOUVβgn յանդիմանութեան

43 QYηωce գործեալ V գործեալ յանդիմանութեան

44 X եսախան f եսայեան LPXYsqx նախաձայնութեանն փխ նախասացութեանն MOc նախասացութեան δn նախասացութեանն urp. նախաձայնութեանն

45 U ժանդագործութեան k_1 ժանդագործութիւնս n ժանգագործութիւն փխ ժանտագործութիւն Q զազրութեան urp. զազրագործութեանն A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի LPYγΓehi ձեռագրերից, ունեն զազրութեան

46 αφ զտէրն urp. զտէրդ γδ զտէրդ n զտէր

47 Γ մշտաշարժ o մշտաժարս k_1 առ ի λ գիտ BZo սատանականս hk_1l սատանայական

48 N առ ստացողին

49 e թոյլ urpվ. թոյլս u թոյլ ESefh$k_1$lpx առ ի R առ urp. առ ի

50 τ ծոյլ LOVγbms երանութեանն Uc երանութեան KYφ ընտրութեանն (Lγ ընտրութիւն Χαδημσω ընտրութեան) փխ ընտանութեանն Qbcm ընտանութիւն s ընտրութիւն urp. ընտանութիւն A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի eiqrtux ձեռագրերից, ունեն ընտանութեան

51 h առ ի ω գիտմունս փխ գիտմունս W խոստացելոյն

52 UVW պիտանեաց Wh ակատակարեացն

53 fhlo պաշտամայս ABCGHUηθμτωΓΣΦ տիրադրոյժ V դիմադրուժ փխ տիրադրուժ Rλ երախտամոռաց urpվ. և երախտամոռաց A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի LOPSXY ձեռագրերից, չունեն եւ UVx անշնորհակալու երախտամոռացս N երախտամոռաց զտիչս չարեաց

54 NUW անձին MVx ինձ փխ անձինս C անձինս իմ urp. անձինս E անձինս պաշարողի իմ ABGHθλτΓΣΦx իմ մեղաւորի MNUVghk_1x մեղաւորիս qtu պաշարողի փխ մեղաւորի

55 ω որ փխ Զի N բարկացի

56 βr կորսեան

57 ABEGHLPWXYθλστΓΣΦ զկենացն փխ զկենդանութեանն C զկենացն urp. զկենդանութեան MOUhr զկենդանութեան r զձիր

58 T պարտականիս (δ պարտաւորիս) փխ պարտապանիս N չիf անհամար LUXY բիւր Oωi բիւրոց W բիւրաց h բուրուց s բիւր urp. բիւրոց LSUδeir քանքարոց Q քանքարոյ βμ քանքարաց urpվ. (μ urp.) քանքարոց

60 h բեռնակիրս N ծանրութիւն Qh ծանրութեանն s ծանրութեան urp. ծանրութեանն h մեղացն

61 Co ոչ ունիմ urp. չունիմ KMORSTUWZαβημφωbcdefghi$k_1$lmpqtux չունիմ փխ ոչ ունիմ λ չունիմ urpվ. ոչ ունիմ CESδn հանգստարանն urp. (E urpվ.) հանգրստարարն HOWZfh$k_1$or հանգստարան KPRαγμφbcdglmqux հանգստարարն փխ հանգստարանն N հանգարան փխ հանգրստարանն ϑ հանդիսարանն urp. հանգրստարանն σp հանգստարարն urp. (p urpվ.) հանգստարանն

62 UV առ տէրունեան βr տէրունայն η պարտուց

63 h չիf Որ αημσ յանդիման urp. հնար յանդիման γδω հնար յանդիման N հրզաւրիդ

64 Y եղեգնեայ խոփ δ եղեգնեախոփ f եղեգնախոփ r եղեգնաճոփ Qm կիզանողականիւթոյս

65 γ ի հուր LWXβλ գեհենի N գեհենոյն

66 s վայ urp. վայ ինձ UV յիշատակի

67 GKMRTηθΣ նետս OWlr բարկութեան N այրեցելար fhp այրեցելովքն Kλ եմ urp. (λ urpվ.) է M է փխ են s են urp. եմ BNOSfhilr գործել

69 ABEGθτΓΣΦ ի միտ առի (ΓΦ առեցի) փխ մտառեցի C ի միտ առի զծածկեցելոցն urpվ. մտառեցի զծածկելոցն NTVλωdfh$k_1$lnqs զծածկելոցն Eqtux յայտնութեան (u յայտնութեանն) հանդէս

71 U չիf անդադար KWY ոստայն Vs զոստայնս dn ոստեայնս k_1 ոստեանս r ոստանս G կցեցի (N կեցի U կըկոցեցի) փխ կկեցի s կկոցեցի urp. կկեցի

72 N պարարողիս A չիf կերակուր BCθ որդանցն urpվ. (Cθ urp.) կերակուր որդանցն U անմահ ω անմահի k_1 անմահիցն

73 GTδμφ կտրողացն urp. կտտողացն KQo կտտողացն urp. կտրողացն (o կտողացն) LPRZβθτΓdg կտրողացն (U կերողացն) փխ կտտողացն KNRUVWXZβλφbflnr թիւնաւորաց LP թոյնաւորաց Yh թիւնաւորացն u թունաւորացն

74 N չիf առ, յարբումն P բաժակին մահու OSUefhk_1p մահու չիf մահուն

75 Etx թէ որպէս λ զաւիտենականն f զյաւիտենական. H տոյժեցայց

76 λ տ. 76—77-ի վրա ճանման նշան ունի r արժան փխ անարժան V յեղկելոյ o մարմնոյս

77 BRVs դատաւորին urp. դատաւորին ճըշմարտի EOQSγδbcdefhi$k_1$lmnopqrtux դատաւորին ճշմարտի UV յանդիման եղէց փխ յանդիմանեցայց

78 P վայ ինձ առ կրկնված L նուաղութիւն փխ նուաղութիւն N նուճուաղութիւն Zλm եւղոյն r իւղւոյն Γ լապտերացն

79 f չիf է

80 h չիf առ Z անճեպ փխ առ ճեպ λ ճետ (k_1 ճերպ) փխ ճեպ QVωbir ահագին փխ ահին λ ահին urpվ. ահագին Qim պակուցմանն

81 Q փակիցի Uo առաջաստի Γ չունի այս տողի մուտն բառից մինչև բառ ժ տ. 47-ի չափով բառը ներառյալ

82 T ձայնն Q ահաւորութիւնն SUVλcefhi$k_1$qtx ահաւորութեան s ահաւորութիւն urp. ահաւորութիւնն

83 KN դողացուցչացն W դողացցուցչաց r սարսափելացն hk_1 բանիցն

84 Kαηφbm վճռաւ Rμ վճռաւ urp. վճռաւն ABEGHKLOPRTXYZβθστΣΦbdqimo կնքելոյն C կնքելոյն urpվ. կնքելոյ W կնքելոցն μ կնքելոյ urp. կնքելոյն

85 MUVγs եթէ EKLNSTUVWYβωgx զձեզ s զքեզ urp. զձեզ

ԲԱՆ Ը

Վերնագիր.

MRYθτlnor չունեն Բան նշում (o այս գլուխն ունի երկրորդ անգամ՝ առանց Բան երշումի ու համարակալման. կրկնվածի տարբերությունները o_1 համարով) ERβσωbimo$o_1$qx վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր N Նորին Նարեկեցո փխ վերնագրի Uσbt հեծութիւն k_1 չիf հեծութեան նորին r հսկողին BKLPTUVWXYZβΣghk_1l բան r չիf ի OTZ սրտէ

1 GShk_1x գործիցես U գործես W ով անձն

2 ABEGΣΦ թաքչիցիս Cθ թաքչիցիս urpվ. (θ urp.) թաքիցես (θ թաքչիցես) KMo_1 թաքիցիս Vσrx թաքչիցես G ապրիցիս k_1 ապրիցես

3 MPQRSTUVWZηλbcefghi$k_1$lmno$o_1$pqrstux ելանիցես N ելանիցես կրկնված C ելցես ի մեղացդ urpվ. ելանիցես ի մեղանացդ B$k_1$$o_1$ մեղաց G մեղաց urp. մեղացդ HKNPRSΦbcdenopqtu մեղանացդ O մեղաց urp. մեղանացդ QVW մեղանաց fir մեղանացն g բանտէ բառից մինչև բառ թ տ. 25-ի զտցէ բառը ներառյալ ուշ գրչությամբ δσ բանդէ urp. բանտէ

4 s բազում urp. բազում են N չիf են RWo պարտիքս io_1r հատուցմունք

5 P եւ սաստիկ K սաստիկ urp. սաստիկ են M նախատինք β նախատինքն γ նախատիքն

6 V անողորմք Mc հրեշտակք r հրըշտակքն e դատաւոր

7 Qγ հզաւր է s հզօր urp. հզօր է No ատեան KMV բեմբն

8 UW քամնելի ϑ քամնելի urp. քստմնելի o_1 քստմելի K սպառնիքն h սառնամանիքըն փխ սպառնալիքն N ողորմ փխ անողորմ TZi անողորմն UV հատուցումն

9 KYg_1 *հրաման* KMPSαηστφωbcdefhik$_1$mprux *յանդիմանութիւնքն* N *յանդիմանութիւնք*
10 V *հրեղէնք* KNPl չիք *են* V *անանցանելիք* A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի KQSs ձեռագրերից, ունեն *անանցանելի են*
11 Sfk_1p *այցելութեանն* r *այցելութիւն*
12 QRXλ *զուին* Այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի ABCEGMOSλωΣdinqrux ձեռագրերից, ունեն *մշտնջենաւոր է* k_1 *տագնապ*
13 r *ամէն գրաւ* ABCGKLPUVXYαγδηστφωΣdg$_1$nr չիք *է* M *անեզր* փխ *անզերծ* ABβ *սառնամանիքն* σ *սառնամանիքն* ուղղ. *սառամանիքն*
14 λ չիք *եւ* BEGUVϑτΣ չիք *եւ արդ* σ *եւ արդարև* (փխ *եւ արդ արդարեւ*) ուղղ. *արդարև* H *արդ՛արև* փխ *արդ արդարեւ* N չիք *արդ* T *պահեալ* (β *պահել*) փխ *գանձեալ* V *զառինքս* (r *զառինքդ*) փխ *զանինքս* e *զանիրս* ուղղվ. *զանինքս* o_1 *զառինք* E *այսորիկ և* ուղղվ. *այսորիկ* ABCEGHMΣΦs *այսորիկ եւ*
15 βo *դժընդակ* s *դժնեակք* ուղղ. *դժնդակք* C *դժնդակք* ուղղվ. *դժնդակք և* ABGHMTΣΦq չիք *եւ* KUWZβλo_1 *տարժանելի* Q *դաժանելի* V *տարժանելիք* s *տաժանելիք* LNUλeo$_1$p *աւթևանք* (*աւթեանք*) PSc *աւթեվանք* V *օթեան* dfnr *աւթէվանք* x *և անըմբերելեացդ* LXY *անըմբերելեաց* N *ըմբերելեացդ* ϑ *անըմբերելեաց* ուղղ. *անըմբերելեացդ* LOPRSWXYαβφcdfhik$_1$lp *պատուհասիցդ*
16 r *պոռնիկք*
17 LPS *անսահման* փխ *սահման* N *դատաստանի* փխ *անդատտանի* Y *անդատտանին* k_1 *ընաւորին* փխ *բնաւին* h *անմաքրութեանն* t *անմաքրութեանց*
18 β *զարդինս* φ *իմ գործոց* Hg_1 չիք *գործոց* s *գործոցդ* ir չիք *ձեռաց* s չիք *քոց* W *ժողովեսցես* փխ *ժառանգեսցես*
19 BGHLNVXYφωΦc չիք *ի* l չիք *եւ* g_1 չիք *ի մաքրութեանց* (ունի ճաշորդ տողում)
20 MU *ի յարդարութեանց* g_1 *յարդարութեանց ի մաքրութեանց*
21 L *ունայն,* չիք *ի* r *բարեաց լիութեանց* L *գիտութեանց* փխ *լիութեանց* c *լիութեանց* ուղղ. *լրութեանց* l *լիութեան* t *ողջապարգև* U *հաւասարութեանց* փխ *հարստութեանց*
22 G այս տողից մինչև բան Ժ տ. 50-ի *պաշ[տաւն]* բառը ներառյալ ուշ գրչությամբ U *աննախանձարկու* փխ *Նախանձարկու*
23 N չիք *եւ* W *բեղէն* G_1 *զանել* B *արգելան* ուղղ. *արգելարան* G_1 չիք *արգելան,* *զանփաղչելի* G_1U *պատուհաս* փխ *որոգայթ* e *որոգայթ* ուղղվ. *որոգայթն*
24 G_1KVαδφωg$_1$ *խոստովանեալ* LY *խոստովանելով* λs *խոստովանեալ* μ *խոստովանեալդ* ուղղ. *խոստովանեալ* G_1 *զանբժշկական* G_1V *զքո* փխ *քո* ω *վէրք* s *վէրս* ուղղ. *վէրս*
25 μ *զանբժշկականդ* փխ *զանաւրինակդ* CE *քո հարուած* ուղղվ. *հարուած* Այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի ABG$_1$HMUVΣΦ ձեռագրերից, չունեն *քո* G_1 *հարված* s *հարուածս* ուղղ. *հարուած*
26 G_1Qs *վկայեալ* G_1UV *անձինդ* (UV *զանձինդ*) *քո* δx *զպարտական* ηω *պարտականդ* μ *պարտականդ* ուղղ. *զպարտականդ* Այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի ABCEG$_1$HLUVϑΣΦnq ձեռագրերից, ունեն *զպարտականդ* Y *քո վէր* փխ *մահու* Kωh *զանբուժելի* W *զանբժշկելիդ* փխ *զանբուժելիդ* s *զանբուժեալդ* ուղղ. *զանբուժելիդ* K *գրեկութիւն* NTVWYZδ *բեկութեան*
28 U *դառնդ* փխ *դառնութիւնդ*
29 EP *լուսազարդից* փխ *լուսազարմից* ϑτ *լուսազարմից* ուղղ. *լուսազարդից*
30 A B C E G$_1$HLUVηϑλμστωΣΦg$_1$ *կողոպտեալդ* փխ *կապտեալդ*
31 r տ. 31-ի փխ ունի տ. 32 և ընդհակառակն λ *գրառվեալդ* Ls *գովելեաց* Pϑ *գովելեաց* ուղղ. *գովելոյ* (ϑ *գովելոց*)
32 o_1 *անբարիշտ*
35 h *ի յիմաստնոց* o_1 *իմաստնոց*
36 o_1 *ի յընդրելոց*

37 αδϑλμστ *մահկանացուդ* β *մահացունդ* N *կեանդանեաց*
38 G_1 *խոհերդականդ*
39 r *արբիշիոդ* ուղղ. *արբշիռդ* U *պարկեշտաց*
40 T *մեղաւորդ* փխ *կեղծաւորդ* o_1 *ի յարդարոց*
41 Y *անպիտան* r *պիտանաց*
42 k *անարդքդ*
44 γ չունի տողը V չիք *ի,* *գերագոյնից* flp *գերագունաց*
45 G_1 *նուաղագոյնդ* փխ *նուաստագոյնդ* W *նուազդագոյնդ* r *վեհիցդ* ուղղ. *վեհից*
46 x *յընչեղաց* ուղղ. *յընչեղեաց*
47 φ *ի փրկութեանց* ուղղ. *փրկութեանց* Y *փրկութեանդ*
48 f *տնակդ* փխ *տնանկդ*
50 G_1HU *հարուածեալդ* փխ *հատուածեալդ* δ *հարուածեալդ* ուղղ. *հատուածեալդ* V *յաւրհնեցելոց* δ *յաւրհնութեանց* σ *յաւրհնելոց* ուղղ. *ի յաւրհնելոց* g$_1$ *յաւրհնելոցս* s *յորհնելոց* ուղղ. *յորհնեցելոց*

ԲԱՆ Թ

Վերնագիր.

o չունի բան Թ—ԺԱ N Թ—ԺԳ գլուխների կարգը խախտված, այսպես՝ *ԺԲ, ԺԳ, Թ, Ժ, ԺԱ* MTYZϑτglnqru չունեն *Բան* նշում EKRTWασbimqx վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր βδμωn համառոտագրությամբ Ubt *հեծութիւն* qr *հսկողին* G_1NPUVXYZβΣghr *բան* r չիք *ի* QZ *սրտէ* tu *անձին իւրոյ* փխ *աստուծոյ*

1 ξ *բամբասանս ըստ քեզ* ABESτΣΦ *շարակարգեցից* Cϑ *շարակարգեցից* ուղղ. *շարագրեցից* Y *շարագրեց* ωx *շարադրեցից*
2 NP չիք *ի* L չիք *մաղթանաց* T *այս* bn *այսմ* U *ողբերգութեանց*
3 G_1MUVh *թշուառական* g *ամէնապատճառ* փխ *ամենապատկառ*
4 n *ի* փխ *առ* U *պատասխանիսն*
5 ABCLOTβΦmt *սրբոց* φ *սրբոց* ուղղ. *սրբոցն* ABCEGHNQTUVβημτφωΣΦgsu *մասնակցութեանց* Or *մասնակցութեանն*
6 ACEG$_1$HKMRQUVWγϑστΣΦgsx *թե* (*թէ*) G_1V *զինճան* G_1UV չիք *մի* h *իմ* փխ *մի* W չիք *ի* O *յորակութիւնն* λ *յաւրակութիւն* ELϑτst *դեղոց* N *յեղեղեցից* ուղղ. *յեղեղեցից* h *յեղեղից* փխ *յեղեղեցից* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի BCELPαβγσbdes ձեռագրերից, ունեն *յեղեղեցից*
7 G_1 *զդաշս* փխ *զդաշտս* P *զդաշտ* N չիք *բազմաւք* Zβ *բազմովք*
8 ω *տարածութեան* փխ *տարածումն լայնութեան* r *լայնութիւն* b *քարտեսի* փխ *քարտենի* s *քարտենի* ուղղ. *քարտեսի*
9 G_1QSΣfhlpqrstux *զպրակս* փխ *զպուրակս* ω *զպուրակ* U *անդառոց* s *անտառից*
10 U չունի տողը G_1 *հատուածս* ուղղ. *հատուածս* LXY *գրչաց գոյութեանց* (X *գոյութեան*) G_1Tω *գոյութեանց* V *գոյացութեանց* փխ *գոյութեան* s *կապեցից* փխ *կաղմեցից*
11 G_1UVW չիք *եւ* r *թիւ* N չիք *մի* Hikr չիք *ի* G_1LPQVWδ *բարդելոց* U *բարդեցելոցն* W *անաւրէնութեանցն* ϑτ *անաւրէնութեանս*
12 Y *սահմանաւ* G_1V *փակել* (U *գրել*) փխ *գրաւել*
13 V *նաև* փխ *նա զի* UZλ չիք *զի* eq *եթէ* ABCEHKLPTVXYαδηϑλμστφωΣΦt *ըզմայրսն* G_1QUs *զմարս* l *զմայրսն* ուղղ. *զմայրս* s *մի* ուղղ. *ի մի* LPflx *յաւղեցից* Z *զաւղեցից* ուղղ. *յաւղեցից*
14 G_1UV չիք *եւ* ABCEKMSUYZβϑΣΦbcdeflmpx *զլեառնն* G_1 *զլեռն Արարատեան* OT *Այրարատեան* S *Նարարադեան* Zβ *Այրայրադեան* b *Այրայրադեան* ուղղ. *Սարարադեան* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի MPWXYδs ձեռագրերից, ունեն *Արարադեան*
15 Y *ամբարձմանն* T *նճարի* U *նժդար* Sfh *նիժարի* η *նշարի* ուղղ. *նժարի* K *միոջ* U *իմոյ* փխ *միոյ* s *միում*
16 N *արդարութեանն* γ *արդարութեամբ* Kσs *կացուցից* ուղղ. *կառուցից* ABCEG$_1$HLM-

TVXϑλτΣΦdpt ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն *կառուցից* փխ *կացուցից*

17 V *հաւասարի* s *հաւասարեսցէ* սրբ. *հաւասարէ* γ *այնմ* LXY *ընդրութեամբ* փխ *հարթութեան* h *խարթութեամբ* s *հարթութեամբ* սրբ. *հարթութեան* ABEG_1HRTVβηλΣΦb ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն *հարթութեամբ* G_1KLMNQSUVXYλωcfghlptx *համազուգակցեալ*

18 G_1V *ծառ* NXYt *ամբարձուղեշս* W *ստարաստեղն* (e *ստուարաստեղծ*) փխ *ստուարաստեղն* μ չիք *ստուարաստեղն*

19 G_1 *արեելից* փխ *Տերեւլից* K *ունայնս* Wiklmr *պտղոյ* h *պտղւոյ*

20 ω *յաւէտահարազատ* փխ *յաւէտ հարազատ* Tβ չիք *հարազատ* G_1NOQRWXYβγλωefhiklmx *թղենոյ* r *թզոյն* s *տնկոյն* սրբ. *թզենւոյ*

21 Y *զօսեցոյց*

22 G_1 *սաղարդիւք* KLNUVc *սաղարթիւք* XYs *սաղարթեաւք* kr *վարսիցն*

23 ABEHKLφΣΦ *այսինքն* (G_1UVω *այսինքն է*) փխ *Այս է* C *այսինքն* սրբ. *այս է* P *այսինքն* սրբ. *այսինքն է* μg *այս է* սրբ. *այսինքն* KL *դիմաց* H *կերպիւ* Y *կայից* փխ *կերպից*

24 Z չունի տողը Y *իրրև* s *իրրև* սրբ. *իրր* N *իմն* սրբ. *իրիք* αϑστ *իւիք*

25 UV *տեսականաց* փխ *Բացականաց* X *բացականաց* G_1UVω *զոլ* LPXY *զոյս* (N *կոյս*) փխ *զոս* ηλΣqs *զոս* սրբ. (λ սրբվ.) *զոլ* n *զո* (տեղ է թողել, բայց չի լրացրել տառը)

26 h *ի խուզել* KLXY *յուզել* փխ *խուզել* r *զխնթելին*

27 N չիք *զքեզ*

29 G_1 *նշաւակութիւն* V *նշանակութիւն* փխ *նշաւակութիւնք* NOPγλ *ի նախատողաց* ϑστ *նախատանաց* փխ *նախատողաց*

30 γs *թէ* K *ապաժամանս* G_1 *յապաժաման* TUWXη *ապաժամայն* Φs *ապաժամ* K *զոլ* փխ *յանզգոյշ* O *անզգուշ* V *յանզգուշ* Y *անսգուշ* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի qtux ձեռագրերից, ունեն *անզգոյշ*

31 E *հերապարծ* (G_1 *հրապանծ*) փխ *Հերապանծ* UV *անկենդանն*

32 LQXYαδηϑμστφωs *պատկերն* G_1UVik *անպատրաստիցն* h *անպարաստից* r *անպատրաստն*

34 R *և* սրբ. *և կամ* W չիք *կամ* G_1 *ոողգեցեալ* HMWλΦu *առոգեալ* Zβ *ոոոգել* G_1 *ցողօմն* L *հողով* փխ *ցաւղով* Uβh *ցողով*

35 C *եւ ոչ* սրբվ. *Եթէ* G_1 *եթէ* փխ *Եւ ոչ* W չիք *Եւ ոչ* βλ *և* սրբվ. *և ոչ* BHMNOPSUVΦbcdefghikptx չիք *ոչ* G_1 *աւանդ* VYs *զաւանդ* t *զաւանդն*

36 Yt *երկրագործութեանց* Y չիք *տածողացն* BCα *մատուցանէ* սրբվ. *ոչ մատուցանէ* G_1MNOQTWZβλabcdeghiklmnpqrstux *ոչ մատուցանէ* (Qs *մատուցանեն*)

37 ABEG_1KLMγδλστωΣ *մեռանի* փխ *մոռանի* C *մեռանի* սրբ. *մոռանի* Qϑμ *մոռանի* սրբ. *մեռանի* Rrdik *մոռացի* s *մոռանին*

38 Y չիք *դու*

39 φ *տուեա* փխ *տունկ*

40 r չիք *ոչ*

41 G_1UV *զնոյն ոչ* KLω *զնոյնս* MQRTYZβγλbfgms *զնոյն* a *ոչ* սրբ. *ոչ զնոյն* G_1LPUVαβδϑστ *պատիժս* e *պատիժ* սրբվ. *զպատիժ* ABCEHNUXYλωΣΦhs *նախնումն* μ *նախնում* սրբ. *նախնումն*

42 K *համայն* Uλh *զհամայն* ω *համայնն*

43 Φ չիք *ի* h *մարդկան*

44 HW չիք *եւ*

45 KL *գործոցն* W *գործուց* KL *անաւրէնութեանց* փխ *նանրութեանց* h *ի գիտս* K *զգիտդ* x *զգիտ* W *նորոգն*

46 i *անորժելիս* փխ *անախորժելիս*

47 G_1 չիք *զի* G_1Vλ *եղից* befhpqtu *եղեալ* L չիք *զքեզ*

48 B չիք *երեսաց* G_1 *երասաց* s *մտացս տեսութեան*

50 V *և վիմաւք* ABCωΣΦ *ձգեալցս* E *ձգելոցս* սրբվ. *ձգելոց* μ *ձգելոց* սրբ. *ձգելոցս* H *քանիցս*

51 Hϑ *զանընդէլ*

52 r *քարկոծեալ*

53 N *և* փխ *Որ* l *արդար անուանիլ*

54 BM *յառաջնում* KLUVδΦ *յառաջնումս* ηφ *յառաջնումս* սրբ. *յառաջնումն* ABCEσΣΦa *պատասխանւոյն* LP *պատասխանատուոյ* NSUWβδλωcefhiklmnpru *պատասխանւոյ* μ *պատասխանւոյ* սրբ. *պատասխանւոյն* q *պատասխանոյն*

56 d *յանձին* n *ոտորիմ* (տեղ է թողել սրբագրման համար, բայց չի սրբագրել) փխ *ոգորիմ*

57 k *ընդ* փխ *ըստ* MOPΣhr *իմաստութեան*

58 h *որ և* G_1 *գլոյգս* N *գլոյգ* S *զոյգք* (V *գլոյս*) փխ *գլոյգք* chl *զոյգք* p *զոյգք* սրբ. *գլոյգք* ABCEG_1KUVημσΣΦ *գաղտնեաց մտացս* (G_1KUV *մտաց*) *խորհրդոց* (G_1UV *խորհրդոցս*) L *մտացն* Qags *մըտացս* h *մտաց բանի խորհրդոյցս գաղտնեացս* փխ *գաղտնեաց մտացս խորհրդոց* L *խորհրդոցն* W *խորհրդոյս* Xαβδϑφωac *խորհրդոց* g չիք *խորհրդոց* MNORSWXYZαβδϑλφωbcdfglmnpqtu *գաղտնեացս*

59 U *իրրև* G_1HPRVZβγλacdefghknpqrtux *յանկաւորութիւն* N *ցանկաւորութիւն* UV *չարութիւն*

60 L չիք *քեզ* Wh *զքեզ* H չիք *աստուած իմ եւ տէր* L չիք *իմ*

61 H չիք *Զի որով չափով չափեցից* Qac *զանձին* h *ըսզանք* փխ *ստգտանք*

62 ABEHMRαηϑμστωΣΦ *քոյոցդ* C *քոյոցդ* սրբվ. *քոցդ* T *քոց* սրբ. *քոյոց* X *քոոց* ABYch *քոց* δ *քոցդ* սրբ. *քոոցդ* λ *քոյդ* ABCSτΣΦ *աննուազութեանց* E *աննուազութեանց* սրբվ. *աննուազ* g *աննուազութեանցըդ* սրբ. *աննուազ գթութեանցդ* G_1LNγktx *գթութեանց* δ *գթութեան* h *գթութեցըդ* s *գթութեանց* սրբ. *գթութեանցդ* r *չափեցից* սրբ. *չափեցայց*

63 K *ընկալայ* f *ընկալ* h *ընկալար* CEG_1HUVητΦiknr *զշնորհսդ* R *զշնորհդ* սրբվ. *զշնորհսդ* W *զշնորհքդ* μ *զշնորհս* սրբ. *զշնորհդ* qx *զշնորհս* G_1KQVηa *յաճախագոյն* LMNOPRSUWXYαβγδϑλσφωbcdefgiklmnpr *յաճախագոյնք* μ *յաճախագոյնք* սրբ. *յաճախագոյնս* h *յաճաճագոյնք* s *յաճախագոյնք* սրբ. *յաճախագոյն* Q *ըստ* փխ *ընդ* OSfhlp *մեծագունիցդ* l *պարտեացդ*

64 O *վիրաց* mtu *վիրացս* G_1 *հարվածք* NY *ճարակեցին* r *ճարակեսցեն*

65 ABENσ *այնքանիւք* CΣ *այնքանիւք* սրբվ. (Σ սրբ.) *այնքանեաւք* UVλh *այնքանաւք* G_1 *չափուք* LPst *չափաւք* XY *չափեաւք* e *չափովն* ikr չիք *չափովք*

66 Y *իմաստ* AUΣ *իմաստք առ ամին* BCE *իմաստք առ ամին* սրբ. *իմաստք* r *արևստից* t *արուեստիդ* G_1V *բարձրելոյ* S *բարձրեալ* սրբ. *բարձեալ* T *փրկչիդ* փխ *բժշկիդ* h *բժիշկդ*

67 A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի G_1n ձեռագրերից, ունեն *լուսաւորեսցի*

68 r չիք *ի* γ *պարտեացն*

69 G_1 *նոյնք* փխ *Նոյնքան*, *փոխատուիք* h *զփոխատուիդ* ABCEUΣ *առատագրութիւնք* (Mb *առատագրութիւն* Ns *առատութիւն*) փխ *առատատրութիւն* μωΦ *առատատրութիւնք*

71 qx *քումդ* N *առակիդ*

74 qx չիք *եւ* g *աչօվ* սրբ. *աչօվդ* Vs *քով*

75 μ *ի* փխ *եւ* Q *մատամբք* G_1Vs *քով*

76 λqx չիք *եւ* BSUWλafpr չիք *ի* B *ճամանաց*

78 qux չիք *եւ*

80 qx չիք *եւ* γ *հոգւով* G_1NVs *քով* μ *քոյ* B *բարերարութիւն* (UV *բերկրութիւն*) փխ *բարութիւն*

81 Y *աւծմամ* K *իւղոյդ* NUλh *եղոյ* OZβam *եւղոյ* Y *իւղովդ* Wk *զփոփութիւն* Vep *սփոփութիւն* սրբ. (e սրբվ.) *կամօք քովք* (e *քոյ* p *քո*) *յարութիւն* t *սփոփութիւն կամօք քոյ յարութիւն*

82 Uh *ցողով* LP չիք *քոյ* G_1 *զրվարճութիւն* (N *զուարճութիւն*) փխ *զուարթութիւն*

83 qtx *Զի* փխ *եւ*

84 r *մոռացուցեա* β *զվահատութիւն* hr *զվըխատութիւն*

85 qtx չիք *եւ*

86 L *զհեծութիւնս* G_1Yabm *ոզոց* (*ոզւոց*) փխ *ողրոց* L չիք *փոխես*

87 G_1KUV *զոհութեամբ* փխ *զովութեամբ* N *հանդերձ այժմ*

88 N չունի տ. 88—90 U *և յերկինս երկնից* G_1V *յերկնից յերկինս* (V *յերկին*) G_1UV *հարց* f *ծննունդս*

89 G_1UV չիք *եւ* ABEG$_1$HMφΣΦ *յաւիտեանս յաւիտենից* UV չիք *յաւիտենից*

90 MUσ չունեն տողը

ԲԱՆ Ժ

Վերնագիր.

n *Ժ—ԻԸ* գլուխների կարգը և համարակալումը խախտված (տե՛ս ձեռագրի նկարագրությունը) MTϑτglqr չունեն *Բան* նշում BEKNRWσωabimqx վերնագիրը կրճատ L *Նորին Գրիգորի Նարեկացւոյ* փխ վերնագրի M վերնագրի փխ *կեանք* Tβδn համառոտագրությամբ Ubt *հեծութիւն* G_1KPUVXYβΣhrx *բան* W *Գրիգորի* փխ *հսկողի* r չիք *ի* QZ *սրտէ*

1 L չիք *սրդ* ϑ *զի* ուր. *քանզի* ωτ *զի* փխ *քանզի* G_1 *մանեն* (h *մտանէ*) փխ *մատնէ* x *մատնեն* λ *կորսեան*

2 CG$_1$KMNSTVWγλbcefghikpqrstx չիք *եւ* LUVWYγλikprsu *գլխումն* N *մեղանչեալն*

3 G_1QVacehlmqsx *թէպէտ և* փխ *թէ եւ* ETΣ *թէ* (փխ *թէ եւ*) ուրվ. (TΣ ուր.) *թէպէտ* A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի KMVXYημφΦcehx ձեռագրերից, չունեն *եւ* G_1 *ատարացեալք* KOQVn *ատարացեալ* փխ *ատարացեղ* r *ատաց եղեմն* փխ *ատարացեղ իմն* U *այլայլութիւնքն* f *նմանութեանց*

4 AUVn *իւրաքանչիւրոցն* CE *իւրաքանչիւրոցն* ուրվ. *երկարանչիւրոցն* r *միանց* B չիք *եղեալ* G_1 *եղեալք*

5 Lr *զի* *զմի* (r *մի*) NV *վհատութիւն* P *վստահութեան* (U *վստահութիւն*) փխ *վհատութեան* γδ *ծնունդ* U *արտադրեմ* r *արտաքրեն*

6 A *զմինն* ուր. *Զի մին* u *զմին* փխ *Զի մինն* CKNTηbikmqr *մին* r *զհաւրին* փխ *զհզաւրին* αφ *ձեռնն* ABORs *ապեկար* c *ապիակար* G_1V *թերահաւատի* γ *թերահաւատէ իբր զՅուդաս և Աքիտոփէլ*

7 G_1 *միեյան* f *միւսուն* r *միաւն* u *մեան* L *ընդ* փխ *ըստ* G_1HKLUVWαγδηϑστφω *նմանութեան* Rμ *նմանութեան* ուր. *նըմանութեանց* ı *նմանութեանցն* N *քառոտնեաց* δ *քառոտանեաց* p *քառոտնեաց* U *պաճարցեղենաց* r *պաճարինաց*

8 an *յանըսգայս* h *յանգգայ* r *յանգըսգայս* P *զլուսոյն* ուր. *զուսոյն* β *զլոյսոյն* U *առասայն* αβ (լուսանցքում) γδηλ (լուսանցքում) σφω *խզէ* բառից հետո ունեն *որպէս Սիմոնէս և Նիկողիայիս* (γφ *Նիկողայիս*)

9 N *առաջն* (r *առնումն*) փխ *առաջնումն* SVfik *յառաջնումն* G_1Zβλ *փաղաքշել* Y *փաղաքել* UV *խնդա հանապազ* s *խընդայ* ուր. *հանապազ խնդայ* t չիք *հանապազ* r *ստանայ* փխ *սատանայ* αβγδηϑμστφω այս տողից հետո ունեն (β լուսանցքում) *եւ կարծիք են առ այս անակընկալ* (φ *անակնկալն*) *երկիւղի* (β *երկեղի*) *յամենահնար և երկայնամիտ դատողէն* (φ *դատաւորէն* փխ *դատողէն*) *իբր առ Կրետացի լքեալն և Կորնթացի* (η չիք *լքեալն և Կորնթացի* σ *Կորընթտացի*) *տարագրեալն*

10 β *երկրորդեաւն* UV *գաղափարութեան* փխ *նմանութեան* h *նմանութեանն* λ *լափլեզող* q *լափ լիզող դժոխ որովայն* U *որովայն* (G_1V *դժրող որովայն*) փխ *դժոխորովայն* s *գժրող որովայն* ուր. *դժոխորովայն* ω *գաղտնի* փխ *գազանի*

11 U *պարարի արեամբ*

12 ABHUVYΣΦ *իբրեւ* CEσ *իբրև* ուրվ. (σ ուր.) *իբր* U չիք *զգանեալ* Y *զօնեալ* U *զբազմահարուածեալ* Y *բազմահարուածութեանն* Wδφ *հեծանեաւ* V *հեծենաւ*

13 ABμωΣ չիք *եւ* CE *չափն* ուրվ. (E ուր.) *և յափն* K *ի* փխ *եւ*

15 h *ի* փխ *եւ*

16 Zβλ *կասդուրեցայց* NUW չիք *պատսպարեցայց կանգնեցայց* W չիք *կանգնեցայց*

17 PSUfhik *յարեաց* AHMTUWXYZλ *յանկենդան* BEG$_1$KLNPRVr *յանկենդանական* β *յանկենդանականս* ω *յանկենդանս* E *կորստենէս* x *զլորմանէ* փխ *կորստենէ*

18 C *օժընդակեալ* ուր. *օժանդակեալ* U *աւժընդակեցայց* Y *օժանդակել* γηωhikr *աւժընդակեալ* ikr *ձեռամբ*

20 G_1TVf *երկնաւոր* M *հայրէ*

21 N *պտուղս* Φ *պտուղն* AUXYγδηϑμστωbcm *ընձեռել* ABKΣΦ *ընդձեռել* C *ընդձեռել* ուր. *ընդձեռեալ* EH *ընդձեռեալ* O *ընձեռնեալ* փխ *ընձեռեալ* φ *ընձեռեալ* ուր. *ընձեռել* h *նձեռեալ* n *ընձեալ*

22 q *ինչ* փխ *ինձ* C *մեղուցելոյս* ուր. *մեղաւորիս* G_1MNOPQRSTUVWXYZλabcefhiknpqstux *մեղաւորիս* փխ *մեղուցելոյս* G_1UV *մեղուցելոյս* (L *մեռուցելոյս*) փխ *մահացելոյս*

23 s *այսր* *ողբերգութեան* G_1 *այսց* abm *այսմ* x *այս* O *աղաչանաց* փխ *աղերսանաց*

24 G_1V *զհաւատոյ* s *զհաւատոյն* ուր. *զհաւատոցն* Y *շինուածս* b *զշինուած*

25 Ucfp չիք *եւ* Hikr *սովիմք* O *սովիմք* Q *սոքիմք* ուր. *սովիմք* R *սոքումքք* Wωbg *սովիմքք* e *սոքիմք* ուրվ. *սոքիմքք* Φ *սոքիմք* h *սոքիմ* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի VYγηϑμdmstu ձեռագրերից, ունեն *սոքիմք*

26 UWcr *յանմահական* u *անմահականն* ω *վերին վիճակ*

27 C *զապաշխարութեանն* ուր. *զապաշխարութեան* EMOPQSWXYdefnqstux *զապաշխարութեան* δ *պաշխարութեան* V *զապաշխարհութեան* δ *զապաշխարութիւն* ուր. *զապաշխարութիւնն* EG$_1$XYefhkpqtx r *զապաշխարութեանց* *դեղն* N *ապաւանաց* փխ *ապաշաւանաց* h *ապաշաւանացն*

28 Kr *զգրաւորական* (h *զգրաւորականն*) փխ *Զգրաւականն* MPXYγλbdegikmnqx *զգրաւական* C *զգրաւականն* *աներձութեան* ուր. *զգրաւական* *աներձութեանն* KLNOSTXYZβγλbdeghiklmnpqx *աներձութեանն*

29 O *առաքեալն* a *ըստ* փխ *ընդ*

30 G_1LMPQUVhl *զհանդէս* G_1Tδh *մրցականին* N *յերկրին* G_1U *կատարեն* V *կատարին*

31 Q *և ապագայիցն* Z *երկրաւորացն* ուր. *երկնաւորացն* Ebx *յուսով* efh *յուսոյն* ABHMΣΦ *հաւատացեալ* C *հաւատացեալ* ուր. *հաւատացին* E *հաւատացին* ուր. *հաւատացեալ* G_1UV *հաւատասցեն* N *հաւատաց* r *հաւացին*

32 U *ճոխութեամբն* G_1UV *փառքամասցին*

33 A և մնացած օրինակները, բացի αβγδηϑμστφω ձեռագրերից, չունեն տ. 33—40 ω *զի նա* փխ *Նա զի*

34 δ *այսոց*

35 δ *չարին*

38 ω *ամենակալին*

39 ϑτ չիք *սատուծոյ*

41 β *գխրախոյս* ուրվ. *զխրախոյսն* Tβ *բանին պաշտելի* ABEφ չիք *պաշտելի* C *բանին* ուր. *պաշտելի բանին* δ *բանին* ուր. *բանն* C *յիշել* ուր. *յիշեալ* T *յիշէ* W չիք *յիշեալ* b *յիշեալ* ուր. *յիշել* A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի LPRXYαγδagikmnr ձեռագրերից, ունեն *յիշել* Q *նմին* փխ *սմին*

42 CΣ *զամենայն* ուր. *զի ամենայն* EG$_1$MNPSTVWXYγλbdeghiklnpqrtux *զի ամենայն* β *զի ամենայն* ուր. *զամենայն* h *խնարաւոր* U չիք *է* λrt *հաւատան*

43 N *է* (իբրև *հաւթն*՝ պատիվ նշանով) W չիք *եւ* G_1K *չափն* Mx *դշափ* AELWXYZαδηφ *ընտրակացն* BCaq *ընտրակացն* ուրվ. (aq ուր.) *ընտրականացն* P *ընտրակացն* ուր. *անտրակացն* R *ընդրակացն* ուր. *ընդրականացն* σ *ընդրականացն* ուր. *ընտրականացն* βb *ընտրականացն* ուր. *ընտրակացն* UV *բարեմտութեան* փխ *բարեմասնութեան*

44 ABEOQTZηλσϑτωΣ *զննել* CKRβ *զննել* (K *զննէ*) ուր. (β ուրվ.) *զննեալ* G_1U *զիննեալ* փխ *զննել*

45 β *պատկեր* ուրվ. *պատկեր բանի* HV *զահէրէց* W *զահերից* μ *զահերաց*

46 LXY չիք *Առ ի* LXαφ *զսրբութեանցն* r *սրբութեանց* L *սովաւ* r *սովիմքք* Qγητωs *հանդերձիլ* δ *հանդերձել* ուր. *հանդերձեալ* ϑ *հանդերձիլ* ուր. *հանդերձել* μΣp *հանդերձեալ* ուր. *հանդերձիլ* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LMPXYαλφadg ձեռագրերից, ունեն *հանդերձեալ*

47 G_1 չիք *ոչ*

48 s զիւրն g ի փխ. առ bqtx առ ի Qs հըրաշագործեաց առ մեզ U հրաշագործել, զաւրութիւնսն Zη զաւրութիւն μω փրկութիւն փխ. զաւրութիւնս ex զզաւրութիւնս
49 a ընտրեաց փխ. խնդրեաց s ընտրեաց սրբ. խնդրեաց
50 G_1MUVω բարերարութեան Z զհաւատնն r զհաւատն
51 U կեանք ACEMNQTUYδλikmr ընձեռեալ n ընձել սրբ. ընձեռել
53 SW հաւատ
54 G_1UV աւրհնաբանեալ r աւրհնաբանեալն GUV բերանն աստուծոյ K բերանն
55 HLYαϑτ վասն զի փխ. Քանզի Qσ քանզի սրբ. վասն զի Q արդարի եւ N սեառն h լուսով տեսութիւն
56 h չունի տ. 56—57
59 OSγfhlp հաւատոցն λ հաւատոցս s հաւատոյ
60 K միշտ փխ. մնայ Z անվաթար K անփոխելի (UV անքակելի) փխ. անփակելի
61 G_1UVbgms յուսոյ և սիրոյ ABNP չիք եւ յուսոյ C սիրոյ սրբվ. սիրոյ եւ յուսոյ
62 ABCEMOQTZλabcdefikmpqrstux թէ β թէ սրբվ. եթէ G_1LPVλΓΦ սերման մի (Y սերմամբ մի) փխ. սերմանի s սերմանի սրբ. սերման մի p գոյ ի
63 KUϑ հատոյ W հատ ի H մանանախոյ U մանանխոյ գոյի չափոյ G_1Vωbm չափու TZ չափի G հաւատ
64 Kλ զմեծութիւն լերանց MZηλφb սիրտ O սիրտս սրբ. սիրտ
65 MΓceflptu սկզբնաշաւեղ S զսկզբնաշաւեղ σ սկըզբնաշաւեղ սրբ. սկըզբնաշաւիղ
68 A B C E GMNORTUWXYZσabdgikmntux երկրայութեանց β երկրայութեանց սրբ. երկրայութեան KOTZγΓ աչաց β աչաց սրբ. աչս L տեսանի
69 M երրորդութեան Sefhikprtux երրորդութեամբն Wm երրորդութիւնն K փառաւորեալ UVWλσfs փառաւորելի ABCGQ անուամբքն E անուամբքն սրբվ. անուամբքն MNSTUWZγλabcfgmsp պատուեալք O պատուեալ սրբ. պատուեալք Y պատուեալքս β պատուեալք սրբ. պատուեալս δφ պատուեալս Y չիք հաւատք λ հաւատքն
70 tu յուսոյն դասեալ և սիրոյ σ դասն դասեալ MNT դասեալք
71 l չունի տողը Uω չիք եւ M զերեսին W զերեսինս bgm զերիս δ հարուածս փխ. հատուածս t հատուածսն T առանձնականս փխ. առանձնաւորականս
72 BHLOPRSXYαωΓΣΦbmqru չիք ի^{2} N զիմեսցես փխ. զիտեսցես
73 U զիտեսցին փխ. մեծացիս ABEGKUV չիք ի C յաստուած սրբ. ի յաստուած λ առ փխ. ի
74 N չիք թէ U եթէ, հաւատարիմ է փխ. հաւատաս q թէ հաւատաս ի սրբ. եթէ հաւատաս թէ հաւատարիմ է P սիրեսցես W սիրով փխ. սիրես T սիրես զնա
75 UV յուսան τr աներևոյթից s նորա սրբ. նորին
77 Xσhl չունեն տողը

ԲԱՆ ԺԱ

Վերնագիր.

MQRϑτglqr չունեն Բան նշում l համարակալել Ժ սրբ. ԺԱ EKNSWαβσωbelmrtux վերնագիրը կրճատ Li Նորին Գրիգորի խաւսք ընդ աստուծոյ (L չիք խաւսք ընդ աստուծոյ) փխ. վերնագրի M վերնագրի փխ. կետեր δλμn համառոտագրությամբ TUσbt հեծութիւն KPTUVXYΣhr բան r չիք ի QRZ սրտէ
1 N չիք եւ H յետս փխ. յետինս δ դառնացողաց փխ. դաւանողաց EGHQVWγΦabehlmqstux ունայնս a բարութեանց փխ. բարեաց
2 N նայեալ U նաւեցեալ փխ. Նայեցեալ Qa մտաց O եղելութիւնն Ur եղելութեան ω եղողութիւն
3 U ձեռնին ABEGU իմոյ ստացաւղին C իմոյ ստացողին սրբ. ստացողին իմոյ σ ստացաւղին սրբ. ստացողին
4 ABE առնել Քրիստոսի փխ. Յիսուսի Քրիստոսի առնել CG առնել Քրիստոսի սրբ. Յիսուսի Քրիստոսի առնել σ առնել Քրիստոսի սրբ. առնել Յիսուսի Քրիստոսի ABCEUVσ եւ կամի L կամել
5 A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի TWZλσΓΣΦgkr ձեռագրերից, ունեն եւ հաւատացի A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի KLMNQVWXYλμσωbckmst ձեռագրերից, չունեն եւ
6 NZ խրատել
7 λ ինձ այց N ինչ փխ. ինձ UΦ արասցեն
8 h որպէս և PX հաւատալք Uδ հաւատամք փխ. հաւատովք
9 h զաւրութիւն Qs ըստ առաքելոյ (s առաքելոյն) ունեն լուսանցքում ABCEGMλμσΣ առաքելոյն
10 l զխաղորդութիւն
11 K որք
12 Eημφ կցորդէ փխ. Կցորդ է τ ամին փխ. սմին N նմանտիպ
13 U հաւատովն փխ. Հաւատալն ABGϑσ նորոգ C նորոգ սրբ. նորոգս K այսր, ուխտադրութեան (c փոխատրութիւն) փխ. փոխադրութիւն
14 QVs և որ AB չիք ի^{1} Cϑτ մեղացն ի սրբ. ի մեղացն ի φ մեղաց NYi չիք ի^{2} r քաւութիւնն
15 L շարութենէ փխ. չարագործութենէ Rbdn չար գործութենէ
16 U չունի տողը V տ. 16—17 խառնված եւ յանքաւելեացս պարտուց մահացու յանցանաց (եւ յանմաքրութենէ ի սրբութիւն) յանդատապարտն երանութիւն
17 ηelmq յանքաւելեաց ΓΣΦu յանքաւելեացն ABEUV պարտուց Cσ պարտուց սրբ. պարտեաց M պարտեացս μ պարտեաց սրբ. պարտուց x պատրեաց փխ. պարտեաց H K NOPQαγδηλμφωΓΣΦcx մահու փխ. մահացու s յանդատապարտ N երանութեան d երանութիւն
18 r ծառական փխ. ծառայական UV կապանաց V յերկնաւորացն
19 Hωrx արդ (L զի) փխ. զիարդ N շըքնող փխ. շքնաղ
20 N երկեաւանութեան Qs երկեանութեանն Uλ երկեանութենէ r երկեանութիւն U զըտել
21 C օժընդակեալ սրբ. օժանդակեալ Eωhikr աւժընդակեալ U աւժընդակել W չիք եւ աւգնեալ K աւգտեալ փխ. աւգնեալ UY աւգնել Vs օգնեցեալ Φ ի սիրտ b մեղաւորիս
22 Vs ծիծաղիլն s և հեծէ ω հեծեծէ
23 KLOXYαγηϑμτ չիք եւ t համբարձմանէ N բարձրութենէ U չիք բարձրութեան r բարձրութիւն H գերագոյնիցն P գերունակիցն փխ. գերագունիցն E կայիցն սրբվ. կայից η կայից սրբ. կայանից b կաիցն սրբ. կաից A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի KLMNPQRTUVϑτadenqstux ձեռագրերից, ունեն կայիցն
24 AGNOPγτΓu վեհին փխ. վհին BσΣ վեհին սրբ. վհին LXYδg վիհին Z զհին փխ. վհին Qλh զփոյն Y զրուն փխ. զրոյն
25 A և այս գլուխն ունեցող բոլոր օրինակները, բացի Cαβγδηϑμστφω ձեռագրերից, չունեն տողը C տողն ունի նետագրությամբ αφ տողի դիմաց, լուսանցքում ունեն կետերով խաչաձև նշան σ տողը լուսանցքում γ անջրելովք
26 U և նշխար և C նշողից սրբ. նշուլից MOQTVXYαβδϑμτφωdefghlns նշուլից NRSΣabcikpqrtux նշուղից Zσ նշոյլից m նշուղից սրբ. նշուլից ABEGHUVΓΣΦ կենաց փրկութեան C կենաց փրկութեան սրբ. փրկութեան կենաց σ կենաց փրկութեան սրբ. կենաց փրկութեան կենաց U փրկութիւն
27 k իբրև P կայծակն սրբ. կայծական β կայծական սրբ. կայծակն σ կայծակնան A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի KLTUVαδηϑμτφω ձեռագրերից, ունեն կայծական ABEGHλσωΓΣΦx հրոյ լուսոյ (ωx չիք լուսոյ) C հրոյ լուսոյ սրբ. լուսոյ μ լուսոյ սրբ. հրոյ լուսոյ NY ի յոգի TUVgm յոգիս β յոգի սրբվ. յոգիս
28 G H K L M ORUαγηϑλμσφωckrx զհուրն ST զհուր սրբ. զհուրն ω նշան փխ. նշանաւոր N չիք եւ զարմանաւոր

29 NPWδωbr մակադրեալ փխ մակարդեալ s մակարդեալ ուղ. մակադրեալ δ վիճին փխ վեհին HLN հրամանաւ

30 UV չիք ի Wδtx ներքին h ներքս փխ ներքինս ABEGHOUημΓΦ նիրհել CKs նիրհել ուղղ. (Ks ուղ.) նիրհեալ M չիք նիրհեալ W զնիրհեալ ELgmqtux ջըրհորոյն S ջրհորացն U ջրոցն փխ ջրհորոցըն Wr ջրխորոցն

31 K մեղուցելոյ PWα ի սպառ h թախանձելոյ փխ թախծելոյ

32 L չիք բարւոյն X չիք բարւոյն բարձելոյ MPRWYβγϑλτωcefhiklnr բարոյն U բանի փխ բարւոյն NPUVZγσΓq բարձրելոյ փխ բարձելոյ δ բարձելոյ ուղ. բարձրելոյ

33 X չիք և համարձակութիւն

34 M յուսով փխ Յուսալ LV անդէն (U անտէն) փխ անդրէն

35 ϑτ հասանել դարձեալ N հասանեալ Vω հասանիլ

36 L չիք և[1] H առ այս ներգործիլ առ UV ներգործեալ Nβas սոյն r այնս փխ սոյնս

37 r զառուղաւղին, աւետարանէն

38 U հաճութիւն r հաճութեանն

39 V քանզի փխ Քան M զամենայն σ ամենայն β բորումն n անոյշից

40 N քանզի փխ քան ի ABGKUYx խառնելն C խառնելն ուղղ. խառնեալն ηnx խառնեալ U խայտա փխ ի սպաս H խորին փխ խորանին

41 f [ան]ձանց բառից մինչև բառ ժթ տ. 13 ներառյալ ուշ գրչությամբ h խոնարհաց

42 Ncm չիք ի ABEGHσΓΣΦ առ ի նոյն նմանութեն միութեամբ (σ միո.թեան) փխ տողի L չիք միութիւն h միութեամբ l ի միութիւն ի C նոյն նմանութիւն միութեամբ ուղ. միութիւն նոյն նմանութիւն Net նմանութիւն ikr նմանութեամբ

43 Wm փրկիչն UVg տեսանելաւք h տեսանելովք kr տեսանելիք

44 Z ասել f_1 չիք ասելով r չիք առ HNUVΓf_1s եթե (եթէ) λ ձեզ առնել զայդ

45 Ttu նոցա աչաց (tu աչացն) bd աչացն ikr նորա

46 ABCEGHUΓΣΦ թե (թէ) K զհաւատոյն Scehlpqx զհաւատոց LMNRSWYZβγλΓ abcdef$_1$ghlpqtux գրաւն s գրաւն ուղ. զգրաւն

47 ABEGHOUVΓΣΦ զի փխ Քանզի σ զի ուղ. քանզի L զմեռելոյ փխ զմեռելութիւն U քառաւրայն αδημτφωc քառաւրեայ s քառօրեայ ուղ. քառօրեայն

49 MVσ կանանց Uabdm կանացն Qφf_1s ժամանելոցն R ժամանելոյց g ժամանելոյ BGUV չիք ի SVf_1 հաւատոյն Qf_1s հանդերձանաւքն

50 H յանապաղաբար h զհանդէսն ABGHKUVηΓΣΦ$f_1$hs չիք ի C յեղբօրն կենդանութիւնն ուղ. ի յեղբօրն կենդանութիւն L յաղբերէն փխ յեղբաւրն AKΦ կենդանութիւնն LN կենդանութեան

51 WY անդըստին փխ աստատին Σ աստըտին ուղ. անտըստին M անկորուստ փխ անկապուտ f_1 անկապոյտ τ մնացելոյն ուղ. մնացելոյ

52 TZ մեղացն r մեղանաց KVhikr հզաւրագոյնք O վկայութիւնք փխ վկայք UVWXYh վկայքն

53 L չիք նախ Ենովք, Ահարովնի

54 t և յետ LPT նորա L Պետրոսի

55 H փոքր

56 N ողորմել C ողորմեալ մեծապէս ուղ. ողորմեալ ABEGHQRVϑμστφωΓΣΦ ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, չունեն մեծապէս

57 ABEGHQRTVϑμστφωΓΣΦr ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները չունեն ի Hf_1 մեծագոյնիցն

58 f_1s չիք է λ և առ այս ABCEGHKLNQRUVΓΣΦa բան f_1s չիք բանն O առակին f_1s առակ

59 r թողումն Wλ$f_1$ms և զպոռնիկն ABEGHμφωΓΣΦn տեառնէն C տեառնէն ուղ. տեառնէ UVf_1 վկայեցաւ փխ գովեցաւ s վկայեցաւ ուղ. գովեցաւ

60 s զմաքսաւորին U բարիգործէն V բարեգործելն փխ բարեգործէն

61 h տ. 61—63-ի կարգը խախտված՝ 63, 61, 62

62 EOSUdefikprtux ի յարձակումն Γ շըն-տոյն H հաւատովք s հաւատով ուղ. հաւատովքն h այս տողից հետո ունի և զի անթողնելի են պարտապանքն

63 Vn անքաւելի ik էր փխ են

64 Ltu զհաղորդեալսն f_1 զհաղորդեալն ABCEGμφω սպանմամբ

65 H զգլխաւորսն NVΓΣΦh զգլխաւորն ω գլխաւորս ABEGHLYημσΓΣΦn առաքելոց (ω առաքելոցն) փխ ընտրելոց C առաքելոց ուղ. ընտրելոց

66 η որ էր ուղ. որ UV նախնի W երանահատից (էր անհաւատից?) (LNPVfh աւրինաց) փխ անաւրինաց

67 U ոմանց ABEGHKRδϑμσφΓΣΦs աւրինացն C օրինացն ուղ. օրինին AB գտեալք (H գթեալք NRλ գլխաւորեալք) փխ գլորեալք CEGΓΣΦ գտեալք ուղ. (E ուղղ.) գլորեալք U գլորեալքն r գըլորեալ

68 h բուրաստանեան

69 e զնախակրաւնից

70 x չիք որ ACEGσφ զաւրինակիս B զաւրինակիս ուղ. զաւրինակին H զօրինացն փխ զաւրինակին Z զաւրինակ ABCEGHϑσΓΣΦ տուչութիւնն OQηnqtux տըւչութիւն T տուչութեան Y տվչութիւն τ տըւչութիւնն

71 U պահել f_1 զհայրենի

72 h գոյլ HU պատուիրանին W պատուիրան ի δ պատուիրանին ուղ. պատուիրանաւ U խսկ զընաւ հայրն փխ սկզբնահայրն σ սկըզբնահայրն b սկզբնահայրն Y դաւանութեամբ δ դառնութեան ուղ. դաւանութեան

73 x չիք և ABCEPVαδϑμστφbdqtx զնախնւոյն ABCEHNVYλΓΣΦd$f_1$ns զպարտիս M պարտիսն b պարտիս ուղ. զպարտիս

74 n զնորոյսն Σ իւրովքն ուղղ. ինքեամբ P տուժեաց ուղ. տուժեցայց h կրիցն Zβλ տարժանմամբ Qaf_1 դաժանմամբ

75 ABY ծածկել C ծածկել ուղ. ծածկեալ ի ABKQUVηΓΣΦf_1l չիք ի μ՛ յերկրի ուղ. ի յերկրի

77 a բանական h բանականացն բնութեանն Qaf_1s բնութեանս UVW բնութեամբ

78 QVf_1s զաւրեղապէս UY բնութիւն τ բնութեանն p բնութեամբ .

79 h չիք ի f_1 բոյսոյ K չիք տհաս h տըղայս փխ տհաս n դհաս N տհասակին փխ տհաս հասակին K յերկար անկեալ փխ յերկարաձգեալ Q երկարաձգեալ

80 m ժամանեցին փխ ժամանակին EMδλiku բարձրութեան p բարձրութեանն ուղ. բարձրութենէ Q կայիցն

81 iku չիք թէ L ստորակայց U տորնակաց h ստորնականացն Qf_1s ի դժնէից r դըժնէիցս SW կենաց

82 f_1 յերկնից Qf_1s ամբարձան V բարձրացան փխ համբարձան

83 Sη եթէ TZ այժմ փխ այն T կանխեալ փխ կանխաւ V չիք զաւրացեալ T չարեաց UV չարացն

84 H իսկ այժմ որ Mαγpt մինչև s մինչև ուղ. մինչև λ յուսկեղէնն δ նիւթեղէն փխ նիւթ f_1 ժամանեաց յեղանակեալ s ժամանեաց յեղանակեալ հոգւոյս գոյութիւն ուղ. յեղանակեալ հողոյս գոյութեան U հոգւոյս (f_1 հոգոյս) փխ հողոյս V հողւոյս LUV գոյութիւն hr գոյութեանն

85 T կերպոյս

86 ωx արքունական GHKOWλϑτΓΦ$f_1$ikmnpqrsu քանդուածով Ra քանդուածով ուղղ. (a ուղ.) քանդակուածով σ քանդակուածով ուղ. քանդուածով

87 λ դաւաճանութեամբ h դաւաճանութեանն Ur զմեր GOSlp ենթադրել HLPQRTVWZλf_1s ընթադրեալ U ընթադրել δ ենդադրել a ենթադրեալ ուղ. ենթադրել h ընթադրել ուղ. ենթադրել O բնութիւնն

88 β յուսայլի t ի մերկապարանոց H լուսաւորութեամբ

89 λ անքող ուղ. անքօղ A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի Cαδϑλστap ձեռագրերից, ունեն անքող λ Քրիստոսի

90 U չիք և միշտ B հաստատութեան փխ հաստատեալ K հպի փխ պահի b չիք ի Y միա փխ մեզ ABCGHMNOQSUVWXYβλΓΣΦcdeghiklnpr բան R բանն ուղ. բան

92 φ ուխտի ACEGHRWXΦln հաստատութեանն
93 e պահի ի մեզ առ L հաշտարանն փխ հաշտարարն P հաշտարարնն
94 N մշտընջաւոր
95 Tδ կանոնին
96 V անփոխադրելոց
98 hlqtux համբուրեմք KQTUVas համատոյ [illegible]
99 ehlqtux ոսիմք
100 L յարդարագուցանել x յարդարեցուցանելն f_1 յաստուծոյ
102 s առաքելականն K **չիք** բանի L կանոնի **փխ** բանի ασtx բանին β բանի **սրբվ.** բանին
103 QZs արդ **սրբ.** այլ f_1 արդ **փխ** Այլ Mf_1 այս EQa$f_1$qstux անստուերագիր **փխ** անստուերագիր d յանստուերագիր L հաստատութիւնս (U վստահութիւն) **փխ** վըստահութիւն σ վստահութիւնն f_1 վստահութեան
105 U թշուառացեալ
106 L ամենակենդան **փխ** կենդանական
107 ABCEHTΓΣΦ ամենաթշուառս ĠZ ամենաթշուառս **սրբ.** ամենաթշուառ U ամենաթշուառական **փխ** ամենաթշուառս ABCHΓΣΦ չարագործ EG չարագործ **սրբվ.** (G **սրբ.**) չարագործս σ չարակործս
108 MU մատնեալս W մատնեցեալ C կեանսըն **սրբ.** կեանս LNOPSWYβγΓcdef$_1$ghpqx կեանս s կեանս **սրբ.** կեանսն
109 γ ապականութեան Γ ապականութիւն f_1 վաղճանեալս **փխ** վաճառեալս s վախճանեալս **սրբ.** վաճառեալս f_1 **չիք** ի ձիրն t ձիրսն
110 T **չունի տողը** f_1 **տողն ունի տ. 116-ից հետո** V դժոխայնովք O **չիք** գործովք $f_1$ikrs գործով l գործաք η **չիք** ի լոյսն n լոյս
111 η **չունի տողը** γ ստորնասէր **սրբ.** ստորասէր a ստորասէր f_1 ի ստուերասէր **փխ** Ստորնասէր s ստորասէր **սրբ.** ստորնասէր LXY ի յերկինս
112 η **չիք** Կրկին գայթակղեալս C գայթագղեալս **սրբվ.** գայթագղեցեալս Z գայթակղեալ U վերին **փխ** վերստին EPγλΓ$f_1$hr փրկութիւն
113 Lkr կապեալս AE հանգստարանն **փխ** հանգստեանն BC հանգստարանն **սրբ.** (C **սրբվ.**) հանգստեանն PVd$f_1$stu հանգըստեան
114 N վերաւք h վիրաւքս
115 B ստամբակութեան (V ստամբեալս) **փխ** Ստամբակեալս T սանձս **սրբ.** սանձսն Yf_1 սանձս Γ սանձան Ym հանդարտութեամբ
116 K սրացեալ վարատականս LNXY վայրատական T վարատարական Γ վարստական HWΓΦ կոչումնս LQSUVYβγδλc$f_1$hiklmpqrtux կոչումն
117 X **չունի տ. 117—118** A սպառումն **փխ** Ապառում BESλhikr ապառումն C ապառումն **սրբվ.** ապառում UV ապառումս h գժնակս EYλh հեզութիւն r հեզութեան
118 x ընդդիմարան LNOPRSUVWYβγδηλωac$f_1$hiklnpqrstux ներումն
120 n **չիք** ի W նորա f_1 **չիք** եւ^2 V յահաւոր
121 Vf_1 անուն Kbf_1 բարերարութեանն Y բարերարութեան **փխ** բարերարութեան
122 LRλh խնկութեան MYλr աստուածութեան
123 r զաւրութեան
124 N մեծութիւնն U **չիք** Մեծութիւն G յաւիտեանս յաւիտենից
125 LYσhk **չունեն տողը**

ԲԱՆ ԺԲ

վերնագիր. QRYZϑτgloqu **չունեն** *Բան* **նշում** l **համարակալել** *ԺԱ* **սրբ.** *ԺԲ* EPWαβσωbimnoqtux **վերնագիրը կրճատ** GTδφ **համառոտագրությամբ** L *Նորին Գրիգորի Նարեկացւոյ* (N *Նորին հեղողի Նարեկեցո վարդապետ*) **փխ վերնագրի** M **վերնագրի փխ կետեր** TUβσabt հեծութիւն r հեկողին KPRTUVXYβΣhr բան f_1 **չիք** բանի r **չիք** ի QZ սրտէ

1 o **չունի տ. 1—45** r դի **փխ** բանգի K յառաջին A **և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի** HLMPQRUVWXαβγϑσφabcdqmn **ձեռագրերից, ունեն** յառաջնումն Ur գլխման
2 K յուսահատութեամբ LMωgr յուսահատութեան U բանիւք WZβ բանի O լբեա
3 ΓΦ տարակուսանացն Mγf_1s հեծեծանաւն (V հեծեծանօք) **փխ** հեծանաւն Q հեծեծանաւք **սրբ.** հեծանաւն r հեծանաւք Va$f_1$hirs ձաղեցայ
4 N կերպարան յուսոյն f_1 յոյսոյ AEGωΣ փոխել BCμ փոխել **սրբվ.** (Cμ **սրբ.**) փոխեալ O փոփոխեալ AEGMOQUVXYδωΣik յարգահատեալ B յարգահատեալ **սրբվ.** յարգահատել Cμ յարգահատել **սրբ.** յարգահատեալ β փոխեալ **սրբ.** փոխեալ յարգահատեալ համարձակեցայց **ապա վերասրբ.** փոխեալ d արգահատել
5 Mhr զերրորդութիւն U ի յաւգնականութիւն ABEc ինձ յաւգնականութիւն C ինձ յօգնականութիւն **սրբ.** յօգնականութիւն ինձ QV յաւգնութիւն **փխ** յաւգնականութիւն MNPRSTUZαβγδφcdeiklnpqtux մեղաւորի
6 h յանդատին N յաւրհնաբանեալն Z յաւրհնաբանեալ
7 β զկենդանարարն **սրբ.** և ի դաւանելն զկենդանարարն **ապա վերասրբ.** զկենդանարարն ABEGTUXZμφΦbqh դաւանել Cσ դաւանել **սրբ.** դաւանելն h բնաւիցն
8 HΓΦa կոչումնն U զկոչումն Qabmsx ձայնին X ձայն
9 as ահաւորութեանն r ահաւորութիւն Vx անուն δh շնորհաձիր x շնորհածիրն
10 L մահացելոցս W ի **փխ** է δ **չիք** է KΦ կենդանութիւնն
11 U նախաճառութիւն
12 XY եթէ ABEHKLUVXYαγδμστφωΓΣΦc զտէր **փխ** զանուն տեառն C զտէր **սրբ.** զանուն տեառն Yλf_1s **չիք** նա
14 UV և **փխ** նախ h մեծութեանն ABCEGTWδλbgmn նորա RXβγs նորա **սրբ.** (γ **սրբվ.**) նորին
15 gmx թէ ABHKΓ **ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները չունեն** դարձեալ δ յողոգ
16 LY **չիք** իբր η իբրև r զկենդանութեան H **չիք** խնկապէս
17 HN **չիք** եւ H **չիք** զշնչոյ Qs շնչոյս KLαγδηϑμστφΓΣΦ **ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները ունեն** շնչոյ ABG կենդանութիւն տուրեւառութեան C կենդանութիւն տուրևառութեան **սրբ.** տուրևառութիւն EΓΣΦ կենդանութիւն տուրևառութեան **սրբվ.** (ΓΣΦ **սրբ.**) տուրևառութեան H տուրևառութեան U հաւասարի **փխ** հաւաստի
18 PSω շարժութիւն
19 V միայն քան **փխ** այնքան Qηω հանգուցին է (ηω **չիք** է)
20 s որչափ **փխ** որքան Sfp կապօք **փխ** կապանաւք Qs բերիմ **սրբ.** բերկրիմ WγΓΣΦ բերկրիմ **փխ** բերիմ Y բերին
21 W տուրս A կատարիմ **սրբ.** կարաւտիմ U կատարիմ **փխ** կարաւտիմ
22 fhir փառք N անձնակալի (T ցանկալի U բաղձալի V բաղձալիք) **փխ** անձկալի
24 L փափագանաւքն
25 f կենդանարարին **փխ** կենարարին Uη յիշատակաւ qtu **չիք** միշտ
26 MNPSUZγbcehiknptx տրփանաւք (V տոփանօք W արփանաւք) **փխ** տարփանաւք Q հեծիմ η հեծեծիմ ω հեծեծեմ
27 B ձիրկամանց M յերիկամանցս N յերիկամաց Y յերիկաման նոցա Z յերիկամանցն
29 h զհանգուցիչն SXYγfghklmnr զերեսս TWtu զերեսն αδs երես ω յերեսս qx զերես
30 N հարսարանին
32 λ նորա **փխ** որոյ x զօրութեամբ N ակընկալութեան Γ ակն կազազմութեամբ **սրբ.** ակնկալութեամբ
33 V վերագրեցելովք Y վերագրեալք
35 NP ի ձեռն կարաւղին EQRSVcdefghiklnpstx ապաստան եղեալ **փխ** ապաստանեալ O ապաստան եղեալ **սրբ.** ապաստանեալ U ապաստանել b ապաստանեալ **սրբ.** ապաստան եղեալ
36 N քաւութիւն h քաւութեանն V հասանիլ
37 Va այլ և G զնոյնիքն **փխ** զնոյն ինքն σ զինքն
39 γδ ի յերկնից ABCEGHLMNOSTUVYη-

τΓΣΦabcfhiklnrs յերկնից h ժառանգութիւնն

41 BGXY ամաչեցելոյ Mrt ամաչելոց Qabm ամաչեալ V ամաչեցելովք s ամաչեցեալ HQVas դիմաւք L կորացելոց

42 ABEGV μσφωΓΣΦpst ազգմանց Cη ազգմանց սրբ. ազգման H ազմանց a ասդման K կապուցման M երկեակի N երրեակի (h երկաթի) փխ երկակի

43 B արժանիակ ACGMNOPUWYZΓΣdgik ախտիւ (Sehl ահիւ n ազտիւ r անտիւ) փխ աղխիւ HKTηλωfp ախիւ Rγ ախիւ սրբ. ախտիւ β ախտիւ սրբ. ախիւ δφ ախիւ սրբ. աղխիւ NP կարկեցելոց Tβ կարկելոց սրբ. փակելոց U կարկելոյ αδθστ փակելոց փխ կարկելոց μ փակելոց սրբ. կարկելոց V առանց համարձակ փխ առ անհամարձակ K անմահարձակ փխ անհամարձակ T լեզուխ սրբ. լեզուին CE շարժութիւնն U շարժողութիւն

44 KVαβδθμτφω չիք ի s յերգ սրբ. ի յերգ Sikr յերգս XY պաղատանաւք

45 Nβσ աղխողորմն ω հեծեծեծանաց L աղաղակելոց N աղաղակելոյն Y աղաղակելով t աղաղակել. 45-րդ տողից հետո այս գլուխն ունեցող բոլոր ձեռագրերը, բացի β-ից, ունեն ներքավերնագիր. ABCGMUαδηθφ ձեռագրերում՝ ներքավերնագիրը լուսանցքում, իսկ մյուսներում՝ բնագրի կարգում (ներքավերնագրի համար EV ունեն ժԳ, N ժ և e՝ ժԲ համարակալում). այսպես՝ Մաղթանք զաւրաւորք (hr զաւրաւոր q չիք զաւրաւորք Y զօրաւորք առ տէր) արհաւրաց (q ընդդէմ արհավրաց EVh արհաւրանաց δ արհաւնաց τφ արհուրանաց s արհօրաց սրբ. արհօրացն) գիշերականաց (C գիշերականաց սրբ. գիշերայնոյ HLWnpq գիշերայնոց KMTZσadx գիշերայնւոյ NPQXYηbeglmtu գիշերայնոյ RSγhiko գիշերոյ U գիշերական ոգւո V գիշերական ոգւոյ δ գիշերոյն λ գիշեր s գիշերայնւոյ r գիշերւոյ), որից հետո ունեն G Աղաւթք եկեղեցի-ին L Նորին Գրիգորի P Նորին Գրիգորի հրեշտակի λ բան ի խորոց սրտ[ից] խաւսք ըն[դ] աստուծոյ τ որ ոչ զարհուրին h էկեսցէ է tu խօսք ընդ աստուծոյ։

46 M զդառնացելոյս VWh զդառնացողի U աղաչանս

47 s զթուլթեամբդ սրբ. զթուլթեամբ H պառկառեալս

48 λ տխրութիւն

49 K զանըմբռնելի փխ զանբռնելի

50 Q գրգութիւնս սրբ. կրթութիւնս a գրգութիւնս փխ կրթութիւնս s կրթութիւնս սրբ. գրգութիւնս

51 N չունի տողը K աւերեա սրբ. աւարեա μfghiklnqr աւերեա փխ Աւարեա

52 K բացատրեա սրբ. բացադրեա RTVWXYZδηθλσΓΣaikrs բացատրեա Q զմառախուղն մոլելոյն HLU զմոլորելոյն փխ զմոլելոյն L մառաղխոյն SYahr մառախուղն δ մառաղխուղ

53 L զթշնամւոյն փխ զկորուսչին r զկուրուսչին H չիք ընթացմունս

54 L տ. 54-ի փխ ունի տ. 55 և ընդհակառակն H չիք Ցրուեա ծածկատես զըմբըռնողին WZω գրեա Φ գրուեա սրբ. գրեա N ծածկապես (a ծածկագէտ) փխ ծածկատես Qs ծածկագէտ սրբ. ծածկատես Q իմացմունս սրբ. գտմունս U յարձակմունս (a իմացմունս) փխ գտմունս V գրմունս s գտմունս սրբ. իմացմունս

55 P չունի տողը A անքննին սրբ. անքնին SWβγλfhkotx անքննին

56 N չիք քո V քով H ձեռամբդ փխ անուամբըդ QSUVβωgm զլոյսանցոյց η զլուսանցուց θ զլոյսնացոյց (σ զլուսնացոյց) փխ զլուսանցոյց Σ լոյսանցոյց սրբ. լուսանցոյց s զլուսնացոյց սրբ. զլոյսնանցոյց N յերդ Yθστfghknr երթ փխ երդ

57 o փարփակեա V քով a ձեռամբ N չիք զառաստաղ տաճարիս u տաճարին

58 N չիք Գծագրեա քո արեամբդ x արեամբքըդ ABE դրաց (ω դրանց) փխ սեմոց CG դրաց սրբ. սեմոց L սեմոյ N սենեակիս

60 V քով KVWkqrt զհանդստեան K յարկ խրճիթիս փխ խշտի LNQUVWYγλΣΦafklmqrsux խշտիս

61 L խարից (V համրից) փխ խաղբից P հաղբից սրբ. խարից φ խաղխբից սրբ. խաղբից μ հաղբից սրբ. խաղբից b խաղրից սրբ. հաղբից A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի Wαδθτο ձեռագրերից, ունեն հաղբից ABGOQλσ զծածկարանս Cμ զծածկարանս սրբ. զծածկարան Σ զծածարան փխ զծածկարան N անկողնիս Q անկողնիս սրբ. անկողնոյս

62 H չունի տողը V քով Nλ կամաւք ik կամաւդ UV հոգւոյս ω հոգոյս

63 ω անխարդ ABCUY պահեսցես փխ արասցես E արասցես սրբ. պահեսցես σ մարմն փխ մարմնոյս

64 k շուրջափակ λ զպարս ABCGΓΣΦ զաւրաց C զօրաց սրբ. զօրոյդ H զօրացդ Qημωgnqx զաւրոյդ β զաւրուեդ δ զաւրոյդ սրբվ. զաւրուդ s զօրուդ սրբ. զօրոյդ ABGΓΦ երկնաւորաց CEΣ երկնաւորաց սրբ. (E սրբվ.) երկնայնոյ (E երկնայնոց Σ երկնայնոցն) HL երկնայնոց K երկնայնւոց NPZβdpx երկնայնւոյ V երկնայոյ a երկնայնոյ h երկնայնոյդ

65 P դիտի սրբ. դիմի μ դիմի սրբ. դիտի AUΦn ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն դիմի փխ դիտի U դիւաց, գնդին (λ գրնդի) փխ դասու γa դասուց s դասու սրբ. դասուց

66 K հանգիստս N բերկրութիւն

67 N մահագոյնս (W մահահանգիստ) փխ մահահանգոյնս QUa մահահանգոյն h մահահանգոյս Qam նիրհմանս

68 U խորութիւն ABEGLSX գիշերոյս C գիշերւոյս Y գիշերոյ սրբ. ի գիշերոյս μ գիշերիս սրբ. գիշերոյս

69 L չիք հայցուածոց

70 λ ամէնաւրհնեալ սրբոհոյ Y սրբուհոյ (ω սրբոհոյ) փխ սրբոյ δ սրբոյ փխ սրբուհոյ s սուրբ Q աստուածածնին սրբ. աստուածածնիդ ωs աստուածածնին

72 k պարտուրեա

73 β զպատուհան ABCEGHUΓΣΦb տեսութեան ik տեսութեանցս

74 A B EGMNOTUZαβγδηθλμστφΣbfghmlp զգայականացս (ΓΦ զգաստականացս) փխ ձգայարանացս Cc զգայականացս սրբ. զգայարանացս a սզգայարանացս e զգայարանացս սրբվ. զգայարացս qtu զգայականս W իմաստիցս

78 U յանուրջական Z անշրջական սրբ. անրջական δ եպերոց փխ երազոց

79 A խոովականաց (Qam խուճապական U խաղաղակաց) փխ խալականաց CEG խոովականաց սրբ. (E սրբվ.) խօլականաց KRTΓ խաւլականաց սրբ. խոովականաց s խօլականաց սրբ. խուճապականաց u հօլականաց

80 Γ յիշատակաւքս, չիք քո U յուսոյ քո

81 ABCEGMOPTγθστωdnq պաշտպանել λ պաշպանեալ μ պաշտպանեալ սրբ. պաշտպանեալ

82 ABCEGMPSYγθλστbdegilmprx սթափել Nt զթափեալ δ զսթափեալ μ սթափել սրբ. սթափեալ a զթափել h սփափել n սթափիլ

83 at ծանրութեանս

84 CESγaeiko ամենասգաստ

85 e տողն ունի հետագա գրչությամբ L ոգէնորդ

86 U յանձին եղեալ փխ արձանացեալ

87 K բուրման s բուրման սրբ. բուրմամբ ABCETηΓΦq հաւատոյ Gμ հաւատոց սրբ. հաւատոյ σ հաւատոյց s հաւատոյ սրբ. հաւատոց

89 A և այս գլուխն ունեցող բոլոր օրինակները, բացի VαβγδηθλμσωΓΣΦ ձեռագրերից, չունեն տողը (β տողն ունի լուսանցքում γ տ. 89—93-ից առաջ ունի շրջանակաձև փոքրիկ նշան) V երգազումար փխ երկնազումար Σ երգակեալ

90 B չիք յերկինս NUXYΓo առաքեալ

91 B փառաւորեալ (K որ ես փառաւորեալ) փխ տողի A և այս գլուխն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի CVαβγδηθλμσωΓΣΦ ձեռագրերից, չունեն տողը (C տողն ունի ուշ գրչությամբ β տողն ունի լուսանցքում σ տողն ունի աղատակին՝ ուշ գրչությամբ) β չիք ես δ և յամենայն

92 BK չիք յաւիտենից A և այս գլուխն ու-

նեցող մնացած բոլոր օրինակները, բացի CVαγδηϑμσωΓΣΦ ձեռագրերից, չունեն տողը (C տողն ունի ուշ գրչությամբ σ տողն ունի տողատակին՝ ուշ գրչությամբ)

93 A B E G HLMNPTUWXYZβσφro չունեն տողը CRS տողն ունեն ուշ գրչությամբ Σ ամէն կրկնված

ԲԱՆ ԺԳ

Վերնագիր.

o չունի գլուխը QRTYϑτlqu չունեն Բան ճշում V համարակալված ԺԴ (c ԳԺ) փխ ԺԳ ENPRSTWβμσbimqx վերնագիրը կրճատ L Նորին Գրիգորի Նարեկացւոյ փխ վերնագրի M վերնագրի փխ կետեր Qδηωn համառոտագրությամբ Uσbt հեծութիւն f հեծութեանն Nr հըռկողին KPUVXYΣhr բան h բանն r չիք ի ABZ սրտէ

1 V Տէր փխ Աստուած δ բարերար սրբ. բարձրեալ

2 SUVir հայր ABEGHμΓΣΦ բարեաց C բարեաց սրբ. բարի ABCEGμ ողորմութեանց L ողորմութեան η ողորմութեանցդ λ ողորմութեանդ սրբվ. ողորմութեանցդ Σ շնորհիդ

3 SV անուն Ns զգթութիւնդ

4 N զնմանութիւն փխ զընտանութիւն H զընտանութիւն քո սրբ. զընտանութիւն r աւետարէ

5 μ քաղցր սրբ. քաղցրդ AEGHMϑτΣΦ ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն քաղցր x և դժնէից և ik անհոգացողաց փխ անզոհացողաց

6 U ընդ որդիդ (քո) TZδ իբր

7 SX զքոյք

9 K արարչութեամբ ընդ քո

10 N սրբութեան փխ սուրբ ճշմարտութեան ACEGKQUVZμbegm ճշմարտութեամբ Γ ճշմարտութեանն p ճշմարտութենէ

11 λ բխեալ L չիք առ

12 Hcfhpsx խնկութեան K խնկութեամբ H գոյութեան փխ գոյի hq գոյին r մշտնջենաւ

13 b յամենայնիւ ik ամենայնի αημστω որդւոյ քոյ e որդւոյդ

14 Nβ երրակ W համաձայն փխ համայն A անքննին սրբ. անքնին PSWγfhpx անքըննին

15 K որոշեալ փխ Տրոհեալ λ զատուցմամբք

17 V նունազոյ X նոյնազոյ սրբ. նոյնազոյն cefhklqtu բնութիւն x բնութեան h չիք անշփոթ r անշփոյթ UV չիք եւ A անջրպետ սրբ. անանջրպետ P անջրպետ

18 M կամով λ կամաւ

19 LSa իրիցութիւն Z երիցութեան s երիցութիւն սրբ. երիցութեամբ ΓΣΦ ումեմնէ VWΓΣΦ չիք ի S յումեմն սրբվ. յումեմնէ Wgr յումեմնէ σ յումմեմն Γu ումեմն փխ յումեմն

20 Y չիք եւ N չիք ոչ U աննուազութիւն փխ առ նուազութիւն ABx միայն փխ միոյն C միայն սրբ. միոյն U ժամանել

21 G երկրայնոյ փխ երկնայնոյ KNORSZβadpx երկնայնւոյ γ երկնայնոյն W լոյս

22 BQ մերն սրբվ. (Q սրբ.) առ մերն A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի HKLPXYαδηϑλμστφωΓΣΦ ձեռագրերից, չունեն առ Γ մեր

23 ABGHUWΓΦikr սրբասացութիւն C սըրբասացութիւն սրբ. սրբասացութեան NOδΣcfhlpt սրբասացութեամբ QV սրբասացութեանն s սրբասացութեան սրբ. սրբասացութեանն σ անըսկըզբնաբար μω անեղաբանեալ փխ աստուածաբանեալ

24 γ և արդարև Q արդարիև սրբ. արդարև TV վերաձայնեալ ikr խոստովանութեամբ

25 ABCGKτ երեքփառաւորեան Sh երեքփառաւորեանդ V երրորդ փառաւորեան ABCEGHKLUVμωΓΣΦar դաւանութիւն Q դաւանութիւն սրբ. դաւանութեան γ դաւանութեանն λ դաւանութենէ EVrx զՊետրոս s Պետրոս անուանեաց սրբ. զՊետրոս երանեաց S դաւանեաց սրբվ. երանեաց

26 V զդատապարտեալս h զդատապարտելոց V չիք անձն ABEFGHUμΓΣΦ ակնարկութեամբդ C ակնարկութեամբդ սրբ. ակնարկութեան V ակնարկութեան g ակնարկութեամբ բառից մինչև բան ԺԴ տ. 7-ի զքեզ ի բառերը ներառյալ ուշ գրչությամբ

27 LPR խնդրող U զերելոցս e զերելոյս սրբվ. զերելոց h զերելւոյս k զերելոյս սրբ. զերելոյ KQV արդարացուցես r արդարացուցէ

28 HR չիք ու[1] K պարգեւքն S չիք քո[2] t ողորմութիւն

29 K ես ի պարգեւքն Tβωg_1 պարգևս φω չիք ես ω հուշակեալ այնքան W այսքան փխ այնքան N հուշակել V յորքան FLQRUVWXYΓΣs յողորմութիւնն Oh յողորմութեան

30 L յաճախեն ABEFGXμω զփառսն C զփառսն սրբ. զփառս

31 W զճգնողացն փխ զճգնաւորացն b ճըգնաւորացն R զգործ YZ զգործսն Σ զգործըն

32 CLQφωs վաստակոց αg_1 վաստակելոց (δ վաստակեցելոց ϑ վաստակաւորաց) փխ վաստակոցն β վաստակոցն սրբ. վաստակելոցն μ վաստակելոց սրբ. վաստակոց σ վաստակաւոր (փխ վաստակոցն) սրբ. վաստակաւորաց A փոխատր սրբ. փոխատրութիւնք QTδik փոխադրութիւնք փխ փոխատրութիւնք

33 A տողը բաց է թողել, ապա լրացրել տողամիջում η չունի տողը r ողորմութիւն L բարեբանութիւնք փխ բարերարութիւնք P բարերարութիւնք սրբ. բարեբանութիւնք

34 ACEFGOSXYq մարդկային BN մարդկային սրբ. մարդկայինս L չիք մարդկայինս

35 ABEGU քոյոյ C քոյոյ սրբ. քոյոցդ δ քոյոց սրբ. քոյոցս ABCEFGHUΣfp շընորհացդ σ շնոհաց TZβ աստուածութեանց փխ աստուած գթութեանց

36 r չիք եւ G անդր սրբ. անդ Qe անդ (V անտրէն) փխ անդր U և խնկ ωs չիք խնկ Rbdefiknqrstux զաւրէնս բնութեան CEFS զաւրէնս սրբ. (EFS սրբվ.) զաւրէնս բընութեան L բնութեանս (h բանաւորականըս) փխ բնաւորականս K հրամանաց փխ հոմանց

37 A երկայնմտութեան բառից մինչև տ. 40 արդարութեան բառը ներառյալ կրկնված B նույնը գրել է երկրորդ անգամ և ապա քերել EKNSUVXλbcefhlmptu երկայնմըտութիւն OQ երկայնամտութեան

38 K նուազեալ լիցի C եղեցի SXφ եղիցին b եղիցի սրբ. եղիցին W քոցդ δ քոյդ սրբ. քումդ M մասինդ V երկնածնաց փխ երկրածնաց

39 N չիք որ V որք մաքրութեամբ FLNTWZαδϑμστφΣ աւրինականացն փխ աւրինակացն KSs աւրինակացն սրբ. (S սրբվ.) աւրինականացն Γ աւրինակացն սրբ. աւրինացն l աւրինացն Qs վստահութեամբք Y վստահութիւն

40 A (կրկնվածում) MUWΓΣΦfhlp լուսաւորեալ A (առաջին գրության մեջ) GMOR արդարութեամբ Wr արդարութիւն δg_1 գուշակն երկնային (g_1 ներնային) փխ գուշակ ներկային

41 MO հրէութիւն Q հրէութեանն սրբ. հրէութիւնն s հրէութեանն NU յայտնեալ փխ յետնեալ λ յետնել

42 AB պարագրական (O տարագրական V տարագրողական) փխ տարագրական BC պարագրական սրբ. տարագրական NPWXYδabm ողորմելոցն Ts անողորմեցելոցն Z ողորմելոցն սրբ. անողորմեցելոցն

43 U առեալ փխ Առաւել AEFGK կարաւտ փխ կարաւտեալ C կառ[illegible]տ սրբ. կարօտեալ q կարեալ սրբ. կարօտեալ U մարդասիրութիւն h մարդասիրութեանն k մարդասիրութեանդ

45 U չիք գոչման ΓΣΦ գոչմանս W հեծութեան HMΓΦ կո[illegible]ամ

47 V երկայնամտ[illegible]թիւն

48 h քաղութիւն փխ Քաղցրութիւն O քաւութիւն փրկութիւն սրբ. քաղցրութիւն փրկութիւն N քաւութիւն փրկութիւն Q չիք փրկութիւն AGV չիք քաւութիւն C փրկութիւն սրբ. փրկութիւն քաւութիւն

49 NV և քեզ Uγ չիք յամենեցունց HΓΣΦ չիք յաւիտեանց U յաւիտեանս յաւիտե-

նից Vγ յափտենից յափտեանս g_1 յափտենից P յաղգաց UV չիք ազգաց σ ազգաց յամենայնի .

50 MPδs չունեն տողը N յամեն W ամէն ամէն

ԲԱՆ ԺԴ

վերնագիր.

QRTϑτg_1o Բան ճշում չունեն V նամարակալված ԺԵ (c ԴԺ) փխ ԺԴ l համարակալել է ԺԵ ուղղ. ԺԴ o չունի համարակալում BEPQRTWασilmtux վերնագիրը կրճատ Gδηλωπ համառոտագրությամբ L Նորին Գրիգորի Նարեկացւոյ փխ վերնագրի β կրճատ և համառոտագրությամբ oq չունեն վերնագիր Uσb հեծութիւն r հսկողին KMNPUVXYβΣb$g_1$hr բան r չիք ի QZ սրտէ

4 h բարերար բարձրեալ

5 ABEFGHUVϑστΓΣΦ աստանաւր կրկին C աստանօր կրկին ուղղ. կրկին աստանօր

6 KM նուազ ikr նուազս փխ նուազս δ վերաւորեցելոյս σ վերաւորելոյս

7 TZ չիք է UVqu թե N քեզ

8 Φ աւազակաց F սրով S խոխողեալն β խողողեալն

9 f կանգի

10 Y չիք Ո՛չ

11 N անկոխինչ

12 CΓΣ մատամբն ikr մատամբք K տատանելովք Y տատանելոց է L զաղերս փխ զաղէտ SY զաղէտս SVY տագնապին փխ վտանգին K յայտնեալ Qs տեսանաւղիդ

14 u զաչս K կողկողագին արտասուաց u ողբոց արտասուաւք o արտուսաւք N բարբարաւրիդ

16 QSVYs պատգամս V միջնորդ AEΓ հաճեցայց B հաճեցայց ուղղվ. հաճեցոյց H հաշտեցոյց փխ հաճեցոյց

17 r չիք Ջի Γr անայցելոյ

18 H հայթայթմամբ ուղղ. հայթհայթմամբ hikr խայթաթմամբ o խայթայթմամբ ABEHΓΣΦ խորտակելոյ CG խորտակելոյ ուղղ. խորտակեալ (G խորտակեաց)

19 H ձործոյ Q ձործոցն ուղղ. ձործոց TZs ձործոցն G սիրտս λ սիրտդ ABCEFHLRTWωΓΣΦaet ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները ունեն զսիրտ

21 FKMTUeqtux ծնկաւքն (ծնգաւքն) V ծնկօք f ծնկովք Γ հաստատութեան AΣΦehik զաշապարաւ F զարշապարանաւ փխ զարշապարաւ SYu զզարշապարաւ o զարշապար W վճարեցաւ փխ վարեցաւ s վերացաւ ուղղ. վարեցաւ

22 V յարիր փխ անյարիր r չիք անյարիր էր

23 r չիք Քանզի ABEFGO կիսամեռ C կիսամեռ ուղղ. կիսամեռն FGORSWYZβγλσωbcfghiklmopr կենդանոյն

24 Q սակաւ սակաւ Ws չիք է FNPRSWZβγadhikmnpqtx ի մեռելութեան MOQTglsu ի մեռելութենէ GKUλb մեռելութենէ Γ մեռելութեան ուղղ. մեռելութենէ e մեռելութեննեան ուղղվ. մեռելութենէ

25 ABFHLMUαγδϑμσωΣΦa քոցդ C քոցդ ուղղ. քոյոցդ Y քոյոց τ քոյդ M խոստացեալ փխ խրատեալ U բանիցդ

26 H ողորմութեանց b ողորմութեամբ

27 W փառովք F բարեզարդեալ փխ լուսազարդեալ

28 λ չիք ի

29 ABCEFGHMωΓΣΦ ապստամբութեամբն η ապստամբութեան μ ապստամբութեամբ ուղղ. ապստամբութեամբն O թշնամեաց K յաւելու ուղղ. յաւելաւ

30 o նոսինք V միարանեցաւ Γ միաբանեաց ուղղ. միաբանեցաւ NZαbcdfghikmnopqtu քո (քոյ)

31 b և բարերար W բարերար տէր

33 o չիք եւ G [յան]դիմանեցեր բառից մինչև բան ԺԶ վերնագիրը ներառյալ ունի ուշ գրչությամբ

34 UV ոտնհար եղեր փխ ոտն հարեր h անկելոյն

36 G_1Xαδφ զծայրագոյն μ զծայրագոյն ուղղ. զծայրագոյնն r զծայրագունն ABEFημωh զխնամսն C զխնամսն ուղղ. զխնամս G_1 զխնամսն QUs խնամս

37 r քահանայէս SY Ահարոնին փխ Ահարոնեան β Ահարոնայն

38 L զաւրաւորին αδστφ զաւրաւորս β զաւրաւոր ուղղվ. զաւրաւորս ABEFG_1KPQUVYZϑωbe պաշտաւնն C պաշտօնն ուղղ. պաշտօն δ պաշտաւնս μ պաշտաւն ուղղ. պաշտաւնն T դատապարտչին

39 G_1 բունակիր V քարանց

40 O խոցելոյ Σ խոցեցելոյն h խոցելւոյն QY մատնէր S մատեր s մատնէր ուղղ. մատեար

41 H ղեական δ ղղետական NQ կարապետաւն TZδo կարապետին s կարապետաւն ուղղ. կարապետային C անկատարագործ ուղղ. անկատար գործ EFMNOPQRTVZηωΣabcfghiklmnopqrtux անկատար գործ K անկատարագործից UWΣde անկատար գործի βs անկատար գործ ուղղ. անկատարագործ

42 K յերկուցն ուղղ. ի յերկուցն VWΣde չիք ի ϑ յերկուսն R յերկուց մի ուղղ. յերկուցն միջի CSλ մի ուղղ. (λ ուղղվ.) միջի E G_1 O Q T V ZγΣabcdefghiklmnopqrstux միջի փխ մի S բաժանել ωr խորոց փխ խարոց

43 h զկիզրն

44 b հոգւո ուղղվ. հոգւոյն o հոգոյն L ի յապաշխարականն (o յապաշխարանն T յապաշխարականն λ յայաշխարանն) փխ յապաշխարանն ուղղ. յապաշխարան s ապաշխարականն Z հանպաշխարանն S ընթ հանդիսացեալ Z հանդիպեցեալ ուղղ. հանդիպեցեալ

45 M զվիրաւորելոյն OSVYas տեսել

46 G_1 տապրաւն W տապարաւ r տապարաւն NγΣ արմատայկտրաւն (արմատակտրաւրն)

47 δ զմահու NΣ պաշտաւնն AFKU նկատել G_1 նկարեալ C նկատել ուղղ. նկատեալ փխ նկատեալ

48 V չիք Յառաջ քան զփորձ C առաջակայիցն ուղղ. առկայիցն F առաջակայիցն ուղղվ. առակաց HNγΓΦ առաջիկայիցն QSYas L առակային (Pφgn առակայիցն) փխ առակացն X առակին ηϑτ առակիցն δp առաջակայիցն Vikqu յառաջակայիցն δp առակայիցն ուղղ. առակիցն (p առաջակայիցն) σ առաջակայիցն ուղղ. առակիցն G_1 սատակեսցէ

49 K հեթանոսացն ուղղ. ի հեթանոսացն B պահպան ուղղվ. պահապան UV պահապան στ պահպանանուն NSYγcfhiklptu ասորեստանեաց PRTUWZαβδλbmo ասորեստանեացն Vηϑμστφω ասորեստանեայցն r ասորեստանից

50 bo որ Vbs հրէից λ զաւրէնս ընկալեալ Ldefhikr զաւրէն MYpqtx զաւրէնսն

51 G_1αδηστφω նորա ϑ նոքա ուղղ. նոքայն h այս տողից հետո ունի. Ջայն ասէ, զոր յԱւետարանին սամարացի ոմն ճանապարհորդեալ՝ գթացեալ ի խոցեալ կիսամահն։

52 δ կցորդեաց մարմնոյն L մարմնոյ α մարմնոյնդ ANPWαηϑστωΓΦ վերարկաւ BCU վերարկաւ ուղղ. վերարկուաւ G_1 վերարկու φ վերարկուաւ ուղղ. վերարկաւ G_1x մերակերպարան

53 Q ատար ազգին W ատարազգին

54 ACEFMQTUVηϑστωΣΦaglmx աստուածարար O աստուածարար ուղղ. աստուածարարդ R աստուածարար ուղղ. աստուածարան μst աստուածարարդ (t աստուածարարդն) ուղղ. աստուածարար αδϑμστωΣΦglm ներգործութեամբդ o անապական

55 λtu կառկառեալ

56 t չիք ի մահ G_1bgm խրօքն LRUVs խրովք Tβ խրայովքն Z խրաւքն FMVYbegmo ծնդաւք U ծնընդաւքն σ ծնդովքն o ծնդովք առակակիցն

57 UV զորոմեցելոցն W զսիրտ

58 β զվահատեալն h զհատեալն փխ զվհատեալն

59 K չիք եւ u զթշւառացեալն ուղղ. զթշնամանեալն U միանգամայն փխ միանգամ V չիք կրկին AΣΦ զարթուցեր փխ զուարթացուցեր BCΓ զարթուցեր ուղղ. (Γ ուղղվ.) զուարթացուցեր (C զուարթացուցեր Γ զվարթացուցեր)

60 h աւծմանն S լուսոյ ուղղ. լուսոյ կենաց W լուսոյ կենաց

61 K երկնայնում β երկայնով փխ երկնայնով a երկնայնեմով m երկնայնովդ

62 N *աղանցն երջանկացն* δ *ընտրեցեր* փխ *ընտրելոց*

63 G_1 *յաննենցեր* փխ *Յանձանձեցեր* SXY *յանձանձեր* U *յանձյանձեցեր* Z *յանձանցեցեր* T չիf *գրգեցեր եւ խնամարկեցեր* Uh *ճնամարկեցեր*

64 N *64—71*-րդ տողերը վերանորոգման պատճառով մասամբ մնացած թղթի տակ ημ *գրաստաւն* urբ. *գրաստուն* ϑω *գըրաստաւն* V *տածութեամբ*

65 OPη *յարկն* urբ. *ի յարկն* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի EHMQVZγλΦabcmstx ձեռագրերից, չունեն *ի*

66 A *իւրաքանչիւրոց* BCE *իւրաքանչիւրոց* urբ. (E urբվ.) *երկաքանչիւրոց* F *իւրաքանչիւր* urբվ. *երկաքանչիւր* Q *երկաքանչիւրոցն* η *երկաքանչիւր* Hikr *միջնորդացն* r *նախնեացն*

67 KTUVZhsx *տուչութեանց* λ *տվչութեան* G_1Ts *կտակացն* G_1 *դարմանեցեր*

68 HLSλΓ *ըստ* փխ *ընդ* μφ *ընդ* urբ. *ըստ*

69 UV *թեատարածեալ* փխ *Թեւս տարածեալ* TZ չիf *արծուոյն աւրինակաւ* Γ *տարածեալ* urբ. *տարածեալ արծուոյն աւրինակաւ* M *արծուոյ* Y *արծուին* η *արծուււոյն* r *արծուն* Y *աւրինակաւն, կալար* փխ *ընկալար*

70 Vαστφ *հանգիստ* ϑ *հանգիստ* urբ. *հանգիստն* ABEFHN *պարարտութեան* փխ *հանդարտութեան* C *պարարտութեան* urբ. *հանդարտութեան* O *հանդարտութեանն* ηΓ *հանդարտութեան* urբ. *պարարտութեան* L *երկնին* փխ *երկրին* d *բարութեան*

71 G_1 *ահա զբարին* փխ *զբանին* γ *այժմ ահա զբանին* ΣΦ *ահա զբանին* G_1SY *ջամբեալ* δ *ջամբեալ* urբ. *ջամբել* U *հրամատրեցեր* ϑ *հրամատրեցեր* urբ. *հրամանատրեցեր*

72 N *բնաւն* e *ծայրագոյնին* H *բարերարութեան* փխ *բարութեան* UV *լուսոյն* (V *լուսոյ*) *բարութեան* bgmor *բարութեամբ* d *բարութեան* Γ *լուսց* փխ *լուսոյ*

73 U *բաւընդակապէս* TYZabgmoqst *բաւանդակապէս*

74 KPSUWXYβλcehn *զաւձտողին* F *զգանծըն* LS *գանձ* TVYZo *զգանձն* U *գանձն* Y *զդարձ* փխ *զգանձ* BG₁NX *սեփականեալ* FLMYδbgnr *սեփհականեալ* U *սեփհականեցեալ* λ *սեպհականել*

75 KY *ստեղծուածն* փխ *ստացուածն*

76 U *ի մեղաց մաքրեալ* o *պարտից*

77 U *պատրաստես և անպարտիցն* փխ *պարգեւես եւ անպատրաստից* AEΦ չիf *եւ* BCRΣ *անպատրաստից* urբ. (R urբվ.) *և անպատրաստից* β *անպատրաստ*

78 ikr *և ողորմութիւն և բժշկութիւն* T չիf *եւ բժշկութիւն* Γ *բժշկութիւնն*

79 S *բարեգթութեամբ* փխ *Բարեգութ* PSWγλfhkopx *անբննին* V *անստեղծ* փխ *անեղծ* ikr չիf *անեղծ ահաւոր*

80 KSYo չիf *յաւիտենից* Ubgm *յաւիտեանս յաւիտենից* K *յաւիտեան*

81 σl չունեն տողը

ԲԱՆ ԺԵ

Վերնագիր.

o չունի գլուխը TYτqu չունեն *Բան* նշում c համարակալված *ԽԺ* փխ *ԺԵ* l *ԺԴ* urբ. *ԺԵ* EKNPRWYZασωbiqtux վերնագիրը կրճատ L *Նորին Գրիգորի Նարեկացւոյ* փխ վերնագրի M վերնագրի փխ կետեր Tδηλπs համառոտագրությամբ β կրճատ և համառոտությամբ Uσt *հեծութիւն* h չիf *Նորին հսկողի* Hr *հըսկողին* S չիf *մաղթանաց* G_1PQUVXYΣhr *բան* r չիf *ի* QZ *սրտէ* V *սրտի*

1 σ *աստււս*

2 Tbr *հեծութեան* Φ *վտանգ*

3 M *նուագով* urբ. *նուագաւ* Y *նուագի* r *ոչ* UV *բանիս*

4 S *դամենապարգևս*

5 F *հոգւոյս* β *հոգովս* σ *յոգւոյս* K *վտանգի* M *վտանգաւ* ω *վտանգիս* η *ի սպառ*

6 h *զմեռեալ* FNORSWXYδλωefhiklpr *կենդանոյ* G_1 *դենդանւոյ* QVZγ *կենդանոյն* as *կենդանւոյն* n *կենդանի*

7 ABFZϑμστωu *խոստովանել* C *խոստովանել* urբ. *խոստովանեալ* Y *խոստովանեալ* չիf *ընդ* G_1HQTVZδϑστΓΣ *փառաց* G_1QTVαδϑμστφΓΣΦ *քոց* ABα *զիմ* C *զիմ* urբ. *զիմս* U *զիմն* ABCT *անարգութիւնն*

8 ABEKU *չարիւքս* Vλ *չարօքս* ABCE *իմ* N *իմաւք* U *իմով* cefhlpqtux *բարերարութիւն* փխ *բարութիւն*

9 FKLNVλ *որով*

10 N *ամաչեալ* C *քան* urբ. *քան թէ* ABEKLPQTUVαδϑμστω ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր ձեռագրերն ունեն *քան թէ*

11 G_1 *ուղխտակորոյս և*

13 FVx չիf *Որ* U *տարացուցաւ*

14 OS *որ* urբ. *որ է* Φ չիf *Որ* W *որ է* H *ի յետին* β *է յետին* urբ. *ի յետին* G_1M *անղդայութեան* KM *անզգայութիւնն* ikr *անզգայութեանն* ABCHMNOPTUWβδηϑμστωm *եւ* փխ *էր* K *է* LSXYφ չիf *էր* R *և* urբ. *էր* σΣΦ *էի* FG₁ZΣΦas *մատնեալ* δ *մատնեցեալ էի* V *և մոլորեալ* Y *մոլորեալ էի* s *մոլորեալ և* urբ. *մոլորեալ էի*

15 G_1γΓΣΦ *ի լերինս* (γΓ *լերինն*) *և* Ns չիf *եւ* LPSTXYαγδησφqu *լերինս* μ *լերինս* urբ. *լերինն* s *լերինն ուր ոչ* urբ. *լերինսն և ուր ոչն* ABCEFHNUYβλ *որ* փխ *ուր* u *ուր* urբ. *և ուր* ΓΣΦ *ոչն* G_1 *էր* V *այցելութեան*

16 S *գաղանակացն* m *գաղանացն* γ *կոոց* h *վայրենութեանն* r *վայրինութեան թափանեալ*

17 ABEF *մերձաւորեալ* (G_1ZΓs *մերձաւորագոյն*) փխ *մերձաւոր* ABEF չիf *գոլ* G_1V-C *մերձաւորեալ* urբ. *մերձաւոր գոլ* G_1V-ΓΣΦ *գոլով* s *գոլ* urբ. *գոլով*

18 N *ունեին* QU չիf *եւ* U *աղէտսն* N *պատմեին*

19 AG₁UΣ *համերձն* B *համերձն* urբ. *համերցն* h *համրեցն* CEO *ազգողական* urբ. (E urբվ.) *ազգողական* HKNSUVXY-abcefgiknprstx *ազգողական* h *զազգողական*

20 λμ *գովեալ* LPU *յանսկզբանցն* փխ *ի անսկզբանցն* Nαφω *յսկզբանցն* (*յըսկզբանցն*) Sefp *յսկզբանց* (*յըսկզբանց*) δ *յըսկզբանց* ϑ *յիսկզբանց* urբ. *յիսկզբանցն* σ *յիսկըսբանցն* lru *յիսկզբանց* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի G_1M ձեռագրերից, ունեն *յիսկզբանցն* G_1Σ *յաւիտեանցն* H *յաւիտեանց* urբ. *յաւիտենից* MQZs *յաւիտենից* N *յաւիտեանից* t *յորդի* փխ *յարդի* Γ *ծընելոյս*

21 W չիf *ըստ* N *մանաց* փխ *մաղթանաց*

22 A *զի* urբ. *զիս* UV *և զիս* Zs *զի* փխ *Զիս* W *մեղուցեալ* Xβλ *մեղուցեալս* urբ. (βλ urբվ.) *զմեղուցեալս* Z *զմեղուցելոցն* s *մեղուցելոց* A և այս տողն ունեցող մընացած բոլոր օրինակները, բացի G_1H-KNOPTηωkt ձեռագրերից, ունեն *մեղուցեալս* AEFKUΓΣΦ *յաննչոյլսն* BC *յաննչոյլսն* urբ. *յաննչոյլն* MNQRVWZβδλgs *յաննչոյլ* U *մոլորութենէ* Z *մոլորութիւն*

23 SXl *տեսչութեամբ* U *տեսչութեան*

24 K չիf *եւ* Γ չիf *ոչ*

25 VWs *միայն զտեր*

26 UVZs *այլ և* OQRTVYηΣhkpsx *անճառիդ* Γ *անճառելիդ միայն* urբ. *անճառելիդ* OQRTYλΣΦbdks *բարերարութեամբդ* η *բարութեամբ* փխ *բարերարութեամբ*

27 s *կենարարդ* փխ *կենդանարարդ* G_1V *ուս* b *յուս* urբ. *յուսդ*

28 L չունի տողը X տողը լուսանցքում e *յերկնաին* G_1Vϑστ *զօրսն* s *զօրուն* urբ. *զօրսն*

29 α *և ի* N *հայրիդ* փխ *հայրենիդ* ϑ *հայրենի* urբ. *հայրենիդ* t *հայրենի* ϑ *ժառանգութիւնն*

30 Z չունի տ. *30—31* G_1 *հօր* փխ *հզաւր* λ *կենդանարար* փխ *կենարար*

31 KUVW *գթած* K *քո ողորմութեամբդ* A-BCEFUVηλΣrs *յողորմութիւն* G_1 *ողորմութեամբ* σ *ողորմութեան*

32 b *թե* f *զապարանեալս*

33 KMVu *մին* U չիf *մինն ի* Γ չիf *ի* C *միջոց* urբ. *միջուց* Kγas *միջոյ* NOPU-βbcdefhmnptu *միջուց* K չիf *սահմանի* S *ճասմանի*

34 r *միուն* Nh *բանիցն* PVYZa *անբանից* s *անբաւից* փխ *անբանից* hik *անզգայութեանն*

35 H վարանեալ (փխ Վտարանդի) ուղղ. վըտարանեալ r բայցամերձութեամբ A յանբնական ուղղ. յանբնակ $BG_1HNPUVWXYZ\gamma\omega\Gamma\Sigma$ յանբնական CRf յանբնական ուղղ. (R ուղղվ.) յանբնականական LSTαηθλμστφΦ յանբնակն Oabcdeghiklmnpqrtu յանբնականական Q յանբանական ուղղ. յանբնակն β յանբնական ուղղ. յանբնակն s յանբանական ուղղ. յանբնական

36 SZω բառաջ s բարաջ ուղղ. բառաջ G_1HLORTUαβδθστφ ձայնի μ ձայնի ուղղ. ձայնին K է կերպաւոր փխ անկերպաւոր a յանկերպաւորն cefhilpqtux յանկերպաւոր r յանկերպար a նշանական փխ աննշանական h յաննշական

37 K բարեխաւսութեամբ փխ բարեխնամութեամբդ δ բարեխնամութեանդ V անտեսեր փխ տնտեսեցեր

38 ABCEFK զտիեղերահրաշ U զտիեղերս հրաշ N խնամողութեամբ O խնամողութիւնն K կորուսելոյն ուղղ. կորուսելոյս h կորուսելոյն Zs թշուառութեան

39 FHL յայտնեալ K յայտնեցեր ուղղ. յայտնեաց V յայտնեայ γrx յայտնեցեր δΦ յայտնեաց ուղղ. յայտնեալ (Φ յայտնեցեր) G_1VZΓs չիք եւ արդ Y գթածդ փխ գթութեանցդ γhl գթութեանց

41 l աւրինակեալս փխ անաւրինեալս C վերագրեցելոցդ ուղղ. վերագրելոցդ KLOPSYφcdefhiklnpqrtu վերագրելոցդ X վերագրելոց Z վերագրեցելոյդ δ վերագրելոցդ ուղղ. վերագրեցելոցդ x վերագրելոյդ

42 R չիք Առ x բազմօրինակ θσ պարտականս ուղղ. պարտապանս r պարտապանս ուղղ. պարտականս ABCEFHLUΓΣΦ ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները ունեն պարտականս

43 d բարութեանց a յատուկս ABEHRUVηλμστωΓΦc համաչար փխ համս չար Y մահս փխ համս CΣ համաչար ուղղ. համս չար K համս չար ուղղ. համաչար

44 H մարմնոց U արժանապէս փխ արժանաւորս

45 U համաճաշակ (Vbdefhiklnpstx համայնաճարակ) փխ համաճարակ X ախտացեալս

47 N աւտացեալս փխ աւտարացեալս d յընտանութենէ

48 G_1 չիք առ A նմանս ուղղ. աննմանս U նմանս փխ աննմանս O հանգունագից Z բանաւորութեանց ուղղ. բնաւորութեանց

49 A չիք Որ BCΓ թե (թէ) ուղղ. որ թե AEFKLNPSXYβq թե (թէ)

50 Q տողն ունի լուսանցքում Eqtux և թէ HQRVWZβλΓbgms եթե (եթէ, էթէ)

51 MQRVWZβλbgms եթէ (էթէ) U չիք ես

52 qtux և թէ QRVWZβλbgms եթէ (էթէ) N հաւասարակից փխ հաւասար dqt զոյր ինձ

53 QZms եթէ g եթէ ուղղ. թէ G_1 զուգակցագործ փխ զուգագործ

54 qux և թէ QVZbms եթէ R աւրինաց փխ աւրինակ p զոյր ուղղ. զոյր իմ qtx զոյր իմ W ազգեի փխ ազդէի

55 QZs եթէ F ի յանցեալսն ikr յանցեալնն H հայթհայթէի N հայթեթեի σ հայթաթէի hr հաթաթէի

56 qtux և թէ G_1QVZs եթէ Su ներկայումս

57 λ ընդ փխ ըստ

58 A հրաժեալ փխ հրաժարեալ Vλ հրաժարեալ է LNOPSTUXYαγηλσφaikr նմանութիւն μ նմանութիւն ուղղ. նմանութեան

59 G_1 քո միայն NG_1 չիք է NQ և բժշկել և Wh չիք եւ

60 G_1PZs կենդանարարդ V համայնց VZ մեռելոց և LSVXYλ նորոգութիւն

61 Nβ թե (թէ) ΓΣΦ սրտին Σ տեսութեան Դաւթայ երջանկի A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի G_1HVikqrstux ձեռագրերից, ունեն Դաւթայ

62 HQZbms անօրէնութիւնք R անաւրէնութեան bm չարեացն

63 ABEFHKLPWYΓΣΦm ծանրութեան C ծանրութեան ուղղ. ծանրութեանց Σ դժուարակրելոց ուղղ. դժուարակրեցելոց r դըժուարակրելոցն C յանցմունք ուղղ. հանցմունք Q յանցմունքն s յանցմունք ուղղ. յանցմունքն F մեղաց ուղղ. մեղանաց

64 N չիք որ, իսն FNPUδωhs կրկին փխ

կրին K գործին ուղղ. կրին S կրկին ուղղ. կրին V կրին ուղղվ. կրկին λσΣ սղալմունք αγ գերաղանց է

65 NPSω զշրհեղեղին (Z զհողեղէն r զհրեղեղին) փխ զհեղեղին e տիեզերասայզ N ամենասպառ ω ամենասպատ WZ յորդորութիւն փխ յորդութիւն λ յորդութիւնք

66 U վերագրէ փխ վերադրէ δ վերադրի

67 h աւդք L չիք քո AEKN քաղցրութեանն C քաղցրութեանն ուղղ. քաղցրութեան X քաղցրութիւն G_1L իրր QZs որպէս փխ իբրեւ G_1 նոյիւ O նովիւն U նոյին

68 U հեղեղէ փխ հալէ hr զաւրութիւնն

69 V ցամաքեցուցանէ K զշիւղս LPUZδch զշեղջս ω զշիւղս ուղղ. շիւղս s շեղջս ուղղ. շիւղս c ջրակոյտ ikr բազմակոխակս

70 ABEFOTUαβγδηθλμστφωnr երկրակործան C երկրակործան ուղղ. երկրագործանս V G_1 երակործանս L երկրագործանս G_1r տիեզերակործանս փխ երկրակործանս G_1r իմոյս h իմոց HYλΓΣbgmn պարտեացս

71 K չիք եւ HMUXλip լեառնակարկառ N զլեառնակարկառ β լեռնակառկառ f լեառնակարկառ ուղղ. լեռնակարկառ NY բարձրութեամբ V բարձրութեանց ηω բարձրութիւն r բարձրութեանն F ամբարձելոց ուղղ. ամբարձեցելոց LWx ամբարձելոցս αφc ամբարձեցելոց r ամբարձելոյց

72 LOQUcefhpqux համառատել Z զրանս

73 U ամենակարող փխ Ամենակար μ հնարատրութեամբ (փխ հնարաւորութեամբ) ուղղ. ահաւորութեամբ AEωx եւ հատուցմամբ BCF և հատուցմամբ ուղղ. հատուցմամբ μ հատուցմամբ ուղղ. և հատուցմամբ

74 N քաւութիւն P քաւութեամբ Φ քաւութեանն

75 h երկրաձիգս փխ երկարաձիգս λΣm անաւրէնութեան

76 Fδ իմոյս V յամառութեամբ

77 N չիք ողորմած

78 U միանգամայն թողցես

79 h հատուցես փխ Հատցես r չիք Հատցես U պարտուց

80 KUVZikrs տոկոսեաց X տոյժ Z տուժ λ տուժս s տուժ ուղղ. տոյժ B տաժանակիրս ուղղ. տաժան կիրս G_1 տաժանակիր Zs տաժանականիս ուղղ. տարժանակիրս k տաժանակիրս ուղղվ. տա և տաժանակիրս ACEHNPRSVδθτbcdfhpt ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած օրինակները ունեն տարժանակիրս

81 V նաև զիս փխ Նա զի եւ HU և զի LWλ չիք իսկ

82 r բարկութեանն

83 δ և որպէս A կրկին ուղղ. կրին NPh կրկին փխ կրին δ կրի Z նշմարանք և նենգութիւնք փխ նենգութիւնք եւ կամ նշմարանք S ոչ փխ կամ r նշարանք մըթութեանն S մթութեանց

84 x Քանզի և h չիք ի α և լոյս ուղղ. լոյս A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի AHTβδηθλμστωΓΣΦ ձեռագրերից, չունեն եւ G_1 լույս

85 N արարերեր x մահ

86 p կորուստ Σ մարդույ

87 K ըստ Սողոմովնի ուղղ. Սողոմովնի

88 FG_1HLTαμστΓΦ եւ եթէ β էթէ ուղղ. և էթէ δ և թէ ուղղ. և եթէ W սահման ի մեծապայմանի փխ սահմանի մեծի պայմանի H չիք մեծի պայմանի

89 γ բարեվիճակ V քոց P կենաց փխ կանոնաց Q կանոնովնի Zs կանոնի

90 A փոխատրեալ ուղղ. փոխատրել NOΣ փոխադրել Φx անդէն փխ անդրէն λ չարին

91 f այլ և Cαη խութանասնիցս G_1tu եօթանասնիցն (եաւթանասնիցն) N եւթանասնից Y եւթանեենիցս h եւթանասնիս r չիք եւթն S թողլով

92 $ABCEG_1FVY$ չիք ի G_1QVZs յաւուրն Y յաւուրս յիւրաքանչիւր N մեղացն U մեղանացն λ մեղաց V մեղանացս cfhlp զմեղանաց C զպարտ G_1QZs զպարտիս UVh պարտս

93 U ընութիւն σ ընութեանն

94 W բանաւոր (Y բնաւորապէս r բնաւորար) փխ Բնաւորարար ηωb աւղերձեալ

95 A համար ուղղ. անհամար Φ համար OPVZδikrst թիւրոց S բուրուց

96 G_1 որք B աւրինաւորին ուղղ. ի նորին MNWZγabgs ի նորին փխ աւրինաւորին

Rs *ի նորին* սրբ. (σ սրբվ.) *աւրինաւորին* Γ *աւրինաւորին* սրբ. *ի նոյն աւրինաւորին* Φ *ի նորին աւրինաւորին* bgl չիք *ի* QZs *յանդաստանս*

98 Φ չիք *քո* Y *վկայութեանդ* G_1LPUVZ չիք *որ* G_1K *մարդկան* n *մարդւոյ* սրբ. *մարդոյ* s *մարդոյ* սրբ. *մարդկան*

99 HLMNUVtx *չարին* s *չարին* սրբ. *չարի* Nx չիք *են* V *արձանացեալք* N ե *ի մանկութենէ* r *մանկութիւնէ*

100 AK չիք *Զի* BC *որ* սրբ. *զի որ* αηφω *որ զի որ* σ *զի որ* սրբ. *որ* U *որ զոր* L *զկատարեալն* LMNSXYu *մաքրութիւն* Z *մարդկութիւնն* փխ *մաքրութիւնն* s *մարդկութիւնն* սրբ. *մաքրութիւնն* t *զմաքրութիւնն*

101 LSXYδ *կենաց* a *կենացդ* սրբ. *կենացդ բանի* h *զկենացդ* LY *բանիդ*

102 cp չիք *եւ* Hs *ըստ* փխ *ընդ* N *բնութեամբ* QZ *բնութեանս* Wik *բնութիւն* N *զուգակցեալ* փխ *լծակցեալ*

103 r չիք *առ իմս ստութիւն* G_1Ufhn *իմաստութիւն* փխ *իմս ստութիւն* FV *իմ* սրբ. *իմս* KR *իմս* սրբ. *իմ* A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի HL-QTWZαδηϑμτφωΣqsu ձեռագրերից, ունեն *իմ*

104 γkr *եթէ* Yλ *մեք ինչ* G_1ϑω չիք *ինչ* F չիք *մեք* A *չունել* սրբ. *մեք չունել* G_1V *չունիլ* HKλ *ոչ ունել* LU *չունիմք* SXY *ոչ ունիմք* T *առնեմք* սրբ. *առնել*

105 λ *և խնկեալ* N *խնկել* U *խնգել* p *խնգալ*

106 ΑΓΦa *ստութենէ* սրբ. (Φ սրբվ.) *ստուգութենէ* (Φ *ստուգութենէ* H *ստութենէ* r *ստուգութիւնէ*

107 r *ողորմութիւն* փխ *մոլորութիւն* Q չիք *եւ գժնդակ անիրաւութիւն* N *գգժընդակ* ϑ *գժնդակութիւն* սրբ. *գժնդակ անիրաւութիւն*

108 δ չիք *յիս* ω *ողորմութեամբդ*

109 h *քաղցրութեամբ* r *քաղցրութիւն* S *աղբեր* n *աղերս* փխ *աղբիւր* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի G_1KMXYβδλωagrs ձեռագրերից, ունեն *աղբեւր*

110 k *միայնդ* ωkr *աւրհնեալ* N *ամենայն* Γ *յամենայնի* A *յաւիտեանց* սրբ. *յաւիտենից* KQas *յաւիտեանս* LPSTXασ *յաւիտեանս յաւիտենից* λ *յաւիտեանց*

111 LOTYδηϑτωΓh չունեն տողը

ԲԱՆ ԺԶ

Վերնագիր.

TYτoqu չունեն *Բան* նշում c համարակալված *Զժ* փխ *ԺԶ* G վերնագիրը չի պահպանվել EKNRWZασωbimoux վերնագիրը կրճատ Tδηλgn համառոտագրությամբ β կրճատ և համառոտագրությամբ L *Նորին Գրիգորի Նարեկացոյ* փխ վերնագրի Ubt *հեծութիւն* r *հակողին* MPUVWXYΣh *բան* A *սրտէ* V *սրտի*

1 m *բարէգութ* փխ *բարեգործ*

2 V չիք *է* GNQSbhms *է ներողութիւն*

3 bγ *է բժշկութիւն* γ *է առատութիւն* e *առողջութիւն* փխ *առատութիւն*

4 V չիք *են*[1] ABGKLOQβΓΣΦag *միայնւոյ*

5 N *քո պաշտպանութիւն քո քաւութիւն* M *պաշտպանութիւնք*

6 H *անիմանիք* փխ *անիմանալիք*

7 g տողն ունի լուսանցքում N *արեւեստք*

9 Γ չիք *եւ*

10 N *քան* փխ *Քանզի*

11 S *մտմտութեան* (Y *սրտմութեան* Z *տըրտմութեան*) փխ *սրտմտութեան* h *սրտմտութեանն*

12 KU *քանզի* փխ *Վասն զի* GNUfh *գրաւել* Zδs *մասամբ*

13 QUV *վեր* tx *պատկերդ*

14 UZ *զորքանութեան* d *զորքանութիւն* Z *կշռութիւն* r *կշռութեանն*

16 S *անտրրափակ* Set *ընդյարձակութիւն* KSΣqt *զաւրութիւն* s *զօրութիւն* սրբ. *զօրութեան* U *հաստու*

17 U չունի տ. 17—18 N *անփոփոխելի* (SW *անփոփելի* δ *անանփոխելի*) փխ *Անամփոփելի* o *բացարձակութիւն*

19 Z չիք *ըստ մարգարէին* s *ըստ մարգարէին* ունի լուսանցքում N *յայդ* փխ *յայգ* HΓΦ *զստուեր* U *զերեկս* փխ *զստուերս*

20 LX չիք *կամաւ* S *տարտարոսն* r *արգելանացն* U *բանդից* m *բանդի* սրբ. *բանտի*

21 K *որում* LSV *մաղթանաց* U *մախանացն* փխ *մաղթանացն* HPVYZβδηλghos *ախեալ*

22 r *գերել* LSY *զմթերացն* Zs *կապուտն* S *վտանգելոցն* փխ *վտարանդելոցն* K *ոգւոց* LS *հոգոցն* (*հոգւոցն*)

23 i *առ սէրբ* սրբ. *առ սուէրբ* Z *յաղթանակ* t *յաղթականդ* h *յաղթական հոգոց* Q *բանից*

24 U *զկապս* Z չիք *սատակման* N *սատակմանուն* փխ *սատակման մահուն* UVZγ *մահու* s *մահու* սրբ. *մահուն*

25 H *կար* (Z *կարիս*) փխ *կարծիս* s *կարիս* սրբ. *կարծիս* AGHQUΓΦ *ցուցեր* փխ *ցրուեցեր* CΣ *ցուցեր* սրբ. *ցրուեցեր*

26 L *անզնդամ* փխ *զնդամ* P չիք *զնդամ* h *դըժւարին զընտանաւ վիհս* V *ի վիհս* o *վիհիս*

27 S *տղմասիկք* λ *գփոյս* r *յիրկայթս*

28 h *վիրաւորեալս* U *սլաքաւ* Σ *սլագաց* r *բանսարուին*

29 K *տէր*

30 g *լոյս* Q *խաւարելոց* փխ *խաւարի* HΓ *աւրհնեալդ* փխ *աւրհնութեանդ* K *աւրհնութեան*

31 Γ *ողորմեած*

32 bgmqs *անպատումն* ABEFGHKσΓΣΦ *անճառ անքնին* (*անքննին*) C *անճառ անքնին* սրբ. *անքնին անճառ*

33 HZ *Յովբայ* փխ *Յակոբայ* s *Յովբայ* սրբ. *Յակովբայ*

34 LTαηθστφ *անհնարիցդ* βμ *անհնարից* սրբ. *անհնարիցդ* H չիք *ամենից*

35 λ *հուրդ* ABEGτΓΣΦ *զխոխ* Cn *զխոխ* սրբ. *զխոխս* μ *զխոխս* սրբ. *զխոխ* x *զճոխս*

36 Gδλ *ընթհանրական* SZcfhp *ընթանրական*

K *թափանցանցութիւն* UVZλhx *թափանցութեան* r *թափանցանցութեանն* N *խորհոյ* UV *խորհրդոյս* Y *խորհրդոց* ω չիք *խորհրդոյ մեծի*

37 t *յիս* ABEFGHUZωbghms *յողորմութիւն* C *յողորմութեան* սրբ. *յողորմութիւն* K *ողորմութեամբդ* V *ողորմութիւն* γΓΣΦ *ողորմութեամբ* σx *ողորմութեան*

38 U *և ի*[1] L *ներութեան* (N *նեղութեան*) փխ *ներողութեան* KV *քում* W չիք *քո* G *հաստուցումն* սրբ. *հաստուցման* Zs *հաստուցումն*

39 NOh *յերկայնամտութեան* Zs *յերկայնմութիւն* N *քան թե* NZs *համաստութիւն* τ *համստատութեան* փխ *հաւաստութեան*

40 MP *կշռես* ABEGHKMPβλΓΣΦg *զմեղաց* CFR *զմեղաց* սրբ. *զմեղանաց* Z *զմեղացս* s *զմեղանացս*

41 SX *յարդարութեան* hr *արդարութեանն*

42 LSXY *առակ* փխ *առ սակ* QVZγδacfhlopqstx *սակս* Uikr *սակաւ* փխ *սակ* Wβ *սակ* սրբվ. (β սրբ.) *սակս* d *նախնումն* UV *նուաղեալ է*

43 V *վերջնոյն* ho *վերջնոցս* η *յոյժ* սրբ. *յաւէտ* A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի FGKMORSTσΣbcmqu ձեռագրերից, ունեն *է ծանրակիր*

44 d *բարութիւն*

45 U *յունկան* FLSY *ամբարձելոյն* h *համարձելոյն*

46 λ *բարց* h *մեղուցելոյս* ABCEFGNOQW-YημσωΣbqru *զհողմն* K *հողմն* սրբ. *հողմ* X *զհող մահու* (*զհողմ ահու*) փխ *զհողմ մահու* g *զհողմն* սրբ. *զհողմ* h *զխողմ* N չիք *մահու* Zs *խռովութեանս* ch *խռովութեանն*

47 L *խաղաղական* (U *խաղաղարար*) փխ *խաղաղութեան*

48 K չիք *յամենայնի* λ *յաւիտեանս յաւիտենից* K չիք *յաւիտենից*

49 GKOSWYλ չունեն տողը

ԲԱՆ ԺԷ

Վերնագիր.

o գլուխն ընդօրինակված է երկու անգամ

TYτo$o_1$qu չունեն *Բան* նշում o չունի համարակալում EKNRWZαβσωbcgmo$o_1$qtux վերնա-

գիրք կրճատ L Նորին Գրիգորի Նարեկացւոյ (P Նորին Գրիգորի Նարեկացւոյ բան խաւսք ընդ աստուծոյ) փխ վերնագրի M վերնագրի փխ կետեր Tδλμn համառոտագրությամբ Uσb հեծութիւն KUVXYΣhr բան V սրտի Z սրտէ

1 Zs զխնամակալդ աղաչեմ N վտանգաւորացս WΓb վտանգաւորացդ

2 UVWλq տարժանելեաց Zτq թաղծութեանց U վտանգից փխ վշտացելոց

3 U չունի տողը t և մի Y յաւելուլ M ի հեծութեանս h եծութեանն G ցաւս

5 ω չունի տողը o_1 տ. 5-ի փխ ունի տ. 6 և ընդհակառակն Φ դատապարտեր ուղ. դատապարտել

7 hq զխարուածեալս

8 Uβep գլորել Φf գլորեր (f գլորեալ) ուղ. գլորել a զանգեալ

9 M կործանել

11 N տ. 11—13-ի կարգը խախտված՝ 13, 11, 12 β տարագրել

16 U ալեկոծել r ալէկործեր PUWYikr զփըքացեալս փխ զրքացեալս

17 Nfh սասանեցուցեր U սասանեցուցանել ABFGHKPSUMXYμadikmnoo$_1$ զդղորդեալս C զդղորդեալս ուղ. զդղրդեալս

18 ho$_1$ շփոյթեր

21 U կաւշեր փխ գաւշեր

22 NP կորուսաներ (VYβfh կորացուցաներ δ կորացուցեր) փխ կուրացուցաներ

23 W զարհուրեցուցանել φ զարհուրեցուցանել ուղ. զարհուրեցուցաներ H զյափշեալս

24 R զխարշատեալս ուղ. զխաշատեալս γf-koo$_1$ զխաշատեալս h զճարշատեալս i զխաչատեալս փխ զխարշատեալս

25 Zstu զհիւանդացեալս փխ զհիւանդս

26 FYor ծանրութեանց N ծանրութիւն t զտկարացեալս փխ զտկարս

27 fhlx անաւր փխ անուր Z յաւելոյր στ յաւելուլ N կարկամել

28 U հեծութեանն

29 Lω ուժգնակի փխ ուժգնապէս C վարեացես Z հողսս

32 o_1 չիք առ փոշիս

33 P հարկանիր փխ ընդհարկանիր k ընդհարկաներ Y առ փխ ընդ, փոքրյս o_1 փոքր ωt փոքունս

34 Y լոյս Roo$_1$ ստորականիս (U խաւարս h ստորնակիս) փխ ստուերականիս A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի L ձեռագրից, ունեն ըստորնականիս փխ ստուերականիս

35 Z առ փխ ընդ q ի (փխ ընդ ի) ուղ. ընդ UZhlox չիք ի K ի բնէ ուղ. բնէ s բնէ ուղ. ի բնէ AUZ չարս

36 β աւրհնութեանդ

37 U դառնութիւնս

38 ABEFGHMΓpx անարգեալս CKΦ անարգեալս ուղ. անարգիս Σ անարգիս ուղ. անարգեալս

39 Q զանգուածոյս Σ զանգուածոց

40 RWλbg տղմոյս KMSΓΦp երկրայնոյ δ երկրայոյ l երկրայնոյ

41 L լայնութիւնդ փխ լիութիւնդ V չքատար փխ չքաւոր

42 β անկապոյտ h տառապելոյս

43 o_1 բարութիւն s բարձրութիւնդ ուղ. բարութիւնդ

44 Γ ով ուղ. ով ոք

45 UV ընդ փխ ի HγΓΦ ծագմանէ K ծագել արևուն փխ ծագման լուսոյն LO լուսոյ ACE խիթամթանալ ուղ. խիտամթանալ B խիթամթանալ ուղ. խիթայ մթանալ EKORUZΓ խիտամթանալ (lr խիթմթանալ) փխ խիթայ մթանալ s խիթայ մթանալ ուղ. խիթամթանալ n մթանայ

46 γλ չիք եւ KVZsru ընթերակայ o_1 ընթերակաց փխ ընթերակաց FSϑ մահանալ ուղ. և մահանալ Eτbfloo$_1$pqs և մահանալ

47 HUZo$_1$ ազատութիւն h ազատութեանն

48 H չունի տողը r շնորհեաց

49 h փրկութեանն

51 N աւրհնութիւն Y չիք եւ տարագրիլ

52 Y չունի տողը h բժշկութեանն

53 Y չիք կամ լիութեան

54 a յաճախութիւն ուղ. յաճախութեան r յաճախութեան σ քախցնուլ

55 r չիք գետոց AEFGγ հոսմանց (o_1 և հուսանաց) փխ հոսանաց C հոսմանց ուղ. հոսանաց

56 LQVikr գթոյ

57 H և կամ ABEFGHKΓΣΦ աստուածային C աստուածային ուղ. աստուածեան L աստուածութեանդ փխ աստուածեան

58 U ախտացելոյս Z ախտացելոցն ar մարմնոյ l բորոտութեան

59 Q ողւոյս s վտանգիւ

61 KSTWYβδϑστefhloqtux աչացաւացն (V աչացաւոցն o_1 աչացունացն) փխ աչացուացն M աչացաւացն ուղ. աչացուացն m աչացուացն ուղ. աչացաւացն CO նեղելոց ուղ. նեղեցելոց N նեղեալոց r նեղեցելոյց A B E H K MRVαφΣΦcdefikop ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները ունեն նեղելոց

62 n մեծական փխ Մեծակական

63 ω Դաւթի անուանեմ e անուանիմ U Դաւթա

65 g ռաբբիկ o_1 ըռաբի

66 W գիտելով abm գիտելոց S գիտելոյ միայն

67 Y դաւանեմ և հաւատամ

68 Z ի ձեռինդ Hδ ձեռին KRWβλhmoo$_1$ միայն ձեռինդ (o_1 ձեռխդ) ձգմամբ (o_1 ձգման) O ձեռինդ միայն ձգմամբ ուղ. միայն ձեռինդ ձգմամբ ABEFGHσΓΣΦbg ձգմամբ միայն s ձգման ACFGHΓΦ հըպատակութեամբ փխ տպաւորութեան BEKMSUVXYZαδikrs հպաւորութեամբ Qs հպաւորութեան Σ հպաւորութեամբ ուղ. հպատակութեամբ ուղ. հպաւորութեամբ

70 ω չիք մեծու

71 N ունիմք W քում t չիք քո LUt իմս O բժշկութեան

72 LZs եթե (եթէ) YPVγλ խորոց ինչ SX կասկածանաց խորոց ինչ o_1 ճորոց F կասկածաց ուղվ. կասկածանաց

73 Cμ երկմտութեան ուղ. երկմտութեանն Oω LPTUαδηϑσφefiln երկմտութեանն երկայնմտութեանն (V երկայնմտութեան) փխ երկմտութեան r երկմտութիւն σ նշաննակ Σ նշանակ ուղվ. նշանակէ

74 MOfhx ողորմութեան

76 τ չիք եւ ABEFGHKσΓΦ կարող ես փխ կարես CΣ կարօղ ես ուղ. կարես η կամիս փխ կարես K արարիչ

77 PQZano$_1$st բանիւ

78 KSX հաւատոցն n հաւատո ABEFGHKXαδΓΣΦaoq լծակցեմ C լծակցեմ ուղ. լծակցիմ

79 H մինչն EH ինչ (KNx մի ինչ) փխ մինչ A բացակաթեամբ (սղված տառերի փոխարեն ունի պատիվ նշան) H բացակութեամբ

80 K լինելոյ

81 Nλ ազդեալ Q կարողութեամբդ

82 o_1 յարութեան No$_1$ բժշկութեան

83 Kλho$_1$ վերին φ կազմելով փխ բազմելով

84 s և ի ուղ. ի Q երկիրն Z երկրի s երկրի ուղ. երկիր ABFGOYσanqtu բաւանդակ N բովանդակն U բաւընդակ Zs բաւական փխ բովանդակ p բովանդակ ուղ. բաւական

84—85 o բովանդակ առ ուղվ. բովանդակապէս

85 Y առ ի β սքանչելութիւն հրաշիցն L սքանչութիւն No$_1$ սքանչելութեան Tμ հատուցանել ուղ. հաստուածել η հաստուածել ուղ. հաստուցանել φ հաստուածել փխ հատուցանել

86 W շնորհեացն γ բանի o_1 չիք քո AEFGHϑστΓΣΦ վճռի BC վճռի ուղ. վճռեաց RVZou վճռաց αm վճռեաց ուղ. վճռաց μ վճռեաց ուղ. վճռի s վճռաց ուղ. վըճռեաց

87 FV պտունիկն

88 LSX հարիւրից Ut հարիւրոց K դինարից o դինարաց HΣ շնորհաբաշխութեան Q շնորհակալութիւնք փխ շնորհաբաշխութիւնf W շնորհեաբաշխութիւն Zams շնորհաբաշխութիւնք

89 d բարութեանց N ողորմութեանց փխ երանութեանց d երանւութեանց

90 HN որ ի Q որ ուղ. որ ի QZλσ յաճախ o_1 յաճախին ABCEΓΦ ընդձեռեալ FGNORVWλik ընձեռեալ Hη ընդձեռել Zs ընձեռելն μ ընձեռել ուղ. ընդձեռել ω ընդձեռել ուղ. ընձեռել Σ ընդձեռեալ ուղ. ընդձեռել η փառատրիս փխ փառաւորիս

91 λ շատ N մատուցեալ W մատուցանելով

92 M յառաւել Mμ ողորմելն NQ ողորմեալ PTUVehiklmnpqux ողորմիլ

93 δ և ի LMNSTUαβφωiknr յայսքանս μ յայսքան սրբ. յայսքանս S բարիր δ զբարիս RSXo իրաւամբ

94 B յամենայն սրբ. յամենայնի տէր E յամենայն HTVγηϑλστωΓΣΦq ամենայնի N ամայն փխ ամենայն QSαβμsu ամենայն սրբ. (βu սրբվ.) ամենայնի տէր p ամենայն սրբ. յամենայնի HTVγηϑλστωΓΣΦq տէր (γ տէրդ) գոլով A հաւասորդ սրբ. հաւասարորդ b հաւասորդ

95 Y ունին SXY մերովս δ մերում

96 A անճառեալդ սրբ. անճառելեալդ B անճառեալդ h անճառելեալդ Z ձայնիւ փխ ձրիւ K մերայնովքս PSWXYαδφbcfgiklr մերայնեաւքս Tβλdfmnpqtx մերայնաւքս e մերայնեաւքս սրբ. մերայնաւքս

97 K երկրաւորս, զվախճանն (փխ զանվախճանն) սրբ. զվախճանդ Z զանվաղճան g զանվաղխճանն

98 U մեծագրել λ մեծ գրել o_1 մեծագրեա s մեծ գրեալ V վեհ

99 f այս տողից մինչև բան ԺԲ տ. 36-ի զստեղծչիդ բառը ներառյալ ուշ գրչությամբ UVWc տուչութեան ηϑλστntx տըւչութիւն a տուըչութիւն C փառաւորիլ սրբ. փառատրիլ Z փառաւորեալ σ փառատրիլ սրբ. փառաւորիլ A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի KMNOQRVWβγδηϑλτωa$f_1$ghmoo_1x ձեռագրերից, ունեն փառատրիլ k ամբարտանիս փխ ամբարտաւանիս

101 a ունիս սրբ. ունողիս

102 f_1s երախտեացդ Zf_1s քում պարգևացդ

103 b նովին F չիք իսկ LOPQSWYΓo սակաւ (R սակավ ω սակաւովն) փխ սակով N սակովն QSY սիրել QSYZs նկարագրեսցի (f_1 նկարագրեցի) փխ կարգեսցի

104 o_1 չիք քեզ K յաւիտեանս փխ յամենայնի V յամենայնի յաւիտեանս σ յամենայնի այժմ և յաւիտեանս

105 KLNOSUXYZΣa$f_1$ikrs չունեն տողը:

ԲԱՆ ԺԲ

Վերնագիր.

ARTUo չունեն Բան նշում A համարակալում չունի EKPRSWβσabimqtux վերնագիրը կրճատ L Նորին Գրիգորի Նարեկացւոյ (N Նորին հսկողի Նարիկեցո վարդապետի) փխ վերնագրի M վերնագրի փխ կետեր Tδλωns համառոտագրությամբ Ubt հեծութիւն Sr հսկողին PUVXYασΣhr բան f_1 չիք բանի r չիք ի H չիք սրտից SZ սրտէ V սրտի

1 W ծնունդ X մեղաւորաց փխ մեղաց

2 FG անհամար փխ անսահման n սահման Oωikt բիւրոց h բուրուց Cs քանքարաց սրբ. քանքարոց HMαβλφbcdepr քանքարոց μ քանքարոց սրբ. քանքարաց

3 K հատուցանել r խմում փխ ի միում

4 Y չիք ոչ FNVZγf_1s եթէ NVh չիք առ U ի փխ առ NWZγΓ փոքրութիւն f_1s փոքրութեան MOΣu ներութիւն սրբ. ներողութիւն δωs ներողութիւն

5 Hφ չիք առ H լինութիւն փխ լիութիւն σ պատատիմ փխ պաղատիմ

6 QUs ոչ էի փխ Որ չէի

7 U ոչ մաղթեցի

10 N կարդացեալ իմ

11 b տ. 11-ի փխ ունի տ. 12 և ընդհակառակն u տողն ունի յուսանցքում՝ ուշ գրչությամբ N համհամբարձեալ W համարձակեալ փխ համբարձեալ N ձեռին k ձեռս

13 U կերպարանեալ փխ կերպացեալ V ձայնիւ δ ձայնի

14 Nλ հեծեծել Q հեծեալ սրբ. հեծեծեալ

15 H գիտացեալ s դիտելով փխ գիտելով HUV զարդէն (LP զարդին) փխ զարդեան δ դիտուածոյս փխ դիպուածոյս a դիպուածս H ոչ անտեսեցեր

16 K նախահայեաց աչաւքդ N նկատել A զպաժապարտիս ABEFGHKUφΓΦg չարագործութիւնս C չարագործութիւնս սրբ. չարագործութիւն X զչարագործութիւն Σ չարագործութեանս

17 a արարեալ h բարեբարեալս փխ արարեալս

18 H յանձնանձեալս

19 Γ կորացուցէ փխ կորուցէ QVWγηλabc$f_1$hlmnpsx հարուածք WYf_1h գիտ

20 N ներողութիւն Q ներողութեամբ V ներողութեանդ Mγ լուսոյդ r լոյսոյ

21 h կարծրութիւնս Lt բարեբարութեանդ փխ բարութեանդ Q բարութիւնդ Y բարութեամբդ d բարւութեանդ

22 ω մսեղիս մահացու F մահացուս MΦ մսեղինիս f_1 մսղեղիս LPXY ամենակատար LPSXY լրութեանդ λ լիութեան փխ լրութեան h լրութիւն r լրութեանն

23 H տկարութիւն NQ$f_1$ikrs տկարութեանս a նիւթ r անպարագրելիդ փխ անպարտելիդ AEHMNQRTUVYoqx բարութեան փխ բարձրութեան B բարութեան սրբ. կարողութեան CGK բարութեան սրբ. բարձրութեան hr բարձրութեանն

24 LS զկարկամեալս U զկարկառեալ փխ զկարկամեալ LS բաղուկ

26 β մինչի ի K էի ի U փափկութիւնն K և զպտուղն Wo զկենաց պտուղն

27 LPa չիք ի կոր Nh չիք կոր AGORUϑhlpr կնոջ BC կնոջ սրբ. կնոջն S կնւոջն

28 N կաց βk անուղելի r թշուառութեան

29 AFGRSTσω կփմամբ (Σ կափմամբ f_1 կրթմամբ ik կրըմամբ) փխ կըմամբ BCτΓ կփմամբ սրբ. կըմամբ ϑμ կըմամբ սրբ. կփմամբ A սատանական սրբ. սատանայական NRor սատանական C կապանօք սրբ. կապանօքն ABEFGKUVXYμφΓnor ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն կապանաւքն

30 KNβφq զերկնայնւոյդ a զերկնայնոյդ h_1 երկնայնոյդ B ընկալցիմ

32 N բարձրասցուսցես P բարձրացուսցես սրբվ. բարձրայցես V բանաւոր խոնարհ W անկեալս

33 b ծաղկացուսցես Ubckm բարէկրաւնս (W բարեկրաւնսն) փխ բարի կրաւնս S կրօն λg վայելչութեան h վայելչութեանն

34 ACFNSTXYαβγδηϑλμστadeghikmp սատուածարանութեանն U աստուածարանութիւն

35 Γr զի ի փխ զ'ի Uϑστ զծնէ փխ զ'ի ծնէ W զծնէ e չունին β լուսարան փխ տեսարան

36 N զստեղծիդ V ստեղծչիդ W զստեղծիչդ h ստեղծիչդ Wβλ նկատել Q կերպ սրբ. զկերպ FLSTXYZαγδηϑμφωτΣs ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն կերպ

37 N պաշպան

38 Y ակն ակնարկեալ A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի Tαγδτφ ձեռագրերից, ունեն խնամաւք δ սիրոյդ

40 Nik գոութիւն (գոյութիւն) փխ գոյաւորութիւն S լուսոյ քո ABCEFGMQSUXYZδλφΣbceghklqtu հաստատեսցես փխ հաստեսցես

41 H երկուտասանամեայ W երկոտասանամենա r չարաւք W չարչարեալս U վտանգին փխ վշտագին cfhnpx տանջելոյ

42 Z գետոց s գետոց սրբ. գետովք h մեղանացն N հեղեղիս br հեղեղեմ

43 ϑτ նայեաց փխ Հայեաց s ամենամատոյց սրբ. անմատոյց

44 Rh քղանցգ (h քղանցք) սրբ. քղանց VZηdho քղանց l քղանձք s քղանց սրբ. քղանցք M ձեռնաստեղծականք S ձեռաց ստեղծական (U ձեռագործականք) փխ ձեռաստեղծական Vφ վերարկու ի L ձորձոց

45 Z հրաշիցն V ուրէք

46 L աւծմամբ փխ աւծութեամբ N եղով V իւրոյ փխ իւղով a եղով c իւղոյ r պարտաժապարտս

47 Γ մատուցել KNbgm ոտիցդ a ոտից սրբ. ոտիցդ q ոտիտ ABHLSU զաշապարդ β զարշապարսդ ω զարշապարացդ

48 ABEGHΓΣΦ զկաթիլն CK զկաթիլն սրբ. զկաթիլս FLQUVYZλast զկաթիլ W կաթիլս ABEGHKΓΣΦ աչիցս C աչիցս սրբ. աչացս W աչաց N ընծաեցուցանես

49 h չիք Այլ Whp զանբիծս f զամբիծս W զհաւատս c ամբարձման K բաղկացս սրբ. ձեռացս M բազկաց V ձեռացս փխ բազկացս φ չիք բազկացս

50 φ չիք Ստոյգ դաւանմամբ V չիք դաւանմամբ հոգւոյ FSXYZ հոգւոյս (հոգոյս) r ողջոյնիւ

51 η շրթանցս

52 X խառնել Kλ հեծութեան t հեծութիւնս EQabcdfkmnoqux ընդ աղբերցս FRS աղբերցս սրբվ. (RS սրբ.) ընդ աղբերցս Z ընդ աղբերացն s ընդ աղբերացս ΗΓΦ աղբերս KLτ աղբերց UVZ աղբիւրս ϑ աղբերց սրբ. աղբերցս g աղբիւրցս h աղբերացս ηω արտասուացս

53 Vμ հոգւոյ Γ ոգւոյս

54 Kh մեղաւք β մեղաւք սրբ. մեղանաւք U ոգւոյս N գովութեան փխ գոյութիւն

55 goqtux ի փխ եւ W կայից սրբվ. կայն KLαδλφ միայնակ կողմամբ (u միայն կողմամբ) փխ միայնակողմամբ Zas միակողմամբ OYfhlnp հետաւք

56 SXYδ գործոյն ηϑμφΓΦ նհանջմամբ σ նահանջմամբ սրբ. նհանջմամբ

57 h զհետեակնն փխ Զհետեւականն U բարձողութեան γ բարձրութիւն փխ բարձողութիւն c բարձողութեամբ L շինուածոց Y մարմնոյն

58 Γ կենացս սրբ. ծառոյն կենսաթողիչ (փխ ծառոյն կենսառիթ) H կենսաթողիչ փխ կենսառիթ W կեանսառիթ Γor պտղոյն QZs խափանեցելոց

59 U պատրաստեսցես փխ Պատսպարեսցես a պատրաստեցես սրբ. պատրաստեսցես

60 OSλcdefhiknr միայնդ R միայն սրբ. միայնդ Pn հնարաւոր

61 ΗΓΦ զփառաբանական (h զփառաբանաբարն) փխ Զփառաբանաբան L հաստուածոյ փխ հաստատուածոյ N հաստատուածոց O ի քէն սրբ. առ ի քէն R առ ի քէն

62 LSYδΓ խամրացոյց W ամրացոյց փխ համրացոյց FGNRYβλσφikor հողմն Hγ-ΓΣΦ հողմք

63 O հոգւիդ ABEFGHKUVl ազդել Cη ազդել սրբ. ազդեալ δ ազդեա NZcs մեծ N դողութեամբ փխ ողորմութեամբ

64 ACPRUVWZβγcdefhikopqux ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները ունեն յաւետարանին Nω բժշկելոյ h բժշկեցելոյ

65 ABEF հրաշափառ (λ հրաշապէս) փխ Հրաշափառապէս C հրաշափառ սրբ. հրաշափառապէս

66 R խոստովանութիւն սրբ. խաւսողութիւն W խոստովանութիւն փխ խաւսողութիւն h անսաթաքելի

67 UV կարեաւք փխ կամ չարեաւք HWΦehiklmqrtux չարեաւքս Σ չարիւքս N չիք ախտից HLNPSVWYZβγδλωbcgmnqstux անկողնոց K անկողնոց սրբ. ընկողնոց o անկողնոյ

68 Φ դի կենդանի սրբ. կենդանի

69 APQUγΣΦa կարկեցեալ (Hh կարկեցեալս) փխ կարեկցեալ BC կարկեցեալ սրբ. կարեկցեալ L ի մուտս փխ իմուտս W իմում a իմումս սրբ. յիմումս γ թըշուառութեանս Γ թշուառութեանն ACNOQZβabdlmo քքուաց Bλ քքուայ սրբ. քքուանաց R քքուանաց սրբ. քքուայ n քքուալից փխ քքուանաց

70 W չիք Ով, բարերարիդ փխ բարերար Որդի

71 UV արհնաբանեալդ, ցողով (V ցօղով) աշաց β ցողով սրբվ. ցօղով h ցողով S կենդանութեան p կենդանութիւնն

72 S որպէս (Y որ) փխ Իբր ABEFHMUWXYZλμωgs չիք ի γ յանշնչականն

73 V դառնացողիս γ դառնացող Q գփի V գրոյ

74 UV բարձրելոյն Σ աստուծոյ փխ բարձրելոյ

75 P չիք զիս Qh լոյսդ Q քում C նշողից սրբ. նշուլից R նշուղից սրբ. նշուլից Tαηbdhklmoqx նշուղից A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի MOVYZηϑμστωgins ձեռագրերից, ունեն նշողից

76 S աղիորմ փխ աղիողորմ σghl աղիողորմըն V թշուառութենէ m ձայնն

77 FTWXYγδλωcefghiklmopr այրոյն σ արտոյն UV միամաւր մեռելոյն β միամաւրն δ միամաւր

78 MQRTUVWZημτωΣabgmnorstu ձեռագրերից բացի, այս տողն ունեցող բոլոր օրինակները ունեն տատանման M կսկծմամբ փխ կոծմամբ

79 ikr հոսմամբն Zh տուատանաւք OTWXYαδωbglru ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած օրինակները ունեն տխրութեան

80 W վերստին փխ վերջին B հեծութեանս Zλ հեծութեամբ

81 U վհատելոյս փխ յուսահատելոյս H քաջալերութիւն KUr մխիթարութիւն N գթաց Vωcs բանիւդ

82 b բարի սրբ. բանի NOVηλωcefhpqtx ստեղծիչդ

83 M չիք գերի բազմաց ողբալի

84 N որովք r չիք ընդ FGQRWYβγδλσωacglmor պատանոյն V կենդանացելոյն Y ծնողի h զափոփանս

85 V հոգիս A ընկալոյ C ընկալոյ սրբ. ընկալոյց ω սմին փխ Նմին

86 Q անզգայեցելոցն Zaior անսգայելոցն s անզգայելոցն սրբ. անզգայացելոցն

86—87 UV և հեղձամղձուկ քարակոշկոճ

87 ABEUV հեղձմղձուկ C հեղձմղձուկ սրբ. հեղձամղձուկ k հղձամղձուկ ABEFΦ արանցն փխ անձանցն CΣ արանցն սրբ. անձանցն h գիսակխոփ u հերանցն սրբ. հերացն

88 E վայրէներէս AEFMη բանդագուշացն BCGμ բանդագուշացն սրբ. բանդագուշելոցն N բանդագուժելոցն γ բանդաքուշելոցն ΓΣΦ բանդագուշանացն lt բանդագուշելոց UV ողորմելոցն

89 r զանոտին փխ զնոսին

90 U հերքել Z զգուտս (փխ զգունդս) սրբ. զգիւտս s զգունդ LQSVWXYγ չարեացն Z չարեաց s չարացն սրբ. չարեացն ABEGHLOSXYδΓΣΦ ապականողացն C ապականողացն սրբ. ապականողաց μ ապականողաց սրբ. ապականողացն V խոբանս

91 W հոգի

92 V լքեալ փխ Լցեալ Zas շնչոյ L չիք ըղձեցմամբ անդամոցս

93 nqx զխելագարեալ K զամենաթշուառս nqtx ամենաթշուառս

94 S գերեցել ω գերեցեալս R դժոխարնակ սրբ. դժոխարնակաց Wω դժոխարնակ N դժոխականացն վտանգելոց փխ դժոխարընակաց վտարանդելոց SXYω վտարանդելոցն ω հոգոց

95 ρ [վտան]գի բառից մինչև բառ ժթ տ. 40 ներառյալ ուշ գրչությամբ

96 o չիք քոց ikr ծագեա զլոյսդ

97 GLPRSUXβγλbchikp_1n աւձտողին W աւձղողին δ աւձղողին սրբ. աւցտողին

98 FSk զաղտնորոգայթ սրբ. զաղտնի որոգայթ Zγfp_1r զաղտնի որոգայթ s զաղտնի որոգայթ սրբ. զաղտնորոգայթ x զաղտնորոգայթ ABFGHKWΓΣΦγ աններեւոյթերեւակ (L աններեւոյթ V աններեւութերեւակ) փխ աններեւութերակ EPQSUYμp_1t աններեւոյթ երակ MOTXZαβδηωabceglmnoqsux աններեւոյթերակ Rσ աններեւոյթ երեւակ սրբ. աններեւոյթ երակ f վիրիպակ N վրիպարակահետ փխ վրիպակ արահետ

99 NQVWβγabgt զարշութեան r մեղաց ABEGLNSUXYΓ ջրգողացեալ C ջրգողացեալ սրբ. ջրգողեցեալ FHV ջրգողեալ K ջրգողեցեալ սրբ. ջրգողացեալ

100 Σ ոգւոյ L վտանգի փխ տագնապի

101 LSXY զծածկելեացն Z զծածկեալն cefhlq զծածկեցեալսն u զծածկեալսն H չարագործին KLNPUYδabgin թիւնիցն OXωclp_1 թիւնից W նիւթիցն փխ թունիցն β նիւթից սրբ. թունից fh թունից H յայտուցմունս p_1 այտուցմունքս

102 ABCEFGKϑτΓΣΦ ինքնահաւոր փխ ինքնաւորդ H ինքնաւուրդ PUp_1t ինքնաւոր γ ինքնաւորդ սրբ. ինաւորդ կրկին սրբ. հնարաւոր σ ինքնաւոր սրբ. ինքնահաւոր ABCEFGKPTUγϑστΓΦt զաւրեղութեամբդ Hω զօրութեամբ Σ զաւրութեամբդ p_1 զաւրեղութեամբն ω ողջացուցես փխ առողջացուցես

103 U տարազացեղիցն փխ տարազս ցեղիցն CR մահացուցանողաց սրբ. մահացուցողաց ω մահացուցանօղ A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LNOPQαβγφabcdfikmno$p_1$rt ձեռագրերից, ունեն մահացուցանողաց

104 U ուրականաւք gp_1 իւրականեաւք LP կորստական α կորստեան բերիւք սրբվ. կորստենաբերիւք ABCEFGβΓΣ բիւրուք (Φ բեր բիւրուք) փխ բերիւք K բիւրուց սրբ. բերիւք Z բիւրուք սրբ. բերիւք e ի դժնդակարմատն N դժընդակամարտն փխ

գծնգակարմատն Q շառաւեղեաւք W շառաւեղիւք ACEHLUVZηθμτωΓΦp_1 ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն շառաւեղաւք

105 Yβλ հաստատեցելաւք ikr հաստատելովք UVZ չիք ի N յանդաստաստանի

107 LSX և միշտ V չիք եւ ΓΦ պսակես (r մշակապէս) փխ մշակես ABCHLMNOSUZαγδημσΓΣΦafhikox զսահման β զըսահմանս սրբ. զսահման LR հոգւոյ Ur ոգւոց

108 Γ առ ի Hωn արդիւնաւորութիւն փխ արդիւնատրութիւն U արդիւնատրութեանն

109 N քանցեալ փխ քանզի անցաւ C նմանութեան սրբ. նմանութիւն KNRTWαβφbcdefghiklmnop$_1$qtux նմանութիւն O նըմանութիւնն U չիք նմանութեան a նմանութիւն սրբ. նմանութեան r նմայնութիւն Φ աւրինակցութեանց

110 Γ ցանցուածոցս efhp_1 յանցուածոյս o յանցուածոյսս qx յանցւածոց t յանցւածովս W քաղծկեղի

111 M մասնաւորել QZs տարածմունս Y տաժանումն փխ տարածումն

112 p_1 սպեղանիք

113 Qs անչափութեան U վիրացն փխ խարանացն n խարանացս

114 n խարսխացս φn բարձից H մինչ ABCEFGHUΓΣΦo յափն V ցափս t ցյափն x չափն փխ ցափն M լրութեանդ N լրութեանն

115 o ամենին փխ ամենեւին

116 S օրհնել սրբ. մարդասէր օրհնել W մարդասէր օրհնել

117 NW չիք եւ

118 UV պաղատանաց

119 BMNQ կարդամ K չիք տէր h նեղութեանն KRo նեղութեան և քեզ փառք յաւիտեանս V նեղութեան և ողորմեա

ԲԱՆ ԺԹ

վերնագիր.

R չունի *Բան* նշում o գլուխն ունի ուշ գրչությամբ՝ բան ԾԶ-ից հետո, չունի *Բան* նըշում, համարակալում և վերնագիր EKLNRWαβσabgilmqtx վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր P *Նորին մաղթանք ի խորոց սրտից խաւսք ընդ աստուծոյ* փխ վերնագրի Tδλωn համառոտագրությամբ Uσt *հեծութիւն* Γ *հառուցումն* փխ *հեծութեան* r *հսկողին* UVXYβΣhr *բան* r չիք *ի* QZ *սրտէ* V *սրտի*

1 Zs նայեա o_1 Նայեաց ամենագութ տէր յաղաչանս ծառախս քո որ անհասդ ես յարածոց փխ 1—2 տողերի ABCEFLPUVXYηωΓΣΦap$_1$rx բարութիւն θμ բարութեան սրբ. բարութիւն φ բարերարութիւն սրբ. բարութիւն c բարութիւն սրբ. բարութեան d բարուութեան

2 x չիք աղաղակ μ ցաւագնեալն

3 o_1 չիք Անհաս մեծութիւն h հեծութիւն փխ մեծութիւն

5 BHNPRSXYZγΓΦdgi բարաւորութիւն (KLMQλφr բարաւորութիւն TUVημστωn բարութիւն) փխ բարերարութիւն C բարերարութիւն սրբ. բարաւորութիւն W բարաւորութիւն սրբվ. բարերարորութիւն βk բարաւորութիւն սրբ. բարութիւն b բարաւորութիւն սրբ. բարաւորութիւն o_1 չիք բարերարութիւն խոստովանելի

6 h չիք խւկութիւն դաւանելի

7 h չիք էութիւն փառաւորելի QWZλωno$_1$ փառաւորելի (β փառատելի) փխ փառատրելի s փառաւորելի սրբ. փառատրելի Q գոյացութիւն

8 Fβ Յիսուս Քրիստոս սրբ. Յիսուս MV Յիսուս Քրիստոս N ընդ Հայր կրկնված ABKΓΣ գովելի

9 o_1 չիք Եւ ... բարձրացեալ Y չիք եւ վերաձայնեալ

11 V ընդ փխ ըստ

12 U ամենայն (p_1 յամենայնի) փխ ամենայնի o_1 և յամենայնի O երկնային սրբ. երկնամիտ Y երկայն (փխ երկնային) սրբ. երկայնամիտ ko_1r երկայնամիտ փխ երկնային

13 o_1 այժմ տէր ընգալ hl անաւթս հողանիւթ V զհողանիւթ U անաւթս աւրհնեա

14 ABEFUVΓΣΦ աստուածային CG աստուածային սրբ. աստուածաւրէն O աստուածաւրէնս o_1 չիք Աստուածաւրէն հրաշակերտութեամբ L հրաշագործութեամբ սրբ. հրաշակերտութեամբ δ հրաշակերտութեամբ սրբ. հրաշագործութեամբ V նորոգեա (o_1 նորոգեա և) փխ նորոգ

15 o_1 ղքո U մեղաւք Zao_1 հնացեալ

16 o_1 չունի տողը U քրեայս m հալոցած ABCEGHLMQZβΓΦaho$_1$rx կայծակմամբ K կայծակմամբք Yp_1 կայծակամբք Σs կայծակմամբ սրբ. կայծակամբ

17 q ձուլեալ

18 Zk շինուած o_1 շինուածս պահպանեա բաբերար մաքրեա յամենայն ախտ ABEFGNΓΣΦ քում C քում սրբ. քումդ o_1 չիք քումդ... մարմնոյս

19 o_1 չունի տ. 19—20 ABFPYσΣΦ պահապանաւ CE պահապանաւ սրբ. պահպանաւ V պահպաննաւ L հոգւոյդ P հոգւոյս սրբ. հոգւոյդ

20 Nr մաքուր (r մաքրեալ) գործեալ փխ մաքրագործեա

21 Vβ չարացն Oμ չարեաց QUVZs իմոց r գործ N փոխատրութիւնս b փոխատրութիւնն

22 N եմ ես G բանի սրբ. ձայնի N բանին A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի CEHQRTUVZαησφΦabdt ձեռագրերից, ունեն գինոյ

23 u թափեալ SYZδs զմրուր o_1 անօրէնութիւն Ho_1 թմրրութիւն Ykr թմրութեան

25 ω քամահեցից փխ քամեցից LP վերջնում V վերջնումն N վերջնաւոր փխ վերջին աւուր ZΣs աւուրն δ աւուր սրբ. աւուրն τ աւուրն սրբ. աւուր h չիք աւուր ABCEFGOVXYΓΣΦn յետնումն QZo_1s չիք յետնում FSYZo_1s հատուցման

26 t և փխ ես

27 h մատնեսցես V ճշմարիտք

28 N դատապարտեմ Z կրեալ փխ սկսեալ s կրեալ սրբ. սկսեալ στ զտանջողական K կշտամբութիւնք V կշտամբութեամբ

29 L հրամանք փխ հատուցմունք

30 C եթե սրբ. թե ABEFGHKQUVηγμωΓΣΦdistu ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն թե (թէ) o_1 սուղես

31 tu և թէ ABEFGHKUVΓΣΦi եթե (եթէ) o_1 կենդանութիւն Zs շարժմանցս p_1 շարժմանս Σ շարժմանս բարձես սրբ. շարժմունս բարձցես

32 EKUVΓ եթէ K զզաւրութիւն բանիս ABEFGUVΓΣΦo_1 զաւրութիւնս C զօրութիւնս սրբ. զօրութիւն

33 N չունի տողը Vtu և թէ FKUΓ եթէ ABEGKNδΓΣΦ աչից C զաչից սրբ. զաչացս UVacikr զաչաց σ զաչս սրբ. զաչացս g զաչիցս MOQWβλωbgmr պատուհան k պատուհանն s պատուհանս սրբ. պատուհան δo_1 ստուարացուցես փխ ստուերացուցես

34 Zs տ. 34-ի փխ ունեն տ. 35 և ընդհակառակն FKUV եթէ OUVZs զկենաց mqtux զկենացս FUVlo_1 ճաշակն δ քեզ սրբ. ի քեզ o_1 չիք ինքն e ինքնին

35 tu և թէ FKU եթէ ABEFGHKUVσΓΣΦa դարմանս (K դարման) կերակրոյս (UV կերակրոց) C դարմանս կերակրոյս սրբ. կերակրոյս դարմանս QTZs կերակրոյն φ կերակրոյ h կերակրոցս XZμcefhlp$_1$qx դարման o_1 դարմանաբարձցես փխ դարմանս s դարման սրբ. դարմանս

36 FK եթէ N զաւուրս

37 tu և թէ FK եթէ ω չիք ընդ S յիշման ABEFGHUσΓΣΦo_1 ցաւղոյ քաղցրութեան C ցօղոյ քաղցրութեան սրբ. քաղցրութեան ցօղոյ O քաղցրութեանց ցաւղւոյ QZ ցաւղոյս s ցօղոյս սրբ. ցօղոյ o_1 չիք եւ Wehl տեղայցես γ տեղասցես սրբ. տեղեսցես o_1 տեղեսցես

38 FK եթէ Sλ լիութենէ փխ լրութենէ o_1 հացի փխ բանի NO սովեցուցես

39 tu և թէ KF եթէ FNQSUVXYZωchikrst զականչաց U զուրս փխ զրունս cikr զըրունս

40 F եթէ N զձիրս A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի KPRTUVWβηθστmo. ձեռագրերից, ունեն զձիր

դժնդակարմատն Q շառաւեղեաւք W շառաւեղիւք ACEHLUVZηθμτωΓΦp_1 ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն շառաւեղաւք
105 Yβλ հաստատեցելաւք ikr հաստատելովք UVZ չիք ի N յանդաստաստանի
107 LSX և մինչ V չիք եւ ΓΦ պսակես (r մշակապէս) փխ մշակես ABCHLMNOSUZαγδημσΓΣΦafhikox զսահման β զըսահմանս ուղղ. զսահման LR հոգւոյ Ur ոգւոց
108 Γ առ ի Hωn արդինաւորութիւն փխ արդինաւորութիւն U արդինաւորութեանն
109 N քանցեալ փխ քանզի անցաւ C նմանութեան ուղղ. նմանութիւն KNRTWαβφbcdefghiklmnop$p_1$qtux նմանութիւն O նըմանութիւնն U չիք նմանութեան a նմանութիւն ուղղ. նմանութեան r նմայնութիւն Φ աւրինակցութեանց
110 Γ ցանցուածոցս efhp_1 յանցուածոյս o յանցուածոյսս qx յանցւածոց t յանցւածովս W քաղծկեղի
111 M մասնաւորել QZs տարածմունս Y տաժանումն փխ տարածումն
112 p_1 սպեղանիք
113 Qs անչափութեան U վիրացն փխ խարանացն n խարանացս
114 n խարսխացս φn բարձից H մինչ ABCEFGHUΓΣΦo յափն V ցափս t ցյափն x չափն փխ ցափն M լրութեանդ N լրութեանն
115 o ամենին փխ ամենեւին
116 S օրհնեալ ուղղ. մարդասէր օրհնեալ W մարդասէր օրհնեալ
117 NW չիք եւ
118 UV պաղատանաց
119 BMNQ կարգամ K չիք տէր h նեղութեանն KRo նեղութեան և բեղ փառք յաւիտեանս V նեղութեան և ողորմեա

ԲԱՆ ԺԹ

Վերնագիր.

R չունի *Բան* նշում o գլուխն ունի ուշ գրչությամբ՝ բան ԾԶ-ից հետո, չունի *Բան* նըշում, համարակալում և վերնագիր EKLNRWαβσabgilmqtx վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր P *Նորին մաղթանք ի խորոց սրտից խաւսք ընդ աստուծոյ* փխ վերնագրի Tδλωn համառոտագրությամբ Uσt *հեծութիւն* Γ *հառուցումն* փխ *հեծութեան* r *հսկողին* UVXYβΣhr *բան* r չիք *ի* QZ *սրտէ* V *սրտի*

1 Zs նայեա o_1 Նայեաց ամենագութ տէր յաղաչանս ծառայիս քո որ անհաւդ ես յաբածոց փխ 1—2 տողերի ABCEFLPUVXYηωΓΣΦa$p_1$rx բարութիւն θμ բարութեան ուղղ. բարութիւն φ բարեբարութիւն ուղղ. բարութիւն c բարութիւն ուղղ. բարութեան d բարւութեան
2 x չիք աղաղակ μ ցաւագնեալն
3 o_1 չիք Անհաս մեծութիւն h հեծութիւն փխ մեծութիւն
5 BHNPRSXYZγΓΦdgi բարաւորութիւն (KLMQλφr բարաւորութիւն TUVημστωn բարութիւն) փխ բարերարութիւն C բարերարութիւն ուղղ. բարաւորութիւն W բարաւորութիւն ուղղ. բարեբարորութիւն βk բարաւորութիւն ուղղ. բարութիւն b բարաւորութիւն ուղղ. բարաւորութիւն o_1 չիք բարերարութիւն խոստովանելի
6 h չիք խնկութիւն դաւանելի
7 h չիք էութիւն փառատրելի QWZλωno_1 փառաւորելի (β փառատելի) փխ փառատրելի s փառաւորելի ուղղ. փառատրելի Q գոյացութիւն
8 Fβ Յիսուս Քրիստոս ուղղ. Յիսուս MV Յիսուս Քրիստոս N ընդ Հաւր կրկնված ABKΓΣ գովելի
9 o_1 չիք եւ ... բարձրացեալ Y չիք եւ վերաձայնեալ
11 V ընդ փխ ըստ
12 U ամենայն (p_1 յամենայնի) փխ ամենայնի o_1 և յամենայնի O երկնային ուղղ. երկնամիտ Y երկայն (փխ երկնային) ուղղ. երկայնամիտ ko_1r երկայնամիտ փխ երկնային

13 o_1 այժմ տէր ընզալ hl անաւթս հողանիթ V զհողանիթ U անաւթս աւրհնեա
14 ABEFUVΓΣΦ աստուածային CG աստուածային ուղղ. աստուածաւրէն O աստուաւրէնս o_1 չիք Աստուածաւրէն հրաշակերտութեամբ L հրաշագործութեամբ ուղղ. հրաշակերտութեամբ δ հրաշակերտութեամբ ուղղ. հրաշագործութեամբ V նորոգեա (o_1 նորոգեա և) փխ նորոգ
15 o_1 դքո U մեղաւք Zao_1 հնացեալ
16 o_1 չունի տողը U քրեայս n հալոցած ABCEGHLMQZβΓΦah$o_1$rx կայծակմամբ K կայծակմամբք Yp_1 կայծակամբք Σs կայծակմամբ ուղղ. կայծակամբ
17 q ձուլեալ
18 Zk շինուած o_1 շինուածս պահպանեա բարերար մաքրեա յամենայն ախտս ABEFGNΓΣΦ քում C քում ուղղ. քումդ o_1 չիք քումդ... մարմնոյս
19 o_1 չունի տ. 19—20 ABFPYσΣΦ պահապանաւ CE պահապանաւ ուղղ. պահպանաւ V պահպաննաւ L հոգւոյդ P հոգւոյս ուղղ. հոգւոյդ
20 Nr մաքուր (r մաքրեալ) գործեալ փխ մաքրագործեա
21 Vβ չարացն Oμ չարեաց QUVZs խմոց r գործ N փոխատրութիւնս b փոխատրութիւնն
22 N եմ ես G բանի ուղղ. ձայնի N բանին A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի CEHQRTUVZαησφΦabdt ձեռագրերից, ունեն գինոյ
23 u թափեալ SYZδs զմրուր o_1 անօրէնութիւն Ho_1 թմրրութիւն Ykr թմրութեան
25 ω քամահեցից փխ քամեցից LP վերջնում V վերջնումն N վերջնաւոր փխ վերջին աւուր ZΣs աւուրն δ աւուր ուղղ. աւուրն τ աւուրն ուղղ. աւուր h չիք աւուր ABCEFGOVXYΓΣΦn յետնումն QZo_1s չիք յետնում FSYZo_1s հատուցման
26 t և փխ ես
27 h մատնեսցես V ճշմարիտք
28 N դատապարտեմ Z կրեալ փխ սկսեալ s կրեալ ուղղ. սկսեալ στ զտանջողական K կշտամբութիւնք V կշտամբութեամբ
29 L հրամանք փխ հատուցմունք
30 C եթե ուղղ. թե ABEFGHKQUVηγμωΓΣΦdistu ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն թե (թէ) o_1 սուղես
31 tu և թէ ABEFGHKUVΓΣΦi եթե (եթէ) o_1 կենդանութիւն Zs շարժմանցս p_1 շարժմանս Σ շարժմանս բարձես ուղղ. շարժմունս բարձցես
32 EKUVΓ եթէ K զզաւրութիւն բանիս ABEFGUVΓΣΦo_1 զաւրութիւնս C զօրութիւնս ուղղ. զօրութիւն
33 N չունի տողը Vtu և թէ FKUΓ եթէ ABEGKNδΓΣΦ աչից C զաչից ուղղ. զաչացս UVacikr զաչաց σ զաչս ուղղ. զաչացս g զաչիցս MOQWβλωbgmr պատուհան k պատուհանն s պատուհանս ուղղ. պատուհան δo_1 ստուարացուցես փխ ստուերացուցես
34 Zs տ. 34-ի փխ ունեն տ. 35 և ընդհակառակը FKUV եթէ OUVZs զկենաց mqtux զկենացս FUVlo_1 ճաշակն δ քեզ ուղղ. ի քեզ o_1 չիք ինքն e ինքնին
35 tu և թէ FKU եթէ ABEFGHKUVσΓΣΦa դարմանս (K դարման) կերակրոյս (UV կերակրոց) C դարմանս կերակրոյս ուղղ. կերակրոյս դարմանս QTZs կերակրոյն φ կերակրոյ h կերակրոցս XZμcefhl$p_1$qx դարման o_1 դարմանաբարձցես փխ դարմանս s դարման ուղղ. դարմանս
36 FK եթէ N զաւուրս
37 tu և թէ FK եթէ ω չիք ընդ S յիշման ABEFGHUσΓΣΦo_1 ցաւղոյ քաղցրութեան C ցօղոյ քաղցրութեան ուղղ. քաղցրութեան ցօղոյ O քաղցրութեանց ցաւղւոյ QZ ցաւղոյս s ցօղոյս ուղղ. ցօղոյ o_1 չիք եւ Wehl տեղայցես γ տեղասցես ուղղ. տեղեսցես o_1 տեղեսցես
38 FK եթէ Sλ լիութենէ փխ լրութենէ o_1 հացի փխ բանի NO սովեսցուցես
39 tu և թէ KF եթէ FNQSUVXYZωchikrst զականջաց U դուրս փխ դրունս cikr զդրունս
40 F եթէ N զձիրս A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի KPRTUVWβηθστmo_1 ձեռագրերից, ունեն զձիր

41 o_1 չունի տ. 41—42 tu և թէ F եթէ C յատակի ուղ. յատակիս LSXβδφbcdefghinpqrtx յատակիս MNPRTWαγϑμστm ատակիս QVZηs ատակի ω յատակին LSTαδηϑμστφ յոտիցս X յոտից FGNQTZηϑμστωΓcsx սաստնեցուցես βq սաստնեցես ուղվ. (q ուղ.) սաստնեցուցես

42 F եթէ H անձկալի V յանձկալւոյ Y յան // ի (տեղ է թողել, բայց չի լրացրել) փխ յանձկալի ABEPKNUVσΓΣΦo_1 լուսոյ (N լուսոյդ) երեսացդ (KNUVσ երեսաց) G այս տողի լուսոյդ բառից մինչև բան Ի տ. 60-ի դարձեալ բառը ներառյալ ուշ գրությամբ Lfhlp յերեսաց QZcsx լուսոյ KNUVσ քոց

43 tu և թէ F եթէ, աշխարհէ ուղ. աշխարհէս Uηo_1 աշխարհի N հանցես փխ հերքեցես

44 FK եթէ ABE փայլակամբ C փայլակմամբ ուղ. փայլատակմամբ FWd փայլատակամբք G_1LMOQRUγδλabgikmnr փայլատակմամբք Kc փայլակմամբ TΦ փայլակմամբք αηϑμστφωΓ փայլակամբք β փայլատակմամբք ուղ. փայլակամբք Σ փայլակմամբք ուղ. փայլատակմամբք o_1 փայլատակման Z սրոյ փխ հրոյ

45 tu և թէ F եթէ V անրժշկականօք BCEOSTUXαγδϑσφωΓ ցաւովք L ցաւզով փխ ցաւուք ηo_1 դատեսցիս

46 F եթէ Sβr չարեաց

47 tu և թէ F եթէ KWλr ժանիւք k ժանեւք

48 F եթէ Wλbgm հողմովք s հողմոյ ուղ. հողմով QZgrs ցասմամբ

49 o_1 չիf եւ λ թե և (HNγ եթէ) փխ եւ թէ B յայլ Z չիf ինչ o_1 չիf նորոգ արարած Hx տանջանարանս N տանջանարան o_1 տանջարան

50 o_1 քան զառաջին AVβΣΦ զտարտարոսն B զտրտարոսն C զարտարոսն ուղ. զարտարոսն λqr տարտարոսն o_1 տարարոսն

51 MOQRUWασΓΦacdefhiklmpqrtux զգեհեանն

52 o_1 և թինուոր BFOQUWXYabcdfgilnr թինաւորագոյն HLP թոյնաւորագոյն Sδbmr զորդունս

53 o չունի 53—100 տողերը Q տարակուսելի ուղ. և տարակուսելի SYtx և տարակուսելի

54 γ և երկիւղագին N երկեղագոյն OUWβλbm երկեղագին QSYin երկիղագին δ երկիւղագոյն ωr երկիւղալի h զխորհրդատն

55 E ողորմելի ուղ. և ողորմելի qtx և ողորմելի EMOWhr զմերկութիւն

56 TZατφa պարտապան փխ պարտական βs պարտական ուղ. պարտապան λ սոցին

57 KVγλ տպաւորագոյնք tu փոխատրութեանցն նմանութիւնք L փոխատուութեանցն (NS փոխադրութեանցն) փխ փոխատրութեանցն X փոխատուութեանցն γλ փոխատրութեանց

58 N ազգականութիւն փխ ազգակցութիւն KOSXYZδ մեղանացն U մեղանաց ω մեղանցս s մեղանացն ուղ. մեղանացս

59 O չիf Իրր, զպատկերակիցք γ պատկերակից K միատեսակ Φ միատեսականք Rσs զուգաշաւեղք

60 φ նշանակիցք փխ նշանակիչք QVZabm այսմ KTU խորհրդոց Qr խորհրդոյս

61 Q չիf է G_1UV խոստովանիլ Q խոստովանել, յանդիմանել ABEFHKMOημωΓΣΦx ծածկոյթան C ծածկոյթան ուղ. ծածկոյթս

62 K անծանաւթութիւն փխ ծանաւթութիւն

63 C E F G_1 KLPRWYZαγabcdfghikmnqrtux ջերմ U կարիս ընկերին

64 h հիրաւի է LMTYαμσ նախնում d նախնումն γ տագնապեալս առնում փխ տագնապեալ սառնում Z սառնումն kl առնում փխ սառնում

65 r չիf զի Ln զցանկականին δ զցանկականն ուղ. զցանկականիս Oλ խրոխտականութիւնն Q խրոխտութիւն ուղ. խրոխտականութիւն U խրոխտակութիւն VZ խրոխտութիւն

66 G_1QVcers արժանի Sk յարժանի ուղ. արժանի W զանգյովանալի u զանգովանելի G_1Vt կիզումն A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի FHOQRUYZβγdgiknqrsux ձեռագրերից, ունեն զկիզումնն

67 β զլոյսոյդ η զլուսոյդ աւետիս լուսանցքում ուղվ. զլուսոյդ առաւօտու

69 K ի միգին H մգին U դանդաչիմ

70 Φ խնդրեցի փխ խտրեցի SXφx զմանունան U զմանկունս (σ զմասունս) փխ զմանունս V զմանունս ուղվ. զմանկունս G_1γω փոքունց Q փոքուցն Z փոքունս s փոքունս ուղ. փոքունց ABESXΣΦhru յանցանացն C յանցանացն ուղ. յանցանաց

71 ACFOτΓΦ վնասակարք BΣ վնասակարք ուղ. անվնասակարք G_1 անվնասակարս QZs անվնասակար ϑ անվնասակարք ուղ. վնասակարք U վարձանելով

72 ABEFHKLSXYc խածանողացն C խածանողացն ուղ. խածանողականացն Ou խածողականացն Zs խածանողականաց Γ հածանողականացն

73 G_1Vhr զազիր LSYδ զազիրան MNβa չիf Զազիրն NWg խթել r խոցոտեմ

74 EG_1KPQUVcehstx կարկառեցի M կարկառեցի ուղ. կարկառի λ կարկառի ուղ. կարկառեցի c չիf առ կիրս N առնեալ

75 QUh չիf ըստ qx գծագրութեանն QZbm այսմ

76 A B C E F H KLMOQRTUVZγμσωcflmpx ապականութեան Q գփոյն ուղ. գրոյն Zγ գրոյն

77 x չիf արդ V աստուածուստ h ամենաբար փխ ամենաբարի

78 K տ. 78-ի փխ ունի տ. 79 և ընդհակառակն LUV լուսոյ n չիf լուսոյդ G_1OQRTVZαηϑμτωcdefghlmps նշուլից HPγφbqtux նշուլից Ln նշողիցդ σ նշողից ուղ. նշուլից

79 βh յապաւեննութենէդ Γ գայթակղութիւնն

80 δ չիf ես F որդիս կորստեան G_1 կորըստեանն

81 QZqstux և մեղանք V մեղանս Q անձին փխ անարէնութեան UV զանձեցի

82 UV նիւթեցի

83 ikr հոգոց G_1NPQTUVWZβηλτφωehlnqRδϑμsx մոլորութեան փխ մոլութեան Γ մոլումոլորութեան ուղ. մոլութեան U հնազանդել

84 bm զտեղին

85 ω խրատութեան ուղ. խրատու յանդիմանութեան h յանդիմանութեանն

86 ABEFKLMNOPSTXYαβημφωΓΦabcdefglm յետուստ Cδ յետուստ ուղ. յետուստ U ըստ զաղտնեաց Sω մարմնոյ W մարմնոց S անդամոց ուղ. անդամոյս U անդամոցս W անդամոյս

87 L անկաւ փխ արկաւ τ արկօղ երեսօք փխ արկաւ զերեսաւք Oλg անվայելուչ

88 L չիf առակի

89 UW տգեղացուցեալ փխ տգեղս ցուցեալ

90 Γ ի խայտառակեցելոց Φ ի խայտառակեցելոյ G_1 խայտառակեցեալ N խայտառակեցեալ ուղ. խայտառակեացեալո Q խայտառակեցեալ պոռնիկի ուղ. խայտառակեցելոյ պոռնկի U խայտառակելոյ

91 h քաւութեանն

92 NU թաւթափել

94 Γ նստոյց r նստաց SΓ հողւոյ cefhlpqux հողոյս

95 VW հաստատութեան G_1β յոյսոյդ G_1ilt հիմնեցեալ V հմնացեալ

96 KZ էսայայ s եսայեայ ABCEFKUVYϑλμτΓΣΦag բանի

97 N զգեցցեալ Hβσ զօրութիւն EG_1NVZωn կարողութեան (x կարողութեանն) փխ կարութեան q կարողութեանն ուղ. կարութեան u կարութեան ուղվ. կարողութեան G_1Wbfhlnx նախնումն h նախնում արքայութեանն ABCKMOQSTUVΦfhrx մաքրութեան Σ մաքրութեան ուղ. մաքրութեանն

98 b մեծութիւն ABCEΓΣΦ փառացն τ քաղցրութեանն r քաղցրութիւնն ABΦ քաղցրութեան ամենապարգեւ քո քաղցրութեան CΣ (ամենապարգեւ) քո քաղցրութեան ուղ. քո ikr աստուածութեան

99 λ աւրհնե t չիf Աւրհնեալ BK յաւիտեան λ չիf յաւիտեանս LNPUVXYδ յաւիտեանս յաւիտենից

100 KLWλσ չունեն տողը Z ամմէն

ԲԱՆ Ի

Վերնագիր.

Ro չունեն *Բան* նշում o չունի համարակալում EHKNWβσabimoq վերնագիրը կրճատ L *Նորին Գրիգորի Նարեկացոյ* փխ վերնագրի M վերնագրի փխ կետեր QTαδλωgn համառոտագրությամբ r *աւելած* Uσt *հեծութիւն* Γ *հառաչումն* փխ *հեծութեան* f *հրակող* G_1PUVXYωΓhr *բան* r չիf *ի* V *սրտի* Z *սրտէ* x *սրտից*

1 n չիf *տէր*² QZ չիf *եւ*

3 QZs *ճշմարիտ* փխ *ճշմարտութեամբ* ABh *գործ*

4 B չիf *եւ* BG_1WYΦ *խոստովանեալ են* S *խոստովանեալ* urp. *խոստովանեալ են* h *դատաստան*

5 N *վկաել* ω չիf *են* U *լրութիւնք (h տընաւրէնութիւնք)* փխ *ընտրութիւնք* f *տեսանւաղդ* G_1UWZγϑστbgr *ծածկութեանց (P ծածկելոց)* փխ *ծածկութից*

6 G_1 *մանկանցն երջանկաց* δ *երջանկացն* r *երջանկանց*

7 L *հրովն* փխ *բոցովն* R *հրովն* urp. *բոցովն* Γ *բոցով*

8 LX չիf *եւ ոչ վնասեցան* SY *փորձեցան* փխ *վնասեցան*

9 G_1QZω *զնոցայն* a *զսոցա* փխ *ջնոցա* ω *թաղխծութեան* G_1UV *զերգսն*

10 σ *անարենեցայ* o *անցայ* r *յանցայ* H *ամբաստամբեցայ*

11 h *և ի* o *մեք ոչ անսացաք* փխ *ոչ անսացի*

12 ABFΓΦ *գոլ* CΣ *գոլ* urp. *գոլով*

13 γ *գոչեցին*

14 C *նոսին* urp. *նոցայն* ABEFHUVXΓΣΦ ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն *նոցայն* γ *աղերսիւ*

15 o չիf *ամին* Aσcp *ողբոց երգութեան* urp. *ողբերգութեան* CΣ *ողբերգութեան* urp. *ողբոց երգութեան* EFMORTWδηϑλμτφω *ողբերգութեան (Z ողբերգութեամբ)* փխ *ողբոց երգութեան* Γ *երգութեան* urp. *ողբոց երգութեան* s *ողբերգութեամբ* urp. *ողբերգութեան* N *երգութիւն*

16 ru *աւելից* ω *ամենապարգև* փխ *ամենապարտ*

17 L չունի տ. 17—21 (բացրողման տեղում կա նշան) N *Դանի* փխ *Դանիելի* Wβλbo *սուրբ և* s չիf *եւ* HUV չիf *մեծ* EFPcefhikpqrsux *մարգարէին* δ *մարգարէի* urp. *մարգարէին*

18 Q *հարազատութենէ* urp. *հարազատութեան ազգականութենէ* a *հարազատութենէ* urp. *հարազատութեան* Z *ազգակցութենէ* a *յազգականութենէ*

19 BKMNOXβλφbgmqrux *շառաւեղ* SY *շառաւեղէ*

20 Z *պաղատանաց*

21 ABCEFHLMNZδΓΣΦ *պատժականութեամբ* K *տաժանականութեան* փխ *պատժականութեան* t *պատժականութեամբ* urp. *պատժականութեան* G_1 *կոչմամբ* փխ *գոչմամբ* UVσ *գոչման* δ *հեծութեանց*

22 U *գիտութեան* G_1 *անպատշականս* փխ *անպատշաճականս* τ *գնացից* urp. *գնացի*

23 Hβδλ *զարտուղի* L *զարտաւղի* τ *զարտուղին* urp. *զարտուղի, աղալեալ*

24 s *ամենայնիւ* urp. *ամենայնիւք* M *ուրեք* փխ *իրաւք*

25 UV *ընդ* փխ *ըստ* Z *կշռութեան սահմանի* ω *սահմանի*

26 h *հաւասս ի* փխ *հաւաստի* U *բանիսիր* Σ *անիրաւութեան* urp. *անաւրէնութեան*

27 LPδ *անգիտիցն* V *անգիտից չափուց* f *գործոցն* W *յանախութիւն* hr *յանախութեանն*

28 Z չիf *է* ABCEFHUWYΓΣΦ *ճշմարիտ* փխ *ճշգրիտ*

31 h *ապստամբութեանն* o *ապստամբութեամբ*

32 h *յարդարութիւն* o *արդարութեան* G_1 *հանդերձեր*

34 L *փառք* λg *վայելչականս* G_1 *յարմարաւոր* f *յարմաւորս*

35 h *քաղցրութեան* Y *քաղց* փխ *մաղձ* n *մաղց*

36 G_1Uh *բարերարութիւն* փխ *բարերանութիւն* Zikt *ձայն*

37 Y *աւրհնութիւն* V *երգոյ* U *խնդրելի* փխ

խնկելի Rr *տարագրութեանն* S *տարագրութեան* urp. *տարագրութեան անյուսալի* Wteux *տարագրութեան (t տարագրութենէ) անյուսալի (eux յուսալի)* p *տարագրութեան* urp. *անյուսալի*

38 H *բազմարիս* փխ *բազմարժանիս* AB *պատասխանութիւնս* CEK *պատասխանութիւնս* urp. (E urpվ.) *պատասխանատութիւնս (EK պատասխանատուութիւնս)* F *պատասխանիս* G_1HMUWδωΓΣΦknr *պատասխանատրութիւնս* NOQRSYZβγμτcfgio *պատասխանատութիւնս* λ *պատասխանատվութիւնս* φ *պատասխանատութիւն* m *պատասխանատութեամբ*

39 FSXYZΓltu *բարձրութիւնս* U *բարձրութեան, ճառ* փխ *անճառ* G_1LPZ *աճին* o *աճուն* s *զաճին* urp. *աճին* V *լիզելոյ* Z *լեզուի (kr կիզելոյ)* փխ *լիզելոյ* β *լեզելոյ* s *լեզուի* urp. *լիզելոյ* N *զպատիժ* o *պատիժս*

40 U *անկաշառ* փխ *անկշիռ*

41 A *զբոյոցդ* urp. *զբոյդ* LSYrx *զբոյոյ* bi *զբոցդ* W *ախորժականացդ* BMp *վերառեալ* urp. *վերառաքեալ* HNWγo *վերառաքեալ* urp. *առաքեալ* λ *վեր առեր* s *վերառաքեալ* urp. *վերառեալ* ABEG_1UVΓΣΦ *ընդ* փխ *ըստ* C *ընդ* urp. *ըստ* h *ընդ ըստ*

42 UV *զիմոյն* β *զիմոցս*

43 Q *բարդել* ω *բարձեալ* փխ *բարդեալ*

44 Z *անարատից* t *յանձնառութիւնս*

45 ikr *հիւսեցի* G_1 *շար* ABENΦ *դարովանաց* urpվ. C *դարովանաց* urp. *դարովականաց* *դրսովականաց*

46 V *դժնեայ* Γiklor *դժնայս*

47 As *մոլեցայ* urp. *մոլորեցայ* CZα *մոլորեցայ* urp. *մոլեցայ* NQUVφΓbdiko *մոլեցայ* urp. *մոլեցայ* k *ըթալեցայ* η *գնացիւք* փխ *ընթացիւք*

48 o *յանդգնացայ* Xσ *շրթամբ* ω *երկրաւորս*

49 HLUhx *զատակեցայ* δ *պատկառելեաց* o *պատկառեղացն* E *գործոցն*

50 x *փքեցայ* N *վարեցա* փխ *վերացայ* Z *չիf վերացայ* Γ *յոր* N չիf *սակա* ABPWEHVYσΓΣΦ *միոյ* C *միոյ* urp. *մի* PW- *մի ժամանակի* urp. *մի ժամանակի*

tu չիf *մի* R *ժամանակի* urp. *մի ժամանակի*

51 δ *իջանելոյ* h *իջուցանելոց*

52 H *զոռոզանայ* o չիf *եւ* UVt *զգրաւականն* G_1Zs *հոգւոյս* փխ *շնչոյս*

53 MNZγcelptux *տուրևառութիւն* G_1Zs *շընչոյս ունիմ* L *ոչ ունիմ*

54 o *շնչաւորս*

55 W չունի տողը E *կավս* G_1OVdfik *ձայնաւորս* R *ձայնաւոր* urp. *ձայնաւորս*

56 Q *անարգութեանն*

57 O *ամբարձեա* β *համբարձա* Z *հօղս* փխ *մոխիրս*

58 Vλ *բազուկս* h *մանրեցի* փխ *մանրելի*

59 N *տարեցայ (ω տարակուսեցայ)* փխ *Տարածեցայ* h *առ աւելի* փխ *առաւել* UV *իբրև* Ub *վիհ* փխ *վեհ* kr *զվեհ* s *վեհ* urp. *զվեհ*

60 UVY *իբր* Z *իբր* urp. *իբրև*

61 Nδ *բարկութեամբ* β *բարկութեան* urpվ. *բարկութեանն* A B C E FGHMOVZλghpr ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն *բարկութեանն* V *ցոլանայ* σ *տեղմս* H *ձայնաւոր* փխ *բանաւոր*

62 V *մեծամտեցայ*

63 L չիf *ընդ* ABCHNΣΦa *քառոտնեաց* O *քառոտնեացն* e *քառոտնեայցն* fhlmnqrtux *քառոտանեացն* i *քառոտնեաց* urp. *քառոտանեաց* N *փակել* Y *փակեցի* urp. *փակեալ* γ *անկեալ (e կապեալ)* փխ *փակեալ*

65 H *դիկուն*

66 ABCEFGHΓΣΦg *խորհրդոյս* Oal *խորհրդոցս* μ *խորհրդոց* urp. *խորհրդոյս* n *խորհրդուոց*

67 H *հոգւիս* F *հոգիս իմ* RWc *փափկութեամբ մարմնոյս (W մարմնոյն)* x *մարմնոյ* Nf *փափկութեան* Z *փրկութեան* փխ *փափկութեամբ* SVY *վառեցի (U վըտանգեցի)* փխ *վառեցի* h *վառեցա*

68 Γ *զաւրութիւնն* m *զզաւրութեամբ* STWZδσφωs *աջակողմանս (V աջակողմեան)* փխ *աջական կողմանս* ϑ *աջակողմանս* urp. *աջական կողմանս* λ *աջական կողմանս* urp. *աջակողմանս* Y *կողմնանս*

69 MZ *կայիցս* ms *ուժընդակութիւն* փխ *ուժգնութիւն*

70 h գոհացեալ փխ հոգացեալ
71 V որ, ոչ է փխ չէ N չիf աստ O պատկառելի փխ պատկառեցի V պատկառեցա
72 N իբր W վարմենի փխ վայրենի N ստացա փխ սրացայ W ովսեան δ յովսեեան tu յովսեան ik ձայնին փխ բանին h Իփրեմ
74 AFGN յաղթարանն (Σ յաղաւթականն) փխ Յաղաւթարանն BC յաղթարանն urp. յաղաւթարանն H յաղօթարանին φ վայրենի փխ վայրի Z պաղատմունս urp. պատաղմունս Sb այսմ H շրջականեցայ (t շրջակայեցայ) փխ շրջանակեցայ
75 ik յետին (r զյետին) փխ յոտին ACGKLTUWXYαβδϑμσΣΦ զերիւար ω վեր ի վայր փխ զերիվար r զերիվայր urp. զերիվար Hλfox երեսանաւ MVηc երասանակաւ փխ երասանաւ T երասանաւ urp. երասանակաւ Zs երասանաւք h երեսանաւք
76 LP չարութեանն λ նոր փխ նորոգ
77 t չիf ինձ P սատկացուցի (r սատակեցուցի) փխ սատակացուցի
78 F առիգածս h առիծագ V անկարկարկատելի MNZωikorstux Երեմիայի O չիf զանձն իմ արարի
79 Zls իբրև h զվըրիժած փխ զվիժած B կոչմանն P կոչմամբ γ չիf կոչման Zs առակարկին
80 VZ մարդկան cefhlpqtu մարդկային փխ մարդկանէ U համարց փխ համարոյ h համարս, յեղծայ
81 UVs իբրև Yco զհանդերձ S չիf ինչ o ինձ փխ ինչ EKq ապարահից urpվ. (Kq urp.) ապահարից U ապարահայից Z ապարահաց Vλfhltx ապահարից փխ ապարահից N զազացա փխ զազրացայ
82 ABCEFGHOSYδΓΣΦ թրծեալ U զթացեալ փխ զթրծեալ U յանարծարծելի
83 a ընդ փխ ըստ C բամբասացն փխ բամբասանացն Zo բամբասանաց Ahnr մարգարեին (մարգարէին)
84 o անաւրէնութեանն ABΣ ի մարգարեէն (CE ի մարգարէէն սատակման) urpվ. (BCEΣ urp.) սատակման F ի մարգարեէն սատակման G սատակման ի մարգարէէն Oqtux սատակմանն Z չիf սատակման Φ ի մարգարէէն փխ սատակման W ինձէն r չիf ինձ
85 λ չիf եւ MNQZλos ընդ փխ առ E յաւելլով L յաւել փխ յաւելուլ QZs ըստ փխ ընդ
86 γ վրան h վրանն
87 W առ փխ Առի U չիf առ
88 δ լքեալ N յեղանակ առ փխ յեղանակաւ h օրինակին մանրագիր փխ աւրինակի նմանակիր EFNOSUVXημΦmq նմանակիր (Y նմանակի b նմանագիր) փխ նըմանագիր N ձեռակերպութեան (ot ձեռակերտութեան) փխ ձեւակերպութեան c ձեւակերպութեամբ
89 O առակն, զպատկերի urp. պատկերի F Թեմիայ (L Թափանայ h Հոեփականայ o Թուբանայ s Թեմփանայ) փխ Թեփանայ V Թեփանայ նա M բարելովնականի QZω բաբիլականի
90 G որ յԻսրայեղէ ikr եւ ի յԻսրայելէ KLMOPQRSWYZφacdeghlpqs ի յԻսրայէլէ (յԻսրայեղէ) cd պատեալ (պատոեալ)
91 Q նախնին LY համարձակութենէն o համարձութենէ r համարձակութիւնէ
92 h չունի տողը λ հեռեցա
93 h չիf թաժանեցայ N աւտարացա եւ h անպատուելի փխ անպատուասնելի
94 UZ կերպարանել C հոգւոց
95 QZs իբրև, իբրև
96 QZs իբրև L չիf Իբր զպատկառեալ QZs իբրև P եղեալ urp. ելեալ Γ եղել
97 t Իբր փխ Որպէս[1] LTαδημφω մանրեցեալ փխ մատնեցեալ β մատնեցեալ urp. մանրեցեալ qx իբր փխ որպէս[2] QV հասեալ
97—98 p որպէս զգարշեցեալ որպէս զհասեալ յատակս մահու
98 Z զգարշեալ γ գարշեցեալ s զգարշեալ urp. զգարշեցեալ H որ փխ որպէս[2] W զնոտան τ զխոտանեալ urp. զխոտան զըտեալ W քոին
99 o միայն փխ միանգամայն r միանգաման LP մատնեալ փխ վարեալ
100 Y որպէս տէգերեալ կրկնված UV զվանեցեալ A և այս տողն ունեցող բոլոր

օրինակները, բացի Eqx ձեռագրերից (զ ունի լուսանցքում), չունեն որպէս սարտուցեալ
101 H որ փխ որպէս[3]
102 W զրեկեալ
103 PRSTWXYαβγδησφabcdegimq զթախծեալ N թաղձեալ fnp զթաղծեալ l ըզթաղխծեալ U յոգիս p յոգի urp. զյոգի Pδo տրտմեալ W տխրեցեալ փխ տրտմեցեալ ω տրտմեալ urp. տրտմեցեալ ABEτ թշուառացեալ փխ թշնամանեալ CΣΦt թշուառացեալ urp. թշնամանեալ N թըշնամանել Z թշնամեալ
105 N յաղբերս փխ յաղերս Σ բանից urp. բանիս bm բանի
106 o խոստանեալ
107 MQRVWZλgo չիf ի Wgikr դիմեալ W զապաշխարել u զապաշարնեալ
108 V որպէս փխ Որ o և և b համարիս urpվ. համարել l զհառաչանս փխ զհառաչ r զհառանչ urp. զհառաչ OUV հոգւոյս δ հոգւոց
109 an զասգումն NVWZλΣos շնչոյ P շնոց փխ շնչոց δ մեծութեան փխ հեծութեան Ī հեծութեանն
110 h կըսկիծ H զպասկեալ QSUVYZλ զըպասքեալ o պասքել s զպասքել urp. զպասքեալ r զպաfսել o լեզուիս Lγδϑμστφω և զտխրականութիւն (δ զտխրութիւն) αβ զտխրականութիւն (β զտխրութիւն) urp. (β urpվ.) և զտխրականութիւն o զխրականութիւն փխ զտխրականութիւն
111 N և զկամս փխ Զկամս Sγλh զաւժարութիւն o զաւժարութիւնն V խորութիւն N սրտի
112 QZs սրբութիւնդ urp. փրկութիւնդ L տեսուչ փխ տեսող δ տեսուչ urp. տեսաւղ LNOWZδλt գործելոցն T գործեցելոցն urp. գործելոցն A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի Hc ձեռագրերից, ունեն գործելոցն
113 UVhl չիf եւ[1] δ բժիշկք N աննուֆից Or աններևոյթից
114 UV ամենայնի փխ ամենեցուն
115 QUV չիf յամենայնի ω յամենայն λ չիf յաւիտեանս
116 λσΣf չունեն տողը

ԲԱՆ ԻԱ

Վերնագիր.
o չունի Բան ԻԱ—ԻԳ R չունի Բան նշում EKLNPRWσωabgimqx վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր QTαδλn ճամառոտավերնագրի փխ կետեր QTαδλn ճամառոտավերնագրի NUσt հեծութիւն PUVXYΣr բան h բանն r չիf ի V սրտի Z սրտէ
1 s եւ արդ
2 Z երբեք կացի ABFGHSUVWXYηΓΣΦ չիf ի CE յոտս urp. (E urpվ.) ի յոտս Σ մարդւոյ
3 γ չիf եւ V զսիրտ h ըստոյգ փխ ըստ C-
4 ABEFHWYZλσΓΣΦglqstux փոխեցայ V նաGNQ փոխեցայ urp. փոփոխեցայ խակարգեցելոցդ
5 h չիf ընդ FKNORWXYγδλΓΦbhiklmr բարբարիոք Z բարոք β բարիոք urp. բարուոք μ բարւուք ωx բարուոք FQWh ուղղին Z ուղին urp. ուղղին
6 NVp խոտորնական S հետոց W հետիցն փխ հետոցն ABCEHRΓΣΦ խաւարայնոցն KNS խաւարայնւոց XY խաւարայնոյ r խաւարանոց ΓΦ ցուցի
7 Γ չիf ի, կարի փխ կարգի am այսմ BHNOPQSVWZλδΓΣΦbcdefgiklmnpqstux ընթերցուածոց R ընթերցուածոյ urp. ընթերցուածոց γ ընթերցուածոցս
8 WZλbgm ածել δ և յարմարեալ L համարեալ փխ յարմարեալ WZβbgm յարմարել E այն փխ սոյն Σ զկերպարան urp. կերպարան
9 Q վերնագոյնդ urp. վերագոյնդ V վերնագոյնդ ik վերագոյնն r վերագունն P նշանակել N նշակելո փխ նշանակելոյ UV անփոխանակելի փխ անփոխադրելի
10 N դարձեալ վերստին
11 SY զչարութեանցն L բիծս Uδ զբիծն β

յաջողորդաւդ cflpu աջորդաւդ δ իմանի սրբ. իմանալի

12 ABCGLQTUαβδηϑμστφωΦ արժանապատիժ a արժանապատիժ սրբ. արժանապատիժս

13 qux գնացիւքս L անսասանութեան փխ անսասաութեան b անսասաութեան սրբվ. քան սասաութեան h անսասաութեան բառի համար բնագրի կարգում ունի լծ[լուծումն] անհնազանդութեան l անհնազանդութեան (փխ անսասաութեան) սրբ. անհնազանդութիւն m զգունդս

14 FN կաքաւս սրբվ. և կաքաւս h զկաքաւս φmr ցուցս (m ցոյց r զցոյց) սրբ. ցոյցըս A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի HK ձեռագրերից, ունեն ցոյցս ϑ ցոյցս սրբ. ցոյցս վաղից

15 Wbgm խաղալկաց Fh զարշելեացն r զարշելաց

16 QZ ծուլութեանս T իմովս

18 H կործանելեացն MNPUWYZafs կործանելոցն λ կործանելոց hr դահճացն

19 OUV զվանեալն b զվանեալս ABEHKMSUXYαβδημσφωΓΣΦ խաչին Cϑτ խաչին սրբ. խաչին

20 Z չիք անդրէն ABEFGHUVσΓΣΦ կրկին առաւել c կրկին առաւել սրբ. առաւել կրկին λ առաւել սրբ. առաւել կրկին ω զօրացի

21 Z հիգոյս h անաւրէնութեանս

22 P անուն QZs այսականացն U այսակրաց փխ այսականաց h սաականաց

23 h Իսրայէղի յառակս հինից և չարեաց (յառակս... չարեաց բառերը միջարկություն՝ տ. 28-ից)

24 Ebefhmqtu հարուածս ըստ cfp վնասակար x չիք եւ թրթրոյ

25 L չիք վատնողաց N զծաղիկս

26 K սրբոյ N սրբոցն u ողբոց

28 N յառակն UV հենից ηω հինիցն RW ողոց

29 N իքն

30 V սատակեալ

31 KOTXδηϑμτφΓmqu բերս Z հարեալ կատեցի փխ կուտեալ հաւաքեցի s հաւաքեալ կուտեցի FNU կուտել Wl իմոյ LP չիք մարտիկս

32 Z կշտամբիչ S պատկառելիս փխ անպատկառելիս

33 WZ չունեն տողը γ սպառնումնս δ և անկռուելիս սրբ. անկռուելիս և

34 λ առի ինձ Wt առ ի փխ առի W չիք ընդ Y ըստ փխ ընդ FQSZδωs քաղցրաւենեացն L քաղցրաւենեաց Y քաղցրաւենեացն f քաղցրաւինաց g քաղցրաւեննեաց սրբ. քաղցր արմաւենեաց hl քաղցրաւինեաց r քաղցր արմաւենեաց փխ քաղցրաւենեաց QSYZωs ճաշակաց δ ճաշակացն սրբ. ճաշակեցայ r ճաշականացն

35 δ ստաւղն սրբ. ստացաւղն

36 λ չիք եւ σ առ O յաւէտս Vu հաւատարիմ

37 ABCEFGKLMNOPTUδηϑμστωΣΦdefhiknp վիշտք HNΣ մութն λg մութ սրբ. մութն σ պակասանացս

38 Vgh բանիցս

39 NW չիք է ABCEFGHNUVXZΓΣΦn ձայն f բերելի փխ անբերելի S անբերելի և U ողբումն (h ողբս) փխ բողոքս Y բողոք Z վիժ բողոք

40 Σ քան փխ Քանզի Q զհոգիս սրբ. թէ զհոգիս C իմ էր սրբ. էր զիմ K իմ էր սրբ. զիմ էր NZs եր (էր) իմ Q էր իմ սրբ. իմ էր V ի մեր փխ իմ էր ABEFGHUYΓΣΦaq ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն էր զիմ

41 u չիք եւ[1] ABEFGUΓΦa նուաղեալս (V նուազեալս rt նուաղս) փխ նուաղս CΣ նուաղեալս սրբ. նուաղս Y չիք եւ[2] O ներգեեալ W հերքեալս (g ներքեեալս) փխ ներգեւեալս

42 HPQRUVWXYZλφabghlmqsux ցաւսք γ հեծութեան SY հեծութեանս և O զվերջինս ω վերջին QTUVZδηϑλτ ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն վերջինսն Qs վարանեալ սրբ. վարեալ λi վարանել (r վարանեալ) փխ վարեալ

43 Q մի ճշգեալ սրբ. մրճոտեալ r մրճկոտեալ U զազրութիւն Y իբրև

44 P ապաստանել (U ապաստանեալ V ապաստանիլ) փխ ապաս տանել W տանեալ r ի մեղաց b մեղացն h անտի փխ ախտի

45 LSX ըստ փխ ընդ δ այն (փխ այս) սրբ. լայն x չիք այս

46 UVηωfhp զրաժին W ցանեալ փխ ցանկալի

47 h չիք առ Q քահանայն L չիք Իսրայելի MNcfhp ամբաստանութիւն V ապստամբութեան (Y ապաստանութեան) փխ ամբաստանութեան X ապաստանութեան սրբ. ամպաստանութեան

48 GHWλ արդ զիարդ OS զիարդ սրբ. արդ զիարդ UVZs իմոյ ABFηϑμστφΓΣΦa գրեալ C գրեալ սրբ. գրեալս U գերեալս փխ գրեալս H մարգիս փխ անմարգիս

49 h անբանից HQUVZλabmqstu ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն կցորդեալ

50 p տեսանող փխ տեսանողական U զի մըթացուցեալ Z մթացուցեալս s մթացուցեալս սրբ. մթացուցեալ ABCEGNOQRWZβγλσΓΣΦabcdefhlm զլոյս T զլոյսղ HU զլոյսն s զլոյս սրբ. զլոյս r չիք որ OPZβδλabcdeghlnpqtu ի յիս

51 Z համբաւեցայ δ համարեցայց փխ համբաւեցայց OQVYZφcefikpqrtux զիմաստից h զիմաստից փխ զիմաստիցս VWcefhikprtx զդրունս a դրուն սրբ. դրունս U կափուցեալ փխ փակեալս A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի K ձեռագրից, ունեն փակեալ

52 δ կամ սրբ. և կամ C որովք սրբ. որով U MNOPQZλbcdefhikmnpqrstux որով նկարակերպութեան փխ տպաւորութիւն նկարագրութեան V նկարագրութեան տըպաւորութիւն, շնորհին

53 γ անձին փխ ինձէն SXY յոգիս U չիք յոգի KTηϑλμστωhl մահացեալ

54 a կամ սրբ. և կամ N ընչական փխ շընչական FHLMOUVWXYZδaefhqstux աշական նուանիլ

55 Mλ և կամ W չիք կամ մտաց ընդունական η ընդունակ

56 Uϑσ անպիտան P թիւ h անաւթոյ

57 Qs անկարգս սրբ. անարգս Z որմանց

58 Q արհամարհեալ h կարգ Wt կոչելոց

59 Zβhu վաթարս ABEGUVηΓΣΦ չիք ի C յազգս սրբ. ի յազգս

60 K առհաւրովք սրբ. արհաւրովք Oγaefiknpr արհաւրովք x արհաւհօք r մահոյ u պակուցեալ

61 V անխրախօսելի r անխրաճուսելի PU չիք ի Lδ յամենեցուն (S ի յամենեցուն XY յամենեցունց) փխ բոլորեցունց Tαφ բոլորեցուն HKLOPRTWαβδϑστcdfgikmnp ցաւովք MNQUVZλaehlqstux ցաւոք μ ցաւովք սրբ. ցաւովքն r ցաւղովք փխ ցաւովքն F չիք եւ տանջանաւքն Whl տանջանաւք ք տանաւքն փխ տանջանաւքն h է Երուսաղեմի

62 C Երեմիայ սրբ. Երեմիայի O Երեմիայն ABEFGHMNΓΣabclm ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն Երեմիայի NVZ խրատեցեալս Q խրատացեալս S խրատեալ s խրատացեալս սրբ. խրատացեալ

63 h պակասեալս H աւուրց Z աւուրքս L ընթացքս BΓΣΦ ամացն

65 LUVXqx չիք ի[2] ABCHNRγδΓΣΦ որդանէ

66 Z չիք բանի

67 δ զօստայնս Le սաղմոսին (N Սողոմոնին U Սողոմոնի) փխ սաղմոսողին UV անպիտան փխ խոտան W ճոտան H գըտայն

68 x Իբրև Y զամպս MQVβabehlmpqstux առաւաւտեան Z զառաւաւտեան ABEG վաղորդանեայ CΣ վաղորդանեայ (Σ վաղորդայնեայ) սրբ. վաղորդայնի N վաղորդեանի QZ վաղորդեայն V վաղուրդէնի δ վաղորդէնի μ վաղորդայն սրբ. վաղորդեայ Φ վաղորդայնեայ s վաղորդայն

69 ABEFMΣgh մարգարէութեան C մարգարէութեան սրբ. մարգարէութեանն ACEMΓg ձայնին

70 QZ արդ փխ Այլ s արդ սրբ. այլ γ ոչ էթէ N չիք ի Y չիք ունիմ

71 UV թե (թէ) t տեսողէն փխ տեսանողէն PZ անյուսալի փխ անյուսադրելի Q անյուսահատելի սրբ. անյուսադրելի

73 Z չիք Որ ABEFGWΓΣΦ գթութեանցդ C գթութեանցդ ուր. գթութեանց

74 S որ փխ Եւ NϑσΦ չիք ի[1] h ի բևեռոյն փխ ի բեւեռելոյն WZl բևեռոյն փխ բեւեռելոյն N ժամ UV ժամու (V ժամոյն) մաղթեցեր s խաչին ուր. ի խաչին h խաչ

75 UV չիք Մաղթեցեր MQVZas ողորմութեամբ h ողորմութեանց

76 W չիք քո[2]

77 γ և ինձ (յոյս) t և կրկնված

78 Tγστ տուր և առ ηϑλμ ուր. (λ ուրվ.) տուր և առ HQUVδωq զհոգիդ r զհոգի

79 WZ ընդ Ne հոգւով XYZωfiklt հոգովդ t քով սրբով

80 μ և փառք ուր. յաղթութիւն և փառք, չիք մեծութիւն h աստուծոյ փխ յաւիտեանս LSUXδ յաւիտեանս յաւիտենից

81 KMNUYλh չունեն տողը

ԲԱՆ ԻԲ

Վերնագիր.

EHKNPRWσωabgimqtux վերնագիրը կրճատ L Նորին Գրիգորի Նարեկացւոյ փխ վերնագրի M վերնագրի փխ կետեր Tαδλns ճամառոտագրությամբ NUσt հեծութիւն r հըծկողին PUVXYβhr բան QZ սրտէ

1 QVZ շարունակս s շարունակս ուր. շարունակ

2 ABCEFGUδμΓΣΦ զկշտամբանաց X զկշտամբեալս ABEFGΓΣΦ եղանակս C եղանակս ուր. եղանակ KLSYαγηϑλμτφωc յեղանակ σ յեղանակս C դարովեալ ուր. դրսովեալ c դրսովեալ h դրրովեալ

3 W կառուցեալ փխ կացուցեալ r կացեալ LSXδ պատկերի a նովին պայմանի ուր. նովին պատկերաւ ի նոյն պայմանի U կանոնի փխ պայմանի h պամանի

5 cefhp յանդիմանութիւն x յանդիմանութեանս b դատ կնիք փխ դատակնիք U կսկծեցողականս V կսկծեցուցողականս W կսկծողականս ω կսկծեցուցանօղս ϑμτω բան

6 Eϑμτω ի ճշմարիտ V խոստովանութեան W դաղտնեաց փխ դաղտնութեանց δikr դաղտնութեան

7 s ոմն ուր. իմն C խառնական ուր. խառնական N խաւնականակաճս U խաւսականս VY խօսնականս

8 HUVZlqsx յաւանակս փխ յովանակս h յովանճակս Wikr անհամբոյրս

9 γ էրինջս AEFGHγωΣ յաւողական BCRμ յաւողական ուր. աւողական KQ սաւուղական փխ աւողական LOSWXY աւուղական δΓΦ յաւուղական ուր. յաւուղական s աւողական ուր. յաւողական HTσφ անուղղական ուր. անուղական Mαs անուղական ուր. անուղղական Y չիք անուղղական A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի FNQUVXZλωehn ձեռագրերից, ունեն անուղական Nτ վարժական փխ անվարժական

10 Y չունի տողը

11 ikr Մանկունս Nβ մեղանչնական W անխրական փխ անխրատական r չիք եւ վարատական LSXYδf վայրատական Q յարատական ուր. վարատական

12 W անտեսս փխ Տնտեսս ABCEFGHORβσΓΣΦm մահու պարտական փխ մահապարտական r տարտարման փխ տարտամական λ անգործնական

13 F անասական փխ անսանական

14 W անմայական h գործանական

15 qt Մարմին ABEHασΣ իմ հոգւոյս NQVs հոգոյս (V հոգւոյ) իմո (իմոյ) ΓΦ իմ հոգւոյս ուր. հոգւոյս իմ ω թախծական s թաղխծողական Y զատողական փխ դատողական N տանջողականս

16 f խոցեալ N անբժշկականս Y չիք եւ անկանգնական

17 U անվատնական փխ արդվատնական ωhx արդ՝ վատնական l անգտնական

18 ΓΦ ծառայ NZabdfgimn խլական փխ սխալական Pk խլական ուր. սխալական (k խալական)

19 W ինձ ինքնէն փխ ինքն ինձէն Z ինձէն ինքն λ չիք ինքն A կամաւ որպէս ուր. կամաւորապէս U կամաւոր փխ կամաւորապէս V մանրակործան փխ մարմնակործան

20 Us և հոգեկորոյս

22 h ուշամոլոռաց փխ Ուշամոռաց

23 Y զգայազիրք Σ զսգայազիրկ

24 ABCUβωfx յարատատես V արատատես q յայրատատես ուր. յարատատես s յայրատատես ուր. արատատես

25 ABCHUαδΓΣΦl բանիւք E բնաւ ուրվ. բնաւիւք s բնաւիւք ուր. բանիւք ABFLMNTUαβμστφΓΣaciklqrux ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն բորբոքմամբ

26 β ի մահարեր L չիք Մահաբեր երկամբք SU երկամբ F վարանեալ փխ վնասեալ

27 E ոչ ուր. և ոչ q և ոչ

28 γh ընտրութեանն MZs պիտանացու

29 TWZΣ զորովայն g զորովանն BUVcilr երկնեաց MNh կրեացն փխ երկնեացն γ չիք զիս

30 QWtu և աշխարեմ (u աշխարհեմ) OY զատիս UV զատինն Z զատին Nqtx դիացուցին LSUVYZσΓgr դիեցուցին (UV դիեցոյց r դիացուցին) զիս P դիեցուցին զիս ուր. դիեցուցին

31 ωr մակաղրեալ փխ մակարդեալ FGOQTUVZαηϑμστφωps կաթինն τ ձգեցին ուր. ձգեցի

32 ACXσ դառնութիւնն s դաւանութիւն փխ դառնութիւն QZs քաղցրութեանն H ջամեալ QZ մատուցին s մատուցին ուր. մատուցաւ

33 LNPQTXYαηϑμστφωbm եթէ F չիք ինձէն N անձամբ V անձն իմ փխ անձին EW իմոյ փխ իմում

34 hr դժնա h դատաճաղ HQZs ամբարձայ KSY համբարձեալ U ամբարձեա Z այսքաննեք Σr այսքանիւք U բանեաւք n բանեաւք ուր. բանիւք

35 Z բարկութեանն ω բարկութեան SX անխոնարհելիս

36 NZ չիք որ s ով ուր. ով որ ABCFGRUVWηλΓΣΦbcfghlm ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն ի յերկրածնաց r յերկարածնաց փխ յերկրածնաց

37 U զամենայնն B խատառակեցից Q խայտառակեցի

38 QZn էութիւն s էութիւն ուր. էութիւնս λω դատել qux տանջեալ փխ դատեալ

39 W զվնասակարաց h զգունդ վնասակարացն OQUVZaelqstux ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն զվնասակարացն AC գունդ ուր. գունդն BEFΦ գունդն GHLUVδϑλστΓΣ գունդ MQZegrsx զգունդն N գունդս R գունդ ուր. գունդս

40 F զխոցոտողացն ուր. խոցողացն Qβ խոցողացն ուր. զխոցողացն A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի KLSTVWXYαγηϑμστφωbcg ձեռագրերից, ունեն խոցողացն Hδ զինուորութեանցն

41 N զսգայականացն QZcefhp զգայականաց U զգայականացն ուր. զսգայականացն φ զզգայականացն s զգայականաց ուր. զգայականացն ABCEFGημωΓΣΦ գլխաւորութիւնան Za գլխաւորութեանց b զգլխաւորութիւնս

42 V ամենայնի փխ ամենայնիւ K չիք յամենայնի r ողորմայ

43 UV ոչ թե N նորին փխ նոր δ զիս ուր. յիս h զիս փխ յիս ABEFHNφωΓΦbikm զյանցանս CGΣ զյանցանս ուր. (Σ ուրվ.) զյանցանաց (GΣ զյանցանացս) E զյանցանաց Vδ զանցանացս λ զանցանաց ABEFGZωΣΦ մառախուղս Cμ մառախուղս ուր. մառախուղ τ մարախուղ Γ մառախուղտ

44 Q յաւէժ փխ յաւէտ ABCGMNORWφωΓΦdefiklnp պարտաւորութիւն EK պարտաւորութիւն (K պարտաւորութեամբ) ուր. պարտաւորութեան QZλs պարտաւորութեամբ h չիք պարտաւորութեան

45 h չիք Անկցելի ձորձով սխալեալ V անկցելեաւ γt սղալեալ W անփոփելի փխ անփոփոխելի s անփոփելի ուր. անփոփոխելի

46 UV չիք Եւ W չիք դու

47 p իմոյ hp փրկութիւն u կանկնեալ փխ

կանխեալ GMNγηωtu ներողութեամբ (V նեղութեամբ) փխ ներութեամբ R ներողութեամբ սրբ. ներութեամբ δΦx ներութեամբ սրբ. (Φ սրբվ.) ներողութեամբ

48 RW ամենակալ փխ խնամակալ β յիս ամենակալ սրբ. խնամակալ UV երկայնամիտ երկնաւոր Γ բարի ունի լուսանցքում

50 Oλ զրանից u զրանիդ սրբ. զրանից ABGHQSUVZβδησΓΣΦhs զաւրութիւն CE զօրութիւն սրբ. (E սրբվ.) զօրութեան

51 δ ասաման a ասղման Q շարժողութեան փխ շարժութեան U շարժութիւն

52 R զսգայականաց S սգայականաց Q գոյաւորութիւն SY գոյաւորութեան U գոյութեանց (r գոյատրութեանց) փխ գոյաւորութեանց

53 Q ի սրբ. յիս s յիմս սրբ. յիս NPV քոց δ չիք քո M ձեռակերտից սրբ. ձեռակերտիցս SYZs ձեռակերտիցս λk ձեռակերտից սրբ. ձեռակերտիս r ձեռակերտիս

54 agx սորովք MU եղելաք U չիք եւ r բժշկելով Y հանդերձելովք γt հանդերձանովք

55 h պակաս փխ Անպակաս P և անհատ Zs բարբառովք S վերընծայել քեզ ABCEGΓΣΦ վերաձայնելով (H վերաձայնել) փխ վերընծայել N վերաընծաել σ վերընծայելով սրբ. վերընծայել Z գոհաբանութիւնք

56 A հաւր սրբ. հաւրդ FNQVZβγahqtux հաւր s հօրդ սրբ. հօր g հաւրդ հաւրդ փխ հաւրդ քոյ ABEFGΓΣΦgq քում C քում սրբ. քո SVY և աստուծոյ ABEFGΓΣΦ յաւիտեանս յաւիտենից C յաւիտեանս յաւիտենից սրբ. յաւիտեանս

57 U չունի տողը

ԲԱՆ ԻԳ.

Վերնագիր.

Aβ չունեն Բան նշում և համարակալում EKNPRSWZβμbghimqtux վերնագիրը կրճատ L Նորին Գրիգորի Նարեկացւոյ փխ վերնագրի M վերնագրի փխ կետեր QTαδλn համառոտագրությամբ AUt հեծութիւն Nr հակողին UVXYωΣhr բան r չիք ի

1 Γ ամենակալ փխ ամենայնի Eqx յամենայնն (σ ամենայնի) փխ յամենայնի

2 KLTαγδηθλστφ և անվայրափակ β անվայրափակ սրբվ. և անվայրափակ e ամենիցուն

3 h խեկութեան MQWYZηθτωbstu յամենեսեան SXg յամենիսեան β յամենիսին յւ յամենեսեան սրբ. յամենեսին m յամէնէսեան

4 VΣΦ ի վայրից n չիք առանց քո

5 F չիք Ոչ[1] γ արև երևեալ r երբ փխ երբէք LPSY տեսականութիւնս N տեսականութեան V լուսոյ (h լուսաւորութիւն) փխ լուսաւոր

6 ACXYμ անհաւորութեանն λ անհաւորութեանց AFGXZδμΦblnt անհատութեան փխ անհասութեան

7 h անբաւութեանն, անքննութեանն

8 N չիք եւ անընդմիջելի մերձաւոր qu անմիջելի փխ անընդմիջելի

9 SY նկարիչ փխ նկատիչ

10 AGU մատկաց BC մատկաց սրբ. մատակաց Qβ թախծութեանց KVZs ամենարուժ L անրոյժ (γ ամենարոյս a ամենարոյծ) փխ ամենարոյժ

11 V գթութեան qx ծագաւղդ RWΣbgtu ողորմութեանց LSWXYΣbgtu մխիթարութեանց

12 δ ողորմութեան b զառնութեանն r զառնութիւն

13 V վասն բազմավտանկ E հանդէս փխ հանդէպ

15 N չիք ի VZs խուզ Q խնդրութեան փխ ընտրութեան Z դատաւորապէս s դատաւորապէս սրբ. դատաւորաբար

16 W չիք ցաւոց abm այսմ

17 Zas մարմին N զրաւել

18 ABCEGHNOQαβδηθτφΣΦdefhlpqx անձնըն TΓ անձն սրբ. անձնն σ անձինն s զանձն αφωΓ չարեաց գործոց UVδs չարաց N մեկուսեալ

19 i գործ ի AB սովորութեան C սովորութեամբ սրբ. սովորութեան FLPZs սովորութեամբ FZs կարեացն η կարեալ սրբ. կարեաց կապեալ

20 PQSUVYZγacefhmpq զանկուածն δ զանկուածն սրբ. զանգուածն l հանդերձանացըն Uηµb մահու փխ մահացու

21 Z սրտիս s սրտիս սրբ. սրտին Z իմաստիք M խիթիւ

22 H բարեաց h բարձրեալ փխ բարձեալ

23 Er բանականութեան Ocefhlpqx բանականութիւնն QZbs բանականութենէ ABEFGVWΓΣΦik անսասնեան C անասունեան սրբ. անասունս f անասունս անընթեռնելի Y դասակարգեա Γ կարգեալ սրբ. դասակարգեալ h դասադարգեալ

24 Υ չիք եւ U զարշութեամբ f գոյութեանն անընթեռնելի hr գոյութեան

25 W եւ ի CG ելով սրբ. լինելով EKMNOPSWXYγlωabcdefghikmnpqrtux լինելով փխ ելով s լինելով սրբ. ելով bm իմանալիքն

26 KTZηθμστr յանցանացն փխ յանցմանցն δ յանցանմանն սրբ. յանցմանն u յանցմանցն սրբվ. յանցանացն ω յիշատակի յանցանացն սրբ. յանցանացն յիշատակի h յուսախատեալ

27 N տարակուսել

28 H չիք աղերսին QVs աղերսից W աղբիւրին փխ աղերսին n աղերսիցն

29 AEFGHLUλθτΓΣΦ խղճի BC խղճի սրբ. խղճիւ ABEFGUσΓΣΦ յուզմանցն մտաց C յուզմանցն մտաց սրբ. մտացն յուզմանց h մատացն փխ մտացն r յուզմանցըն N ճենճերել

30 g իմ աչի սրբ. ի մաճի N մահճի փխ մաճի h գործոցն NRVWβλabcdefhikmr գլետոյսն u գլետոցն l զետոցն pqtx գլետոյս

31 h չիք եւ SY կերպիւ փխ կերպ ի θ և յետաոտք Q վերջք կոյսք ABEGOΓΣΦ յետահարեալք C յետահարեալ սրբ. յետահարեալք

32 E խարեալ

33 Zδs մտաց QVqx մարտի ի Tθμσω մարտըն

34 ABCGWσΓΦh թառաչ N թառանչին փխ թառանչ սրտին ω ահագին փխ հագագին

35 α խոնաւ սրբ. խոնաւութիւն cefilpr խոնաւութիւն (h խոնարհութիւն) փխ խոնաւ LNPSX զաւրութիւնք α զաւրութիւն սրբ. զաւրութեան t զաւրութեան H քմանցն LNPSXY մտացն փխ քմացն c քմաց a ուրեք սրբ. ուստեք b ուստեք փխ ուրեք

36 h արև փխ անարեւ N պարփակել

37 EKMOVλr ակնկալութեան

38 kr այս տողի փխ ունեն տ. 39 և ընդհակառակն N անբերեացն փխ անբերելեացն GNPYγδλσafhiknpsx սգալիսն

39 Z չունի տողը ABEUσg չիք եւ C եղկութիւն սրբ. եւ եղկութիւն NV կորստեան U յոյժ

40 N եւ ի դատակնիք δ մտացս W գրեցեաց

41 U չունի տողը KLQSX իմ փխ իմն V երևեցուցեալ Z երևեալ s երևեցեալ սրբ. երևեցուցեալ

42 N զանգուածոյս Sγacefpqu զանկուածոյ

43 A B E G H K L NPQSTUXYZαδηθμσφωs փոքրութիւն C փոքրութիւն սրբ. փոքրկութիւն U ընութիւնս

44 r բանիցն

45 Np իրաւանց γ վիմովք U զարժանին

46 h չիք որ M տաղանդտ Σ յանառակ s յանառակս սրբ. անառակս f սատ

47 Z ստացուածք s ստացուածք սրբ. ստացուած c իբր UV յանարգ Eμu յերկրի սրբվ. (μ սրբ.) ի յերկրի FGHKMNQSWZλabceghlmqstx ի յերկրի V երկրի B թաղեալ սրբ. թաղեցեալ n թողեալ սրբ. թաղեալ

48 UWβγλ տարժանմանցն Z տաժանմամբ e տաժանմանց E ծուլութեանս KRδh ծուլութեան N ծութենն (W լուծութեանն d ծովութեանն) փխ ծուլութեանն K մթնովն

49 Zμ չիք եւ Zσhl իբրև A զի ի սրբ. զի HMθτφ զի ի N նշմար փխ նշմարան ACEFGHδΓΣΦ ճրագին B ճրագին սրբ. ճրագի s ճրագի սրբ. ճրագին γ ճրարի

50 HN պատասխարան k պատսպարան փխ պատասխանարան N կարեկցեալ (Z կարծեցեալ) փխ կարկեցեալ

51 m պապանձել

53 U զկեւն Zn զկալն φ զկալն (և տառի համար տեղ է թողել, բայց չի լրացրել)

Y օգտի Z ուգտեցեալ փխ գիտացեալ

54 M կշտամբութիւն փխ կշռութիւն FOQRSWXYβγλωcefghiklmrx բարոյն t ընտրութեանն

55 η նհանջմամբ urp. նահանջմամբ φω նրհանջմամբ h նախանջման X խաքանեալ

56 O վարան փխ վառարան Mδa եղոյն (եւղոյն) Nλ եղոյն O եղւոյն Gs աճինովն urp. աճինով KVbqx աւճինով

57 Q անուանագիր urp. անուանս գիր β կենդանեաց փխ կենաց

58 W չիf եւ h կշտամբանքն ABEFGHδγΣΦ ըմբերանութեան փխ ընդ երանութեան C ըմբերանութեան urp. ընդ երանութեան s ընդ երանութեան urp. ըմբերանութեան U երանութիւն Ys անդր փխ անդ R անդ արձանացեալ urp. արձանացեալ

59 V զգինուոր

60 U չունի տողը qtu և թէ փխ եթէ V խըստութեամբ

61 ABEGHδΓΣΦ մատենագիր փխ մատենագէտ C մատենագիր urp. մատենագետ λb մատեանագետ s մատենագէտ urp. մատենագիր x մատենագէտիr

62 Z անիծեալ փխ անիծից

63 qtu և թէ փխ եթէ FKNOPQRTUWZβδλσωΣbcfgiklmnqrux փոշոյ LSXYat փոշի h փոյշո QZa ոտից s ոտից urp. ոտիցն H թօթափելւոյ a թաւթելոյ urp. թաւթափելոյ

64 r յանդիմանութեանն

65 qtu և թէ փխ եթէ βλhiklm յապառումն r յապանումն A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի BFLMSTXYαηθμτφωu ձեռագրերից, ունեն յապառում Sr կործանման (U կեղծմանն) փխ կսկծման

66 Σ փորձեմ

67 qtu և թէ փխ եթէ K ի դեղ QZr ի տեղի (SX ի տեղ Y տեղ) փխ դեղ s ի տեղի ինչ զատման ձգիմ urp. դեղ ինչ դարման ձգեմ Y ինձ փխ ինչ ABFGHγΓΣΦ դարման (x դարձման) փխ զատման C դարման urp. զատման E զատման բառի տ-ի վրա սրբագրման նշան է դրել, բայց չի սրբագրել KQSWXYZkr ձգիմ

68 M բերս urp. ի բերս N բիւրս (k բեւրս r բերանս) փխ բերս d բարւութեան

69 MZ կարծեացս s կարծեացս չարեաց urp. կարծեաց չարեացս XZr չարեաց L չարժանեացս խափնում փխ չարեացս փախնում UV փախչիմ

70 V ձեռս

71 qtu և թէ փխ եթէ Φhr խրատուիլ փխ խրտուիլ VZ սարսիմ

72 U մինչ (Vγ ինչ) փխ մի Z թնքին T ընդոստիմ urp. ընդոստնին UV ընդոստնում l ընդ ոտս իմ փխ ընդոստիմ

73 U չիf հրաւիրիմ V դողանամ

74 U լինել Vωc սարսափիմ

75 qtu և թէ փխ եթէ βf հարցում cfhp կոչիմ բանի (h բանիւ) Z կարկեմ r կարկամիմ փխ կարկիմ

76 m իրաւամք e (նվնձ լուսանցքում) st այս տողից հետո ունեն եթէ (t և թէ) դահճաց մատնես (s մատնիմ)՝ զարհուրիմ

77 O այս փխ այսքան

78 r չիf ի η միմիեանց UV բարդեցելոց XYikr բարդելոցս

79 N որք և W զատուեր և (n զատոր և) փխ զատորեւ FK զգայարանաց N զգայականացս Σn զոգայականաց W սրտիցս ABEFGΓΣΦ անդուստ ի ներքուստ C անդուստ ի ներքուստ urp. ի ներքուստ անդուստ H չիf անդուստ

80 Uf անրժըշկան BCFHKNOPRSWXYβγλμωΦcdefgknpr ցաւովք N նետովք Zc նետաւք

81 FV աներտաբեր (U աներատ բերեալ ի) փխ Աներտաբերելի FVΣ և մշտակիր K և ի մշտակիր s մշտակիր urp. և մշտակիր V յարամնացս

82 ik ըստ փխ ընդ Y ոգոյս

84 V վտանկք γ վտանգս s վտանգ urp. վըտանգս

85 CE մթերից urp. (E urpվ.) մթերիցս H M N O P Q R TWZγδλabcdehiklmpqrux մթերիցս U մտերից s մթերիցս urp. մըթերից QZ զերակաւք (ar զերակով) փխ զերկաթով Sk զերկաթով urp. զերակով s զերակօք urp. զերկաթով B զաղտնեաց Nik ծածուկ

86 ω սաստէն փխ Ազդեն p ազդէն ATUΓΦ տագնապավէրս փխ տագնապս վէրս CΣ տագնապավէրս urp. տագնապս վէրս Hδ և վէրս θτ չիf վէրս x վէր θτ վերապահեալս փխ վէրս պահեալս FGQVZγars պահեալ L անըժշկելիս փխ անխնամարկելիս

87 c շնչոյ Ocl տուրևառութիւն h տուրևառութիւնս

88 W նեղութեան NQYλ ճնշել h ճըշնեալ V յաղաղակ

89 λ խառնել a ձայնեալ փխ խառնեալ E հոգւոյ urpվ. հոգւոյս FGSUVXYΣefhlmqtux հոգւոյս (հոգոյս) W հոգոց

90 Hδx բարեբարից փխ Բարեգործից L հընարաւորութեանց

91 O յերկարաստեղծիցս (h յերկաստեղծիցս) փխ Յերկրաստեղծիցս Σ նահատակացս hl նախատակաց N ընդդէմ փխ ընդ իմ γik մաղթանաց փխ մաղթողաց

92 K հեծութիւնս λg հեծութեանս

93 M արտասուաց N ողբոցս FKOSXβγabgiklmnr ամենեքումք Z ամենեքումբ

94 x Ջաղերս փխ Ջաղերսանս FQVZacfhklpr ըղձից K ստորնայնւոյս Uhl ստորնայնոց a ստորնայնոցս Σ առաքեմ urpվ. տարածանեմ

95 β անդորրութեան

96 V ողորմելւոյ KXeqr վաստակեցելոցս N վաստակելւոյս γω վաստակելոյս h վաստակելոցս ABCEFGHKNQUVδμστΓΣΦa չիf ի NV ընդունայն h յունայն փխ յընդունայն C երկրագործութեանս urp. երկրագործութիւնս MNOPRUVWβλcdefghiklmnpqrtux երկրագործութիւնս Qγabs երկրագործութեանցս T երկրագործութեան Z երկրագործութեանց

97 KLl համայն Z յամենայնի (d յամենայնում) փխ յամենայնում τ յամենայնիւ փխ ամենայնիւ KUλ փառք յաւիտեանս γ այս տողից հետո ունի Փառաւորեալդ սատուած, աւրհնեալ և երկրպագեալ յերիս յաւիտեանս. և անդ քան զպայման սահմանի, իմանալեացն յաւիտենից

98 K L M N OPQSUXYαβθλτacdefhklnqrtux չունեն տողը Σ ամէն կրկնված

ԲԱՆ ԻԴ

Վերնագիր.

Aβo չունեն Բան նշում և համարակալում EHKNPWβσabimoqtux վերնագիրը կրճատ M Վերնագրի փխ կեսեր L Նորին Գրիգորի Նավերնագրի փխ վերնագրի Tδηλgns համառըրեկացւոյ փխ վերնագրի Tδηλgns համառոտագրությամբ Ut հեծութիւն r հսկողին UVXYωΣhr բան r չիf ի AQZ սրտէ V սրտի

1 A որոց urpվ. որոյ U որոյ խընդրոյ bm մատչեմ AτΣ աղերսիլ BC աղերսիլ urp. աղերսել N աղաչել փխ աղերսել Z աղերսեալ

2 ABG արքայութիւն C արքայութեան urp. արքայութիւն ηho արքայութեան

3 UZ չունեն տողը LPQTVWαδηθμστφωs եթե (եթէ) Γ թէ urp. եթէ QTηθστφ փաւեթե (եթէ) Γ թէ urp. եթէ QTηθστφ փառացն s փառացն urp. փառացդ M վայելչութեանն X վաելչութիւն Y վայելչութիւն λ վայելչութեան r վայելչութենէ

4 Eqtux չիf Թէ R եթէ urp. թէ β էթէ A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի ηΓdikr ձեռագրերից, ունեն եթե (եթէ) f կենդանեացդ փխ կենացդ hkor անմահականացդ

5 M չունի տողը LQRZbgmos եթե (եթէ) Zs հրեշտակս Y պարակցութիւն h տըրոխեցայ

6 Eqtux չիf Թէ FLMPQZbs եթէ l չիf ընդ N մասնակցութիւն Σ մասնակցութեանց h մասնակցութեանն U յորմէ r չիf յորոց ճեղքեցայ

7 LQZs եթե (եթէ) m ընդ ուռ F յուռ s ուռ urp. յուռ η որթուն t որթւոյն GNOQRSTWXYZγδλωcefghklmrtx կենդանոյ

8 Eqtux չիf Թէ FLQZs եթէ s ոստ urp. յոստ x ոստք

9 Q եթէ s ծաղիկ urp. ի ծաղիկ H ծաղիկըն

10 ABCFGOPQZαγΓΣΦacdefhiklnps եթե

(եթէ) Eqtux չիf թէ β էթէ (β տ. 11—29-ում ևս ունի էթէ) M պանծանաց Xω պարծանացն փխ պանծանացն SX ժառանգութեան փխ ժառանգաւոր
11 A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի FKLVδqtux ձեռագրերից, ունեն եթե (եթէ) λ հայրաղատ
12 W չունի տողը Eqtux չիf նթէ K թէ Bγfhpr սգեստովն N զգովեստն փխ զգեստովն k սգեստ o զսգեստովն s զգեստին
13 FVqtux թէ β ստացաւղն
14 L չունի տ. 14—15 ABCLOβΓΣΦ թէ Eqtux չիf նթէ O լուսոյ M իղձան G մեկնեցայ urp. մերկացայ δ մերկացա փխ մեկնեցայ
15 x թէ HKPs ի Յիսուսի Yr չունի Յիսուսի A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի RSVXZλdefhlmoprstx ձեռագրերից, ունեն ռսկերսն r յաւղեմ
16 ABCHKLTαβηθστωΓΣΦ թե (թէ) Eqtux չիf նթէ
17 F թէ urpվ. եթէ Vqtux թէ γh ի յապաւէնն σ ապաւէնն M խիթացայ փխ խեթացայ Uo խեթեցայ
18 Eqtux չիf նթէ EKXh փրկութեան U փրկութիւնն O նորոգութիւնն
19 FVqtux թէ Bωiknr սգաստութեանն Mhl զգաստութեան Uor զուարթութեան Z զուարութիւն փխ զուարթութիւն s զօրութիւն urp. զուարթութիւն
20 Eqtux չիf նթէ Σ թէ Qτcfh կանոն θφ կանոն urp. կանոնն N չիf կենաց A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի KOQUVYZωΓΣabelopqstux ձեռագրերից, ունեն կենացն OUV ուխտին
21 ABCEFGOVγΓΣΦqtux թէ o զսահեցայ
22 Eqtux չիf նթէ OΣ թէ So անշարժ FKLNPSTUVWXλμσφbcefghikprstx պնդութիւն (պնդութիւն)
23 ABCEFGLVβηfqtux թե (թէ) O եթէ urp. թէ S գոյի մարտկին փխ գումարտակին U գումարտակացն V գումարտակաց h գումարտականին
24 Eqtux չիf նթէ O եթէ urp. թէ K քաղաք γa անդրանկացն U գրիմ (η լինիմ) փխ շինիմ V շինին
25 FVqtux թէ O եթէ urp. թէ Uh ի համապաղորդեան x համապաղորդեանն m աղաւթեմ հացին U աղաչեմ զորով փխ աղաւթեմ զոր ոչ KLNWω վաստակեցի
26 Eqtux չիf նթէ O եթէ urp. թէ Qeflqtux փոխատրութիւն δ փոխադրութեամբ λ փոխարկութիւն փխ փոխադրութիւն c փոխադրութիւն urp. փոխատրութիւն s փոխատրութիւն urp. փոխադրութիւն O յորմէ δ յորոց urp. յորոց ոչ qtu յորս
27 A տողն ունի լուսանցքում՝ այլ ձեռքով ABCEFKNOSTUVXαβηθμτφωΓΦbhlqtux թե (թէ) ΣΦ պարգեւաք B որ δ ոչ urp. որ ոչ a յորու qtu յորս ACEGKLNOTαβηθμτφωΓabcdefo չհանդիսացայ փխ ոչ հանդիսացայ B հանդիսեցայ
28 Eqtux չիf նթէ A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի FHLMQRUVWγδλμΣcfgmos ձեռագրերից, ունեն թե (թէ) τ արծին urp. արծանին c կենաց ինձ F ինչ փխ ինձ H չիf կենաց N կանոնաց փխ կենաց q գրեցի U վերջացա փխ ջնջեցայ
29 A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի KMQUagmrs ձեռագրերից, ունեն թե (թէ) ikr գերախտեացն V ձեր փխ ձիր s յորմէ urp. զոր միշտ
30 SX չիf եւ KL կորեցաւ (n խցեցաւ) փխ խզեցաւ Z շար փխ լար
31 Eqtux և տիրեցայ N չիf ի h զարշութենէն
32 RΣr ապականութիւն o ապականութեան
33 CΓ մեռայց urp. մեռոյց OUWΦo մեռայց n մեռոյ (Φn ունեն ուղղագրման նշան, բայց չեն ուղղագրել) KR սատակեցայ (R մեռոյց) urp. մեռոյց սատուծոյ
34 Zo դալար փխ պալար
35 KNOTαβηθστφωΣcep ինչ փխ ինձ μ ինչ urp. ինձ
36 ω գրկին փխ գկրկին ABCFGKLMQUVZΓΣΦgm անմաքրութիւն R զմաքրութիւնն μ զանմաքրութիւնն
37 MQVWo պարծանաց Y պանծանացն փխ Պարծանացն M չիf ամենեւին ինձ շիջաւ

38 Ebr փրկութիւն M չիf Փրկութիւնն V բանին փխ բարին δ ստուարացաւ փխ ստուերացաւ
39 W կենաց
40 Mβhmr մխիթարութիւն N արիւնն փխ ատեան A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի GLMTYαθστφωΦko ձեռագրերից, ունեն ատեանն
42 H թոյլն Rp թուխք V թոյն ao թիւնք Hb մահու σ մահուն urp. մահու
43 N սպանելն hqu սպանանելն
44 U չունի տողը r լատին փխ Լաստին ABEFGOUVωΓΣΦ վիմով C վիմով urp. վիմոք φ դիմոք փխ վիմաւք ikr վիմովք V խոցաւ փխ խցաւ d խցեցաւ
45 N շաւեղ Q շաւիղ βλΣg շաւեղն δ շաւիղքն UV յուսոյ x կորացաւ փխ կուրացաւ
46 SXγ ծածկոյթն N յին փխ յինէն E վերացաւ փխ մերկացաւ
47 F չունի տողը γhlo վայելչութիւնն λ վայելչութիւն δ ստուարացաւ փխ ստուերացաւ
48 N խափեցաւ փխ խափանեցաւ Γ խարանեցաւ
49 P Կշտամբանաց U փոյշ h բաղմեցաւ փխ բաղմացաւ
50 EFRWbmor անաւրէնութեան λμ ուղղեշ h ուղէշն OΦ բաղմացաւ (h ծածկեցաւ) փխ ծաղկեցաւ
51 N գեհենոյն h գեհին փխ գեհենին
52 Ebhmr ծառայութեան
53 Eλr սարկութեան O չիf կապ
54 U ունող o ունյաւղն Q յարկի A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի FLMPSVXθλτφΓΣirs ձեռագրերից, ունեն կառուցմանն
55 EMhor բարձրութեան Oh վստահարանն
56 EMλhor ընտանութեան U ընտանութիւնն Oho β ընտրութեանն փխ Ընտանութեանն միաւորութիւնն
57 hr սրբութեան CFW սիրով փխ սիրող Φ սիրավ urp. սիրող L չիf սատուծոյ P սիրով urp. սիրող L չիf սատուծոյ տրտմեցաւ U տրտմեցաւ urp. սատուծոյ սուրբ փխ սատուծոյ
58 U համբուրեցից N զգանութիւն
59 Wλm խէթ N տխրութիւն β տրտմութիւնս փխ տխրութիւնս
60 or հոգէականս Q անխնամարկելի
61 COQUf տարակոյս o տարէկոյս V Ամօթանս անպարուրելիս տարակոյսս անյուսադրելիս HW ամօթս փխ ամաւթանս
62 L անհամբարձակելիս
63 Nf փախուստ s փախուստ urp. փախստրս
64 h երկան L ըղերրութեան QUVZ ուղեորութիւն a ուղեւորութեանն o ուղեորութիւնս s ուղեւորութիւն urp. ուղեւորութեան BP անթաւշակութիւնս L անթոշակելիս (ΓΦ անշփոթութիւնս) փխ անթոշակութիւնս UV անթոշակութեան Wbm անթաւշակութիւն Σ անշփոթութիւնս urp. անթաւշակութիւնս hr անթոյշակութիւնս o անթոշակութիւն
65 qtux զօրութիւն փխ փրկութիւն, փրկութիւն փխ զաւրութիւն L չիf եւ RUVWλgo աւգնականութիւն փխ աւգնութիւն
66 L և ողորմութիւն
67 FGNOQRSVWXYZγλωΣcefghiklmr կենդանոյ H կենդանոյք
69 o ընձեռ KQZas պասքելոց W պասքելոցս x վայր
70 L Հզաւր մարդասեր աւրհնեալ բարեգութ K չիf հզաւր
71 N հզաւր փխ հնարաւոր Γr այցելոյ
72 β պաշտպան urp. պաշտպան աննախանձ պահապան յաղթող կրկին urpվ. պաշտպան
74 s աննուաղ փխ աննուազ G այս տողի երանութիւն բառից մինչև բառ Ին տ. 63-ի հոգւոյս բառը ներառյալ ունի նեղագիր գրչությամբ, բայց նեղագիր գրչության բնագրից մինչև տ. 76-ի քաւեալ բառը ներառյալ չի պահպանվել d երանութիւն o անտանելի փխ տանելի
75 N սիրող փխ սիրոյ EN ողորմութիւն s ողորմութեան urp. ողորմութիւն ω աջու
76 qtx սրբեալ և քաւեալ G_1 քաւել ABEFHKUVZδθστωΦs քաւել եւ սրբել CO քաւել և սրբել urp. քաւեալ և սրբեալ μ քաւեալ և սրբեալ urp. քաւել և սրբել t ամենապարտ

77 EYqux *հաւասարապատիւ* F *համապատիւ* (U *հասարապատիւ* V *անհաւասարապատիւ*) փխ *հաւասարապատիւ*
78 H *դարձցիս* x *դարձի*
79 n *իւրովք* λ *կամովք* ABCΓΦ *մաքուրն* E *մաքուրն* ուղղվ. *մաքուր* LXY չիք *մաքուր* Zs *նուիրել* f *նուիրեալս*
80 HVbikos *զօրեղ* ZΓΦfs *հայրն* ABCEORZϑμστωΓΣΦ *ընծայել* Fη *ընծայել* ուղղվ. *ընծայեալ* h *ընձեալ*
81 b *անդրեն* o *անդրէն* K *նովին* N չիք *միշտ* LPSX *առ* փխ *ի*
82 Z *ողջոյն* β *ողջունի* hl *ողջոյնիւ* rs *ողջոյն* ուղղ. *ողջոյնիւ* QZs *և կապեալ* UV *ընդ քեզ* V *շնորհիւ* ABEFG_1HδστΓΣΦan *շնորհիդ քո* C *շնորհիդ քո* ուղղ. *շնորհիդ* ϑμs *շնորհիդ* ուղղ. *շնորհիդ քո*
83 r *միայնալ* փխ *միանալ* UV *անբաժանաբար* փխ *անբաժանելի* λg *անբարժանելի*
84 o *ընդ աղէտ* hi *քոյ* փխ *քում* X *հոգով*
85 σ *երրակ* L *անձնաւորութեան* Nhr *անձնաւորութիւնդ* Σ չիք *ի* N *իմում* փխ *ի միում* U *բնութիւն*
86 LMOQTUWγδλμblmnot չիք *ի* Rβσ *մի* ուղղ. *ի մի* L *միում* N *ստուածութիւն* γ *ստուածութեանդ* o *և փառք*
87 Lr չիք *եւ* So չիք *ի* WΦ *ստեղծական* γ *էիցս* s *էից* ուղղ. *էիցս* L *և գոհարանութիւն* HK *գոհութիւն* փխ *գոհարանութիւն* N *յաւիտեան զյաւիտենից* Zs *յաւիտենից յաւիտեանս* K չիք *յաւիտենից*
88 LTUXλho չունեն տողը Σ *ամէն* երեքկրկնված

ԲԱՆ ԻԵ

Վերնագիր.

o չունի բան *ԻԵ—ԻԶ* n համարակալված *Ի* փխ *ԻԵ* EKNRWαβσblnqux վերնագիրը կըրճատ HTδηλgn համառոտագրությամբ L *Նորին Գրիգորի Նարեկացւոյ* (i *Նորին Գրիգորի խաւսք ընդ աստուծոյ*) փխ վերնագրի M վերնագրի փխ կետեր Ut *հեծութիւն* G_1PUVXYβωΣhr *բան* r չիք *ի* QZ *սրտէ* V *սրտի* ω վերնագրից հետո ունի *Աւգնեա Սուրբ Հոգի աստուած*

1 U *գթութեանց* փխ *գերութեանց* d *գերուութեանց*
2 L *վտանգիս* փխ *վտանգաւորիս* tx *զմիոյ* փխ *զմիով* HLNOPQTUZαβγηλφacdikpr *ել և ել* R *ել և ելս* ուղղ. *ել և ել* s *ել և ել* ուղղ. *ել և ելս* Wm *առնելով*
3 A *զոր* ուղղ. *զորոյ* BHMNORUXYαβδηλμφωΓΣΦbcdefghiklmnpqrtx *զոր* KV *զորոց* G_1TYαηϑμστφωa *զկերպարանս* R *զկերպարանս* ուղղ. *կերպարանս* s *կերպարանս* ուղղ. *զկերպարանս* h *անցին* փխ *անցիցն* Bβ *ամանէ* ուղղ. *մանէ* ϑστ *մանէ* ուղղ. *ամանէ* A և այս տողն ունեցող մընացած բոլոր օրինակները, բացի LPSTXYαηλμφω ձեռագրերից, ունեն *ամանէ* փխ *մանէ* ABEFΓΣΦ *վերաճառեալքն* C *վերաճառեալքն* ուղղ. *վերաճառեալքդ* G_1Ze *վերաճառեալդ* K *նախաճառեալքն* Y *վերաճառեալ* μ *վերաճառեալքդ* ուղղ. *վերաճառեալքն* δ *վերշառեալքդ* (l *վերավաճառեալքդ*) փխ *վերաճառեալքդ* f *վերաճառեալք* K *վերագրեցին* (փխ *նախագրեցին*) ուղղ. *վերագրեցան* δ *նախագրեցին* փխ *նախագրեցին*
4 G_1Z չիք *եւ* bgm *փոխել* G_1Zλ *փոխեալ իմ* s *փոխեալ իմ* ուղղ. *և փոխեալ իմ* PYα *զյեղանակ* γ *զյեղանակս*
5 W չունի տողը
6 δ *ծովու* Hδ չիք *է, ինչ* փխ *ինձ* CRασ *ծփանաց* ուղղ. (R ուղղվ.) *ծփականաց* LPTUZηϑτφbcdefls *ծփականաց* փխ *ծըփանաց*
7 NZλ *նմանագոյնք* s *նմանագոյնք* ուղղ. *նմանագոյն*
8 U չիք *Յորում* H *կոհականք* N *անթիւք* ABEFTVϑστφΓΣΦ *դիմեցմամբ* C *դիմեցմամբ* ուղղ. *դիմեցմանց* δs *դիմեցմանց* ուղղ. *դիմեցմունս* (s *դիմեցմանբ*)
9 MNOU *տատանել* ik *տատանեալ* ուղղ. *տատանէ* r *տատանեալ է* B *զհոգիս* ուղղ. *հոգիս* W *զոգիս* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի G_1HLTYαγδηϑμστφωqu ձեռագրերից, ունեն *զհոգիս* ABCEFKLRUVWXYϑμτΓΣΦbgm չիք *ի* Y *յայս* VΣ *աշխարհիս* r *յաշխարհ*
10 Mr *շինուածովք* l *շինուածոյ* ϑτ *իբրև* σ *իբր* ուղղ. *իբրև* φ *նաւակատի* փխ *նաւակի* ΣΦ *նաւի*
11 K *Իսայի* փխ *Եսայեաս* G_1 *մարգարէն* T *զմարգարէս* HZδs *զանկարծադէպ* Q *զյանկարծադէմ* փխ *զյանկարծադէպ* VY *զյանկարծադէպն* ABEFΓΣΦ *զանդէպ յանկարծահաս պատուհասն եւ զկատարած* (G₁ *զյանկարծադէպ պատուհասն և զկոտորածն*) փխ *զյանկարծադէպ կատարածն* C *զանդէպ յանկարծահաս պատուհասն և զկատարածն* ուղղ. *զանդէպ զյանկարծադէպ կատարածն* VY *կատարածս* su *կատարածն* ուղղ. (u ուղղվ.) *պատուհասն և զկոտորածն*
12 ABEFHKWYαωΓΣΦb *պարսկական* R *պարսկական* ուղղվ. *պարսկականն* Nβ *պարսականն* C *պարսկական հինիցն* ուղղ. *պարսկականն հինից* ABEFKNYαΓΣΦ *հինիցն* UV *հենից* s *հինից* ուղղ. *հինիցն* β *հինից է*
13 σφ *և ի* β *և* ուղղ. *և ի* Zs *Սամարեայ* LSXY *կործանմամբն* QTΓΣΦ *կործանման* s *կործանման* ուղղ. *կործանմանն*
14 OSYa *այսմ* H *կերպաւորեցայց* L *կերպացոյց* (Zs *տպաւորեցոյց*) փխ *կերպաւորեցոյց*
15 C_1 *զոր* Γ *է* փխ *եւ* El *հոգևորականս* ACEFHKQUVXδΓΦht *զուգաձայնեալ* B *զուգաձայնեալ* ուղղ. *զուգաձայնել* N *զուգեձայնեալ* Z *վերաձայնել* փխ *զուգաձայնել* μ *զուգաձայնել* ուղղ. *զուգաձայնեալ* s *վերաձայնել* (Σr *զուգաձայնեալ*) ուղղ. *զուգաձայնել* an չիք *է* V *սխալումն* փխ *սըխալական*
16 CNUeh *չունէի* (W *չէի* Xr *էի* γ *չև էի* ω *ունէի*) փխ *չունէի* N *անհոգութեան* δ *անտարակոյս* b *վստահութիւն*
17 ABCEFKLUVΓΣΦ *արկածիցն* W *միտս* MWλ *առ ի* g *միջոցիս*
18 Vx *հանգստեան* β *հանգսեանն* r *հանգեանն* KLhr *աշխատութեան*
19 ABEOΓΣΦ *եթե* (*եթէ*) C *եթե* ուղղ. *թե* ABEFHKRTUVWδϑστΓΣΦcmtx *իցէ* Cb *իցէ* ուղղ. *իցեմ* N *իցիմ* μ *իցեմ* ուղղ. *իցէ*
20 Z *ձեռն* փխ *Ձմեռն* γ *ի յամարայնի* KMORTWabcdfhiklmnpr *յամարանի* Z *յամարայն* α *յամարայնի* ուղղ. *յամարանի* Σ *յամարայնի* ուղղվ. *յամարայնի յանկարծ* n *ժամանել*
21 UV *երեքալեան* G_1s *ամփոփեաց* Mλ *զհանդարտութիւն* r *զխանդարտութիւն*
22 K *ի վայրենի բախմանէ* h *ի բախմանէ ի* ϑ *ալեացն վայրենի*
23 U չունի տողը Mβγ *թեոյն* OXYδ *ձեռնարկութիւնն* c *քաքայեցաւ*
24 V *կայումն* փխ *Կայմն* HKMβδakr *ամբարձմանն* λfhl *խզեցաւ* փխ *խլեցաւ*
25 HKUZηλωΓs *թռչարանն* Φ *թառչարան* Vik *անկարկառելի* hl *ձուայնս* p *ծուայնս* ուղղ. *ծուինս*
26 Nλ *շինուածին* XY *շինուածուն* ω *շինուածան* G_1η *անզարդցաւ* Xb *անզարդացաւ*
27 K *ձգողականք խզեցան*
28 HSδ *տեսարանք* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի G_1KLXYαγλμφωctu ձեռագրերից, ունեն *տեսարանն* YZ *տեսակի* (Σ *դիպակի*) փխ *դիտակի* γ *դիտակի* ուղղ. *դիմակի* W *խորտակեցաւ* փխ *խոնարհեցաւ*
29 Scfhlp *ապաւանդակի* x *Ապաւանդին* ուղղ. *Ապաւանդակին* μ *պարանն* ուղղ. *պարան* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LXYαγδφ ձեռագրերից, ունեն *պարանն*
30 c չունի տողը s տողն ունի լուսանցքում β *ապաւինութիւնք* b *խարխախն*
31 ΓΣΦ *ստուար* ABCEFKΣΦ *ամոլից* Γ *ամոլից* ուղղ. *ամոլիցն* qx *ամոլոցն* s *ամոլիցն* ուղղ. *ամոլից* K *կցորդութեանց* T *կցորդութիւն* Z *կցորդութեամբ* t *կցորդութեանն* λ *բարժանեցան*
32 Z չունի տողը FNQWcqx *ուղչացն* V *ուղղչաց* Y *ուղչաց*
33 W *լաստի* Γ *լաստդ* F *ընկղմեցան*
34 KV *անդէն* փխ *անդրէն* R *սուզեցան* ուղղ. *սուզան* W *սուզեցան* Z *սուզացան*
35 LMNPRSWXYαβγλbcdeghikpqrtux *յարմարութիւն* δ *յարմարութիւնքն*

36 G_1SYZs պատսպարանն W պարսպարան փխ պատսպարան λ պատսպարանքն Rμ բեկաւ սրբ. բեկեցաւ β բեկեցաւ սրբ. բեկաւ ϑ բեկաւ-ի աւ-ից առաջ տեղ է թողել, բայց տառերը չի լրացրել A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի G_1HLSTXYαγδηλστφωs ձեռագրերից, ունեն բեկեցաւ

37 A կերպարանք սրբ. կապարանք LU կապանք (Φ կերպարանք) փխ Կապարանք Γ կերպանք (փխ Կապարանք) սրբ. կերպարանք BHLSWγδσc հաստուածոյ փխ հաստատուածոյ t հաստատուածոյն G_1 յօշոտեցան S յօշոտեցաւ սրբ. յօշեցան W յաւշեցան λ յաւշատեցան Γ յաւշատեցաւ սրբ. յաւշատեցան

38 kr տ. 38-ի փխ ունեն տ. 39 և ընդհակառակն NVh զոզ MW ամփոփմանն p ամփոփման h կազմուածոյ UVh անարգեցաւ

39 V խել s խելք սրբ. խէլք UV շրթանց Z շրթաց ABCEKUVΓΣΦ եղերացն τ խախեալ G_1 ոստեան YZβΣ ոստաւ

40 Alr բաղպաչունք KNQ պաղպաչմունք O պաղրաչունք T պաղպաջանք Zδ պաղպանունք ϑ պաղպանչունք սրբ. պաղպաչունք ω պաղպանչունք s պաղպաճմունք սրբ. պաղպաչունք C բարձան սրբ. բարձաւ G_1 բարձան

41 ABCEFHKUZΣΦs վայելչութիւնն Xλg վայելչութիւն Y վայելչութիւնն R վանդակապետին սրբ. վանդակապատին Z վանտակապետին փխ վանդակապատին

42 N գահաւորին We գահաւորականին H հանդստարանն Lαγηn հանգստարան U շփոթեալ թիւրեցաւ r շփոյթեցաւ

43 Q մածուն (Σ մածունք) փխ Մածմունք K միաբանութեանց ի kr միմեանց միաբանութեանց LP միաբանութիւն BHRTUαγδϑτφΓΣ անջատեցաւ c անջրպետեցան փխ անջատեցան

44 KQlpt հեղուք L հեղոյս XY հեղոյք fh հեղոսք λ պնդմամբ

45 t Արքասիք x Արղասիք SY ինձ ողջոց L չիf ողջոց Σ ողջոցն FG_1SUWbg նմանեցան Z մնացաւ փխ նմանեցաւ

46 K նաւավարն (U նաւուղեղն h նաւնուղղին) փխ Նաւուղիղն Z նաւուն փխ նաւին

47 r եղեալ փխ եղեալ

48 CN նշմարանք սրբ. նշմարք L նշխարք փխ նշմարանք λ նշմար սրբվ. նշմարանք A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի OPQRSWXYαβγφabcdfglmpqtu ձեռագրերից, ունեն նշմարանք ABEFHUVδσΓΣΦ մնացուածոյն Ct մնացուածոյն սրբ. մնացուածոցն (t մնացուածոցն) s մնացուածոցն սրբ. մնացուածոյն M ծփմանց n ծփանց LSYZ ազդելոց h ծովու

49 λ խոխողեալ h խողճողեալ H ողբագին (N ողորմածին) փխ ողորմագին G_1 թախանձանաւք (U թախանձանաւք V թախանձօք) փխ թախծանաւք η հեծէ սրբ. հեծեծէ ω հեծեծէ

50 ημ զի փխ Վասն զի UV բարի γ զաւրովք a յաշխարհս սրբ. յաշխարհիս f ծով

51 h խս խորտակեալս փխ ի զխորտակեալս H զխորտեալս ΓΣ խորտակեալս C գոյութեան

52 AEKNQUμωΓΦ աշխարհեալ BCΣ աշխարհեալ սրբ. աշխարհել r յարմարութեան

53 SV վրիպեցի

54 Z և արդարև N ելեաց μs էլաց L բարեգութ Zs բարերար (r բազմագութն) փխ բարեգութն LZs տէրն

56 H Յուղաս V Յուդայ Z զՅուդայ λ զՅուդաս

57 P յորում ABCEFHKδϑτωΓΦ յերկուցն O երկուց μ յերկուցն սրբ. երկուցն s երկուցն սրբ. յերկուցն F վստահութիւնն s վստահութիւն սրբ. վստահութիւնն

58 Mαadkrt նմանութիւն Nq նմանութեանն TXφΓagn աղարդեալ στ աղարտել FV նաւու K նաւի սրբ. նաւու

59 λ միւսոյն μq մեւսն

60 W առասան սրբ. արասան β յոյսոյն η ձեռմամբ

61 β արտաբերեաց սրբ. տարաբերեաց ϑστ արտաբերեալ e զխաղաղութիւն

62 N եթե V հայել Zs տեսանել փխ հայել C_1 տապան (f տագնապ) փխ տապանակ

c չիf իմոյ Uηλω նորոգել x նոր գտեալ փխ նորոգեալ

63 V տ. 63—65 ունի եռևառաջ՝ *65, 63, 64* U արևք փխ արդեւք V զփշրեալ Γ ողբայլի

64 β չիf տեսանել EKUWγφfhlpqtux զբաժանեալս Nλ զբարժանեցեալս g զբարժանեցեալս սրբ. զբաժանեալս r զբաժանեցեալ h կցաւ

65 Zη զյոգնաթաղխիծ h զյոգնաթախանձ փխ զյոգնաթախիծ s զյոքնաթաղխիծ Z սիրտս s սիրտս սրբ. սիրտ U բերկրեալ

66 V իցէ արդեօք տեսանել ակն ունիլ փխ Արդ ... նայել Z արդեւք ակն U չիf նայել δ յաւէտ Ecfhx խարխարեալ (LPXY թարախեալ aeikpqrt խարխալեալ n խարխաթխուրեալ) փխ խաթարեալ H խառթարեալ W խաթարեալ սրբվ. խարխալեալ b խարխալեալ սրբ. խաթարեալ qtux բնութեանս կերպարան F համբարձեալ փխ հանդերձեալ G համբարձեալ սրբ. հանդերձեալ

67 U չունի տողը t զբակեալ FOβ թշուառեցելումս H թշուառացումն Vλ թշուառացելոյս kr թշուառացելումն K կանգնեալ N կանգնեցեալս S կազնեցեալ

68 MVWmn յուսալ ի V նայիլ N զտարամերժել Z հոգիս փխ գերիս s հոգիս սրբ. գերիս U ազատել

69 γ Ապա էն փխ Ապաքէն Z գուցէ Y չիf ակն ունել V ունիլ Zgp զանգեալս U շնորհէն S լուսոյ սրբ. լուսոյտ UW լուսոյդ ABCEFKLMNQUXYϑστωt կազդուրել V կազդուրիլ η կազդուրել սրբ. կազդուրեալ λ կասդուրեալ

70 λ արդիւք U զվայելչութեան λ վայելչութիւն ABEGHKΓΣΦ պայծառութիւն C պայծառութիւն սրբ. պայծառութեան Q պայծառութեամբ Uh պայծառութեանն Z երևեցուցեալ s երևեցուցեալ սրբ. երևեցեալ

71 δ տողն ունեցել է լուսանցքում, բայց չի պահպանվել N կերպարանն σ կենպարան U չիf իմոյ

72 QZas ձայնիս գուժի

73 λ արդիւք V զբուրակործան Z դիւակործան փխ զբիւրակործան ab վնասեալս h զվնասեցեալ p վնասեցեալ

74 Oacfhklpqrx (պատուհանք) աչաց (cfhkpx աչացս) իմոց e աչաց ի ցոյց i (պատուհանք) աչացս իմոց սրբ. իմոց A աչացս սրբ. աչացս իմաստից akr չիf իմաստից QZahls պարտուց

75 Z աւր N իմոյ t անձկութեանն L շնորհիւ t շնորհի FKNRUWXYβγδλghl բարիոք Zf բարոք ωk բարուոք

76 λ արդիւք

77 h էթէ αηϑστ լինիցի λh լիցին L ոսկերքս սրբ. ոսկերս XY ոսկերս LX Եզեկիայի փխ Եզեկիէլի

78 L ցամաքեալք QYγΦ ցամաքեալս ϑσ նկուռութեամբն a շնչոյ

79 R եթէ Σ չիf թէ UVZcs աղաղակաւ

80 M բերանոյ փխ պորտոյ U պորտ V պորտում ABFGHKPQRTαδΓΣΦdqtu կէտին Z կէտէն βϑστceikx կետին h տկին փխ կիտին abmu հերքեալս Q լուսոյ սրբ. յուսոյ U յուսոյ փխ լուսոյ αφ յուսոյ սրբ. լուսոյ

81 KWZ լիցի N լինի K խաւարաններեան δ խաւարանունդ h խաւարս անսնունդս փխ խաւարանունդս Kδ մթացելոյս σ մթացելոյ Zhs ծագմանն

82 K մշտասառոյցս BHδ ի յեղանակս K յեղանակ HNZ գարնան Kγ գարնանամուտ փխ գարնանն մաւտ Qs գարնան նմանաւոր սրբ. գարնանն մաւտ Uetu մուտ (Z նմանաւորս) փխ մաւտ p մաւտ սրբ. մուտ

83 Y զցաւղն RSmt անձրևուն TUηϑμστφωr կանաչացուցանաւղ (կանաչացուցանող) λ կանանչացուցանողն a կանաչեցուցանողն g կանանչեցուցանողն s կանաչեցուցանօղն սրբ. կանաչացուցանօղն O հոգւոյն ω հոգոյ U աւտար փխ արաւտ

84 LSTXYαβγηϑμστφω արդեւք փխ երբէք Q երբեք սրբ. արդեւք UXZ նկատեալ M ի կամաց N զթութեան կամաց r կամ փխ կամաց s զթութեանց սրբ. զթութեան N քոց x հօտս

85 β չիf են MZ չարեաց s չարեաց սրբ. չարեացն

86 cefhlpqtux *կարացի*
87 W *ցուցի*
88 Q *գթութեանց* TΦ *գթութեանդ* W *դուռն քո* ik *դուռնն*
89 U *ծագեսցի* փխ *ծաւալեսցի*
90 Z չունի տողը r *խնամքք* s *խնամ* սրբ. *խնամք*
91 K չունի տողը Z *ար տարածեսցի արեգակնդ կենաց* k *արեգակնդ*
92 L *առաւատ* Vr *առաւօտուդ*
93 a *առատութեան* V չիք *քոյ* AFGKOQVγσΓΦ *աղբերացի* HRηah *աղբեւրացի*
94 x *Արարչիդ կողի վտակ* Hδ *վտակք* KZγλqu *կողի* NUWefhr *կողիդ*
95 F չունի տողը Bβσ *անապական* սրբ. *անապակ* LPαηθμτω *անապակ* T *անապան* փխ *անապական* a *անապան* սրբ. *անապական* h չիք *անապական սիրոյ քոյ հեղցի*
96 h չիք *Ծագումն*
97 ABCEFKNμ *պարգեւի* G *պարգեւի* սրբ. *պարգեւիդ* Y չիք *քո*
98 N *մասունք քո* S *մարմնոյդ* սրբ. *մարմնոյդ քո* WZ *մարմնոյդ* (Z *մարմնոյ*) *քո*
99 H չունի տողը Mλ *ակնկալութեան*
100 N *հաստուածեալն* փխ *Հաստուածեալն* Q *հաստուածեալն* սրբ. *հարուածեալն* R *հաստուածեալ* սրբ. *հաստուածեալն* MYΓ *հաստուածեալ* UV *ողջունի քո* (V *քոյ*) *տէր ձայն* i *ողջոյնի* Z *լուիցէ*
101 A *խաղաղութեան* սրբ. *խաղաղութիւն* M *խաղաղութիւնն* ei *խաղաղութեան*
102 V *Զայսոսիկ, նովին* փխ *սովին* H չիք *երանականաւ* N *երանակաւ*
104 UΓ *ապաւինել* r *ապաւին*
105 Y չիք *Հաւր* LOY *քո* QUZs *քաղցրութեամբ* Γh *քաղցրութեանն*
106 MNOPQRTαφωabdeiklmnprtu *փառաւորեալ* փխ *փառաւորեալ* μ *փառաւորեալ* սրբ. *փառաւորեալ* Σ *փառաւորելով ի լոյսըն*
107 V *կեանս* FKδ *երանութիւնք* N *երանութեամբ* V *երանութիւնս* hl *քաղցրութեամբ* փխ *քաւութեամբ* ABCEFGNVWZηθλστφΓΦbdms *ընծայել* OμΣ *ընծայել* սրբ. *ընծայեալ* R *մեղաւորիս* փխ *մեղապարտիս*
108 LP *աւանդ* Z *աւանդակորուստ* (f *յաւանդակորուստ*) փխ *Յաւանդ անկորուստ*
109 W *ձիրս* N *աննղծութիւն* U *աննղծութեանն*
110 Hex *անուամբ* Kω չիք *Անուամբդ* h *անուանդ* ABEFGUVWYΓΣΦhl *ահաւորութեամբ* C *ահաւորութեամբ* սրբ. *ահաւորութեան* Oefpx *ահաւորութիւն* q *ահօրութիւնդ* T *հզաւրի* K *սրբոյ և* Kβ *միայնւոյ*
111 K չիք *եւ* Fσ *անքննելի* V *անքննելւոյ* KQZamt *տէրութեանդ* r *տէր տէրութեամբ* s *տէրութեանդ* սրբ. *տէրութեան երբեակ* **անձնաւորութեանդ** h *երրակ*
112 λ *ես* K *յէութեան իսկութեան* U *յիսկութիւն* TU *յէութիւն* c *էութեան* h չիք *յէութեան*
113 MUVλ *յարակայութեան* NZ *յարակութիւն* փխ *յարակայութիւն* b *բարձրութեամբ*
114 r *և ողորմութեամբ* h չիք *եւ*
116 MΣ *ամենիսեան* OPRSTXYαβφabcdefghiklmp *ամենեսին* σ *ամենեսին* սրբ. *ամենեսեան* Z չիք *ամենայնիւ*
117 N *յայսմենայնի* փխ *յայսմ յաւիտենի* QZ *յաւիտենիս* f *յաւետենի* s *յաւիտենիս* սրբ. *յաւիտենի*
118 s *և ի* սրբ. *ի* ABCFGKΦ *մշտնջենաւորութիւնն* ORWλbg *մշտնջենաւորութեան* UVΣ *մշտընջենաւորութեանն*
119 h *աւուր* K չիք *յաւիտեանս* LPβσ *յաւիտեանս յաւիտենից*
120 Lβσ չունեն տողը

ԲԱՆ ԻԶ

Վերնագիր.

s *Բան Ի-երորդ վեցերորդ* նշումից բացի, ունի նաև *Ճառ ԻԶ-երորդ* EKNOPRWαβσabikmqux վերնագիրը կրճատ HTδλπ համառոտագրությամբ L *Նորին Գրիգորի Նարեկացոյ* փխ վերնագրի M վերնագրի փխ կետեր Uσbt *հեծութիւն* H *ի բանի ի* r չիք *ի* UVYΣhr *բան* AQZω *սրտէ* V *սրտի*

1 a *իրաբար* փխ *իրաւաբար*
2 LSr *ընդ* փխ *ըստ* QZas չիք *ըստ* ω *կողկողանաց ձայնից* սրբ. *ձայնից կողկողանաց* NPTUXαβγδηλcdefhlprt *ձայնիցն* QZas *զձայնիցն* μ *ձայնից* սրբ. *ձայնիցն* OWλσbghlm *կողկողանացն* ϑ *կողկողանաց* սրբ. *կողկողանացն*
3 W *զրանին* K *յարմարութիւնան* VZ *հանդերձին*
4 N *գիր* փխ *գիր* Q *գիրս* s *գիրս* սրբ. *գիր* FGNOQZηωhp *բերել* Kλ *բերելով* U *բերեն* f *բերել* սրբ. *բերելով* N *տանիցն* R *տանցն* սրբ. *տանիցն* Udgin *տաւնիցն* փխ *տանիցն*
5 η *որով* Z *մորմոքին*
6 L *կարեց* s *կարեացն* սրբ. *կարեաց* ABCEFGHKMOδμωΓΣΦ *զծիցն* (*ըղծիցն*) N չիք *ըղծից* V *արտասուաց* B *բղխմունս* սրբ. *բխմունս* N *բխումս* Sλf *բխմունս* Wbg *բղխումն* βγ *բղխմունան* m *բխումն*
7 μ *իմ ի* սրբ. *ի մի ի* h *ի մի* սրբ. *իմ ի* AKPηa *պարուակ ըմպից* (K *պարու ակըմպից* P *պարուակ ըմբից* ηa *պարու ակըմբից*) սրբ. *պարուակ խմպից* (ηa *խըմբից* P *խմբից*) փխ *պարու ակմբից* BΦ *պարուակ խմպից* (*խմբից*) սրբ. *պարու խմպից* (*խմբից*) փխ *պարու ակըմբից* (Ede CMOTZλ *պարուակ խմպից* F *պարուականաց պարուական խմպից* Hδφ *խմբից* G *պարու կանանց խմբից* Sβ *պարուակ ըմպից* N *պարուրակ ըմպից* Wbcfgiklmnpqx *պարուակ ըմբից* γϑστω *պարուակ խըմբից պարուական խմբից* h *պարունակ խմպից* Γ *պարուակ խմբիցն* tu *պարուական խըմբից*) փխ *պարու ակմբից* r *պատուական խմբից* P *պարուակ ըմբից* սրբ. *պարուակ խմբից* R *պարուակ խմպից* α *պարուական խմպից* սրբվ. *պարուախմբից* s *պարու ակմբից* սրբվ. *պարուականաց պարուական խմբից* սրբ. *պարուակ խմբից* Σ *խմբիցն* փխ *ակմբից* F *դասուց* R *դասու կանաց* սրբվ. *դասու* α չիք *դասու* s *դասու* սրբ. *դասուց* a *այնմ* (e *այսր*) փխ *այնր*
8 Tfh *զլալեաց* A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի Lαγμσφω ձեռագրերից, ունեն *եղանակեն* LQYZams *բանաստեղծութիւնս*
9 LUV *նովին* փխ *նոցին* bgm *հեծութեամբն* r *աւական* փխ *աւաղական* Q *ձայնարկութեամբ* սրբ. *ձայնարձակութեամբ* XYZaş *ձայնարկութեամբ*
10 K *զանձին իմոյ* U *տարժանեմ* փխ *տարածանեմ* h *վշտակրութիւն* r *զվշտակրութեան* x *զվշտակցութիւն* փխ *զվշտակրութիւն*
11 N *որով* γ *ընաւ* tu *յաշխարհի*
12 h չիք *եւ*
13 ACEFHNOSUXYδλσΓΣΦ *ջերմն* N *յատյատուկ*
14 KM *Յայտնութեան* U *Յայտնութիւնն*
15 B *ատելի* սրբ. *պաղատելի* M *տէրութեանդ* Ur *տէրութեան* u *ամենեսեան* փխ *ամենատես* M *արարչութեանդ* r *արարչութեան*
16 V *պատկառեալ* փխ *պատկանեալ* LP *թախծանացն* (Z *թաղխիծ կանանցն*) փխ *թախծականացն* μω *թաղխծականացն* s *թախիծ կանանց* սրբ. *թաղխծականացն* CEFYZηφΓs *կերպագրութիւնք* (L *կերպաւորութիւնք*) փխ *կերպադրութիւնք* P *կերպաւորութիւնք* սրբ. *կերպադրութիւնք* ϑμ *կերպադրութիւնք* սրբ. *կերպագրութիւնք*
17 Zη *երևեցուցեալ* δikr *երևեալ*
18 cefhptux *որ*
19 kr *զթշուառութեանց* V *զօրինակի* λ *զեղանակ* փխ *զաւրինակ*
20 ω *այնպիսի* փխ *այսպիսի* b *այսպեսի* Γ *կցութեամբ* փխ *կցորդութեամբ* U *շարակապեալ* փխ *շաղկապեալ*
21 N չիք *Պարտուցն ժխտեալ* U *պարուցն* փխ *Պարտուցն* XY *ժխտել* δ *ժխտեաց* ABEGHNUVZγδΓΣΦds ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն *տաղանդ* (*տաղանտ*) *այն* փխ *տաղանդացն* (*տաղանտացն*) M *ճեպաւ* սրբ. *ճեպով* W չիք *ի*
22 f *եւ* փխ *ես* ABCHOTδμΣΦ *ապեկար* Z *ապեկարս* γ *ապիկարս* Γ *ապէկար* Nu *գործաւքս* cghr *գործովք* f *գործովս*
23 LPU *զանձուցն*
24 M *պատասխանատութիւն*

25 Tηϑμτφu բեր tux 'ւ են N կշեռ ACδl նուկի ուր. ունկի BFGHOUVZλΓ նուկի փխ ունկի Φ նուկի ուր. ուկի a ունկի ուր. նուկի s մի նուկի ուր. մին ունկի կրկին ուր. մին ուկի

26 U անբարձխաւս

27 e վաստակք x ցաւոցն ACEHNϑΓΦ ճաշակել Gησb ճաշակել ուր. ճաշակեալ b յաննշոյլս r աննշոյլ Q խաւարի ուր. բանտի

28 r անթոյշակ x և անողորմելի փխ կամ ողորմելի a ողորմելի ուրվ. անողորմելի

29 Qu եղանակ μ յեղական փխ յեղանակ N ողբերգականաց փխ ողբականաց U կենքեցի

30 KMOδλn փոխադրեցի փխ Փոխատրեցի U փոխատրեսցի Qγ ավիմբ W բառով փխ բարբառով AUYω չիf կոծ BCEQp կսկծելի ուր. (E ուրվ.) կոծ կսկծելի ω կսկծալի

31 U կարգադրեսցի N նովին շրջաբերութեամբ Z շրջաբերութիւն γ շրջաբերութեամբ ուր. շրջաբանութեամբ L պաման-ի

32 Γ անհասական փխ Անհատական FKLMNOPQSVλωs երբեակ (W երակ h երրակ) փխ երկեակ η երրեակ ուր. երկեակ N տասնեկեկի e տասանեկէ

33 RZημγ աղքատութեան Y աղքատութիւնն ik ամենուստ

34 B Անպատսպար ուր. Անպատսպարան V անպատսպարան Vq վտանկեալս SW արտիս

35 K ոգւով b ապաշնոհ x այրի փխ այր ի f վրապակի

36 a անխնայելի L հարցմամբ փխ հայցմամբ U պատասխանն փխ դատաստանն

37 l զինու m զինաւք M զգայարանք W ըզգայական փխ զգայարան l զգայարանս i գաղնեացս

38 β չարացս e չարեացն β գրի փխ գերի

39 pt այս տողի փխ ունի տ. 40 և ընդհակառակն Z սուսերաց U սաստիկ փխ սաստից γ սաստիցս Vγ ընութիւն գոյութեանս ACΓΦ գոյութիւնն Z գոյութեան ABCFGPWΓΦefpqtu ընութեան N ընութեանն h ընաւութեան փխ ընութեան A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի EMNQSTVWXYZαβγδηλσφωΣabestx ձեռագրերից, ունեն աւշատի (օշատի)

40 i յիշատաւ փխ Յիշատակաւ Mt բեմբին F անդըստին փխ աստստին H դատաստանին

41 FG անգծելի (L Անգծագրելի ik անծախելի) փխ Անծագելի V երևելի փխ երևի

43 LΓ վերնոցն

44 W չիf եւ Y անվեր (տեղ է թողել, բայց չի լրացրել) փխ անվերարկու N տարակուսի փխ տարտարոսի

45 δ չիf մոլար β մորմոքեալ Γ մորմոքել TUβδϑστω գեհեննին

46 U որ անյայտնելի t անյայտելի OQh վիհի U վեհի փխ վհի Y վիհն

47 eqtu զուր փխ զոր Za ունիմս q անիմ փխ ունիմ UV երբեք (երբէք) ոչ i ոչ երբեք ուր. ոչ ոք երբեք N պիտանի փխ յարգի

48 AFGHOUVδΓΣΦ չիf եւ¹ BC ոչ ուր. և ոչ s և ոչ ուր. ոչ h ընդուն ω ոչ փխ կամ UZδΣln համարի փխ համբարի W չիf ի

49 V հայցուածս

50 M տատանմամբ մատանց ω մասանց փխ մատանց

51 U չիf ի MNQV յերկրի M տեառն Յիսուսի

52 R խնդրեա ուր. խնդրեա մաղթեա V և մաղթեա X մախթեա ուր. մաղթեա V մեղաւորիս

53 Yδ փրկական (Z փոխանակ) փխ փրկանակ K երկնից ikr երկրի փխ երկնի

54 FGLNPQTWXαβγμστφωabh արհնութիւն QSXαβγφbdefgkmnpr չիf ի R ի յերկրի ուր. յերկրի

55 NUλ եղոց t խնկոց փխ իւղոց Z մատուցմունք V ամենայնի

56 Σ արդ ուրվ. արդ ի ABEFGHKOVδΓΣΦ յասացուած C յասացուած ուր. յասացեալ μ յասացեալ ուր. յասացուած γ ողբոց ikr ողբոյս G հիւսմամբ ուր. հիւսուած Nωfp հիւսած ϑστ հարուած փխ հիւսուած M յաւելից r աւելի

57 γ բարեբարիդ ω չիf պտուղ P հատուցի փխ մատուցի

58 LY զկորստեանն N զկորստեանս, չիf խորս, չափով փխ չափելով UV զորքանութիւնն փխ զորքանն Wγ ոչ երբեք

59 γ մասնաւոր X նոր իջանիցի փխ նորին ջանացի

60 UΓΣΦ զմտաց H զմացս արգել փխ զմտացս արագեալ ALSUVΓΣΦ արագել T արագեալ ուր. արագելով X արգել ուր. արագել s արագեալ ուր. երագեալ UZ զԹև H երևոյթ Z յերևոյթս

61 ϑστe զյուշին n պարտութեան SXYh անվթարելեացն μ յանվթարելեաց Z չիf բարկութեան ABCEKNPSWXYαλσabcdefghilmnp ձեռին M ձեռնին Z ձեռս k ձեռին ուր. ձեռն MNSWXYλgl իմում

62 δ բարկութեանս ուր. տարակուսանացս Σ տարակուսանաց SUWλΓ զճաշակումն s ճաշակումն ուր. զճաշակումն

63 Ql այժմն L զանցից cfhikrpx զյանցանացն (e զյանցանացս) փխ զյանցիցն և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի FGMNQRUVZβλΓadmstu ձեռագրերից, ունեն զանցիցն η յաճախութեան h երգ

64 ω անեբևոյթն N կրակօ փխ կրակարան տապոյ W անզյովանալի

65 ikr անտեսարան փխ Անտեսական ABCEGKMNWδλμhl իմ (U ի) փխ իմն Γa իմ ուր. իմն HENδΓΣΦ քրեայս X հաիմ ուր. իմն HENδΓΣΦ քրեայս X հա-...

66 KWλbglm դեղաւք M դեղոց H շտեմարան N արտի խորութեան h խորութեանն

67 A խիտք ուր. խիթք BHOSXδλΓΦ խիտք Zabm խեթք s խեթք ուր. խիթք H խոցոտ (LPS սատակման Y խոցոտ սացոտ) փխ խոցոտման UV խոցոտակման) փխ խոցոտման UV խոցոտ-...

68 s երկանց ուր. երկանցն O ճեմոյ փխ ճեպոյ OZs պատուածս Zs աղեաց N անելանելաճի

69 N անզաւրեղոց փխ անզաւրելի դեղոց Y դեղոչ h չերմութեան ACFGKUVημω չիf ի E երիկամանց ուրվ. ի յերիկամանց N յերկրի կամաց փխ յերիկամանց α յիրիկամանց E երկակի ուրվ. երակի KTNelq երակի փխ երկակի

70 U անհնաւոր փխ Անհնարաւոր NSX նախադուռնս Wbl նախադրունս O իմոյ

71 N աւաղ Z ձայնի

72 U բազում հատուած էութեան r ընութիւնս σ ներհակ ուր. ներհակք A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LPQSTXYαγηϑμτφωg ձեռագրերից, ունեն ներհակ

73 δ երկնչոտութեամբ Za կան s կան ուր. կայ S կարի փխ կայ ի

74 α այս տողից մինչև բան Իէ տ. 15 ներառյալ ունի ուշ գրչությամբ Zs զաւանանութիւնք Z անհեշտալի փխ անհաշտելի V չիf ի GZ կատարածի (n կոտրուածի) փխ կոտորածի KSTUVXYϑστφacdefhiklpqrx կոտորուածի PR կոտորածի ուր. (R ուրվ.) կոտորուածի

75 H մէջղաց փխ մեղաց Y գարշութեանց λ գարշութիւն H աղբի (փխ տղմի) ուր. աղտի

76 F կասկաւոր ուրվ. կասկածաւոր N քեզ վերակնարկելով քեզ H վերակնելով փխ վերակնարկելով δ վերարկելով ուր. վերակնարկելով

77 F կենաց ուրվ. մեղաց N չիf կենաց Vh կենացս u մեղաց փխ կենաց LPSXYh վհի UΓ վեհէ փխ վհէ ABCEFGHKNORUVγδΓΦceiknr արտաբերեալ Z արտաբերեալ ուր. արտաբերեա Σ արտաբերեալ ուր. արտաբերել s արտաբերեա

78 KP բանս N չիf բան

79 MNQWα₁λbglt ողորմութեամբ h ողորմութեանն անարատից

80 Y Բանին

81 γ շրթանցդ R այրս փխ այսր a այսմ

82 c հաստատի U ըղձականութեան AUΦ բարիս փխ բանիս BCΓ բարիս ուր. բանիս F բանիս ուրվ. բանին KQSWλ բանին γ բանի

83 l նկարագրեալ PSX հոգւովդ Y հոգովդ Vs քով Γ չիf քո u բարձեալ փխ բարձրեալ β անեղծանալի

84 N ներ փխ ներող E և քեզ ուրվ. քեզ s

քեղ արբ. և քեղ ABHLOUδλσΓΣΦ ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած օրինակները չունեն եւ λ չիf յամենայնի BVZ յամենայնի յաւիտեանս s յամենայնի յաւիտենաս արբ. յամենայնի

85 A B C E GKNOQTUYγλσΦacdefiknpqrstu չունեն տողը Σ ամէն եւեfկնված

ԲԱՆ ԻԷ

Վերնագիր.

s Ճառ փխ Բան o չունի Բան նշում n ԻԱ փխ Իէ EONPRWα_1βγbgimoqtux վերնագիրը կրճատ HTδηλn համառոտագրությամբ L Նորին Գրիգորի փխ վերնագրի Uσ Հեծութիւն V Հսկօղին f Հսկող MUVYωΣhr բան r չիf ի V սրտի OQZ սրտէ

1 Lγϑμs ըստ փխ ընդ β ընդ արբ. ըստ K բանաստեղծաց փխ բանաստեղծութեանց h բանաստեղծութեանցն N վերաընծաելոց U վերաձայնելոց փխ վերընծայելոց ω վերընծայեցելոց

2 Q զընտրութիւն (r զգրութիւն) փխ Զգրութիւն V զգրութիւնս δ թուոց

3 V կականս ω Հեծեծութիւն փխ Հեծութիւն S և Հեծութիւն և

4 h դառնութեանն n դառնութիւն r դառնութեամբ N արտաց փխ արտասուաց V արտասուց K եկք (λ երկք) փխ երգ h երգս A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LOPQSXYZo ձեռագրերից, ունեն երգք

5 r ի ճառ HLMSY զճառս HLSX պաղատանաց

6 Φ խոստովանողաւրէն s խոստովանողօրէն արբ. խոստովանօրէն

7 M զգաղտնածածուկ N զգաղտածածուկն $\alpha_1$abknrstu զգաղտնածածուկսն m զաղտնածածուկսն α_1 յայտարարրառ

8 h անդրադարձութեամբն HRZδΓcfghlmopsx սկսմամբ M սկզբմամբ արբ. սկզբամբ NΣadiknqru սկզբմամբ O սկսմամբ արբ. սկզբնմամբ PQUλφ սկզբմամբն T սկըզբամբն Wα_1 սկսըմամբ β սկզբամբ b սկսըմամբ արբ. սկզբմամբ t սկըզմամբ UV վերջաւորաւք σ վերջնաւորաւքն σ բարիւք (Zas բայիւք) փխ բանիւք r բանիւքն

9 LNSY համաձայնութիւն (PZ համարձակութիւն) փխ համաձեւութիւն s համարձակութիւն արբ. համաձեւութիւն L չիf մի K մի թախանձ արբ. միախանձ Hδ թախիծ փխ թախանձ ω թաղխանձ a նովին փխ նմին

10 WZ հոգեկեցոյց Kγ խոնարհութեամբ UV խոնարհութիւն

12 L ծագման ճառագայթիցդ M ճառագայթիդ

13 L չունի տողը K շնորհաց N շնորհք ABCEGHLTXYδσΓΣΦ երախտեացդ N արդ և ես (l արդ և) արդարեւ a արդարիեւ

14 ABCDEUVWγδ վերնումն ω վերջնումն փխ վերնում X գթութիւն h գթութեանն

15 HδΓΣ ստացողիդ զիս LS յուշէութեան

16 δ գոգւոյդ μ գոգոյբ VΣ գրկանաց փխ գրգանաց O անզբաւս փխ անբաւս

17 N տ. 17—19 ունի եռևառաչ՝ *19, 17, 18* C աննուաղ արբ. աննուաղ DEFHKLNOPRSTWYZαγδμστbcfhopqst աննուաղ փխ աննուաղ h ննաւզս փխ ննգողս

18 U աննճառ

19 LXY ձրի

21 Z արարչիդ սատուծոյ l իսկ և իսկ փխ իսկապէս

22 a արդարիեւ U հաստուած փխ հաստուած

23 β սրխարտի (տողադարձով) ac այամ U մեղանի փխ Մեղայ-ի

24 Wbg պաշտելի փխ պատուելի efhp պատուեալ

25 M տուր արբ. տուրք P չիf նախահարցն աւրէն

27 r կենդանութիւն

28 A B E FHNVγδϑμΓΣΦp վերնոյն CGω վերնոցն արբ. վերնոյն (ω վերնոց) ηϑ վերնոյն արբ. վերնոցն VβΣ սրբոցն τω սրբոցն արբ. սրբոց

29 r բառբար

30 U անշիջելի (δa անջրելի) փխ անշրջելի iks անջրելի արբ. անշրջելի

31 AΣ հեղումն փխ հնչումն BCDEGΓΦ հեղումն արբ. (DE արբվ.) հնչումն

32 m տ. 32—34 ունի խառնված անհնարից ճարակ /32/ հեթանոսաց գիրք /33/ վաղընչուց կանոն քրիստոնէից հարազատ /34/ կարծրութեան վանիչ /32/ սատուածապաշտից սահման /33/ δ անհրարից F այս տողի ճարակ բառից մինչև բան ԼԲ տ. 24-ի ընդ բառը ներառյալ ունի նետագա գրչությամբ H կարծութեան փխ կարծրութեան N կարծրութիւն h կարծրութեանն S վատնիչ արբ. վանիչ XY վատնիչ փխ վանիչ

33 Z գիրգ s գիրք արբ. գիրգ

34 α կանոնք ϑμτ կանովն

35 DEMh արարչութեան ADEϑμs անջրպետ արբ. անանջրպետ BHδΣ անանջրպետ ω անանջրպետ արբ. անջրպետ C հզօր արբ. անհզօր

36 G խորոց արբ. խտրոց KRμ խտրոց արբ. խորոց S խտրոց արբ. խորոց կրկին արբ. խտրոց A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի BHLMNQTVWXYβγηϑστφωΓΣΦ ձեռագրերից, ունեն խորոց փխ խտրոց h բարձրութեանն

38 HδΦ զոր փխ ընդ որ W ոմանք փխ ումեք Z անցեալ s անցեալ արբ. անցանել

39 Γ անըմբռնելի արբ. անըմբռնելի մտաց Σ չիf մտաց Lλ արագմամբ V ծանիցի

40 H բարեպարիշտ փխ բարեպաշտեհ Γ բարեպարիշտ արբ. բարեպաշտեհ M ոչ արբ. որ

41 N դատակն (Z դասակնիք) փխ դատականիք h լքելոյ l լքելոց

42 Z գուտցէ N խլեալ փխ խզեալ

43 tu զվրիժակս

44 MNPSXYλfhmpr ընտրութիւն R ընդրութիւն արբվ. ընդրութիւնն c ընտրութեան r ապագործելոց արբ. ապագործ եղեալ

45 ZΣ զսահման

47 λ որովք M սատուածութիւն r սատուածութեան N պսակել

48 M գիմեցեալ CDOTZαϑμστφΣ զեղջիւրաց N զեղջիւրուց a զեղջեւրացս ns զեղջեւրաց NRWηλblmo այսր (bm այամ) սեղանոյ γ սրբութեան այսր սեղանոյ P սեղանոյս a այամ Wl սրբոյ փխ սրբութեան

49 MVλ փրծեալ s պրծեալ արբ. փրծեալ

50 V թէ BDEGKMPRSWYZλΣcfhklnpqstux Զարմեան N Զարմեան արբ. Զամրմեան OTαμφ Զարմեան արբ. Զամրեան Γ Զամրրեան արբ. Զամրեան r Զարման, Սաւիւղ

51 ADEMσ զայն (KΓΣΦ զայս g զնոյն) փխ զսոյն BC զայն արբ. զսոյն

52 K չիf իրաւամբք ABGHKNUVΓΦh խոստովանել h պաման

53 U ակամիցն o յակամաիցն WYikmr բըռնադատելոցն τ բռնադատելոցն արբ. բըռնադատելոց N կատարել

54 UV որպէս փխ Ուստի ABCDEGUηϑσΓΣΦalmtu բաւանդակապէս U փրկութիւնն

55 MNW չիf կամաւ R համբուրեմ արբվ. կամաւ համբուրեմ

56 K մկրտութեան NUr զմկրտութիւն ZΓ զմկրտութեանն s զմկրտութեան արբ. զմըկըրտութեանն K զհարազատ kr հարազատ

57 M մոռացութեամբ B այս տողից հետո ունի արբագրությամբ Մեղա՛յ ստեղծողիդ զամենայնս մշտնջենաւոր, մեղայ։

58 V առ մարմնոյ Z ձեռ s ձեռնս t հոգի

59 ABCDEGHKUWαϑσΓΦa կեանս μ կեանըս արբ. կեանսդ KLMNPSTWXYαηλφbcikmr դրժողութեան U դրժողութիւն h դրժողութեանն s դժրողութեամբ

60 h ապաճտ

61 HKUVστΓ չիf ի c և փխ ի Z սատակմանն β ինձ Zβhu վաթարս

62 δ չիf անկենդան ... մեղայ λefht մահու N ձաղել ես (P ձաղկելիս) փխ ձաղելիս

63 δ չիf Մեղայ h անպատկառ LPZ քում KMRSUVWγλblmr բարձրութեանդ

64 L վերջինս Zs չիf կրկին

65 S ի կործանումն և ի կորուստ K երևեցայ M երևեցաւ արբ. երևեցար W երևեցար

66 AGKMNUim վատակեցայ փխ վարատեցայ CDEPββk վատակեցայ արբ. (Eb

սրբվ.) վարատեցայ O վարատեցայ սրբ. վատատեկեցայ

67 δ գրեցայ սրբ. գտայ Γ ցրեցայ փխ գրեցայ

68 γ չիք ի KQαφ բարձանցն M բարձ փխ բարձանց

69 ω չիք Ձի ωt զփուշս Qα դիզի β դիզեցի սրբ. դիզի ϑ դիզ..ի (երկու տառի տեղ է թողել, բայց չի լրացրել) μτ դիզի սրբ. դիզեցի σ դզեցի

70 U նմին փխ սմին βn որք ABCDEPUΓΦ աղաղակեցի GΣ աղաղակեցի սրբ. աղաղակի Y աղաղակեմ n աղաղակ..ի (երկու տառի տեղ է թողել, բայց չի լրացրել)

72 Scfop բագինս δ բաքին սրբ. բագին t զբագին N կորուս

73 K դժնդակ կսկիծ h դժնակ փխ դժնդակ

74 K որս

75 K զարտաքնայարդար սրբ. զարտաքնայարմար P զարտաքնարդար սրբ. զարտաքնյարմար W զարտաքնայարմար Σ զարտաքնայարդարս p զարտաքնաարդար V անմաքուրս

76 H զրոնեալ ΓΣΦ տապանս սրբ. որմս λ դարշունակս r գերունակ փխ դարշունակ

77 β զսին փխ Ձսին c պանծանաւք փխ պարծանաւք Σc պաճուճեալ

78 RWfho զլոյս N շրջել

79 V զի գերանակիր τ զգերակիր սրբ. զգերանակիր φ զգերունակ (ω զգերունակիր) փխ Ձգերանակիր Φ ակն r ակնն OΦ շըղահայաց փխ թշուառացեալ T թշուառացեալ սրբ. շղահայեաց ΓΣ շղահայեաց սրբ. թշուառացեալ

80 HΣ կենաց փխ փառաց

81 L ուրեք փխ իրաւք a վնասակար

82 QYβ տնօրինականս o տէրաւրինականն փխ տնաւրինականն ABDEGUΓΣΦ տէրունականն C տէրունականն սրբ. տէրունականս ac տէրունական

83 A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի QTXαηϑμστφωb ձեռագրերից, ունեն յայտնութիւնս L աստուածական (S աստուածականս) փխ աստուածայինս

84 KLMWδcfostu երկմունս g արարչակիրս (h չարաչար գիրս) փխ արարչագիրս

85 ϑp խոնարհութիւնս

86 o զի փխ զոր ADEGHKPTδϑστΓΦ խակ աչաւք (σ աչօքս) B աչաւք սրբ. խակ աչաւք C խակ աչօք սրբ. աչօք խակ LQYβμφ աչաւքս QUVλs չիք խակ N խմով

87 U չիք որ UVo մեծն KLQTXαηϑτω պատասխանատուութիւնս SYσφg պատասխանատուութիւնս γ պատասխանատուութիւն μ պատասխանատուութիւնս սրբ. պատասխանատրութիւնս

88 u յօետարանին

89 W հիացումս Φ հիացմունսն

90 N հոգիս (x Հոգա) փխ Հոգս S հաշողականս փխ հալողականս H դանդաճմունս T անդաճման W անդաճունս ΓΦ անդաճմունս սրբ. ժանդ աճմունս (Φ դաւաճմունս) AG հնարաւորս փխ անհնարաւորս BCD հնարաւորս սրբ. (D սրբվ.) անհնարաւորս S անհնարաւոր

91 V թիւականութիւնս U աներեւլիս փխ անբարդելիս

92 U իջմունսն

93 N չունի տողը m յարմարաւորս փխ յարմարականս

94 N անպատշաճականս փխ պատշաճականս βf պատեհագոյն

95 h արժանայ հատոցս

96 V այսուհետ L ի մեղաւորիս ω չիք իմ

97 NV ինքնահարուածք LPRTXYαϑστbdgikmor տանջանաւորութիւն MQaln տանջաւորութիւն O տանջաւորութիւնն

98 o քան փխ քանզի V պարտս

99 Y զխայծուածս փխ զխայթուածս r խայթուածս

101 V բարձրելո

102 m տ. 102—106 ունի խառնված ստեղծիչ գթած /102/ տեսուչ ձեռնկալ հաստիչ /105/ ապրեցուցիչ /106/ բարերար /102/ արհնեալ առատ հարուստ /103/ ահաւոր հզաւր ողորմած /104/ դարմանիչ կեցուցիչ /106/

104 σ յահաւոր

106 K չիք դարմանիչ կեցուցիչ

109 N յոյս փխ լոյս

110 h քաւութիւն երկայնամիտ

111 W եւ թէ H հայեսիս NOPWλbdgikmor հայեսցես s հայեսցիս սրբ. նայեսցիս Rγo մարդասիրապէս (τ մարդասիրութեամբ) փխ մարդասիրութեամբ

112 ikr սովորութիւնդ

113 s նայեցեալ սրբ. հայեցեալ r կողկողեմ s կողկողիմ սրբ. կողկողեմ

114 W չունի տողը

115 ABCDEGLOQTUZΓΣΦs թե (թէ) u և թէ V զունկն KUZδrs մատուցանես

116 Z անսացես

117 u և թէ

118 V չիք առ իս β դառնասցես

119 LMNQRTZαβγδηϑμστφωΓaglqs եթէ o եթ c քարկոծիմ փխ կործանիմ

120 LS հարկանես σ հարկանեսցես

121 u և թէ H ընձեռեսցես (L տացես) փխ ընծայեսցես Z ընծես սրբ. ընձեռնես s ընծայես սրբ. ընծայեսցես

122 u և թէ r թէ սրբ. եթէ ACDEHOγΣΦhpx ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն եթե (եթէ) γΣx ցուցանես s ցուցանես սրբ. ցուցանիցես

123 ABCDEHKUVωΓΣΦ սաստիցես eqtu սաստես hr սաստակեսցես փխ սաստեսցես

124 qu և եթէ t և թէ H տեսանիս UϑΓ տեսանիցես σ տեսանես սրբ. տեսանիցես Φ տեսանես սրբ. տեսանիս

125 C թէ սրբ. եթէ Gωu եթէ սրբ. թէ ADEHOVγδΣΦikr ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն եթե (եթէ) Vωik սարսափիմ

126 u և թէ V հեծիմ ω հեծեծեմ

127 cefp թէ s հարկանես u հերքեմ

128 tu և թէ O ողորոցս փխ զրոց PQSϑμτ զրոց սրբ. զողրոց (τ ողրոց) β զողրոց սրբ. զրոց A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LTXYαηφ ձեռագրերից, ունեն զողրոց փխ զրոց A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի LMNOPQRSTXYαγηϑμστφadikr ձեռագրերից, ունեն վհատութիւնս E առնիցես r առնես X տագնապիմ սրբ. տոչորիմ Y տոչորիմ տագնապիմ

130 β թէ սրբվ. եթէ ABCDEGHOUVβγδΓΣΦ ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն եթե (եթէ)

132 A B C D EGHOVβγδΣΦbfp ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն եթե (եթէ) KLQST-VXYαγηϑμστφω ուժգինս s ուժգին սրբ. ուժգինս U ուժգնարկես փխ ուժգին ակնարկես r սուզանեմ

133 qtu և թէ hr անճայեսցես tu անխայես

134 m լռչես N խրթանամ փխ խիթամ

135 o չիք եթէ λ աչս սրբ. աչս m աչ K յառես b յառիցես m առիցես փխ յառեսցես s յառես սրբ. յառեսցես Um աղաչեմ փխ ամաչեմ

136 fp թէ Nαδϑστφωabehimqu տայցես h կորընչիմ փխ երկնչիմ

137 P պարգես

138 Dr զերանութիւն

139 HWln զշնորհքն β զշնորհս τ եթէ զուխտին սրբ. զուխտն T ցրուեալ սրբ. ցըրեալ Vlt ցրուեալ

141 M զհամարձակութեան

142 BLMPXZs էից HQTαβγδηϑμτφωΓΣΦa էիցս U էիս սրբ. էից N բարկացեալ

143 ABDEHKδΓΣΦx շնորհիդ C շնորհիդ սրբ. շնորհին G շնորհին սրբ. շնորհիդ

144 N զպատուո

145 P չիք առ W ճեղք δgh խեղք Σ մահու յանցանաց O հեծութեանն UVΣ հեծութիւն KLNRSWXYZλΓΣΦablmos ցաւոց

146 H ժամանեսցես f ժամանեցուսցէ r ժամանեցուսցես

147 β զազդեալ a զատդեալն ABDE լցեալ G լցեալ սրբ. լնանիլ U լնուլ Z լնանել q լնանիր C լցեալ սրբ. լնանիլ ի ABDEQZγs չիք ի LSVY առ իս փխ ի յիս

148 Z դադարեսցուցէ

149 V Ով փխ Որով Hδ քաղցրութեամբդ CR քաղցրութեամբ սրբ. (R սրբվ.) քաղցրութեամբ քո Zcdefhikmpstx քաղցրութեամբ քո (px քով) U պատուասել

150 ADGHKOUΣΦ լցեալ ի քեզ եւ (OΦ չիք եւ) նկարեալ BC լցեալ ի քեզ եւ նկարեալ սրբ. նկարեալ Z նկատեալ փխ նկարեալ, չիք յոգի t հոգի

151 ADEGHKVΓΣΦ պնդեալ գտայց (U պնդեալ պնդեցայց) փխ գտեալ պնդեցայց BC պնդեալ գտայց ուղ. գտեալ պնդեցայց Y և քաւեալ N քաւել p ստեղծայց
152 N ի կրկնված O չիք ի σ փրկութիւնն ABDEGHKσΓΣΦ կենաց անմահիցն C կենաց անմահիցն ուղ. անմահից կենացն LSY անմահ կենացն V կենացն անմահից δ անմահիցն կենաց s անմահից կենացն ուղ. կենացն անմահից OUη անախտականացն
153 N Հոգով γ գովութիւն փառք λ փառ Zs փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ (Z չիք միշտ) Zλs չիք յաւիտեանս Kγ յաւիտեանս յաւիտենից
154 DNRUZλσhost չունեն տողը

ԲԱՆ ԻԸ

Վերնագիր.

o չունի վերնագիր EKNOPRWZαβδηστabghimqtu վերնագիրը կրճատ HTλ համառոտագրությամբ L նորին փխ վերնագրի M վերնագրի փխ կետեր NUσbx հեծութիւն PUVXYΣhr բան r չիք ի OQ սրտէ V սրտի x չիք սրտից

1 o չունի տ. 1—121 K չիք յայտնեցից
2 K չունի եւ յաղագս ոյց AGOQRTUσΦ ոյր CDE ոյր ուղ. (D ուղվ.) ոյց WZΓak (ճվկձ) s որոց փխ ոյր Σ որոց ուղ. ոյր Y նշանեցից
3 K կամ վասն որոց յայտնեցից փխ տողի ω տ. 3-ի փխ ունի տ. 4 և ընդհակառակը
4 W չունի տողը Z և կամ Γ զոր բան փխ զորքան KSXY ծածկեալսն V ծածեալս Za ծածկեալ ΓΣΦ կարծեալս փխ ծածկեալս
5 b չիք վասն Z որոյ b զորոց
6 MOQ գներկայիցն Lδ անդէն (η աստէն fhp ազդէն) փխ արդէն λ արդեն ուղ. աստեն
7 Zs եթէ N գյանցելոցն M զոր ուղ. զորս
8 Nβcd գյապագաիցն (գյապագայիցն) s զապագայիցն ուղ. գյապագայիցն Z զորոց β որոց s զորոց ուղ. յորոց t կասկածիմ
9 Zγs եթէ Ucs բազմասահ V զբազմասահ ուղ. զբազմասահման g բազմաշահ փխ զբազմասահ AHKΣ զբազմաշարժութեանցըն փխ զբազմասահ շարժութեանցն BCDΓ զբազմաշարժութեանցն ուղ. (D ուղվ.) զբազմասահ շարժութեանցն Z շարժութիւնսն r շարժութեանց s շարժութիւնսն ուղ. շարժութեանցն Q խարեցա ուղ. գլորեցա Z գլխաւորեցայ փխ գլորեցայ
10 λ համարել Z մեծ աստուծոյ
11 Zs եթէ BCDEHMNUWΓΣabcdefhkmnqr զանկերպագրելին փխ զանկերպագրելին Zs զանկերպագրեալ γt զանկերպագրելին ուղ. զանկերպագրելին λ զանկերպագրելին ուղ. զանկերպագրելին Zs ինձ յիշատակել U չյիշատակել Y չիշատակելի
12 e այս տողից մինչև տ. 45-ի մահու բառը ներառյալ ունի նեղագա գրչությամբ δ զնուազն որ է ուղ. զնուազն որ են UV առաւելագոյն փխ առաւել
13 γtu եթէ Kc զթեթևագոյնքն Nb զթեթևագոյն P զթեթևագունսն UV զթեթեւն փխ զթեթևագոյնսն
14 HΓΣΦ զհոգեկանաց
15 KUγ եթէ Q չիք թէ UVWqstux զմարմնականացն qux սպանողաց
16 Sβ դրունսն L հեշտարանաց (h հրեշտակացն) փխ հեշտականացն
17 Kγ եթէ V զվնասակոտոր (e_1 զծայրակատար) փխ զծայրակոտոր p զծայրակոտոր ուղ. զծայրակատար P վնասակարացն փխ վնասակարութեանցն
18 AGΓΦ եւ փխ թէ BCDΣ և ուղ. (D ուղվ.) թե (թէ) K եթէ T և ուղ. և թէ Mc զտեսականացս Pλabdflpux զտեսականաց τ տեսականացն
19 H հպարտութիւնն (NWhl հպարտութիւն) փխ հպաւորութիւն MZVγωΓ հպաւորութիւնն s հպաւորութիւնն ուղ. հպաւորութիւն
20 Zγs եթէ M առ s զշունչ ABDEGKNRVητΓΣ հեռաւորութեան CϑΦ հեռաւորութեան ուղ. հեռաւորութիւն Zs հեռաւորութեանն

21 γ զգիւրին ABDEKMUVωΓΣΦ խածանմունս C խածանմունս ուղ. խածմունս Pe_1 ծախմունս (Yσhx խայծմունս) փխ խածմունս
22 Zγ եթէ AEGKNOVλ զերկրաւոր (HLMPQRTUWXYαβδϑστωΦbfhiklmprtx զերկրաւորն Z զերկնաւոր) փխ զերկարաւորն BCD զերկրաւոր ուղ. (D ուղվ.) զերկարաւորն c զերկրաւորն ուղվ. զերկարաւորն ABDEGHKTδΓΣΦ նետաձգութիւնսն C նետաձգութիւնսն ուղ. նետաձգութիւն Vλ նետաձգութիւնս
23 DMr զխորութեան s զխորութիւնն ուղ. զխորութեանն Zm անչափութիւն s անչափութիւն ուղ. զանչափութիւն
24 Zγs եթէ
25 W զոգնագլուխն h Ջոընագլուխն U պորնկութեան a պոռնութեան
26 UZγs եթե (եթէ) KMr զառողջութեան m զառողջութիւնն L բժըշկութիւն փխ անբժշկութիւն β անբժշկութիւն s անբժշկութիւնն ուղ. անբժշկութիւն
27 U զպարարինմն
28 Zγs եթէ V զսովին փխ զսովիլն OQRWXYϑλτωcfghiklrx բարոյն m հոգովն
29 Zδs զխնամով NSXYZγrs հանդիսանալն β ախորժելիս
30 γ եթէ Kϑτ զբռնադատութեամբ UVλ զբռնադատութիւն Z զբռնադատութիւնն β զբռնադատութեամբն $e_1$ht զբռնայդատութեան (զբռնադատութեան) s զբռնադատութիւնն ուղ. զբռնադատութեանն Zβλbmst տռռամբք σ տռռմամբ g տռռամբ h տռուռամբ MORλabcfhmpt ձգիլ Wg ձըգել e_1 ասստուստ ի նոյն α ի նոյն ի β ի նոյն ուղվ. ի նոյն ի s նոյնն
31 N մահ
32 γ եթէ C զընդունայնութեան ուղ. զընդունայնութիւն MNUVλt զընդունայնութիւն Z զընդունայնութիւնն h ընդունայնութեանն s զընդունայնութիւնն ուղ. զընդունայնութեանցն A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LQSTXYαγηϑμστφωr ձեռագրերից, ունեն զընդունայնութեան
33 a արդարին
34 Za զառականաց t զառականացն λ յայտնեցի փխ յանդիմանեցի
35 B զընդդեմս X գործեալ ուղ. գործել Y գործել Z ներգործեցի (fhpx ներգործեալ) փխ գործեալ Zfhsu ըստ իմաստնոյն Eac իմաստնոյն ուղվ. (a ուղ.) ըստ իմաստնոյն Γ իմաստնոյն
36 V չիք Որ Wδ հանճարեղք ω վերարկուեացեն B զամաւթս ուղ. զամաւթանս
37 L աւտարացեալ e_1 օտացեալ փխ Աւտարացեալս L հեռացեալ
38 AEHUVλσΓΣΦ սրբութենէ BCDG սրբութենէ ուղ. (D ուղվ.) սրբութեան MNZδm սրբութեանն s սրբութեանն ուղ. սրբութեան GWλ կուսութենէ N կուսութիւն hm կուսութեանն
39 VW յարդարութենէ hm յարդարութեանն e_1 անպարկեշտս փխ ամբարիշտ V բարեպաշտութենէ hmr բարեպաշտութեանն
40 UVZ բերանով Zs ստացիչն փխ ստացողն Z երիկամբքս s երիկամամբքս
41 MNUV շրթամբք ABCDEHΓΣe_1 պատուամատոյցս Φ պատուամատոյցս ուղ. պատուամատոյց Z սրտիւ
42 βφω էթէ (եթէ) ուղ. և էթէ (եթէ) Φ թէ (qu և թէ) փխ եւ եթէ A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LQTVαγδηϑμστ ձեռագրերից, չունեն եւ
43 Hδ յանդիմանութիւն փխ յանդգնութիւն
44 W չունի տողը Y զլուր փխ լուր μωp պաշտաւնատար
45 O միտն kr միտ N երրեակ փխ երեեակ γ ճանապարհաւք
47 WωΣabcghm հասանիմ Φ հասանեմ ուղ. հասանիմ
48 m ժամանիմ
49 e տողն ունի ուշ գրչությամբ W անձկանան փխ Անձկամ
50 LNOPQSTYαβγδϑλτφabcdfghnpqx փափագեմ (փափաքեմ) R փափագեմ ուղ. փափագիմ

51 G պատահեմ urp. պատահիմ Kδn պատահեմ
52 ABKNRWXYZx երկիր CGSas երկիր urp. երկրի U կիրս փխ երկրի V երկիրս μ երկրի urp. երկիր
53 Z պատգաւոր փխ պատգամաւոր P պատգամաւոր եւ
54 Z զայս փխ զայսոսիկ
55 n այս տողից մինչև տ. 59 ներառյալ վերականգնված հետագա վերանորոգողի ձեռքով PUϑτan_1q գիրին զ է ADEGHKSXYΓΣΦ զոսա BC զոսա urp. զոսին
56 KWg տարժանուորս MZs տաժանաւորիս UV տարժանաւորիս h աջովն τ աջովն կարել urp. աջով նկարել MZe նկատել (r նկար) փխ նկարել
57 HUVβΣ այսորիկ փխ այնորիկ K ցրեցի փխ գրեցի U խնամելոյ (Z յապաղելոյ) փխ խնայելոյ
58 L ջնջես
59 VΣ չիf մեր s կոչեցար փխ անուանեցար
60 c բանի մաղթանաց V մաղմաթանաց x եզր V երջանիկ
61 h ի հոգի KLQSTXYαγδϑμστφω ոգի
62 fhp բանի Eeqtx զսոյնս Y զայն փխ զսոյն
63 W յամայն փխ Յամենայն Z վտանգեալս h վտանգից փխ վտանգեալ s վտանգեալս urp. վտանգեալ
64 P չիf Անկեալ a ի վիհ urp. անկեալ ի վիհ s մեղացս urp. մեղաց N անընդականաց
65 S չհաւատամ urp. ոչ հաւատամ Uα չաւատամ M եթէ s լսես urp. լսես իսկ NV չիf իսկ
66 Uλc ինքնադրսով V գերիս δ գերի urp. գերիս
68 t կնքեցի EPαβϑσφbcptx առ ի HKLMNRSUYγδηλωΣadefhikmqru առի փխ առ CDΓ առ urp. (D urpվ.) առ ի
69 UVfpx ամենայն r մատանց փխ մասանց x կենացն b հնարս
70 B այս տողից մինչև տ. 108 ներառյալ չունի h կապելոյս U մեծացին
71 u մարգարէին KNQRUWXYλfh բարիոք Zl բարոք ωkrs բարուոք LTδημφ քեզ փխ է QUVWZβacefhlpqtu չիf է γω է քեզ s խրատել urp. է խրատել ADEGKϑστΦ խրատել Γ խրատեալ urp. խըրատել
72 t գտեալ Y հոգովքս UVY չիf քո t քով AGHKLPSUVWYZϑλσωΓΦblp երգել μ երգեալ urp. երգել
73 Σ չիf հաստատով AGKUZϑλστωΓΦ ապաստանել V ապաստանիլ W ապաստան եղեալ փխ ապաստանեալ μs ապաստանեալ urp. ապաստանել (s ապաստան եղեալ)
74 Q բան
76 γ զմեզս մեր
77 L զբարութիւն փխ զբարիս
78 Y վայեսցեն փխ վայելեսցեն Uh բարութիւն d բարութեան
79 R լուիցէ urp. լսիցէ
80 r վկայ փխ վկայեսցէ W չիf է
81 γ այսոսիկ V վճիռք Z պաշտելիք
82 β պամայն (h պաման) փխ պայման qtx նոյնազոյ սահման η նունազոյ ru նոյնազոյն փխ նոյնազոյ
83 Z չիf կէտ տէրունի d բարութեան
84 qtx Հրաւէր սփոփանաց Sβ զփոփանաց Zγs ճշմարիտ փխ ճշգրիտ
86 D նոյն (ϑτ այն) փխ սոյն a հաստատ ընկալեալ urp. հաստատ ընկալել
87 Lδcikrs ըստ փխ ընդ
88 ikr չիf յամենայնի ϑτ զմեղանս h զմեղս փխ զմեղանս Gbs բազմարեոինս urp. բազմարեղունս MNSWYZλamt բազմարեոինս (u զբազմարեոինս) փխ բազմարեղունս O բազմարեղինս γl բազմարեղունս urp. բազմարեոինս fhp զբազմարեղունս
89 AGHτΣ զաւրացուցանես C զօրացուցանես urp. զօրացես KUV զաւրացուցես N զաւրացուցես OWβdfhiklpr զաւրացես Z կարողացիս փխ զաւրացիս Γ զաւրայցուցանես Φ զաւրացուցանես urpվ. զօրացիս s կարողացիս urp. զօրացիս N բարձրեալ Σ բարձրացուցեալ
90 Σ չիf Առ, զամենաթշուառ σ կործանեալ urp. և կործանեալ τag և կործանեալ HWl ոգիս
91 V ամենայնի U իշխան փխ իշխես
92 ω հասանիս
93 W ամենայնից փխ Ամենից
94 r չունի տողը
95 WY դիմահար փխ ընդդիմահար
97 ZΣ չունեն տողը N չիf Ջամենայն Γ զամէն փխ Ջամենայն
99 ACDEKϑστωΣ զամենադժուարամոքելիս փխ Ջամենայն դժուարամոքելիս N դժուարամոքես փխ դժուարամոքելիս
100 LQSXαγδημστφω զպարտս Σ պարտ Z թողուս փխ շնորհես
101 γ զյանցանս
102 Ταϑστφω զաւրաւոր հզաւր
103 Z զամենայն փխ Ջամենեցուն r զամենիցուն s զամենայն urp. զամենեցուն MΣqu մեզս AGHKUVWϑστΓ ընկզմես CΦ ընկզմես urp. ընկզմել LN թողուլ փխ ընկզմել ADEGHKϑστΓΣ չքացուցեալ C չքացեալ urp. չքացուցանել UV չքացուցանես Φ չքացուցեալ urp. չքացուցանել ADEGHKϑστΓΣ բառնաս CΦ բառնաս urp. բառնալ V բարձրեալ փխ բառնալ
104 s իբրև urp. իբր x Իբրև D կայծական urpվ. կայծական փոքու E կայծական փոքու s փոքու urp. փոքոյ t կայծականց Γ սահմանել r սահման փխ սահմանեալ
105 x ընկուզեալ փխ ընկլուզեալ λ չիf կորուսեալ r կուրուսեալ urp. կորուսեալ UV համատարածն փխ տիեզերատարածն λ ծով
106 Lam մաղթողաց փխ մաղթանաց ZϑστΣahs վերծանողաց x զերծանողացն KZs այսր ※ մատենիս
107 ADEGHKVΓΣΦ չարչարանաց եւ խաչի C չարչարանաց և խաչի urp. խաչի և չարչարանաց urp. չարչարանաց s խաչի և չարչարանաց urp. չարչարանաց և խաչի β չարչարացաց
108 A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի Kbm ձեռագրերից, չունեն եւ LX չիf մահու Y քո որդոյդ LMNOPSUVWXYZβγηϑλτabgmrux հայր Rs հայր urp. հայրդ VZγλΣhs գթութեանց
109 LTαηϑμτ սկզբնառաքողի փխ Սկիզբն առաքողի Y չիf առաքողի h ողբերգութեանն UVZk այսր s այսր urp. այսմ G արտասուածին (N աստարածին Y արտասւարագին) փխ արտասւարածին
110 Y մաղթանաց փխ դեղ h կենաց փրկութեան L փրկութեանց UV ընծայեցոյց փխ յարմարեցոյց
111 r եղէցի ACGUZs բժշկել B բժշկել urp. բժշկեալ
112 h խոստովանութեամբ γ նկարեցոյց փխ նկատեցոյց (վրան սրբագրման նշան է դրել, բայց չի սրբագրել) նկարեաց (ehlqx նկարեցոյց) փխ նկատեցոյց
113 N այս
114 λ ազատեալ փխ անարատ K պարտուց σ պատեաց փխ պարտեաց
115 EKMUV զհպարտութեան WY թե a թեա urp. թեան chpux զթեա AGHKNVXΓΣΦn հարթեալ BCUa հարթեալ urp. հարթել Y հարթելով
116 h իսկոյն փխ ի սոյն Σ նոյն փխ սոյն QΣ կանովնի
117 r եղէցի U վերծանեալ փխ զերծեալ N չիf մահու
118 σ սկըզբնականաց η միջնոց և վերջնոց
119 H երրորդութեամբքն SWβ երրորդութեանդ λ երրորդութեամբ c երրորդութեամբն
120 G այս տողի նորոգութիւն բառից մինչև Իթ տող 32 ներառյալ ունի ուշ գրչությամբ G_1h լուսաւորութիւն
121 x որս h երգեսցուք փխ գրեսցուք U ընդ երջանիկ գտեալ ընդ G_1Τασφ երջանիկք G_1achs նմին (Σ նոսին) փխ սմին RWβλbgmtu սմին ամէն γ սմին բառից հետո օ-աձև նշան է դրել և ավելացրել զքեզ տէր փառաւորեսցուք միշտ աւրհնեալ յաւիտեանս ամէն σ սմին այժմ և յաւիտեանս

Այս տողից հետո է—թ հատվածները պարունակող բոլոր օրինակները, բացի Tq ձեռագրերից, ունեն հետևյալ ներավերնագրերը, ABCDUXZαδηϑμτφωΓ ձեռագրերը՝ լուսանցքում, իսկ մյուսները՝ բնագրի կարգում (O ներավերնագիրն ունի նաև ուշ գրչությամբ). Ընդդիմամարտ (Ro Ընդդիմամարտից) գիւաց (O չիf Ընդ-

դիմամարտ դիւաց h դիւացն) այս նուազ աղաւթից (Zβs Այս նուազ աղաւթից ընդդիմամարտ դիւաց) եւ (O չիf եւ Vs ի փխ եւ) դիւասարսուռ (HLPZδσΦbcfhlmopsx դիւասասոսուռ O դիւասըռսուր W դիւասառսառ a դեւասարսուռ) չերմնատագնապ (KWβλabcefghikmoprx չերմատագնապ M չերմնատագնապն V չերման տապախառն Zs չերմութեանց տագնապ δ չերմնատագնապի σ չերման տագնապ) ախտաւորութեանց (KU ախտաւորութեան O_1 ապախտաւորութեանց [W աՀաւորութեանց Zks աշխատութեանց] փխ ախտաւորութեանց) սատուծով (σ չիf սատուծով r սատուծոյ) փարատիչ (O փարատի Wl փարատիլ μ աղատիչ [σ վասն փարատիչ լինելոյ τ աղատի] փխ փարատիչ N փարատիչ ցաւոց և վշտացելոց աղաւթաւք Նարիկեց...) T ներավերնագրի փխ ուշ գրչությամբ ունի Աղօթք չերման զ Ընդդէմ սարսուռ և դիւական չերման փխ ներավերնագրի KNh ձեռագրերում ներավերնագրին հաջորդող է—թ հատվածները դիտված են իբրև մեկ առանձին գլուխ. Kh ունեն Բան ԻԲ, N ԻԳ նշում: KN ներավերնագրից առաջ ունեն Վերստին յաւելուած կրկին Հեծութեան (N Հեծ... որով ընդհատվում է) նոր ... (ընդհատվում է) Z էջատակին ունի նաև Բան վասն չերման

122 G_1KYZcf այսքաննեաց ω անբաւիցս Remx Հրաշիցս H Հանդերձից փխ Հանդերձիչ

123 HLMNPSWβλm անուն Rs անուն սրբվ. (s սրբ.) անունդ

125 a ասղումն

126 f Նութիւն h էութիւնն Z անքնին (σ անքննելի) փխ անքննելի h գոյութիւնն

127 h Իսկութիւնն L անբաւընդակելի փխ անբաւելի h զաւրութիւնն βσ անզննելի

128 O չունի այս տողից մինչև գլխի վերջը h Կամքն, տէրութիւնն անՀասանելի պատճառ որդոյ Հայրութեամբ փխ անսաՀմանելի

129 h Մեծութիւնն, բարձրութիւնն ABWYZμτΦamstu անբաւանդակելի C անբաւանդակելի սրբ. անբովանդակելի DEU անբաւընդակելի

130 h որքանութիւնն, առաւելութիւնն, անՀասանելի բառից հետո ունի տ. 128-ից տէրութիւն անսաՀմանելի

132 Wg քո փխ քոյդ r անպարագրելի փխ անպարագիր γ զաւրութեան ω զօրութեամբդ h զաւրութիւնդ

135 Zγ մարդւոյս

136 G_1ϑσ արեանդ B վտակի սրբ. վտակե G_1Tγe վտակէ r վտանկի փխ վտակի

137 N միանգամայն փխ միանգամ ω մշտնջենաւոր k մշտնջենաւորսն kr մաքրեցա

138 r չիf արդ L յայպխեաց սրբվ. յայսց A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի G_1N ձեռագրերից, ունեն յայսց x յարարշակերտս γ խորՀրդւոյ

139 Zs գործոց s չարաց սրբ. չարեաց V խորոց bt Հրեշտակացն r Հրեշտաց

140 x Հալեսցի փխ Հալածեսցի

141 K անկեալ փխ առաքեալ

142 S շինուածի Z շինուածոյս K խորանս S խորանի G_1Zs բնակութենէ h բնակութեանն G_1 արտաքին β յարտաքինն խաւար

143 Σ զարտասուսս G_1NXYZηϑστωac ողբոց Σ չիf ողբոցս s ողբոց սրբ. ողբոցս

144 Y զՀաշումն փխ զՀառաչումն K չիf ձայնիս UVη ձայնի Z ձայնից β ձայն b չիf ի

145 G_1 Համայն փխ Հարման, Հեղուսից

146 G_1 քստնափուշ L տանջանատեսիլ փխ տաժանատեսիլ UVWβλg տարժանատեսիլ ABCDEHKOQSUVYZημωΓΣΦgstux ոգեպաՀանջիցն

147 qx միածին HΣΦ յաշտարակի X յաշտարակի սրբ. յաշտարանի

148 N չարն

149 V սարասուր Γ սլազէ

150 ch որ

151 G_1 սկզբնարան փխ սկզբնարար M սկրզբնարան սրբ. սկզբնարար NPUVZγδΓΣasu սկզբնարարն T սկզբնարար սրբվ. ըսկըզբնարարն e սկիզբնարար VZγamst մաՀու

152 Um գովեալն UV զգլուխն A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի G_1KMNYZβγλμωcefpqstux ձեռագրերից, ունեն զգլուխ

153 BCG_1KVΦ յաւանդելն Z աւանդել λ աւանդեալ s աւանդել սրբ. յաւանդելն LMPSUWYαβγσφωbcdfhilmoprt զոգին

154 S ապստամբութեամբ V ապստամբնութիւն

155 L չիf ի կոր

156 V անմաՀ λ խնկութեան Z յորովայն

157 BHNi Համբարձեալն s Հպարտութիւն կարծեալ սրբ. ի պարտութիւն կարծեցեալ K կարծեալն Lβ կործանեալ փխ կարծեալ

158 HVWΓ չիf ի L մթերին փխ մթին V չիf ստուերին N դիպեսցե փխ դիտեսցէ S դիտեսցի

159 Nh զառաջինն Ro Հարուածնն Wλemqtx Հարուածսն c Հարուածն սրբ. Հարուածսն

160 Pr մաՀացու փխ մաՀացաւ ABDEHKLORVXΓΣΦ ընդդիմամարտութիւն C ընդդիմամարտութիւն սրբ. դիմամարտութիւն U ընդդիմամարտութեան g դիւամարտութիւն փխ դիմամարտութիւն LPWXYZβδλφΓabdgino թիւնից Nr թիւնիցն k թիւնից սրբ. թունից

161 Mce կենարարին r կերպարան փխ կենարարի Zs ամենաՀզաւրին

163 L իրր սրբ. իբրև h իբրև Zb Հոգւով G_1Zs խոստովանիմք

164 K զաւրութիւնն սուկ DΣh զաւրութեան G_1UVr զաւրութիւն W զմի ամէն փխ զմիամէն Z զմիուամէն δ զմիաէն

165 hik ի մի UVη խորՀրդական G_1Uηeqtux խորութիւն Z զխորութիւն h խորութեանն

166 r զանզսկիզբն t զանձնաւոր

167 T ժամանակի (r ժամանակդ) փխ անժամանակդ β անժամանակդ սրբվ. անժամանակ ի δ անժամանակ ի μ անժամանակ ի սրբ. անժամանակդ Z Հաւրդ o Հարր փխ Հայր

168 KβΓ միայնոյ V ամենասուրբ փխ Սուրբ

171 DEKZβγ գովութիւն (G_1 գոյութիւն) փխ գոՀութիւն α գոՀութիւն սրբ. գովութիւն μ գովութիւն սրբ. գոՀութիւն h գոՀութիւնն R զաւրութիւն սրբ. զաւրեզութիւն UV զաւրութիւն

172 Xλ վայելչութիւն KLNVr մեծութիւն ho մեծութեանն W բարի վիճակ μ բարէվիճակ սրբ. բարեվիճակ N Հարթութիւն a Հարթութեանդ g արթութեան h խարթութեան

173 Σ զուգակշեռ r զուգակշեռ սրբ. զուգակշիռ C Հաստատութեան սրբ. Հաւասարութեան U Հանգիստութեան փխ Հաւասարութեան r Հաւասարութիւն CD յաւիտեանս սրբ. (D սրբվ.) յաւիտեանս յաւիտեննից EKMNPSWXYβλabcdefghiklmnopqrstux յաւիտեանս յաւիտեննից (λ զաւիտեննից)

174 Zβγλ չունեն տողը Σ ամէն ամէն

ԲԱՆ ԻԹ

Վերնագիր.

O չունի Բան նշում և վերնագիր Kh համարակալված ԼԸ փխ ԻԹ s տողատակին ունի նաև Ճառ քսան և իններորդ EKNPRWβσbghimoqtux վերնագիրը կրճատ L Նորին Գրիգորի փխ վերնագրի M վերնագրի փխ գիծ Tδηλn համառոտագրությամբ NUσb Հեծութիւն h առ նորին Հսկողի G_1PUVYβωΣorx բան r չիf ի S սրտից փխ բանք α չիf բանի QZ սրտէ

2 SY բարձրեալդ τ միոյդ սրբ. միոյն

3 Z չիf Որ s զողջոյն սրբ. որ զողջոյն qtux ղօրն ողջոյն M զողջոյնն W զաւր r զօրուն փխ զաւրն KL ցուցեր Թողութեան NPYZadkor թողութիւն V փրկարան սրբ. փրկական W փրկանակ փխ փրկարան

4 h չունի տողը r (կորստեան) և զատապարտարան o զատապարտսպան

5 ABCDEHKNUVXZβημωΓΦs յեղանակել σ յեղանակել սրբ. յեղանակեալ s զաւուր չարն սրբ. զաւուրն չար Z չարն h ակնկալութիւն r ակնկալութեանն

6 c ախտացելոց

9 Wb անապական փխ անապակ h տրտմեցելոյս աւծումն կոչման

10 CHω սպեղանաց C.UWox վիրաւորելոյս Γ վիրաւորելոյս սրբ. վիրաւորեցելոյս h վիրաւորելոյս

11 D տողն ունի ուշ գրչությամբ SY գրանցելոյս o գլորելոյս փխ գրաւելոյս
13 h չունի տողը u շնորհաց Mλ խոտորելոյս (V խոտեցելոյս Wl հոտելոյս) փխ խոտելոյս
14 HZ չունեն տողը W կոշմանն p կողման փխ կոշման M պարտելոյս (Wr կապելոյս) փխ կապտելոյս h կապտելւոյս
15 h չունի տողը UZ կործանանելոյս μ կործանելոյս սրբ. կործանեցելոյս
16 Wor գլորելոյս
17 β տողն ունի լուսանցքում՝ ջնջված e չունի տողը DPηωhikoru աժընդակ U աժընտակ P անկելոյս փխ գայթակղեցելոյս a գայթագղելոյս h գայթագղեցելւոյս
19 Qτgo սանդուխտք λ սանդուխտ m սանդուխղք h երանութեանն αηθτbdhq եղկելւոյս
20 ESWωe ճանապարհք μ ճանապարհ սրբ. ճանապարհք AK շաւղուց OUβΓ շաղուաց փխ շաւղաց RZ շաւղաց սրբվ. (Z սրբ.) շաւղուց LTαγδηθμστω մոլորեցելոյս R մոլորելոցս h մոլորելւոյս
21 P պարտաւորելոյս (V պատելոյս) փխ պարտելոյս h պարտելւոյս
22 G_1 յուսագրութիւն փխ յուսադրութիւն f յուսադրութիւնն h լքելւոյս
23 Z չունի տողը Y կենկալ փխ ձենկալ a ձենակալ h հերքելւոյս
25 f սահման փխ սահմանեալ
26 r հեղոյս
28 λ Պողոսի DE զոհաբանութեան MΣ զոհաբանութիւն
29 o քանզի և ABKLPORTαδηθστφωΓΣ ինունց C ինունց սրբ. ինուց G_1 յինուց s ինուց սրբ. ինունց MQSXαβφabcdfghikmnqu յանից VWl յինուց o յիսանից ptx յլանից G_1 չիք եւ թուոց երից U թուից θω չիք երից (θ տեղ է թողել, բայց չի լրացրել ω լուսանցքում ունի երից չպիտի) X երից և չորեակ սրբ. չորեակ η չիք երից եւ u երից և չորեակ սրբվ. չորից s և չորեք սրբ. չորեք ADHKSUWZτΓΦho չորեք BCN չորեք սրբ. չորրեակ MPQTβγδθλφbdklmr չորրեակ Vημω չորից σ չորրեակ Σ չորեք սրբ. չորից
30 G_1KVWβσωcfhlp վաղորդենէ δ վաղորդենէ սրբ. վաղորդայնէ u վաղորդայնէ սրբվ. վաղորդենէ o վաղորդեան և Ki տունչեան Zkos տուընչեան r տընչեան
31 H անդունտ փխ Անդուստ λ կառկառմամբ
32 cefhp նոյն փխ սոյն Uλ անարգեալ h արգել փխ անարգել
33 K չիք զաղերսանաց O զաղերսականաց սրբ. զաղերսանաց K զակնկալութիւն b ակնկալութեան
34 N միմեանց բարեգործել Vλ բարեգործեալ o շնորհաւորութիւն փխ շնորհատրութիւն
35 e այս տողի թշուառութեան բառից մինչև տ. 64 ներառյալ ունի ուշ գրչությամբ NU թշուառութիւն r թշուառութեանն s զփառս
36 Mλo զաւրութեան h բոլոր էից փխ բոլորից LPSUVWXYγb$e_2$ikoqrtu տէր Յիսուս Քրիստոս Γa տէր Քրիստոս սրբ. տէր Յիսուս Քրիստոս
37 o որով f սահմանեցի ABCDEGHNΓΣΦh կշռութիւն o կշռութեամբն LQSTXYZαβδηθλστφe_2s չափոյ Γ չափւոյ
38 N ստաւղիդ փխ Հաստողիդ UV հաւասարութեամբ Zλasx հաւասարութեան ABGω կցորդել C կցորդել սրբ. կցորդեալ μ կցորդեալ սրբ. կցորդել
39 f մնայ
40 UV խաւարի բարկութեան
41 ABDEΓΣΦ որում (K յորում) փխ Ուստի CG որում սրբ. ուստի UV չիք յոյժ V նուազք μb նուաղ փխ նուազ Y չիք են D քում սրբվ. քումդ Eλqux քումդ G քո փխ քում LPSUXYZab$e_2$most մեծութեանդ Eqtux ատեղացն UY ատեղաց
42 V գոյացեալ Z գոյացուցեր s գոյացուցեր սրբ. գոյացուցեալ V յորջորջմամբ η անուամբ ΣΦ անուանցն u կնկեցեր
43 h չիք եւ B հիւթ սրբ. հիւղ ABCDGHKLNUVXΓΣΦbc$e_2$fgnp չիք ի ho յաւթս
44 Γ չգոյից սրբ. չգոյիցն T հաստատեալ սրբ. հաստեալ A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LQSαδηθμστφωΣ ձեռագրերից, ունեն հաստատեալ փխ հաստեալ Z յատկի փխ յատակի
45 O քան սրբ. քանզի B նախգրեալ N նախագրել փխ նախագրեալ Z նախագրել fo նախագրեալդ Zs զհամարդ o համար Z սակութեան (δ սաստկութեան) փխ սակաւութեան

46 A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի Nβf ձեռագրերից, ունեն որովք φ նմանել
47 Z ըմբռնեցաւ փխ ընկղմեցաւ s ըմբռնեցաւ սրբ. ընկղմեցաւ
48 UVa լուսոյ N երկայնամտութեանց O երկայնմտութեանն PQΣr երկայնամտութեան
49 e_2 զդոյզն o դոոյզն V տապոյ Γ արեւոյ
50 Zs չիք եւ fhpt որպէս և Z աստուս h կիրգ N զհասարակ Le_1 բարութինս փխ բարուց
51 SX չիք որ L մեղաւոր փխ մեղաւ
53 γθt գարշացաւ (γ սրբագրման նշան է դրել, բայց չի սրբագրել) μ գարշացաւ սրբ. գարշեցաւ VW պատկառեցաւ
54 Q ախախեաց U ապաշխարեաց փխ ապաշաւեաց
55 Σ չունի տողը
57 l չիք որ B պարտեցաւ սրբ. պատրեցաւ QΣ պատրեցաւ սրբ. պարտեցաւ ABKNWθ չիք եւ ոչ ինքեամբ ըմբերանեցաւ CDβτ պարտեցաւ սրբ. (D սրբվ.) պարտեցաւ և ոչ ինքեամբ ըմբերանեցաւ S ընքեամբ
58 ABKNWθ չիք Ով որ պատրեցաւ CDHβτ և ոչ սրբ. (D սրբվ.) ով որ պատրեցաւ և ոչ TσωΣfh պարտեցաւ (U պարտաւորեցաւ) փխ պատրեցաւ l չիք եւ
59 No չիք որ UVωe_2 գլեղի
60 Ho ընդոստաւ N ընդոստեաց
61 V զմեծութիւն s ապաշխարեաց սրբ. աշխարեաց
62 ω երանութենէ
63 r կապեցաւ սրբ. կապտեցաւ U չիք փառաց LUVe_2 ողբացաւ r ողբաց սրբ. ողբեաց
65 N յերես
66 UV զապառնալիսն աստուծոյ H զապառնալիսն
67 β այս տողի փխ ունի տ. 68 և ընդհակառակն UVf չարեաց U ոչ աւաղեաց Φ չաւեղեաց
68 β տողն ունի նաև էջատակին՝ ուշ գրչությամբ LP մերկացաւ Lo յաւուր KSβ ձմերայնւոյ N ձմերանոյ HΦ զոփաց R զոփեցաւ l զոփաւ
69 U քարամբ Z քարամբ γ քարեամբք
70 W չիք որ Liko մեծութեանն U մեծութիւն h կծեցաւ (o կսկծեցաւ) փխ զկծեցաւ
71 f իսկ զինքն V ինքն
72 AGKδΓΣ զանձն Uc դռնովեաց b [իր նզ]ովեաց փխ դարովեաց (անկյունավոր փակագծերինը՝ ճվկձ)
73 L յամաւթալեաց, չիք գործեաց LQTαγδημφΣ զիւրն LQTαδημφΣ մարմին
74 Aαηθμστ չիք որ (ηθμ տեղ են թողել, բայց չեն լրացրել) CDδa ով սրբ. (D սրբվ.) ով որ MNWβo պատկառելիս Mθστ հայեցաւ (U հրաւիրեցաւ Z հզեցաւ) փխ հպեցաւ h խպեցաւ
75 K զգործեալսն U զգործեալս W զգործեցեալն Γl գործեցեալն ABCDEGHKLUVλΓΣΦ իւր յիշեաց σ յիւր յիշեաց s յիշեաց սրբ. իւր յիշեաց o յիշաց α այս տողի եւ ոչ բառերից մինչև տ. 100 Անամբար[տաւան] բառը ներառյալ. ունի ուշ գրչությամբ
76 H զտապացեալս սրբ. զգաղտնիսն
77 Σ զծածուկս b զծածկուճսն e զծածուկնս o զծածկեալսն փխ զծածուկսն H մտաբերեաց սրբ. նկատեաց U նկարեաց փխ նկատեաց V զմահ g կորստեանն o ինքեան խնդրեաց
78 h ի յերկիր
79 G ընդդէմ սրբ. ընդ V ընդդէմ փխ ընդ s ընդ սրբ. ընդդէմ G հեշտութեանց սրբ. հեշտութեան h հեշտութեանն
80 N զվնասակարս MλΓrx բնութեան Z բընութեանս s բնութեանս սրբ. բնութեանն D բնութեանն սրբվ. բնութեանն գործեաց E բնութեանն գործաց G բնութեանն կատարեաց սրբ. բնութեանն K բնութեանն արք V բնութեանն ճաշակեաց
81 o զկամաւն
82 r չունի տողը
83 K զանկրելիս DEVγθτo էութեան h թէութեանն փխ էութեանն r թաղծեցաւ s թաղխծեցաւ

84 V զմեծամեծս r զմեծամեծն

85 LShik զանբծութեան MZt զանբծութեան N չիf զանբծութեանն σ զամբծութեանսն r զանմբծութեան o զամբծութիւնսն ABCDEΦ ապականարանսն CH ապականարանսն ուղ. ապականարարսն Nσ զապականարարսն UVo ապականարար X ապականարարնն Y ապականարարն Σ ապականարանս ուղղ. ապականարարսն s ապականարարսն ուղ. ապականարանսն

86 EMo զտարագրութեան r զտարագրութիւն σ տագնեապեցաւ

87 ABCDEKVΦ աղտեղիս KUΦ տեսեալ փխ տեսիլ SUo բարկութեամբ ։ բարկութեանն ABCDEGHωΓΦ զանձնն U զանձին

88 O կարևորաց o չիf մեղաց W չիf մեղաց... խոցեցաւ μω կերպաւորեցոյց λr զինու

89 W չիf Ով որ զխայտառականացն U զայս փխ վայս σ վհատութիւն K հեծութեան Zr հեծութիւն ω հեծեծութիւնս փխ հեծութիւնս M ձայնի r ձայնիս s ձայնիս ուղ. ձայնին

90 o չունի տողը H յարքայականն LS յարքունական փխ յարքայական MNPQTWβηθμστφωg գահուց R գահից ուղղ. գահոյից S գահոյց Zfikr գահոյիցն γ գահուցն s գահոյիցն ուղ. գահոյից L վըտանգեցաւ փխ տնանկացաւ

91 o չիf որ h պերճութեանն N եղեալ փխ եղեալ H ի (o յոգ) փխ յոգի k մահացու փխ մահացաւ

92 H քրձազգեաց N քրձզգած Om քրձազգաց α_1 քրծազգած δ քրձազգեաց ուղ. քրձազգած o քրձասգաց ABDENRσΓΣΦg տխրացաւ GOβ տխրացաւ ուղ. տխրեցաւ

93 φl զկեանսն U արիւն

94 A արկանեաց ուղ. արկանելեաց o սուտ փխ լուսոյ s լուսոյ ուղ. լուսոյն o սգեցաւ α_1 նուաղեցաւ փխ նուաղեցաւ

95 ABGKUδΣΦ սիրելւոյ (GΣΦ սիրելոյ) սգոյ CD սիրելւոյ միոյ ուղ. (D ուղղ.) սգոյ սիրելւոյ x ողւոյ փխ սգոյ HNOPQRSTWXYα_1βγδλσωacefghiklmoprt սիրելոյ E սիրելւոյ միոյ V և ոչ

96 r չիf այս N ճշգրտոյ (O ճշմարտագոյնք) փխ ճշգրտագոյնք Nr յանդիմանութիւն β յանդիմանութեանն

97 o ճաճճաչ, խոնաւութեան r խոնարհութիւն փխ խոնաւութիւն l շրթուն

98 M անշքեցեալ λh տրտմեալ t հոգի

99 K եթէ X թէ և ուղ. թէ որ DEMfhr զխակութիւն P զխակութեանն α_1o խակութիւնն S չիf խակ Oα_1b անաւրինեսցէ VZs անօրինի W անաւրինեսցի Γl անաւրինէ ուղ. անաւրինեսցէ (l անաւրինեսցի) o անօրէնեսցէք

100 D անամբարութեամբ փխ Անամբարտաւան H անամբարտաւան ուղ. ամբարտաւան hr անբարտաւան փխ Անամբարտաւան V միտք H անհպարտ ուղ. հպարտ

101 KM անաղերսելի ω անաղերսաղի ADU թշուառապասքեալ (B թըշուառս պասքեալ o օրս սքեալ) փխ պասքեալ CE թշուառապասքեալ ուղ. պասքեալ G պասքեալ բառից առաջ տեղ է թողել, բայց չի լրացրել δ պասքեալք θτ պասկեալ N գեգերել

102 τ արդարալուկ

103 s պատշաճապարտ ուղ. պատշաճագատ

106 h բարի խամրաւեալ (o բակրէհամբաւել) փխ բարեհամբաւեալ

107 o այս տողից մինչև բան ԼԲ ճերառյալ չունի Wl զշարիս Kλ հնարաւորութեամբ LQTXYαδθστφ հնարաւորութիւն

108 Z գիտողին փխ Գտողին QV գայթագղեալ

109 D ի մեզ ուղ. զիւրսն ի մեզ KRUZ զիւրն N զիրսն փխ Զիւրսն β աւուրն λ իւրն փխ աւրն

110 λ զբարին Z անկեալն (h տնանկեալս) փխ տնկեալս bm տնկեալ s տնկեալսն U չիf մեզ OZηθμτcdps արուութիւնս

111 r ճնամակալութենէ N չիf կամաց Zikr կենաց փխ կամաց

112 ABCDEGHKLNPSUXYωΓΣΦ մեղուցելոյս θμ մեղուցելոց ուղ. մեղուցելոյս g մեղուցելոյ ուղ. մեղուցելոց r մեղուցելոյս ուղ. մեղուցելոյց

116 βb զգաստութեան BMNORSWXYδλσωΣcefgiklmpr լեզոյ W ի մանանայի ի Yg քաղցրութիւն մանանայի

117 Nδ կոծ t զկոծս S սաստութեան փխ սաստկութեան N ի վշտաց

118 s առ ուղ. ի ABDHSWΓΣΦ դասուց C դասուց ուղ. դասու Q դաս δ դասուս AKΓΣΦ չիf բերկրութեան BCD հարսանեաց ուղ. (D ուղղ.) բերկրութեան հարսանեաց δ կանգնես փխ կարգես

119 h դիւրինքն Z դիւրինքն են և հնարաւորք s դիւրին են քեզ և հնարաւորք ուղ. դիւրինք և հնարաւորք են քեզ K այսոքիկ քեզ Z չիf քեզ

120 U զայսոսիկ փխ զոսին s նոսին ուղ. սոսին

121 A B C D E G H KMRUWZγηλμΓΣΦbdglm տիրել O տիրեալ ուղ. տիրել σ տիրել ուղ. տիրեալ Y ահաւորապես համայնից H ահաւորութապէս

122 λ փառ LPQSηe յաւիտեանս յաւիտենից Z յաւիտենից յաւիտեանս ուղ. յաւիտեանս յաւիտենից Γ յաւիտեան փխ յաւիտեանս h չիf յաւիտենից λ չիf յաւիտենից յաւիտեանս

123 KWλσ չունեն տողը p ամէն

ԲԱՆ Լ

Վերնագիր.

Kh ճամառակալված ԼԱ փխ Լ EKPWαβσabgimqtux վերնագիրը կրճատ L Նորին Գըրիգորի Նարեկացւոյ փխ վերնագրի M վերնագրի փխ գիծ Tδλμn ճամառոտագրությամբ Ub հեծութիւն PRUVYZβωΣhlrx բան r չիf ի AQRZ սրտէ V սրտի

2 S չիf ներող

3 ABΦ բազմահպելին փխ բազմագթելին CDGΓΣ բազմահպելին ուղ. (D ուղղ.) բազմագթելին μs բազմագթելին ուղ. բազմահպելին Z ի դարձաւորութիւն s ի դարձաւորութիւն ուղ. դարձաւորութիւն

4 V մեղաւորի

5 N թեպետ փխ Թէ c չիf եւ X չիf առ r յետ փխ յետին h չիf խակ c չիf իցէ

6 UW չունեն տողը Mhr չարութեան s չարութեանն ուղ. չարութեանցն V փոխարութիւն փխ փոխադրութիւն

7 α ի փխ զի P զդժնեայ փխ զի դժնեայ r դժնա DHUΣΦ կցորդ DE կայ այս U ըստ փխ այս Φ կայս ուղ. այս

8 h մարդիկ փխ մարտիկ δ շողոքորթեալ ուղ. շողոքորթ յարեալ r շողոքորդ AC հարեալ փխ յարեալ G հարեալ ուղ. յարեալ s յարեալ ուղ. հարեալ

9 V ընդ փխ Ըստ kr արածաւղս LPY հողմոյ

10 N ի հաստողին ACη հաստղին ուղ. հաստողին DEG հասողին փխ հաստողին Oσ հաստողին ուղ. հասողին θτs հասողին (ս-ից հետո տ-ի համար տեղ են թողել, բայց չեն լրացրել) p հաստաւղին ուղղ. հաստաւղէն t հաստողէն Mηa փաղչողին

11 N մոլեգնական փխ մոլեկան m մարմնոցս

12 α յոքնպատճառեան β յոքնապատճառեան ուղ. յոքնպատճառեան

13 U գիտող KU զորքանեացն փխ զքանեացն

14 Lα և ի β մեղանեացն τ մեղացն ուղ. մեղանացն MNWβστgr ողորմագին HΓΦ ողբերգութիւնս փխ ողբարկութիւնս S ողբարկութիւն

15 SUWλg տարժանակոծս t տաժանականս փխ տաժանակոծս

16 U զգրեալս P թառանչանս (h թառաչանս) փխ թառանչս W թառաչս

17 Σ կարգելոցս U անրաւ, չիf չար h վըտանգիցս N մեղսատագնազ Lg պատկառեցելոյս δr պատկառեցելոցն a պատկառելոյն ուղ. պատկառեցելոյն

18 r կրկնարանութիւն, չիf ի Nx շտախաւսութիւն

19 f այս

20 H և քանզի RW իր խնդրել DEMNORVWβγabm զարքայութիւն g արքայութիւն

21 ABCGHLOYΓΦ թեթեւութիւնն SXZ զթեթևութիւնն Wλ զթեթևութիւն

22 MWβλabegmt կենդանականացն (N կենդանակացն) փխ կենդանեացն

23 S գազանականացն (Z գերեզմանացն)

փխ գերեզմանականացն cfx գերեզմանականաց Z զգայականացն s զգայական ուղ. զգայականացն γikr խաւարն δ խաւարի

24 δ համբարձեալսն A ընկեալսն ուղ. ընկեալսն եւ ընդ խորտակեալսն B ընդ խորտակեալսն բաց է թողել և ապա ուղ. այլ ընդ խորտակեալսն և ընդ ընկեալսն փխ այլ... խորտակեալսն

25 MΣ հանգստեանն h վաստակի

26 Σ խրախութեանն h ճրախութեան ABDEGHKλΓΣΦ իւրում փխ ինքեան C իւրում ուղ. ինքեան P տրմնցեալ

27 h ժպտեցեալ M մտօվք U սրտիւք փխ մտաւք t խոցոտեալ

28 a աչ ուղ. աչք

29 Nhr ի սփոփանս KMc սփոփանս W զփոփանս Zs ցուցանէ փխ ձեւացուցանէ δ ձեւացուցանէ ուղ. ձեւացուցանեն

30 H չիք եւ KZ արտասուք U արտասուաւք u արտասուաւքն

31 ADEGHKΓΦ յերկոսին ձեռսն (G ձեռին K ձեռնն) երկու BCΣ յերկոսին (Σ յերկուսին) ձեռսն (Σ ձեռն) երկու ուղ. երկու յերկոսին (Σ յերկուսին) ձեռսն (CΣ ձեռին)

32 ABDEGHKMNQWZβΦtu մին CμΓs մին ուղ. մինն U մինն փխ միւսն Z միուսն

33 Vi բիւրանոցք Σ բուրանոց KNUWdef կայծականաւորք

34 EKMQWZβqstu մին Z խնկովք, միուսն ABDEGKUVηωΓΣΦh ճենճերով C ճենճերով ուղ. ճենճերիւ H ճեճերով μ ճենճերիւ ուղ. ճենճերով n ճենճերիվ

35 γ Սաւառակք KUYΣ կրկինք W զրաւորականք Σq կրաւորական s կրաւորական ուղ. կրաւորականք

36 EKNOWZβcdfstu մին M մին ուղվ. մինն Z քաղցոյ s քաղցոյ ուղ. քաղցու H միա Z միուսն KUZms դառնութեան

37 ABDGKNOPRWλΓΣΦbcefghiklpr բաժակ CEβ բաժակ ուղ. (E ուղվ.) բաժակք LMSTUYZαγδθστφ զոյգք h զոգ ZΦ երկու

38 CEKMNOTWβηcfqstu մին Z միուսն PRSWYacdgiklmr ծծում δ ծծումք

39 Z մաշք փխ Տաշտք SXY մատանցն

40 DEKMNOTWβδηθμστstu մին Z միուսն

41 Yikr տեսանելեացն

42 DEMNOWβiktu մին

43 λ խանութ LPSX հալոցականացն Y խալոցականացն

44 EOWβμΣtu մին M մին ուղվ. մինն N շիջուցանող

45 V հայեցուած N երկուց դիմաց SX դիմացք

46 ENOWηΣt մին M մին ուղվ. մինն U միւսն փխ Մինն B անխայելի ուղ. անխնայելի L անխնայելի (SWhlmr անհայելի) փխ անանխայելի Ταθμτφu անխայելի ուղ. (u ուղվ.) անանխայելի β անխնայելի ուղ. անխայելի η անանխայելի ուղ. անխնայելի A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի Kσc ձեռագրերից, ունեն անխայելի փխ անանխայելի

47 Q համարձակումն փխ Համբարձումն

49 LS երկակի փխ կրկնակի

50 DEMNOWβμstu մին N ցածուցեալ փխ ցասուցեալ

51 K երկուք U երկուս

52 DEKMNUWβμux մին N սատեաց LN մին փխ միւսն

54 DEMNWβμu մին K գոնեա WZ գոյն է փխ գոնէ

55 m և փխ ի s բերան ուղ. բերանէ

56 DEKNOWημs մին M մին ուղվ. մինն Ux եղկութեան Z չիք եւ Ux խոովութեան ω խռովութիւն փխ խռովութիւն

57 γ աղզմունք

58 DEMNOQWβμcfhnptu մին KSWXYγl ճշմարիտ փխ ճշգրիտ

59 γ Ասպք ուղվ. Անպք N շրթագոյն փխ լրթագոյն Re լրթագոյն ուղ. (e ուղվ.) լրթնագոյն Vbdgiktx լրթնագոյն Σ լրթագին c լրդագոյն R տեղացմանց ուղվ. տեղացեացմանց γ տեղացմանց ուղ. տեղացմամբ d տեղեացմանց

60 DEKNOWβηhtu մին M մին ուղվ. մինն

61 ikr չունեն 61—62 տողերը Σ որոտմունս ահեղս երկոցունցն Bb երկուցունց β երկոցունց s երկոցունց ուղ. երկուց L կողմանց փխ բերմանց X կողմանց ուղ. բերմանց

62 D մինն ուղ. մին KNOWβμftu մին M մին ուղվ. մինն s մինն (փխ միւսն) ուղ. միւսն Z հրացածն փխ հրացան

63 u ցայք ikr ցաւագինք

64 DENOWβημtu մին M մին ուղվ. մինն N լուսոյ (U լուոյ վրան ուղագրման նշան ունի) փխ լալոյ

65 U լուոյ (վրան ուղագրման նշան ունի) փխ սգոյ AU կողմանց փխ բողոքմանց BCD կողմանց ուղ. բողոքմանց G բողոքմանց ուղ. կողմանց

66 ABDEGKMNWXZβΓbqtu մին C մին ուղ. մինն ADEUηΓΣq սաստեաց BCG սաստեաց ուղ. սաստից L մինն փխ միւսն

67 H արեգակնունք N արեգակակնունք ABCDEGHKMUVΓΣΦq չիք ի V երկուց

68 DEKMNWβημtu մին Y և միւսն փխ մինն Z խաւար Y չիք միւսն e կիզման

69 Y աչք N կառուցանե, մարկանե

70 qtux և թէ L չիք ձեռն τ ձեռնապարգեւածիր ուղ. ձեռն պարգեւածիր

71 p որուք

72 Y համբարձումն, չիք գլխոյ

73 Ma չարեացն ω հեծեծէ փխ հեծէ

74 KVZ պատկառի T պատկառէ ուղ. պատկառի U պատառի (h պատառէ) փխ պատկառէ

75 Γ հանդերձելոց ուղ. հանդերձելոցն Y երեկի փխ երբերի

76 δ յայտի փխ յայտնի

78 qux և թէ V զգովեստ h ի յումեքէ a յումեք

79 Y պարսանաւք փխ Պարսաւանաւք θμστωt զանձն փխ զինքն

80 Uc դրսովեացի

81 K չիք Ինքեամբ g ինքեամբ ik յինքեամբ

82 qtu և թէ x ուշգին

83 m առեալ (tux առաւելեալ) փխ առաւել

84 β ըղձմումն L լսէ OZacefhikpqtu լուիցէ η լսեցէ

85 Z այո կրկնված

86 PSXYsx չիք եւ Z չիք եւ եթէ qtu թէ σ յորոգայթ Z ճառագայթեսցէ փխ ճայթեսցէ e յերկրէ փխ յերկնէ

87 Z ահիւ փխ Հազիւ s ահիւ ուղ. հազիւ W զդէմս σ դէմսն

88 Zλa իրաւանց s իրաւանց ուղ. իրաւանցն a մատեանն

89 CEGHKLNRSUWXYZγδωΓΦbcgmqs զպատասխանատութեանն T զպատասխանութեանն ուղ. զպատասխանատուութեանն αt զպատասխանութեանն ուղվ. (t ուղ.) զպատասխանատրութեանն θμτr զպատասխանութեան λ զպատասխանատութեան efx զպատասխանատրութեանն h զպատասխանատրութեան Tδηθμστω հոյլս փխ յոյս

90 DEKLOSWλfhp զհամարձակութեան Kh ընթացսն

91 βt թէ N չիք ոչ AΦ գրելոյն ուղ. (Φ ուղվ.) գերելոյն NPUΓ գրելոյն փխ գերելոյն h գերելոյն s գերելոյն ուղ. գրելոյն

92 N զիւրով Z զիւրովի s զիւրովի ուղ. զիւրովին N երթեալ s ոչ ուղ. ոչ ինչ Lηθτ չիք ինչ N դանաղէր փխ դանդաղէր

94 LP կայ W կացցէ S կայր

95 H հոգեկի e բանին N իմաստնոյ

97 H որ այսրանեացս K ձայնարկութեանցս P ձայնարձակութեանց փխ ձայնարկութեանց KRUW կողկողագին K հեծեծանացս RWtu հառաչանաց (lm հառաչանացս) փխ հեծեծանաց

98 O ու փխ Որ r այսոյ λu մեծարեցար փխ մեծացար, տէր թե (թէ) ողորմած ես ես K եթէ Sσ չիք ես M իցես փխ ես ես a ես ուղ. ես ես s ես ուղ. ես տէր

99 a չարութիւնն C գերելոյս ուղ. գերոյս ABDEGHKLMNUVλΓΣΦ ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն գերոյս (գերւոյս) փխ գերելոյս ω քո տէր

100 U և առ, դառնութիւն ω քո տէր

101 U յայտնութեան

102 U մոլութեան Wf մոլորութիւն փխ մոլութիւն

103 h տողը կրկնված (կրկնվածում չիք տարբերերգված), առկախութիւն փխ Առ խա-

կութիւն W հակառակութիւն փխ խակութիւն r ճակութիւն

104 δ կորուսելոյս սրբ. կործանելոյս s կործանելոյս սրբ. կործանեցելոյս A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LOUZϑτl ձեռագրերից, ունեն կործանեցելոյս (կործանեցելոյս)

105 ABCDELMOYΣΦ ընկղմեցելոյս N ընկըղմելոյս σ ընկղմեցելոյս սրբ. ընկղմելոյս Γ ընգղմելոյս սրբ. ընգղմեցելոյս H վեր վերբերութիւն Nλe վերաբերութիւն

106 e չիք Առ U խածուածոյս փխ խոցուածոյս

107 N պակելոյս փխ պակուցելոյս Zφω հոգի a ոգի սրբ. հոգի

108 NV չիք իմ γ վստահութիւն սրբ. վնասակարութիւն CO երկայնամտութիւն

109 N ամենադժնեախս

110 t քո հրաման

111 h փախուցելոյս U ապաւինութեան KVYdln ոտն Rβ ոտք սրբ. (β սրբվ.) ոտն

112 U ստացելոյս փխ սրացելոյս

113 h վրիպելոյս SY առաջնորդութիւնք U առաջնորդութեան r լոյս

114 e տարակոյս փխ տարակուսելոյս r տարակոյսելոյս SY հնարաւորութիւնք

115 h անիծելոյս, սէր փխ աւրհնութիւն s աւրհնութիւնք սրբ. աւրհնութիւն

116 N վհատելոյս առ β վահատելոյս e վհատելոյն U քաջալերութեան

117 Kc վշտացելոյս փխ վշտագնելոյս h վըշտանգելոյս U մխիթարութեան

118 U ընդարձակութեան dtu ընդյարձակութիւն

119 L ատելոյս UW ատելոյս h ստացելոյս փխ ատեցելոյս N սեր սրբ. սէրն h աւրհընութիւն փխ սէր

120 O հատուցումն (X հաստելումն γ հաստատումն) փխ հաստումն U հաստում σ հասումն սրբ. հաստումն a հատումն սրբ. հաստումն KZr սասանելոյս s սասանելոյս սրբ. սասանեցելոյս

121 NU վիրաւորեցելոյս h վիրաւորելոյս Zϑτ կայթուած σ կաթուած սրբ. կայթուած s կայթուած սրբ. կաթուած

122 N տ. 122-ի փխ ունի տ. 123 և ընդհակառակն R մթեր ցաւոց սրբ. մթերս ցաւոց G ցաւոցս սրբ. ցաւոց NSYtu ցաւոյս U չիք ցաւոցս VZλcls ցաւոց

123 U անդր (W անդէն) փխ անդրէն U ընդրութեան γ ընտանութիւն փխ ընտրութիւն

124 O պատառումն սրբ. պատուասումն LV կտրելոյս H չիք քո

125 μ խաւար սրբ. խաւարաւ h խաւար U ծածկեցելոյս h ծածկելոյս U նշոյլք β քոց սրբ. քոյ ABDEHSα ձեռագրերից բացի, մնացած բոլոր ձեռագրերն ունեն քոց

126 P խռովելոյս

127 r տ. 127-ի փխ ունի տ. 128 և ընդհակառակն

129 N ամենի փխ ամենայնի ωefx յամենայնի

131 AB չիք է C ոչ սրբ. ոչ է

132 SXλ չիք վայել է c վայէ փխ վայել է Kr զփառք իշխանութիւն և պատիւ (r չիք և պատիւ) λ յամենայն արարածոց փխ յաւիտեանս Zs յաւիտենից յաւիտեանս

133 KNU չունեն տողը

ԲԱՆ ԼԱ

Վերնագիր.

Kh համարակալված *ԼԲ* փխ *ԼԱ* EKPWZσbimqtux վերնագիրը կրճատ L *Նորին Գրիգորի Նարեկացւոյ* փխ վերնագրի P վերնագիրը կրճատ և խառնված՝ *Նորին հսկողի ի խորոց սրտից մաղթանաց խաւսք ընդ աստուծոյ* Tδλn համառոտագրությամբ UVσbt *հեծութիւն* Vr *հսկողին* L *մաղթանաց ի* LMRUVYβωΣr *բան* r չիք *ի* QR *սրտէ* V *սրտի* L *աստուծոյ և զանգատ*

1 h ըղպամանաւ

2 U զաղէտս ω տագնապիս

3 r մեծահառաչանացս փխ Մեծ հառաչանացս U հառաչանաց H անփոփելի (U սփոփելի) փխ անսփոփելի a անզփոփելի ABDEGHKVμΓΣΦ իմոյ MNRSWXYZλags իմոցս O իմոյս սրբ. իմոցս β իմոցս սրբ. իմոյս C իմոյ վտանգիս սրբ. իմոյս վտանգի ABDEGKβμΓΣΦ վտանգիս ϑ տագնապի սրբ. վտանգի

4 U սկզբնահայր h խոստովանութեանն hr յայտ փխ անյայտ K ծածկութիցս γgkr ծածկութեանց

5 NORWXYZδλσωcefghiklmr կենդանո (կենդանոյ) P չիք կենդանւոյ

6 ACDEGHKUZλσΓΣΦ հայեսցիս (cfp նայեա յիս) փխ նայեսցիս B հայեսցիս սրբ. նայեսցիս Γ քաւեալ

8 qux թէ

9 LP կարող ես փխ կարես

10 LSWXYβδλμΣbcdhlqstux թե (եթէ) R թէ սրբ. եթէ m չիք եթէ

11 X զանձըն U զանձք առ KWλc ցրելն R ցրելն սրբ. ցրուելն βa ցրուել γλ քան թէ

12 Vn յաճախեն քեզ γ քան եթէ λ քան թէ N ճժղելն

13 x համարք MORWl տարածելն β տարածանելն սրբ. տարածելն NSZabms չիք ի[2], յշտեմարանելն

14 σ տէր ամենայնի h փրկութեանն

15 m հաւատամք g անարքս

16 N Դանիելի (փխ Աննայի) սրբ. Դաննայի

17 h մինճդ ik քոյդ

18 U մինն փխ միւսն LP բարբառոյ քահանայապետին a քահայապետին P բերանոյ անսաց

19 h խորանին փխ խորին LUcfikmr ծերութեանն s ծերութիւն սրբ. ծերութեան

20 N որդւոյ A աստատեցաւ (Ul անուանեցաւ) փխ հաստատեցաւ

21 ABCDEGUVΓΣΦ զառանցեալ GKQUWXYhl զամուլ R զամուլ սրբ. զամուլն B արգանդ սրբ. արգանդն Kh արգանդն

22 N աւրհնութիւն a աւրհնութեան սրբ. աւրհնութեանս

23 ABDEGHΓΣΦ ժողովրդեան (Z ժողովոց) փխ ժողովրդոց C ժողովրդեան սրբ. ժողովրդոց

24 V հայիլ λ հայեալ

25 X զմիւսն U զանհանդերձ փխ յանհանդերձելի, երկիրս δ որովայնիկ N սեննակի

26 k եւթնակ tu եօթնակ

27 t թէ փխ է N միաբանութիւն փխ մի անբաւութեան U անբաւութիւն O միաբանութեան սրբ. մի անբաւութեան r անբաւութեանն N անյայտ ծածկութից որդի աստուծոյ զրնաւն (ավել բառերը բերված են տ. 4—5-ից) Oc զրնաւին c զէութիւնն

28 DMr աստուածութեան u օծութեանն փխ Աստուածութեանն OYt յարակայութեանն γr յարակայութիւն Q սահման սրբ. անսահման NW հետազաւտելի փխ անհետազաւտելի

29 L չիք որդւոց U որդեաց H որդւութիւն փխ յորդութիւն N յորդութեան

30 AU այսիւ (K այսու) փխ Այս թիւ BCΓΣΦ այսիւ սրբ. (Σ սրբվ.) այս թիւ N յորում W կետ e հետ փխ կէտ f չիք ոչ[2]

31 Mδημx չիք է NWβam որոյն ik ընտրութեան r ընդրութեան

32 NWZλbg անճառելի փխ Անճառ U յաւիտենի

33 ω դժուարաթարգմանելի U մերոյ Yqtu մերոցս

34 SY համարեալ h համարես PQSTUVXYαβγδμω ի յարդարութիւն CEHZ արդարութիւն h յարդարութիւնն NZefhtux փըրկութիւն

35 β ձայն s ձայնս կողկողական Z կողկողանս h հեծութեանն

36 efh նախագրեցելոցն SY երջանկացն

37 N աւանդութիւն փխ դաւանութիւն U հաւատոցս իմոյ Zst իմոց A այս տողի *[խնդրուա]ծոց* բառից մինչև տ. 69-ի *Առ ձ[գումն]* բառերը ներառյալ չունի

38 U բարձրեալ փխ բերկրեալ

39 MNPVZβacdefhiklptu զիմոյ U զիմոցս r զմիոյ փխ զիմոց s զիմոյ սրբ. զիմոյս Zam հաւատոց փխ գործոց ik հաւատոց գործոց s գործոց սրբ. հաւատոց գործոց

40 SXY չիք են

41 S զչափն N բանի կշռութեան O կշռութեանն բանին

42 L ի միումս փխ Իմումս V իմում S խըռովութեանս Zγδ հաշտարարք (Φ հաշտաբանք) փխ հաշտարանք h քաւարան

43 N թերութիւն n սղացեալք (ղ-ի վրա ունի նշան՝ *լ* կարդալու համար)

44 LQSXYσ ըստ փխ ընդ^2
45 LSXY եւ դասք
46 S գունդ BGKLMPUσΓΦm մարտիրոսացն Rτ մարտիրոսաց e ձիաւորեալք s ձիաւորեալքն ուրվ. ձիատարեալքն cm հետեակք h հետեակն
47 MNRUWYZβbglm արութեամբ ds արուութեամբ Q մերկամարտիցն փխ մերկամարտիկն Uc մերկամարտիկքն s մերկամարտիկն ուղ. մերկամարտիքն W մերկամարտիկն մրցութեամբ H ընութեամբ փխ մրցութեամբ
48 U հոյլք փխ բոյլք BCGNOPQSWΓΦabcdgiklnpqrtu բանականաց (KMUVZ վանականաց η ընականաց) փխ բանականաց Res բանականաց ուղ. (e ուրվ.) բանակաց λ բանականաց ուրվ. վանականաց Σ բանակաց ուղ. բանականաց
49 U բոյլք փխ հոյլք ϑσ հողեղինաց փխ հոգեղինաց μ հոգեղինաց ուղ. հողեղինաց H յերկնէ փխ յերկրէ Z չիf յերկրէ (տեղ է թողել, բայց չի լրացրել) s երկնաւորաց ուղ. յերկրէ երկնաւորաց
50 Yh վերնականացն
51 K երախայրից λ երեխայրեաց h երաճայրեաց s երախայրեաց ուղ. երախայրից C լամբարաց r ղամբար
52 λag եղոց u իւրոց փխ իւղոց U հանդերձանաճաւք Z հանդերձականաւք x հանդերձանիւք
53 C յաղթանակք ուղ. յաղթականք Qu յաղթականք Uh յաղթանակ L փրկականն
54 h խորանացն աստուածարնակացն
55 U կառկաթելոց փխ կատարելոց
56 u անշարժումն փխ Առ շարժումն
57 U զաշապարի
58 MUλfx կառկառումն ω աջու UW առ փխ եւ N բարձումն փխ ամբարձումն U բաղկաց
59 U չունի տ. 59—60 s գոհութիւնք BCN գթել (C գթելսն N գթելիս) ուղ. գթեալս DEQγabmqtux գթեալս W քթել փխ գթել Zs գթեալսն r աղաչանաց
60 H ընտիս փխ ընտանիս t և առ (խաւսս) O խաւս

61 HKQVΣΦ բանաւորականս փխ բնաւորականս t և առ (գործոց) cs աջողուածս
62 CVh չիf Առ O առաքինութեանն d առաքինութեան
63 CΦh չիf ի^2
64 h ընթացմունք N առ աւգտակարաց s հոգևորաց ուղ. հոգևորականաց LTΣ առաջնորդեալ
65 N նիրհեալ fh ներհել V չիf ի^2
68 t փոքունս և
69 O ըմբռնելեաց փխ ըմպելեաց C ճաշակումն ուղ. առ ճաշակումն t առ ճաշակումն
70 N կերպս փխ կիրս Z կիր N միանան (OηφΓΣ կերպարան λ կերպարանին r կերպարանան) փխ կերպանան RΦ կերպարան ուղ. կերպանան
71 V հեշտականք KSUWbmqtux հեշտականս և qx թէ փխ եթէ^2 V տատամսելիք
72 η վասն... նոսին ունի լուսանցքում L անաղաւտս (XY աղաւտս) փխ աղաւթս P աղաւթս ուղ. անաղաւտս N իմանալ (W միանալ) փխ մնալ λ նոսա Y և յաղթմանէ ոմանց և
73 K զերծս S արասցէ AC սքանչելապէս ուղ. զաքանչելապէս BVσ զաքանչելապէս ABDEGQTXYδΓΣΦ անճառաւք CH անճառօք ուղ. (H ուրվ.) անճառելեօք (H անճառեօք) Zμω անճառեաւք ηϑτs անճառելեաւք σ անճառիւք ուղ. անճառելեաւք
74 Z եթէ s եթէ ուղ. թէ X բաւական ուղ. քաւական TVαγσ ամենայնի
75 L հասակաց ուղ. հասարակաց UV հասարակաց p պատանեաց ուղ. պատանեկաց st պատանեկաց
76 t վայրենաց η զոռողոց ուղ. զոռոզաց
78 β առ ի N խառնաճաղանճ η խառնիճաղանջ ուղ. խառնիճաղանճ l բազմութեանցն
79 x չիf կամաց
81 U այլ փխ Արդ MS զամենիսեան (NOQUαβδacdefnpr զամենեսին) փխ զամենեսեան φ զամենեսին ուղ. զամենեսեան KNUWβbgm ամենքին փխ ամենքեան M ամենիքեան
82 ABCDEGLOTVμΓΣΦ ձեռագրերից բացի

այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն ողորմեսցիս r ամենեցունց
83 M չիf եւ r չիf քո են Z չիf վասն... են OU հրամանք փխ համարի
84 SX վասն զի փխ Քանզի Z չիf քանզի h մաղթանացն
85 Sαφb (ճվկձ) u կցորդեմ ABDGKU ընդնաւից (Z ձայնիւ Φ ընաւիւ) փխ բանիւ CE ընաւից ուղ. բանիւ Tημ բանիւ ուղ. ընաւից Σ ընաւին ուղ. բանիւ s ձայնիւ ուղ. ընաւից x ընաւից բանիւ K վկայել N վաել փխ վկայեալ W սովին Z սրտին փխ սորին
87 x կարդամ L ես փխ իցես M իցես տէր
88 γ եւթնից եւթամբք N եաթամբք U եւթամբ ωqsu եօթամբք A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի RΓt ձեռագրերից, ունեն եւթեամբք h վարկեալ փխ վարակեալ H պատժապարտութեամբ փխ պատժաւորութեամբ U պատժաւորութեան
89 r աւրինակի λ կիրտք UWikr ձեռնարկութեամբ AKUWδΓΣΦcel ոք փխ քո BCg ոք ուղ. քո G քո ուղ. ոք
90 α և ի β ի ուղ. և ի Lϑc արջնատեսակ (γ արջնազգեստ) փխ արջնատես Q արջնատես ուղ. արջնազգեստ σ արջնատես ուղ. արջնատեսակ N ագոոց փխ ագոաւուց W սպիտակատես փխ սպիտականիշ
91 δ անվարժից փխ անմաքրից LPTXφc աւրուոջս (N աւրիոջս OQRγηdfhp աւրոջս Se օրուոջս) փխ որոջս αδ արուոջս (δ արուոջն) ուղ. որուոջս
92 Tδηϑσ թիւ p թևս փխ թիւս K զազանաց σ զազանակաց N նուիրեալս
93 O խստութեանն d թերութեան h թերութեանն
94 γλ ի յամբարհաւաճութեան H յամբարտաւանութեան (N յամպարտաւանութեան) փխ յամբարհաւաճութեան L յամբարհաւաճութին Γ ամբարհաւաճութեան W չիf ճըշմարտութիւն ի ստութեան O ստութեան ուղ. մեծութեան
93 h իմամտութիւն փխ Միամտութիւն, մանկութեանն N ամբծութեան h ամբծութիւնն λ ի յայլամտութեան h յայլամտութեանն
96 L բարեբարութիւն (Oω բարութիւն βt բարաւորութիւն) փխ բարաւրութիւն ημ բարութիւն ուղ. բարաւրութիւն h բարաւրութիւնն s բարաւրութիւն ուղ. բարութիւն h չարութեանն S լկտութեան ուղ. ըկութեան h լկտութեանն
97 h ողորմութիւնն K չիf Ողորմութիւն յանգթութեան t ի յանգթութեան MW յանդըգնութեան (h յանդգնութեանն) փխ յանգթութեան h ապաշաւանքն u ապաւանք փխ ապաշաւանք f անյուսութեան h յանյուսութեանն
98 Oh բարկութեանն x բարութեան փխ բարկութեան N թշնամութիւն d թշնամութեան h թշնամութեանն
99 LSVWγ անոխակալութիւն (r անփոխութիւն) փխ Անոխութիւն MΣ անոխութիւն ուրվ. (Σ ուղ.) անոխակալութիւն B ըկութեան ուղ. լկտութեան N ըկութիւն SUX լկտութեան փխ ըկութեան h ըկութեանն
101 զ յորս s յորս ուղ. յորոց H բաւականեցայ U բաւականացայդ RWefh ճշմարտապէս փխ ճշգրտապէս
102 ROWehmtux ով ոք γ աստ r կանկեսցէ U ժառանգեսցէ
103 M անաշառապէս փխ անաշառաբար L կշտամբես ուղ. կշռես r կշտամբ XYγ իրաւամբ g իրաւամք D արդարութեան
104 h ամբարիշտն U զմաքուրն Uh պոռնիկն
105 GKSUγbnqstu ամենեսեան MNXY ամենիսեան Z ամենեքեան h ամենիսին ACΓΦ բարեգործն B բարեգործն ուղ. բարեգործ
106 Z չիf ի բարձունս եւ h չիf եւ յամենայն յաւիտեանս U ամենայն γu յամենայնի σ յաւիտեանս յաւիտենից
107 N չունի տողը p ամէն

ԲԱՆ ԼԲ

Վերնագիր.
Kh համարակալված ԼԳ փխ ԼԲ EKRW-αβλσbfghmqtux վերնագիրը կրճատ L Նորին Գրիգորի Նարեկացոյ փխ վերնագրի M վեր–

ձագրի փխ կետեր Tδηπ ճամառոտագրությամբ Ubt հեծութիւն NPUVYhlrx բան Br չիf ի V սրտի Z սրտէ

1 Wl նախագրութեանց փխ նախաղրութեանց H արժանաւորութեանց փխ արժանաւորաց O յարժանաւորաց

2 NUZδs գրել λ գրեալս M պարտաւորս U պատժաւորաց փխ պատժոց

4 E ամաչեցեալս փխ նկունս q նկունս urpվ. ամաչեցեալս L անհամարձակեալս

5 Z չունի տողը GΣfhpqtx տկարս V (տըկարսն) եւ ընդ Uλ փոքունս Y փոքրկունսըն

6 T ընկեցիկս urp. ընկեցիկսն Λ և այս տողըն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի KLQXYαδηθλμστφω ձեռագրերից, ունեն ընկեցիկս V և ընդ (արհամարհեալըս) θστ արհամարհեալսն

7 E մերժեալսն փխ տարագրեալսն Σ տարագրեալս q տարագրեալս urpվ. մերժեալսն NZ դարձեալսն τ դարձեալսն urp. դարձեալս h դարձցեալս r դարձեալ s դարձեալս urp. դարձեալսն

8 L չունի տողը E երկուցեալսն urp. երկուացեալսն Wc երկուացեալս αλφtu յերկուացեալսն ikr երկուցեալս A և այս տողըն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի DKMNOQRSXYδΓadfglmpqx ձեռագրերից, ունեն երկուցեալսն N ճշմարտեալսն

9 N կործանեալս Σ կործանեալս urp. կործանեալսն N չիf եւ յարուցեալս a յարուցեալսն

10 Nu ընկճեցեալսն Σ ընկճեալս urp. ընկճեալսն u ընզչեալսն

11 U դրսովեալսն փխ գլորեալսն ZΣst գլորեալս αθμστφ կանգնեցեալս β կանգնեալս urpվ. կանգեցեալս λ կանկնեալսն

12 S մերժեալս N կալեալս փխ ընկալեալս Z ընդկալեալս

13 SY կոչեցեալսն

14 M N O R V WZλabcdefghiklmnpqrtux ապաշաւեալսն փխ ապշեալսն S ափշեալսն urp. ապաշաւեալսն s ապաշաւեալսն urp. ապշեալսն GZk սգաստացեալս e զգաստացեալսն r զսգաստացեալս

15 Z չիf եւ BLTUXYαδηθμστφωq զսպեալս M զսպեցեալս urpվ. զսպեցեալսն կրկին urpվ. զսպեցեալս β զսպեցեալս urp. զըսպեալս λh զսպեցեալսն

16 H չունի տողը Σf հեռացեալս A մերձեցեցեալս M մերձեցեալս urpվ. մերձեցեալսն կրկին urpվ. մերձեցեալս U մերժեցեալս փխ մերձեցեալս

17 Y հերքեալս W չիf եւ սիրեցեալս

19 W չիf Ընդ ամաչեցեալսն Z չիf եւ VΦ խնդամտեալսն Z խնդամ տեսեալ փխ խնդամտեալս

20 LSTαδηθστφω Այլ փխ Արդ E յայսմ վայրի փխ աստանաւր qx աստանաւր բառի վրա ունեն յայսմ վայրի STXYαγδηθμστφω զմեղսն

21 DEKMPδhr հրամանատութեան N չիf որ ABDEHKUθμστΓΣΦ նախնին C նախնին urp. նախնի qx նախնի բառի վրա ունեն առաջին

22 N առ տանն C Յակոբայ urp. Յակոբու u նոցա

23 δ առ urp. այլ առ Γ ժամ ժամանեցից Or յայտնութեանն U յայտնութիւն

24 U աւաղս s աւաղ urp. աւաղս S յաղէտս β աղէտ qx յարելով բառի վրա (x լուսանցfում) ունեն մերձեցուցանելով u յալելով փխ յարելով p ընդ փխ ըստ

25 h ես փխ զիս L չիf ըստ սաղմոսողին F սաղմոսի urpվ. սաղմոսողին PZ սաղմոսին (U Սողոմոնի r Սողոմոնին) փխ սաղմոսողին

26 Y այս տողից մինչև տ. 84-ի հաղ[որդութեան] բառը ներառյալ չունի x չիf զի O յանձնառակ փխ յանձնառական λ այսմ

28 ηφ ի սպառ x չիf իսպառ

29 h ծունդր s զծունր urp. ծունր

30 UZλ տարածել s տարածել urp. տարածեալ Γ առաջաջի S առաջի urp. առաջի քո VW առաջի քո U զմահ փխ զ՚ի մահ P զմահ փխ մահ S գլորմանն urp. զգլորմանն W զգլորմանն Zγa գլորմանս

31 U խող SVσiknr մածեա (մածեայ) Tβδημφω մածեալ SUVWZγs երկիր β երկիր urp. երկրի

32 Z աւորս փխ անցաւորս s անցաւոր ES

անցաւորացս փխ անցաւորս այս M կենցաղս

33 ABDEFGHΓΦ գետնաքարշական (K գետնաքարշ X գետնագարշութեան) փխ գետնաքարշութեան h գետնաքարշութեանն s գետնաքարշութեան urp. գետնաքարշական t գետնաքարշութեամբ C գետնաքարշական անասնոյ և սողնոյ սահեցման urp. գետնաքարշութեան սողնոյ սահեցմամբ Σ գետնաքարշական անասնոյ և սողնոյ urp. գետնաքարշութեամբ սողնոյ ABDEHKΓΦ անասնոյ եւ սողնոյ G անասնոյ և սողնոյ urp. սողնոյ U զազանաց և սողնոց ABD-EGHKΓΦ սահեցման H սահեցմամբ բառի ը-ի վրա ունի ճանման նշան βδθμστφω կամաւք N ըեեռեալ

34 N չիf Այլ ի քեզ տէր յեցեալ W յեցայ U կենացդ աւազան փխ կենաց զաւազան Zαγθστωt զաւազանի

35 QZαγθστωt չիf ի U ընձեղեալ (փխ ընձիւղեալ) urp. ընձեռեալ W ընծուղեալ q ընծիւղեալ լուսանցfում բացատրված բուսանեալ Σ և մարմնով

36 F յանեղծութիւնդ փխ յանեղ աստուածութիւնդ Γ յաստուածութեանդ

37 Z կանգնեցայ δ՚ անդէն ADGZΓΣΦ պատկառել Ncl քոոցդ (քոյոցդ) P քոց Wδtux քոյդ Γp քոյցդ hm երախտեացդ

38 β չիf յառեալ k առեալ փխ յառեալ

39 K չիf տեսութեամբ ω մերձ U մերձ դու փխ մերձդ ի ABDEFGHKΓΣΦ տեսութիւն հեծութեան C տեսութիւն հեծութեան urp. հեծութիւն s հեծութիւն urp. տեսութիւն հեծութեան ω հեծեծութիւն փխ հեծութիւն

40 U ողորմութեան

41 ABCDEPWδΓl լուսոյ

42 l լուսոյ փխ յուսոյ E վերընծայեցից urp. վերընծայեցուցից a վերընձեցից chp վերընծայեցուցից

43 ABDEHPUΓΣb երկայնամտութեամբ Cλ երկայնամտութեամբ urp. երկայնմտութեամբ h երկայնմտութեան p երկայնմտութեամբդ QVtux քով W դառնացցուչիս γ դառնացուցչիս urp. դառնացողիս

44 Cμs յամենայնի urp. ի յամենայնի AB-DEFGHKMPVZηθλστΓΣΦh ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն ի յամենայնի N ահման փխ սահման γ սահմանդ Nh փրկութեանն

46 h չունի տողը ABMOPRWηΓΣΦabghlst անբաւանդակելի CDEU անբաւընդակելի Fσ անքնելի

47 N զաւրութիւն փխ բարերարութիւն FMN-SWefhx լիութիւն փխ լրութիւն

48 N առատ վայելչական λ վայելչական

49 N չիf անստուեր իմաստութիւն

50 F տենչալի urpվ. տենչալի s տուր urp. լուր tu տուրք AFKLPU չիf անձկալի ձիր BCDGQ բաղձալի urp. (CD urpվ.) անձկալի ձիր բաղձալի V ծիր փխ ձիր

51 ABHKOTΓΣΦ բարութիւն փխ բերկրութիւն CDF բարութիւն urp. (DE urpվ.) բերկրութիւն G բերկրութիւն urp. բարութիւն

52 β անկապոյտ

53 WZ ստացուածք NVZδst անփոխադրելի փխ Անփոխանորդելի

54 N ամենայարուեստ δ բժիշկք

57 s մեղաւորաց urp. մեղուցելոց BZΓs ծածկարան R ծածկարան urp. ծածկարանդ

58 N անդոյրրիչ QTαγδηθμστα անդորրիչդ β անդորրիչ urp. անդորրիչդ X չիf Անդորրիչ խռովեցելոց ABDEFHLPSWx խըռովելոց N խելոց փխ խռովեցելոց R խըռովելոց urp. խռովեցելոց s խռովելոց urp. խռովեցելոց ABCDEFGHLUZΓΣΦikmrs փրկութիւն d փրկութիւնն

59 ΓNZas արձակիչ G ազատիչդ urp. ազատիչ Zas ազատիչ N մահացելոց փխ մատնելոց Tαηθω մատնեցելոց r չիf մատնելոց

60 Zahs պատսպարան β սահեցելոյ Zas վըշտակից U չիf վշտակիցդ գայթակղելոց HMRVWγΣbcdefgikpqru գայթակղեցելոց (գայթագղեցելոց) P գայթակղելոց urp. գայթակղեցելոց β գայթագղելոց

61 FLOUγΓn երկայնամտութիւն N երկայնամտութիւնդ

62 Σ լոյսոյ δ տեսակք N ցնծութիւն G ցոյց N աւրհնութիւն անձրևք

63 Kσ գլխոց

64 N կառավարան

65 M ամբարձումն փխ Բարձումն Wdfp երեսանակալդ Zλbtu երասանակալ δ երասանակդ ուղղ. երասանակալդ φ երասանակալդ ուղղ. երասանակդ a երեսանակալ s երասանակալ ուղղ. երասանակակալ կրկին ուղղվ. երասանակալ

67 L խնամակալութիւն (N խնամութիւն) փխ խնամածութիւն

68 N տարագիր փխ անպարագիր

70 N խնդութիւն, շառաւեղ փխ շաւիղ Σtu շաւեղ

71 Z երկրաճեմ (ω երկայնաճեմ) փխ երկնաճեմ MOZηϑσlm սանդուխք (սանտուխք) Wτ սանդուխտք ag սանդուխտ

72 U գովեստից բազմութիւն բանից NWg բազմութեան s բազմութեան ուղղ. բազմութիւն ABDEFHKUσΓΣΦ գովեստից բանից C գովեստից բանից ուղղ. բանից գովեստից

74 E զոր ուղղվ. զորս qtu զորս γ բաւ է բերել U երկրածնաց γ երկրածնի

75 U գործս VW գործ β մարմեղէն b մարմնեղենք

76 N կշռին Σ եղձք UZ հոգեղէն

77 U հայր փխ հայի G այս տողի ամե-[նայն] բառից մինչև բառ ԼԴ տ. 171 ներառյալ ունի հետագա գրչությամբ λ յամենայնի փխ ամենայնի

78 LSXikr նայեաց W հառաչանաց փխ հառաչման γ ի քոյոց N քո δ քոյոյ Z սիրողաց փխ ծառայից

79 G_1LSXαγδμφωqtu թե (թէ) β էթէ ուղղ. թէ δ յաղախնայից ուղղ. յաղախնաց tu յաղախննաց H աղաչեսցէ ուղղ. պաղատեսցէ K պաղատեսցի փխ աղաչեսցէ c աղաչեսցէ աստուածսիրաբար

80 KLSUϑhk չիք եւ δ և ընկալ ուղղ. ընկալ K աչացս ուղղ. աչաց N աղաչանացս փխ աչացս O աչաց G_1 ցանկասիր

81 H անարատ K չիք Յանարատ, ի յոտս S յոտս ikr չիք ոտս N մարդեղութեանն U մարդասիրութեան փխ մարդեղութեան η Յիսուս փխ Քրիստոս

82 G_1 օրինաւ փխ աւրինակաւ U չիք խորհրդոյ γ խորհրդւոյ U հերոց G_1 յանւատորի փխ յանցաւորի

83 N չիք Ջաս, զքեզ γ դանձն ABCDFHKΓΣΦ զդաւանութիւնն U դաւանութիւն

84 W չիք եւ O շրթամբքս ուղղ. շրթամբս λ շրթանց H անճաշակ փխ առ ճաշակ Z հաղորդութիւն l խաղորդութեան s հաղորդութիւն ուղղ. հաղորդութեան

85 ABFHKΓΣΦ զանքակութիւն փխ զանքակ միութիւն CD զանքակութիւն ուղղ. (D ուղղվ.) զանքակ միութիւն

86 T չիք եւ զնոյն զթութիւն O զթութիւնն

87 a զրականնեսցես ուղղ. զրաւականնեսցես KU զմեծ G_1MNOPRVWγλbcdefghiklmnpqrtux պարգև C պարգևս ուղղ. պարգև K չիք ընդ FHr փոքր (փոքոյ) ABCDEFHKUVΓΣΦ հաւատոյս MWl հաւատոց

88 N չիք եւ Γ սիրոյ ուղղ. սիրոյ նշանի, չիք քոյ

89 Γ քո ուղղ. առ քո t չիք քո

90 δ ձմեռունք Γ հողմւոյն ikr հողմոցն Y խստութիւն ABFHKLVΓΣΦ չիք ի CD յօդ ուղղ. (D ուղղվ.) ի յօդ ikmr խաղաղութեան փխ հանդարտութեան

91 Zst մրրիկն Zs սաստկութեան G_1HVYZϑστωsu սիգ N ախորժութիւն

92 h և կարծիք երկիւղին կրկնված LNUWλ երկեղին Yaln երկիղին

93 h պատժոյցն x պատժոյն N յերանութիւն Z յերանութենէ

94 G_1r վտանf HNOYZλefqstu վտանգ (վըտանկ) δ վտանգնք a վտանգք ուղղ. վըտանգ G_1 թաղծանացն ωΓs թաղխծանացն lm խրախճանութեան

95 r այլէկոծութիւն x ծփանաց

96 λ այս տողից մինչև գլխի վերջը մանրաժապավենն անընթեռնելի է F [թեւար]կմունք բառից մինչև բառ ԼԴ տ. 178-ի մարդասէր բառը ներառյալ ունի հետագա գրչությամբ (տարընթերցվածները չենք տալիս) δ թևարկութիւնք ուղղ. թևարկմունք Γkr յանքոյդ M նաւահանգիստ

97 N բիւրք փխ բերք G_1 բեռացս N բեռանց r մեղացս G_1V փոխարկեսցին hx չիք ի Qa թաւշակ h թոյշակն t թօշակն A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի G_1LNSTVWYZαδηϑμστφωs ձեռագրերից, ունեն թոշակն

98 C յայսքաննեացս ուղղ. յայսքաննեաց G_1 յասքաննեաց KQZωs յայսքաննեաց UV այսքաննեացս G_1 չիք ամենից OWXωhrst բիւրոց σ բերուց փխ բիւրուց N բարկութեանցս փխ բարութեանցս Y բարութեան Γ բարութեանց ABCDEHZηΓΣΦhiklr եղելոցս

100 x չարաց KLNSZωdhs հալածեալ

101 r ունանասցին K մուրհակք ուղղվ. մուրխակք Z մուրհաf G_1KMUVe մեղացն ik մեղաց s մեղացն ուղղ. մեղացս

102 hr նզեսցին UWα խաղիքն μ խաղքքն ուղղ. հաղքքն Γt հաղքք f հաղքն qu խաղքք A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LPSXYδϑστφl ձեռագրերից, ունեն հաղքքն

103 N կապարն G_1 վանեցին N վերասցի (βh վնասեսցի) փխ վանեսցի Q վանեսցին

104 G_1 վերաս (N սուզեսցի) փխ Վերասցին XZ վերասցի s վերասցի ուղղ. վերասցին Z վնասն ABCDEG_1KSTZϑστωΣsx պարտեսցին (H պակասեսցին) փխ պարսեսցին (T բառի վրա ունի ուղղագրման նշան, բայց չի ուղղագրել) μ պարսեսցին ուղղ. պարտեսցին ΓΦ պարսեսցին ուղղ. (Φ ուղղվ.) պակասեսցին bf պատառեսցին (f պարսաւեսցին) ուղղ. պարսեսցին B պարտրանքն

105 a տողն ունի տողատակին Nω ջնջեսցին փխ ջրեսցին h պատկառեսցին փխ պատառեսցին r պատառեսցեն N մուրհակքն փխ պարտիքն

106 bmt խորտակեսցին լուծքն Z լոյծն h քակտեսցի N ամուրքն (k մեղիքն) փխ քեղիքն fh կեղիքն

107 ADEKMNRUWβγμφikr մթութիւն C մըթութիւն ուղղ. մթութեան P մթին փխ մըթութիւն h մթութեանն L յանցանացն

108 e այս տողից մինչև բառ ԼԳ տ. 6 ներառյալ ունի ուշ գրչությամբ r բանականաց փխ բանակաց

109 β քո r ժամայնեսցէ

110 r և փրկել և P նորոգել փխ լուսաւորել f լուսաւորեալ

111 N ի թիկանց և ի դիմաց G_1 թիկաց

112 S առաւաւօտու αδσ առաւաւտոյ LNb հոգւոյդ N հոգւոյս R հոգոյ ուղղ. հոգոյդ W հոգոց h հոգոյն KNSσ գարնայնւոյ OR գարնանւոյ Zω գարնանոյ β գայրնանւոյ γ դարնայնոյն a գարնայնոյ

113 Np ակնկալութիւնն Ocfhtx ակնկալութիւն LY քում g քումf

114 HKLPUγημωbnqu ամենեսեան MNSXg ամենիսեան Z ամենեանս m ամէնէսեան r ամենիսին

115 G_1SUVYωt հնարաւորք G_1 ամենեքեան (Y տէր) փխ ամենայնք

116 m ամէնէցուն U զկեյն փխ զկեալն σ զկեալնն ABDEHKΦZΣΦs փրկութեան CΓ փրկութեան ուղղ. զփրկութիւն MOYβτchmtu զփրկութիւն γq փրկութիւնն ϑσr փրկութիւն

117 K չունի Քրիստոսի

118 φ դարձին f դարձիս HNYZϑΓΣs աջոյ

120 U ի յանծկութենէ K յանձկութենէ U սիրոյ սրտէ s սրտի

121 G_1 նկարագրի

122 r նշխարք h քրիստովնէական

123 UWZbms միջնորդել

124 C յաւիտենական ուղղ. յաւիտեան s յաւիտեան ուղղ. յաւիտենական ABDEG_1HKSXYγμωΓΣΦ ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն յաւիտեան Zm կտակիդ δ կենաց հաղորդ

125 δ հոգւոյն b (նկվ.) ամենից փխ երկնից HV օրինողիդ

126 KSβ միայնւոյ a միայնոյ ուղղ. միայնւոյ

127 r չունի տողը σ իմոյ փխ ի միոյ Zs մի փխ միոյ

128 r չիք եւ ունողիդ

129 μ անձնաւորութինդ

130 G_1a վայել է NU վայելեան փխ Վայել են s վայել է փառք ուղղ. փառք ABCHΓΣΦ երկնաւորացն D երկնաւորացն ուղղվ. յերկնաւորացն

131 ΓΦ չիք եւ ABCDEHMORTVγΓΣΦabc$e_2$glmn չիք ի Zs յաւիտենից յաւիտեանս KΓΦ չիք յաւիտենից

132 KUσ չունեն տողը p ամմէն

ԲԱՆ ԼԳ.

Վերնագիր.

Ro չունեն *Բան* նշում և համարակալում Kh համարակալված *ԼԳ* փխ *ԼԴ* EKPRβλσbghioqstx վերնագիրը կրճատ L *Նորին Գրիգորի Նարեկացոյ* փխ վերնագրի M վերնագրի փխ կետեր QTδωn համառոտագրությամբ s վերնագրից բացի, լուսանցքում գլխի համար ունի նշումներ՝ *Որ նախքան պատարագն ասի* և *Առ Հոգին Սուրբ* NUbot *հեծութիւն* G_1PUVYβΣ$e_2$hlrx *բան* r չիք *ի* V *արտի* Z *արտէ*

1 o չունի տ. 1—143 D *Արդ* սրբ. *Եւ արդ* q *և արդ* Wu *յարմարութիւն* g *զարմարութիւն* ω *բանից*

2 Γ *նուիրելոյ* HMNSγ *աւրհնաբանեալ* փխ *աւրհնեալ*

3 ω *խնկազգեցիցն* g *խնգազգեստիցն* r *խընկազգեստիցն*

4 ABHKMVαδηϑμτφωΓΣΦσ չիք *ի* CD *յանուշութիւն* սրբ. (D սրբվ.) *ի յանուշութիւն* ϑτ *յանուշահոտութիւն* σ *յանուշութիւն* սրբ. *յանուշահոտութիւն* N *կազմութեանս* Ubg *կազմութիւն*

5 N *եղւոյն* λ *եղոյն* akr *եւղոյն* LSUYe_2 *Մարիամայ* Yh *կնոջն* Cβ *բարեպաշտին* սրբ. *բարեպաշտի* K *բարեպաշտուհւոյն* A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի G_1LNQTXYαδηϑμστφωe_2 ձեռագրերից, ունեն *բարեպաշտին*

6 U *յորս* P *հաւատացեալ* փխ *հաւասարեալ* U *հաւասարեալս* W *նոյնութիւն* η *նունութեամբ* V *երջանկաց* x *պոռընկացն*

7 e *քեզ* փխ *քէն* Nh *ընկալելոցն* x *ընդունելոց* փխ *ընկալելոց* Hm *արգանօք* a *յարանուք* սրբ. *յարգանուք*

8 φ *պարարեսցի* f *պարսաւեսցիս* փխ *Պարարեսցիս* U չիք *մեծապէս* ABHKMNTUVWλΓΣΦdgiklmnx *իմով* CDβγa *իմով* սրբ. (D սրբվ.) *իմովս* R *իմովս* սրբ. *իմով*

9 Z *ընկեալ* h *յանհաստ* V *գլուխդ*

10 N չիք *ի* G_1N *բանբասանաց* P *սաղմոսաւղին* փխ *սաղմոսին*

11 G_1 *թէ մի* a *գազաթան* սրբ. *գազաթանս* bns *գազաթանս* LSXγ *գազաթան իմոյ* Kλ *եղ* aehmqstux *մեղաւորի*

12 Z *բուրմամբ*

13 N *խոստովանութեանն* ab *այսմ* ADEHMNUVWZΓΦcdefhlnp *բազումն* BRΣg *բազում* COβ *բազումն* սրբ. *բազումս* γ *բազումսն* LP *ազգեաց* SWgm *ազգել* Z *ազեալ* փխ *ազգեալ*

14 H L P Q SUVXYZηλωfghkqrstx *համասփիւռ* N *համասփիւռն* σi *համասփեւռ* e *համասփիռ* սրբվ. *համասփիւռ* A *ամենատարած* սրբ. *ամենատարած* V *տեսակի*

15 h *համեմատութեանն* Q *նոցա*

16 N *նոյն ինքն* M *տէր ես* G_1 *զգաստացուցից* ahkru *սգաստացուցիչ*

17 U *նախ ի* փխ *Նախնի* Oa *չարախորհից* սրբ. *չարախոհից* λ *չարախոհից* ω *չարախորհի* h *չարախորհիցն* OUadf *կանաց* Yg *կանանցն* Zl *կանացն* β *կանանց* սրբ. *կանաց*

18 λ *որ* LPS *առակ առեալ* փխ *առակեալ* δ *զմարդկային* փխ *զմարգարէին* h *կերպարանն*

19 ABDEHΣΦq *քում* C *քում* սրբ. *քումդ* ABDEHKΓΣΦ *պատկերիդ* C *պատկերիդ* սրբ. *պատկերի* μω *պատկերին* s *պատկերի* սրբ. *պատկերիդ*

20 l *անսուտ* փխ *անդուստ* H *ամին* V *նոսին* փխ *սոսին*

21 ABDE չիք *ի* Cη *յիս* սրբ. *ի յիս* LSXY *առ իս* փխ *ի յիս* K *վերաբերել* P *բերեալ* (bmqu *վայրաբերեալ*) փխ *վերաբերեալ* h *զծայրագոյնն* LSY *զկատարումն*

22 U *անապական* փխ *անսանական* PRUVYλωefgikmu *զարոյն* η *զարոն* Σ *զարիոյն* Γ *կերակրոյ*

23 ACHKLUWΓ *զբազմահամարար* DE *ըզբազմահամարար* սրբվ. (E սրբ.) *զբազմահամբար* X *զբազմահանբար* Z *բազմահամար* փխ *Զբազմահամբար* K *ցորենոյ* NUZΣ *ցորենոյ* PΓ *ցորենւոյդ* s *ցորենոյ* սրբ. *ցորենոյդ*

24 Γ *ապականացոյ* TΓ *արծաթւոյն* h *զարքունական* l *զարքունականն*

25 NPSh *յիմարար* OWg *յիմար* (l *իմարար*) փխ *յիմարարար* RWλbgl *գինոյն* (b *գինւոյն*) *թմբրութեան* U *թմրութեան* h *թմբրութեանն* G_1OSXYβγδλωΣcfhikmrt *գինոյն* Cs *զբաժակդ* սրբ. *զբաժակ* h *բաժակդ*

26 N *եղւոյն* Uλrx *եղոյն* βaq *եւղոյն* H *յառնելոյ* փխ *առնելոյ* Oω *առնելոյ* ABHKΓΣΦ չիք *ի* CDω *յայրատ* սրբ. (D սրբվ.) *ի յայրատ* VXηn *յարատ* δ *յայրատ* սրբ. *յայրարատ* MNOPRVWβλabcdehiklnprstx *կնոջէ* VZ *ժողովրդեան* s *ժողովրդեան* սրբ. *ժողովրդեանն*

28 N *կաւոյն* փխ *կտաւոյն* c *զանապական* փխ *զանապականութեան* h *զանապականութեանն* r *վերարկոյն*

29 Z *ընդ ապարանջանին* A *ապարանջին* (U *ապարանճին*) փխ *Ապարանջանին* G_1ηΦ *ապարանջին* սրբ. *ապարանջանին* Rδ *պըճնութեան* LNOPQRSTWXYZαβγδϑμστφacegiklpqtux *բարէմասնութեանն* (*բարեմասնութեանն*) s *բարեմասնութեանն* սրբ. *բարեմասնութեան*

30 K *աւետարանաւ* N չիք *հանդերձ* NWβbfghlpt *գործական* X *առիքնինութեամբն* l *առաքինութեամբ*

31 ωu *ընդունականն* փխ *Ընդ ունկանն* ABHMNRUWΓΦdghlx *գունականն* (Zaikrs *ունկն ականն*) փխ *ունկանն* CDβΣe *գունականն* սրբ. (De սրբվ.) *ունկանն* P *ունկանն* սրբ. *գունականն* ikr *գոհի* փխ *գնդի* Yλ *վայելչականն* η *վայելչական*

32 C *տէրունականն* սրբ. *տէրունականդ* MNλu *տէրունեկան* ω *զտէրունականդ* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LPQTXZαβγδηϑμστφabmst ձեռագրերից, ունեն *տէրունականն* μ *ձայնին*

33 AEG_1HNOPRηλμωΓΣΦabcdfghikmnpqrx *քաոս* BC *քաոս* սրբ. *քայոս* TXα *քայոս* սրբ. *քաոս* U *քեոս* փխ *քայոս* β *քեոս* սրբ. *քայոս* DVWZγestu *քառապերճութեան* փխ *քայոս պերճութեան* Sl *քաոս պերճութեան* սրբ. *քառապերճութեան* L *պճնութեան* փխ *պերճութեան* Nh *պերճութեան* H չիք *լանջացն* l *լանջաց*

34 N *զյորնահաւատ* փխ *Զյոգնահաւաք* W *զոգնահաւաք* H չիք *Զյոգնահաւաք աւանդս ուղղութեան* K *աւանդութիւն* փխ *աւանդս ուղղութեան* U *ուղղութեանն* N չիք *քոյինակրաւն լծոյդ քաղցրութեան* Y *լծոյ*

35 G_1Nλtux *ինձ յայսոսիկ* s *յայսոսիկ ինձ* սրբ. *ինձ յայսոսիկ* h չիք *ինձ* ABCDEHKNTUVΓΣΦ *պարծիլ*

36 O *սոյն* սրբ. *սոյն ինձ* C *պատկառել* սրբ. *պատկառիլ* UV *պատկառիլ*

37 N *յաւրինակ* ABDEG_1HKNWZϑμτφΓΣΦbcegiklmrstux *փոխել* CRη *փոխել* սրբ. *փոխեալ* σ *փոխեալ* սրբ. *փոխել* N *զմատենն* r *զմատեանն* P *մաղթանացս* g *մախթանաց* s *այսր* սրբ. *այսմ* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LMQSTXYαβγδηϑμστφω ձեռագրերից, ունեն *այսմ* K *ողբարկութեան* փխ *ողբերգութեան* h *ողբերգութեանն*

38 cfh չիք *ինչ* Q *են*

39 φ *յամենայնիւ* KYZa *պարտուց* a *իմոցս* ABDEG_1HKΓΣΦ *մեղանացս* C *մեղանացըս* սրբ. *մեղանաց* Z *մեղացն* (q *մեղաց*) փխ *մեղանաց* h *մեղանացն*

40 ABDEG_1HORηλΓΣΦ *բերել* C *բերել* սրբ. *բերեալ* s *բերեալ* սրբ. *բերել* Σ *համառատ*

41 Z *յարկս*

42 Y *ողբոցն* μω *ողբումն* փխ *ողբոց* K *նորա* LPS *նոցա* Y չիք *նոցին* AHSΣ *լըծակցեալ* սրբ. *լծակցել* BK *լծակցել* X *լծակծեալ*

43 VW *ի* փխ *ընդ* LPSY *բերկրութեան* (δ *բերումն*) փխ *բերկրումն* β *բերկրում* ABDEG_1HΓΣΦn *նոցին* C *նոցին* սրբ. *նոցա* KUV *պարել* Y *պարապել* փխ *պարեալ* A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի N ձեռագրից, ունեն *պարել*

44 σ չունի տ. 44—96 ω *հառաչս* փխ *հառաչանս* KQr *ձայն* ABDEβΓΣΦ *հեծութիւն* C *հեծութիւն* սրբ. *հեծութեան* G_1HKLQSTUXYαδηϑμτφω *հեծութիւնս* hr *հեծութեանն*

45 ABDEHΓΣΦq *խորտակմանս* C *խորտակմանս* սրբ. *խորտակման*

46 N *ամենժաման* Z *ամենաժամայն*

47 U *կականումս* HMVWZδΓΣls *յուսագրութիւն* Sc *յուսատրութիւն* սրբ. *յուսագրութիւն* bmqux *յուսատրութիւնս* t *յուսագրութիւնս*

48 ikr տ. 48—50 ունեն խառնված՝ *առ որս ողջմունս (48) խրախոյս աստուածայինս փառաց ժառանգութիւնս (50) խոստովանութիւնս (48) աւետիսս պարգեւս լուսոյ երեւմունս (49)* W *ողջումս* Zs *խոստովանութեանդ*

49 R *աւետիս* սրբվ. *աւետիսս* Vωcdl *աւետիսս* h *պարգեւ*

50 KRSWβ *խրախոյս*

51 k *սքանչելեացս* u *տեսութիւն*

52 Γ *յայս* փխ *յոյս* K *ընձեռեն* սրբ. *ընդձեռեն* Σ *ընդձեռեն* b *ընձեռնեն*

53 δ *վստահութիւնս* փխ *վհատութիւնս* H չիք *բազումս* S *բազում*

54 u *յոր* ABDEG_1HKUΓΣΦ *կործանեալ կամաւ* C *կործանեալ կամաւ* սրբ. *կամաւ կործանեալ* λ *կամաւ* սրբ. *կամաւ կործանեալս* Yη *կործանեալս* KVYZ *կորստեան*

55 ABDEHKLUΓΣΦ *թե (թէ)* C *թէ* սրբ. *եթէ* Γ *զգեստս* Σl *զսգեստ* Zfh *վարագուրին* βΣ *զվայրագուրին* U *պատուական* փխ *պատրուակ*

56 l *որում* s *կուսս կարկատունս արար ժողովուրդն* Z *կուսս արար ժողովուրդն* ikr *կուռ*

57 Nω *պոռնկեալ* V *պոռնկիլ* s *պոռնկել* սրբ. *պոռնկեալ*

58 PSUWXγ *պատիժս* ω *եղիցի անմաքրութեանս* NW *անմաքրութիւնս* r *եղէցի*

59 V *աստուած*

60 G_1 *կիզիմ* V *կիզանիմ* λ *կիզնում* u *կիզումն*

62 Σ *ապփշիմ* սրբ. *ափշիմ* W *իբր* փխ *որպէս* RZβr *ոչ յափշտակիմ* սրբ. *չյափշտակիմ* A B C D E G_1 HKLOPQWλΓΣΦbfgm ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն *չյափըշտակիմ*

63 Mux *ջաղջախեալ* (NRt *ջախջախեալ* c *ջաղխջաղխեալ*) փխ *ջաղխեալ* g *ջախեալ*

63—64 r *մանրեալ խորտակեալ չարչարեալ ջաղխեալ*

64 K *կերեալ* (փխ *կտրեալ*) *խորտակեալ* N *խորտակել* u *ի կտրեալ* ABEG_1N *կրեալ* (LMQTXYδηϑμτφω *կերեալ*) փխ *կըտրեալ* CD *կրեալ* սրբ. (D սրբվ.) *կտրեալ* S *կերեալ* սրբ. *կտրեալ* α *կրեալ* (փխ *կտրեալ*) սրբ. *կտեալ* β *կտրեալ* սրբ. *կերեալ* h չիք *կտրեալ* AΓ *բարժանել* BCg *բաժանել* (g *բարժանեալ*) սրբ. *բաժանեալ* β *բաժանեալ* սրբ. *բարժանեալ* ABHKUVϑτΓΣΦ չիք *ի* h *ժանեաց կտրեալ* V *գրոց*

66 Ταφ *զայս* β *այս* սրբ. *զայս*

67 Z *յիշատակի նշոյլ* n *նշոյղ*

68 S *քրիստոսեանն* W *Քրիստոսի* փխ *քրիստոսեան* s *կեանք* սրբ. *կեանս* tu *կեանք*

69 x չիք *ի* Zβh չիք *պատկերի* LPSTαγμφ *բանին բարի* Rϑ *բանին բարի (ϑ բարին)* սրբ. *բանին* λ *բանին* սրբվ. *բանին բարի*

70 p *որով* սրբ. *որո* tux *որ* U *մեղսն* փխ *մեղանսն* ikr *մեղանս* Y *դարձի* V *դարձն է*

71 ABCDEKMTαδηϑτφΓΣabdgm *եղծումն* n *եղումն* փխ *եղծումն* MQh *նորոգութիւն* N *առ անառակ* H *անօրութիւնն* փխ *անարէնութիւնն* UΓΣ *անարէնութիւն* MΣ *քաւութիւն*

72 W չիք *Առ վէրն բժշկութիւնն* ωtu *վէրսն* Mgm *բժշկութիւն* r *տանգն* փխ *վտանգն* Mc *անդորրութիւն* N *անդոյրրութիւն*

73 ABCDEG_1HMNQTαδημφΓΦdn *նորումն* Q *պատերազմ* G_1 *հանդարտութիւնն* փխ *հանդարտանալն* s *հանդարտանալն* սրբ. *հանդարտութիւնն*

74 Σ *պարգեւնն* r *պարգեւսն*

75 N *ակնութիւնն* փխ *ակնկալութիւնն* Oag *ակնկալութիւնն* NQ *սատակման*

76 W *անգործարան* փխ *Առ գործարան* Zγ *կենաց* s *կենաց* սրբ. *կենացն* ABCDEG_1HOZμΦsx *ազատութիւնն*

77 H չիք *է ինձ* HVΓΣΦ *այսքանեաց* r *զայսքանեացս*

78 N *դասեալ* OV *դատել* փխ *դասել*

79 Φ *յիշատակ առ* փխ *Յիշատակաւ* h *յիշատակաւն* N *կցորդութեամբ* U *կցորդութեան*

80 U *ընտանութեամբ* d *ընտանութիւն* m *ընտրութիւն* փխ *ընտանութիւն*

81 Lt *նոցին* փխ *Սոցուն* U չիք *Սոցին ակնարկութեամբ, հաղորդութեան*

82 NXYZ *սփոփութիւնք*

83 KNQRUWXYβγΣbglm *բարիոք* ϑτf *բարոք* ω *բարուոք* Z *բանին վարձկանացս* փխ *Բարւոք վարձ կամացս* W *կշռութիւնն* λ *կշտամբութիւն* փխ *կշռութիւն* k *դիտաւղին* փխ *դիտողին*

84 U *աւազան* τ *աւազանին* սրբ. *աւազանն* U, *հաշտութիւն* λh *հաշտութեան* Q *միջնորդ* փխ *միջնորդութիւն* U *միջնորդութեան*

85 γ *այլ* ABCDEG_1HKNPWZλΓΣΦlmn *ամենայն* Rβ *ամենայն* սրբ. *ամենայնք* V *ամենեքեան* փխ *ամենայնք* ABCDEG_1HMSZΓΣΦbhmstu *անթիւ* K չիք *անթիւք* Z *բարեբարին*

86 h *ազատք* փխ *արձակք*

88 N չիք *ինձ, դառնութիւնս*

89 O *կեանս* HNOPgmtu *անտարակոյս* s *անտարակոյս* սրբ. *անտարակոյսս*

90 U *ոչ թե* q *ոչ եթէ* x *ոչ եթէ* սրբվ. *եթէ ոչ* ADEG_1HKLMNSXYZβΓΣΦs *թե (թէ)* BC *թէ* սրբ. *եթէ* ABDEHKMOΓΦ *արդեւք զայսոսիկ* CΣ *արդեւք (Σ արդիւք) զայսոսիկ* սրբ. *զայսոսիկ* x *զայսոսիկ* սրբվ. *արդեօք զայսոսիկ* s *ունէին* սրբ. *ունէի*

91 P *կոմխեաւ* Σ *արդիւք* U չիք *խոկ... երգողին* ϑ *ընդ* փխ *ըստ*

92 NP *փոքրութեամբ* P *փառաւորեմք*

93 D *ոչ* սրբվ. *և ոչ* x *և ոչ* Uλx *նուազութեամբ* փխ *նուաստութեամբ*

94 SX *համափառս* W *համափառոյս իմ* փխ *համափառ ունիմ* ABDEHKΓΣΦl *ասեմ* փխ *ունիմ* C *ասեմ* սրբ. *ունիմ* r *ունեմ* s *ունիմ* սրբ. *ասեմ* ABDEHKLNUΓΦ *զերեսին* OQVYbeghpr *զերեսեանն* RWal *զերիսեան* Σ *զերեսինն* m *զերէսեանն* s *զերեսեան* սրբ. *զերեսեանն*

95 NOPβλfip *հոգւոյ* V *այսք* s *աղաչանք* սրբ. *աղաչանք իմ*

96 V *նախընծայք* N *նախակզբան* փխ *Նախընծայ սկզբան* h *ըսկզբան*

97 NΓ *զառն* W *զառդ* a *զառնն* γ *աղաւթեցից* Այս տողից հետո, իբրև Դ հատվածի ենթավերնագիր, բոլոր օրինակները, բացի Oβτ-ից (և o-ից, որ պակասավոր է), լուսանցքում (ABCDMUZαδηϑμΦe) կամ բնագրի կարգում (EG_1HKLNPQRSTVWXYγλσφωΓΣabcdfghiklmnpqrstux) ունեն *Աղաւթք, որ նախ քան զպատարագն մատուցանի* (V *զսկիզբն պատարագին* n *զսկիզբն պատարագի* λ չիք *մատուցանի* N *մատուցանի ասացել Նարիկեցի վարդապետի* h *մատուցանի առաջի աստուծոյ*) Kh ենթավերնագիրը համարակալված *է Ե* q ենթավերնագրից առաջ ունի *Վերստին յաւելուած կրկին* O *եւ մատուցեալ անզանի առաջի սեղանոյն լուռ և անմռունչ և ասէ զաղաւթս առ Սուրբ Հոգին՝ տեաւրէն գործոյն* փխ ենթավերնագրի Y ենթավերնագրից հետո ունի *Աւգնեայ Հոգիդ Սուրբ աստուած* Z տողատակին ունի *Առ Հոգին սուրբ* τ ենթավերնագրի համար տեղ է թողել, բայց չի գրել

98 ABDEG_1HVφΓΣΦ *Ամենակալ աստուած (բարեբար)* CKOR *Ամենակալ աստուած* սրբ. *Ամենակալ* s *Ամենակալ* սրբ. *Ամենակալ աստուած*

99 N *յաւրինաւ զերեւութից* (փխ *Յաւրինող երեւութից*) սրբ. *յաւրինեցաւ զերեւութից* HU *երեւելեաց* փխ *երեւութից* Z չիք *երեւութից եւ*

100 PSabm *հաստաւղ* փխ *հաստատող* β *հաստատող* սրբ. *հաստող* Wr չիք *խնամող* S *խաղարար* փխ *խաղաղարար* EW *հզաւրի*

101 YZ *հայցեմ* s *հայցեմ* սրբ. *հայցեմք* X *բաղկատարած* սրբ. *բազմատարած* ABCDEG_1HKMOVδϑστφωΓΣΦ *մաղթանաւք* λ *մաղթանաւք* սրբ. *մաղթանաց* H *գոչեմք* փխ *գոչմամբ* Uσl *գոչման* h չիք *գոչմամբ* AM *հեծութեանն* C *հեծութեանն* սրբ. *հեծութեան* H *հեծութեան* սրբ. *հեծութեամբ* Z *հեծութեանս* λ *հեծութեամբ*

103 Vikr *մատչեմք* V *սատկաւ* BLPSUβd *երկեղիւ* QYΣa *երկիղիւ*

104 λ *մատուցանեմք* LSXY *անզննելի* փխ *անզնին* ABCEG_1HKLORϑστωΓΣΦt *տէրութեանդ* (D *տէրութեան*) փխ *զաւրու-*

թեանդ μeps զաւրութեանդ ուղղ. տէրութեանդ

105 t աթոռակցի U չիք եւ Z անկապոյդ փխ անկապուտ

106 ABDE քննութեան փխ քննողի CK քննութեան ուղղ. քննողի N քննող, չիք ծածկութեան β չիք խորհրդոց

107 V չիք կամաց Z կամացդ s կամացդ ուղղ. կամաց DE հաւր ուղղվ. հաւրդ A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LYαβγδηϑμστφωabqtx ձեռագրերից, ունեն հաւր

108 Y կենդանատվի

110 S անձնաւորութեան

112 O առաջինք SX առաջին

113 h նախապետական l նահապետականք NPRTXYαβγϑλστφΣdefpqrtux շառաւեղք

114 UWe զյանցեալսն Cωβ զգալոցն ուղղ. (β ուղղվ.) զգալոցսն (β զգալոցնս) A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի Qαγδϑμστφ ձեռագրերից. ունեն զգալոցն Z զեղեալս ω զոյացեալս

115 i ի վերայ պատմեցին փխ վերապատմեցին

116 HVβ հոգի α ոգի ուղղ. հոգի

117 r քո կրկնված CRanr ջրոյն ուղղ. ջրոցն Peqtu ջուրցն A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LMVγcdfhikpx ձեռագրերից, ունեն ջրոյն

118 AG_1OQUΓΣΦ շրջակրութեամբ փխ շրջարկութեամբ BC շրջակրութեամբ ուղղ. շրջարկութեամբ W տածովականաւ

119 $ADEG_1$KMOλμΦ գթասիրել BC գթասիրել ուղղ. գթասիրեալ V աւազանին δ խորհուրդն

120 NWΣ աւրինակութեամբ

121 LNVXαδηϑμστφm զկառուցանել SY զծանուցանել (W զկացուցանելն) փխ զկառուցանելն T կառուցանել $ABCDEG_1$HKNOZϑστΓΣΦ զլոյծ ω զլուծդ s զլոյծ ուղղ. զլոյծդ $ABDEG_1$HβϑστΓΣΦs մածուածդ C մածուածդ ուղղ. մածուած K մածուածդ ուղղ. մանուածդ SUδ մանուած (Y մանուածոյ Z մածնուած) մածուած $ABDEG_1$HKWZΓΣΦs վերջնումն Pβ վերնում փխ վերջնում δ վարագուրին

122 RUbgm զբաւանդակ

123 r գոյից բնաւից բոլորից ուղղ. բնաւից բոլորից գոյից W չիք բնաւից $ABDEG_1$HKUWZσΓΣΦn գոյից բոլորից C գոյից բոլորից ուղղ. բոլորից գոյից

124 L նորոգութեան λ յարութեանն

125 Wikr եղեալք ADG_1KΓΦ յայն BCE յայն ուղղ. յայնմ L ժամանակին

126 σ յայսմն Σ այսմն s այսր ուղղ. այսմ x յայսմ H չիք այսմ կենցաղի

127 H չիք եւ աւր առաջին u երկիր N կեանդանեաց

128 r հանդարտեցաւ փխ հնազանդեցաւ LQSt կամաց Cs որպէս ուղղ. որպէս և LMNPQRUVWβγδϑμφωabdefghiklmptux հաւր C հօրն ուղղ. հօր

129 h ազգակցին V չիք քո s և էակիցն ուղղ. էակիցն U անդրանիկն որդի էակիցն հաւր ls անդրանիկ որդին

131 H չիք եւ համագոյ C հօրն ուղղ. հօր SVWασε հօր (հաւր) Hα իւրում ուղղ. իւրոյ Q իւր ուղղ. իւրոյ T իւր ուղղ. իւրում Vγh իւրոյ στ հզօրին

132 Cβ զառ ուղղ. և զառ KLPQSTXYZαγδηϑμστφωabgms և զառ M չիք ի W քէն փխ քեզ M զհայհոյութիւն N զհայհոյութիւնն RUϑτΓu հայհոյութիւն V զհայհութիւնն

133 WΣ չիք եւ HLγbm իբրև T զաստուածամարտիցն ուղղ. զաստուածամարտից αβδηϑμστφωh զաստուածամարտիցն G_1 զքո ուղղ. զքեզ V զքէն (Z զի քեզ) փխ զքո s զի քեզ ուղղ. զքեզ PSYZϑτs հետեւցելոցն r հետելոցն փխ հետեւելոցն

134 N չարաբանականաց CD բերանս ուղղ. (D ուղղվ.) բերանսն HXYZλtux բերանսն C կարկեաց ուղղ. զքէն կարկեաց

136 U մարմնացաւ փխ մատնեցաւ

138 σ բարերարութիւն փխ բարերանութիւն b բարերանութիւնն

139 h չիք Ընդ Հաւր C հօր ուղղ. հօրդ LMPRUXYβγλσcdefiklnptx հաւրդ $ABDEG_1$HKOσΓΣΦ յաւիտենից յաւիտեանս C յաւիտենից յաւիտեանս ուղղ. յաւիտեանս յաւիտենից λ յաւիտեան զաւիտենից h չիք յաւիտեանս յաւիտենից LPUγ չիք յաւիտենից

140 MOWYλσhs չունեն տողը

է ճառվածը պարունակող բոլոր օրինակները, բացի Zωh ձեռագրերից, 141—143 տողերն ունեն բնագրի կարգում՝ իբրև նոր պարբերություն Z ունի լուսանցքում՝ որպես ենթավերնագիր ω ունի որպես ենթավերնագիր՝ Թան ԼԴ նշումով h ունի որպես ենթավերնագիր՝ լուսանցքում համարակալված ԼԶ

141 L կրկնեցի SXYch կրկնեցից m կրկնեսցէ Wλ չիք ի

142 HΣΦ մինչ BHMNPRSVWβγϑστΓΣΦabcdehikrtx մինչև ի C վերահայեցութիւնն ուղղ. ի վստահութիւնն A վստահութիւնն ուղղ. վերահայեցութիւնն DEO վերահայեցութիւն փխ վստահութիւնն G_1 վերահայեցութիւնն ուղղ. վստահութիւնն MVβchr վստահութիւն s վերահայեցողութիւնն ուղղ. վստահութիւնն O լուսոյն, ազդեալ յայտնեցի RWbgl ազդել s ազդել ուղղ. ազդեալ t ազդեցեալ

143 Wbhr կրկին Wη զխաղաղութիւն b զխաղաղութիւնն r խաղաղութեան A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի DEOQTVZβλστωΓchmpst ձեռագրերից, ունեն խաղաղութիւնն ω խաղաղութիւն ամէն

144 MRadeikt արտաւրալից (N արտաւրալից) փխ արտասուալից U հառաչանաւք փխ հառաչմամբ

145 Hbp յանձնէ A զփառատրել ուղղ. զփառատրելի BHQTUVWYαβγδημσφωltux զփառաւորեալ (G_1 փառաւորեալ OZ զփառաւորելի ΓΣΦ զփառաւորեալդ) փխ զփառատրելի Cϑ զփառատրելի ուղղ. զփառատրեալ (ϑ զփառաւորեալ) Kτ զփառատրեալ ուղղ. զփառատրելի p զփառատրեալ ուղղ. զփառաւորեալ

146 X հոգոյ V գթած

147 LUZp բարեխաւս h խաւսդ փխ բարեխաւսդ s բարեխօս ուղղ. բարեխօսդ τ անմռունչ h յանմռունչ

148 NZμ զսուրբս β զսուրբն s զսուրբս ուղղ. զսուրբսն MZ զմեղուցեալս s զմեղուցեալ ուղղ. զմեղուցեալսն p և տաճարս ուղղ. տաճարս γ տաճար

149 p և կեցուցիչ ուղղ. կեցուցիչ h կամացդ G_1QΓΦ բարձրացեալդ ϑστ հաւրդ

150 Γ ազատես G_1 զմեզ ուղղ. և զիս H յանմաքուր

152 L չիք շնորհաց O շնորհեացդ h փայլումն

153 KMNRUWγchs տեսականաց L տեսակաց (SXY տեսակացս bgikmo տեսաբանացս) փխ տեսականացս KMNRSXYZβγcrst աչացս

154 r չիք զի Vq քեզ λΣo իմանալ փխ միանալ

155 o աղաղաւթից

156 ACDHKLPQUXηϑμστφωΣabcdefnop միդ G_1αΦm միդ ուղղ. (Φ ուղղվ.) մինդ Rβ մինդ ուղղ. միդ V յերրորդութեանդ

157 AG_1KRSUWYλΓΣblmo հաճել CΦ հաճել ուղղ. (Φ ուղղվ.) հաճեալ Z հաշտիլ փխ Հաճեալ s հաշտիլ ուղղ. հաճեալ V հաշտարարաւ Y հաշտարան ուղղ. հաշտարար

158 o ընգցիս փխ ընկալցիս

159 U յարգեսցես փխ յարդարեսցես L աւթեւանս NSλbo աւթևանս Pσ աւթևվանս f աւթէվանս ikr յաւթեվանս u աւթեվանսն βδikr պատրաստականս փխ պատուականս N ամեն փխ ամենայն βcdfgikopqrux ամենապատրաստութեամբ փխ ամենայն պատրաստութեամբ

160 ikr չունեն տողը β վանլում

161 ikr չիք Առանց պատժոց դատապարտութեան o չիք պատժոց U պատժոց և V ընդունիլ

162 L զանմահացուցիչ U անմահութեան փխ անմահացուցիչ S նորս X նորս ուղղ. նորո t նորոգ փխ նորոյ HL փրկութեանս

163 u չիք ի G_1 մեր ուղղ. իմ

164 V մարգարէն o մարգարգարէին HWβγefhikrx կայծակմամբն Y կայծակամբ Σ կայծակմամբ

165 N ունելեաց $ABCDEG_1$KΓΣln մատուցմամբ U մատուցմանց Φ մատուցմամբ ուղղվ. մատուցման

166 OZϑs յայսմ ամենայնի β յամենայնի ուղղ. ամենայնի $ACDEG_1$O գթութիւնն Z մարդասիրութիւնդ (s մարդասիրութիւն) փխ գթութիւն

167 NPUbdehikopr չիք Որպէս ασq հաւր β հաւրդ ուղղ. հաւր P գթութիւն փխ քաղցրութիւն
168 Mh ժառանգութիւն
169 S զպոռնիկն a յերկրնաինն LPQSTYαβδφabcdfhikopqrx արքայութիւն MNeh յարքայութիւն u չիք արդարոցն երանութեան ABCDEG$_1$ΓΣΦn երանութեանն Ufhop երանութիւն Z երանութեամբ s երանութեամբ ուղղ. երանութեան
170 CSms այր այր ուղղ. այր (S այոյ) տէր այր (S առյ) HM այր տէր այր W այր տէր այր տէր Os նոցանէ ուղղ. նոցանէն A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի KTUZβηϑμστωΣacefhpqtux ձեռագրերից, ունեն նոցանէն
171 O նոսին տէր
172 a մարդասիրութեան ուղղ. մարդասիրութեան h զմարդասիրութիւն γ մեծի կարաւտեալ δ կարաւտեալ մեծի ուղղ. մեծիդ կարաւտեալ SY մեծիդ Za մեծաւ s մեծաւ ուղղ. մեծի
173 NPTZδητ զարեամբ ϑμφs զարեամբ ուղղ. զարեամբդ iku զարեամբն L քո փխ Քրիստոսի K փրկեալս (o գնեալս) փխ ստացեալս u ստացեալ
174 σ այսմ Rs ամենայնի յամենայնի ուղղ. յամենայնի յամենայնի G$_1$ ի յամենայնի ωx յամենայնում (h ամենայնի) փխ յամենայնի b ծանուցի ABDEG$_1$OVΓΣΦ մարդասիրութիւն քո C մարդասիրութիւն քո ուղղ. քո աստուածութիւն s քո աստուածութիւնդ ուղղ. մարդասիրութիւնդ e աստուածութեանդ
175 r համապատուարար
176 α չիք եւ φ չիք ի² N իշխանութեան O գովութեամբ U գովութիւն
177 ωtu կարողութիւն գթութիւն փխ գթութիւն եւ կարողութիւն c գիտութիւն փխ գթութիւն V չիք եւ¹ σ կարողութիւն s չիք եւ²
178 YZsx և զօրութիւն և Nδ չիք Զաւրութիւն o զաւրութեան Zs յաւիտենից յաւիտեանս λ յաւիտեան զաւիտենից G$_1$Oh չիք յաւիտենից
179 LMUWγ չունեն տողը p Ամէն

ԲԱՆ ԼԴ

Վերնագիր.

o չունի բան ԼԴ—ն K համարակալված ԼՁ (h ԼԵ) փխ ԼԴ EHKRWλbgimqtux վերնագիրը կրճատ L՝ Նորին Գրիգորի Նարեկացոյ փխ վերնագրի M վերնագրի փխ կետեր Qδηωn համառոտագրությամբ β ի հանդիսարանս խաւսից ատենի բանս մաղթանաց, որով Հոգին աստուծոյ հաշտեալ՝ հաստանէ յաւգնականութիւն փխ վերնագրի NUσf հեծութիւն σ հակողին, ընդ աստուծոյ առ նոյն աղերս մաղթանաց ի խորոց փխ առ նոյն... աստուծոյ H չիք նոյն NTUVYΣhlr բան r չիք ի TV սրտէ

1 J այս տողից մինչև տող 78-ի հատո[ւց-ման] բառը ներառյալ ունի ուշ գրչությամբ և մասամբ խայխայված A այսորիկ ուղղ. առ այսորիկ hst չիք առ¹ r ինոյս Z իղձ
1—2 r դաւանութիւն
2 Uaqt բաւանդակեա u բաւանդակապէս փխ բովանդակեա Ntu զամենայն բանիւ
3 RWg ճառել CDEZδq յերկրորդումն R յերկրորդումնս s յերկրորդումն ուղղ. յերկրորդումս
3—4 αγηϑμστφω ի յանդիմանութիւնս β յանդիմանութիւնս ուղղ. ի յանդիմանութիւնս
4 Q դրաբանականս K բազմութիւն Wbcfgtx (ազգաց) և ի
4—5 DS թարգմանութիւնս ուղղ. ի թարգմանութիւն s և թարգմանութիւն ուղղ. ի թարգմանութիւնս Z թարգմանութեան A և մնացած բոլոր օրինակները, բացի LQTVXYαδηϑμστφω ձեռագրերից, ունեն թարգմանութիւն
5 r արագահասութիւնս փխ արգահատութիւնս, մաղթողական
5—6 ikr նուիրելի s նուիրեցի ուղղ. նուիրեցից
6 Γ զոր ի L ներքաշարեալդ N ներքնաշարեալք G$_1$MOΓWλabdeghiklmqrtx սահմանագրեն (fp սահմանեն) փխ սահմանագրեն c սահմանեն ուղղ. սահմանագրեն PZΦ գոհաբանութիւն qtx գոհաբանութիւնս s գոհաբանութիւն ուղղ. գոհաբանութիւնք Այս տողից հետո, իբրև ներավերնագիր, բոլոր օրինակները, բացի MNOS ձեռագրերից, լուսանցքում (ABCDLPUYZαδημλφΦdefp) կամ բնագրի կարգում (EG$_1$HJ$_1$KQRTVWXγστωΓΣabcghiklmqrstux) ունեն (β ունի գլխի վերնագրի փոխարեն λ ունի այլ ձեռքով) ի հանդիսարանս (R հանդիսարանի Zωst հանդիսարան) խաւսից (t խօսիցս) ատենի (δ անդենի փխ ատենի Γ ասեն ի փխ ատենի) բանս (UVf բան Zs չիք բանս) մաղթանաց, որով հոգին (W հոգով) աստուծոյ հաշտեալ (BDEHJ$_1$KLPRVWφΓΣadfhikpqrx պաշտեալ փխ հաշտեալ QU պաշտել Zs պաշտեցեալ փխ հաշտեալ begmtu պաշտպանեալ փխ հաշտեալ Cc պաշտեալ ուղղ. պաշտպանեալ γ պաշտպանեալ ուղղ. պաշտեալ σ պաշտեալ ուղղ. հաշտեալ) հաստանէ (V հաստանի) յաւգնականութիւն (չիք հաստանէ յաւգնականութիւն R յաւգնականութիւնս τ յօգնականութիւնն r յաւգնութիւն)

7 SY աղաչեմք ikr զանփոխագրելի փխ զանփոփոխելի KUgl տէրութիւնդ n տէրութիւնդ ուղղ. տէրութիւն r հոգոյն
8 U քո քաղցրութեան γ քաղցրութեանդ N չիք քոյ ABDEG$_1$HKLUVΓΣΦ չիք ի Cμ յանձին ուղղ. ի յանձին H չիք եւ²
9 Z անձին զգայութեան C շնորհ ուղղ. շնորհս R շնորհս ուղղ. շնորհ αγσ շնորհս VZ չիք քո
10 s քաղցրութեանդ ուղղ. քո ողորմութեան ABnq ողորմութեանն C ողորմութեանն LPTαβγϑμστφωb ո- ուղղ. ողորմութեանդ Uλ ողորմութիւն Z քաղցրողորմութեանդ LVqx անրութեանդ փխ ողորմութեան դաստանս
10—11 K կարծրութեան փխ կարծրացեալ
11 M յընդունակութիւնն H յարգասեաց ηω արգասեացս η քում հոգւոր (սերմանդ) L երգման (փխ սերմանդ) ուղղ. արգեան P երգման արգեան Uh սերսերմանդ ուղղ. երգման արգեան սերմանց δ սերմանդ ուղղ. սերմանցդ λ սերմանցդ
12 f ամէնիմաստութեանդ փխ ամէնիմաստութեանդ u էութեան J$_1$U խոստովանիմ M ի մեզ ուղղ. ի քէն ի մեզ
12—13 H քեւ ծաղկեալ
13 Z աճեալ s աճեալ ուղղ. աճեցեալ H զառաքելս a առեալս ուղղ. առաքելս r առեալս փխ առաքելս
14—15 H չիք զփակեալ
15 H զականչս h ականս փխ ականչս MWβλbt զազգակիցն N և փառակից եակիցն ik անդրանիք
16 Ut ներգործեալ
17 ΑΓΣΦ հասարակաց փխ հաւասարակից BCD հասարակաց (D հաւասարակաց) ուղղ. հաւասարակից
18 V խօսիլ U քո խորհուրդ h խորհուրդս
18—19 Z չիք աւետեաց
19 δ հետեել ուղղ. և հետեել NSY հետեեալ V հետեւիլ ABDEG$_1$HUXZΓΣΦs երագաթռիչ C երագաթռիչ ուղղ. արագաթռիչ a հուն ուղղ. անհուն
20 Nλ ասպարեզ β ազպարէզս δ քոյինաշունչ ուղղ. քոյ ինքնաշունչ h քոյին անշունչ փխ քոյինաշունչ K կտակարանացդ Z կտակարանացն s կտակարանացն ուղղ. կտակարանաց M մատչելս V մատչիլ h մատչելն
20—21 Γ հանդիպի փխ հանդիսի
21 M մեկնութեանն N մեկնութիւն V բանիս L նախաժամանէ γ գթութիւնդ Y չիք քո
22 s զարժանն ուղղ. յիս զարժանն P չիք յիս ABDEHσΓΣΦ եւ զհաճոյն եւ զպիտանին C և զհաճոյն և զպիտանին ուղղ. և զպիտանին և զհաճոյն YZs զպիտանին C քո ուղղ. քո ի ժամանակի s քո ի ժամանակի և ուղղ. քո ABDEΓΣΦ չիք ի ժամանակի O ժամանակին
23 WZωlr աստուածութեան V չիք քոյ J$_1$ չիք եւ² NWbfgl չիք ի²
24 CHJ$_1$LWησdfikpstux կաթուղիկէ r կաթաւղիկէ NRSWXYγδσωcfghiklmrt եկեղեցո (եկեղեցոյ) C կարկառեա ուղղ. և կարկառեա αηϑμστφ և կարկառեա LP

զամենազաւր (N զամենամեծ) փխ զամենամերձ
25 VZβδs գթութեան g գթութեամբ
26 J_1 զմէք P չիք մթութեան SWZλcgms ապաքինել klr ապաքինեա
27 O կենցաղոյս H յերկրէ r չիք երկրէ ի բարձունս
28 A B C DHKLMTUVWYZηϑλτφωΓΣΦgstx չիք ի µ յիս ուղղ. ի յիս N գծորումն փխ գծագումն r ծագումն t գիտութիւն
28—29 KQYαδϑμστφω աստուածութեան R տէրութեան (X աստուածգիտութեան) փխ աստուածութեանդ
29 Φ չիք քոյ W հաւր փխ հզաւր V լինել W չիք առնել P ի յաւրինակ
30 r չիք ամենայն h յաւիտեանս ամենայնի փխ յամենայնի
31 HKUZφΓΦh հաւր s հօր ուղղ. հօրդ r չիք եւ[1] λ չիք ընդ[2] N տրդւոյդ Xh որդոյ
32 gs յանվաղճան KQUσ չիք Ամէն Σ ամէն կրկնված p ամմէն
33 L չիք բանի N ընտրութիւն U ի կենաց h կենացն
34 ABCDEG_1HLMOWZβλΓΦabcgls երրորդութիւնն V երրորդութեանդ Σ երրորդութիւն d երրորդութիւնն ուղղ. երրորդութեանն h երրորդութեան x զայն փխ զայս B վարդապետեցի ուղղ. վարդապետեսցի NΣ շաւեղ Zβ շառաւեղ փխ շաւիղ
35 L վերանկարեն Այս տողից հետո (K 32-րդ տողից հետո) բոլոր օրինակները, բացի HNOVβΓn ձեռագրերից (և o-ից, որ թերի է), լուսանցքում (ABCDJ_1RTUWZαηϑμτφΣΦcdefpx) կամ բնագրի կարգում (EG_1LMPSXYγδλσωabghiklmqrstu) ունեն իբրև ենթավերնագիր Երրորդութիւն (Q խոստովանիմ Երրորդութիւնն T Երրորդութեանն) անայլայլական (x անայլական) նորոգ (Φ նորա փխ նորոգ) ըստեղծարանութեան (KUg ստեղծարանութիւն ηcfhpx ստեղծարանութեամբ) ազգեալ (δ ազգել η ազգեցեալ) յաստուծոյ, յոր (EKLUWσφΦbhkpqstux որ r չիք յոր) ինչ ի Նիկիայն (δΣbh Նիկիայ) սահմանեցաւ (PU հաստատեցաւ փխ սահմանեցաւ) հաւատ (λΣ չիք հաւատ r հաւատոյ) K ենթավերնագիրը համարակալված չէ T համարակալված չն KR ենթավերնագրից առաջ ունեն Վերստին յաւելուած կրկին հեծութեան նորին հսկողի m ենթավերնագրից հետո ունի Յիսուս Քրիստոս է իմ հաւատ
36 r դաւանիմք H երկիր պագանեմք փխ երկրպագեմք U երկրպագանեմք Ufr զուգափառ
37 Mh երրորդութեան r երրորդութիւնն և մի աստուածութեան u աստուածութեան
38 Vηω նունազոյ ABCDEFG_1HΓΣΦ սլացմանց N սլացմամբ β չիք սլացման
39 ΓΦ բոլոր փխ գոլով
40—41 C յաւիտեանցս ուղղ. յաւիտենիցս h յաւիտեանց
40—42 β չիք յառաջ... աւրհնաբանութեամբ
41 K չիք անտարրափակ էութեանց ABG_1HμΓΣΦn էութեան D էութեան ուղղվ. էութեանց LSXY էութեանցս
43 TYαηϑω ամանակաց փխ ժամանակաց VZs որք BCDΓ ժամանակին ուղղ. (D ուղղվ.) ժամանակի (CDΓ ժամանակին) են A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի LPSTYαγηϑμσr ձեռագրերից, ունեն ժամանակին AHTμ չիք են
44 LS ինքնապատճառ փխ ինքն պատճառ s օրինին ուղղ. յօրինիչ
45 Hr աններեւոյթից N նշանակել
46 G_1 կշռեցեալ ուղղ. կշռեալ HLS կշռեալ
47 r աւրակաւ փխ աւրինակաւ tu օրինակութեամբ փխ աւրինակաւ J_1ikr որպէսութեամբ D ծանուցանել փխ ծանուցեալ r չիք ի
47—48 d թերութենէ
48 A ծանուցեալ փխ տարածեալ BCD ծանուցեալ ուղղ. (D ուղղվ.) տարածեալ s լրութենէ փխ լրմանէ O չիք ուրեք BCG_1 երբեքի (C երբեք ի) ուղղ. երբեք MUWZλhlrs երբեք (երբէք) PVt երբեք (երբէք) ի
49 ABHωΓΣΦ չիք եւ C ոչ ուղղ. և ոչ ORXYZδμωΣgklr տեղոջ Γ տեղիոջ Z վայր
50 x յամենայնի AB յերկրէ փխ յերկնի C յերկրէ ուղղ. յերկնի D յերկնէ ուղղվ. զերկնի G_1 յերկրի (փխ յերկնի) ուղղ. յերկրէ HWλΓΦg յերկին MNOΣ յերկինս β յերկինս ուղղվ. յերկնի ϑm երկնի l երկին

51 Uc չիք որ G_1 որ յերկինս ուղղ. յերկնէ (փխ յերկրի) β որ ի յերկրի AB յերկնէ փխ յերկրի C յերկնէ ուղղ. յերկրի D յերկրէ ուղղ. յերկրի Y երկրի ABG_1J_1KNOUβλΓΦdefgh բայց փխ բաց DOWσΣbmn բայց ուղղվ. (QWσΣbmn ուղղ.) բաց J_1kβ միայնոյ l միւսոյ փխ միայնոյ γ սեղծիչ
52 U շնորհաց փխ շնչոց Y շնչոյ s ամենից ուղղ. ամենի ABDEG_1J_1KNOUβλΓΦdefghiknr բայց փխ բաց QσΣbm բայց ուղղ. բաց PRWβδ զհամայն
53 Bt մին
54 DEHSbcdehikmqtu անտուստ (անդուստ) փխ աստուստ NOW աստ (g առ) փխ աստուստ x անդուստ աստի փխ աստուստ ի b առ ի ստորինս
54—55 ABDEG_1HJ_1KLOPSUXYZΓΣΦbmqsx ի սկզբանէ փխ իսկ ի բնէ CR ի սկզբանէ ուղղ. իսկ ի բնէ
55 U անբաժին փխ անբաժ ի qx ներքնոց Zs անկապոյտ փխ անկապուտ P աթոռոց Γ աթոռոյ
56 LPZs դիմաց
55—56 N չիք եւ անկարաւտ դիմացն ծնողին
56 LP իւրոյ փխ սիրոյ N չիք սիրոյ Wdefl սիննակ h արգանդոյ
57 U յաւգաւորապէս փխ յաւգաւորաբար E իսկապէս փխ էապէս r անորիշելի
59 NY հաւր J_1Kβ միայնոյ r միածնին VW կուսաստուածամաւր H տիրածնին, չիք կուսին
59—60 r կուսի ուղղ. կուսին
60 W յեղակումն (Φ յեղանակումն) փխ յեղականումն S մարդելով փխ մարդ ելով λ լինելով փխ ելով Σ ելով ուղղ. լինելով B սկզբնածինն H սկիզբնածին
61 Z երկրաստեղծից NZa նմանութեամբ R նմանութեանն r նմայնութիւն s նմանութեամբ ուղղ. նմանութեան Z այն որ փխ այլ նոր, չիք եւ
62 r չիք ցուցաւ ի դարս եւ ոչ
63 K սաղմոսաւղի LUb սաղմոսին փխ սաղմոսողին
64 S կերպացեալս HLηcehikqtx օրինակի (աւրինակի) փխ աւրինի PRs աւրինի ուղղ. աւրինակի
64—65 Z չիք ըստ աւրինի հոգւոյ ընդ
65 Q ի հոգւոյ (ընդ) Bβ հոգւոյն ուղղ. հոգւոյ O հոգին Γ հոգիոյն A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի HKLMSTVαγδηϑσφcls ձեռագրերից, ունեն հոգւոյն s ի ուղղ. ընդ (մարմնոյ) ABDEG_1Q մարմնի Cs մարմնի ուղղ. մարմնոյ Z չիք մարմնոյ ω մարմնոյն LW չիք եւ[1] G_1KNOPQRWXYγδλσωcefgiklmrtux ոսկոյ SW չիք կամ
66 Qeu յաւգոյ Γ աւգւոյ N փոփոխել Z փոխեալ փխ փոփոխեալ
67 Y չիք ինքն L չիք ելեալ Y կամաւ (r կաւորութեամբ) փխ կամաւորութեամբ ms կամաւորութեամբն Lβ իբրև
68 S ինքնութեամբ փխ ինքնիշխանութեամբ
69 L փրկութիւնն τ փրկութեան ուղղ. փրկութիւն EJ_1Zefx կենդանոյն (bqst կենդանւոյն) փխ կենդանեաւք αacp կենդանեաւք ուղղ. կենդանոյն (ap կենդանւոյն)
70 N չիք եղաւ µ շիրիմ r անորիշելի s անորիշ ուղղ. անորիշելի Zs թաղմամբ
71 H սանդարամէտականացն RVWn սանդարամետականաց ϑ վհատելոց ուղղվ. թե՞ մեկնաբանված յուսահատելոց s վշտացելոցն ուղղ. վհատելոցն ADEHUa ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն վհատելոցն AΣ բանդարգելոցն
72 Z չիք եւ N աւարտել Wl ըստ աւրինացն փխ զանաւրինականացն
72—73 NU զփրկանաւոր
73 Zηb տնտեսութիւն
74 k չիք ի թեւս հողմոց ելեալ N քերոբեա Pη քերովբէս λ քերովբես Φ քրոբէս h քէրոբէս k քէրովբէն r քերոբէս s քրովբէս ուղղ. քերովբէս LSXY անքննութեամբ
75 Y գերոյ փխ գեր ի վերոյ N չիք ամենայն h յամենայն Wλehikr երկրի փխ երկնի
76 σ սկըսբնաժառանգ M հաւասարութեանն

P հաւաստութեան փխ հաւաստութեան γΣ հաւաստութեամբ ikr չիf եւ
77 ω բնաւին փխ բնաւ, չիf իսկ L չիf եւ
77—78 K սեպհականաւք LQX սեփականաւքն UΣgkmns սեփհականաւքն λ սեփական h սեփխականօքն r զսեփհականաւքն
78 J այս տողի քննել բառից մինչև տ. 91-ը ներառյալ ունի նաև ուշ գրչությամբ՝ օրինակված ճավանաբար բուն գրչությունից h քնել փխ քննել
79 UVλs չափու Z չափաւ, իրաւամբ JS յորում փխ որում LPYZ յորս փխ յոր γ չիf յոր s յորս urp. յոր
80 V ամենայնի փխ յամենայնի
80—81 U տէրութիւն r տէրութեանն t չիf
81 t չիf որ U չիf միայն ի KNγ միայնւոյն (s միայնոյ) փխ միայնոյն ABΓΦ չիf ի^2 CD միոյն urp. (D urpվ.) ի միոյն B չիf միոյն
81—82 Z փառակցութեան s փառակցութեան urp. փառակցութիւն
83 Z չիf միշտ Σ սրբոյ urp. որդոյ G_1 հաւր urp. ընդ հաւր MNSWZβλbglstu ընդ հաւր R ընդ հաւր urp. հաւր hr հոգի
83—84 fp էութեանն
84 H չիf եւ
85 h գոյացւոյց ikr եղեալք ADEHδΦq համիշխան G_1Σ համիշխան urp. հոմիշխան
86 β մին փխ նմին T թագաւորութեան urp. թագաւորութիւն Zs թագաւորութիւն
86—87 T պատճառ β պատճառն urp. պատճառ
87 $ABDG_1H\Gamma\Sigma\Phi$ անհաւր եւ բանն առաջին CE անհաւր և բանն առաջին urp. առաջին և բանն անհաւր s առաջին և բանն անհաւր urp. անհաւր և բանն առաջին ! ի փխ եւ^1 N նոր փխ նորին U ինքնութեամբ c ինքնութեանն
88 W և ամենից ADG_1KQU հզաւրն (r զհաւարն) փխ զՀաւրն BC հզաւրն urp. զՀաւրն ημ զհաւրն urp. հզաւրն U ի պարգևս ի
89 PUh փառաց անուան Z միածնի σ միածին
89—90 V չիf շնչեաց ի մարգարէսն
90 t աչգակցին քո a յառեալսն փխ յառաջեալսն
91 BNOPQRSVWXYZβγδλμσωΣaceighiklmprtu աղաւնոյ W չիf ի^1 m երենւոյն փխ եկեւոյն r եկեւոյն
92 Zhs աւանդականացն
93 r լցուց U զվարդապետս MVs էանծ G_1 արքայութիւնս urp. արքայս CDEJUημω օծընդակեաց (ւածընդակեաց, օծնդակեաց) i աւժանդակակեաց
94 N վերակացոյս r վերակացոյ j ծիր
94—95 r հանդերձաւորաց
95 $ABCDEG_1PVY\alpha\gamma\eta\lambda\sigma\varphi\Gamma\Sigma\Phi$ce զմկրտեալս HUWZβδbghiklmqrstux զմկրտեալսն Rμ զմկրտեալս urp. զմկրտեալսս f զմկրտեալսն urp. զմկրտեալսս r (Քրիստոսի) և ի ABDEHΓΣΦ ընակութիւնս C ընակութիւնս urp. ընակութիւն q բնութիւն փխ բնակութիւն
96 g իւրում urp. իւր c մաքրագործեաց փխ մաքրազարդեաց h չիf եւ^1 s հոգի urp. հոգին S նորոգեաց փխ ներգործեաց
97 u չիf է U խնգել l խնկել r չիf ամենայն t յամենայն փխ ամենայն
98 R նախաթուելով U նախագրելովն (W նախ թուելովն) փխ նախաթուելովն h ի յերրորդութեան Γr յերրորդութեան c յերրորդութիւնն r զմիուան
99 R ի զկնի urp. զկնի h զի կնի փխ զկնի A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի HJLNTVXγηϑλστbgikmru ձեռագրերից, ունեն ի զկնի (անուանիլն) Wλblmr անուանելն H չիf ի Wbl մին r նմինն փխ մինն
100 U ասելովն m դիմաց σ տրառհումն
100—101 HZδh չիf եւ... կամացն Umt որոյնութիւն Wl ոյրունութիւն Σ ուրոյնութիւն urp. ոյրոյնութիւն Φ ուրոյնութիւն urp. ոյրւոյնութիւն n ուրոյնութեան
101 Cϑσas ել urp. ունել JMλτ ունել (LPSY գոլ) փխ ել γ ունել urp. ել AHh դիմացն փխ կամացն BC դիմացն urp. կամացն s կամացն urp. դիմացն SU ամենայնիւ (U ամենայնի) է OS թէ
101—102 Wλbgm ունիցի զբանն
102 L չիf ընդ նմա e հոգւովն

102—103 Σ անհազագ urpվ. անհոգի
103 NPRWdfhlm ումն փխ ոմն r անկենդանն
104 fh ումն փխ ոմն K ոմն է W չիf կամ^1 Nabcdeiklprt չիf ի
104—105 x կամի մահացու է փխ կամ ի մահացուէ
105 Cλσ ումեմն urp. (λ urpվ.) ումեմնէ u ուրեմն փխ ումեմնէ A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի αδϑμτφs ձեռագրերից, ունեն ումեմն k ոչ էի փխ ոչէի
106 ϑσ ապաշուք urp. ապաշուք ի հաւրէ TUZαδφω չիf եւ ϑ իբրև urp. և իբրև s իբր urp. և իբր JUβγστ իբրև L զանշունչ փխ զշունչ
107 αφ պատճառական փխ հակաճառական μ հակաճառական urp. պատճառական K յաւակնի urp. յաւակնեացի Zg կապեալ փխ կապտել s կապտել urp. կապտեալ $ABCDEG_1HMNOPQRUVW\vartheta\lambda\sigma\tau\Gamma\Sigma\Phi$bgm չիf ի a իւրմէ
108 βbdefghikn չիf էր N ոչ եր փխ եւ չէր JKLSTXYαγδηϑσφω անբանութեանն QΓ անբաւութեանն (Zk անբաւութեան) փխ անբանութեան W անբանութեամբ μ անբանութեան urp. անբանութեանն
109 NSU պատուեալ Jγτs մեծութիւնն M առրկութիւնն
110 L տալով N տայցն Z տայցէ M բղխաւզէն H գոլ հով փխ գոլով Jγ գոլ
111 U չիf ինչ
112 U միութիւն Pr երրորդութեան ω զայնպիսին U քարաւ Xg քարամբ
113 r պարսիցն Γ հաւատոյ Z բանիւք
114 Lαστ զսոյնս (S զսոյնն) փխ զնոյնս Y զնոյնն
114—115 Z չիf զնոյնս ընդ s նոսին urp. զնոյնս ընդ նոսին
115 NPVWZβλbcdefhkpqrtx նոցա փխ նոցին
115—116 J եկեղեցականն h զեկեղեցականս
116 JLγl զերրորդութիւնն Σ երրորդութիւն
116—117 ACDE տէրութիւնն V տէրութեան
117 u ի միակցորդ MNUWλabl հաւասարութիւն Z հաւասարութեամբ s հաւասարութեամբ urp. հաւասարութեան HLSYφc սրբասացութեամբ փխ սրբաբանութեամբ
119 Ntux անդրանկաց Jγ ի յազգս M երկրածնացս urp. երկնածնացս β երկրածնաց N չիf եւ յազգս... բանականաց t բանականացս
120 $ABDEG_1HM\omega\Gamma\Sigma\Phi$ յափտենից յափտեանս C յափտենից յափտեանս urp. յափտեանս յափտենից U չիf յափտենից λhl չիf Ամէն SΣ ամէն կրկնված σ ամէն յամէնեցունց
121 C գոչումն urp. գոչումնս $ABDEG_1HZ\Sigma\Phi$ խորհրդոյս C խորհրդոյս urp. խորհրդոց ϑ խորհրդոց urp. խորհրդոյս Γ խորհրդւոյս r խորհրդոյց urp. խորհրդոց gl կերպաւորելոյ Nω յայս (Z յայսր) փխ յայսմ s յայսր urp. յայսմ
122 N ամենլուր B ականչանց DE ակընչաց Y աչանկաց փխ ականչաց
122—123 Y սպառինեալ փխ սպառազինեալ λ զսպառազինեալ .
123 Z մտից s մտի urp. մտից LSXλbc ինչ իմոյս O չիf ինչ
124 f ստեղծէր փխ ստեղծեալ էր N չիf էր chp չիf նախ
125 W չիf քան ω զինիլն N չիf երկնի U փառաբանչաւք l երկրաստեղծ
125—126 G_1 բանաւորականք փխ բանաւորաւք Σ բանականաւք urp. բանաւորաւք c բանակաւք urp. բանականաւք
126 Z քո փխ քումդ s քում urp. քումդ N լրութիւն u փառաւոր փխ փառաւորեալ
127 N զմերժեալ U ճաշակեալ
128—129 UZ հրամանի
129 L կենացդ T կանովնիդ C Աղովնայի urp. Աղոնայի Jγ Աղովնիայ U Աղովնա Ypx Աղոնիայ Z Աղոնա A զհրամայել urp. զհրամայեալ NΓ զհրամայել W զհրամեալ
129—130 ABDEΣΦ զպատուէրդ C զպատուէրդ urp. պատուէրդ Γ զպատուէդ փխ պատուէրդ s պատուէրդ urp. պատուէրս
130 σ առնուլ L չիf իսկ V խոստն
131 A նուիրել urp. նուիրեալ C նուիրեալ urp. նուիրեալս G_1 նուիրեալ urp. նուիրել MPλafhikprx նուիրեալդ MZa քում s քում urp. քումդ
131—132 h և որ
132 C խորտակելն urp. խորտակիլն G_1NP-

SUYcefhikmnpx *խորտակեալն* M *էր* փխ *է* UΣ *զերկրորդ*

133 γ *հայթճայթեմ* f *հայթաթեմ* h *խայթաթեմ* l *խայթայթեմ* B *Այլ* բառից մինչև տ. 157-ի *ընծայեցեր* բառը ներառյալ մաճ-ռաժապավենը չունի f չիf *Այլ*

134 Mt *դրուականաւք* փխ *դրուատաւք* Z *դը-րուատեւք* β *դրուատաւք* ուղ. *դրուակաւք* γϑσ *դրուակաւք* ուղ. *դրուատաւք* s *դրուա-տեօք* ուղ. *դրուատօք* ACDEG_1HQVδηω-ΓΣΦ ձեռագրերից բացի, այս տողն ունե-ցող մնացած բոլոր օրինակներն ունեն *դրուակաւք* Zs *խանդաղատանաւք* փխ *խանդաղատականաւք* λ *գրել* ADEG_1HJL-UVXYϑφΓΣΦ չիf *ի* CS *յայս* ուղ. *ի յայս* L *յայսմ* W *կազ* փխ *կարգ*

135 HZΓΣΦ *նմին* փխ *ամին* s *նմին* ուղ. *ամին* ADHOZΓΣΦ *ձայնի* փխ *բանի* CG_1s *ձայնի* ուղ. *բանի* DVbdfkqsu *և այնմ* SWl *այսմ (x այժմ)* փխ *այնմ* r *եղեցի*

136 A C D E H L NOPRUVβϑστφΓΦdgnp *ա-ղերսս* μf *աղերսս* ուղ. *աղերս* r *բառբառոյ* s *բարբառոյ* U *ձայնի* փխ *հայցման* N *յաւդել* r *յաւելեալ*

137 MNsx *մաքրոցն* Lα չիf *ի*^{2} β *ի կամարա-րիցն* ուղ. *կամարարից* Jγ *կամարարաց* M-Zs *կամարարացն* μ *կամարարից* ուղ. *կամարարիցն* ω *կամարիցն* փխ *կամարա-րից* A և այս տողն ունեցող մնացած բո-լոր օրինակները, բացի LQSXYαδηϑστφ-ikrtu ձեռագրերից, ունեն *կամարարիցն* C *բաղարջուց* ուղ. *բաղարջաց* MZs *բաղար-ջաց* SXY *բաղարջից* U *բաղարջոյ* ω *բան-ճարուց* փխ *բաղարջոց* k *բաղարճուց* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրի-նակները, բացի JKLOTαβγδηϑφag ձե-ռագրերից, ունեն *բաղարջուց* G_1Nλ *եղով* βa *եւղով* ir *իւղոց*

138 C *զանկելոց* ուղ. *զանգելոց* l *զանգոց* փխ *զանգելոց* SXY *սեղանդ* Z *խորան* փխ *սե-ղան* LXZ չիf *փառացդ* SVYns *փառաց* C *փառացդ քո* ուղ. *փառաց քոց* ACDE-G_1HLδΓΣΦ *քո* μ *քո* ուղ. *քոց* Z *մատու-ցեալ* ΓΦ *մատենից* փխ *մատիցէ*

139 Z չիf *եւ* W *մարդասէր յամենայնի*

140 δ *ամենակալ* ուղ. *ամենակալ որդի* γ *զը-թութեանց* λ *ի խնամոց*

140—141 U *քաղցրութեամբդ* Zγs *քաղցրու-թեամբ* β *քաղցրութեանդ* ուղ. *քաղցրու-թեան* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի G_1ΤαδηϑμστφωΤ-φω ձեռագրերից, ունեն *քաղցրութեանդ*

141 s *քով* H *հասարակաց (V հասարականաց)* փխ *հասարակականաց* K *հասարակակա-նաց* ուղ. *հասարականաց* U *իմոյ*

142 U *ամբոխութիւնն* k *բիւրեամասնեա* r *բեւրամասնեայ* b *հակառակութեան*

143 r չիf *եւ* N *անախտութեան (U անախտու-թիւն* Γ *անվխտականութեան)* փխ *անախ-տականութեան* m *անախտականութիւն* Lσωi *նա* փխ *նաեւ* N չիf *նաեւ* DG_1H-QTαβδϑστφΓbcdeiknprt *և եա* R *եա* ուղ. *և եա* G_1 *ցայս* փխ *զայս*

143—144 ACDEHMNΓΣΦhqtu *սրբամասնե-լոցն (O սրբաբանելոցն)* փխ *սրբասնե-լոցն* β *սրբամասնելոցն* ուղ. *սրբասնելոցն*

144 ADEG_1HUβΓΣΦ *անարատութիւն* C *անա-րատութիւն* ուղ. *անարատութեան* X *տնաւ-րէնութեան* ուղ. *անարատութեան* Y *անօ-րէնութիւն* փխ *անարատութեան* Z *անա-րատութեամբ* H *և մի էր և* R *է* փխ *էր* ikr չիf *էր* Lγ *ցոյց* X չիf *ցոյցք*

144—145 DEMϑτht *խստութեան*

145 β *Քորոբ (d Քուբեբ* r *Քոբեփ)* փխ *Քոբէբ* Z չիf *լերինն* ACDEG_1HJKLNOSμσφΓΣ-Φadgx *շարժումնն* α *շարժումնն* ուղ. *շարժումն* ϑ *շարժումն* ուղ. *շարժումնն* f *մեծի*

146 QW *հօղմ* A և այս տողն ունեցող մնա-ցած բոլոր օրինակները, բացի TUVYβΣ-cdhikqstx ձեռագրերից, ունեն *հօղմնն* Jγ *և ի (հուրն)* U *հեզութեան* Y *հեծութիւն* ուղ. *հեզութիւն* A-

146—147 AJTω *երկայնմտութեանն* C *երկայն-մտութեանն* ուղ. *երկայնմտութեան* LSUf *երկայնմտութեան* μ *երկայնմտութեան* ուղ. *երկայնմտութեանն* h *երկայնմտութիւն*

147 Uγ *մեղմութեանն* OΓ *աւդւոյն*

148 KM *կամաց* ուղ. *(M ուղղ.) կամեցող* H *գրեցումն* m *գրելեցումնն*

149 λ չիf *զի* ik չիf *եւ* s *գտանին* ուղ. *գտան* S *մերասերքս* ուղ. *մերասեաքս* ωikmx *մերասէրքս* r *մերասէրք* Mcr *առաքինու-թեամբ* d *առաքինութեամբն*

149—150 NOag *նմանակեալ* փխ *յեղանակեալ* Z *յեղանակել*

150 U *այլ* h *սական* H *երկրածինք* ուղ. *երկ-րածնինք*

151 LP *ընութեամբ* փխ *իսկութեամբ*

152 N *յամենայն* փխ *յամենայնի* σ *յամենայ-նիւ* փխ *ամենայնիւ*

153 β *համանից* N *անդոյրրութիւնդ* XY *ան-դորրութիւն* ikr *աշխատելոց* փխ *անտա-ցելոց*

153—154 AKΣΦ *առողջեան* փխ *առողջութեան* CΓ *առողջեան* ուղ. *առողջութեան*

154 δΓqx *ազբեր* NOQSWYZγδλωcfghiklmr-tux *կենդանոյ* ΓΣ *կենդանութեան* փխ *կեն-դանւոյ* G_1LNPSXYikqrtux *երեմիայի*

155 V *ողորմեաց* VW *որքան* փխ *որ այնքան* UVZ *ծարաւիս* b *ծարաւես* ուղ. *ծարաւի* *ես* s *ծարաւիս* ուղ. *ծարաւես* S *և պաս-քիս*

156 Y *սաստուածդ* LP *փրկութեանս* c չիf *զի* λik *զուարթնոց* b *զուարթոցն*

158 N *քահանայես*

159 N *զթութիւն*

160 L չիf *կենցաղականաց* h *լքելոյս* m *լքելոյ* U *մաղթել* *հաշտութեան* A չիf *հաշտու-հաշտութեան* BCD *մաղթել* ուղ. *հաշտու-թեան մաղթել (D մաղթել հաշտութեան)* g *մախթել* V *ողորմեաց* Y *ողորմեա ինձ*

161 Q *լուսաւորեալ* ուղ. *լուսաւոր* r *ելանելոյ* ուղ. *ելանել*

161—162 r *մեծիդ... ստորանկեցելոյ* կրկնված V *հաշտութեան* փխ *յայտնութեան*

162 C *ստորանկեցելոյ* ուղ. *ստորանկելոց* G_1-JTγδηλφωΓcx *ստորանկելոց* LQSXY *ըս-տորանկեցելոց* RWZαΣΦghl *ստորանկե-լոյ* β *ստորանկեցելոց* ուղ. *ստորանկելոց* μ *ստորանկելոց* ուղ. *ստորանկեցելոյ*

163 NZλt *աւետարանել* a *այսմ* f *այս* C *օ-րինականս* ուղ. *օրինակականս* G_1VΓΦl *աւրինակականս* H *օրինակաւս* փխ *աւրի-նականս* L *աւրինակականաց*

165 ar *արդարիև* Z *անսայցեր*

166 X *կենք* Z *լոյս* փխ *յոյս* s *լոյս* ուղ. *յոյս*

167 Γ *ծածկապէս* փխ *ծածկագէտ* σ *ծածկա-գետ*

168 U *կարեկցեր* fh *կարկեցեր* փխ *կարեկ-ցեցեր* ABCJPRTXYδμΣadefhmnpu *ան-պատումն* β *անպատումն* ուղ. *անպատում*

170 BSVWYγfhikprtux *անքննին*

172 r չիf *կերպաւորեցար անորակ*

173 ABCDEHMNQRXYγδωΓΦl *բաղձանսն* G *բաղձանսն* ուղ. *բաղձանս* LPSTϑλτ *զբաղ-ձանս* μ *բաղձանս* ուղ. *բաղձանսն*

174 K *թշուառացելոյս* C *թշուառացելոյս իմ* ուղ. *թշուառացելոյս* β *իմ* ուղ. *ինձ* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրի-նակները, բացի KLγδϑστ ձեռագրերից, ունեն *իմ* V *զուարթնոց* γ *զուարթոցն*

176 δ *անհատ* փխ *անմահ* μ *անվաղխճան* rsu *անվաղճան*

178 U *և աւրհնեալ*

179 h *միտս* փխ *Միշտ, մեղուցելոյս* D *զբա-րէբաստութիւնն* E *զբարեբաստութիւնն* M *զբարեբարութիւն (N զբարեխաւսութիւն)* փխ *զբարեբաստութիւն* O *զբարէպաստու-թիւն* r *զբարեբաստութեան*

180 T *զկենդանատուաց* δ *կենդանացուաց* փխ *կենդանատուաց* C *երկայնամիտ* ուղ. *և երկայնամիտ*

181 L չիf *վայել է* Uγ *յաւիտեանս յաւիտենից*

182 JKSUXβλΣ չունեն տողը p *ամմէն*

ԲԱՆ ԼԵ

Վերնագիր.

Kh համարակալված *ԼԸ (Z ԻԵ)* փխ *ԼԵ*

Kh համարակալված ԼԸ (Z ԻԵ) փխ ԼԵ δ-EKPRWZαβλσbgimqux վերնագիրը կրճատ ηns համառոտագրությամբ L *Նորին Գրիգորի Նարեկացոյ* փխ վերնագրի NUσb *հեծութիւն* x *Անուն* փխ *առ նոյն* h *մաղթաց* MNTUYωΣhlr *բան* r չիf *ի* AQTΦ *սրտէ* VY *սրտի* γ չիf *սրտից*

2 J *տեսաւորութիւնն* U *տեսութիւն* փխ *տե-սաւորութիւն*

3 R *ամենարձակ* ուղ. *ամենընդարձակ* VZ-μabcefghiknpqrt *ամէնընդարձակ (Γ ամե-*

նայրնակ d ամէնընդյարձակ) փխ ամէնարձակ s ամենընդարձակ urp. ամենարձակ

4 NVY զաւրացեն (զօրացէ) W զաւրացի Cα պարերգութեամբ (α պարու երգութեամբ) urp. պարու երգութեան EKVδ պարերգութեան Lγdikmt պարու երգութեամբ Q պարու երգութեան ϑ պարերգութեան urp. պարերգութեամբ

5 Z իմոյ փխ ի միոյ s իմոյ urp. ի միոյ β ցողոյ V քում ω բարերարութեան փխ բարութեան d բարւութեան

6 A դեգերիմ Σ դեգերիս urp. դեգերեաց NU պատրաստեալ SYt խմումս

7 V մեծ

9 E և որ urpվ. որ և HWλmtx որ և NS չիf ու LN նոցուն P նոցա Zωs նոցին ABCEFJKμΣΦn հաստեցեր փխ հաստատեցեր L հաստեցեր urp. հաստատեցեր

10 ABGKTUXYαn չիf եւ CESa այլ urp. (E urpվ.) այլ և β այլ և urp. այլ C լամպարօք s նոցին urp. նորին S զմըտանց փխ զմտանց Z գործս h զգործ s գործս urp. գործ

11 Cβ ի սիրել urp. սիրել Zαδημωs չիf ի LSY զնոսին

12 L առեալ, մեծացդ l մեծազովեստից փխ մեծաց գովեստից

13 Z առաջի s առաջի urp. առաջին ABDEFGKNOUημω դասել C դասեալ urp. դասել V չիf դասեալ σ դասել urp. դասեալ GThmr զմարդասիրութիւն

14 h զքեզ V չիf անուն λ զանուն ikr անճառելի փխ անճառ ի r խորհուրդ ABDEFGUVμωΓΣΦ խորհուրդս քո C խորհուրդս քո urp. խորհուրդս

15 NWδΣΦbghl զերկնայինսն V լուսակերպիցն U չիf զնոսին Wbm զնոսա

16 r զօպաստուորս, յատուկս

17 ABORUΓΣΦ ստորնային CD ստորնային urp. զստորնային l մահկանացուածս

18 JLNVnr անուամբ

19 MO կշռութեանն JMNPUVβγacdefiknpqrtux չափու

20 r կտակ W գրոցս

21 GNγ զանապական Σ զանապակ urp. զանապական Zh ծորման A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի LMQRTXYαηϑμστφω ձեռագրերից, ունեն վերնումն

22 ABEFGJMOVZβδΓΣΦadgmt եւ եա W եւ եւ փխ եա եւ HYωl չիf եւ CR և եա urp. և եա և KNUβγλabcefhiknpqrux և եա և D միդ urpվ. մինդ EHJSUVWYZβγλΓΣΦkqstux մինդ R մինդ urp. միդ etx ի յէութենէ FKLQSTXYαδηϑμστφω յէութենէն βs յէութենէ urp. յէութենէն

24 S բազմօրինակ

25 k սքանչելի U աստուածականս փխ աստուածաղորդս

26 r չիf զի թէ t եթէ h պակասելույն αδηϑμστφω հաւատոցն

27 AB հոգաբարձն D հոգաբարձն urpվ. հոգաբարձացն GMORWλΓΣΦblm հոգաբարձուացն V հոգաբարձանց βg հոգաբարձուաց τ համբարձացն փխ հոգաբարձացն ik հոգեբարձացն r հոգէբարձանցն x հոգաբարձանցն Z առաջնորդութեամբ (δ առաջնարկութեամբ) փխ առաջարկութեամբ s առաջնորդութեամբ urp. առաջարկութեամբ r զթացար

28 L չիf եւ G և urp. ապա LWY զաւրացի Sh զօրացէ N չիf առեալ LSUY բանք Qb ամենակալ փխ ամենակար S ամենակար urp. ամենակատար β ամենակատար urp. ամենակար

28—29 W ամենակատառ (փխ ամենակար Աո) urp. ամենակատար

29 U ախտացեալ mr մաքրութեան γ առ աղաղակողիս (հառաչման) equx հառաչմամբ r հառաչմանս

30 bm քանզի և r արդարին αδηϑστφω փառք (h չարիք) փխ չափք β չափք urp. փառք

31 A զմաքրեալս urp. զանմաքրեալս x մաքրեալս փխ զանմաքրեալս N չիf սուրբ MORWZγωgl հաստատել (N հաստատեալ) փխ հաստել β հաստատել urp. հաստել

32 ACGHωΓΣΦ զլուացեալ B զլուացեալ urp. զլնացեալ D լուացեալ urpվ. զլուացեալս X զլուցեալս փխ Զլուացեալս Y լուացեալս MN աղտոյն Y պտղոյն (h ախտոյն) փխ աղտոյ Wl ներգործեալ

33 qx նայ փխ նա rt և զի ΖΣΦ երկրորդ s յաւազանի urp. յաւազանին NUZ յաճախել s յաճախել urp. յաճախեալ

34 λ փառս

35 W սիրես փխ սրբես

36 GJNTVZδΣepqtu ընտրելոյն s ընտրելոյն urp. ընտրեցելոյն քոյ S նախ տըպաւորեցեր (V նախատպեցեր Z նախամարգարէին) փխ նախատպաւորեցեր

37 V յանօրէնութիւն

39 BPV մինչև Cs յեգիպտացւոց urp. յեգիպտացւոցն GOΦad յեգւպտացւոց Wefhikl յեգիպտացոց Yσω յեգիպտացոցն μ յեգւպտացւոցն n յեգտացոց r յեգիպտացոյց A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի FKLPQSTXαδηϑτφc ձեռագրերից, ունեն յեգիպտացւոց HMVdlt երկրին r յերկրի rs խաւար

40 U յաւրէնսդեռ ΓΣΦ աւրէնսդէտս Jαγδ զմեղաւորսն U զմեղաւորն V զմեղաւոր

41 Vϑks Դաւթի Σtu Դաւթեայ

42 Y չիf որ B փոխարկես (K փոխադրես) փխ փոխատրես M կարծրութիւնն ω զկարծրութիւն

43 δx յուծ EGJLMNPRSαβδdefhpqnu կակղութիւն V քաղցրութիւն փխ կակղութեան U զոյութեամբ h զոյութեանն r զոյութիւն U ընդունելութեամբ

44 KQa ընդձեռել NγΓΦ ընձեռեալ α ընդձեռել urp. ընձեռել t և այլ U ի ճանապարհի փխ եւ ճանապարհ մի

45 V երկնչիլ LP ի քէն զամենայն աւուրս ի բարութիւն urp. ի քէն UΓΣΦa զբաւանդակ

46 BNQUλ զերկեղ H չիf զերկիւղ SYan զերկիւղ ABDEHUVϑλφΓΣΦt չիf քո CF ի միտս urp. քո ի միտս

47 LSY ուշս LY դնել փխ ունել V ունիլ s հաւատովք urp. հաւատովք ϑ մարգարէին urp. մարգարէիցն τ մարգարէին

48 C շրթանց urp. շրթանցդ A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JTαγδηϑμστφω ձեռագրերից, ունեն շրթանց qu զաշխարհակեցոյց փխ զաշխարհաստեղծ x զաշխարհաստեղծ urp. զաշխարհակեցոյց Γ բերանւոյդ

49 Jγ զաստուածեղէնդ J անձրեաց A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի JTαγδηϑμστφω ձեռագրերից, ունեն զկեցուցանող h կաթւածս s կայթուած urp. կաթուած

50 W դրաց ω դրանցդ

51 W զանձին փխ զաւձին m խորամանկութեան FHPWXYabdfgilmr թիւնից GLN թոյնից β թիւնից urp. թունից U թժշկեցես

52 Tαϑμ ձեռամբ β ձեռաւք urp. ձեռամբ σ ձեռամբ BFJKSαγϑμστφω զխաւսականացս Pλ զխաւսնականացն β խաւսականացն r զխաւարականացն փխ զխաւսնականացս s զխօսականացն urp. զխօսնականացս A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի HLQη ձեռագրերից, ունեն զխաւսականացն Z ըմբռնել s ըմբռնել urp. ըմբռնեալ

53 N ազդեալ J զաւրութիւնն h զաւրութեանն s զօրութեան urp. զօրութեամբ կրկին urp. զօրութիւն

54 r բնաւիցն ikr ընտրութեան l բանին

55 Bδφ դաստիարակեալք urp. դաստիարակեալ քև C դաստիարակեալք urp. դաստիարակեալ Z դաստիարակել s դաստիարակել urp. դաստիարակեալք A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JRUVγλabcdefhiklnpqrtu ձեռագրերից, ունեն դաստիարակեալք Jγλ դաստիարակեալ քև U դաստիարակեալ քո Y զպատշաճական

56 στ անդգնարար Jγ իբրև Z նախնի βq լեռաց Z չիf ի K յոյսոյդ Y լուսոյդ փխ յուսոյդ g յուսոյ

57 β անբաւութեան urpվ. անբանութեան ϑ անբանութեան urp. անբաւութեան ω անբաւութիւն փխ անբանութեան A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JLPSγλστ ձեռագրերից, ունեն անբաւութեան C ի յորսողէն urp. յորսողէն A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի FGVZδημω ձեռագրերից, ունեն ի յորսողէն (V յորսեղէն)

58 tu զհոգոյս աչս խաւարեալ (u խաւարեցեալ) A B D E G H N R U Y βγησΓΣΦdit զխաւարացեալ VZfhpsx զխաւարեալ Wbgm զխաւարեցեալս μ զխաւարեցեալ ուրբ. զխաւարացեալ G ոգւոյս N զհոգւոյս W հոգոյ Σ ոգոյս

59 Z աջոյս Γ աջւոյդ Y կառկառմամբ

60 U համարձակութիւնն N շրջել U շրջել փխ շիջեալ

61 VWβΓ գրաւանին փխ գրուանին

62 p չիք տէր Y ծովուն

63 β մեծութեանդ b մեծութեանն hr անբաւութեանն p անբաւութիւն

64 λΣ ընկղմել զիմս η զիմն NRW ընկղմեալ V ընկղմեալս

65 ACDFGHTϑΓΦn զկործանեալս BΣ զկործանեալս ուրբ. կործանեալս P զկործանեալ s կործանեալս ուրբ. զկործանեալս C անձն ուրբ. անձին G անձն

66 h չիք Զի մի յուսահատութեանն ABCDFGHMβΓΣΦrs յուսահատութեան E յուսահատութեան ուրվ. յուսահատութեանն U յուսահատութիւնն V կաթող փխ կոթող N կացուցեալ փխ կառուցեալ UZht զծածկելոցն s զծածկելոցն ուրբ. զծածկեցելոցն

67 N վարդապարան փխ վարդապետարան

68 x չիք ի J մշակութեանն WZ մշակութիւն s մշակութիւն ուրբ. մշակութեան

69 ω կամաց l կենացդ փխ կամացդ Zγabc արմատն l արմատդ r տէր մատ փխ արմատ UY խզեալ (g խուսեալ) փխ խուզեալ

70 Nf հետեեալ V հետեիլ

72 C կենցաղիս ուրբ. կենցաղոյս LNPYZγbcfhikmpqsux կենցաղոյս Yhu մեղացս փխ մեղանացս AGΦ մեղանաց սխալեաց փխ մեղանացս ալեաց BCD մեղանաց սխալեաց ուրբ. (D ուրվ.) մեղանացս ալեաց V չիք ալեաց a աղեաց ուրբ. ալեաց s ալեաց ուրբ. յալեաց SUY ընկլուզեա

73 VWYfr ղաշդ փխ ղաջդ WZ չիք ինձ AGR սանձեցելոյս փխ սաստեցելոյս BCDF սանձելոյս (CDF սանձեցելոյս) ուրբ. (D ուրվ.) սաստնելոյս Z սաստնելոյս

74 CFGHMORSWXYZβγδλσωΣacefgiklmprstu քանանուհոյն N քանանուհին r չիք ի W խորից GZs սրտից r սիրտս

75 BCDηλ ասպակասպաս ուրբ. (λ ուրվ.) ասպականասպաս SV ասպականասպաս (փխ ասպակասպաս) ուրբ. անպակաս ασφ ասպականասպաս ուրբ. ասպակասպաս AGHKLUWβϑμτωΓΣΦx ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած օրինակները ունեն ասպականասպաս r կասկանձողական AGΦ վտանգաւորին B վտանգաւորին ուրբ. վտանգաւորիս

76 C ապրուստ ուրբ. յապրուստ ω կերակրոց

77 U և փխ ի Y սեղանս քո HL չիք քո JZ սեղանւոյ

78 h դառնութեանն

79 LZ չիք զիս

80 Z չունի տողը s տողն ունի լուսանցքում N կարողութիւն փխ զաւրութիւն

81 N չիք դու ես C և բժշկութիւն ուրբ. բժշկութիւն Z չիք նորոգութիւն s բժշկութիւն ուրբ. բժշկութիւն նորոգութիւն L երանութեան d երանութիւն

82 U չիք ես[1] ORWbglmqtu յաւիտեանս յաւիտենից

83 λσ չունեն տողը

ԲԱՆ ԼԶ

Վերնագիր.

Kh համարակալված ԼԹ փխ ԼԶ AEHKNPRWZβλσabghimqtux վերնագիրը կրճատ L Նորին Գրիգորի Նարեկացւոյ փխ վերնագրի M վերնագրի փխ կետեր Tδωn համառոտագրությամբ NUσbt հեծութիւն h հեծութեանն V հակօղին UVYωΣhlr բան r չիք ի ORΦ սրբտէ VY սրտի

1 V անթիւք, յաճախեցեալք Zs յաճախեցեալքն Σ յաճախեցեալ ուրվ. յաճախեցեալքն

2 W առաւելեալ միշտ

3 cefhmtx փրկանաւորիդ fh շնորհաց արգասիք ABDEFGHμωΓΣΦn շնորհացդ C շնորհացդ ուրբ. շնորհաց p չիք շնորհաց s շնորհաց ուրբ. շնորհացդ

5 Vn չարչարանաց քոց Aη յանձնառութիւնն C յանձնառութիւնն ուրբ. յանձնառութիւն

6 H ղափդ ուրբ. ղամդ

7 RWbg մահու Y կառուցեր փխ հեղուեր

8 FP զձեռնարկութիւն (VWZωsx զձեռնարկութիւնն) փխ զձեռնարձակութիւնն LSXτΣbh զձեռնարձակութիւն β զձեռարձակութիւնն U ընդդիմութիւն r ընդդիմութեանն

9 N ընթացողանդ (Y զընթերցողականն) փխ Զընթացողականդ β լցակցութիւն ACDEγΓΣΦe 'յերկոցունց B յերկոցունց ուրբ. երկոցունց GLWβl երկուցունց Z երկոցունց ուրբ. յերկոցունց N ոտիցն Y ոտից V կեցուցանողաց Z կեցուցողացս h կեցուցողացն r կեցուցացդ

10 N յանարգելութիւնս Yh յանարգելութեանն U պատճառի s պատճառի ուրբ. պատճառ H պատժարանի ուրբ. պատժապարտի TΓΦ պատժապարտի փխ պատժարանի

11 N փախուցեալս δ զփախուցեալսն U վայրագութեան h վայրագնութիւն F թշուառեցելոյս Σ թշուառացելոյ

13 ϑ ձեռացն UW կոփողացն փխ կափողացն Zas աւրհնեալդ գագաթան U գթութեանդ փխ գագաթանդ

14 F K N O Q R S W X Y Zβδλμτωσcefiklmpu զթղենոյն ϑgr թղենոյն Nh տունկն β տունկս ուրբ. տունկ ABDEFGΓΣΦ գաւսացուցեր (JKLQSTUXαγδηϑμστφω ցասացուցեր) փխ չորացուցեր C զսասմարեցուցեր HWs չորացուցեր ուրբ. զսասացուցեր

15 R ներելոյ N զաւրինակ

16 MRYWβ գանողաց N գանաւղաց M ապիրատութեամբ h ապիրատութիւն

17 NSUWYβadfikl զարաւեակն Γ զարաւեկն ուրվ. զարուեկն u զարեգակն փխ զարուսեակն

18 ADEGHKVΓΣΦrx զմահացելոյս BCσ զմահացելոյս ուրբ. մահացելոյս s մահացեալս S բարութեան d բարութիւն

19 Σ զհայհոյչացն L հնարաւորութիւն (S հընարաւորութեան b հնաւոր) փխ հնարաւոր L չարարանութեան փխ չարարանութիւն Y չարարանութեանն

20 ACGUΦ զլուսին փխ զլուսնին BDNτφΓb զլուսին ուրբ. (D ուրվ.) զլուսնին ϑ լուսնին ուրբ. զլուսին N պատկեր ուրբ. զպատկեր PVbcikmrx զպատկեր E երանդաւք W երանդ ϑτΓ երանդաւորութեանն ուրբ. երանդաւ արեան ϑσ գունեցեր ուրբ. ազդէցեր

21 r զաւրացուցես

23 Wr չունեն տողը Y չունի ա. 23—24 VΦ զտարերսս C սասանեցեր ուրբ. սասանեցուցեր G տատանեցեր փխ սասանեցեր S սասանեցուցեր

24 t զթշւառացեալ pt զգլուխ U գթութեամբ GN եղեացես

25 h մոլորեցուցիչն, սատուածասպանից t սատուածասպաննիցն

26 TVσn զաւղուած Z զզաւղուած s զզօղուածս ուրբ. զյօղուածս h զօղւածնօտից փխ Զյաւղուած ծնաւտից Y ծնօտից Nλ բարձանեցեր RZλbfg քակտել Wl քակել (p քանդել) փխ քակտեալ h քակտիլ, միմեան

27 N այս տողից մինչև բան ԼԷ ա. 16 ներառյալ չունի (ձեռագրից թերթ չի պակասում), և ԼԷ բանի շարունակությունը կազմում է որպես ԼԶ բանի շարունակություն e այս տողից մինչև բան ԼԷ ա. 1-ի վերա[դասեցեալ] բառը ներառյալ ունի ուշ գրչությամբ Za վիմաց

28 Y զանընդունակս փխ զանունակս

29 h բերանէ փխ բերմանէ, ընդունայնութիւն r ընդունայնութեանն U հանդարտեսցես a հանդարտեցուցես ուրբ. հանդարտեցուսցես h հանդրտեցուսցես

30 ACHYΓΦ զպահպանացն BDE զպահպանացն ուրբ. (DE ուրվ.) զպահապանացն m զպահապանաց F սուրն GOUWλglm սուսերս (i տուրս) փխ սուրս Zsu սուր β սուսերս ուրբ. սուրս δ սուրս ուրբ. սուսերս k տուրս ուրբ. սուրս ACDs ընկերաց ուրբ. ընտերաց (C ընսերաց s ընդերաց) BLTστ ընտերաց EGPOfp ընգերաց (H աղտերաց JVYZγωΓΣΦae_2mnqtx ընկերաց U ընկերացն) փխ ընդերաց α ընդերաց ուրբ. ընկերաց β ընդերեաց

31 A սահման ուրբ. սահեցման Y սահեցմամբ D ի հողոյ Γ հողոյն

32 UYc զտառապեալ U մարմնոյս LPe_2 իբ-
րև e_2 չիf ի
33 O չիf յարութեան Yh յարութեանն a ար-
ժանացուցես urբ. արժանացուցես
34 H չիf ի, զկնքելն U կնքել O շիրմին
urբ. զշիրմին C զշիրմի h զշիրիմն AB-
DEGHUΓΣΦ փականսն C փականսն urբ.
փականս F փակարանսն փխ փականս KZ-
μωr կենդանագիր փխ կենդանակիր λ
կենդանակիր urբ. կենդանագիր s կեն-
դանագիր urբ. կենդանակիր
35 htu անդէն s անտէն urբ. անդրէն P յոր-
սայս եղեալս փխ յորսայսեալս Y չիf յոր-
սայսեալս γ յորսայսելս x որսայսեալս
ABDEFGHΓΣΦ զնոսա C զնոսա urբ.
զնոսին
36 U չիf ի V չիf ի տապանակի W լուս-
նոյդ փխ լուսոյդ x լուսոյ
38 HVh իբրև
39 ABCDEKMQVαδφΣΦadf զսերմ ik զսեր-
մըն W ծնդոցն
40 S անարժանս H յիշատկի
41 WZλ$e_2$fhp փրկելոցն

42 h յարծաթոյ U կրկնակապեալ փխ կրկնա-
կապէն HZΓe_2 կաշառաձգութեան LP կա-
շառութիւն փխ կաշառաձգութիւն
43 h չիf ի s քոյ urբ. քում EMPRSUVβγη-
dfhiknpqrtux նուիրեաց Z նուիրանաց փխ
նուիրաց s նուիրանաց urբ. նուիրաց
44 Mr մատնութեանն U անարգութիւն
45 Whlm մոլեգնելոցն R մոլեգնեցելոցն urբ.
մոլեգնելոց b մոլեգնելոյն
46 e_2 չիf Ըստ հին հարուածոց L հարուա-
ծոյ ασφω գիպուածոց փխ հարուածոց ϑ
գիպուածոյ urբ. հարուածոց τ հարուա-
ծոց urբ. գիպուածոյ C հանոյն urբ. հան-
ւոյն FO հանգոյն (LSXe_2 նախնոյն ω հը-
նոյն) փխ հանոյն GHVηg հանւոյն β
հանգոյն urբ. հանոյն p հանոյն urբ. հան-
գոյն
47 ABDEFGHVΓΣΦ չիf ի C յարձան urբ.
ի յարձան
48 c զվիրաւորեալս փխ զվրիպեալս P հաս-
տատութեանց երկնից
50 V քով Y փրկեալս V հաստատութեան
52 β աւրհնեմարանեալ UZs չիf յաւիտենից
57 GJ չունեն՝ տողը Σ տողը կրկնված

ԲԱՆ ԼԷ

Վերնագիր.

Kh համարակալված Խ փխ ԼԷ EKLPRW-Zβλσbgimqtux վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր Tδηωr համառոտագրությամբ Uσbt հեծութիւն UVYωΣ$e_2$hlr բան r չիf ի Q սրտէ V սրտի

1 UVkr այս փխ այդ Σ դումարտակք LSX
վերադասելոց h վերադասեցեր ABCDEF-
GHΓΣΦ բարեշնորհութեամբ Or բարե-
շնորհութեանց P բարեշնչութեան (ω բա-
րեշնորհ) փխ բարեշնորհութեան h բարե-
շնորհութեանն
2 LSY քոց TZδϑμστωs քոյդ Wbglmt
քումդ β քոցդ urբ. քոյդ u քումք h պար-
գևացդ LP իմ Wl իմն փխ իմս
3 nx բարեգութ փխ ամենագութ
4 Y գի թէ և H սակաւուք GS շարադրեցան
փխ շարագրեցան U եղեալքս V եղեալք
5 C իշխանականք urբ. և իշխանականք Ta-
δηϑμστφω և իշխանականք
6 W չիf Որդիք զաւրութեանց n ծնունդք
7 b լուսանորոգ Q հրաշապատիկք փխ հրա-
շապատիք
8 Uδϑσ յաղթողականք β յաղթողական urբ.
յաղթողականք U դրաւշուք հռչակեալք
9 Y տ. 9—10 ունի խառնված՝ բստ գլխոց
գլխոց (9) բերեալ ընդ ինքեանս անթիւ
պետութիւնս (10) պսակապաճոյճ գեղա-
զարդելոց (9) աւրհնաբանողաց (10) U
պսակապաճոյճք α պսակապայճոյճ
10 L ինքեան LSZ բազմութիւնս փխ պետու-
թիւնս s բազմութիւնս urբ. պետութիւնս
11 Zu հեղ
12 H հրազատութեանց Jγ հարազատութեան-
ցըն δ հազարպետութեանց փխ հարազա-
տութեանց hm նախանգաց
14 SX զզաւրութիւնս քո տէր Yr չիf տէր
ϑ զարթո urբ. զարթո տէր Wfhx զզաւրու-
թիւն ABCDEGHKLMPSTXYZημωΓΣΦ-
eux ի կեցուցանել s կեցուցանել urբ. ի
կեցուցանել
15 h զաւրէն l զաւրեն urբ. զաւրեղ են mt'ı
զաւրեղ են փխ զաւրեն λ հալել փխ հա-
լածել
16 DEλhr զանյուսութեան s զանյուսութեանն
urբ. զանօրէնութեանն F կարկատ H չիf
եւ փախուցանել L փախու λ փախուցեալ
17 Υ չունի տողը N զնորութիւն փխ զինուո-
րութիւն Zs զինուորութեան
18 W գիշերավարն Y չիf Զգիշերավարն V
սկիզբնաներհակ λ զսկզբնաներհակ GRW-
XYβγσωcefghiklmrt բարոյն Z բանին
փխ բարւոյն
19 N քան փխ Քանզի եւ γ այսքանեաց
20 Jγδ բարձրելոյդ KΓf բարձրելւոյն Ταϑφ
բարձրելոյն urբ. բարձրելոյդ σ բարձրե-
լոյդն P անձրևացաւ Y ընձայեցաւ փխ
անձրեւեցաւ
21 D թշնամոյս (EQ թշնամւոյս) urբվ. (F
urբ.) թշւառոյս (թշուառոյս) FORSWXY-
γδλσωcfghiklmrt թշնամոյս V թշնամւոյն
exqu թշուառիս փխ թշնամւոյս HΓ ապե-
րախտաւոր փխ ապախտաւոր V անճառել
փխ անճառ
22 η որ համարձակեսցի N համարձակեսցուք
V համարձակիցի N չիf որ η չիf զաւրել
V խօսիլ
23 β բազմաց Y համանգամայն a համան-
կամայիցն h համանամայնիցն l համան-
գամայից
24 δ այսորքիկ Z զառաջինն s յիշեալ urբ.
յիշելով HWβλfx հաստատեցան (lm հաս-
տատեցան) փխ հաստեցան
25 W իբրև s իբրև urբ. իբր H տկար r
նկունս, և փխ ի TWαδηϑμτφωglm զաւ-
րութենէ փխ զաւրաւորէ σ զաւրաւորէ urբ.
զաւրութենէ Γ զաւր որ է փխ զաւրաւորէ
U պարտեցաւ h պատրեսցի փխ պարտես-
ցի
26 N թե փխ թէպէտ δ չիf եւ
27 ABCDEGHNOUVYηΓΣΦaefhnptux զնոյ-
նըն LP զսոյն փխ զնոյն β զնոյն urբ.
զնոյնն կրկին urբ. զնոյն
28 Wσfhp խակութեան

29 L չունի տողը S և urբ. ի W ի փխ եւ U
հատողիդ փխ հաստողիդ l հաստատողիդ
urբ. հաստողիդ
30 Nh չիf առ G չարժանութիւն urբ. չար-
ժանաւորութիւն
31 C ամենալոյս urբ. առ ամենալոյս Y չիf
բազմազեղուն βτ բազմաբեղուն urբ. բազ-
մազեղուն ϑσ բազմազեղուն urբ. բազմա-
բեղուն s զբազմազեղուն A և այս տողն
ունեցող մնացած բոլոր օրինակները, բա-
ցի NTUZαδημφωΣ ձեռագրերից, ունեն
բազմաբեղուն փխ բազմազեղուն
32 X բարձրութեանդ փխ արարչութեանդ AB-
FGNZσΓΣΦnsu զաւրեղութիւնն CEMτ
զաւրեղութիւն urբ. (E urբվ.) զաւրեղու-
թեան ϑb զաւրեղութեան urբ. զաւրեղու-
թիւն h զաւրեղութեանն U կարծրուն փխ
կարծրութիւնք
33 OPRWλbglm արտաբերութեանց Y ար-
տաբերութիւն r արտաբերութիւնք
34 N որք առին փխ Որ քարին Jγ վհատու-
թեամբ Ταημφh վհատութեանն β վհա-
տութեան urբ. վհատութեանն
35 V ըսպանմամբ փխ Սպառմամբ ACERm
խոքանման BD խոբանման urբ. (D
urբվ.) խոպանման NOWYZβλabgl խո-
պանմամբ Γ խոքանմամբ p խոպանման
urբ. խոպանանման s խոպանման urբ.
խոպանանման կրկին urբ. խոպանման K
աղբերաց NU աղբիւրացս Y երկուցս f
երկուս
36 LP զգայարանս urբ. զգայականս σ ազա-
յականս m զազգայականս W ծղովմայ փխ
ծղեմայ LOQTUαabe բղխել MNRSΣu
բխեալ λ բխել s բղխեալ urբ. բղխել H
տնօղն փխ տնկողն
37 Qlqt առողեալ (u առոքեալ) փխ ոռոգեալ
U ծածկեսցի փխ ծաղկեսցի
38 βμ յիս urբ. ի յիս A և այս տողն ունե-
ցող մնացած բոլոր օրինակները, բացի
JKOSTXYαγδηφa ձեռագրերից, չունեն ի
NZ բարեգործութիւն Nb կեանսատունկն r
չիf կենսատունկն դրախտ U դրախտի g
դրախտ
40 C աղանդահնար urբ. աղանդահնարն
41 u չիf հանել ի M փրկութենէ urբ. փափ-

կութենէ ABDEFGHUVΓΣΦbgm նախնումն CO նախնումն ուղղ. նախնում N նախումն

42 ABCDEFJKMγλμφΓΣΦd կայցէ β համարձեալ փխ համբարձեալ Y հրաշխիքն

43 Φ միջի F աստուածոց ուղղվ. աստուածացել J աստուծոց VZcefpqtx աստուածացելոց (h աստուածացելոցն) փխ աստուածոց n աստուածոցն s աստուածացելոց ուղղ. աստուածոց SUX հաշտարանաց δm հաշտարարացն փխ հաշտարանացն h խաղաղութեան

44 r զնոր հացն փխ զշնորհացն

45 ikr որս U խարդախութիւնք վնասակարութեանց փխ վնասակարութիւնք խարդախութեանց V վնասակարութիւն

46 A չունի տողը BC տողն ունեն լուսանցքում F տողն ունի այլ գրչությամբ x չիք եւ U կամ ճշմարտութիւնք փխ կարճմտութիւնք S սրտեղնութեանց

47 t վերին փխ լերին Z պնտութիւն h պընդութեանն s պնդութիւն ուղղ. պնդութեան x պնդութեամբ V բախեալ

48 p չրոյս t օրինակաւս C հեղեալ ուղղ. հեղեղեալ Ubcpx հեղեղեալ (Zqu հեղձեղեալ f եղեալ) փխ հեղեալ

49 K հողւոյ S հողոց u հողոյ ուղղ. հողմոյ G չիք խորտակմամբ

50 t են իմ U բանին փխ ձայնին Jγ ինչ իցեն m իցէ

51 BDELOησΓhiklprx ամենատես V ամենատես ուղղ. յամենատես s հրամանէդ

52 x ընդ իս h խիղճս MY խղճի մտացս LNλΣ երկեղիս Qa երկիղիս

53 β սոսկամ ուղղ. սոսկամբ δηφ սոսկմամբ σh ամենայն

54 Z չիք եւ Y չիք եւ արդ

55 h հաստատութեանն Y չիք կենդանի անեղծ

56 ABDEFGHKUVYZϑστΓΣΦ չիք ի Cβη յիս ուղղ. ի յիս

58 Hp բարերարութեանդ h բարերարութեանն JKN երկնայնւոյդ P յերկնայնոդ V երկայնոյդ փխ երկնայնոյդ Wfikp յերկնայնոյդ a երկնայինոյդ

59 a անթաւշակութեամբ h անթոյշակութեամբ

60 ABDEFGHUVXZσΓΣΦs անպատումն C անպատումն ուղղ. անպատում

61 Σ արկանեմք r արկանիմ

62 H մոռացմամբ ուղղ. մոռացմանն Z նիրհիս

63 Σ թարթմամբ ուղղվ. թարթափմամբ N զհեծութեան W հեծութիւն U անտեսեսցես

65 RW զխիղդ

66 Σ հոդ արկ ուղղ. հոդարկութեամբ a տըրտմութեանն S տրտմութիւնս փխ տխրութիւնս

67 BDEFHMNRSWXYZλabdfghiklmnpqrstux զրողրոչս FMVXYZλagiklmrstu մեղաց NW մեղացն R մեղաց ուղղվ. մեղացս

68 γ զարկուածովք h զկարուածով փխ ջարկուածով ABDEFGHNVYZΓΣΦabms զհարուածս C զհարուածս ուղղ. զհարուած DVefhpqtux մահուն UZbms մահու

69 a յիշմամ Zastu ամաւթոյ λΦ ամաւթոյն

70 γ զարշութիւն

71 FGOPRSUWXαγδλωΣfghklmpr լեղոյն Yβσa ղեղոյն ABDEHUΓΦ դառնութեամբ ճաշակմանն (U ճաշակման) C դառնութեամբ ճաշակմանն ուղղ. ճաշակմամբ GΣ դառնութեան ճաշակման Q ճաշակման β ճաշակմամբ ուղղ. ճաշակմամբ զհոգւոյս դառնութիւն կրկին ուղղվ. ճաշակմամբ Z հոգւոյս QSX դառնութիւնս U տարժանութիւն փխ դառնութիւն m դառնութեան

72 d բարութիւնք ABDEHZΓΣΦs անբաւելիք փխ անբովանդակելիք CFG անբաւելիք ուղղ. (F ուղղվ.) անբովանդակելիք U անբաւընդակելիք UWabglm անբաւանդակելիք

74 ACEFUZϑτωefgtux յիշատակել η յիշատակել ուղղ. յիշատակեալ σ յիշատակեալ ուղղ. յիշատակել

77 MV չիք ի ADEβηbl խոստովանութիւնն C խոստովանութիւնն ուղղ. խոստովանութիւն M զի խոստովանութիւն ուղղ. զխոստովանութիւն U խոստովանութեան Vk զխոստովանութիւն F պարտութեան բառից մինչև բան ԼԹ տող 4-ի արդ բառը ներառյալ ունի ուշ գրչությամբ N պարտութիւն V պարտաւորութեան փխ պարտութեան λr պարտութեանն h աղաչեցելոյս փխ ամաչեցելոյս

78 Y չիք եւ ik որդոյ N կատարման փխ սատակման β սատկատման DTU մահու r մահոյն

79 K չիք ի HUWλΓΣΦgl բազմութենէ R բազմութեանն Y չիք իմոցս bmt իմոյ Ym մեղացս W կրկնել s կրկնել ուղղ. կրկնեալ

80 Jγh առաւելութեան M ողորմութեանց RWZλabcefiq ողորմութեանդ s ողորմութեանդ ուղղ. ողորմութիւնդ

81 NU հուշակել Q ահաւորութեանն SUλ ահաւորութեամբ l ի յերկրի r յերկրի ուղղ. ի յերկրի t երկրի

82 H հոգւով

83 BKλΣh չունեն տողը p ամմէն JR ամէն կրկնված

ԲԱՆ ԼԸ

Վերնագիր.

K համարակալված ԽԱ փխ ԼԸ h չունի համարակալում EKPRWβλσbgimqux վերնագիրը կրճատ QTδμωn համառոտագրությամբ NUσt հեծութիւն LMNUVYωΣhlr բան r չիք ի QZ սրտէ V սրտի

1 a ընթերցածի

2 ABF_1HKOPVZδφΓΣΦenpsu սկզբնաւորացն CGσ սկզբնաւորացն ուղղ. (G ուղղվ.) սկզբնաւորականացն T սկզբնաւորականացն ուղղ. սկզբնաւորացն f սկզբնականացն δ կարգաց

3 δ մեղանացն ω զմեղացն h զմեղացնացն kr զխաւարայծնունդս փխ զխաւարային ծնունդս NY ծնունդսն γ ծնունդն Za զըլխաւորաց

4 UV աւրինաց T մարմնականաց

5 r մահոյ

6 V սահմանի

7 HΣ ազատարարն V զազատարար f հոգւոցն R տէր մեր ուղղ. տէր bgqltu տէր մեր ABDEF_1GHLVλΓΣΦb Յիսուս Քրիստոս CO Յիսուս Քրիստոս ուղղ. Յիսուս Y Քրիստոս Յիսուս s Յիսուս ուղղ. Յիսուս Քրիստոս

8 U նշանակեցից փխ Յիշատակեցից C նուագս ուղղ. զնուագս a նուագսս s զնուագս ուղղ. նուագս x նուագն BCs յոքունց ուղղ. ի յոքունց a ի յոքունցն A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի GMNVYZβγημ ձեռագրերից, չունեն ի H յոգւունց

9 H անբաւ

10 a արդարիւ V կայսերականքն Z չիք ոմանք s կայսերականք ուղղ. կայսերականք ոմանք

11 OPWe բազմութեանն փխ բարձրութեանն βfhir բարձրութեան

12 a տողն ունի լուսանցքում p չունի տողը L կենաց փխ շնորհաց X շնորհաց ուղղ. կենաց γx շնորհի Z լքեալք փխ լցեալք

13 U սիրեցեալքն Y չիք իր

14 β պարաւորք ուղղ. պատուաւորք կրկին ուղղ. պարաւորք δ պատուորք

15 h պսակեալք J իշխանականք ուղղ. իշխանք NSYβγδ իշխանք փխ իշխանականք

16 h բարէհոշակեալք

17 H յաղթողականքն N յաղթողական Q փող

18 Y չունի տողը β մարտիք

19 Wbm գովեալն

20 γφ պատուաւորք փխ պարաւորք

21 Xa գծխոյն ACDEF_1GHΓΦlm որխորդք t օրխորդ

22 Y չունի տողը P փեսաւէրն

23 h ազատութիւն

24 h այցելութիւնք r այցելութիւն B ձեռն ուղղ. ձեռք Zλ ձեռք s ձեռք ուղղ. ձեռն

25 Y չունի տողը ABF_1GHJKLMPWXαδτφΦbdlu խոստումնն LPSUXλtu քաւութիւնն e քաւութիւնք

26 A պահպանութիւնն ուղղ. պահպանութիւն BF_1MZΓmx պահպանութիւն T պահապանութիւնն s պահպանութիւն ուղղ. պահպանութիւնն bg աջն

28 h նշան GLPXYϑτωtu ամրութիւնն Tη մաքրութիւն փխ ամրութիւն β ամրութիւն ուղղ. մաքրութիւն μ մաքրութիւն ուղղ. ամրութիւն

29 Y չունի տողը
31 EU *արուեստք* WYhm *արուեստքն* h *հր-րաշքն*
32 GNXY *աննղծութիւնն*
34 Y չունի տողը L *ուխտագրութիւն*
35 Uλh *զաւրութիւն* m *զաւրութիւնք* Vl *հր-րաման*
36 h *լուացարան*
37 GSYu *անապականութիւնն*
38 r *վտաք*
39 ABCDEGHMNORUWYβγηλσΓΣΦcdefg-hiknpr *սին* JNWZηλσbgist *ճառագայթք*
40 Q չունի տողը JTVαθag *որոտումնն* r *որոտմունք*
41 NU *վերստին* փխ *վերին* u *փրկութիւնն*
42 a *ծառնութեան* urp. *ծառն* *աւրհնութեան* N *աւրհնութիւն*
43 e *բարունակքն* d *բարւութիւնք*
44 S *զանբաւն* փխ *զընաւն* u *բնաւ*, չիf *ան-լով* ABF$_1$GHSVβΓΣΦ *յամենայնէ* DR *յամենայնէ* urpվ. *յամենայնէն*
45 JLPSWZαφcdps *յարեգականէ* Sλ *այլայ-լել* s *այլայլել* urp. *այլայլեալ* ACDEF$_1$-HΦ *աչից* B *աչից* urp. *աչաց* Γ *աչիցս* η *տկարութեան*
46 Y չիf *ի*, *գշատն* τ *աւէ* h *աւելն* Eikr *սակաւուն*
47 Y չունի տողը N *բաւականաց* ABDF$_1$Gμ-ωΓΣΦ *ամենապեկար* (*ամէնապեկար*) C *ամենապեկար* urp. *ամենապիկար* JLSγa *ամենապիկարս* (*ամէնապիկարս*) R *ապի-կարս* urpվ. *ամենապիկար* Z *ամենապե-կարս* s *ամենապեկարս* urp. *ամենապի-կար* L *կարի* փխ *կարիւ* u *կրիւ* urpվ. *կա-*
48 γ *Թաց* փխ *Թայց* C *թշուառացելում* urp. *թշուառացելոյ* Hδm *թշուառացելումն* VW *թշուառացելումս* Z *թշուառացելոյ* Z *եղ-կելոյ* N *եղկելոյս* փխ *եղկելի* *անձինս*
49 V *ի* *կարգ* a *խառնեալ*
50 V *ձայնից* s *ձայն* urp. *ձայնի* Cσc *րո-ղոք* urp. *և* (σs չիf *և*) *զբողոք* s *բողոք* urp. *և* *բողոք* JKSαγδηθτφω *զբողոք* GHNPUVZns *գուժի* S *գուժին*
51 B *սորին* urp. *սոցին* U *սոսին* փխ *սորին*
52 Mλh *արդարութիւն* Wh *կշիռք* lm *կշիռն* γ *կշիռք* *իւր*

53 L չիf *Վճիռն* ABWΦkr *հաստուցմունք*
54 bru *քննութիւն* LΓ չիf *եւ* K *լոյս*
55 OQWγλbdefhikprtux *յանդիմանութիւնքն* C *լամպարքն*
56 Z տող 56-ի փխ ունի տող 57 և ընդհա-կառակն N *մերկութիւնքն* λ *մերկութիւն*
57 λhr *յայտնութիւն* t *յայտնութիւնքն* β *և* *ամաւթն* urp. *յայտնութիւնն* *և* *ամաւթն* կրկին urpվ. *և* *ամաւթն*
58 θστ *անբիծքն* (*ամբիծքն*) η *վաստակն*
59 O *թիւրեալքն* ABCDEF$_1$HOPQTVZμωΓ-ΣΦcs *պատիժն* a *պատիժն* urp. *պատիժքն*
60 n *կրկին* *աշխար* W *աշխարհ* (h *աշխարհն*) փխ *աշխար* ABDEF$_1$GHVΓΣΦ *եղկելոյս* *կրկին* (Σ *կրկինս*) C *եղկելոյս* *կրկին* urp. *կրկին* *եղկելոյս* s *կրկին* *եղկելոյս* urp. *եղկելոյս* *կրկին* Jαηθμτφbd *եղկելոյս*
61 a *քանզի* urp. *քանզի* *գայ* h *հասեալ է* փխ *հասանէ* β *հասկ* urp. *հասակ* δ *հա-սակ* փխ *հասկ* kr *հասկս* BGHΓΦ *հա-սակին* h *հասկիս* փխ *հասակիս* W *բար-կութեան*
62 KMOUWβηλbcfhklmpr *հունձս* VZδas *հունձն* g *հունձն* urp. *հունձս*
64 Y չունի տողը Meu *բեմքն* a *բեմքն* urp. *բեմն*
65 Σ *սպառնացեալ*
66 L *դատաւորն* փխ *դատաստանն*
67 A B C D E F$_1$ GMNPRZβΓΣΦabefghnpqsx *զաւազանն* b *զազան* փխ *Գաւազան* YZas *խրատու* ABEGHYΣΦ *հարուածն*
68 Σ *սպառազինութիւն*
69 h *ընդրութիւն*
70 Γ *առ* փխ *ընդ*
71 HVωe *դատէ* h *զդատապարտեալսն* LPS-Wl *վերջին* MOVYZηhirs *վերջնումն* r *ա-ւուրն* Y չիf *հատուցմանն* λωΣ *հատուցման*
72 N *նախընըճծա* Y չիf *նախընծայ* h *նախ-ընծայեալ* S *քաղցութեամբ* փխ *քաղցրու-թեամբ*
73 Z չունի տողը Ghi *նուազ* փխ *նուազ* Y *հեծութիւն* *սրտիս*, չիf *վարանական* *եր-կիւղիս* a *վարական* փխ *վարանական* NU-βλΣ *երկեղիս* Sa *երկիւղիս*
74 Zω *ձեռամբ*
75 ADEF$_1$GHQRVΓΣΦ չիf *ի* Cμ *յետին*

urp. *ի* *յետին* b *յետնումն* փխ *յետին* U *տագնապէս* C *առաջինդ* urp. *առաջին* LX *աւրհնութեամբ* (S *աւրհնութեամբք* U *գը-թութեամբ*) փխ *ագնականութեամբ* ABD-EF$_1$GHVημσωΓΣΦ ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրի-նակները ունեն *ագնութեամբ* փխ *ագնա-կանութեամբ*
76 N *մխիթարել* λ չիf *քաւել*
77 h չիf *յամենայնի* MΣ չիf *յաւիտեանս* λ *յամենայն* *արարածոց* փխ *յամենայնի* *յա-ւիտեանս* JKLQSXZαγδηθμτφωΓs *յաւի-տեանս* *յաւիտենից*

ԲԱՆ ԼԹ

Վերնագիր.

K համարակալված *ԽԲ* փխ *ԼԹ* h չունի համարակալում AENPRWZαβλσabghiqtu վերնագիրը կրճատ Tδμωn համառոտագրու-թյամբ Uσbtx *հեծութիւն* LMUVYωΣlr *բան* h *բանն* r չիf *ի* QΦ *սրտէ* V *սրտի*

1 τ *գկերպարան*
2 φ *վնասակարիս* W *թելադրութեան* Σ *թե-լադրութեան* urp. *թելադրութենէն*
3 Y *խմով* N *կորուսել* Wτi *ի* *սպառ*
4 N *այժմուս* *արդ* Y չիf *արդ* λ *և* *այժմուս* JLPSTXδσ *զայժմուս* Y *այժմ* Z *այժմոյս* α *այժմուս* urp. *զայժմուս* e *աժմուս* h *ժամուս* փխ *այժմուս* r *այժմունս*
5 H *տեսութեամբ* փխ *հեծութեամբ* X *թաղ-ծեալ* rs *թաղխծեալ* ABDFGHUVYZΓΣΦ-as չիf *ի* C *յոգի* urp. *ի* *յոգի* X *հոգի* urp. *յոգի* A և այս տողն ունեցող մնա-ցած օրինակները, բացի GNYZγΓΣΦacfh-ps ձեռագրերից, ունեն *յոգի*
6 V *խայտառականաւ* Z *խայտառակաւք* V չիf *հրապարակաւ*
7 ABFHVθτΓΣΦ չիf *ի* CDGη *յեկեղեցիս* urp. *ի* *յեկեղեցիս*
8 V *բարձու* r *բառբառով*
9 r *մատեան* ENTUWZγλbeghlqtu *շնչա-կանս* s *շնչականս* urp. *շնչական* Y *բար-ձեալ* փխ *բարդեալ* ABFGHRVWXθστΓ-ΣΦab չիf *ի* CDη *յինքեան* urp. (D urpվ.) *ի* *յինքեան*
10 L չիf *եւ* *արտաքոյ* U *ձայնս* *և* *վայս*
11 F *տոմարի* urpվ. *տումարի* MRUVWZαβ-δηθστφωΣbrs *տումարի* Xμt *տամարի* Y չիf *տոմարի* ZΣ *տեսլեան* n *տեսղեանն* s *տեսլեան* urp. *տեսլեանն*

12 U *անմահարձանս* W *մահարձան* փխ *ան-մահարձան*
13 C *դռնափակաց* urp. *դռնափակացն* N *դրռ-նափակ* *ամաց* փխ *դռնափակաց* ω *դռնա-փակ* r *դռնափակաց*
14 AGKQUYΓΣΦ *համեստութեամբ* (L *հա-մաստութեամբ* l *համեմութեամբ*) փխ *հա-մեղութեամբ* BCDF *համեստութեամբ* urp. (DF urpվ.) *համեղութեամբ* s *համեղու-թեամբ* urp. *համեստութեամբ*
15 s *ծարաւեաց* urp. *ծարաւաց* U *արբմանց* Σm *արբմամբ*
16 L *հողագործութեան* փխ *հերկագործութեան* t *հերկագործութեանց*
17 σ *սահմանքս* GNYm *լքեալս* Z *լցեալ* փխ *լքեալ* s *լքեալ* urp. *լքեալս* ABDEGHU-WXZβημΓΣΦchrs *հեղեղավարս* (FV *հե-ղեղատավարս* θστ *հեղեղավար*) փխ *հե-ղեղավայրս* C *հեղեղավարս* urp. *հեղեղա-վայրս* γ *հեղեղավայր* JKNPSγp *կնիւնոյ* Y *կնոյնի* փխ *կնիւնոյ*
18 N *տատասկաբեր* μkqrx *անդաստան*
20 r չիf *որ* D *բանսարկուին* *կամաց* urpվ. *պատրանօք* *բանսարկուին* *կամաց* Eωqx *պատրանաւք* (ωqx *պատրանաց*) *բանսար-կուին* *կամաց* Y *բանսարկին* ABFGHΓΣΦ *կամաց* փխ *պատրանաց* C *կամաց* urp. *պատրանաց* s *պատրանաց* urp. *կամաց* Sγ *միշտ* *մշակեալ*
21 Y չունի 21—24 տողերը G *եղընծիւղ* N *եւ-ղընձեղ* a *եղեռնընծիւղ* urp. *եղընծիւղ* MN *փայտ*
22 h *խայտանելի* փխ *Հատանելի* e (ճվկձ) t *ունայնարոյսս* l *ոյնայնարոյս*
23 βk *կրկինամեռ*
25 U *սոյնս*

26 Γ *աւաղակաց* փխ *աւաղականաց* Rbgm *բազմովք* Wl *բազմով* ω *կրկնից*
27 Γ *ամաւթւոյն* G *պահեալ* urp. *պատահեալ* H *հիւրոյս*
28 NOWYγλciklr *կրճատումն* Y *ատամանցն* Γ *ատամաց* Y չիf *եւ անկէտ* e *անհետ* փխ *անկէտ* ϑτ *ալաց* փխ *աչաց* GJαηϑμτφb-dpu *եղկելւոյս*
29 ABDEFGHNVZστΓΣkls *անբուժելի* (Φ *անբուժի*) փխ *անսպուժելի* C *անբուժելի* urp. *անսպուժելի* Rωim *անզբուժելի* Ugqx *անսբուժելի* β *անզպուժելի* b *անսպուժելի* urp. *անզբուժելի* Y չիf *անսպուժելի դառնութեան որդւոյս* l *դառն դառնութեան* β *դառնութիւն*
30 JKLMNQSTXαγδηϑμστφω *ապականու-թիւնն* β *ապականութիւն* urp. *ապականու-թիւնն* Y չիf *Ապականութիւն* աննորոգելի
31 ACμ *կշտամբութիւնն* h *ախտատացեալ*
32 N *տագնապաւ և* H *հերքելոյս* փխ *գերե-լոյս* e *գերելւոյս*
33 Z *թշուառացելւոյս*
34 Wl *խրձունան* h նրձունս Yϑbm *որոմանց* σ *որոմացն* LNSWhl *վտանգելոյս* λ *տագ-նապեցելոյս* փխ *վտանգեցելոյս*
35 DEMZΣhkr *զանբժշկութիւն* s *զանբժշկու-թիւն* urp. *զանբժշկութիւնն* NλΣ *ազդեալ* Zas *ազդեն*
36 a *արդարիեւ* M *երգ*
37 h *զնահար* փխ *ջնարահար* ABDEGX *յա-ծել* F *յածել* urpվ. *յածեալ* ABDEGHU-VσΓΦ *եւ ի* CΣ *և ի* urp. *և* ABDEGUXΓ *կոծել* (A *յածել* և *կոծել* բառերում ե-ից հետո տեղ է թողել ա-երը գրելու համար, բայց չի լրացրել) FΣ *կոծել* urp. *կոծեալ*
38 FGV *հնչեցուցեալս* K *զկսկծեցուցիչս* WYl *կսկծեցուցիչս*
40 LSγ *եթե* (*եթէ*) ABDEFGHVXσΓΣΦ *զփոքր զիպուածն* C *զփոքր դիպուածն* urp. *զդիպուածն փոքր* Y *զդիպուած* BNSΓΦ-iklmrt *անցիցն* C *անցից* urp. *անցիցն* V *սպառնեացն* (h *սպառեացն*) փխ *սպառ-նեացն*
41 Nh *կերպից* փխ *կերպից կերպից* O *աղա-ւականաց*
42 β *կոծողացս* W *քաւելոյ* փխ *կաքաւելոյ* ikr *կաքաւելոց*
43 HVYΓΦ *որչափ* Z *որպիսի* B *ձայն* H *մրրմընչեցուցիչ*
44 ABCDEFGHMOVWλΓΣΦbghlmtu *գա-լըստեան* Rφ *գալստեան* urpվ. *գալստեանն* Nϑ *սպասել* Z *սպառեալ* փխ *սպասեալ* σ *սպասեալ* urp. *սպասե*
45 D այս տողի *[անհան]դերձելի* բառից մինչև բառ ԾԸ ա. 32 ներառյալ չունի
46 Zas *ահաւորութիւնն* ACGHMNOUWYλΓ-ΣΦh *երկնեցից* փխ *կրկնեցից* BFSβ *երկ-նեցից* urp. (F urpվ.) *կրկնեցից* X *կրկնե-ցից* urp. *երկնեցից*
47 Y *աշխար ինձ բազմացուցից*
48 ABEFGHJOQTVYβγσΓΣΦ *թե* (*թէ*) C *թէ* urp. *եթէ*
49 C *յաճախեսցէ* urp. *յաճախէ* ABEFGHO-VΓΣΦ ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած օրինակներն ունեն *յաճա-խէ* Nλl *երկեղ* Sa *երկիղ*
51 Z *հաստուցմունքն* s *հաստուցմունքն* urp. *հաստուցմունք*
52 O *կանխաւ* urp. *կանխեաւ* Γ *կանխեաւ* W *կանխաւն կատարեալ* փխ *կանխաւ նը-կատեալ* AEGHσΓΦ *կանխաւ մատուցից* BCΣ *կանխաւ մատուցից* urp. (Σ urpվ.) *կանխաւ* (Σ *մատուցայ*) FV *կանխաւ մա-տուցի* s *կանխաւ* urp. *կանխաւ մատուցի* A *նկատեալ* urp. *նկատել* BGVΓΣΦ *նը-կատել* Y *նկատեցի* Nf *զնոյնս* փխ *զսոյնս* VZμalsx *զսոյն* ω *ապաշաւեցին* h *ապա-շաւեցից*
53 ABEGHTμφΓΣΦn *եւ մարդասէր* C *և մարդասէր* urp. *մարդասէր*
65 KORWYλσh չունեն տողը p *ամմէն* Σ *ա-մէն* ներեքկնված

ԲԱՆ Խ

Վերնագիր.
K համարակալված *ԽԳ* փխ *Խ* EKNPWZ-βλσabghilmqtx վերնագիրը կրճատ QTαδηωn համառոտագրությամբ NUσbt *հեծութիւն* e

աննոյն փխ *առ նոյն* MPRUVβωΣhlr *բան* Γ չիf *ի* V *սրտի* R *յաստուծոյ*
1 h չիf *բոլորից*
2 L *աղաչանաց* փխ *հառաչանաց*
3 QS *երկիւղէ* NUλ *յերկեղէ* N *տագնագի* Γ *տագնապիտանացն* *ահաւորութիւն* փխ *տագնապի*
4 Jγ *ամենակարող* փխ *կարող* Z *զաւրութիւն* C *զերծեալ* urp. *զերծուցեալ* Zabs *զերծու-ցեալ* b *պատրեաց* փխ *պարտեաց* m *պար-տուց*
5 Y չունի տողը Γ *մեծութեանդ* t *բաւակա-նէս* փխ *բաւական ես*
8 Z *տեսեալ զհանդերձելոցն* Γ *հանդերձելոցն*
9 Y չիf *կանխաւ* Γ *կանխեաւ*
10 Γ *լուսոյն*
11 C *զօրն* urp. *և զօրն* s *և զօրն* Γ *պատ-ժաւորիս* urp. *պատժապարտիս*
12 P *յէից*
13 Z (*խորոց*) *և ոչ* B *գեհք* urp. *գահք* CJ *գեհք* urp. *վիհք* S *վեհք* (Z *գոհք*) փխ *գեհք* s *գոհք* urp. *գեհք* կրկին urp. *վիհք* AGKLOQTXαβδηϑμστφ ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած օրի-նակներն ունեն *վիհք* փխ *գեհք* (*գէհք*) LXγr *վեհից* փխ *վհից*
14 T *բերձութիւնք* (ե-ի վրա կա սրբագրման նշան, բայց չի սրբագրված) η *բերձա-բարձութիւնք* փխ *բարձրութիւնք* t (*լերանց*) *և ոչ* T *անձունք* (ω *անձօնք*) փխ *անձաւք* μ *անձունք* urp. *անձաւք* τ *անձօք*
15 h *կարծրութիւն քարանձանց* փխ *կարծրու-թիւնք արձանաց* Z *վիմաց* փխ *արձանաց* t (*արձանաց*) *և ոչ* s *ծերպ*
16 Z *փափարք* p *փոսոց* t (*փոսից*) *և ոչ* AE *սուրք* փխ *սորք* BC *սուրք* urp. *սորք*
17 Y չիf *Ոչ բաւիղք խորշից* BJ *բաւիղք* urp. *շաւիղք* Wγ *շաւիղք* փխ *բաւիղք* (γ շ-ի վրա կա սրբագրման նշան, բայց չի սըր-բագրված) t (*խորշից*) *և ոչ* tu *իշխեմա-րանք*
18 γ *ծածութիւնք* ru *ծածկութիւն* N *սենեա-կաց* cu *սինեկաց* t (*սենեկաց*) *և ոչ* Y չիf *ոչ եմակք հովտաց* L *եմանք* Φp *է-մակք* h *եմմակք*
19 ABGHJMNOQλμωΓΣΦbehmt *ծածորք* C *ծոծորք* urp. *ծործորք* γ *ծործորք* urp. *ծո-ծորք* Γ *ծործոր* t (*դժուարաց*) *և ոչ* Σ *վե-րաբերութիւնք* urp. *վերադրութիւնք*
20 LS *շնչից* tu (*շնչոց*) *և ոչ* m *ծովու*
21 Γn *սահմանք* փխ *սահանք* PWYbdegk-ntx *որձանաց* (Uf *յարձանաց* Z *արձա-նաց*) փխ *յորձանաց* s *արձանաց* urp. *յորձանաց* tu (*յորձանաց*) *և ոչ* N *եզրաց*
22 tu (*ձայնից*) *և ոչ*
23 Γ *մատեանց* tu (*մատանց*) *և ոչ* Y *ձայնից* urp. *ձեռաց*
24 L *շրթաց* N *ձեռաց* փխ *շրթանց* et (*շըր-թանց*) *և ոչ* A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի αetu ձեռագրերից, չու-նեն *ոչ աղաչանք լեզուաց*
25 ωr *այսօրիկ* eqt *սաստկութեան* N *մա-սանց* urp. *մասանանց* h *մտանց* փխ *մա-սանց*
26 Vbr *Յիսուս Քրիստոս* C *Քրիստոս* urp. *Յիսուս* ΣΦ *Յիսուս* փխ *Քրիստոս* ω *դա-տաւորք դադարք*
27 UΓΦ *դիւրութիւն* s *դիւրութիւն* urp. *դիւ-րութեան* AB չիf *եւ անդորրութեան* C *դիւ-րութեան* urp. *դիւրութեան և անդորրու-թեան* UΓΦ *անդորրութիւն* s *անդորրու-թիւն* urp. *անդորրութեան* e *փրկութեան* urpվ. *և ազատութեան փրկութեան* NU *փրկութիւն* s *փրկուկութիւն* urp. *փրկու-թեան* α *փրկութեան* urp. *փրկութեան և ազատութեան* t *փրկութեան և ազատութեան* V *անմեղ* փխ *ամենամեղս* Γ *ամենայն մեղս* փխ *ամենամեղս* C *ամենամեղս հոգ-ւոյ* urp. *ամենամեղ հոգւոյս* N *հոգւոց* V-Zϑτ *հոգւոյս* s *հոգւոյս* urp. *հոգւոյ*
28 VZaikr *հայեաց* s *հայեաց* urp. *նայեաց* ABFGTUVZηϑστΓas չիf *ի* C *յանզերծ* urp. *ի յանզերծ* V *անզերծ* Uf *վտանգիս* SX *շրջագայութիւն* փխ *շրջադրութիւն*
29 ABCEFGVΣΦ *ամենեսին* Ma *ամենիսեան* Γ *ամենեսեայն*
30 B *կենսազեն* FVτ *կենսազէն* S *կեանսա-զէն* urp. *կենսազէն* ks *կենազէն* urp. *կեն-սազէն* GVZγgmn *խաչիւ* s *խաչիւ* urp. *խաչիւ* M *զցանկս* փխ *զցանցս* λ *զցանձս* Γ *վարմից*
31 p չունի տողը Γ *կայից* urp. *կայիս*

32 ABGHUWϑστΣΦ չիք ի C յանդորր ստբ. ի յանդորր NU յանդոյրր H սասանեցեալ λ սասանեալս L թե (Z դիւր) փխ թիւր s թիւր սրբ. դիւր V ընթերցողիս փխ ընթացողիս

33 CJ ջերմնական սրբ. ջերմական Rβγac-hiklr ջերմական Y չիք ջերմական H տոչորման սրբ. տոչորմն h տոջորումն W մղձկեալս

34 U չարաչնարութիւնս V չարաչնարութեանն λ չարաչնարութեան r չար չնարութեանս

35 A B E F GHVΣΦ զյուսահատութիւն փխ զյուսահատ C զյուսահատութիւն սրբ. զյուսահատ UWZλbgm անձկութիւն e հոգւոյ HUVWλΣbmr մթութեան O մթութեանն tu մթութիւնս N չարիս Y չիք չարի կենակցիս β կենակցի r կենդանակցիս փխ կենակցիս

36 W զթխամած փխ զծխամած L թանձրութեան Y մեղաց e մեղացն Y չիք երեւոյթ Ym մտելոյն ϑτ չիք ի

37 Y չունի տողը S զազիր L թխատի կպրիցս փխ թխատիպ կրիցս PX կրից Zastu ապականութեան h ապականութեանն

38 ikr չիք փառաց h փառաց մեծութեան փառաց Nr անուն

39 h չիք եւ ABOΓΦ չիք ի^{2} B կերպարան սրբ. և կերպարան CΣr կերպարան սրբ. (Σ սրբվ.) ի կերպարան u կերպար փխ կերպարան O չիք կերպարան ... մտացս Z մտացս տեսութեան MY հողեղինի βσ հողեղենիս

40 γ յարմարեա փխ Յարմար J յերիրմամբ Vω երիւրմամբ a չունի այս տողի [յարդարե]ալ բառից մինչև բան ԽԳ տ. 40-ի ամբոխեալ բառը ներառյալ W բերեն կատարումն փխ նկատումն k նկարումն փխ նկատումն ABFGHγστΣΦ նշոյլազարդ նշոյլազարդ ERTαβφΓbdfgikmnpqrstux նշուլազարդ JMOPQVZδηϑμe նշուլազարդ Nc նշաւլազարդ ω զնշուլազարդ Γ մաքրութեան Zs զմռայլ h ըզմռեալս ik զմռեալս u մեղաւորի

41 L չիք երկնաւոր LSXr լուսովդ VZs քով B ծածեալ փխ ծածկեալ δ ծածկեա

43 N ոգւոյդ V հոգւոյն ikr հոգոյն l հոգոյս KWhl չիք յաւիտենից

44 KUλ չունեն տողը p ամմէն B ամէն կըրկընված

ԲԱՆ ԽԱ

Վերնագիր.

N ԽԱ բանի փխ ունի ԽԲ և ընդհակառակը՝ առանց համարակալման K համարակալված ԽԴ (δ ԽԲ) փխ ԽԱ o վերնագրից առաջ չունի Բան նշում ABEKNPRWZαβλσΓbgim-oqtux վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր O Նորին Գրիգորի ի խորոց սրտից խաւսք ընդ աստուծոյ փխ վերնագրի QTδηωns համառոտագրությամբ NUbt հեծութիւն LUVYβωΣhlr բան γ չիք բանի r չիք ի V սրտի

1 AΦ չիք կենդանւոյ BCFHΣ աստուծոյ սրբ. (FHΣ սրբվ.) աստուծոյ կենդանւոյ (Σ կենդանոյ) NORSWXYγδλσωefghikl-mort կենդանոյ Γ կենդանոյն H աւրհնեալ սրբվ. և աւրհնեալդ VΓωΣhr աւրհնեալդ e աւրհնեալ սրբվ. աւրհնեալդ

2 NPSVWγλfhptx անքննին

3 W չիք առ

4 h անստու փխ անստուեր HJKNRTαγδφ-dfgnostu նշուղից OQVYZβηϑμσωhx նշուլից i նշոլից AGM ողորմութեանն C ողորմութեանն սրբ. ողորմութեան r ողորմութիւն ωt փառացդ

5 Γ յուսահատ դեւք N ջնջեցին μ ջնջեացին NY յանցմունք փխ յանցանք

6 N խղեացին, խորտակեացին X շխթայք

7 r կենդանածին փխ Կենդանածնին β մահացեալքն ABFΣΦ վէրք (TZm հարուածեալք b հարուածելք) փխ հարուածք C s վէրք սրբ. հարուածք H հանարուածք հարուածեալք սրբ. հարուածք

8 AΣΦ մահացեալք (F հարուածք) փխ վէրք B մահացեալք սրբ. հարուածք C մահացեալք սրբ. վէրք Y չիք բառնին ապականութիւնք L պակասութիւնք փխ ապականութիւնք N ապականութիւնք արձակին կապանք

9 Y չիք Տեղի տան տխրութիւնք ϑμτω նըհանջին σ նահանջին սրբ. նհանջին φ նհանջին սրբ. նահանջին h նախանջին

10 Y չիք Փախնու խաւարն Γ փախնոյ W մերժի փխ մեկնի

11 WY չիք Մերժի մառախուղն r մռալն

12 Y չիք Սպառի աղջամուղջն ABEFΓΦ մութնն C մութնն սրբ. մութն

13 Cx թագաւորեացէ SVZ ամենակալ (U ամենակարող r ամենակատար) փխ ամենակար s ամենակալ սրբ. ամենակար Z քաւիչ HΦh յամենայնի o չիք ամենայնի

15 λ կորուսանեն C ոգիս սրբ. զոգիս MW-Zrtu հոգիս

16 EΣx չարիսն սրբվ. (x սրբ.) չարիսն իմ A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի HVωq ձեռագրերից, չունեն իմ (μ տեղ է թողել իմ գրելու համար, բայց չի լրացրել) Zhs ողորմութեամբ (h ողորմութեամբդ) քոյ (s քով) Σ ողորմութեամբդ սրբվ. ողորմութեամբդ քո

17 W չիք ես h ի յերկնի Q յերկրի փխ յերկնի U յերկնիս V երկնի Y չիք եւ երկրի անղնին FNhr ի յերկրի s յերկրի սրբ. ի յերկրի L յերկնի փխ յերկրի Ql յերկինս փխ յերկրի V երկրի

18 Y չունի տողը r տարագոյից փխ տարր գոյի Vhx գոյից Σ գոյի սրբվ. գոյից u գոյս FGVWλΓΣΦbeiklx յեղր JMQSβδη-στωs յեղերս r յերզր

19 r չիք Սկիզբն ամենայնի Y չիք եւ յամենայնի ամենայն լրմամբ H ամենայնի փխ յամենայնի r չիք յամենայնի Wh և յամենայնի և L յամենայն ամենայնտ փխ յամենայնի ամենայն V օրհնեալդ

20 Σ չիք եւ^{2} YZ (եւ) ընդ հոգւոյդ (Z հոգւոյդ) l հոգովդ r հոգոյ tu սուրբ հոգւոյդ NV վայել է փառք x փառք սրբ. վայել է NQY յաւիտեանս յաւիտենից σ Հոգւոյդ բառից հետո ունի կրճատման նշան և շարունակությունը չի գրել

21 KZβλs չունեն տողը (β նախորդ տողի վերջում ունի կրճատման նշան) p ամմէն

ԲԱՆ ԽԲ

Վերնագիր.

o չունի Բան նշում K համարակալված ԽԵ փխ ԽԲ ABEKNOPRTWβλσbghmotx վերնագիրը կրճատ HQδηn համառոտագրությամբ M վերնագրի փխ կետեր i Նորին Գրիգորի խաւսք ընդ աստուծոյ փխ վերնագրի γ յաւելուած AB-NUσbot հեծութիւն ω Գրիգորի փխ հակողի HLPUVYβωΣlqr բան r չիք ի V սրտի Φ սրտէ

1 U զթութեանց tu և փրկութեան N չիք եւ

2 tu և քաւութեան և r չիք Քաւութեան tu նորոգութեան և իմաստութեան h առողջութեանն

3 N լուսաւորութեանն h կենդանութեանն τ անմահութեանն

4 ϑ զիս տէր սրբ. զիս L գաս S գայցես սրբ. գաս ABCEFGJβγτΣΦtu արքայութեամբդ l արքայութեան VWZYs քով

6 U և ամենակար փխ ամենակատար λ և ամենակատար

7 r մահ սրբ. հեծութիւն M հեծութիւնս δ հեծութեան L յամենայնն (Z ամենայն) փխ համայն S համայնն s ամենայն սրբ. համայն JFK նեղելոց փխ եղելոց MNYβ եղելոցս s եղելոց սրբ. նեղելոց

8 μc խաչելոյն h խաչեցելոյն H առ փխ ընդ^{2} U և ես պաղատիմ s պաղատիմ սրբ. և ես պաղատեմ

10 V կախեցեալ μ կանխեալ սրբ. կախեալ V բեեռեցեալ

11 Y և ոչ անարգեալ յանուն մեծիդ Z կոփեալ փխ կոփեալ

12 Y չունի տողը hr նշկախեալ

14 MUYϑτr արքայութեան NY չիք արդարոց h արդարութեան փխ արդարոց γp մասինն

15 U անձկացեալ փխ Անձկալեաց N չիք լուսոյ

16 O իրաւամբ NUY երդմնականաւն Γ երդըմնակալաւ փխ Երդմնականաւ C ամենեին

սրբ. ամենայնիւ կրկին սրբ. ամենին Nh ամենիւ U մենին (Wg ամենևին ηθτω ամենայնին ikr ամենայնիւ) փխ Ամէն-ին δ ամենին սրբ. ամենայնիւ μ ամենայնիւ սրբ. ամենին

17 Y ուխտեալ սրբ. ազդեալ LS զանփոփոխելի փխ զանփոփոխութիւն U զանփոփոխութեան Y բարեաց Uτer տուեցելոց p տուեցելոցն Y տվելոցն A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JKLQSVXZαγδηθλμσφωiks ձեռագրերից, ունեն տուելոցն

18 n փառաւորեցեք V յոյսն U փրկութիւն h փրկութեանն Wθx ի սպառ

20 FKMft ընկալ g ընգալեալ սրբ. ընգալ s ընկալեալ սրբ. ընկալ KLSUασφ սովին փխ նովին μ սովին սրբ. նովին Zθστx հաւատով s հաւատով սրբ. հաւատովք

21 G կործանմանէս սրբ. գլորմանէս

22 HUWYΣΦ հիւանդութեանց Z հիւանդութենէ UZ ախտիցս

23 Y ի յեղերաց ACEFGLMNOSTVYδτΓΣΦn մահու BW մահու սրբ. մահուս e և դարձո Z չիք զիս e կենդանութիւն բառից մինչև բան ԽԳ տ. 17-ի քեզ բառը ներառյալ ուշ գրչությամբ NUγΓe_2n կենդանութեան

24 L եմ ես և Zh չիք եւ Se_2 կեցո զիս

25 N անձանց ABEFGVωΓΦ ընձեռեա (Σ ընդձեռեայ) փխ ընծայեցո C ընձեռեա սրբ. ընծայեցո Z ընծայեցո յիս s ընծայեցոյ յիս սրբ. ընձեռեա

27 V անսպաս փխ անսպառ RWblopt շնորհք U լոյս փխ շնորհ

28 V ամենզօր

29 r փրկեացայց

30 Y չիք միայն, գթութեամբ քո

32 W գթիւ C չարեացն սրբ. չարեացս S չարեաց γ անդստին իսկ r համարձակեցայց

33 Uθμστ անդէն (o անդրէն) փխ արդէն Le_2 իսկ ի քեզ Z ի քեզ կրկնված p պատսպարեցայց փխ պատուաստեցայց

34 A քեզ սրբ. ի քեզ u փառաւորեցեալդ

35 Uλσ չունեն տողը p ամմէն

ԲԱՆ ԽԳ

Վերնագիր.

ɔ չունի բան ԽԳ—ՄԵ K համարակալված ԽՁ փխ ԽԳ ABEKNPRWYZβλσbgitx վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր O Նորին Գրիգորի ի խորոց սրտից խաւսք ընդ աստուծոյ փխ վերնագրի QTδηωn համառոտագրությամբ NUσbt հեծութիւն LNPUVYβΣ$e_2$hlqr բան r չիք ի V սրտի ZΦ սրտէ

1 UZγ կրթականութեամբ Wηl կրթութեան փխ կրթականութեան Y կրթականութիւն V հնարաւորութեամբ

2 ht ախտականաց փխ անախտականաց

3 θ թագաւոր սրբ. թագաւոր զաւրաւոր e_2 երկնաւոր զաւրաւոր

4 p ամենիցուն β իմալեաց Y տեսականացն

5 Y չունի տող 5—7 ABCEFGHMOQRUVWZaδθστΓΣΦlt չիք ի η յիս սրբ. ի յիս

6 FKMR$e_2$ikqtx յասելոյն JL յաւսելոյն փխ ասելոյն β ասէլոյն սրբ. յաւսելոյն δ յաւսելոյն սրբ. ասելոյն Σ ասելոյն սրբվ. յօսելոյ h ասելւոյն

7 Z չիք որ S դաշամք h դաշամբդ U բանիւ Nh միութիւն Zs միաւորութեան փխ միութեան

8 Y չիք Լուսաւորեցայց, դու տէր կրկին ողջացոյ զիս փխ կրկին ողջացեալ V ողջացայց G շնչով սրբ. հոգւով

9 Y չունի տողը Vω ամենայնի h չիք կարող A անվանելի սրբ. անուանելի QU անուանելի փխ անվանելի L անվանել

10 Wη ապեղանաց

11 N չիք Առ Y չիք պատանաց g պատանեաց սրբ. պատանաց

12 r 12—14 տողերն ունի խառնված՝ ոչ ժամանակի /12/ ոչ փոփոխս մատուցանելոյ /14/ ոչ միջնորդի /12/ ոչ աւուրց երկարաձգութեան /13/

13 H երկարաձգութեանց Q երկայնաձգութեան

14 Y փոխս փխ փոփոխս α փոխս սրբ. փոփոխս h փոփոխ

15 ikr հարման փխ խարման N սրագործութիւն

16 S երկրորդ աւուրս փխ երկրաւորս V երկրաւորիս Y երկրաւոր G դեղատըուութեան HLNPSWZβγδλσΓcfgik դեղատուութեան Jh դեղատուութեանն Ym դեղատվութեան τ դեղատըուութեան սրբվ. դեղատուութեան e_2 դեղատուութեան սրբ. դեղատվութեան

17 NY որ h վրիպութեանն

18 e_2 ամենասղալ N տարեկուսութիւն

19 FV արարիչդ L արարիչ e մարմոց

20 U լուսաւոր փխ լուսաւորեալ

21 N ամեն փխ ամենայն

24 FPβΓc համայն Y ամենայն ինչ փխ Համայնն

25 Y չունի տողը

26 ABHJKLMPQαηλφωΦdp խոստումնն

27 V կամիլն

28 ef աւետարանն

30 Wλblm շնորհք

32 Y չունի տողը T կանովնաւ Zs կանոնիւ h կանոնով

33 H արգելեալ ես Y չիք ընդ նուազութեամբ

34 Y չիք Ոչ խոնարհեալ

35 Y չունի տողը N փոքրկութիւն

36 FYx փակեալ փխ չափեալ U չափեցեալ s չափեալ սրբ. փակեալ UY չիք ես r ըստ փխ ընդ

37 L բարկութենէ սրբ. բարութենէ

38 U այլայլել h այլայլ փխ այլայլեալ ct չիք ինչ

39 Y չունի տողը O սղալեալ N ստութենէ փխ խստութենէ

41 ABFGHNUZΓΦs դղորդեալ CΣ դղորդեալ սրբ. դղրդեալ

42 A փոխեալ սրբ. փոփոխեալ Y պակասեալ փխ փոփոխեալ

43 K չունի տողը Y չունի 43—44 տողերը N պակասել Wγ բարութենէ փխ բարձրութենէ

47 W չիք Եւ

48 N չիք Եւ՝ Y չիք եւ երկրպագութիւն M երկրպագութիւնն r երկիրպագութիւն σω չիք յաւիտեանս Qβ յաւիտեանս յաւիտենից

49 AGLσ չունեն տողը

ԲԱՆ ԽԴ

Վերնագիր.

K համարակալված ԽԷ փխ ԽԴ ABEKPRWZβλσabgimqtx վերնագիրը կրճատ M վերնագիրը փխ կետեր O Նորին Գրիգորի ի խորոց սրտից խաւսք ընդ աստուծոյ փխ վերնագրի QTδμωn համառոտագրությամբ NUσbt հեծութիւն V չիք աղերս HLNUVYΣhlr բան r չիք ի V սրտի Φ սրտէ

1 V Աստուած բառը թողել է բացնագրով լըրացնելու, բայց չի լրացրել Zr չունեն Աստուած e Յիսուս փխ Աստուած Z զանահման

2 u արարչիդ ABFVYλΣΦ բնաւ U բնաւից CΓ բնաւ սրբ. բնաւին ABEFGOUVYΓΣΦbgm եղելոցս C եղելոցս սրբ. եղելոց N եղեալոց μ եղելոց սրբ. եղելոցս

3 ABEF չիք ի C խաւարի սրբ. ի խաւարի H չիք սրտից β սրտիս

4 U լրումն bm լրութեամբ փխ լրմամբ RW առաքչին U արարչիդ փխ առաքչիդ σ առաքիչիդ U իսկութիւն

5 JN մերայնուվս Pa մերայնովքս Y մերովս (x միայնովս) փխ Մերայնովս ALOPQTU քոյինսդ BCG քոյինսդ սրբ. զքոյինսդ W զքոյին Zs զքոյինդ Z ծանուցաւղ Jγ հրաշափառապէս փխ հրաշապէս

6 P երկնաւոր աւրհնեալ N աւրհնեալ աւրհնեալ

7 ABCFGHLMSVZωbmqstu առաքեաց μ առաքեաց սրբ. առաքեացդ

8 BCαδ ում սրբ. որում FHJMNPSVWZλΦabdefgikpqstux որում փխ ում

9 Z վասն մերոյ փրկութեան փխ փրկութեան իմոյ LS ի փրկութեան N իմոյ փրկութեան տարագրել BHNOUWXYβγλωΓΦ գերոյ C գերւոյ սրբ. գերւոյս ETcdipqx գերւոյս FGVZabefghklmrtu գերոյս P գերոյ սրբ. գերւոյս RδΣ գերոյ սրբ. (Σ սրբվ.) գերոյս

10 η մինչ զի փխ Մինչև V մատանց փխ մատնեաց
11 x չիք ի վեր N զվիշտ
12 MO զտնտեսութեան R զտնտեսութեան ուղղվ. զտնտեսութեանն U զտնտեսութիւն W զտնտեսութիւնն β զտնաւրէնութեանն փխ Զտնտեսութեանն Aσ աւարտեալ ուղղ. աւարտել BCEFGHJNRUVWYZβδηλωΓΣbdefgiklmnrst աւարտեալ a աւարտել ուղղ. աւարտեալ Y զխորհուրդ Za խորհուրդս s խորհուրդս ուղղ. խորհուրդ
13 r պարտեցելումն զմահու NZ ճաշակեալ cefhpx ճաշակելով MUY զբաժակ h զբաժակն
14 Z մարդկութեամբն h մարդկութեամբս ΓΦ չիք և
15 δ հոգիս ուղղ. հոգին s հոգիդ ուղղ. հոգիդ քո
16 N եութիւն, ծնիցելոյդ γhr ծնեցելոյդ
17 AC երրորդութիւնն V անորիշելի ikr չիք անորոշելի հատուածոց ABCEFHΓΣΦx հատուածով K հաստուածոց փխ հատուածոց s հատուածոց ուղղ. հատուածով
18 ikr չունեն 18—20 տողերը
19 h համայնն W չիք բոլորից խաղաղարար A խաղար ուղղվ. խաղաղարար NS խաղաղար
20 JKZ ամենայնից փխ ամենից β ամենից ուղղ. ամենայնից
21 γg անքննակութեամբ փխ Անքակութեամբ A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի JKLOQSTXYαγδηθμστφω ձեռագրերից, չունեն և H պնդութեամբ փխ բնութեամբ
22 β էթէ (այս տարընթերցվածն այսուհետև չենք նշում) t հայրն քո Y չիք երկնաւոր ... յէութենէն C մինն ուղղ. մին M մի A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի GHJKPRTWβγδηθλμτφωΓabdlm ձեռագրերից, ունեն մինն θτeh յէութենէ
23 Y չիք մատոյց
24 Y չունի տողը W զմիական փխ Զմիայնակ Z զմիայնակդ H ծնոնդն Z ծնունդ J անքնին G ծոցոյն ուղղ. ծոցոյ
25 H յանխայեալ N անխաել Y խնայեաց փխ անխայեալ β անանխայեալ U և ի համապատիւդ Y չիք ի համապատիւդ և
26 ABEFHΓΣΦ մատոյց և նուիրեաց s նուիրեաց ուղղ. մատոյց և նուիրեաց Y չիք մահու W չարչարանացն փխ չարչարողացըն Y չիք զինու
27 b մարգարէին փխ մարգարէութեանն r մարգարէութեան
28 U զարթուլ γ սիրոյն փխ սրոյն ω սրոյ β հովին փխ հովուին
29 LS հարկանել s հարկանել ուղղ. հարկանիլ Y չիք նոյն ինքն U քահանայապետին (i հովուապետին) փխ հաւատապետին
30 Nh չունեն տողը H ցրուիլն K ցրուել JZcs ոչխարաց
31 γ աւրինակ U սուրբ նախադրին փխ սուրբ նախագրին
32 x արեանն
34 u արբահամեայն պագարագին
35 W զի զփրկութիւն γ թշուառացեցոյս
36 G նկարագրեցեր
38 EZmx և ոչ Σ ի յաստուածուստ V աստուածուստ FJTZαγδηθμστφωs հնարաւորութեանց փխ հնարատրութեանց β հընարատրութեանց ուղղ. հնարաւորութեանց
39 GZμ քում GNOTVWYZβabcdefhiknpqrtux ինքնագործան λ ինքնակործան փխ ինքնագործ s ինքնագործան ուղղ. ինքնագործ KL խակամիտութեանց P անահակամիտութեանց σ խակամտութեանց փխ հակամիտութեանց α հակամիտութեանց ուղղ. խակամիտութեանց θ հակամտութեանց ուղղ. խակամտութեանց τ խակամիտութեանց ուղղ. հակամիտութեանց s հակամիտութեանց ուղղ. հակամըտութեանց A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JSUZγλcefhikrt ձեռագրերից, ունեն հակամտութեանց
40 h ընդէր իսկ P խոովես զիս
41 Eτa սատանականաւ Y սատանայական
42 BLS առ աստուած փխ յաստուած W խոստովաննեա փխ խոստովան լեր
43 V այլոյ ուղղ. այլ E մարգարէի ուղղ. մարգարէից P մարգարեէ Sp մարգարէ PSβdegikpx ի կենսախրախոյսն (Sp կենսաախրախոյսն) K կենսախրախոյս W կենսաախախոյսն bf կենսաախրախոյսն

44 ikr յեղանակն N խնամարկելով
45 h սահման N կշռութիւն C հրեշտակաց ուղղ. մտաց հրեշտակաց A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի JKLQSTXZαγδηθμστφω ձեռագրերից, չունեն մտաց Zs հրեշտակականաց a հրշտակաց Y չիք հրեշտակաց և երկրականաց
46 KLSXZαδθσφs թե (թէ) β էթէ ուղղ. թէ A բիւս փխ բիւրս L բեւր SWX բիւր U երկնեացի փխ կրկնեացի
47 λ քանզի և N անբովանկելոյն փխ անբովանդակելոյն SVd անբովանդակելւոյն U անբաւընդակելւոյն Wabeglm անբաւանդակելոյն Z անճառելոյն փխ անբովանդակելոյն s անճառելոյն ուղղ. անբովանդակելոյն Wl չիք և NU բարեբարեալն
48 Nc զոմն փխ զի ոմն r չիք աւրհնեալ զոմն d և զոմն Γ ոմն փխ զոմն N բարեբանեալ փխ աւրհնաբանեալ r աւրհնեալբանեալ
49 Vik համագոյութենէ
50 Γ հաճութիւնն P չիք կամաց
51 ABCEFGHVZΓΣΦ չիք ի U հաւանութեան
52 N բաղձանաւքն
53 HJKMNPQSTVZαβθτφΓΣΦabgmnps համաբարւոյ γ միակ կամութեանն փխ միակամութեանն h միակամութեան Nt ցուցակաւ
54 N չիք Առ ի B գործել փխ ներգործել NU ներգործեալ s ներգործել ուղղ. ներգործեալ
55 ABEFGVΓΣΦdqtux հոգի Cφ հոգի ուղղ. հոգին M հոգւոյն α հոգին ուղղ. հոգի FGPRUXYδλωcghiklmr կենդանոյն H ի փխ և αβφ և ուղղ. ի Z բանին
56 A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի HJKLQSγηθσφω ձեռագրերից, ունեն պայծառութիւն H փառաց A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի HJKLOPQRSXγδηθφωh ձեռագրերից, ունեն կերպարան b էութիւնն h էութեան
57 γ կեանս SX փոյթն N ողորմածութիւնն (U ողջութեանն) փխ ողորմութիւնն OW ողորմութիւնսն λhr ողորմութիւն l ողորմութիւնս L սթափի W թափ փխ սթափ
58 EMNλx ձեռնկալութիւն U ձեռնկալութեանն Qhr փրկութիւն H կազմն
59 e չիք Առ MΓ առատութիւն h առօտութիւնն MΣ յաճախութիւն X յաչախութիւնն
60 MΣ անբաւութիւն V ամբութիւնն փխ անբաւութիւնն MΣ աննուազութիւնն NY նուազութիւնն (Γ նուաղութիւնն) փխ աննուազութիւն
61 MΣ երկայնմտութիւն V չիք առ անհասութիւնն MΣ անհասութիւն r անհասատութիւնն փխ անհասութիւնն
62 NZ երրորդութիւնն ABFGLVΓΣΦ չիք ի C յանձանց ուղղ. ի յանձանց β յանձն S յաւիտեան
63 MQSσΓeh չունեն տողը

ԲԱՆ ԽԵ

Վերնագիր.

K համարակալված ԽԸ փխ ԽԵ EKNPRWZβλσabgilqrtux վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր QTδμωn համառոտագրությամբ r յաւերւած փխ յաւելուած NUσbt հեծութիւն LNUVYβωΣhlr բան r խորոցից փխ ի խորոց սրտից V սրտի N ընդ աստուծոյ և պաղատանք ամենամեղ անձին

1 UY յայս փխ յոյս u չիք ի
2 Y զօտեաւ LNZabs հաւատոյ Σ հաւատոց ուղղ. հաւատոյ B զիրիկամանցդ HNU զերիկամացդ L զերիկամանացդ h զերիկամանցդ s երրակի ուղղ. երկակի H երկակի ուղղվ. երկակի մասունս
3 H զկրկնակապղտոր W զկրկնակի պղտոր g զերկնապղտոր փխ Զկրկնապղտոր t և զցանկականիդ H չիք զցանկականիդ
4 s բնաւին ուղղ. բարեբարին γ իբր λ զգործոցդ
5 QTθτeg զխորհրդոց
6 Uλ զանտեսից BEHJNTαθλστΣΦdefknpru իբր FNSZβηhs զյայտնելոց V զյայտնեցելոցն W զայտնելոց
7 Z զարտից N ծածութից l ծածկութեանց

LSUWXYβγl իբրև RZs իբրև սրբ. իբր
8 C զակնարկութեանց սրբ. զակնարկութեանցն R զակնարկութեանց սրբվ. զակնարկութեանցդ JKLNQSTXγδηθμστω զակնարկութեանցն A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի cefhiknpqrtux ձեռագրերից, ունեն զակնարկութեանց LSUXYZγs իբրև W մեղաց փխ մեղանաց
9 L զաղդելն N զաղդեալ SX զաղդեալն N շրթանցնդ VWYZλgls շրթանց Ta իբր s իբրև սրբ. իբր ABEFGΓΣΦ չարաց C չարի սրբ. չարեաց HV չարեաց N չարին b չարի սրբվ. չարաց
10 LNPSUWXYZγω իբրև s իբրև սրբ. իբր Zr զպատուիրանացն S զանցողաց փխ վազողաց X զանցողաց սրբ. վազողաց kr վազելոց
11 ABEMTVYλ ձեռաց C զձեռաց սրբ. զձեռացդ KOXηcl ձեռացդ AF աղդումն փխ ձգումն BC աղդումն սրբ. ձգումն H չիք առ ցասումն VZγ իբրև α իբր սրբ. իբրև Zs գործողաց
12 Vr զծիծաղիլն ΓΣΦ բանիւ փխ բնաւին WZ իբրև H շնորհին
13 Y չունի տողը Jγ զերդմնականսն N որպէս փխ որ Zs (որ) եթէ R հանդէպ ϑ դէպս սրբ. հանդէպս φ դէպս փխ հանդէպս s հանդէպս սրբ. անդէպս և FZ հանդէպս և r չիք թէ ի տարադէպս β տարադէտս փխ տարադէպս U զգործակցութեանց h զգործակցութիւնն
14 λ զամբարտաւանութիւն JKQTYγηϑσφ իբրև x զհինն N նախատեղծին Z նախնի փխ նախաստեղծին s նախնի սրբ. նախաստեղծին LSXZ բարձրութեանն s բարձրութեանն սրբ. բարձրութեան
15 Uγ նեղութիւն ABCEFGHMNOPUZβλμΓΣΦikrs իբր n իբր սրբ. իբրև Z զթերութիւնն L հաւատոյ
16 Y չունի տողը MλΓ զմեղկութիւն Hβ իբր h զպարտաւորութիւն փխ զպարտութիւն HV զաւրավարին փխ զաւրաւորին Nh պնդութիւն Z պնդութեանն
17 H զորտունջս V զորտունջ Z զորտունջսն ikr վտանգն a զուրացութիւն սրբ. զուրացութիւն ուխտին Wbikr տէր
18 ABEMUYλΓ զապարասանութիւն C զապարասանութիւն սրբ. զապարասանութիւնն G զթուռն C անզթութեան սրբ. անզթութեանն KLNQTWZαβγδηλμφωbdeglmpqstux անզթութեանն
19 Un զամբարհաւաճութեանն λhmr զամբարհաւաճութիւն MW վեհս Ue վիհսն փխ վեհսն C զոռոզութիւն սրբ. զոռոզութեան N զոռոզութեանն Ot զոռոզութիւնն ABEFGHUYZΓΣΦns ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները ունեն զոռոզութիւն
20 Mλ զհպարտութիւն J կամաւոր (αμ զկամաւոր) փխ զկամակոր β զկամակոր սրբ. զկամաւոր V չիք հարազատ
21 H կամակորացն (U ակամաւորացն) փխ կամաւորացն U զեկամտիցն ընդ բնաւորականացն (տող 22) փխ զբռնացելոցն ընդ հաւանականացն H զբռնադատելոցն փխ զբռնացելոցն Y հաւանականանացն
22 U զբռնացելոցն ընդ հաւանականացն (տող 21) փխ Զեկամտիցն ընդ բնաւորականացն H չիք ընդ h բանաւորականացն փխ բնաւորականացն NZδcfhp զանաւրէնութիւնն s զանօրէնութիւնն սրբ. զանօրէնութիւնսն Y չիք զանաւրէնութիւնսն ընդ ապաստամբութեանն ABCHZηθμστωΓΣΦhalqs անաստուածութեանն (NQ աստուածպաշտութեանն W աստուածութեանն x ապանաստուածութեանն) փխ ապաստուածութեանն JL ապաստուածութեանցն R աստուածութեանն սրբ. ապաստուածութեանն T ապաստուածութեանն սրբ. անաստուածութեանն r ապաստուածութեան
23 OYh զփոքունս Y չիք ընդ սաստկագունիցն g և նուաղունսն Z զնուաղունս
24 τ զանճառելեացն փխ Զանճառիցն LS իբրև N զբաւղին փխ զխողին
25 FV զանգրեցելոց Jγ զանգրելեաց L զանգելոցն փխ Զանգրելոց SYZ զանգրելոցն O զանգրելոց սրբ. զանգրեցելոց s զանգրելոցն սրբ. զանգրեցելոց h չիք Զանգրելոց ... տեսողին Y չիք վնասուցն Zx վընասուց s վնասուց սրբ. վնասուցն ABEFGημωΓΣΦh զնկարագրելոց (H նկագրելոց Jγg զնկատելոց Zs զնկարագրելոցն) փխ զնկարելոց C զնկարագրելոց սրբ. զնկարելոց M զնկարելոցն V չիք ի Y չիք ի յարձան մագնեստիս վիմի B մագնեստիս (ս-ի համար տեղ է թողել, բայց չի գրել) J մանգնեստիս S մագնեստնիս r մանգեստիս Z վիմին
26 m զթերևագունից Z անխտիր փխ առ խտիր s անխտիր սրբ. առ խտիր λ խտիր սրբ. ի խտիր μ ի խտիր SYγ մտացն Y իբրև ABCEFGSVXZϑ ծանրութեան
27 VZημωs չափու h չափոյն U ծածկելոց β ծածկեցելոցն h ծածկեցելոյ Y իբրև ABNΣΦ զճժղով M զճժղիւ V զճշղիւ Z սատեր r ոսկի փխ սակի
28 h չիք ի ZΓ բերանոյ J կիտի A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի KLNPTUVZαβϑηϑλμστφωagls ձեռագրերից, ունեն կէտին (կետին) ik կորունի x կորիւն ի N չորեքդրամեանն Uϑσ կշռութեամբ
29 HS զանընդականացն փխ Զանդնդականացն U գործ V չիք ի HP ժամանելոյ
31 h չիք Վերստին ... հեծութեամբ LPαβef պատմեալ s պատմել սրբ. պատմեալ LXαδ զշէոցն Zt զեղելոցն s զեղելոցն սրբ. զեղելոց
32 UVWηΣbglpt ընծայել c ընծայեա N իբր զպարտութիւն h զպարարտութիւն փխ զպարարտութիւն V վանեցելոյ Y չիք վանեցեալ Zs վանեցեալդ անձին
33 Jγ փոխարէն ի փոխատուէն Γ զթողութիւն Zs պարտեաց x մեղանաց մեղաւորին CGα մեղաւորին սրբ. մեղանաց ERVWYλabcdefikmpqrtu մեղանաց (MNZhs մեղանացն P մեղաց) փխ մեղաւորին Σ մեղաւորին սրբ. մեղացդ
34 γ տէր
35 V ամենապատիւ փխ ամենապատիկ L ներբողիւ և AEFGUZλs կրկնել BC կըրկնել սրբ. կրկնեալ LS զշքման
36 r զպարսանս փխ զպարսաւանս Hr մեղանացն
37 NYΓ մեղաւորի փխ մեղապարտի γ ի բամբասանս f բամբանս
38 H զքոյնան β խորհերս Γ խոյհերս W անձին փխ անձն իմ QYω յոքնաթախանձ (յոգնաթախանձ) փխ յոգնախթանդ Φ բանիւ սրբ. զանիւ
39 M զշարութիւն r զանաւրէնութիւն V զվրութիւնն փխ զվրիպութիւնն r զվրիպութիւն
40 U հանդխփ C զփախուստ սրբ. փախուստն FGHMPSbfnqtux փախուստն Zas զփախուստն h պարարտութիւնն փխ պարտութիւնն
41 r զամբարշտութիւն U զափշութիւն Σr զապշութիւն λ զափշութիւնն Γ զարբշութիւն (u զապաշութիւնն) փխ զապշութիւնն
42 c զքունն արթնական զթմբրութիւնն UΣ զթմբրութիւն λ զթմրութիւնն h Զթբրութիւնն ABEFGHμΣΦ արթնութեան (b արթական) փխ արթնական C արթնութեան սրբ. արթնական N արթունական n արթնականն սրբ. արթնական Y չիք զառ ... զնիրհումն V չիք ի PUikqrtu յընթացս Zs յընթացն ABEGHKNPαβδλφΦabcdeghiklmnpr զնիրհումնն C զնիրհումնն սրբ. զնիրհումն U նիրհումն σ զննրհումն
43 Y չիք զբանիցն նանրութիւն FO նանրութիւնն μ զնանրութիւնն սրբ. զնանրութիւն Γ զնանրութիւն
44 ϑστ զզայրութեանցն h զազրութեանն GOγ հաճութիւնն W հաճոութիւն HWδσΓ զամենայն U զյամելն
45 N զփափագեալն V զփափագիլն α զփափաքելն Γ զփափաքեալն h չունի սատուծոյ, ատեացն փխ ատելեացն
46 GKNSλik զաներկեղութիւնն Qa զաներկիղութիւնն Ur զաներկեղութիւն Σ զաներկիւղութիւն L զանաստ սասանութիւնն (P զանսաստ սասանութիւնն h զանսաստկութիւնն r զանսաստկութիւն) փխ զանսաստկութիւնն UΣ զանսաստութիւն Y չիք զանսաստութիւնն Ur զանհարթութիւն δ զանհարթութիւնն սրբ. զանհարկութիւնն τ զանհարթիւթիւն h զանխարթութիւնն
47 Y չիք զթիւրութիւնն ... զճշգութիւնն Wi զծուլութիւն փխ զլուծութիւնն r զլուծութիւն N զճժղութիւնն U զճշմարտութիւնն փխ զճշգութիւնն
48 ABGHKαβγλμφΦacdegil արձակումնն E

յարձակումնն P արձակութիւնն փխ արձակումն R արձակումն սրբվ. արձակումնն tx յարձակումն HZikpr զծիծաղականն ϑ զծիծաղականս U զորտնչողականսն փխ զվրնչողականսն Y չիf զվրնչողականսն Z զվրնչողականն g զվրնչողականս

49 Y չիf Ձկատակերգականսն Z զկատակերգականն U չիf Ձկատակերգականսն զգայթակղականսն H զգայթակղանսն Z չիf զպատրողականսն (տեղ է թողել, բայց չի գրել) Γ զպարողականսն (u զարտուղականսն) փխ զպատրողականսն

50 Z քաջութիւնն FΦ աւրինակի փխ աւրինի ABEFGHωΣΦag արիութիւնն C արիութիւնն սրբ. արիութիւնսն NUβ արութիւնսն ηc արւութիւնսն ns արւութիւնսն սրբ. արութիւնսն r արիութիւնս

51 Fβ զխեղդմունսն HΣ զխեղդումն Γ զխեղմունսն փխ Ձխեղդմունս Φ զխեղդումնն Ταϑστφ հոգւոցն δ հոգոցն U զտատանողականս Y չիf զտատանողականսն զերկչոտութիւնս ABEFHJMNTZγμωΓΣΦhmnpqrtux զերկչոտութիւնսն C զերկչոտութիւնսն սրբ. զերկչոտութիւնս LSXf զերկչոտութիւնն

52 Y չունի 52—55 տողերը FKLNPSVcfhlp զբազմաստեղեան σ զբազմաստեղնեայն Meqx ճիւղս φ ճուղն Γ ճոխսն tu ճեւղսն A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի Zs ձեռագրերից, ունեն ճուղս FMZΓu զրահետականսն kr զրահետական s զրահետականսն սրբ. զրահետականս

53 MNbcfm փարաքմունս βΓ զգժշտութիւնս Ecefhqtx զգժգմնութիւնսն (N զգժնդմնութիւնսն Q զգժդնութիւնսն Z զգժմտութիւնսն η զգժմնութիւնսն φ զգժգմնութիւնսն) փխ զգժդմնութիւնսն V չիf զգժդմնութիւնսն ωk զգժտմնութիւնսն Γ զգժտդմնութիւնսն

54 ω ատելութիւնն r ատելութիւնս L զմարմաչունսն N զմարմաչունս S զմարմանչմունսն Zr զմարմանչմունս Γ զմարմանչունսն ABEFGHLMOSVWXZλωΓΣΦbcdglm դիւրըմբռնողականսն C դիւրըմբռնողականսն սրբ. դիւրըմբռնողականս U զդիւրըմբռնողականս

55 E զյոքունցն փխ Ձփոքունցն γ զփոքուցն ABEFGHLNQSUVXZΣΦikst զանկչութիւնսն C զանկչութիւնսն սրբ. զանկչութիւնս M զխոստմանց ABEGHNUΓΣΦgl դրժողութիւնսն C դրժողութիւնսն սրբ. դըրժողութիւնս F զդժրողութիւնսն JMOPRVZγδμτφadefhnprux դժրողութիւնս Wbm դժրողութիւնսն c դրժողութիւնս սրբ. դրժողութիւնս s դժրողութիւնս սրբ. դժրողութիւնսն

56 h չիf Ձուխտիցն մոռացութիւնս ABEFGHΣΦh մոռացութիւնսն C մոռացութիւնսն սրբ. մոռացութիւնս Yω մոռացութիւն s մոռացութիւնս սրբ. մոռացութիւնսն Y չիf զնմանեացն այլակերպութիւն E այլակերպութիւն սրբվ. այլակերպութիւնս FΣ այլակերպութիւնսն OVWZλΓbglmqtux այլակերպութիւնս R այլակերպութիւնս սրբ. այլակերպութիւն s այլակերպութիւնս սրբ. այլակերպութիւնսն

57 O զկեղծեաց E քողարկութիւն սրբվ. քողարկութիւնս FX քողարկութիւնսն LSZΣqux քողարկութիւնս R քողարկութիւնս սրբ. քողարկութիւն λ քաւղարկութիւն s քողարկութիւն սրբ. քողարկութիւնսն t քօղարկութիւնս LSX զփառամոլութեանցն MO զփառամոլութեան C մորոսութիւն սրբ. մորոսութիւնսն F զմորոսութիւնսն Σ մորոսութիւնն s մորոսութիւն սրբ. զմորոսութիւն

58 Oσ զաւնիցն փխ Ձյաւնիցն Y չիf Ձյաւնիցն յաւակնութիւն C յաւակնութիւն սրբ. յաւակնութիւնս O յաւակնութիւնն WY չիf զինքնասիրութիւնսն Zη զինքնասիրութիւնն s զինքնասիրութիւնն սրբ. զինքնասիրութիւնսն

59 Qδ զնախագայիցն Y չիf Ձնախագահիցն տենչութիւն LX տենչութիւնն P զտենչութիւն U զտեսչութիւն (Zδ տեսչութիւն λ տեսջութիւն) փխ տենչութիւն s տենչութիւն սրբ. զտենչութիւն N եղեռնականաց

60 ABEFGHKSUWXYηϑμστωΣΦel զնոցին C զնոցին սրբ. զնոցինսն s զնոցինսն սրբ. զնոցին F անշահ h զանշախ J աղճատանս P աղճատեալսն փխ աղճատանսն

61 Y չունի տողը H զընթակցութիւնսն Z զընթացակցութիւնս N զխորամանկութիւնսն U խորամանկութիւն h խորամանկութեանն

62 Y չիf Ձբանին սերմնակաթութիւն ACOPRT սերմնակաթութիւնն FGLSX սերմնակաթութիւնսն HNV սերմնականութիւն (Zg սերմականութիւնն) փխ սերմնակաթութիւն τΓt սերմակաթութիւն Φ սերմնականութիւն սրբվ. սերմնակաթութիւն a սերմակաթութիւն սրբ. սերմնակաթութիւն kr սերմնակաթութիւնս s սերմնականութիւնն սրբ. սերմնականութիւնսն կրկին սրբ. սերմնակաթութիւնսն Γ կենաց BCHΣ զնոցն N վաստակմանն փխ սատակմանն VΓ սատակման

63 σ զհայրիննեացն p զհայրեննեաց ABEFGHUΣΦt ծախսն C ծախսն սրբ. ծախս Q զծախս Y չիf զկապարանն ձգողական r ձգողականն

64 ABCEFGHQUYωΦasx երնչուց L երչնոց γΣqtu երնչոցն PWZβλacefhikprtx ըմբռնմամբ s ըմբռամամբ սրբ. ըմբռնմամբ AFGSX զանաւրէնութիւնսն Za յանաւրէնութիւնս s յանօրէնութիւնս սրբ. զանօրէնութիւնս

65 ikr զարաթաթաւ C տղմարնակութիւնս սրբ. տղմարնակութիւնսն F տղմարնակութիւնսն Z տղմարնութիւնս փխ տղմարնակութիւնս Y չիf զլըումն լուացն C լուսոյն սրբ. լուացն V լուաց

66 Y չունի տողը BCFG անկարծիցն սրբ. (F սրբվ.) անկածիցն E արկածիցն (KMNPVXϑλστacdikr անկածիցն WΓflqt արկածիցն) փխ անկարծիցն βφn անկածիցն սրբ. անկարծիցն V դարձիցն փխ դարձին

67 N խորհրդոց δ մտացն փխ կամացն

68 FVW զհառաչման (U զհնչման h զզման) փխ զհաչման Z զհաջման Γ զհաչումն n զհաջման սրբ. զհաչման s զհաջման սրբ. զհնչման u զհաչման սրբվ. զհառաչման AEG զէութիւնն C զէութիւնն սրբ. զէութիւն H հնչոյն փխ շնչոյն

69 HTηϑτΓ զևս μ զևս սրբ. զևան FH չիf քան Φ քանզի փխ քան Γ զկանոնացն սահման H սահման h զսահմանն ABGHYγδΣΦn կանոնաց CE կանոնաց սրբ. (E սրբվ.) կանոնացն Ql կանովնացն V կանոնացն Nhr դրութիւն Y դրութեանն Zη դրութեան փխ դրութեան s դրութեան սրբ. դրութեան

70 OVZσωΓqnstu զամենասփիւռ Jδ բացարձակութիւնս OYZbs բացարձակութիւնն

71 ABEFGHLλΣΦ չիf եւ^2 C կամ գրելի սրբ. և կամ գրելի LS չիf կամ^1 β կամ^2 սրբ. և կամ կրկին սրբվ. կամ A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի GJKLQRSTXαγδηϑμστφωx ձեռագրերից, չունեն եւ^3 U չիf կամ^2 Yikr չիf կամ պատմելի

72 FHOVWXλΣΦl չիf եւ Γ ի յերեսս

73 J բժշկիցես γ բժշկիցիս δ բժշկեցայց սրբ. բժշկեսցիս m բժշկեսցի u անձին փխ անձըն իմ

74 βμ յայսքանեաց սրբ. ի յայսքանեաց A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JKTαγδφω ձեռագրերից, չունեն ի h յայսքանեացս Σ խոցոտելի սրբվ. խոցոտեալ

75 L դարձեալ փխ Բարձեալ ABEFGHΣΦ անողջանալի տարագիր C անողջանալի տարագիր սրբ. տարագիր անողջանալի S տարագիր

76 c քանզի մի սրբ. քանզի Γ չիf ի H վերագլխոցդ (W վերայ գերելոցդ) փխ վերագրելոցդ M վերագրելոցս Γ վերագրեցելոցդ ABEGHΣΦ սատակմանն C սատակմանն սրբ. սատակման K այս տողից հետո ունի խԸ բանի 48-րդ տողի կտակարանացն բառից մինչև 131-րդ տողի ապականացու բառը ներառյալ

77 Ταστφ ապականողաց փխ սպանողաց β սպանողաց սրբ. ապականողաց ϑ ապականողաց սրբ. սպանողաց աղգէ qtu ըսպաննողաց U պատողաց փխ պաշարողաց

78 U թե փխ զի δ այս

79 B C G K P TVαβλφΦadiknq տարժանեցելոյս Jϑτ տաժանացելոյս QδΓ տարժանեցելոյս սրբ. տաժանեցելոյս η տաժանելոյս h տարժանեցելոյս r տարածելոյս փխ տաժանեցելոյս

80 r զաւրին փխ զոր աւրինակ ABEFGHMNQRTUVWYβηΓΣΦabcelmtu կայսրաց C

յարձակումնն P արձակութիւնն փխ արձակումն R արձակումն ürpq. արձակումնն tx յարձակումն HZikpr զծիծաղականն ϑ զծիծաղականս U զորտնջողականսն փխ զվրնջողականսն Y չիf զվրնջողականսն Z զվրնջողականն g զվրնջողականս

49 Y չիf Զկատակերգականսն Z զկատակերգականն U չիf Զկատակերգականսն զգայթակղականսն H զգայթակղանսն Z չիf զպատրողականսն (տեղ է թողել, բայց չի գրել) Γ զպարողականսն (u զարտուղականսն) փխ զպատրողականսն

50 Z քաջութիւնն FΦ աւրինակի փխ աւրինի ABEFGHωΣΦag արիութիւնն C արիութիւնն urp. արիութիւնսն NUβ արութիւնսն ηc աւրութիւնսն ns աւրութիւնսն urp. արութիւնսն r արիութիւնս

51 Fβ զխեղդմունսն HΣ զխեղդումն Γ զխեղմունսն փխ Զխեղդմունս Φ զխեղդումնն Ταϑστφ հոգւոցն δ հոգոցն U զտատանողականս Y չիf զտատանողականսն զերկչոտութիւնս ABEFHJMNTZγμωΓΣΦhmnpqrtux զերկչոտութիւնսն C զերկչոտութիւնսն urp. զերկչոտութիւնս LSXf զերկչոտութիւնն

52 Y չունի 52—55 տողերը FKLNPSVcfhlp զբազմաստեղեան σ զբազմաստեղնեայն Meqx ճիւղս φ ճուղն Γ ճոխսն tu ճեւղսն A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի Zs ձեռագրերից, ունեն ճուղս FMZΓu զբաՀետականսն kr զբաՀետական s զբաՀետականսն urp. զբաՀետականս

53 MNbcfm փարաքմունս βΓ զգժշտութիւնս Ecefhqtx զգժգմնութիւնսն (N զգժնգմնութիւնսն Q զգժղնութիւնսն Z զգժմտութիւնսն η զգժմնութիւնսն φ զգժգմնութիւնսն) փխ զգժգմնութիւնսն V չիf զգժգմնութիւնսն ωk զգժտմնութիւնսն Γ զգժտգմնութիւնսն

54 ω ատելութիւնն r ատելութիւնս L զմարմաջունսն N զմարմաջունս S զմարմանջմունսն Zr զմարմանջմունս Γ զմարմանջունսն ABEFGHLMOSVWXZλωΓΣΦbcdglm զիւրըմբռնողականսն C զիւրըմբռնողականսն urp. զիւրըմբռնողականս U զզիւրըմբռնողականս

55 E զյորունցն փխ Զփորունցն γ զփորուցն ABEFGHLNQSUVXZΣΦikst զանկշռութիւնսն C զանկշռութիւնսն urp. զանկշռութիւնս M զխոստմանց ABEGHNUΓΣΦgl զրժողութիւնսն C զրժողութիւնսն urp. զըրժողութիւնս F զգժրողութիւնսն JMOPRVZγδμτφadefhnprux զժրողութիւնս Wbm զժրողութիւնսն c զրժողութիւնս urp. զրժրողութիւնս s զժրողութիւնս urp. զժրողութիւնսն

56 h չիf Զուխտիցն մոռացութիւնս ABEFGHΣΦh մոռացութիւնսն C մոռացութիւնսն urp. մոռացութիւնս Yω մոռացութիւն s մոռացութիւնս urp. մոռացութիւնսն Y չիf զնմանեացն այլակերպութիւն E այլակերպութիւն urpվ. այլակերպութիւնս FΣ այլակերպութիւնսն OVWZλΓbglmqtux այլակերպութիւնս R այլակերպութիւնս urp. այլակերպութիւն s այլակերպութիւնս urp. այլակերպութիւնսն

57 O զկեղծեաց E քողարկութիւն urpվ. քողարկութիւնս FX քողարկութիւնսն LSZΣqux քողարկութիւնս R քողարկութիւնս urp. քողարկութիւն λ քաւղարկութիւն s քողարկութիւն urp. քողարկութիւնսն t քօղարկութիւնս LSX զփառամոլութեանցն MO զփառամոլութեան C մորոսութիւն urp. մորոսութիւնսն F զմորոսութիւնսն Σ մորոսութիւնն s մորոսութիւն urp. զմորոսութիւն

58 Oσ զաւնիցն փխ Զյաւնիցն Y չիf Զյաւնիցն յաւակնութիւն C յաւակնութիւն urp. յաւակնութիւնս O յաւակնութիւնն WY չիf զինքնասիրութիւնսն Zη զինքնասիրութիւնն s զինքնասիրութիւնն urp. զինքնասիրութիւնսն

59 Qδ զնախագայիցն Y չիf Զնախագահիցն տենչութիւն LX տենչութիւնն P զտենչութիւն U զտեսչութիւն (Zδ տեսչութիւն λ տեսջութիւն) փխ տենչութիւն s տենչութիւն urp. զտենչութիւն N եղեռնականաց

60 ABEFGHKSUWXYηϑμστωΣΦel զնոցին C զնոցին urp. զնոցինսն s զնոցինսն urp. զնոցին F անշահ h վանշախ J աղճատանս P աղճատեալսն փխ աղճատանսն

61 Y չունի տողը H զընթակցութիւնսն Z զընթացակցութիւնս N զխորամանկութիւնսն U խորամանկութիւն h խորամանկութեանն

62 Y չիf Զբանին սերմնակաթութիւն ACOPRT սերմնակաթութիւնն FGLSX սերմնակաթութիւնսն HNV սերմնականութիւն (Zg սերմականութիւնն) փխ սերմնակաթութիւն rΓt սերմակաթութիւն Φ սերմնականութիւն urpվ. սերմնակաթութիւն a սերմակաթութիւն urp. սերմնակաթութիւն kr սերմնակաթութիւնս s սերմնականութիւնն urp. սերմնականութիւնսն կրկին urp. սերմնակաթութիւնսն Γ կենաց BCHΣ գաոցն N վաստակմանն փխ սատակմանն VΓ սատակման

63 σ զհայրիննեացն p զհայրեննաց ABEFGHUΣΦt ծախսն C ծախսն urp. ծախս Q զծախս Y չիf զկապարանն ձգողական r ձգողականն

64 ABCEFGHQUYωΦasx երնջուց L երջնոց γΣqtu երնջոցն PWZβλacefhikprtx ըմբըռմամբ s ըմբռմամբ urp. ըմբռնմամբ AFGSX զանաւրէնութիւնսն Za յանաւրէնութիւնս s յանօրէնութիւնս urp. զանօրէնութիւնս

65 ikr զարաթաթաւ C տղմարնակութիւնս urp. տղմարնակութիւնսն F տղմարնակութիւնսն Z տղմարնութիւնս փխ տղմարնակութիւնս Y չիf զլըումն լաւացն C լուսոյն urp. լաւացն V լաւաց

66 Y չունի տողը BCFG անկարծիցն urp. (F urpվ.) անկածիցն E արկածիցն (KMNPVXϑλστacdikr անկածիցն WΓflqt արկածիցն) փխ անկարծիցն βφn անկածիցն urp. անկարծիցն V դարձիցն փխ դարձին

67 N խորհրդոց δ մտացն փխ կամացն

68 FVW զհառաչման (U զհնչման h զզման) փխ զհաչման Z զհաջման Γ զհաչումն n փխ զհաչման urp. զհաջման urp. զհաչման s զհաջման urp. զհառաչման զհնչման u զհաչման urpվ. զէութիւնն AEG զէութիւնն C զէութիւնն urp. զէութիւն H հնչոյն փխ շնչոյն

69 HTηϑτΓ զես μ զես urp. զեսն FH չիf քան Φ քանզի փխ քան Γ զկանոնացն ABGH սահման H սահման h զսահմանն (E YγδΣΦn կանոնաց CE կանոնաց urp. (E urpվ.) կանոնացն Ql կանովնացն V կանոնացն Nhr դրութիւն Y դրութեանն Zη դրութեան փխ դրութեան s դրութեան urp. դրութեան

70 OVZσωΓqnstu զամենասփիւռ Jδ բացարձակութիւնս OYZbs բացարձակութիւնն

71 ABEFGHLλΣΦ չիf եւ^{2} C կամ գրելի urp. և կամ գրելի LS չիf կամ^{1} β կամ^{2} urp. և կամ կրկին urpվ. կամ A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի GJKLQRSTXαγδηϑμστφωx ձեռագրերից, չունեն եւ^{3} U չիf կամ^{2} Yikr չիf կամ պատմելի

72 FHOVWXλΣΦl չիf եւ Γ ի յերեսս

73 J բժշկիցես γ բժշկիցիս δ բժշկեցայց urp. բժշկեսցիս m բժշկեսցի u անձին փխ անձըն իմ

74 βμ յայսքանեաց urp. ի յայսքանեաց A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JKTαγδφω ձեռագրերից, չունեն ի h յայսքանեացս Σ խոցոտելի urpվ. խոցոտեալ

75 L դարձեալ փխ Բարձեալ ABEFGHΣΦ անողջանալի տարագիր C անողջանալի տարագիր urp. տարագիր անողջանալի S տարագիր

76 c քանզի մի urp. քանզի Γ չիf ի H վերագլխոցդ (W վերայ գերելոցդ) փխ վերագրելոցդ M վերագրելոցս Γ վերագրեցելոցդ ABEGHΣΦ սատակմանն C սատակմանն urp. սատակման K այս տողից հետո ունի խԸ բանի 48-րդ տողի կտակարանացն բառից մինչև 131-րդ տողի ապականացու բառը ներառյալ

77 Ταστφ ապականողաց փխ սպանողաց β սպանողաց urp. ապականողաց ϑ ապականողաց urp. սպանողաց աղգէ qtu բըսպանողաց U պատողաց փխ պաշարողաց

78 U թե փխ զի δ այս

79 B C G K P TVαβλφΦadiknq տարժանեցելոյս Jϑτ տաժանացելոյս QδΓ տարժանեցելոյս urp. տաժանեցելոյս η տաժանելոյս h տարժանեցելոյս r տարածելոյս փխ տաժանեցելոյս

80 r զաւրին փխ զոր աւրինակ ABEFGHMNQRTUVWYβηΓΣΦabcelmtu կայտռաց C

կայտռաց սրբ. կայտառաց α կայտառաց սրբվ. կայտռաց h խայթողաց

81 Σ ի սրբվ. որք ի V սոտորին Y մասինս P չիք ծայրից MYτn տոնոց N տոնոցնոցն V զոր հասական փխ զարհասական FWβ թիւնս JVZYγhs թոյնսն NΓ թիւ փխ թոյնս Rλ թիւնսն LS բերելոցն

82 JLSTαγφω ի յաման β յաման սրբ. ի յաման U պահէ փխ ամփոփէ NΣr շաւեղ Z շրջափակութեան

83 FKNOQRWXYγδλσΓΦfhlp բարիոք ωkr բարուոք Σ բարւուք

84 OVZΣ պահեստք ABCEFGHSVXZαΣΦs կոյտք φ կոծման

85 N և մշակք մահու և գործաւնեայք սատակման ABFGHLUΣΦ գործաննայք Oa գործաւնայք S գործոնեայք Wl գործաւնեա

86 Z այսոք փխ այսոքիկ e ամբարեալք U անաւրէնութիւնք ΣΦr անաւրէնութիւն

87 N տաժանեացն Oλg տարժանեաց U տարժանեացն V տարժանելեաց Z տաժանեալ Γ դաժանեաց Σ տաժանելեաց c տաժանեաց սրբվ. տաժանելեաց a չունի [թշուառ]քիրտն բառից մինչև բան ԽԶ տ. 28-ի տասանց բառը ներառյալ FΓ թոշակ

88 ABGJKLNOPQSUVWXYαβδφΓΦ չիք իմ CFλΣ անձն սրբ. (FΣ սրբվ.) անձն իմ γ անձն իմ սրբ. անձն

89 LS կամաւ փխ կամաւորաբար

90 J սերմանեաց սրբ. ցանեաց γ ցանեաց փխ սերմանեաց NQηΓqx ցորենւոյն M յագարագի

91 Y չիք եւ

92 c սիրաւղ ABCEFGHKMNTXδϑτφΦht մտաց Y չունի մտացդ բառից մինչև տ. 93-ի բանիցն բառը ներառյալ Γ մտաց սրբ. մտացդ, զլցեալս

93 B զոր սրբ. զորս JOVWγλbglm զորս EOZgs առաքեալն LS քանեացն փխ բանիցն λ բանից UZσs սարսափելեաց ABCEFGHβϑΓΣΦhl կշտամբողացն

94 ω այնմ

95 U հասեալն W ի վերայ

96 ABCEGMNOQRTUYΓΣΦdefhnp ոք Pωφ որ Vλbciklmr ոյք g ոք սրբ. ոյք QVt զայնպիսին փխ զայսպիսին Y չիք եւ կամ կամակից են LW չիք կամ γσ իցեն փխ են[1]

97 F այս տողի ինքն բառից մինչև բան ԽԶ տ. 70-ի անհամարձակելիք բառը ներառյալ ունի ուշ գրչությամբ

98 Z չիք կորստեան սատակման b դատապարտութեանն

99 C անխայեա սրբ. խնայեա NPVWγλΓbcdgimnpqsux խնաեայ (խնայեա) փխ անխայեա C բարեգութ սրբ. բարերար բարեգութ r չիք բարեգութ

100 C հնարաւոր սրբ. հնարաւոր փրկիչ JT հնարաւոր փրկիչ իմ Յիսուս Քրիստոս սրբ. հնարաւոր αλμ հնարաւոր սրբ. հնարաւոր փրկիչ իմ Յիսուս Քրիստոս γδφω հնարաւոր փրկիչ իմ Յիսուս Քրիստոս S յաւիտեան U յամենայնի փխ յաւիտեանս

101 LMTUσe չունեն տողը

ԲԱՆ ԽԶ

Վերնագիր.

K համարակալված ԽԹ փխ ԽԶ EKPRZβλσbgimqtu վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր δημωn համառոտագրությամբ NUt հեծութիւն h հեծութեանն x առնու փխ առ նոյն LTUVWYΓblr բան h բանն r չիք ի QT սրտէ V սրտի N ընդ աստուծոյ Նարեկե

1 JSVΓbgn վայրենաբարւոյ Z վայրենաբարու s վայրենաբարւոյ սրբ. վայրենաբարոյ

3 W անձինս (Γ յանձին) փխ անձին N չիք մահու

4 r տարածաւղս փխ Արածողս LSx զազիր H վայրեագասունս N վայրագունս PYZbcst վայրագասուն W չիք վայրագասունս δ վարագագասունս h արաւտականացն

5 Γ գարշութիւն h գարշութեանն մեղացն BJ նախատ սրբ. նախատ վատ N նախանձ փխ նախատ γ վարձականութեանց

6 JLSX ուլուց NQTUγδηϑσωΓΣbcfghmrtu ուլուցն αφs ուլոցն սրբ. ուլուցն ABCEGKτΣΦcfhnpqsx ամայարենակացն H չիք ամայարենակաց U ամարենակ V ամայրընակաց Wl ամայարենակ Z ամարենակացն Γbtu ամարենակաց

7 H չիք ի վրանս հովուացն N հովվացն β հովացն qtu երգոց երգոյն K երգւոյն γ երգւոց η առակին առ իս H առ իս կըրկընված Y առաջի փխ առակին

8 NY չիք իսկ τ չիք գիտել

9 JKLQTαγηϑλσφω ով NRUVWλbcdefhlpqtux յոր փխ յոյր C գոյացոյց սրբ. գոյացայ

10 L չիք ի AΣ ստանողականս (Աղ տատանողականս Γ տանջողականս) փխ տանողականս BΦ ստանողականս սրբ. տանողականս ik տանողականացս r տանողականացն

11 ABEHΣΦ կրողից CGτ կրողից սրբ. կըրողաց δ կրողոց x կարողաց փխ կրողաց h խորհրդականացն

13 Z կրկնաբաշխ փխ կրկնաբարձ EPQVWϑλτφbceglmqux վեր տանողաց (վերտանողաց, վերտանաւղաց) R վեր տանողաց սրբ. վերայտանողաց S վերատօնողաց սրբ. վերտանողաց

14 h աշխարհն Γ յաշխարհն վերին e հայրենականն n հայրական փխ հայրենական MV հայիլ N հայեալ Z նայել փխ հայել

16 β զի զատեացս Φ զատեացս սրբ. զատեացս u զատեացն W հոգացար ի պոտեաց u զատեացն W հոգացար ի պուտեաց u զատեացն

17 V չիք ցիռս Γ ցիւոս W անապականս փխ անապատականս u անապականս սրբ. անապատականս

18 b բազմաբերան (h բազմաց բերաննեան) փխ բազմաբերաննեան

19 ABCGHVZτΣΦ չիք ի p յաշտանակ tu մարմնոյդ ABEGHOQSUVXYαδηφΣΦl հաստեցաւ փխ հաստատեցաւ C հաստեցաւ սրբ. հաստատեցաւ ω բորոտութիւն (tu բոլորակութիւն) փխ բոլորութիւն

20 cf չիք եւ ABCGHVWZτΣΦs չիք ի W յաւրինակէ Zs յաւրինակին U շնորհի

21 A մնականացն սրբ. մնացականացն

22 Mω բանականութեան O բաւականութեան փխ Բանականութեանն N ճոխացիր

23 YδΓ զյաղթական փխ զյաղթանակ MΓr բարեմասնութեան NZ են փխ եղեն s են սրբ. եղեն

24 JMNOUVWZγλbg լեզուաւ LSY խոստովանեսցիս փխ խաւսեսցիս h խաւսեսցես

25 Y հաստատմամբ սրբ. հաստմամբ Zs հաստատմամբ C յարմարոստեան սրբ. յարմարոստոցն MPWY յարմարոստեայն NOβλ յարմարոստայն Rcdfgnp յարմարոստոցն (յարմար ոստոցն) Γbehqtux յարմարոստոց (յարմար ոստոց) ikr յարմարոստոցդ (յարմար ոստոցդ) NY մատանց N շաւաւեղաւք ABCEHJLOUVWZηϑμωΦhikln ձեռագրերից բացի, մնացած օրինակներն ունեն շառաւեղաւք

26 k զգործականացն U տնաւրինեալ զտնտեսութիւնն K զտեսութիւն (Γ զանտեսութիւն) փխ զտնտեսութիւն

27 ht զկցորդ δ հացեղութեամբ փխ համացեղութեամբ

29 M յարեցեալ UηΓfhp յարել ABEGHTτΣΦ ընդ քեզ ի C ընդ քեզ ի սրբ. ընդ քեզ ընդ M չիք ի[1] η ընդ փխ ի[1]

30 JKLSUXYαγϑστφt չափոց β չափուց սրբ. չափոց Σ չափուց սրբ. ըստ չափուց W զհինգ λ սզաութեանց Γ զգայութեանցն

31 NSΓcfhr չիք եւ U նիւթականութեան Z բում N տեսութիւն a տեսականութեան սրբ. տեսութեան h տեսութեանդ

33 u զօրաւոր

34 Ecr չիք են

35 W կարծրակերտ փխ կարծրակերտք H կարծրակերտք են

36 VΣΦ չիք եւ τ և սրբ. են և U գողտրանաւք փխ գողտրականք s գաղտրականք սրբ. գողտրականք H պատուականագոյնքն Γ պատուականագոյն են

37 e դարձեալք Γ դարձեալ եւ

38 J թարգմանութիւնք սրբ. թարգմանութիւն ABHσφΦ տնտեսութեան փխ տեսութեան BCGτΣ տնտեսութեան սրբ. տեսութեան LSXY տեսութեանց N տեսութիւնք μ տեսութեան սրբ. տնտեսութեան r տեսութեանն

K նկատեալ (Zαημσφ նկարագրեալ δ նկանագրեալ ս տկարեալ) փխ նկարեալ

39 H արձանի ABEGKμΦ անջնջելի փխ անջնջականի CΣ անջնջելի ուղ. անջնջականի

40 Ταδμσφω չիf զի βτ որպէս զի ուղ. որպէս K չիf եւ

41 g շարժունակ փխ շարունակ c հետման փխ հետեւման Γ աւուցն փխ աւուրցն m ամէն փխ ամին

42 Zas մասամբ γλ մասամբք

43 Z աննասանելի փխ անայլելի s աննասանելի ուղ. անայլելի

44 W չիf այլ

45 J զսիրոյն ուղ. զսոյն γ զայն փխ զսիրոյն

47 L զուգամասնութեան N զուգամասնութեամբ h զուգայմասնութեանց

48 B կապակցեալ ուղ. կապակցել μ կապակցել ուղ. կապակցեալ A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JLMPSTXYαβγδηθστωadikr ձեռագրերից, ունեն կապակցեալ N հաւանականաւն p զվէմն փխ զվեհն Y փոքոյն η փոքունսն

49 HUZíhpx հատուածոյն փխ հաստուածոյն s հատուածոյն ուղ. հաստուածոյն JLQSTXγ ժողովեցելոց ασ ժողովելոցն β ժողովելոց ուղ. ժողովեցելոց ηθμω ժողովեցելոցն

51 Γ ի միոյ δλ իմոյ փխ միոյ Zs անդամոցս ABCEGHTUVβδθλστΓΣΦabtu անարգաց Ομφω անարգանացս (Z անարգանաց) փխ անարգաց g անարգացն s անարգանաց ուղ. անարգացս δr չիf անարգացս պատուատելոցս U պատուատելոց Z պատուատելոյս s պատուատելոյս ուղ. պատուատելոցս

52 NZ կրճատել p կրճատեալ ուղ. կտրեալ է h չիf է N յաւղուած փխ յարինուած γ կազմութեանն OVZ մարդոյ α մարգոյդ ուղ. մարմնոյդ u մարմնոյդ փխ մարդոյդ Nγλ քումդ c քո H չիf զգայականի λ ազայականի

53 L ընդանունութիւն փխ ընտանութիւն d ընտանութիւն ηΓΣΦacehikqrtux յանարգ փխ յանկարգ p յանարգ ուղ. յանկարգ ABGHΦ փոխարկութիւն (H փոխարկութիւնն) փխ փոփոխութիւն Cτ փոխարկութիւն ուղ. փոփոխութիւն Σ փոփոխութիւն ուղ. փոխարկութիւն

54 Uβ այսպիսաւք W այսպիսիք զ բազմաց Φ անզուգան փխ անզուգական

55 G ոգի խպառ ϑ ի սպառ s ոգի ուղ. ոգին

56 L նմանութեան են

57 ZΓs դրախտէն Γ կենացս

58 N աւազին (e աւազակին) փխ աւազանին X հոգոյն Σ զոգոյն Jlαθμ փչումնն β փչումն ուղ. փչումնն γ զփչումնն

59 Γ նմանութեան ƒ նմանութիւնն

60 LSYγ զփառս UVZτ երկնաւոր bm երկնաւորսն s երկնաւոր ուղ. երկնաւորս

61 ABEτωΦikrx նախաստեղծին CΣ նախաստեղծին ուղ. (Σ ուղվ.) նախաստեղծն N նախաստեղծախաստեղծն (սխալը ծագել է տողադարձի հետևանքով) Uδacgn զնախաստեղծն β զնախաստեղծն ուղ. նախաստեղծն μ նախաստեղծն ուղ. նախաստեղծին H վիճակն PSYZγϑστcerst երկնաւոր (δ յերկնաւոր) փխ երկրաւոր αβfi երկրաւոր ուղ. երկնաւոր Z որ յԱդին Sar յանդին փխ յԱդին HZabehikmstx դարաստանին V դաստաստանի (ω դրախտին qr դաստաստանին) փխ դարաստանի

62 δ քակեցեր ուղ. փակեցեր s քեզէն ուղ. քեզէն քեզ Wγλ չիf քեզ H երկին Y զմերելից PYZλμΓikr ախեցեր s աղխեցեր ուղ. ախեցեր

63 SY ջրոցն p ջրոյտ h մաքրութիւն ABEGHΣΦ զախտղ C զախտղ ուղ. զախտ tu զաղտ փխ զախտ ABCEGHδΓΣΦ արտասուաց r արտուացն փխ արտասուացդ ABCEGHKLUZδΓΣΦdsx դաժանութեան (Τασφ տարժանաւորութեան ηθμω տաժանաւորութեան p դարժանութեան) փխ տաժանութեան OPSVλΓaegiknr տարժանութեան QX տարժանութեան ուղ. տաժանութեան τ դաժանութեան ուղ. տաժանաւորութեան h տարժանութեանն

64 γ զլուացեալն JOPTUVWαβγδμωabcdfghiklmnpqrtu զձորձ Z զձորձս s զձորձս ուղ. ձորձս O վերարկուն XY վերարկին NYβ գործաւք O գործովքդ U զազրացուցել

65 r զհիմ c զեղեալ փխ զեղեալ βτ անառակ ուղ. անառակութեան A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JLQSUYαγδσ ձեռագրերից, ունեն անառակ փխ անառակութեան Γr վարիւք δa արկար

66 s զտանողացդ ուղ. զտօնողացդ LQSUY սրբութեան R ճանապարհաւ KMPSTUZαδϑσbstu աղտեղեցեր Y աղտեղացուցեր βλτe աղտեղեր ուղ. (e ուղվ.) աղտեղեցեր

67 Z իրաւագիտին փխ իրաւադատին s իրաւագիտին ուղ. իրաւադատին LXYZís զուխտազանցութիւնն

68 a այս տողի ի պտղոյն բառերից մինչև բան խէ տող 27 ներառյալ չունի Γ պտղւոյն ABHΣΦ կենաց փխ շնորհաց CGτ կենաց ուղ. շնորհաց Γ ծառոյն ABHΣΦ շնորհաց փխ կենաց C շնորհաց ուղ. կենաց

69 V քով փխ քո UZ լուսոյն փխ յուսոյն Z յարակայութիւնն s յարակայութիւնն ուղ. յարակայութիւն

70 LSYZh պատկառանաւք δ պատկանք փխ պատկառանք C պատկառանք անհամարձակելիք ուղ. պատկառանս անհամարձակելիս L անհամարձակիք t դիմաց K նըպատակեցեր փխ նպաստեցեր

71 L չիf ընդդէմ Y ընդ փխ ընդդէմ ω ներհակել փխ ներհակ

72 BEGτΦ ծաւղակ (δ ծուխակ Γ ծուլական) փխ ծուղակ N թողել Aτ զրահետն ուղ. զարահետն BG զրահետն (K զզրահետն bt զյարահետն) փխ զարահետն ikr վստահութիւն

73 MNΓ հաղորդ r չիf հաղորդդ մարմնոյ կենդանարարին Γ մարմնւոյ GKLNSUWZλs կենարարին փխ կենդանարարին β կենարարին (փխ կենդանարարին) ուղ. կենդարարին b կենդանարարին ուղ. կենարարին

74 B յուսացեալ ուղ. հայեցեալ

75 Bβ ապաւինելոյս ուղ. ապաւէն և յոյս (β լոյս փխ յոյս) JLQRSTXYαγδηφ ապաւէն և լոյս փխ Ապաւինելոյս μ ապաւէն և լոյս ուղ. ապաւինելոյս W փրկիչ փխ նորոգիչ

76 W նորոգիչ փխ Փրկիչ, չիf եւ

77 JLOQSTXYαγδηθμσφ և անոխակալ M անոխակալ և

78 τΦ բարեգութ փխ Բազմագութ M յաւիտենսն

79 MUλσh չունեն տողը

ԲԱՆ ԽԷ

Վերնագիր.

K համարակալված Ծ փխ խէ l չունի Բան նշում և համարակալում BEKPRWαβλσgimtux վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր QTδωnqr համառոտագրությամբ NUbt հեծութիւն ABCF Գրիգորի փխ հսկողի x Անու փխ առ նոյն LUVYωΣ բան h բանն S խորոր փխ խորոց F սրտից կրկնված V սրտի ZΦ սրտէ

1 ω չիf առել Uk ամաչելոյս h ամաչեցելոյս Γ յերեսաց մեծիդ ահաւորութենէ ամաչեցելոյս ուղ. ամաչեցելոյս յերեսաց մեծիդ ահաւորութենէ ամաչեցելոյս

2 r համարեալ փխ համրանալ t ափ փխ հող A լռեալ ուղ. լռել CFMNPRUσdefhiknpqrtux լռեալ Γ ահռեալ փխ լռել

3 MOZΣu մարգարէութեան N մարգարութենն (U մարգարեին) փխ մարգարէութեանն V մարգարէութենէն τ մարգարէին ուղ. մարգարէութեան խրատու E բարբառոյն (Zefqtu բարբառոյն) փխ բարւոյն NSTWXYβγλωġhklrx բարոյն s բարբառոյն ուղ. բարւոյն N կառկառեալ

4 fp չիf իսկ Γ փականս K շրթանց շարժողութեանց JQTXYαγδηθμφ շարժողութեան LS անշարժողութեան փխ շարժողութեանց τ շարժողութեանց ուղ. շարժողութեան ω շարժութեան ik շրթանս SUZλh բանից փխ բացից s բանից ուղ. բացից

5 AEFGHKh բռնադատից BC բռնադատից ուղ. բռնադատեցից AE կամեցել խաւսեցեալ BGΦ կամեցեալ խօսեցեալ C կամեցել խօսեցեալ ուղ. խօսել կամեցեալ

FK *կամեցեալ խաւսել* Σ *կամեցեալ խաւսեցեալ* սրբ. *կամեցեալ խաւսել* s *խօսել կամեցեալ* սրբ. *կամեցեալ խօսել* HX *խաւսեալ* MV *խաւսիլ* r *խաւս* փխ *խաւսել* h *կամեցայ*

6 Bβ *կրկնական* սրբ. *կրկնակական* K *կըրկնակի* (M *կական* W *կրկնաական*) փխ *կրկնակական* Qα *կրկնակական* սրբ. *կըրկնական* A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JLPSTXYδϑμσφω ձեռագրերից, ունեն *կրկնական* փխ *կրկնակական* B *եղբերգութեան* սրբ. *եղեռներգութեան* E *եղբերգութեան* սրբվ. *եղերգութեան* P *եղբերգութեանց* Γ *աղերսերգութեան* (ս *եղերեգականութեան*) փխ *եղերերգութեան* N *լալո* փխ *լալեաց* ikr *լալեացս* Ml *բազմութեանն* N *բազմութիւն*

7 L *խերժ* փխ *խէթ* W *խետ* (փխ *խէթ*) սրբ. *հետ* KSn *առաջադրէ* Y *առաջնորդէ* փխ *յառաջադրէ*

8 H *ողբացից* փխ *ողբակից* τ *կամաւ անօրինելոյ* սրբ. *անօրինեցելոյ կամաւ* ABEGHTVαβδηϑμσφωΣΦ *անաւրինեցելոյ* C *անօրինեցելոյ* սրբ. *անօրինելոյ* F *անաւրինեցելոյն* սրբվ. *անաւրինելոյ* LP *անաւրինելոց* M *անաւրինելոյն* p *անաւր ի նեցելոյ* փխ *անաւրինելոյ* s *անօրինելոյ* սրբ. *անօրինեցելոյ* Wh *կամ* փխ *կամաւ*

9 Γ *զնորումն* փխ *Զնորին* ABEFGHNPRYαβδϑφΣΦd *գոչումնն* C *գոչումնն* սրբ. *գոչումն* L *կոչումն* (μ *կոչումնն* Γ *գոչիւնն*) փխ *գոչումն* T *գոչումնն* սրբ. *կոչումնն* s *գոչումն* սրբ. *գոչումնն*

10 i *մեղա տէր մեղա տէր* LY *յանցանաց* փխ *անաւրէնութեանց* X *անաւրէնութեանց* սրբ. *յանցաւորութեանց* l *զանաւրէնութեանց* UYλτ *ես ինձէն*

11 Wbmt *հիւսել* Φ *իւսել* U *նոսին* (p *ամին*) փխ *նմին* Ks *յիններորդ* Γ *յններորդի* h *յիններորդի* t *յըններորդ*

12 V *զանթիւ* U *գրեցից* E *զպարտեացս* փխ *զպարտուցս* h *զպարտուցն* x *զպարուցս* փխ *զպարտուցս* B *սակ* սրբ. *սակս* Nτefhm *սակս* L *անձ* MN *անձին* Cβτ *մեղաց* սրբ. *մեղանաց* Jαγησφ *մեղանաց* Y չիք *մեղաց*

13 Bλ *զհող* սրբ. *զհիւղ* J *զհւղ* փխ *զհիւղ* T *զհիւղ* սրբ. *զհիւլ* U *զհողս* փխ *զհիւղ* β *զհիւղս* սրբ. *զհողս* A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի αδηϑμσφω ձեռագրերից, ունեն *զհող* փխ *զհիւղ* A *հոմահոս* սրբ. *հողմահոս* ACEUVΦdgp *փոշւոց* B *փոշւոց* սրբ. *փոշւոյ* G *փոշոցն* HOPWZΓΣbcefhiklmnqrtux *փոշոց* LQSXYγδλω *փոշոյ* H *փշոց* փխ *փոշւոյ* β *փոշոց* սրբ. *փոշոյ* τ *փոշոց* սրբ. *փոշւոյ* s *փոշոց* սրբ. *փոշւոց*

14 HWl *յօդս* (*յաւդս*) ABCEGKNZΓ *տարածելոց* HMϑσΣΦu *տարածեցելոց* SWx *տարածելոյ* β *տարածեցելոց* սրբ. *տարածեցելոյ* s *տարածելոց* սրբ. *տարածեցելոց*

16 Y *առակ* փխ *անառակ* Γ *պատկառեցելոյ*

17 λ *ի հայրենի* Jγ *գթոցդ* L *գթոլդ* Γ *գթոյդ* սրբ. *գթւոյդ* U *դարձեալ վերստին* B *թաղանձ* սրբ. *թախանձ* ω *թաղխանձ* s *թախանծ* սրբ. *թախանձ* K *արկեալ*

18 CFHKMNOPRUWΓΣΦbcdefhiklmprtux *զողորմելի* h *ձայնն* τ *պաղատանացս* փխ *աղերսանաց* Y *ողբօք* h *ողբովք*

19 h *մատուցանեմ* փխ *տարածանեմ*

20 V *այր* փխ *Հայր* (տեղ է թողել կարմիրով հ գրելու համար, բայց մոռացել է լրացնել) τ *հայրդ, և ստուած* Uτ *ողորմութեանց* փխ *բոլորից*

21 m *ոչ եմ* փխ *Չեմ* K *գոչիլ* փխ *կոչիլ* Γ չիք *կոչիլ*, չիք *ոչ* ABEFGΣΦ *առ այս ընաւին* C *առ այս ընաւին* սրբ. *ընաւին առ այս* N *ծառայս* փխ *առ այս*

22 Ri *վարձկան* (i *վարձան*) սրբ. *վարձական*

23 αμφ *պարտապան* փխ *պարտական*

24 ABCEFGHLSXYδτΣΦagx *զցաւս* h *ցաւ* δ *քաղցոյս* սրբ. *քաղցելոյս* η *քաղցոյ* W չիք *ըկանաց նեղոյս նուաղեցելոյս* l *ըկանաց նեղոյս նուաղեցելոյս* ունի տողատակին U *նեղելոյ* (τ *նեղելոյ նեղելելոյ*) փխ *նեղոյս* βσ *նեղելոյս* սրբ. *նեղեոյս* (σ *նեղոյս*) δs *նեղոյս* սրբ. *նեղելոյս* A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JLSTαηϑμφωdfilnqr ձեռագրերից, ունեն *նեղելոյս* փխ *նեղոյս* Uτ *նուաղելոյս* μf *նուաղեցելոյս* փխ *նուաղեցելոյս* Γ *նուաղեցելոյս* h չիք *նուաղեցելոյս*

25 ABCEGHOPVYσΣΦ *քոց* FS *քոց* սրբվ. (S սրբ.) *քո* Q *հացիդ* Z *հացիւ* r *հայցիդ* փխ *հացիւդ*

26 Γ *յառաջ* Z *սկզբնաւորս* Kp *ապաւինութիւն* N *ապաւինութեամբ*

27 Γ *սգեցոյ* ω *անօրինեալ*

28 YZ *զնախակապոյտ* s *զնախակապոյտ* սրբ. *զնախակապուտ* t *ծածկութ*

29 OWm *աղտեղեալս* λ *աղարտեալս* փխ *աղտեղեալ* a *աղտեալ* սրբ. *աղտեղեալ* K *մըտաւք* փխ *մեղաւք*

30 GNRSWXYZβγδλτωΣacefghiklmrx *մատանոյն* Γ *ամենադատ* փխ *ամէնառատ*

31 U *զգաշապարացս* ABCEGKOμΣΦt *զթըշուառութիւն* U *թշուառութեան* V *մերկութեամբ* h *մերկութեանն* r *մերկութիւն* O *ոտից*

32 L *պատրաստութեան* (V *պատսպարանութեամբ*) փխ *Պատրաստութեամբ* ikr *պատըսպարութեան* N *աւետարանականութեամբ* Γ *ամրեավերարկու* HLSXYZas *օզիցն* (*աւզիցն*) K *աւզից* Γ *ոտից* փխ *աւզիցս* Γ *կոշկաց*

33 ABFHKVΣΦ չիք *ի* C *յօձին* սրբ. *ի յօձին* FNPUXYβδτΓabdefgir *թիւնից* GO *թոյնից* r *ամրացուցես*

34 ABCEKPRUϑωΣΦacdefhiklpqntx *զուարակդ* τ *զըւարակիդ* ս *զըւարակդ* սրբվ. *զըւարակիդ* C *պարարակի* սրբ. *պարարակ* JKMNPSβΓan *երկնայնոյ*

35 Mt *միածինդ* M չիք *որդիդ* tu *որդի*

36 V *կարօտեցելոյս* Γ *կարաւտելոյս* r *կատարելոյս* փխ *կարաւտելոյս*

37 U *մնաս* h *մնալ* λ *լրութենէ*

38 Γ *յարակեա, սպանդանոցի* (r *սպանդարի*) փխ *սպանդարանի* ϑσ *սեղանոյ* r *սեղանոյց*

39 h չունի տողը LUYZϑστqsux *յամենեսեան* MSX *յամենիսեան*

40 h չիք *էութեամբ*

41 Z *աննուաղ* փխ *Աննուազ*

42 Z չիք *եւ* M *բաշխեալ* am *յանհատս*

43 r չիք *Զի* AEGUΦ *համայն* BCΣ *համայն* սրբ. *զհամայնն* (Σ *զհամայն*) PZλqt *համայնն* τr *զհամայն* a չիք *ի* F *մարմնի* ω *մարմինն* Rhx *խրում* ω չիք *զլխոյ*

44 R *և քեզ* K *փառք քեզ* Z *ողորմութեամբ* t *ողորմութեանց* FKbcdefhiklnpqrtux *ողորմութեան յաւիտեանս* R *ողորմութեան հանդերձ հոգովդ սրբով յաւիտեանս* Uβ *ողորմութեան յաւիտեանս յաւիտենից* λ *ողորմութեան այժմ և յաւիտեանս*

45 KLQSUXYΓh չունեն տողը

ԲԱՆ ԽԸ

Վերնագիր.
K համարակալված *ԾԱ* փխ *ԽԸ* BEKNPRWβλσbgimqtux վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր δημωn համառոտագրությամբ Ut *հեծութիւն* γ *նորի ի* AC *Գրիգորի* LTUVYZ *բան* h *բանն* փխ *հսկողի* h *խսկողի* QT *սրտէ* V *սրտի*

1 h *անսկիզբն* U *անբաւընդակելի* Zaqstu *անբաւանդակելի*

2 V չիք *Աններհելի* H *ակդ*

3 NV *զիս* փխ *զիմս* h *ողորմութեանն* x *ողորմութեան* Γqtu *ընդունելութիւն* h *ընդունելութեանն*

4 h չունի 4—5 տողերը NSηωm *երկնաւինան* (*երկնայինան*) U *երկրայինս* փխ *երկրաւորս*

5 U *զկելս* s *զկեանս* սրբ. *զկեալս* O *պարգեւութեամբ* փխ *պարերգութեամբ* U *պարերգութեամբն*

6 h չիք *Աւետարանեա բանիւդ աւրհնութեան* ABCEFGHOτΦt *աւրհնութեամբ* r *զկենդանութեան*

7 U *զբարերաստութեան* H *յայտեա* γ *գովեալդ* C *բոլորից* սրբ. *ի բոլորից* EZγbcdfghiklmnprstux *ի բոլորից*

8 ABEFGHKγϑστωΣΦkrx *քեզ անուն* C

քեզ անուն urp. *անուն քեզ* s *անուն քեզ* urp. *քեզ անուն* μ *անճառ* urp. *անուն քեզ անճառ* Z *իմ* փխ *ինձ* μ *նորոք* KNUVhr *փրկութեան*

9 K *զմուրհակ գրոյ* Cβ *զգիր* urp. *զգիրս* Tαδϑσ *զգիրս* Y *անբաստութեան* փխ *ամբաստանութեան* h *ամբաստանութեանն*

10 KΓ *մահու հոգւոյս* μ *մահ ոգոյս* փխ *հոգւոյս մահու* t չիf *արեան* x *արեանն* H *որդւոյ* HUZ *որդւոյդ (Z որդոյդ) քոյ* ABFGλμσΣ *սիրելոյդ* C *սիրելւոյդ* urp. *սիրելւոյ* E *սիրելւոյդ* MNOPQRSTWXYβγδωcefhikmnrtx *սիրելոյ*

11 Z *վստահութեան* s *վստահութեան* urp. *վստահութիւն* Γh *փրկութիւն* ηϑσ *նկարեսցի* μ *նկարեսցի* urp. *նկարեսցես*

12 NWlu *սքանչելիս* Za *զսքանչելի* s *զսքանչելի* urp. *զսքանչելիս* Uikr *բարեգթութեան* h *բարեգթութեամբդ* s *բարեգթութիւնդ* urp. *բարեգթութեան* Uikr *և ի* Z *ճաշակ* փխ *ճաշ* αφ *քում* urp. *քումդ* γμσω *քումդ*

13 V *զգիմելոյս*

14 LT *տրոհիցես* r *տրոխեսցես* e *բազմակենացդ* h *բազմականաց* r չիf *ի²* Hϑ *բարեաց* β *բարացդ* HYϑh *քոց* K *մի զրկեսցես*

15 W *զանձարանի* L *զնիւթեալս* γ *պարտեացս* OU *անաւրէնութեան*

16 ω չիf *ի, զքսակ* ABEGKNSXYδΣp *զզազրութեան* CF *զզազրութեան* urp. *զզազրութեանց* Jγ *զզազրութեանցս* Φm *զազրութեանց* h *զզազրութեանց (*ikr *զզաւրութեանց)* փխ *զզազրութեանց* ABEGKSXYδΣp *խմոյ* CFN *խմոյ* urp. *(*F urpվ.*) խմոց* N *գարշութեան* h *զգարշութիւն*

17 C *երկարս* urp. *երկարեսցես* F *երկարս* urpվ. *երկարես* KQRVWβγλΓabgiklmrtx *երկարեսցես (*MNZ *յերկարեսցես* PUτΣdfhnpqtu *երկարես)* փխ *երկարս* c *երկարեր* urp. *երկարես* e *երկարես* urp. *երկար* s *յերկարեսցես* urp. *յերկարես ինձ* ABEFGHLOQTηλστφ *զվէրս* C *զվէրս* urp. *զվէր* s *զվէր* urp. *զվէրս* Γ *մեղաց* V չիf *ի* Γ *և մի* փխ *ի* ABEFGHΣ *մարմնոյս* C *մարմնոյս* urp. *մարմնիս* LOSUWYZωΓbghlmr *մարմինս* δ *մարմնից* Φ *մարմնոյս* urpվ. *մարմինս* s *մարմինս ծածկեալ* urp. *մարմնիս ծածկեսցես* KWλl *ծածկեցեալ* Z *ծածկեալ*

18 H չունի տողը Γ *զնեխութիւն փտութիւն* U *զփրկութիւն* փխ *զփտութիւն* N *մնացուսցես*

19 h *բարձր* փխ *բարձ* ABEGHKNασΣΦ *բանիւդ* C *բանիւդ* urp. *բանիւ* bmtu *բանիւք* ABCEFGHKVYστΣΦ *քո* λ *քովդ* μ *քո* urp. *քոյդ* C *ողորմութեան* urp. *ողորմութեանդ* SU *ողորմութեամբ* h *ողորմութեանն* LMNQRSUVWYβλabcdfgilpqut *զժանտութեանն (զժանդութեանն)* Z *զդժընդակութիւնն (*k *զաւժանդակութեանն)* փխ *զժանտութիւնն* α *զժանտութիւնն* urp. *զժանտութեանն* Γ *զժանդութիւնս* hmr *զժանդութեան* s *զդժնդակութիւնն* urp. *զժանդութիւնն* x *զժառանգութիւնն (*փխ *զժանտութիւնն)* urp. *զժանդութեանն* M *ապականարարն*

20 N *որ* փխ *Որպէս* W չիf *զի, խիժմանց* փխ *հիւծմանց* λ *առաջնորդութեանն* փխ *առողջութեանն* hr *առողջութեան*

21 He *գթութեանդ* LPWδω *գթութեանց* KW *խոցուածոցս* Γ *խոցուածւոյս*

22 β *կարևոր* urp. *կարէվէր* MNOPRWZβγλabdefghiklmpqrtux *կործանմանցս* s *կործանմանցս* urp. *կործանմանս* ABCEFGKHWϑΣΦbmntux *այցելութիւն* c *այցելութիւն* urp. *այցելութիւնս*

24 K *Թէպէտ* փխ *Թէ* fhp *նուագս* Σ *բիւր* Φ *բիւրս* urpվ. *բիւր* A *բիւր մեղայցեմ* urp. *բիւրս մեղիցեմ* B *մեղայցեմ* x *մեղիցեմ* urp. *մեղացեմ*

25 H *գտայց* փխ *գրեցայց* Z *գրեցից* U *մեղաւոր* փխ *մեղուցեալ*

26 δ *իմ*

27 MNOUWZβλΓagl չիf *պարգևաց, կենաց քոց* s *կենաց* urp. *պարգևաց* x չիf *քոց*

28 Jγn *ճանաչելն* N *ճանաչեալդ* s *ճանաչելդ* urp. *ճանաչել* Oτatu *բաւանդակ* U *բաւընդակ*

29 LPS *ի գիտել* K *զզարդարութիւնդ* փխ *զզաւրութիւնդ* WZαδϑσφω *զզաւրութիւն* Γ *զզաւրութիւնս* s *զզօրութիւն* urp. *զզօրութիւնդ* N *անմահութիւն* hr *անմահութեանն*

30 ikr տ. 30—32-ի կարգը խախտված՝ *31, 32, 30* τΣs չիf *և* Z չիf *իսկ*

31 ABEFGHKστΣΦ *ասէ տիրելդ քո* C *ասէ տիրելդ քո* urp. *տիրելդ քո ասէ* s *տիրելդ քո ասէ* urp. *ասէ տիրելդ քո* XΓ *տիրեալդ* MΓ չիf *ասէ*

32 CE *յամենայն* urp. *յամենեսին (*E *զամենայն)* MOWl *յամենայնի* Γ *յամենայնն* cfhps *զամենայն*

33 H *են* τΣ *առ քեզ*

34 ABEFGHητφΣΦikr չիf *և* C *կամիս* urp. *և կամիս* LNPSVY *կարող ես*

35 ABγϑτΣΦ *աղերսանաւք* αμφ *աղերսանք* urpվ. *(*μφ urp.*) աղերսանօք* γ *տիպք*

36 P *ոչ այլ ոք* urp. *ոչ ոք այլ ոք* c *այլ ոչ ոք* δ *որ* urp. *որքան* V *նա* NΓu *զուգաշաւեղ*

37 hr չունեն տողը Γ *նորոգի* փխ *որդի*

38 PU *ժողովրդեանն սատուծոյ*

39 KN *խռովութեանց* h *խռովութեանն*

40 ABEFGHσΣΦ *կացեալ կենաց* C *կացեալ կենաց* urp. *կենաց կացեալ*

41 U *յետու*

42 FNQYδΓgh *պաշտաւնն* δ *տոնեալ* փխ *ընդոտնեալ*

43 Γ *անունն*

44 GKPSVWλΓbgqx *աւձող* H *զող (*փխ *զրկող)* urp. *զրօղ* N *անսովի* փխ *անսովելի*

45 N *անգրգելի* փխ *Գրգեալ*

46 h *սեղանամննենդ*

48 Zh *կտակարանաց* s *կտակարանաց* urp. *երակտակարանացն* VZ *երախտեաց* h *երախեացն* kr *երախտեացդ* s *երախտեաց* urp. *երախտեացն*

49 H *անցաւոր* փխ *յանցաւոր*

50 Lτ *ամենապարտ (*N *ամաւթապատ)* փխ *ամաւթապարտ* X *ամաւթապարտ* urp. ա- *մենապարտ* s *ապաշխարող (*փխ *աշխատող* A և այս տողն ունեցող) urp. *աշխատող* A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի F ձեռագրից, ունեն *աշխատող* փխ *աշխարող*

51 μ *կռապաշտեա* h *յարմարային* փխ *յամրային*

52 ABϑ *կաղակարծ* urp. *կեղակարծ* JLNOPTUWXYαβγδλμφabdgilmn *կաղակարծ* R *կեղակարծ* urp. *կաղակարծ*

53 Z *հաշտութիւն* փխ *փրկութիւն*

54 MNPVWXγλbcdefghikmpqrtux *չհաւատալի* r *իմանէ* փխ *ի մասնէ* N *մանասէ* փխ *մասնէ*

55 F *փրծեալ* փխ *պրծեալ* s *պրծեալ* urp. *փրծեալ*

56 λ *յըղքացեալ* l *բազմավրէժ* փխ *բազմավրէպ*

57 ABEFGVXΣΦ չիf *ի* C *յընթացս* urp. *ի յընթացս* G *յընթաց* Z *բանի* s *բանի* urp. *բանից*

58 Q *ծաղանաց* փխ *ձաղանաց*

59 LS *մեծապարսաւ* փխ *Մեծ պարսաւ* k *մեծ պարսաւ* urp. *մեծապարսաւ* MΓ *պարսաւանս (*l *պարսաւան)* փխ *պարսաւ* U *ի* փխ *և* Γ *գովեստ*

60 Zs *երրև* ω չիf *ի վերայ*

61 N *երգիծանաւթութիւն* փխ *Երգիծանութիւն* g *խառնել* J *աշխարութեան* urp. *աշխար* Kβ *աշխարհ (*γ *աշխարութեան)* փխ *աշխար* Γ *աշխարհ (*փխ *աշխար)* urp. *յաշխարհ*

62 U *բանն* η *բարգաճաւաճութեան* Γh *բարգաւաճութեանն*

63 αδ *խոստորումնն* β *խոստորումն* urp. *խոստորումնն* Γ *նորա*

64 W *Թառաչ* HΓ *դառնութեան* փխ *Թախծութեան* W *Թախծութեանց* Y *Թաղծութեան* ηs *Թաղխծութեան* ω *Թաղծութեան* H *ողորմելի* β *ազդեաց* Γ *յազդեալ*

65 AGλΓΦ *ափշութեամբ*

66 μ *այն բան* փխ *այնքան* ABCEFGHVΓΣΦt *պատահեսցի* L *պատուհասեսցի* փխ *պատահեսցէ*

68 β տող 68-ի փխ ունի տող 69 և ընդհակառակը, *հաստատեալ*

69 Z *կառուցեալ*

70 t չունի տողը η *զիարդ* փխ *Իբր*

71 NOUδ *զատակեցաւ* փխ *զակատեցաւ* Z *զատակեցաւ* urp. *զակատեցաւ* H *ընդանութեան* փխ *ընտրութեան* Nλh *ընտրութեանն (ընդրութեանն)*

72 U *ստացաւ* փխ *սրացաւ*

73 J *փայլեալն*

74 LPWZγδλb *պանդանդեցաւ (պանտանդե-*

ցաւ) Q պաղանդեցաւ V պատանեցաւ փխ պատանդեցաւ C աղատեալն ուղ. աղատեցեալն N աղատացեալն

76 γμΓ նուաղեցաւ փխ նուաղեցաւ

77 d անարգացաւ h փառաւորեալն փխ փառաւորն s փառաւորն ուղ. փառաւորեալն

78 ABCHLMPQVXYΣΦbdnp մեծանունն փխ մեծատունն S մեծատունն ուղ. մեծանունն τc մեծանունն ուղ. մեծատունն

79 G չունի տողը

80 m չունի տողը H ընտրեալն

82 Γh բարձրելոյն

83 Vϑcefhpstx պատկառիմ UωΦ չիք եւ H չիք ընդ

84 Yehikpr կոցն

85 m և սէրն YΓikr պատկերացն

86 FZ կամք γ խորանաց ուղ. խորանաց ik խորանացն r հարանացն փխ խորանաց

87 ELΓ յանդիմանութիւն Γ Սաւուխ

88 r մեղ λh չիք եւ[1] AEWh աշխատութիւնն, C աշխատութիւնն ուղ. աշխատութիւնս FGJUYZγωikrs աշխատութիւնս Γ իշխանութիւնս փխ աշխատութիւն L թէ արարի (r թերա) փխ թերափ s թերափ ուղ. թերար A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի VZλpx ձեռագրերից, ունեն թերար

89 Z յանդիմանութեանն

90 ABEFGHPΣΦn հեթանոսաց առէ C հեթանոսաց առէ ուղ. առէ հեթանոսաց s առէ հեթանոսաց ուղ. հեթանոսաց առէ N չիք առէ Uh դեք են (եւ) VWZs չիք եւ λ են և անշունչք WZs են անշունչք

91 F նմանք tu նոցին փխ նոցա[1] r նմայն SY լինին U լինիցին βΓfp պաշտաւնայք ABEFGHJKγΦq նոցին փխ նոցա[2] C նոցին ուղ. նոցա

93 U Մովսէս կրկնված H նախգրեալ JVγ նախագրեաց h յառաջնաձայն N սաստ փխ սաստիկս h սաստիկ ϑσ ամբաստանէ զնոսա τ ամբաստանէ ուղ. ամբաստանէ զնոսա

94 Ps առէ ընդ նոսա cfhp չիք ընդ, նոցա Uλt չիք առէ N ատուած V օտարոտի δ ստարատի

95 U որ ABEFGHMNOUWβλτΓΦabcdefghiklmnptu հարքն C հարքն ուղ. հարք Γ հայրքն

96 Tϑσ այլազիննեայ h այլազնա x այլազգեաց փխ այլազննեայ Cϑ Փազովրայ ուղ. Փեգովրայ G Փազովրայ ուղ. Փազովրայ μ Փազովրեայ ուղ. Փառովրեայ Σ Փառովրայ s Փառովրայ ուղ. Փեգովրայ

97 N ուր ե Γ անպանձալի սիզովնացւոցն Σ սիդոնացւոց ուղ. սիդոնացոց C ձուլածոյն ուղ. ձուլածուն K ձուլածւոյն L ձոյլածոյն N ձոյլածւոյն λ ձուլածուն e ձուղածոյն s ձուլածուն ուղ. ձուլածոյն

98 FKPRSYβadeiknt կանանցի G կնացի τ կանանցի ուղ. կանացի r կանացնի UW կերպն RVWZλ անգրելի FGZik խայտառակութիւնն qtux զազրատեսակին փխ զազիր տեսակին LSY տեսակն

99 U ամաւթու V ամօթով C դիմեցումնն ուղ. դիմեցումն h դիմեցմունն R դիմեցումն ուղղ. դիմեցումնն A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի FMNOUWYZηγλΣceiklqrstux ձեռագրերից, ունեն դիմեցումնն

100 V անուն Γ յանժուժկալ W ժուժկալ փխ անժուժկալ β դեին δ ձուննեալ (Γ ձուլեալ) փխ ձաւնեալ Γ մոլէին

101 M զէութիւնն Pefhp զէութեան M բարէբաստութեան P բարեբաստութիւնն Γ բարեբաստութիւնն է

103 Γ յախթեաց C մեծութեանն ուղ. մեծութիւնն r մեծութիւն h իմաստնիցն MSXYτ առաւելութեանն U առաւելութիւնն h առաւելութիւն

104 r գոոոզութիւն p փափկութիւն

105 U վնասեաց փխ վանեաց V ծառայեցուցիչն

106 N այրն λ զեն Z կործանողի

107 ABCEFGHNPVWYZβλωΓΦacdefghiklmnpqrstux չիք ի[2] τ յոտս ուղ. ի յոտս Γ յոյտս e յոտ L ամբակին փխ սատամբակին

108 r մեղկութիւն Vλ թմրեցոյց r ծուլութիւն

109 λ չունի տողը F շվայտութիւնն N շռայլութիւնն փխ շուայտութիւնն h շըւայտութիւն

111 u սրով ABCEGLMOSUZηλωΓΣΦ ձայնարկութեամբ FH ձայնարձակութեամբ (NWσ ձայնարձակութեամբք) փխ ձայնարկութեամբք R ձայնարկութեամբ ուղղ. ձայնարկութեամբք η նուաղեցից (h աւղօղեցից) փխ աւաղեցից

112 η տիրապէս առ նա ոչ W ընդդիմաբանութիւնն

113 H առ ամենից c ամենայն P սղխալաւղաց Γ կամ փխ կամաւ

114 Bs իմանալի ուղ. իմանալ FG իմանալ W ի մալի փխ իմանալի

115 F եթէ CEHVδσΦ պարծիլ F յիմաստութիւն փխ յիմաստս KY յիմաստ Z մարմնականս փխ մարմնոյ Γ մարմնոյ s մարմնոյ ուղ. մարմնոյ

116 ABEFGHΓΣΦ թե (թէ) C թէ ուղ. եթէ Y դատեալ աստուծով ABCEFGHΣΦ դատիլ μ դատեալ ուղ. դատիլ ik դատել Zs ընտրեսցէ

117 H չիք թէ h պամանի x պայմանի ուղ. բանի CGeq պայմանի ուղ. (e ուղղ.) պայման բանի MNQSVWYγϑλσbglt պայման բանի β պայման բանի ուղ. պայման μ պայման բանի ուղ. պայմանաց ի բանի

118 tu ի կամս հաստչին Z հատչին փխ հաստչին U կաման

119 λ չիք եւս ABEGHηωΣΦ չիք անտի CF ինչ ուղ. (F ուղղ.) անդի (F անտի) ինչ LPXτ չիք ինդ

120 Z գի փխ քանզի N քստմելիս Z Սողովմ փխ Սողոմոն

121 Zs զզարձի p զզարձն P ինքնապարաւ h ինքնապարաւան

122 Y չիք իսկապէս Z իսկութեամբ փխ իսկապէս U համայս Zbmtu աշխարհի s աշխարհի ուղ. աշխարհիս KNOPSUWYβγτΓabcdiklnpqrtx անձնսիրութեան Tδηϑμσω անձնասիրութեամբ eu անձնսիրութեան ուղղ. անձնասիրութեան h անձնսիրութիւն

123 TYZs թէ Mr ունայնութեամբք β ունայնայնուութեամբքն λh ունայնութեամբն V ունայնութեամբքն է ուղ. ունայնութեամբ քննէ i չիք է

124 Z մատեանսն s մատեանսն ուղ. մատեանս C գիրս ուղ. գիր J գիրսն k Աքայիս ուղ. Աքիա Y Սելովնացելոյ ϑ Սիլոնացւոյ ուղ. Սելոնացւոյ Σ Սելովնացւոյն

125 N իւրումն r ընթացից ACΣ արտասելիս (Z արտասուալից) փխ արտասուելիս V եղանակէ

126 Etux և անօգուտ Z վաստակք

127 r անչափ

128 BFGHMΦ երգք փխ երկք ikr իմաստ

129 U ոչընչից r ոչնչին h խոլովք, ամբասելի փխ բամբասելի

130 N անյիմար փխ Անյարմար U չիք անոտի սերմանիք

131 Pτ աւազափոյլ U չիք Աւազափուլ շինուածք Xtu չիք ապականացու ստացուածք Zs ապականացու ստացուածք բառերն ունեն առղ 132-ի տաժանմունք բառից հետո K չիք ստացուածք h ստուածք փխ ստացուածք

132 H տաժամունք Vλ տարժանմունք Zs տաժանմունք ապականացու ստացուածք

133 e յոգւոյ l ոգ փխ ոգւոյ

134 HWΦ ընդունաթուպ S ընդունայնուի (V ընդունայնաթոր Y ընդունայն թուի m ընդունաթոր) փխ ընդունայնաթուպ βh ընդուայնաթուպ Γ ընդունայնաթոփ b ընդունայնաթուպ λ փափաք

135 Nt շաւեղ UZΓabm շաւիղք Σ շաւեղք s շաւիղք ուղ. շաւիղ

136 U կրթութիւն Cγfp մոլարապատիր փխ մոլորապատիր s մոլապատիր ուղ. մոլորապատիր g վարժութիւնք ուղղ. վարժութիւն A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի LSXYZλτikrs ձեռագրերից, ունեն վարժութիւն

137 P համապազատխալ p համապազ սխալ փխ Համապազասխալ Zs տեսութիւնք ABGHUWηϑσωΣΦ ակնայարատ C ակնայարատ ուղ. ակնայայրատ βτ ակնայայրատ ուղ. ակնաայրատ (τ ակնայարատ) Zs պշրութիւնք f պրշութիւնք

138 Ce պոռնկակերտ ուղ. պոռնկակերպ Nαδbt պոռնկակերպ (W պոռընկակերպ) փխ պոռնկակերտ ϑ պոռնկակերպ ուղ. պոռնկակերտ

139 ABμΦ գծնեայտեսիլ HJLNOPQSVWYZγδηωΓbehnstu գծնատեսիլ Γ տեսիլ փխ գեղ

140 B յոլովամիղձ FVWγegikr յոլովամերձ (XYZδτφΣ յոլովամեղծ) փխ յոլովամեղձ ω ծուղ V շոգիլ (Φ փոշի) փխ շոգի Z ցնդեալ s ցնդեալ ubp. ցնդելի

141 Z քակտեալ s քակտեալ ubp. քակտելի

142 r աղաղակի

143 BCFHKRUWΦ ապարէս O ապարէզ ubp. ապարէս h անձնավառ փխ անձնավաճառ S գիր ubp. գերի WαηΦl գերի փխ գիր βϑ գերի ubp. գիրի (ϑ գիր)

144 A մածմունք ubp. մտածմունք γ մտածութիւնք ubp. մտածմունք

145 W ստապւղ H զայրացուցող Zqtu զրոյց Γ զրոյք

146 LN եպարանաց ABFGHPTUαβϑστφΣΦ խծբիծ C խծբիծ ubp. խծբիծք R խցբիծք N խելագարութիւն NVWZbghlm խնդիրք S խնդիրս s խնդիրք ubp. խնդիր

148 LSδτ սպաննեաց

149 N ըմպահականաց V ըմբահականաց Fγ պատմութիւնք s պատմութիւն ubp. պատմութիւնք

150 Y որ զխաւարին փխ որս խաւարային F խաւարին փխ խաւարային

151 h վեհ փխ վիհ C անդունդք ubp. անդունդ V անդունդ e անդունդունք փխ անդունդք

152 KRϑ ուղղեկցութիւն nqtux սպաննողաց N յիմարութիւն AFGNQUβλΦcfhx ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած օրինակներն ունեն բարբանջմունք

153 Z վայրք Γ յարկք

154 Γ շանուածք սասանեալք

155 M աներևոյթ փխ Երևոյթ λ երևոյթ ubpվ. աներևոյթ h փախելի Rr շողոքորդ V շողաքորթ BCEFαλ անոփա ubp. (EF ubpվ.) անոպա φ անոպայ ubp. անոփայ Γ անոփեայ

156 Γ բարձրելոյն

157 ABFHΣΦ խոստովանական բանից C խոստովանողական բանից ubp. բանից խոստովանողական EG խոստովանողական բանից σ խոստովանական բանից ubp. խոստովանողական բանից h բանիցն NOSWYZγηϑλΓabcefgms խոստովանողական Tτ խոստովանական ubp. խոստովանողական qtu կանոնագրութեան

158 K սերմանեաց փխ նախասերմանեաց Lchikr ժողովս փխ ժողովողս Z ժողովաւղն s ժողովողն ubp. ժողովողս

159 tu զարձելոցն Z զղջմանց s զղջմանց ubp. զղջման

160 VW չիք մի UZ որ պարծեսցի

161 G բամբասաւորաւք ubp. բամբասանաւք N բամբասաւորաւքն S բամբասանաւորօք U բամբասաւոր ոք փխ Բամբասաւորաւք

162 L զնկեր h խոցոտելովք

163 a քաւղով ծածկեալ

164 LNZΓ զկերպարանս s զկերպարանս ubp. զկերպարանսն

165 λ զոչախորժելիս ABEFGHPUφΓΣΦqtu ախորժելեան C ախորժելիան ubp. ախորժելիս J զախորժելիս M զախորժելին ikr ախորժելի h ստեղծիչն q զստեղծիչն c գործէ փխ կատարէ

166 U չիք արդ τ որ ոչ նա P ոչ այնքան մեղաւոր որքան ubp. այնքան մեղաւոր որքան TZω մեղաւոր փխ մեղաւ αηϑμφ մեղաւ ubp. մեղաւոր s մեղաւոր ubp. մեղաւ T է որքան Z զղջացեալ s զղջացեալ ubp. զղջացաւ

167 PWδϑ ի սպառ dr պաճարակեսցի h պաճարակեսցէ r այնր փխ այրն s այրն ubp. այնր L չիք այն

168 U յուսադրութիւն λ յուսադրութեանն Γ տէրունի ubpվ. տէրունական cefhpx տէրունական փխ տէրունի ikr յոտսն ABEFGHσΓΣΦbc դիմեցելոյ C դիմեցելոյ ubp. դիմեցելոց K դիմելոցս MNOQUVWZγλφadefgiklmnprtux դիմեցելոց R դիմելոց ubpվ. դիմեցելոց β դիմեցելոց ubp. դիմելոց μτs դիմեցելոց ubp. դիմելոյ ω դիմելոյ

169 u ի յայցելութիւն R անբաժանելեաւ ubp. անբարժանելեաւ dk անբարժանելեաւ x անբաժանելեան

170 A կենագործեալ ubp. կենագործել CGHWΦc կենագործեալ Γ կենագործել ubpվ. կենագործեալ cfhp կենագործեաց s զանտ ubp. զանդ N զանխոստովանեալսն փխ զանդ խոստովանեալսն

171 Γ նախակենդանեացս փխ ահա կենդանեացս β կենդանեացս A աւետիք ubp. աւետիս F աւետիք

172 FZ մաղթել Γ մախթեալ Σ պարտաւորիս F իմաստութեան

173 S մեղանաց CEFHNOUWZβστbcdfghiptx մասնակարգեալ փխ մասն կարգեալ μ մասն կարգեալ ubp. մասնակարգեալ

174 MNORVWΓabcdefghiklmnpqrtux զնուազ Y զնուաստ փխ զնուազդ αφ զնուազդ ubp. զնուաստ (φ նուաստդ) V բանագրութեան ABCEFGHRVWσΣΦt չիք ի A B CEHMNOPVWλΓabcdefghiklmnpqrtx յերջանիկն βΣ յերջանիկն ubp. յերջանկին

175 OV նիւթեսցի P յանցաւորութիւն (U յարդարութիւն) փխ յարգաւորութիւն VWΓbgm յարգաւորութիւնք

176 M գերաշխարհայն (T գեր աշխարան V գերաշխարհան) փխ գերաշխարան Q գերաշխարհական ubp. գերաշխարան

177 N խնդրելոցս փխ խնդրողս P ի քո kr ոք փխ քո mtu ընտրեալ U վիհ փխ վեհ RSWXYβδλωΓfgkmqru արքայորդոյն

178 N միածինդ Z յաւրինակեցեր

179 CTαφ յարեան ubp. յորոյ (Tαφ յոր) արեան J յոր արեան Xδ յոր (δ որ) յարեան ubp. յարեան Z կցորդութիւն

180 VWZ քո s քոյ ubp. քոյոյ

181 V ստեղծողին E փառս ubpվ. փառսդ cfh փառստ u փառ

183 C խորհրդոցն ubp. խորհրդոցդ MVWλabgm խորհրդոյն NO խորհրդւոյն R խորհրդոյ ubp. խորհրդոցն A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի JKLOSTXYZαγδηϑμστφ ձեռագրերից, ունեն խորհրդոցն Pβ ողորմեալս

184 Y բազմապաճուճ RWh առակագրութեամբ (Z ճառագրութեամբ) փխ առակագրութեամբ

185 Fx զաստուածութիւն N քարոզել Γ քարոզեալ ubp. քարոզեաց F մատեանս s մատեան ubp. մատեանս

186 ORWXYδλτωfghikr եկեղեցոյ W հետաբարութեան փխ հետս բարութեան Nr բարութեամբ d բարւութեան

187 S մատչեալ V մատչիլ Σ մատել ubp. մատչել

188 i ի յողորմութենէ

189 ACEGΦ յանյուսութեանն B յանյուսութեանն ubp. անյուսութեան Or անյուսութեան U անյուսութիւն ZΣ յանյուսութեան s յանյուսութեան ubp. անյուսութեանն ABCEFGHRVWZϑσΣΦ չիք ի i յղձից r յըղձից

190 A զճէպ Z զղջման Γ զղճմանն s զղջման ubp. զղջմանն

191 U յոյշ FGL բերել μ բերեալ ubp. բերել λ ճառելի փխ անճառելի

192 ABCE զգթութիւնն Wh ողջննեսցես Y ողջացուսցես փխ ողջունեսցես fikpr ողջոյնեսցես

193 W կոչկոճեալն λ զկաւչկոճեալն B բամբասանացն ubp. բամբասանաց A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի Tαδηϑμσφω ձեռագրերից, ունեն բամբասանացն

194 UZ երանութեամբ s երանութեամբ ubp. երանութեան NP վերարժանացւոյ

195 O յոգնահիւսան փխ յոգնահուսան F արտասուաք JKPSYαγδϑστφ արտասուացն η արտասուաց ubp. արտասուացն

196 h ի մէջ B յատակ Σ յատակին N չիք իւր U խրախճանութիւն

198 C կրիցն ubp. կրից F կրից h գերազանցեալ FNSx հոգւոյն V յոգւոյն Y հոգոյն e [ոգւ]ոյն բառից մինչև տող 226-ի պատրապարեալ ի բառերը ներառյալ ունի ուշ գրչությամբ Y հեզութեամբ փխ հեծութեամբ

199 ABEFGHVX չիք ի CR յաչաց ubp. ի յաչաց τ ի յաչաց ubp. յաչաց V աչաց O բանից քոց AG արտաւսրախոր (H արտօսրաթոր) փխ արտաւսր BC արտաւսրախոր ubp. արտաւսր t յարտօսր

200 Σ չիք Առ AGH չիք Առ որ BC մերովս ubp. առ որ մերովս U որով l ողորմելովս փխ որ մերովս r միովս փխ մերովս ABCGHUVWXZϑσΓΣΦe₁ չիք ի s յիւրն ubp. ի յիւրն U ախտակրեսցի յիւրն N յիմն փխ յիւրն

201 UZ երկայնամիտ U դնէ ողորմութեամբ փխ ներողութեամբ

202 O յանյարմարն s զանյարմարն որ NWλags ի փխ առ V առ ի ikr կարդացեալ փխ կարծեցեալ Z սաղմոսին s սաղմոսին urp. զսաղմոսին Σ բարերանութեան

203 ikr Հոգոյդ փխ Որդւոյդ τ որդւոյ քո urp. որդւոյդ

204 S յաղխքատս ikr աղքատացս s ժողովըրդեան urp. ժողովրդոց

205 ABEFαΣ պեւետիկոս C պեւետիկոս urp. պւէտիկոս γ պեետիկոս a պււետիկոս fp պփտիկոս g պիետիկոս h պատւիտիկոս փխ պուետիկոս x պվետիկոս Γ շնորհ urp. բարեշնորհ A Սողովնի urp. Սողոմովնի Sh Սողովնի փխ Սողոմոնի q Սաւղօմոն

206 λ ամենայնի r յամենայնիւ

207 Ufhp կենդանիւք Γq կենդանաւք F առ փխ ընդ G առ urp. ընդ Nm աղերսել s աղերսել urp. աղերսեալ AFHδΣ ընդ փխ առ BCGσ ընդ urp. առ

208 K զոր և V անտեսէ (β տնաւրինէ) փխ տնտեսէ

209 Tγϑτωfhklmqx աւստացոյն Z աւելաստացոյն փխ Աւստացւոյն r աւստացուոյն t օստւացոյն J ստեղծեալ urp. ստեղեալն

210 C բազմահրաշաւորն urp. բազմահրաշաւոր U բազմահրաշ աւուրն փխ Բազմահրաշաւորն PUh մարգարէ անճառն փխ մարգարէաճառն Cs պատմագրութիւն urp. պատգամագրութիւն U պատմագրութեամբ β պատգամագրութիւն փխ պատմագրութիւն

211 He$_1$ սստուածութեան λ զՍողոմոնն Z ողորմել

212 W քանզի փխ զի Γ աղաւթեալն λ վասն նորա քան թէ չարախաւսելն փխ քան ... նորին V չիf քան չարաբանելն C չարաբանելն urp. չարախօսելն FMNPWZabcdfghilpqtu չարախաւսելն (k զչարախաւսելն) փխ չարաբանելն S չարաբանեալն βs չարախաւսելն urp. չարաբանելն ϑ զչարաբանելն urp. չարաբանելն OVYΓ նորա

213 N մեծաւ

214 a այսմ hr հեծութեանն

215 N զիմս իմն h զոչէ (u կոչումն) փխ գոչումն

216 ηx եթէ ABEFHJNOTUWZγϑλστωgiklmr դատել μ դատել urp. դատեալ ABCEFGH$_2$ΣΦe$_2$ գործոցն

217 Z դատիս փխ քո ճանաչիս t ճանաչես

219 τ որչափ urp. որքան RWγ քո

220 c զի փխ Քանզի Ταδϑμσφω երկրորդիս βτ երկրորդաւս urp. երկրորդիս MUr ողորմութեամբ փխ ողորմածութեամբ

221 YΣ սաստկութեամբ

222 chp չիf քաղցրութեամբ H գիտութեան փխ գթութեան

223 η ձիր փխ ձրի RVWλbgmtu յաւէտ մըխիթարել Γ յաւէտ մխիթարել urp. մխիթարել յաւէտ s մխիթարեա L չիf յաւէտ U զտրտմեցեալքս

224 NUλΣfpqtu համաշաւեղ C տոչորման urp. տոչորմանն N տոչման (qrtux տոչորական) փխ տոչորման Yr անբժշկանի f անբժշկական

225 h փրկութեանն R նորոգեա

226 KZϑωs քաւել σ քաւեալ urp. քաւել KZϑωs պատսպարել δ պարսպեալ փխ պատըսպարեալ σ պատսպարեալ urp. պատըսպարել ABCEFGLSUXYΣΦ մեղսակործան H միսակործան փխ մեղսակործան h ի խորտակմանէ Z սատակմանէ փխ խորտակմանէ s սատակմանէ urp. խորտակմանէ

227 ABJLMβσΓΦ միայնոյ C ըսկըզբանդ urp. սկըզբանդ և անըսկըզբանդ γ չիf եւ անսկզբանդ H անզկըզբանդ

228 AC եւ urp. ընդ սկզբանդ (C ըսկըսբանդ) եւ Γ չիf Ընդ սկզբանդ U անսկզբանդ փխ սկզբանդ V անսկզբնաւորիդ (τ սկզբնականիդ) փխ սկզբնաւորիդ

229 O ի միում Zs մի փխ միում

230 Y չիf եւ ABEFGHσΣΦ պատիւ փխ իշխանութիւն C պատիւ urp. իշխանութիւն N պատիւ և իշխանութիւն h չիf յաւիտեանս C յաւիտեանս urp. յաւիտեանս յաւիտենից MNOPRVWZβΓabcdefgiklmnpqrstux յաւիտեանս յաւիտենից

231 Uλσhs չունենն տողը

ԲԱՆ ԽԹ

Վերնագիր.

A սխալմամբ համարակալված ԽԸ փխ ԽԹ K համարակալված ԾԲ փխ ԽԹ BEKORWβλσbghmqtx վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր Tδηωns համառոտագրությամբ i Նորին Գրիգորի խաւսք ընդ աստուծոյ փխ վերնագրի P չիf Վերստին ... բանի NUσbt հեծութիւն h հեծութեանն B Գրիգորի փխ հսկողի x Անոնւ փխ առ նոյն B աղեր (H մաղերս) փխ աղերս LNUVYβΣhrx բան r չիf ի QZΦ սրտէ

2 Y քումդ r պատկերին ABCEGHTΣΦ վերնումն

3 U լոյս

4 W կապեսցէ փխ կապտեսցէ σ գուողն f գողոզ h զարդ Γ փչման P քո շնորհի

5 f չիf ի P պատկերէ փխ կերպէ

6 δ մահկանացուի փխ մահացուի

7 Σ գրել urp. գրաւել Φ գրել փխ գրաւել U նոյնն

8 BGLPUσΓdfn բայց փխ բաց g բայց urp. բաց F տէր փխ Քրիստոս Σ տէր urp. Քրիստոս

9 E ըռնադատ փխ անբռնադատ a չունի [անբռ]նադատ բառից մինչև գլխի վերջը U հնազանդեցուցես h քաղցրութեանն

10 Y զկարծիս փխ զկարիս τ զկարծիս urp. զկարիս NΓ ամենակարգ (U ամենակցորդ) ασφω ամենակատարդ h ամենակարգդ) փխ ամենակարդ ϑ ամենակատարդ urp. ամենակարդ N բանիս Uikr բանի

11 bemqu արեամբ Vs քով λ չիf քո S մարմմարմնովդ urp. մարմնովդ քո W մարմնովդ քո

12 ABFGΣΦ սահմանադրեցեր (E սահմանադրեցեր Z սերմանեցեր) փխ սահմանեցեր AB-C սահմանադրեցեր urp. սահմանեցեր ABCGHKΣΦ կենացս F կենացս urp. կենաց

13 W կցորդէ զգրելով փխ կցորդ քեզ գրելով A գրով urp. գրելով EH գրով փխ գրելով Φ գրելով urp. գրով

14 ABCEFGHJLUXYαγδσφΣΦqu քո (քոյ)

15 C զենման urp. զենմանդ Σ յիշատակաւք U չարչարանաց քոց փխ քո չարչարանաց

16 Oδ համարձակեցար

17 U չունի տողը

19 Zh տուր s տուր urp. տուրս OY չիf քոց λ քո urp. քոց FGVZαδϑλμσφω հրաշս

20 O իրովն SW իւրովք WβΓhl զարդիւք H ոչ հրեշտակացն Z հրեշտակաց γ հրշտակացն s հրեշտակաց urp. հրեշտակացն Zs պայծառութիւնք

21 H չիf որ C նոսա urp. սոսա MNOQVWαβγδϑλστφωbcehqtux սոսա (Γ սոսին) փխ նոսա Γ չիf են

22 x զսահմանն M լայնութեանն Z լայն կըշռութեան փխ լայնութեան V որք P նմանէ Sλ չիf են N եղեալութիւնք

23 Pηλωg ախիւքն δ աղիւքն (hr ահիւքն) փխ աղխիւքն V որք h անբանութիւնք փխ անբաւութիւնք

24 RUVλτbcghik այսքանիւք Γ վեհաւք T իմոյ Y կարեկցութիւնք

25 QU չիf սուրբ N մարգարեին λ քաղցրութեան Nδλm բարութեան Z բարերարութիւն փխ բարութիւն d բարւութիւն

26 r չիf աստուած իբրև զիս կարող ABEFGHσΣΦ կարող իբրև զիս C կարօղ իբրև զիս urp. իբրև զիս կարող

27 FZfps զանարէնութիւն

28 Z արդ ահա ABCEFGHWαμΣΦ բարերարութիւնքդ Kϑσω բարերարութիւն Zfhpx բարերանութիւնք (η բարերանութիւն) փխ բարերարութիւնք Γq բարերարութիւն քո s բարերարութիւնք urp. բարերարութիւնքդ

29 Zrx խորհրդոց

30 ABEFGHΣΦx խոստովանել եւ թարգմանել (թարքմանել) C խոստովանել և թարգմանել urp. թարգմանել O թարքմանեալ S թարգմանեալ ω թարքմանել R խաւսիւք urp. խաւսիւքն Γ նիւթական Wγbgm լեզուաւ

31 V այդի ACEGHRΣΦ քում Bs քում urp. քումդ E գթութեանցդ L յաւր ինչ փխ յաւրինիչ

32 i չիf եւ N զհնացեալսն δ զհնացեալս h հնացեալն U անտէն փխ անդրէն s անտէն urp. անդրէն

33 V առաջնում λ յառաջնումն ABEFGHLNSXYβτfhikr պայծառութեանն C պայծառութեանն ուղղ. պայծառութեան U քանզի փխ քան, ստեղծագործեալ W ստագործել փխ ստեղծագործել
34 ik չիք զի σx յամենայնի
35 Z բանք, չիք քո u ոք փխ քո N ազգել ABCGHΓΣΦ զաւրութիւն (F զզաւրութիւն) փխ զլրութիւն MNOVWZλΓbgmpu գործոյն s գործոյն ուղղ. գործոցն
36 x չիք բարեգործ
37 J ստացուածս ուղղ. ստեղծուածս γ ստեղծուածս փխ ստացուածս δ ստացուած x փրկութեան
38 Z իրաւամբ
39 V օրհնաբանեալ փխ Աւրհնաբան Eγδθμσφω աւետեացդ JTαβ աւետեաց ուղղ. աւետեացդ J քոց ուղղ. քո TZαγδθμσφω քո s քո ուղղ. քոց Σ ձայն ուղղ. ձայնի Φ ձայնի δ քաւելոյդ ուղղ. քաւելւոյդ Σ քաւելելոյդ W շնորհք η շնորհի h ծանուցար
40 Vs ողորմութեանդ V լուսով δ լուսոյդ F լուսոյ քո AG ուղորձեալ BC ուղորձեալ ուղղ. ուղերձեալ E ըղըրձեալ b աւղերձեալ c ուղերձեալ ուղղ. ըղերձեալ e ըղերձեալ h ըւղերձեալ q ըղըրձեալ ուղղ. ուղերձեալ
41 Uτ քանզի փխ Քանի ի Γ սեղծանելոյն
42 MU մին s մին ուղղ. մինն
43 NRVWβγc առաջնովն s կոչմամբ ուղղ. կոչմամբն Bβ երախտաւոր ուղղ. և երախտաւոր R և երախտաւոր ուղղ. երախտաւոր A և այս տողը ունեցող մնացած օրինակները, բացի HJKLOQSTXYαγδηθλμτφω ձեռագրերից, չունեն եւ Γ երախտաւոր է
44 EJαμ կերպացուցելոյն ուղղ. (Jμ ուղղ.) կերպացուցանելոյն HMNPUVZβγδηλωefhpqstux կերպացուցանելոյն Qτ կերպացելոյն φ կերպացուցելոյ (դրել է ուղղագրման նշան, բայց չի ուղղագրել) Γ կերպացուցանելոյն c կերպացելոյն ուղղ. կերպացուցանելոյն C և քաւիչ ուղղ. քաւիչ
45 Γ նորոգելւոյն
46 Ft րստ փխ Ըստ LNPUτ հաստատելոյն փխ հաստելոյն Γ հաստելւոյն C և ողորմած ուղղ. ողորմած
47 C և հնարաւոր ուղղ. հնարաւոր

48 WΓ աւրհնելոյն (Z յաւելուածոյն) փխ յաւրհնելոյն C և հեզ ուղղ. հեզ V. բեզ փխ հեզ
49 C նկարագրելոյն ուղղ. նկարելոյն MNOPRVWZλωbcdefgiklmnpqrtux նկարելոյն (β նկատելոյն Γh նկարելւոյն) փխ նկարագրելոյն δs նկարելոյն ուղղ. նկարագրելոյն Γ և բարի ընդ բարկացելւոյն ամենազաւր
50 Γ առաջնորդելւոյն K չիք եւ C և լոյս ուղղ. լոյս
51 L ստածելոյն (N ստեղծելոյն) փխ տածելոյն Γh տածելւոյն ABEFGHKNOUZγηθμσωΣΦhsx եւ հովիւ CJμ և հովիւ ուղղ. հովիւ
52 Γ դարմանելւոյն J և խնամիչ ուղղ. խնամիչ Zγh և խնամիչ
53 Γh պահելւոյն ABEFGHγΣΦ եւ բժիշկ CJ և բժիշկ ուղղ. բժիշկ
54 M ձեռնկալութեան r ձեռնկալութիւնն Q զաւրաւոր փխ զաւրավար
55 Mr անպարտութեան Ph պարտութեանն փխ անպարտութեանն J և թագաւոր ուղղ. թագաւոր γ և թագաւոր φ չիք թագաւոր
56 φ չիք Ընդ արարչութեանն h արարչութեան J և քաղցր ուղղ. քաղցր γ և քաղցր
57 Γ ամենառատ փխ առատ
58 Γ անսալւոյն
59 Γ բարկանալւոյն u բարկալոյն փխ բարկանալոյն
60 LRW կարեաց FL վշտակցելոց UWb վշտացելոյ փխ վշտակցելոյ Zδs վշտակցելոյն Γ վշտակցելւոյ
61 NWΓm անձանձելո (անձանձելոյ) U յանծածկելոյ փխ յանձանձելոյ Vik յանձյանձելոյ Z անձանձելոյն f յանձանցելոյ r յանձնյանձելոյ LSZXYτΓiks գթոյն
62 τ գերագունակ փխ գերունակ Γ գորովւոյն
63 V սպառ փխ անսպառ ABCEGHMOQVσωΓΣΦikm բարութեան d բարութեանն Γ յաւիտեանս փխ յամենայնի
64 H ոչ LZτs չիք խակ U խակն
66 LSX արդ փխ այժմ Z այժմն ABEGHΣΦ զհոգիս C զհոգին ուղղ. զհոգի s զոգի ուղղ. զհոգիս RWY մաղթողի N մաղթողիս Մարտիրոսի W ի տաղաւարաւ մարմնոյս ABEFGHOQσΣΦ տաղաւարաւ մարմնոյս C տաղաւարաւ մարմնոյս ուղղ. մարմնոյս տաղաւարաւ
67 Z անդէն փխ անդրէն Γ ի յանարատութիւն
68 HMNVWλΦbg սրբութեամբ μ սրբութեանն Σ սրբութեամբդ Γ լինելութեամբն r լինելութեան
69 ACEGλμΣΦ աճեցումն B աճեցումն ուղղ. աճեցուն ABEGHηΣΦ տուչութիւնն C տուչութիւնն ուղղ. տուչութիւն SUW տուչութեան Y տվչութիւն λqtx տըւչութիւն
70 V անսահմանելեաց MNOVWλΓghlmstux քոցդ (քոյոցդ) A և այս տողը ունեցող մնացած օրինակները, բացի JLZαβγδηθμστφω ձեռագրերից, ունեն քոցդ V սքանչեաց փխ սքանչելեաց
71 U զանցելոյ VZ զանցելոցն βen զյանցելոց LSVXZτ հնոց ABEFGHμωΓΣΦcfhp ստուերականացն C ստուերականացն ուղղ. ստուերականաց
72 Z չիք ընդ, ճառելոյ h ճառելւոյս n ճառելոցս s ճառելն J զթիւս ուղղ. զթիւ Qλτ զթիւ LSXYωΓ մեղացն r չիք մեղացս
73 r չիք Որբան մտացս P զմտացս VZs թե Hg ընդանայ NRVWλbetfux զանըմբերելիան փխ զանբերելիան P յիշակել փխ յիշատակել
74 u արդարացոյց
75 τ պատմելոյ UZs իմ ինձէն Γ ինձ ուղղ. ինձէն WY զանձինս W չիք իմոյ m զբիծ
76 MLSXYδτ զամպարշտութիւնս (զամբարշտութիւնս) N զամպարութիւնս փխ զամբարշտութիւնս W մեղաց փխ մեղանաց YΓ մեղանացս H խոստովան եղելոյս փխ խոստովանելոյս N խոստովանելոյս
77 Φ ծածկապէս փխ ծածկատես
78 Φ աւետեաց
79 ikr նախնում u կարաւտացոյց
80 UV երանելովն u երանով փխ Երանելով UV սաղմոսիւ β սաղմոսին Y փրկութեամբ փխ մկրտութեամբն Zeqrstux մըկրտութեամբ
81 βλΓ փշաւք Zωh մեղացն
82 H ձեռք
83 JKLδημσφωikrt ծանր β ծանրս ուղղ. ծանրր C առնելով ուղղ. ունելով L առելով Xλ ունելով ուղղ. առնելով τ առելով ուղղ. առնելով A և այս տողը ունեցող մնացած օրինակները, բացի JKαδηθμσφω ձեռագրերից, ունեն ունելով փխ առնելով U զրեոնս
84 Y աւրհնաբանեալդ ω աւրհնեալ փխ աւրհնաբանեալ
85 K յաւրինաց մեղացն և մահու աղաչեմ զքեզ տէր ամենայնի Γ աղաչեմք E չիք զքեզ, զտէր ուղղվ. զէրդ AB ամենի փխ ամենայնի HSYτ յամենայնի tu յօրինացն m չիք յաւրինաց... մահու Ftu մեղաց
86 Y և քաւ m չիք Քաւ լիցի թէ b եթէ C տկարութեամբ ուղղ. տկարութեան JV տըկարութեան b սահմանաւն
87 ikrx ճշմարտութեամբդ P իբր
88 Y չիք ուր GO քաւութիւնն E թագաւորեալ է Y չիք է LZ թագաւորել u վտարկեալ Ne է փխ են S մեղք ուղղ. մեղքն UβΓΦbgm մեղքն
89 x չիք ի λ կենդանի ուղղ. տէրունի Gh յուսահատութիւնն
90 ABEGUΣΦ քոցդ C քոցդ ուղղ. քոյոցդ H քոյդ GW շնորհացդ LSXY պատիրք փխ պարտիք OWλbgmtu պարտիքն τ պատիրք ուղղ. պարտիք
91 δ զոլ ABEFGΣΦ անհնարաւորութիւն (P անհնարին) փխ անհնարութիւն Cσf անհնարաւորութիւն ուղղ. անհնարութիւն s անհնարութիւն ուղղ. անհնարաւորութիւն
92 Z չիք Այլ ամենեւին լուսաւորութիւն Σ այլ ամենեւին լուսաւորութիւն ունի լուսանցքում՝ ուշ գրչությամբ SYZτ[illegible]qstu բաւանդակապէս U բաւընդակապէս φ բովանդպէս (տեղ է թողել, բայց չի ուղղագրել) H բովանդակապէս զաւրութիւն ուղղ. բովանդակապէս
93 λ անպատմելի փխ Անպարտելի CΣ կարողութիւնն E կարողութիւնն ուղղ. կարողութիւն
95 h ողորմութիւնն
96 CENΣ արքայութիւնն H անծեղծութիւն r անեղծանութիւն փխ անեղծութիւն Q յաւիտեան
97 AGUλμg չունեն տողը R ամէն կրկնված

ԲԱՆ Ծ

Վերնագիր.

K համարակալված ԾԳ փխ Ծ EHKNPRWβλσabimtux վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր QTδηωnq համառոտագրությամբ Utb *Հեծութիւն* x *Անոու* փխ *առ նոյն* LUVYΣhr *բան* r չիf *ի* Z *սրտէ*

1 W չիf *որպէս* N չունի *Քրիստոսի* U *փրկութիւն* *ոգւոց* XYZωfgkmu *ոգոց* γ *հոգւոց* m *փրկութեան*

2 p *զուարճութեան*

3 JUWβλΓabcdfiklmp *արատեկին* L *աբատկին* ABHTΣ *նշոյղից* FPQRUWδϑλμσΓcefhikqrx *նշողից* GτΦ *նշոյլից* K *նշաւղից* LNSXYZαγbgmntu *նշուղից* r *արևոյ* U չիf *երբէք քաղցրութիւն* h *քաղցրութեան*

4 U *խոստովանութեանց* WΓ *ծածկութեանց*

6 ABEFGHOWωΣ *եւ* փխ *Զի* C *եւ* urp. *Զի* N չիf *Զի* H *է ազոտ է* JKLQRTδ *քեղ է* K *մաքրութիւն*

7 QV չիf *ընդ* MNORWXYZβγλστωΣcefghiklmrt *փարիսեցոյն* S *փարիսացւոյն* B *դատեսցիս* urp. *դատապարտեսցիս* Jγ *դատապարտեսցիս* U *դատիցիս* Γ *դատեսցես* u *դատեսցի*

8 G չիf *եւ* Lλ չիf *կամ* N չիf *զիս*

9 τ *դատեցայց* urp. *զովեցայց*

10 Z չիf *առի* FKNUβadpr *պարսաւել*

11 δ *երից* W *երիցս էր* LZs *կրկնել* Zλgs *զանձին* ABEGHLSXYΣΦntu *եղկութիւնն* C *եղկութիւնն* urp. *եղկութիւն* g *նեղութիւն* փխ *եղկութիւն*

12 μ *զի կամ* urp. *եւ կամ* HN չիf *կամ* E *որբոյն* փխ *սրբոյն*

13 F չիf *ի* V *յիշատակաւորն* փխ *յիշատակաւորն, մեծ*

14 OW չիf *կամ* r *իբրև* H *արդ արդեաւք* ΓΣp *արդիւք* P *իմաստի* փխ *իմացքի* Γbgr *շրթամբ* CE *նսայայ* urp. (E urpվ.) *նսայի* P *Իսայի* փխ *Եսայի*

16 eqt *մարմնով*

17 γ *կարեկցել* Σ *կցորդել* urp. *կարեկցեալ* W *հայրն* Zs *աղաւթելով* tu *աղօթեալ*

18 J *յորս* urp. *յոր* Z *առակ* (rx *առ աստուած*) փխ *առած* s *առակ* urp. *առածն*

19 η *եթէ* Fλs *իմաստնոյ* Γ *իմաստւոյն* tu *իմաստնւոյն* W *տուն*

20 λct *անմտի* W *տուն*

21 FGNRSUXΓdhx *զխալեալն* ABCEFGHσωΣΦ *յանձին* ημ *անձին* urp. *յանձին*

22 U *ամենեցուն իւրում* փխ *ամենից ինքեան*

23 φ *արքայիցն*

24 β *գիր* ω *գիրն* կրկնված

25 ABEFΣ *առախտակիր* (V *անախտագիր*) փխ *անախտակիր* CΦ *առախտակիր* urp. (Φ urpվ.) *անախտակիր* Z *զանախտակիր* a *ախտակիր* urp. *անախտակիր* Zs *գոլով* h *գոյլ* δ *բնութեան*

26 δ *զութութիւն* urp. *զուարգութիւն* g *զուարդութիւն*

27 ABEGHΦ *աւետիք* C *աւետիք* urp. *աւետոք* ապա urpվ. *աւետեաւք* UΓ *աւետիւք* β *աւետեւք* λ *աւետաւք* Σ *աւետիք* urp. *աւետիօք* N *յուսոյս* Γ *յուսւոյն* H *առաքելոյն* փխ *ասացելոյն* U *ասելոյն* Γ *ասացելւոյն*

28 Γ *առաքելւոյն* Q *ուսեալք*

29 E *ահա բստ* urpվ. *բստ* cfhp չիf *ահա* Q *տրտմիս* U *տրտմեսցիս* λ *տրտմեցեալ* σ *տրտմեցցի*

30 Γ *յաւէտ ըղձալի է ինձ* H *ըղձաղի*

31 HΦ *խրատ* V *խրտան* փխ *խրատն*

32 Z *երկրորդեաց իսկ*

33 N *նստեալ* UVblm *նստիլ* W *նստելով* h չիf *ոչ,* չիf *բարձին* U *բարձիցն* L չիf *հպարտից* Uωr *հպարտիցն*

34 E *ամպարշտաց* W *ամբարշտաց* C *ժողովելոց* urp. *ժողովեցելոց* JMNPTUαβδϑΓcefikpqsux *ժողովեցելոց* L *ժողովեցելոցն* SYγt *ժողովելոցն* X *ժողովրդոցն* փխ *ժողովելոց* τ *ժողովելոցն* urp. *ժողովեցելոցն*

35 γ *ուխտի* փխ *Ուստի* Zs *և Դաւիթ և* X *Երեմիաս*

36 C *կանոնի* urp. *և կանոնիւ* NTαδϑλσΓ *կանոնիւ* τ *եղեալ* փխ *հաստատեալ*

37 U *սրտիւք* X *և ընդ պատկառեալսն* urp. *պատկառեալսն* Y *և ընդ պատկառեալսն* S *ընդ պատկառեալսն* Zabkrstu *դիմաւք* փխ *մեղաւք* e *մեղաւք* urpվ. *դիմօք*

38 V չիf *ի* L *կապուցեալ* փխ *պակուցեալ* Zs *պակուցեալք*

39 C *յետնոյն* urp. *յետնոց* E *յետնոց* Y *յետնոյն* V *հաւասարիլ* WZs *հաւասարել* ABFHVΣΦ չիf *ի* C *յերկրի* urp. *ի յերկրի* r *կամ* փխ *կամաւ* NYβhr *խոնարհութեանն* U *խոնարհութիւն* x *խոնարհութեամբ*

40 p *պարարեալ* urp. *պար առեալ*

41 K *ով* փխ *Որով* Lτ *նախադասեալն* U *բազմականին* u *բազմականս* N *երանութիւն* d *երանութեան* p *երանութեանն*

42 K *համարձակեցայց* urp. *համարձակեսցի* Γ *եթէ* փխ *թէ*[1] SXZΓhs *եթէ* փխ *թէ* Z *նորա* փխ *նա* s *նորա* urp. *նա* UZλs *հետեել*

43 N *ի բամբասանաց ի* W չիf *բանի*

44 A տողն ունի տողամիջում և լուսանցքում Zs *վեհս* (Γ *վեհսս*) փխ *վէսս*

45 Jcdehlpqx *ի յիս* A *մերձանար* LSYk *զի մաքուր*

46 r *զանկշիռ* AFGHKUστΓΣΦhx *խոնարհութեան* BC *խոնարհութեան* urp. *խոնարհութիւն* ABFGHσΣΦ *Դաւթի երջանկին* C *Դաւթի երջանկին* urp. *երջանկին Դաւթի* N չիf *երջանկին Դաւթի* h. *երջանիկն Դաւիթ* u *նպատակ* փխ *նպաստ* Zs *առնել*

47 Zs *և ասել* N չիf *ընդ* FLOPSTWXYZδηλμτφωclns *իբրև* g *անասուն* ΓΣ *համարեցայ առաջի քոյ*

48 Γ *հանգեալ* փխ *հերքեալ* N *գայութենէ* փխ *զգայութենէ* Zs *զգայութեանց* βλΓhx *սգայութենէ* HNSUZXYst *ինձ չարիք* O *ինձ չարիք ինձ* W չիf *ինձ*

49 ABEFGHσΣΦ *իմ յերեսաց* x *իմ ի յերեսաց* C *յերեսաց անզգամիս* urp. *ի յանզգամիս* ABEFGHRVWZϑστΓasx չիf *ի* ABEFGHVWσΣΦx *անզգամիս* s *յանզգամիս* urp. *անզգամիս* A *անբժշկութիւն* urp. *անբժշկութեան* BCEFGHσ *անբժշկութեան* W *անբժշկութիւնն* s *անբժշկութիւն* urp. *յանբժշկութիւն*

50 AΣ *եւ* կրկնված P *զայլ* Y *ի յնտրելոց* EFHVσ չիf *ի* Γ *Յայտորստանի*

51 W *զկամաւոր, կշտամբութիւնն* A *և* այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի FJLQSUXYZαγδηϑλστφω ձեռագրերից, ունեն *կշտամբութեան* S *մեղապարտութիւն* h չիf *մեղապարտութեան* F *անձացն* KLXr *անձանց* ABEFGHKσΦ *անաբատիցն* C *անարատիցն* urp. *անարատից* δ *անարարից* (τu *անպարտից*) փխ *անարատից*

52 Z *քահանայի մեծի* ABEFRσ *մեծ* CN *մեծ* urp. *մեծի* Γ *ինձ զէն* փխ *ինձէն* AEFG չիf *առեալ* BCU *բարբառիմ* urp. *առեալ բարբառիմ*

53 F *եթէ ոչ և* N չիf *եւ* Lτ *եմ* փխ *իցեմ* u *իցիմ* tu *ամբառնալ* ZΓx չիf *ի վեր* a *առ* urpվ. *առ քեզ*

54 Cβ *ճշգրիտ* urp. *ճշմարիտ* HJLMNPVγλΓΣΦafhikmpqstux *ճշմարիտ* փխ *ճշգրիտ*

55 Y *զիմ* Yλ *խառնել* δ *խաւսեալ* փխ *խառնեալ* s *խառնել* urp. *խառնեալ* ABEFGHσΣΦ *նոցուն* C *նոցուն* urp. *նոցին* M *նոցայն* Y *սոցին* փխ *նոցին* ep *նոսին*

56 F *նոցայոցն* urp. *նոցայնոցն* QγΓn *նոցայնոցն* Y *սոցայոցն* փխ *նոցայոցն* Z *զիմոցս* փխ *զառ իս* Γ *դառնութիւնն*

57 J *հեծեցից* urp. *հեծեծեցից* MOQλdikrt *հեծեցից* R *հեծեծեցից* urp. *հեծեցից* β *հեծեցեցից* γ *հեծեեծեցից*

58 W *ոչ է* փխ *չէ* K *պիտոյ* U *գարշութիւն* h *գարշութեանն* U *գոյնոյ*

59 U *տգեղութեան* tux *աղտեղութիւն* փխ *տգեղութիւն*

60 K *արդարև* փխ *արդ*

61 λ *անգիտութեամբ* փխ *անմտութեամբ* Γ *քեզ* փխ *քո*

62 P *սղխալեալ* Γ *սղալեալ*

63 V *նայեաց*

64 Γ *որպէս* urp. *որպէսն* LMSXYhr *յուրացութեան* UZ *յուրացութիւնն* LSΓh *ըմբռնեալն* J *Պետրոս* urp. *Պետրոսի* N *Պետրոսի*

65 S *յորժամ* փխ *յոյժ*

66 N *զողորմութինդ* PS *զողորմութեան* V *ողորմութեանդ*

67 τ *ամէն և են իմ* փխ *Ամենեւին* W *բարե-*

բար փխ բարերարութիւն Γ բարերարութեամբ
68 B զուարճութիւն զողորմութիւն U զողորմութիւն փխ զուարճութիւն
69 U արդարեցայց W և կեցից և δ չիք կեցից g կեցի U եղայց
70 ABEHMPUXZηϑσΣΦs քոց C քոց ուղղ. քո F չիք քո μ քո ուղղ. քոց E չիք իմոց U իմոցն
72 N ձեռացս HJβγ հաստուած փխ հաստատուած
73 O զուարճնեալ UWb աջ u զառաջի փխ զաջ
74 u չիք ի N զատապարտեցելոյս
75 JΤαγδημσφωs խմումս QΘ խմում ուղղ. խմումս C յամառութեան ուղղ. յամառութեանս SXYλτt յամառութեանս h յամառութեանն M հեզութեանդ Z հեզութեամբ h հեծութեամբդ փխ հեզութեամբդ
76 FZγ ժամանել
77 ACEFGHOVγημσωΣΦ զամենայն փխ զամենայնն B զամենայն ուղղ. զամենայնն V քով N կարող զաւրութեամբ փխ կարողութեամբդ
78 U չարիքն H միջնովք OVYcikr միջնաւքն Z միջնորդովքն փխ միջնովքն Γ միջնովք ուղղ. միջնովքն ABEFGHKLVZβΦx վերջականաւքն C վերջականաւքն ուղղ. վերջնականաւքն J վերջնականովք Oγ վերջնականաւք TΣt վերջնականովքն b վերջնակաւքն փխ վերջնականաւքն
79 HΣ անհասիցն W անհնարից փխ անհասից
81 H վնասապարտ փխ վնասակար s բարեբարիդ ուղղ. բարեգործիդ MΓ հաստուածոց փխ հարուածոց
82 ABCEGHJKMNSαφΣΦadiklnr փչումնն R փչումն ուղղ. փչումնն
83 H պարգևս, աւանդսն V չիք առ ձիրն
84 V չիք Առ անունն Mr որդեգրութիւն σ պարտին փխ պատին ABEFGHRSXYΣΦ արքունական փխ արքայական CΓ արքունական ուղղ. արքայական
85 ABCEGHJKMOPQTVαβγδηφΦabdiklmnr դրոշմնն R դրոշմն ուղղ. դրոշմնն, ածումն ուղղ. ածումնն Φ ածումնն փխ ածումն A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի FQSUXYZγϑστΣcefghpqstux ձեռագրերից, ունեն ածումնն
86 Γ ճոխութիւն, համարձակութիւն τ համարձակութիւնն ուղղ. համարձակութիւնն առ ընտանութիւնն ABCEGHΦ ընտանութեանն C ընտանութիւնսն ուղղ. ընտանութիւնն β ընդրութիւնն (a ընտրութիւնն) փխ ընտանութիւնն Σ ընտանութիւն d ընտանութիւնն
87 Q կեանս FL չիք առ երանութիւնն d երանութիւնն
88 FL չիք Առ յոյսն FHΓ բարձրութիւնսն
89 J խոստմունսն ուղղ. խոստմունս P խոստակմունսն փխ խոստմունս QW խոստմունսն A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի ikr ձեռագրերից, ունեն խոստմունսն NYbr ծածկելոցն Zs ծածկելոցն Σ ծածկեցելոց
90 β տէր Յիսուս Քրիստոս FZγik Յիսուս փխ Քրիստոս P չիք բազմաւք Z յայտնեցաւ փխ աւետարանեցաւ s յայտնեցաւ ուղղ. աւետարանեցաւ
91 LV յամառելոյ NSXΓ յամառեցելոյս h յամառելւոյս L վիժիս փխ իժիս Γ քարբիս փխ քարբիս
92 λ ուկնախից n ունկն աղխից փխ Ունկնախից G լսելափակ ուղղ. լռելափակ C ակընջացս ուղղ. ականջացս
93 V որք NPVWZλabefghmpqstux յառաւելութեանդ VWZahqs քում h արդարութեանդ և բարութեանդ PS բարերարութեան փխ բարութեան d բարութեան
94 V յաճախեալք
95 Y կործանեցին Zs մահու ABFGH մահականացուին (L մահկապիցն) փխ մահկապեցին CΣΦ մահկանացուին ուղղ. մահկապեցին N կապին
96 U կարգել N ապականութիւն R ապականութեանն
97 ABEFGHΣΦ արդարակշիռ փխ իրաւակշիռ C արդարակշիռ ուղղ. իրաւակշիռ Zs իրաւադատ (φtu արդարադատ) փխ ճշմարտադատ
98 WΓ աւրհնեալ S գթութիւն U գթութեանն bgmt գթութեանդ σ անաւրենեցայ HLNOPSTUZϑτΣdefhiknptx անիրաւեցայ
99 Z չունի տողը s տողն ունի լուսաճգնում

LPτ զեղծեալ U զերծա փխ զեղծայ β եղծայ ուղղ. եղծայ զեղծայ այսպ ուղղվ. եղծայ b չիք զեղծայ C և յանցեայ ուղղ. յանցեայ EHΣx և յանցեայ VWλbm զանցեայ Lτ ամպարըշտացայ S ամբարշտացայ
100 S խոստովեալ N (խոստովանեալ) և ապաշխարեալ և Y չիք եւ երկրպագեալ NU չիք գովեալ β քո ուղղ. գովեալ քո այսպ ուղղվ. քո
101 LSX քո անճառելի փխ անճառելեաւ քո Yτ անճառելի Vs քով Y չիք քո
102 NUXY գրեալն Q չիք է NUXYΓn նշանակեալն
103 A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի LPSYkrt ձեռագրերից, ունեն փառս BF չիք եւ^{2} L մշտնջենաբար փխ մշտնջենաւոր h գովութիւնն
104 NZ պատկառելոյս h պատկառելւոյս s պատկառելւոյս ուղղ. պատկառեցելոյս
105 μ բժշկութիւն և ողորմութիւն ուղղ. ողորմութիւն և բժշկութիւն Γ թողութիւն փխ ողորմութիւն
106 HΣ օգնականութիւն փխ Աւգնութիւն U չիք եւ^{1} δ պահպան փխ պահպանութիւն Wfhkx ոգոյ σ հոգոյ Σ հոգւոյ
107 δ բարերանեալ JWγ յաւիտեանս յաւիտենից
108 KUλσ չունեն տողը p ամէն

ԲԱՆ ԾԱ

Վերնագիր.

K համառոտված ԾԴ փխ ԾԱ EKNRVWZβλσbghimqtux վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր P ի խոց սրտից բան մաղթանաց նորին հակողի խաւսք ընդ աստուծոյ փխ վերնագրի QTδωnrs համառոտագրությամբ Uσt հեծութիւն N հակողին LUVYωΣh բան Q սրտէ

1 δ առ ուղղ. եթէ առ, պաղատեցայ ուղղ. պաղատեցայց A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի V ձեռագրից, ունեն պաղատեցայ LSVXbnq այսր փխ այրս Px այսր ուղղ. այրս J մահացու ուղղ. մահու V մահու փխ մահացու
2 A ընդունել ուղղ. ընդունայն է
3 H մահացու ուղղ. մահկանացու U բանակն փխ բանական
4 NZ թն (թէ) Γ սուստ փխ սուտ ENOPRVWYZβλΓΣbcdefghikmpqrtux փրկութիւն β յոյսոյն h յոյսն GLXYτ վստահութիւնն
6 J տկարութեանն N տկարութեամբ Σ տըկարութիւն abm նանիր է և Mhru զաւրութիւն
7 cfp իշխան P երկաւոր փխ երկրաւոր
8 σu յանցաւոր ZγδΣh իւրեանց NU բարութիւնքն Yγ բարութիւնն d բարւութիւն t բարութիւնս
9 β հայրազատ
10 Γ չիք է C կամելոյն ուղղ. ընդ կամելոյն KΓh կամելւոյն N անդոյրրութիւն U անդորրութիւնն a անդորրութեան
11 A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի s ձեռագրից, ունեն հայր τ երկնաւոր ուղղ. երկրաւոր
12 β են խնկամքն ուղղ. են խնամականքն այսպ ուղղվ. են HΣ ըստ փխ ընդ JPλΣabcefhmnpstx աւուրցն C նուազութեանն ուղղ. նուազութիւն JVWγλΣbgmtu նուազութեան KLPQTαηφdlr նուազութիւնն MNOUZβΓacefhnpqx նուազութիւն s նուազութիւն ուղղ. նուազութեան
13 C մայր ուղղ. մայրն A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JKLQSTXYαγδημτφωkrs ձեռագրերից, ունեն մայր τ չիք իմ ABEFGHΣΦ երկնեացն C երկնեացն ուղղ. երկնեաց
14 V գթութիւնք ABEFGHΣx նահանջելն C նահանջելն ուղղ. նահանջել SXY նահանջեալ Tαω նըհանջել Γ նախանձել փխ նահանջել Φ նհանջելն pr նախանջել FΣ կենդանութեան
15 Q թագաւորութիւնսն J աշխարհիս ուղղ. աշխարհի Nb աշխարհիս
16 Fλi որ M արուեստեն փխ արուեստաւո-

րեն . β զկենագործելն urp. զկենդանագործելն

18 Γ կեանըդ փխ կենդանի NU կենդանութիւն Γ կենդանութիւն urp. զկենդանութիւն AB-EFGHUΣΦh ամենեցուն փխ ամենայնի C ամենեցուն urp. ամենայնի t յամենայնի

20 LX չիf Որ F թէ L խափնումք փխ փախնումք V փախնում gr ընդանաս

21 q և թէ Γ տկարանամ

22 E վրիպեմք NβλΓ շաւեղ h դուրութեան V ուղիղ ես փխ ուղղես β ուղես

23 VZωΓΣe պատկառիմք μ քաշալերես urp. քաջալերես

24 Γ աղքատանամք փխ ախտանամք Y յանձին

25 U և եթէ qtu և թէ e գարշանամք urpվ. գարշանօք

26 h ըստեմք WZΓhiks ճշմարտութեանդ g ճշմարտութեամբդ urp. ճշմարտութեանդ

27 qux և թէ k ի յանդունդս Zs ներքին tu գլորիմք Sk ցուցաննս urp. վերացուցաննս λr վերացուցաննս փխ ցուցաննս

28 Γ չդառնամք փխ ոչ դառնամք

29 qtux և թէ

30 C եթե urp. թե defpx թէ

31 ABEFPQcdfp թե (թէ) CLNR եթե (եթէ) urp. թե (թէ) qtx և թէ Wik զգաս փխ սգաս r զսգաս

32 Qad թէ H մերձանամք

33 tu և թէ a թէ

34 U յամբրանամք r յամբարանամք

35 UΣe ժխտիմք Γ ժղտիմք au ժտեմք (t ժպտեմք) փխ ժխտեմք s ժտիմք urp. ժխտեմք P առ դուրս առատապէս Γ շընորհել ABCαΣ ընդձեռեն

36 C եթե urp. թե QUacdefpx թէ r լքանեմք

37 tu և թէ C եթե urp. թե PQacdefipx թե Γ արիամք փխ արիանամք

38 CN հարիւրորդ հարիւրերորդ SYλabcdefg-hiklmnpqrstux հարիւրերորդ β հարիւրերրորդ Zs հրաշաւորականն

39 Hλ զվհատելոց W վհատելոյս ABCGYΣΦ սիրտս EHPRUWλω զսիրտս F զսիրտ բառից մինչև տող 119-ի պղ[ծեալ] բառը ճեռագրում ունի ուշ գրչությամբ J զսիրտս urp. զսիրտ LSZXτabikmrs սիրտ Γ զսիրտըն u զսիրտ urp. սիրտ

40 P լոյս փխ յոյս MZ փրկութեան hr փըրկութիւնն

41 H յաղթանակն փխ յաղթականն KW յաղթական s յաղթականն urp. յաղթական և բանսարկին

42 ZΓe իբրև W զխաչի R տէրունին C բարերախտ urp. բարերաշխ H բարերաղխտ urp. բարերաստ p բարերաշխող urp. բարերախտ Z զսքանչելափառ

43 Γ լուսաւոր փխ լուսոյ

44 Γ չիf ես W պարտելի փխ անպարտելի U զաւրութեամբ վերնոյն

45 J կանգնեալ urp. կանգնեալն W կարգեալ փխ կանգնեալ γ կանգնեալ կարգեալ B է urp. իմն է γ իմն է Pαγeikp ախոյան σ այխոյեան r ախոյեանն A անվական urp. անվանական O անուանական (U անուական Y անվախճանական) փխ անվանական

46 Γ և անշարժական և N յաւիտենական

47 U անբերի փխ անբարի Y բարուցն λfr բռնութեան τ ընութեանն urp. բռնութեանն

48 γ ուր փխ Որ W ունին WλΓ յինքեանս Γ զանձ x հոգևորս W դիտողաց փխ գիտողաց HZ չիf մտաց

49 V ընծայեալ Σ ընծայել Γ զպատահումն (փխ զպարտումն) urp. ընծայեալս զպատահումն δ զպատրումն փխ զպարտումն W չիf ես

50 HSVWYbefhx յոյս δr յոյսս (r յոյս) urp. զյոյսս PVt կրկին γ ի յերկուս tu երկուս

51 Mg խոստմանն s խոստման urp. խոստմանն Mt անեղծութեանն N անեղծութիւն s արդարոց urp. արդարոցն

52 W բարի հրաւէրս ACGHωΣΦ կենդանատու BE կենդանատուս urp. (E urpվ.) կենդանատուրս U կենդանարարս (Γ կենսատուրս) փխ կենդանատուրս s կենդանատուրս urp. կենդանատուս γ գրեալ

53 s ամենայն urp. յամենայն Jαβγδθe երգք W երգս h սաղմոսաց

55 U նկարել Y նկարեալ urp. նիրեալ ղռ նկատեալ փխ նկարեալ ϑσ նկատեալ urp. նկարեալ

56 R եթէ urp. թէ Wi եթե (եթէ) R նախնումն urp. նախնումնն d նախնումն H կերպարան նկարեալ

57 LSβ չիf ես LSX վստահութեան β չիf վստահութիւն

58 CGHσΣ կործանմանն N կործան փխ կործանման UΓ մահուն Zx նախաժամայն φ չիf նախաժաման V չիf մեծ Z աւետիս փխ աւետագիր s աւետիս urp. աւետագիր

59 BCPx երկրակրաւնս urp. (x urpվ.) երկնակրաւնս A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JKLQSXYαβγδηλφΓqtu ձեռագրերից, ունեն երկրակրաւնս փխ երկնակրաւնս B վերայկենցաղս C վերակենցաղս urp. վերնակենցաղս H վերակենցաղս h վերնակենցաղ

60 f չիf այն EMNPRSTUVWXYZβτωΓabc-defiklprt անչնչական (δ յանչնչական) փխ այն չնչական G այն չնչական urp. անչնչական ux անչնչական urpվ. այն չնական f անչնչական urp. չնչական δ գիրս s գիր urp. գիրն A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JKLQSTXYαγηϑτφω ձեռագրերից, ունեն գիր Ri յեղանակաւոր urp. յեղանականաւոր dp յեղանականաւոր

61 WT պաշտաւն Z դատապարտութեան փխ դատապարտիչ U վհատութիւն h վստահութեան փխ վհատութեան

62 δ խափելի փխ խափանելի x կրակն փխ կտակն W երկնային փխ երկրային

63 W հաշտութիւն փխ հաշտարարութիւն b հաշտարարութեամբ

64 d թերութիւն H ընաւին փխ բանից β բընաւից urp. բանից A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JKLQS-TVXYαγδηϑσφω ձեռագրերից, ունեն բընաւից փխ բանից ZΓs մաղթողաց δ մաղթանացն փխ մաղթողացն

65 Q չիf Որ βhr փրկութիւն R անսուտ urp. անդուստ φh անսուտ փխ անդուստ

66 JYγΣ մեղանացն β անրժշկանաց Σ անբժշկականացն

67 ikr արեամբ MWY արդարոցն

69 Mr պատմութեան h պատմութիւն

70 τ տեսողաց urp. տեսանողաց Γ տեսողաց hx տեսողացն

71 Γ մերախտիս urp. բազմերախտիս s բազմերախտին ABEGHTUΣΦx ձեռնկալութեանն C ձեռնկալութեանն urp. ձեռնկալութեան σ ձեռընկալութեան r ձեռնկալութիւն N խնամողաւրեն σ խնամօղաւրէն Γ խնամորէն urp. խնամողօրէն W պաշտպանութեամբ δh պաշտպանութեանն Γ պաշտպանութեան urp. պաշտպանութեամբ

72 Nβδ նախակերտ ϑμτ նախակերտ urp. նախնակերտ U յերկրին փխ յարկին Γ տեսչութեան AEGHLPSUXYτΦn մակավարժ (K անմակավարժ) փխ մանկավարժ BCQu մակավարժ urp. (u urpվ.) մանկավարժ Σ մանկավարժ urp. մակավարժ X իճեան

73 AGHKLQXZαδηϑμσφωΣΦ մենքենայիւ J մենքենայիւ urp. մեքենայիւ τ մեքենայիւ urp. մենքենայիւ s մեքենայիւք urp. մեքեննայիւք UΓ մահուս խոցեաց (մահուսխոցեաց) փխ մահու սղոցեաց

74 ABGHVZΓΦs չիf ի C յերկուս urp. ի յերկուս Σ և փխ ի N մասունսն e մանունս h չիf մասունս, դժնակ փխ դժնդակ

75 Σ զխորհրդով Uτ ապստամբութեամբ Σ զգլուսոյն T փրկական փխ փրկանակ

76 λ յաւելուած

77 LSUXτc վերնամարտութեանն Whr վերնամարտութիւն

78 V պատկառեցաւ

79 O զպատիւ U պատիւն Bβ իւրաքնակ urp. յիւրաքնակ A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JKLPSTXYαγδηϑλμτφω ձեռագրերից, ունեն իւրաքնակ CEHNPRUVWλΓΦdefghiklmprstx խորանին AGHNRSUXδΓΦem մերժեալ τΣ մերժեալ urp. մերժել

80 AEGHLOPYϑστφΣΦfx հալածել (A ա-ի ճամար տեղ է թողել, բայց չի լրացրել) BC հալածել urp. հալածեալ X հալածեալ urp. հալածել e հալածեաց γ զյատուծոյ

81 ABCEGHNφΦ զանձնն bm դաւանեալ

82 r զի փխ Քանզի
83 δr խնկարկութեանն h ննկարկութեան
84 δ չունի տողը V հողակաւորին t զհողակաւորն
85 s անձանց սրբ. ազանց
86 V իւր փխ Իւր RSh տեսիլ Σ տեսիլքն N հրշտականք δ յաղթականք փխ յաղթողականք
87 Γ յայտնութեամբք AEGHPRTUVWβδμσωΦabfgmqtu երեւին (երեին) BCΣc երեին սրբ. երեէին
88 h զան ABEGHηϑλωΣΦ սքանչելատեսիլ (W սքանչելապէս) փխ սքանչելատես CSσ սքանչելատեսիլ սրբ. սքանչելատես μ սքանչելատես սրբ. սքանչելատեսիլ
89 S յումեմն e ուրեմն փխ ումեմն Z քառադիմակին σ քառադիմակի սրբ. քառադիմէ s քառադիմակին սրբ. քառադիմակի N նախանձու (O նախարկու U նախարձակու) փխ նախանձարկու
90 Γ աւերածւոյն CR պաշտօնատեղ սրբ պաշտօննտեղ JLNTUαβγημafilp պաշտաւնետեղ Pcdehqu պաշտաւնէտեղ δ պաշտաւնէատեղ
91 N զդիւաճնճեր h զոխարան η չիք պատրաստեալ
92 ABEGHJVZγηϑσΓΣΦs չիք ի C յարքայականն սրբ. ի յարքայականն
93 N ստացուաց փխ ստացուածոց U ստացուածոցն
94 CEUVWβΣΦabcdeghiklmnpqrtx զտանտերն (զտանտէրն) HN զտանն տէրն R զտանուտէրն սրբ. զտան տէրն u զտանտէրն սրբվ. զտանուտէրն M թափառնական
95 Φ Բեղզեղուղա սրբվ. Բեղզեբուղա ikr Բէեղզեբուղայ
96 βΓΣ զանուն s ահեղ սրբ. ահեղին C վըտարանդի սրբ. վտարանդիս
97 L գերելոյն փխ գովելոյն Vαγdfs գովելւոյն
98 U զողորմածի ABCGHLZΓΦ մասնն U նուազեցուցել h նուազեցուցեալ փխ նուազեցուցեալ
99 Z աղուեսոյն U ապարան hik ապարանքն H արահն AC լուսոյ սրբ. լուսոյ կարգեալ EHMNUVWλΓΣΦbdefghpqstux չիք կարգեալ
100 r ընաւիցն Z ստեղծողին փխ ունողին s ստեղծողին սրբ. ունողին U յիրոցն V յիրայնոցն u յիրայոց
101 W համայից փխ հմայից
102 ABEGHKΣΦhm արեան CJR արեան սրբ. արեանն B սրսկման սրբ. սրսկարան J սրսկարան սրբ. սրսկան UZh սրսկմանն γ սրսկարան փխ սրսկման s սրսկմանն սրբ. սրսկման
103 L լայնել U զհետս Γ հեստ փխ հետս h գայթագղութիւնն
105 Mh մոլորութեանն Z բոլորութեան փխ Մոլորութեան r մոլորութիւն V զուռն փխ բուռն, վարդապետն
106 ACEGHNPRUZβΓΦadefhilpqx անգիտութեամբ (OVWbgm անգիտութեան c յանգիտութեամբ) փխ այն գիտութեամբ BMΣks անգիտութեամբ սրբ. (MΣ սրբվ.) այն գիտութեամբ Z կրաւնից Yτr աւրհնացն
107 U Եզեկիէլ փխ Եզեկիա
108 r չիք որ ... պատին
109 A եւ սրբ. որ R որ սրբ. որ և dikr որ և Zhrs զարքայութեան Ն զարքաութիւն u զարգայութեանն RWβbh փառսն Γ պատիւ U փխ փառս β ձայնեաց փխ ընձայեաց U հայհոյել X հահոեալ V չիք եւ թշնամանեալ U թշնամանել h թշնամեալ
110 ABCEGHWΣΦqx զաղաւթակերացն Γ զաղաւթողացն փխ զաղաւթկերացն β խողեալ h խողխողխեալ
111 ABCHΦ վանիչ (φω մատնիչ) փխ վատնիչ η մատնիչ սրբ. վատնիչ Σ վանիչ սրբվ. վատնիչ
112 h չիք Հարազատ սատակիչ τ յորդակից սրբ. կցորդակից h սպանողաց qtux սպանող
113 O համբառնալ փխ գոյր դառնալ Γ ուրացել էր սրբ. ուրացեր
114 AEGHUλτΓΣΦ յիշեալ C յիշեալ սրբ. յիշել Yδ խորդացեալ SY չիք ի, նմա r նմայնէ
115 AEGUZΓΣΦ աղաւթեալ BC աղաւթեալ սրբ. աղաւթել Y չիք ի նմանէ

116 N: Իսրայէլեղիւ AEGNUZΓΣΦ պարծեալ BC պարծեալ սրբ. պարծել V պարծիլ
117 H անուանակոչմանն փխ անուան կոչմանն
118 KLPQSTXYZαβδηλμσφabgkmx գգաւթեանն OV երգս A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի TZαδηλμσφas ձեռագրերից, ունեն երգն AEGLNSUWXYβλτΓΣΦbgmn նուագեալ BCR նուագեալ սրբ. նուագել RSWY նորա
119 Y չունի տողը ABEHΦ մերձանալ CΣ մերձանալ սրբ. (Σ սրբվ.) մերձենալ
120 Y աստուածածիչ սրբ. աստուածագիծ AEFGHLNSUWXYηϑλστΓΣΦbeghikmnr ապաւինեալ BCγ ապաւինեալ սրբ. ապաւինել s ապաւինել սրբ. ապաւինիլ
121 ikr չիք ընդ JPαβγμdefhpq ձուլածոյին M ձուլանոյի N ձոյլածոյին O ձուլածըւին σ ձուլածուին սրբ. ձուլածին
122 Y չէր փխ ոչ էր C զի ... նա ունի ուշ գրչությամբ S պարտիք նորա փխ պարտիքն որ
123 U չունի տողը Z աղաւթել (β աղաղակել) փխ աղաչել s աղօթել սրբ. աղաչել W վընասակար փխ վնասապարտ β վնասապարտ սրբ. վնասակար Q նորա սրբ. առ նա h նմա փխ առ նա
124 Γ զունդն մարգարէիցն MNZβs զունդն GL չիք էր AEFGLNSUXYϑλστΓΣΦfn դիմեալ BC դիմեալ սրբ. դիմել qtux սպաննող (սպաննօղ) C նոցա սրբ. նոցին cfhptx նոցին
125 σ նոքա UΓ քաւութեան
126 Γ արքայութեան ik չիք արքայութիւն Kk թագաւորութիւն Oτ թագաւորութեանն
127 A պարեւեալ սրբ. վերստին պարգեւեալ FH չիք Վերստին L չիք պարգեւեալ δ պարգև փխ պարգեւեալ
128 L զքեղ փխ Զի քեզ C բազմեցուցես փխ բազմացուցես h բազմացուցես KLUαλσ չիք եւ S կարգեսցես սրբ. և կարգեսցես
129 ELSXYϑx զգովեստ Zαδμσφωas գովեստս η գովեստ Sh անլռելի Φ անլռիս
130 Y և ի (յազգս) ABEFGHMVηΣΦ չիք ի C յազգս սրբ. ի յազգս Γ յաղագս փխ յազգս LZis յազգատոհմից փխ յազգս տոհմից h տոխմից
131 β յուսոյն Γh յուսոյ U անփակելի պահեսցես մտաղացն փխ մտից անփակելի պահեսցես V անփակել
132 ikr քո h բարձրութեանն
133 Vp չիք ի NUτp փրկութեան ikr դատապարտելոյ
134 FG պարգևիչ փխ պարգեւաց տուիչ m պարգևիչ սրբ. պարգևաց տուիչ BJ Քրիստոս սրբ. Քրիստոս թագաւոր γ Քրիստոս թագաւոր
135 W յաւիտեանս յաւիտենից

ԲԱՆ ԾԲ

Վերնագիր.

K համարակալված ԾԵ փխ ԾԲ EKNPRVWβλσabghimqtux վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր QTδηωո համառոտագրությամբ NUσb հեծութիւն HLPUVYβΣhr բան r չիք ի Z սրտէ

1 r էութեանն
2 N անսահմանագրելի փխ Անսահմանելի u չիք Անսահմանելի WZu չիք եւ A պաշտաւն սրբ. իսկապէս բարի պաշտաւն BF չիք իսկապէս բարի
3 LSYτ երջանկելի էութիւն փխ երջանկութիւն L խոստանելի փխ խոստովանելի P չիք ամենայն երկրի
5 U բազմութիւն b չիք ամաց β ամաց սրբ. ամաց մեղանաց ապա սրբվ. ամաց h մեղանացն β քթել U ի մի
6 BC զարմանալիս սրբ. և զարմանալիս JKLSYαγδστ և զարմանալիս h բազմանալիս փխ զարմանալիս
7 L առաւետութեամբ SW միոյն k հեղուղ (վերջին ղ-ի վրա ունի նշան՝ լ կարդալու համար)
8 UZikrt զողորմութիւն s զողորմութիւն սրբ. զողորմութեան h վերահոս (r վերնայոյս) փխ վերնահոս ceh ամենախնկաւոր

9 t չիք ի V շնորհաբաշխութեան r շնորհաբաշխութիւնս ABCEGϑστx նորումնս JK-Lαγδηφ նորում Q որում սրբ. նորում μ նորումն սրբ. նորում
10 b զանգուստս F լուսնարանի WΓ լուսարանին s լուսարանիս սրբ. լուսարանին e պատուհասին փխ պատուհանին h անձկութեանն
11 C նշողիցն սրբ. նշուլիցն H նշոյլիցն JKL-RSTVαγδμφbfghikmnpqrtx նշուղիցն M-QZYηϑστωdes նշուլիցն NPc նշաւղիցն β նշոլիցն au նշուղից Fβikr աղատականացն h չիք աղատականաց չափով գիտութեանցն W գիտութեանց Γ ընդ փխ ըստ
12 U իւրն LSY նման փխ նմին τ նման սրբ. նմին Z չիք ընդ նորին LPSp նմին (h նոցին kr նոսին) փխ նորին
13 ABEFGZΣs բացեր եւ C բացեր և սրբ. բացեր ABFGΦ արձակեցեր փխ ընդարձակեցեր C արձակեցեր սրբ. ընդարձակեցեր PRehpr զթշուառացելումս Vk թըշուառեցելումս d զթշուառացելումն ABE-GHΣΦ զառագաստ C զառագաստն սրբ. զառագաստ μ զառագաստ սրբ. զառագաստն
14 hr ողորմութեանն Nh աստուածականացն
15 O զորոնզ փխ Զոր ընդ Fβ ի փխ ընդ Γ իմս փխ իմն F (ճվկձ) մասնաւորութեամբ փխ մասնաւորաւք τ մասնաւորօքն
16 F (ճվկձ) զայդ փխ զայսր FLSXYZτΓ նկարագրեցեր
17 s զզարձարուք սրբ. զզարձարուքն
18 h դարձցես Φ հառաչիցես
19 Lq նայ ht նաև փխ նա զի N եւ զի F (ճվկձ) զիս փխ զի r չիք զի LZ աղամդչին UVWλg սնութեան h սնութիւնն r զունուն
20 Bμb փոխարկեալ սրբ. Փոխարկել H փոխանակեալ (r փոխարգրեալ) փխ փոխարկել Σ փոխանակեալ (փխ Փոխարկել) սրբ. փոխանակել A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի JLPQTXαγδ-ηϑσφadfglnp ձեռագրերից, ունեն փոխարկեալ K ձիեան (r ձայն) փխ ձեան β ձայն (փխ ձեան) սրբ. ձան f ձեան սրբ. ձիեան n ձիան սրբ. ձեան Sh սպիտակութիւն (U սպիտակութեան) փխ պայծառութիւն Zδ պայծառութեան
21 M զարանց e զարանցն սրբվ. զարեանցն ikrtu զարեանցն փխ զարանցն m զարանցն սրբ. զասր արանցն C ներկելոցն սրբ. ներկելոց
22 NUλΓcfhpux յեղանակեալ L դեղման փխ գեղման
23 J և ի սրբ. ի ABCEFGHOQRZηΣΦbchs բարկութեան h զոք փխ զոյգ ABEGH զողորմութիւնն L զորմութիւն փխ զողորմութիւն Γ զողորմութեանն t ողորմութիւն
25 fh անապատանալն
26 V լինիլ Z լեալ s լեալ սրբ. լինիլ Γ լգոյ մարդոյ h մարդկանն R դարձեալ սրբ. անդրէն t հետևել u հետևեալ
27 L չիք եւ[1] Γ լքանել t ոգով ի սովոյն R չիք ի JLQSTγϑτω Սիովնի (Καδσφ Սիոնի Y Սիովն μ Սիոն) փխ ի սովոյն B սովոյն սրբ. Սիովնին C սովոյն սրբ. սովոյ V սովուն Z սովու a սովոյ s սովոյ սրբ. սովու
28 W չիք եւ[1] N գնալն, տեղին
29 OVZahs ներողութեանն U ներուզութիւն և փխ ներողութեան Z գելս s գելս սրբ. գելսն EFJUVYZηϑσas սպառնալեաց
30 Γ չիք ի Ubtu խոովութիւն e գթութեանն mr գթութիւն
31 Zs մարգարէից
32 Γ զաւրհնեալն
33 Zs կանխեալ փխ կանխաւ
34 V չիք եւ U բնաւին փխ բանիւ r բան N լեզուաւ
35 LY ի փխ ընդ Γ անքանութեան փխ անբաւութեան abhmrtu անբաւութեանն
38 L չիք Առ FHY քոց s քո սրբ. քոց ABC-EFGHNTUVWλΣΦbchmx յայտնութիւնք R յայտնութիւնք սրբ. յայտնութիւն
39 N խաչիդ ABEGHΣΦ խաչիդ քո C խաչիդ քո սրբ. խաչիդ Fh փրկագործութիւնք U փրկութիւն փխ փրկագործութիւն
41 Yλ զխորան N վկաութեանն UΣ չիք սրբեան
42 A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի Jγ ձեռագրերից, ունեն որք, ազակեն

43 h զզատակնիկ OVWab մահու W Աբելի r Համբելի
44 Z զյաղթանակդ δ զյաղթական (r զի յաղթանակ) փխ Զյաղթանակ ABEFGHσΣΦr բարեացդ C բարեացդ սրբ. բարեաց T չիք բարեաց ABEGHTΣΦ քում
45 M եւ անմահականս բառերից մինչև բան ԾԳ տող 17 ճեղքված է, ունի ուշ գրչությամբ c անմահ փխ անմահականս (ունի սրբագրման նշան, բայց չի սրբագրել)
46 Um մկրտութիւն U արութեան
47 T ընտրութեան փխ ընտանութեան U ընտանութիւն d ընտանեւութեան tux և ընդ ABCFGΣΦ ըստ փխ ընդ U միութիւնն
48 L չիք Քաւութեան NΓ քաւութիւն Φh քաւութեանն U լուսաւորութիւն
49 Γ մշտնջենաւորութեան սրբ. մշտնջենաւոր մաքրութեան E մաքրութեան սրբ. մաքրութիւն Uhp մաքրութիւն U երանութիւն d երանեւութեան h երանութեանն
50 ACEFGHΣΦ վերնոցն (Z վերնոյն) վերնայնոցն B վերնոցն սրբ. վերնայնոցն JN վերնայնոցն β վերնոցն սրբ. վերնայնոցն ապա սրբվ. վերնոցն s վերնոյն սրբ. վերնայնոցն U կցորդութիւն UZ անկարատ փխ անկապուտ ϑ անկապոյտ s անկարօտ սրբ. անկապուտ
51 Γ բարձելոյն
52 Z հաստատեցուցիչ (փխ Հաշտեցուցիչ) սրբ. հաստեցուցիչ Γ հաստեցուցիչ փխ հաշտեցուցիչ s հաստեցուցիչ սրբ. հաշտեցուցիչ U աղաչանաւք
53 t կարգես
54 p եղեալ փխ եդեալ
55 M_1V լինիլ NΓ ընտրութեան h ընտդրութեամբ β շնորհիւն
56 β չիք եւ Wδ ըստ փխ ընդ H հասողիդ փխ հաստողիդ δ հաստողին Γ տէրունոյ τ մարմնոյնդ սրբ. մարմնոյդ Γ ճաշմամբ փխ ճաշակմամբ h ճաշակման
57 M_1 լուսոյ
58 PYZλτas խոստմանն
59 β Պողոսի V չունէր փխ ոչ ունէր F աւրէնքն Σ աւրէն s օրէնն սրբ. օրէնքն
60 t չիք դու W ի հայրենիդ NVϑ հայրենի ikr չիք քո PW հաստատութեամբ փխ հարստութեամբ
61 β գյոյսոյն Γ զուսոյն C յերկարաձգութիւն սրբ. երկարաձգութիւն ΓVh երկարաձգութիւն HΦ յերկարաձգութիւնն L յերկարութիւն փխ յերկարաձգութիւն Xτ յերկարութիւն սրբ. յերկարաձգութիւն
62 AEFGHNRTUΣΦ պահել BC պահել սրբ. պահեալ V չիք պահել M_1 քաւիչդ V ամենայն bfhir յամենայնի
63 N չիք եւ, չիք փառք
64 Γ և ընդ Հոգւոյդ այժմ և միշտ փխ տողի U բարեբանութիւն FHLNPSUVWYZβλa-gsu չիք քո τ հոգւոյդ սրբ. հոգւոյդ քո r քում
65 Zs յաւիտենից յաւիտեանս JKQNTαγδϑφ-Γr չիք յաւիտենից
66 KUVXσΣ չունեն տողը R ամէն եռեքկրկնված

ԲԱՆ ԾԳ

Վերնագիր.

K ճամառակալված ԾՁ փխ ԾԳ EHKM_1O-RWZβλbghimqrtux վերնագիրը կրճատ Tδηωn ճամառոտագրությամբ Uσt հեծութիւն V հրակողին LNPUVYβσωΣh բան QσΦ սրտէ N ընդ աստուծոյ և պա[ղատանք]

1 Z չիք տէր[2] ikr չիք գոյից
2 τ աւրհնեալ փխ Աւրհնաբանեալ OUV ողորմութեամբ U ամենից (Γ ամենայնի) փխ ամենեցուն
5 F կարծն (N կարծին) փխ կարծրն HOτ պնդակազմն as պնդակազմ է սրբ. պնդակազմ
6 Y չիք եւ δ անհնարական փխ անհնարաւորական
7 ω հուր H քեզ զովական Γ զավական a զաւական սրբ. զովական u զովանակ փխ

զովական γ անձրև μ բոցակիզանողական փխ բոց կիզանողական F կիզողական δ կիզողական ուղ. կիզանողական
8 W բաւն Y ցուցանես
9 Γ զրաւականն փխ զրանականն
10 Uu զպարտաւոր
11 L զկարծեալն σ զկարծեծեալն OΓ իրաւամբ UXgr իրաւամբ ABEFGHΣΦ դատեալ քննես փխ քննեալ դատիս C դատեալ քննես ուղ. քննեալ դատիս N քննել M_1TVXYλωesu դատես
12 λ ադատես ուղղ. արձակես
13 g զուարդ N զուարթատեսութեամբ փխ զուարթ տեսութեամբ U դարձուցանես աւծեալ Γ ածեալ փխ աւծեալ δ դարձուցուցանես
14 Hλr զմատնեալն (r զմատնեալս) ի b զմատնեալն ուղ. զմատնեալն ի C խաղբից ուղ. հաղբից ABCKLPQSUWτΣΦdp ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն հաղբից Z չիք զլորման Γ զլորմանց
15 Γ զսասանելն (Cβ վիմին (β վիմի) ուղ. վիմից Jαγδημτφω վիմից N վիմի ϑσ վիմից ուղ. վիմին N հաստատեալ
17 KLOQRTUVγbcd զյառաջացեալն փխ զյառաջատեալն J զյառաջացուցեալն ուղ. զյառաջացեալն WZβnru զառաջատեալն α յառաջատեալն ուղ. յառաջացեալն ημτ զյառաջատեալն ուղ. զյառաջացեալն ϑ զյառաջացեալն ուղ. զյառաջատեալն σ զյառաջատեցեալն Γ զառաջատեալսն F անդէն փխ անդրէն Jαγδηϑμσφ ի յետս Oδϑμσφ նըհանջես (նհանջես) Γ նախանձես փխ նահանջես l նախանջես
18 Zs չիք առ W բարիք
19 GZλ զարմանալիքն N զարմանիսն փխ զարմանալիսն
20 Z զիտել Σ զանաւրէնութիւն
21 ABEGHRTUWαβησΣΦhn անաւրէնութեանց փխ անիրաւութեանց Cτt անօրէնութեանց ուղ. անիրաւութեանց Γ անաւրէնութեանց ուղ. անաւրինութեանց
22 ω Երեմիայի
23 L չիք առ W շնորհք Γ շնորհն Nu փրկութեան
24 FG գոհաբանութեամբք WZ գոհաբանութեան h գոհաբանութիւն AEGOUWηΓΣΦb հետեել BC հետեել ուղ. հետեեալ V հետեիլ Y հետեեալս μ հետեեալ ուղ. հետեել
25 U անբանիցն փխ անբաւիցն
26 GN լոել r լուեալ փխ Լռեալ δ ի նոյն փխ խոկոյն H կարեկցայ (Ubm կարգեցայ) փխ կարկեցայ TΣ կարկեցայց
27 GZ կրկնել A զլուսոյդ ուղղ. զլուսոյդ FGHΦ զյուսոյդ (W զլուացդ) փխ զլուսոյդ β զլոյսոյդ δ լուսոյդ s լուսոյդ ուղ. զյուսոյդ W առապառ փխ անապառ h անըռապառ r չիք անապառ բարիսդ
28 e այս տողից մինչև տ. 94-ի երև[եցուցանէր] բառը ներառյալ ունի ուշ գրչությամբ β յամառս Γcfp թշուառութեան h թշւառութեանն
30 VZ յարմարել F (նվկձ) նիւթից Zs նիւթ L բանին p բանիցս
31 Bs զտառ ուղ. զտաղ F զտաղ փխ Զտառ UVe_1 զտառս e_1 ողբերգութեանն Γab այսմ ABEFGHηΣΦx մատենիս C մատենիս ուղ. մատենի Y մատենից
32 FGt թախծութեամբ ηωs թաղխծութեամբ Γ թաղծութեամբ
33 W չիք Այլ L առաւեալ ikr կանխեցից փխ խառնեցից O չիք ի BCFGHMPQRU-WXYλτΓghikp (նվնձ) qrstux տուողին LOfl տուաւղին b հաճութեան
34 Yη ցաւոյն M զեղն փխ զղեղն
35 MO վհատութեան r վստահութեան փխ վհատութեանն N չիք զխրախոյսն u խըրախոյսն
36 N չիք Ընդ յուսահատութեանն e_1 յուսահատութեան M և զկիշատակ r զի յիշատակդ JPZαβδηϑφgs զյիշատակ x անուն N հպատողից փխ հատողիդ
37 C տխրութեանն ուղ. տխրութեանս JKLQSTαγδηϑμστφω տխրութեանս MUe_1 տխրութեան Y տխրութեանդ ϑσΓ զարոփանս
38 Φ իմում U դանութիւն Z դանութեանս bh դանութեանն δr կենդանարարից փխ կենարարից
39 Y պատժարանին փխ պատիժ աւրինին

40 δ պարտսն f պարտ N անիծից ω ղազատարարն Nβa աւրհնութիւնսդ
41 ABEFGNΣΦ մահու մարմնոյն C մահու մարմնոյն ուղ. մարմնոյ մահուն Ταβδηϑμσφω մարմնոյս Γ մարմնուոյ e_1 մարմնոյն r մահու Σ նորոգութիւն
42 β չիք բանի
43 ϑ լուութեան ուղ. լուութեամբ σ լուութեամբ
44 C մեծութիւն ուղ. և մեծութիւն H չիք մեծութեան LSYτe_1 մեծութիւն a մեծութեանն P երկրորդ փխ երկար δe_1 յերկար Z զոչելոց
45 Zs եղեր
46 LZ քահանայապետ (e_1 քահանայապետական x քահանայապէս) փխ քահանայապետապէս X քահանաապէս ուղ. քահանա որպէս L որպէս անաւրինակդ Ve_1t օրինակդ փխ անաւրինակդ NΓ խորտակել
47 MNPUWZΓbcdfmpqstu մահուան ikr մահուն Γ բարերանել մարմնւոյդ
48 Γ յանմահապէս h մատուցանես V նուազարար փխ աննուազարար e_1 աննուազաբար U շնորհես քաւութիւն u քաւութեան
49 τ սակաւամեղացն ուղ. սակաւամեղիցն
50 s որոցն ուղ. որոց K հասեալ ուղ. հատեալ e_1 ակնկալութիւնն N առեալս փխ առ ելս
51 Y անգամոց մարմնոյ r մարմնոյց
52 Y և թէ և UWδωΓikr բիւրոց Z բիւր s բեւր Γ ի յերկարաձգութիւն C յերկարաձգութիւն ուղ. երկարաձգութիւն FV երկարաձգութիւն U զերկարաձգութիւն
53 Γ և յորժամ ABEFGHΣΦ բոլորեցունց C բոլորեցունց ուղ. բոլորեցուն δ բոլորից փխ բոլորեցուն s բոլորեցուն ուղ. բոլորեցունց BEFHΣ նորին փխ սորին Vh յօժարութեան
54 Γs բաշխել
55 H չիք եթէ N մաքրութիւնդ W մաքրութեան աղբիւրդ Gγr աղբեր
56 n պարտապան փխ Պարտական CR զոս ուղ. զոյ MNOPQVWγλΓabcd$e_1$fghlmnqtux զոյ β զոյ ուղ. զո ikr քո փխ զոս C յորըստօրէ ուղ. յորըստօրէն JKLQSXYαγδϑλω յարըստարէն m կատարեալն
57 Jτa քովք ուղ. քոյովք αγδϑμσφωΓmtu քոյովք Γ ի հոգւոյդ N և հոգւոյդ սրբոյ P գործակցութեամբ հոգւոյդ Y հոգոյն
58 PQ մեր ուղ. ի մեր A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի HJTWZαβγδηλμσφωΓhs ձեռագրերից, չունեն ի^2 δ մատուցանես ω մատուցանիցես
59 ϑ թէ ABCEHμΣΦde_1s ամենից ABEμΣΦs աստուածդ C աստուածդ ուղ. աստուած W չիք անքնին
60 O չիք առ իմ NZs իմս փխ իմ^2 E փըրկութիւնն
61 p չիք ընդ N չիք քոյդ ABEGHΦ փըրկութիւն էութեան CΣ փրկութիւն էութեան ուղ. էութեան N եութեանն η էութիւն Φ եմ փխ իցեմ u իցիմ
62 O պարունակիդ փխ պարունակողիդ
63 ABCFGHVYΣΦ չիք ի E յիմս ուղղ. ի յիմս Γ ի յիս ուղ. յիմս W յիմ
64 Z փոխանակեալք U իմումս M պատկերաց ուղղ. պարտեաց Z պարտեացս
65 β ընկալեալ ուղ. ընկալար λΓ ընկալար N անպարտականդ փխ անպարտդ Q անպարտ
66 σ մահապարտիս h զմահապարտից Z մահու փխ վնասուց s մահու ուղ. վնասուց r չիք վնասուց պատուհաս
67 ABFGHKLSUVWXYZβωΣΦs չիք ի CE յիմ ուղ. (E ուղղ.) ի յիմ φ յիմում HYτΓ յանուն R անուան r անցաւորապէս
68 W ընդ կամաւ ընդ qtux ես ընդ քեզ Y քես փխ քեզ ես Z իսկ փխ ես ru կրիցիմ
69 Z կենդանի մնաս
70 M ձեռաւքն Y դաւանողաց ուղ. դառանողացն A և այս տողն ունեցող մնացած օրինակները, բացի FGKOTXηΣacdgiklmnrs ձեռագրերից, ունեն դաւանողաց Γ հաւատով
71 h նուիրեալք r իմաստունս փխ ի մասունս Γ բաշխեալս
72 PWZγ չհաւատալեացն
73 SZe_1 ինձ ուղ. ինչ ALPUαδηϑμστΓ ձեռագրերից բացի, այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակներն ունեն ինձ փխ ինչ C դատեր Γ դատել
74 K անյարմար (ikr անյարմարագիր) փխ անյարմարագիր

75 h *զերջանկութիւնս*
76 BGHKRUWΓΦn *մարտիրոսութեամբ*
77 h *էթէ* Jαγδησφωe₁ *ուղղութիւն* β *ուղղութեամբ* urp. *ուղղութեան* Uαδηφωe₁ *իմն* փխ *իմս* W *իմ* β *իմս* urp. *իմն* ABGημωΦhx *թշուառութեամբ* CE *թշուառութեամբ* urp. (E urpվ.) *թշուառութեան* U *թշուառութիւն*
78 NΓ *մարմին* A և այս տողն ունեցող մընացած բոլոր օրինակները, բացի Jασe₁ ձեռագրերից, ունեն *մարմինս* Γ *զվախճան* C *ընդունել* urp. *ընդունիլ*
79 γ *խորհրդոցս* Γ *խորհրդւոյս* N *գիտացի* փխ *գիտեցի* Q *գիտիցի* S *գիտեցի* urp. *դատեցի* ω *գիտեսցի*
80 Γ *իսկւոյն* N *և զի և, մարքրոցն* Γ *անծինք* փխ *անձինք*
81 ABCEPRUηΓΣΦdfhiknprx *նուիրմամբ* G *նուիրմամբ* urp. *նուիրման* Z *այսմ* a *այս*
83 tu *եւ թէ* Y *թէ* HηΣ *այսր* ABFGHRUΣΦ *հրաշակերտութեան* C *հրաշակերտութեան* urp. *հրաշակերտութիւն* M *հրաշակերտութիւնն* s *հրաշակերտութիւն* urp. *հրաշակերտութեան* ABEFGHRΣΦ *մեծութիւն* kr *հեծութիւն* (r *հեծութեան*) փխ *մեծութեան* s *մեծութեան* urp. *մեծութիւն* ABEFGHσΣΦ *խառնեսցին հոգւով* C *խառնեսցին հոգւով* urp. *հոգւով խառնեսցին* KZ *խառնեսցի*
84 K M N PQSUVWYZλτΓabcdfhikmnpqrstx *եթե (եթէ)* h *բաժինս*
85 δ *յուսար* Γ *յուսեայր* FYδcikr *իրր* s *իրրև* urp. *իրր* G *իրրև* urp. *իրրև այն* ikr *եթէ* Γ *եղէ* Σ *եղեր* urp. *եղէ*
86 AFGHNZηλΦq *գրաւել* BC *գրաւել* urp. *գրաւեալ* b *զիմ* U *դարձանութիւն* η *տաժանութիւն* փխ *դաժանութիւն* HJKMNαβγηϑμφωce₁gt *քումդ* τ *քում* urp. *քումդ* ABCEFG *համեղութիւն* η *համեղութեամբ*
87 FJKQTWYηϑστφ *քո ի նիւթ* (LS *քոինիւթ* Z *ի քո ի նիւթ* Γ *քոյին նիւթիւ* u *քոյին աննիւթ*) փխ *քոյինանիւթ* δ *քո ի նիւթ* urp. *քոյին նիւթ* c *քոյին նիւթ* urp. *քոյինանիւթ* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի Ee₁qtx ձեռագրերից, ունեն *քոյին նիւթ* WδΓ *զանկուածոյ* Σ *զանգուածոյ* urp. *զանգուածով* r *զանգածու* փխ *զանգուածոյ* qtu *զանկուածոյ* Mη *նշխարդ* SY *նշխարաւ* Tδ *նըշխարաւդ* urp. *նշխար* (δ *նշխարդ*) r *լոյսոյ*
88 abcfhpu *նախնանուէր* ABCFGHηΓΣΦx *բարեշնորհութեամբ* E *բարեշնորհութեամբ* urp. *բարեշնորհութեան* m *բարէշնորհութիւն*
89 U *հնարաւոր* փխ *Անհնարաւոր* O *ախտից* γ *ճաշակ* փխ *ճարակ*
90 GMVYμτΣΦr *զմարմինն* N *զզարիւնն* s *զարիւն* urp. *զարիւնն* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի JKLTUZαγδϑμσφωce₁fhikrp ձեռագրերից, ունեն *զարիւնն*
91 U *կարծրեցուցանէր* փխ *կարծեցուցանէր*
92 FG *զնահատակ* H *զնա հակի* փխ *զնահատակի* P *զնահատակ ի* ABCEGHWYZΣΦ *վկայելոց* σs *վկայելոյ* urp. *վկայեցելոյ* s *արեանբ* urp. *արեամբ* Z չիք *կատարմամբ*
93 LPSUYηe₁ *յուսոյ* β *յոյսոյս* δr *յուսոյն* τ *յուսոյ* urp. *յուսոյս* k *յուսողն* s *գրել* urp. *գրաւել*
94 Zs *այսր* Z *փրկութեան* H *հաւատի* փխ *հաւատալի*
95 Γ *ողորմելւոյ* q *ողորմելոյ* urp. *ողորմեցելոյ* s *ողորմելոյ* urp. *ողորմելւոյ* x *ողորմեցելոյ* A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի BHMNORVWZηλωΓbgikrstu ձեռագրերից, ունեն *շնորհեցելոյ*
96 Za *աստուածականին* Γs *աստուածականդ* (s *աստուածականին*) urp. *աստուածականիդ* b *աստուածականինդ* FG *մարդիկ* s *մարդ* urp. *մարդիկ* F *զաւրութիւնդ*
97 W չիք *եւ* C *մարմնոյն* urp. *մարմնոյդ* Eefhpqtux *մարմնոյդ* Γ *մարմնւոյդ* OWb *կամաւորականն* L *նուիրս իմն* փխ *նուիրումն*
98 H չունի տողը N *մատուցուցումն*
99 ABEGHMNOPUVWZμΓΣΦ *անմահ* C *անմահն* urp. *անմահ* Rβs *անմահ* urp. *անմահն* cefhpqtux *անմահդ*
100 tu *լոյսդ* ABEGHΣΦ *սուրբայինսն* CN *սուրբայինսն* urp. *սուրբայինս* Z *սուրբայինն* h *բստուեայինս*

101 L չունի տողը tu *Յաւիտենականդ* ORWZβδηϑbefimp *զյանցաւորս*
102 U չունի տողը tu *Բարձրեալդ* P *զերկնաւորս* փխ *զերկրաւորս*
103 U *աննղծն* փխ *Անսաեղծն* s *անստեղծն* urp. *աննղծն* e *Անստեղծն քան զեղականս* urpվ. *Անստեղծն քան զստեղծականս Աննղդ քան զեղականս* tu *Անստեղծդ քան զստեղծականս Աննեղդ քան զեղականս*
104 AEGHMNOPQRUVWηλΓΣΦdikptu *բարիդ* BCβ *բարիդ* urp. *բարին* S *բարին* urp. *բարիդ* r *բանիդ* փխ *Բարին* x *բարինդ* N չիք *քան զթիւրեալս բնութեամբ* h *զթիւրեալսն*
105 φ *իւրն (tu քո)* փխ *իւր*[1] V *կամիլն* tu *քո* փխ *իւր*[2] WΓpu *է կենագործելն* β *կենագործել*
106 ORTφhl *աւրհնութեան* Σ *աւրհնութեանն* urp. *աւրհնութեան* β *առիդ* Bikr *զանիծիցն* C *զանիծիցս* urp. *զանիծիցն*
107 Γ *տուր զթած (խոցելոյս)* V *խոցեցելոյս* λ *(եւ) ի յոգի* V *հոգի* σ *ոգի*
108 V չիք *ի* τ *յերկնից* urp. *յերկնուստ* U *ընծայել* λΓ *ընձայել* KUZ *զդեղ* τs *զդեղ* urp. *զդեղդ*
109 P *առ ախտացեալս մեղաւք քաղցրութեամբ*
110 ikr *ամենակար* փխ *ամենակատար* Zτ *բաւականութեամբ*
111 ABEFGLUVY չիք *ի* CN *յինէն* urp. *ի յինէն* Zs *անխարեկի և ճշմարիտ*
112 U *հաստիչ* ABEGHUZΦ *ամենի* Cs *ամենի* urp. *ամենից* Σ *ամենի* urpվ. *ամենայնի* E *բնակես* urpվ. *բնակիս* Vcfhp *բընակիս*
113 c *և որ* BC *զստ* urp. *ըստ* U չիք *ըստ* fhkp *զստարագու* փխ *ըստ տարագու* U *զտարագու* Γ *տարագուս* A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի FJKLOQRTXZαγϑλμσφωbegm ձեռագրերից, ունեն *զստ (զըստ) տարագու* N *զհնձելն* W *հեծելն* (Zσ *հնչելն*) փխ *հնձելն* Z չիք *է*
115 Cs *աչացաւացն* urp. *աչացուացն* F *զաչացուացն* (JLQTUZαβδϑτφaikr *աչացուացն* O *աչացաւն* ημω *աչացուաց*) փխ *աչացաւացն* K *աչացուացն* urp. *աչացաւացն* ABCFGKLPQTUXYαδηϑμστφω չիք *ի* S *տապ* urp. *ի տապ* s *ի տապ* urp. *տապ* KY *տապար և ուր* փխ *տապ արեւու* d բացի *տապ արեւու* ունի նաև լուսանցագրություն *տապար և ուր* U *զաւրութիւնն*
116 N *բարեր* փխ *բարերար*
117 H չիք *յաւէտ* Y *զդաւանեալն* N *իսկ զքեզ* Y *քեզ*
118 γ *առ ի* G *կենդանութիւնն*
119 δ *ըստ* փխ *ընդ*
120 mx *յաղթեա* Pλ *կանոնին*
121 JTαγηϑμσφω *միայն մնաս* βτ *մնաս* urp. *միայն մնաս* h *պամայն* փխ *պայման* N *աւեաց* փխ *աւետեաց*
122 L *համամաւրէն*
124 A և այս տողն ունեցող բոլոր օրինակները, բացի FJKLQRSTXYαγδηϑμστφωΓ ձեռագրերից, չունեն *եւ* U *իշխանութեան* Γ *պատիւ* փխ *իշխանութիւն* Zs *իշխանութիւն և պատիւ* SUXYβγΓ *յաւիտեանս յաւիտենից* Z *յաւիտենից յաւիտեանս*
125 KNUλσs չունեն տողը R *ամէն և ալէլուա*

ԲԱՆ ԾԻ

Վերնագիր.

K ճամարակալված *ԾԷ* փխ *ԾԳ* BEKNOQRVWZβλσbgimqtux վերնագիրը կրճատ M վերնագրի փխ կետեր δμωns ճամառոտագրությամբ τ *յաւելած* NSbt *հեծութիւն* h *եծութեանն* α *հսկողին* LNPSTVωΣhr *բան* r չիք *ի* QTΦ *սրտէ* s *սրտի* urp. *սրտից*

1 σ *ամենայնի* փխ *յամենայնի* r չիք *յամենայնի առ* Γ *ողորմութեան*
2 ηω *սկզբնալոյս* σ *սկըզբնալոյսդ* Y *իմաստիցտ* σ *իմաստցից* τ *տէր Յիսուս*
3 η *բարութիւն* փխ *բարերարութիւն*
4 fp *հանդերձեա*
5 M *ինձ դառնալ առ քեզ* α *դառնալ առ քեզ* urp. *ինձ դառնալ առ քեզ* Γ *դառն* urp. *դառնալ* C *առ քեզ ինձ* urp. *ինձ առ*

քեզ St ինձ առ քեզ β առ քեզ ինձ ուղղ. առ քեզ U բարկութեամբ փխ բերկրութեամբ

6 ABCEFGLMTηΓΣΦ քո (քոյ) O քո ուղղ. քոց W և ոչ FGSZ չիք լինել V լինիլ NZ փոփոխել

7 V չիք եւ Y ոչ եթէ T գթացի A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի JKMQUVZαγδηϑμστφωaeght ձեռագրերից, ունեն գթացեն

8 U զարես η զարիմ ABEFGHΣΦ մահու պարտականս փրկել C մահու պարտականս փրկիլ ուղղ. փրկիլ մահու պարտականս KLOPQRSUWYbdghlm փրկել X փրկել ուղղ. փրկիլ ikr փրկեալ Z պարտապանս s պարտապանս ուղղ. պարտականս

9 VZs չիք եւ Ytu թէ γ կառաւարդ NQSYar պատրաստեալ τ պատրաստեալ ուղղ. պատրաստել

10 G հետ

11 OW չիք ինձ

12 a պարծիմ ես U առ ամենայն N ամենայն իմ ամենայն

13 N չունի տողը O չունի տ. 13—14 Fβ պարծանամ φ պարծամ փխ պանծամ FSUc զրսովեալս

14 NUVWβhp (ճվճձ) x խրոխտամ tu խըրախանամ փխ խրոխտանամ

15 O մեծարանիմ p (ճվճձ) մեծարան փխ մեծարանեմ

16 U չունի տողը HΣΦ ընդոստանամ (Γ ընդրոստանամ) փխ ըմբոստանամ

19 U դի թե h երր փխ երբէք BFGJUγΦ երբար O չիք առանց սանձակալի

20 C նա ուղղ. նաւ ABCEFGHKLSWXYZημτωΣΦfptx ամբառնայ V համբառնի βσ ամբառնա ուղղ. համբառնա γηkrux ուղղի

21 Γ կշիռ

22 PTWZδϑμω երկուորեակ SY երկուորեկք s երկուորեակ ուղղ. երկուորեակք U լծոց ABEGHKOΣΦag ճեմեացեն C ճեմեացեն ուղղ. ճեմեացին s ճեմեացին ուղղ. ճեմեացեն Γ առ առանց SY եղուղի փխ եղողի U եղողին

23 β և ոչ LSYτ վերաչուէ ամպ Γ վերայցաւղեա փխ վերաչուէ V հողմոց

24 r և ոչ (սատեղբ) Γ սատեղբն HSYh չիք եւ C ժամանակին ուղղ. ժամանակի A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի FKLQSWYαδϑμστφωbh ձեռագրերից, ունեն ժամանակին

25 O փողայրերեալ Z փոխարկեալ փխ փոխաբերեալ δ փոխաբերեաց Ur որ (Γ իր) փխ ուր λ չիք ուր k շուրջանակի p շըրջանակ N տարրականական ABEFGNβΣΦ աւդոց C օդոց ուղղ. օդոյ H օդւոց

26 δ գործիդ (փխ բարեգործիդ) ուղղ. աստուածագործիդ h ակնարկութեանն r ակնարկութիւն

27 V տիւիչ

28 N հոլման փխ հոլովման δ հոլովմանց

29 NZx սաղմոսին փխ սաղմոսողին s սաղմոսին ուղղ. սաղմոսողին

30 β ձայնես ուղղ. միայն ես δηϑσω միայնես փխ ձայնես ABEFGHσΣΦ աւետեաց խնդալից C աւետեաց խնդալից ուղղ. խընդալից աւետեաց MNUΓr խնկալից փխ խնդալից e աւետեացն

31 λ յանկանչս h յսելութեանն

32 r եկար

33 b գբեղ

34 N աւգտի փխ աւգուտ h յուցմանէն փխ լուացմանէն

35 h զայրացած փխ զազրացայց

36 U չունի տ. 36—37 HN չիք կամ Y ճանաչմանէն փխ ճաշակմանէն

38 U ի յԱբրահամ γ Աբրահամ τ յԱբրայամ

39 Z խորթացեալ

40 h դարշութեանն r ամաւրհայոց ուղղ. ամուրհայոց

41 WZ չունեն տողը Ft և կամ (քանանացւոյ) s կամ ուղղ. և կամ

42 A C E F G H KLOQRTUWZδηϑλμστφΣΦ յանդաւոր (l յակնաւոր) փխ յանկաւոր B յանկաւոր ուղղ. յանգաւոր kr ձայնիւ

43 Cs եթովպացի ուղղ. եթէովպացի

44 e չունի տողը H սեննկի

45 ω տարածի փխ առածի a ածի ուղղ. առածի

46 H էղբայրս LT եղբայր AB Շմաւոնի ուղղ. Շամրնի CG Շմաւոնի ուղղ. Շամրնի

(G Շամրնի) F Շամրոնի Γ Շամարնի s Շամրնի ուղղ. Շամրընի

47 c անաղ և անլուա փխ անլուաց եւ անաղկելի C անլուաց ուղղ. անլուայ t անլըւայ h անաղկելի

48 KΓ պորտոյն O Սողեա փխ Ողայ r ես փխ եւ BC Ողիբայ (C Ողոբայ) ուղղ. Ողիբայ G Ողոբայ ուղղ. Ողողոբայ O Սողիբա փխ Ողիբայ T Ողողիբայ ուղղ. Ողիբայ α Ողողիբայ ուղղ. Ողիբայ k Ողիբա ուղղ. Սողողիբա

50 Γ չիք ի qtu բազմավտանկ x բազմավըտանգ

51 Z հողմոց AEGHNZΣΦ զգուել BO զգուել ուղղ. զգուեալ Y զղխեալ փխ զգուեալ

52 Z իսկ առ փխ իսպառ ϑ ի սպառ s իսկ առ ուղղ. իսպառ H ծովէն Z ծով ω ծովակին փխ ծովին

53 N փոխել ikr փոխեցեալ δ ընկեցայց x ընկեցայ SU վտանկն (YΓi վտանգն p վտանկ) փխ վտակն δ վտանկ ուղղ. վըտակ

54 GJLQSYγδϑσω որ α որս ուղղ. որ FG ձեռացն λ ձեռաց AEGΣΦ տարբերեալ BC տարբերեալ ուղղ. տարաբերեալ NΓ տարաբերել

55 H չիք ի LSXYτ հոսանացն C բնութեան ուղղ. բնութեանց JTαδηϑμσφω բնութեանց Rh բնութեանն W բնութենէ Y բնութիւն γ ըմբոնութեանց փխ բնութեան ACΣ գարնազայր ուղղ. գարնանազայր LNOUYβbx գարնազայր Γ գարնանազարդ փխ գարնանազայր

56 U ակամա λΓ յընթացս U գլորմամբ

57 K չրկուլ t ոզէասպառ NOVWβλΓabg պղտորարրութեան U պղտրարրութեամբ

58 U դարժանահոտ m դաժանախոտ s դաժանհոս ուղղ. դաժանահոտ Y դաժանահոտակայ խառնմամբ արմատ փխ Դաժանահոտսկախառն մամռարմատ C մամռարմատ ուղղ. մամռամատ Lω մամռարմատ S մամըռարմատ ուղղ. մամռնարմատ W մամռնարմատ r մամռամատն

59 R երկամբք ուղղ. երկամբ Sbgx երկամբ Y կամբք փխ երկամբք GS վաննեալ ուղղ. վարանեալ λ վնասել (Γ վարանեալ) փխ վանեալ

60 MPλgh յուխիցն (g խ–ից հետո տեղ է թողել, բայց չի արտագրել) Q յուղիցն Γ ուխիցն b ուխիցն ABEFGHTηϑμσωΣΦ հեղեղին (KMNOUWγδλτφΓfglp հեղեղիցըն V հեղեղաց Zs հեղեղոց akmr հեղեղից) փխ հեղեղիցին C հեղեղին ուղղ. հեղեղիցին Qqx հեղեղեցին Rβ հեղեղիցն ուղղ. հեղեղիցին X հեղեղիցն ուղղ. հեղեղին α հեղեղիցին ուղղ. հեղեղիցն b հեղեղից ուղղ. հեղեղին c հեղեղիցն ուղղ. հեղեղիցն i հեղեղիւցին η հեղձացեալ

61 BTαβϑΣ Այս ուղղ. Այսու λ այսր A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի JKLPQSXYγδημστω ձեռագրերից, ունեն Այս Y առակաւ δ եղկիս փխ եղկելիս

62 Γ խաւսին ուղղ. խաւսիր r չիք ոչ N ոչ ինչ յիմանամ

63 Yr չունեն տողը Γ գոչեմ t լսիմ

64 Y չունի տողը Γ բարբառիմ bh բարբառեն r բարբարին Za արթնանամ

65 Γ հնչեմ ZΓΣ փոխադրեմ

66 Γ փողեմ

67 ABEFHΣΦx վիրաւորեն CG վիրաւորեն ուղղ. վիրաւորիմ V վիրաւորի A ոչ ուղղ. ոչ ես Y չիք ես NPYβλΓacfhnp սգամ

68 Mh դարշութեանն

68—69 U թափուր նմանեալ

69 Γ յասդմանէ r յազդմանէն h բարեացն

70 a արդարիև Vh արդարև և ABEFGHσΣΦ իսկապէս յաւէտ C իսկապէս յաւէտ ուղղ. յաւէտ իսկապէս N չիք յաւէտ

71 s զօրինակն ուղղ. զօրինակդ Γ ճշմարտութեանս

72 U չիք եւ r չիք արժանապէս մատնելի O մատնելիս

73 r անդառնալ B ուղոյն ուղղ. ուղղոյն FLRWβλΓΣΦg ուղղոյն Mτ յուղղւոյն r իւղւոյն փխ ուղւոյն A և այս տողն ունեցող մնացած բոլոր օրինակները, բացի JKNOSTVZαγδημφbds ձեռագրերից, ունեն ուղոյն

74 CJ կտակս ուղղ. կտակ R կտակ ուղղ. կըտակս A և այս տողն ունեցող մնացած